


Ա. ԹԵՐՁԻՊԱՇԵԱՆ

ԱՆԴՐԱՆԻԿ



1942

329 + 14 | 47 + 925 / 549
— 52 | թէրգիբաւթան, Ա.
ո ա ն ի կ

ԱՐԵՎԱՆ

Ա. ԹԵՐԶԻՊԱՇԵԱՆ

09.14(47.925)

թ. 52

Հայոց գույն
... Հայոց աշխարհ
Գեղաց առաջ առաջ

ԱՆԴՐԱՄԱԿԱԿԱՆ

2050

ԽՍՀ


ՏԳ



A 79462

1942

Imp. A. DER AGOPIAN
17, Rue Damrémont - Paris





ՅԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՔԻԵՆ ՆԱՄԱԿ ՄԸ

Վիշի, 26 Ապրիլ 1940

Սիրելի Տիսք Թէրզիալաշեան,

Զերմապէս չնորհակալ ևմ ձեզի ինձ զրկած ըլլալ-նուղ համար ձեր նոր երկը, այնքա՞ն սիրալիք տողե-րով։ Մէկ օրուան մէջ աւարտեցի անոր ընթերցումը — կը հասկնաք թէ ի՞նչ վառ հետաքրքրութեամբ։ Այ-շուշտ շահագրզութեանս մէջ ՄԵծ Հայուն յիշատակը կար ամենէն առաջ, բայց ձեր պատմելու ինքնայտուկ ևղանակը, մարդիկն ու իրերը ազրեցնելու ձեր զարմանաւոր ձիրքը, (նոյնիսկ երբ կեղրոնական մհձ-դէմքը պահ մը, երկար պահ մը կը մոռնաք) այնպիսի թովքութիւն մը ունին՝ որ ընթերցողը նիւթը կ'անտե-սէ ու անձնատուր կ'ըլլայ ձեր տաղանդին հմայքնե-րուն։

Տեսնելու դիտելու հաղուադիւտ կարողութիւն, մարդկային ճշմարտութիւն, ու ամենէն առելի լե détaill որai, այսինքն վերին աստիճանի ճի՛շդ մանրամասնու-թիւններ — ահաւասիկ պատմողի ձեր թանկագին յատ-կութիւնները։

Ձեր առաջին զործէն յետոյ ձեր այս երկըորդը բա-ցարձակ համոզում զոյացուցին մէջս, թէ դուք ան-սպառելի հանք մը ունիք ձեր մէջ նորանոր երկասիրու-թեանց, որի անհուն են նրեւի, ձեր ամրարած տպաւո-րութիւնները ձեր բազմադիմի կեանքի ընթացքին մէջ; ու անօրինակ է, կերպով մը, արտայայտելու ձեր դի-րութիւնը։ Չպիտի զարմանամերը օր մը դուք ամենէն շատ կարդացուած հայ հեղինակը ըլլաք, մատչելի հա-սարակութեան ու միանդամայն ծայրաստիճան շահա-դրդուական՝ ընտրանիին համար։

Անկեղծօրէն չնորհաւորելով ձեղ, եւն։

Տիգրան ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Աղջային Հերոս Անդրանիկի անունին, կեանքին եւ այդ առընչութեամբը՝ ժամանակակից (904-927) կարդ մը պատմական անցքերուն նուիրուած սոյն աշխատութեանս ովլաւաւոր հիմքը կազմած են իմ անձնական յիշողութիւնները:

Անդրանիկի կեանքին ըլլայ թէ՛ ակնարկածո անցքերուն պատկերը, կարելիութեան սահմանին մէջ, մրիւ կարենալ տալու համար, ինչպէս որ պիտի նկատէ ընթերցողը, ես երբեմն դուրս ելած եմ իմ յիշողութեան շրջանակէն: Այդ շեղումները՝ սակայն, անոնք անշուշտ, որոնք պատմական նշանակութիւն ունին, հիմնուած են դանադան վաւերաթուղթերու վրայ:

Իմ նպատակը եղած է համտղրել այս տմէնքը եւ, անոնց ընթերցումը հաճելի ընծայելու համար, պատմուածքի մեւը տալ անոնց:

Ա. Բ.



ԴԵՊԻ Ի ԱՂԹԱՄԱՐ

— — —

— ԵԿՔ'ք վագ անցնինք այս ճամբորդութենէն — ըստ Սրբազնը, երբ մեր նստած նաւը՝ երկրորդ անդամ ըլլալով, առաջաստները պարապ, ևս դաքան դէսլի նաւահանդիստը :

Սրբազնը՝ Բագրեւանդեան Սահակ եպիսկոպոս, Վանի օրուան Առաջնորդն էր, որուն հետ, Քաղաքական ժողովի ուրիշ երկու պաշտօնակիցներով ճամբայ ելած էինք այդ իրիկուն, երթալու համար Աղթամար : Հոն, համաձայն Պատրիարքարանի հրահանդին, մինք պաշտօն ունէինք քննելու կաթողիկոսական տեղապահ : Արսէն վարդապետի դէմ՝ Միաբանութեան, տեւլի ճիշգը՝ Միաբանութեան երկու զվարուրներուն, Եղնիկ եւ Դանիէլ վարդապեաներու կողմէն եղած բողոքները :

Աւանցէն, որ Վանի նաւահանդիստն է անոր ծովին վրայ, Աղթամար երթալու համար, նաւը պէտք է որ իր առաջաստները լեցնէ հիւսիսային հովով մը, զոր, արեւի մար մտնելէն վերջ միայն, կարելի է զտնել, այն ալ ո՛չ միշտ, ո՛չ ալ առանց փնտութներու : Նաւը պարտաւոր է՝ որոշ տարածութեան մը վրայ, թիելով շրջան մը ընել, այդ հովը զտնելու եւ անով իր առաջաստները լեցնելու համար :

Բագրեւանդեան Սրբազնը՝ ի սկիզբէն ի վեր, առամադիր չէր եղած այդ քննութեան երթալու : Ան՝ ամիսներէ ի վեր ձգմագած էր Պատրիարքարանի հրահանդին դործադրութիւնը, եւ, եթէ այդ իրիկուն ան նաւին մէջն էր քննութեան երթալու համար, աղդակներուն առաջինը Օրմաննեան պատրիարքի խիստ եւ կարուկ հե-

ռազիրն էր, իսկ երկրորդը՝ Քաղաքական ժողովի անդամներուն, մասնաւորապէս իմ յամառ պնդումը:

Ես, այդ օրերուն, Քաղաքական ժողովի առենապետն էի, Պատրիարքարանի հանդէպ, Առաջնորդէն վերջ ամենէն աւելի սպատասիանատու անձնաւորութիւնը եւ ինծի կը պակսէին Առաջնորդ Սրբազնին դըժկամակութեան եւ ձգձղումի պատճառները: Բնդհակառակն, ամէն անդամ, որ Աղթամար եւ կամ Անապատները երթալու տոփթ մը կը պատահէր ինծի եւ կամ հրաւէր մը, մանուկի մը խանդավառութեամբ ես ընդառաջ կ'երթայի անսնց:

Քագրեւանդեան Սրբազնի դժկամակութեան պատճառներն ալ երկուք էին. առաջինը Փիզիքական էր՝ իր չափազանց դիրութիւնը եւ այդ երեսէն շարժուելու անոր դժուարութիւնը. Սրբազնը 140 քիլօ կը կըսէր. անոր ձի նստիլը, նաւուն կամուրջը ելնելը, անկէ իջնելը մէկ մէկ պատճութիւններ էին: Երկրորդը, որուն ես միայն ծանօթ էի, այն էր որ Սրբազն չէր ուզեր հանդիպիլ յեղափոխականներու, որոնց՝ այդ օրերուն, որչը կը համարուէր Աղթամարի վանքը:

— Աստուծոյ երեքը փորձենք — պատասխանեց նաւովարը, Գարթան Մինաս, երբ, Սրբազնին առաջարկին վրայ, անոր խորհուրդը հարցունելու ելանք:

Գարթան Մինաս այն սովորական նաւայիարներէն չէ որոնք իրենք արհեստին ուսման շրջանը Վանի ծովին վրայ կ'աւարտեն: Դեռ պատանի, հօրը հետ անՊոլիս դացեր, հոն, Թէրսանէյի մէջ աշխատած է, յետոյ, սեփական մակոյկ մը ձեռք բերած եւ զայն Ռսկեդաշիրի վրայ բանեցուցած է: Ու երբ, օրին մէկը, տեսեր է որ դրսանին մէջ առաջասատանաւ մը շինելու չափ դրամ ունի, ելեբ վան եկեր եւ անոր ծովուն վրայ նաւավար դարձեր է:

Որ Գարթան Մինաս Վանի սովորական նաւավարներէն չէր, յայտնի կ'ընէր նաեւ անոր կապուտէն, որ, թէեւ խնամուած՝ բայց աւելի Տրապիզոնցի Լաղ մը կը յիշեցնէր քան թէ Վանեցի նաւավար մը. յետոյ քիչ մըն ալ անոր լնգուէն, որուն վրայ կուդային յանախ թուրքերէն բարդ բառերը եւ Պոլսոյ մակուկավարներուն յատուկ անդղիերէն կամ յունարէն բացատրութիւններ՝ սրօփի, սիա, եւայլն :

Նաւավար Մինասը իր նմաններէն դատող այս զարտուղութիւնները հեղնելու համար էր որ իր արհեստակիցները անոր անունին կցած էին զարքան տիտղոսը, որմէն սակայն բնաւ դժգոհ չէր մնացած նաւավար Մինաս : Ան ոչ միայն լուրջի տեղ կ'առնէր իրեն՝ հեղեռէն տրուած տիտղոսը, այլ եւ— ամէն անգամ որ իր ականջին կը հնչէր իր անունը շոյսղ այդ տիտղոսը, երբ մանաւանդ այդ հնչիւնը կուդար քիչ չառ հեղինակաւոր բերաններէ, Գարթան Մինասի կուրծքը կարծես թէ կ'ուսէր քիչ մը եւ լայն ժալիտ մը, զոր աւելի բան դիտցողները միայն կրնան ունենալ, կ'անցնէր անոր կը որ եւ վարդագոյն դէմքին վրայէն :

Այս երեւոյթը այնքան ալ անբնական չէ այնպիսիներու համար, որոնք՝ կոչումի վոխարէն, ա'յսպէս թէ այնպէս, տիտղոս մը վակած ունին իրենց անունին :

Որ Թէրսանէյի աշակերտը դուրկ էր զարքանի կոչումէն, այդ իրիկուն պարզ եղաւ անով, որ երկու անգամ ան չէր կրցած բռնել հովին օձիքէն, զոր միճին վըրքայ մեծցողները իրենց զբազաններուն պէս կը գտնեն անմիջապէս :

Եթէ Աստուծոյ երեքին Գարթան Մինաս կրցաւ զտնել հովը, չնորհը աւելի Աստուծոյ տուած մէկ պատահմունքին եղաւ քան թէ իր արհեստին : Ան՝ նաւը ձախին ուղղութեամբ քշելու մէջ էր, երբ նաւուն պղտի-

կը — որ՝ Վանեցիներու լեզուին վրայ նաւաստին է, ինձի մօտեցաւ եւ մեկուսի՝

— Բսէ՛ք Գարթանին որ նաւուն ուղղութիւնը դարձնէ դէպի ի աջը:

— Ինչո՞ւ դուք չէք ըսեր:

— Եթէ ես ըսեմ, ան քիչ մըն ալ դէպի ի ձախը կը քչէ նաւը:

— Ինչո՞ւ, այդքան ձա՞խ է ուրեմն այս մարդը:

Նաւուն պլատիկին ժողուար բնորոշ էր, զայն թողուցին եւ կամաց մը Գարթանին մօտեցայ.

— Քիչ մըն ալ եկէ՛ք դէպի ի աջը փորձեցէ՛ք — ըսի անոր, խորհուրդի շեշտով մը:

— Քիչ մը վերջ, պատասխանեց Գարթան Մինաս, անսակ մը արհամարհանքով, կէս միլ (մզոն) ալ պէտք է քշեմ, յետոյ ոլիտի դառնամ դէպի ի աջը:

Բանէն գուրս եկաւ որ մզոնը, որ Աւանցի նաւավարներէն միայն Մինասին էր ծանօթ, ուրիշ բան չէր եթէ ոչ փաթթոց մը, մէջը պարտկելու համար իր՝ գարթանին խակութիւնը: Գարան Մինասին կը ուակէր զաղափարը կամ մզոնի եւ կամ իմ՝ մզոնի համար ունեցած զաղափարի մասին. վասնզի հաղիւ թէ ան 200 մէթրի չափ նաւուն թիել տուած էր դէպի ի ձախը, որ յանկարծ շրջել տուաւ անոր ուղղութիւնը եւ դարձուց դէպի ի աջը: Ու, այն չափով որ նաւը քալեց դէպի ի աջը, նոյն չափով հովը լեցուց անոր առաջաստները: Փոքր մի եւս — ու ահա նաւը սկսաւ քալել առանց թիերու օգնութեան:

Այս բոպէներուն, Մըրազանը՝ որ՝ մութին մէջ, հնիկիկի տուփէն խոչոր պտղուց մը քիթը անցուցած էր, երեք անդամ, մէկ միւսէն դղրդագին, փոնդտաց: Փոնդտոցին վրայ, որուն դղրդիւնը հասաւ մինչեւ մեղ, Գարթան Մինաս «խեր է» ըսելով երեք անդամ խաչա-

կնքեց երեսը եւ Հ Յուրը Գէորդ > մաղթանքով
ինքզինքը տեղաւորեց նստած տեղը:

Սուրբ Գէորդ՝ Արք Անապատի տաճարին սուրբը,
Վանի նաւալարներուն սուրբն է :

Մովին դեռ խորը չննք մտած, ալիքները տակաւին
շատ հեղ են եւ հանգարտ, նաւուն անոնց դէմ մղած
կոփեին ձայնը աւելի եղեւիններու սօսափիւնին կը նմա-
նի քան թէ ալիքներու սովորական մռնչիւնին :

— Կը տեսնէ՞ք կայծակը — ըստ Գարթան Մինաս,
Հոգարտ շեշտով մը, երբ նաւը սկսաւ սուրբալ:

Կայծակ նաւուն անունն էր: Ասիկաւ եւս բացառու-
թիւն մըն էր Աւանցի նաւահանդիստին մէջ, որուն միւս
նաւերը իրենց տէրերուն անուններն է միայն որ կը
կրեն:

Այս զարմացական բացաղանչութեան իմաստն ու
շեշտը մէկ մէկ թարգմաններ էին Գարթան Մինասի թէ՝
անփորձութեան եւ թէ՛ նկարագրին:

Երբ նաւը ծովուն բացը ելաւ, Մինասը՝ դեկը ձեռ-
քին մէջ— սկսաւ հրամաններ որոտալ աջը ու ձախը.

— Այս չուանը սեղմեցէ՞ք, այն չուանը թուլցու-
ցէ՞ք:

Նաւուն պղտիկը առաղաստին մէկ չուանը կը սեղ-
մէր, միւսը կը թուլցնէր: Բայց, ամէն անդամուն ալ,
ան դէմքին վրայ կը բերէը ժաղիտ մը որ հեղնող հով մը
ունէր իր մէջ, եւ որ կարծես մեղի կ'ըսէր.

— Ո՛չ այս չուանը թուլցնելու պէտք կար, ո՛չ ալ
միւսը սեղմելու:

Յայտնի էր որ Գարթան Մինաս մեղի ծախել կ'ու-
ղէր շնորհ մը, որ անոր ամենէն տկար կողմը կը թուէլ
ըլլալ:

Բայց, միայն նաւալավարութեան շնորհը չէր որ Գարթան Մինաս մեզի ծախել ուղեց այդ իրիկուն։ Երբ, անոր պակսիլ սկսան այլ եւս նոր հրամաններ արձակելու առիթներ, տեղի թէ անտեղի, ան դարձաւ դէպ ի իր միւս... շնորհները։

— Իմացո՞ծ էք լուրը, ան հարցուց ինձի, զիս մեկուսի բոնելով։

Հարցումին Հետ, Գարթան Մինաս իրար բերաւ իր թաւ եւ սեւ յօնքերը, հարցական շող մը դնելով աչքերուն մէջ եւ փսփառւքի շունչ մը ձայնին վրայ։

— Ո՞ր լուրը — ըսի, ոչ առանց տպաւորուելու խորհրդաւորութիւն բուրող այդ նշաններէն։

— Սասունի լուրը։

Ես ուրիշ բան չգիտէի Սասունի մասին, եթէ ոչ զինուորական առաքումները, զոր թուրք կառավարութիւնը ըրած էր այդ օրերուն (904ի դարնան) դէպ ի Սասուն։

Գարթան Մինաս հեղնական ժպիտ մը ուրուազծեց դէմքին վրայ, երբ ես Սասունի մասին իմ դիտցածը, որ չղիտցուածի պէս բան մըն էր, անոր հաղորդեցի։ Այս ժպիտին հեղնականութիւնը անբաւական դտաւ եւ անոր կցեց նոյնքան կծու բացատրութիւն մը։

— Դու միա՛յն կաս յԵրուսաղէմ։

Ու ան պահեց, պահ մը, հպարտ լուսութիւն մը։ Ան բան մը չըսաւ նոյնիսկ, երբ ես նուազ անհամբեր, հարցունելու ելայ։

— Նոր բան մը կա՞յ արդեօք։

Գարթան Մինաս, այս անդամ — նոր տեսակի ժպիտ մը բերաւ դէմքին վրայ, հպարտ եւ մեծամիտ ժպիտ մը եւ իրեն տուաւ կեցուածք մը, որ ունեցողին կարեւորութեան մէկը տասը կ'ընեն, եթէ ոչ ուրիշին, գէթունեցողին աչքին։

Մինչաղիք դորշը սկսած է նոր փայլ մը զգենուլ:
Լուսնկան՝ երկինքին կարծես արծաթ փոշի ցանած է
այժմ անոր վրայ: Երեւոյթը ուրիշ տեսակի խորհրդա-
ւորութիւն կը դնէ Գարթան Մինասի լուռ ժպիտին, եւ
Հարցական նոր փայլ մը՝ իմ աչքերուն մէջ:

Երբ Գարթան Մինաս բաւական համարեց իմ հե-
տաքրքրութեան լարուածութիւնը, հաճեցաւ խղելու իր
լուռութիւնը:

— Անդրանիկ լքուծ է Սասուն եւ իր զինուորներուն
հետ ճեղքելով պաշարման զիծը, հեռացեր է անկէ,
մոխաց ան:

Ապարդիւն անցան իմ թէ՛ զարմացական բացաղան-
չութիւնը եւ թէ՛ թերահաւատութիւն մատնող իմ ժէս-
թը: Մինաս, հակառակ իմ ակնկալութեան, նոյն իսկ
հարցումին, չըրաւ խօսք մը, որ ծառայէր հաստատելու
տիւած լուրը— այլ անցաւ ուրիշ պատմութեան մը:

— Ա՛խ, ի՞նչ ըսեմ ես սա մեր հայ նաւավարներուն
—ըսաւ ան, թեթև հառաջով մը եւ յօնքերը պոստելով:

Իմ հարցական ժպիտը բաւական եղաւ, որպէսզի ան
շարունակէ նոր հառաջով մը:

— Քանի որ այս նախանձի ողին կը տիրապետէ
մեր մէջ, բան մըն ալ ըլլալիք չունինք մենք:

Եւ իմ նոր ու միշտ հարցական ժպիտին վրայ՝

— Գիտէ՞ք թէ ինչո՞ւ եւ ինչպէ՞ս եղաւ որ Եօնուս
էֆէնտին խմբէլի աղասի (նաւահանգիստի պետ) դար-
ձաւ:

Այս անդամ ժպիտը չէր բաւեր, անոր աղջեցութիւ-
նը կը թուէր հատած ըլլալ: Հարկ եղաւ ընել Գարթա-
նին փնտուած հարցումը:

— Ինչո՞ւ:

— Վասնզի ես կայի անոր դէմ, որպէս թեկնածու:
Զհարցուցի Գարթանին թէ ի՞նչ կապ կար Անդրա-

Նիկի Սասուն լքելուն և Եօնուս էֆէնտիի խօքէլէ աղասի ընտրուած ըլլալուն և կամ իր ընտրուած չըլլալու իրողութեանց միջեւ։ Ընդհակառակն քիչ մը աւելի հանդիսա ձեւ մը տուի իմ ընկողմնած զիրքէն, ինչ որ քաջալերական թուեցաւ Գարթան Մինասին՝ շարունակելու համար իր պատմութիւնը։

— Նաւավար Ա. իր քուէն տուաւ Եօնուս էֆէնտիին, վասնդի ան կը կարծէր թէ ևս զաշնակցական ևմ։

Մինասի այս խօսքին վրայ ևս պիտի տարուէի անշուշտ զինք ոչ-դաշնակցականի տեղ առնելու, եթէ անիր այս խօսքին չկցէր անմիջապէս։

— Միթէ զաշնակցականը հայ չէ՞։

Յետոյ շարունակց ան՝

— Նաւավար Բ. իր քուէն տուաւ Եօնուս էֆէնտիին, վասնդի ան կը կարծէր թէ ևս կը սիրէի իր հանդուցեալ եղբօր կինը։

— Է՛ս — ըսի ինքնիրենս, տեսնելով որ պատմութիւնը քիչ մը հովուերգական երանդ կը ստանայ։ Քիչ մը աւելի ընկողմնեցայ զիրքիս մէջ, եւ, թող չտալու համար որ ան անմիջապէս քուէտու նաւավարներուն երրորդին անցնի, — է՛հով չբաւականացայ ևս ու հետաքրութիւնս հարցումով մը մատնեցի։

— Նաւավար Բ. ինչո՞ւ պիտի չուղէր որ սիրէիք իր եղբօր այրին — ըսի անմեղ ժպիտով մը, քանի որ դուք ալ այրի էք եւ կրնաք ամուսնալ իրարու հետ։

Գարթան Մինաս չինկաւ թակարդին մէջ։

— Ես այրի չեմ — ըստ ան. բայց, եթէ այրի ալ եղած ըլլայի, նաւավար Բ. չպիտի դաղքէր նախանձելէ, վասնդի ինքն է որ կը սիրէ իր եղբօր կինը, որ սակայն բնաւ չփոխադարձեր անոր սէրը։

Այս վերջին խօսքին վրայ, առնական հով մը հըպարտ ժպիտի մը հետ, հովի մը արագութեամբ անցաւ

Գարթանի դէմքին վրայէն : Ան՝ մատներովը շոյանք մը
տուաւ իր մեւ ու հաստ ընչացքներուն եւ լուց : Յայտնի
էր որ անոր սիրաը անտարբեր չէր ակնարկած կնոջը
հանդէպ, եւ, այդ բռպէին, իր զերազանցութիւնը յի-
շեցնող քանի մը հեշտապին զարկեր նշանակած էր :

Պատմութիւնը հետաքրքրական էր, բայց անոր թե-
լը կտրած էր, զայն շարունակել տալու համար, հարկ
էր որ ևս հարցումով մը ճշգել ուզէի թէ իրօք՝ ինքը
Գարթան Մինասը — կը սիրէ՞ր նաւալար ՞...ի եղրօր
այրին, քանի որ ան՝ երրորդի մը բերնովն է որ մէջ
տեղ դրած էր այդ սիրոյն պատմութիւնը : Քիչ մը ան-
փափկանկատ համարեցի այս հարցումը : Յետոյ, փա-
փաք մը եկաւ ինծի որ ան շուտով լմնցնէր իր խոնչէլէ
աղասի ընտրուած չըլլալու պատմութիւնը եւ անցնէր
Անդրանիկի Ստուռն լքած ըլլալու լուրին :

Երկար է՛հ մը իմ կողմէն եւ Գարթան Մինաս շա-
րունակեց .

— Զերկարեմ : Նաւալար Դ... անոր համար իր
քուէն թուրքին տուաւ, որովհետեւ Հիւմնի էֆէնտին
այդպէս հրամայած էր անոր :

Հիւմնի էֆէնտին, այդ օրերուն ոստի կանական անօ-
րէն, գիտէի որ ամենայն ինչ էր Վանի մէջ :

Պատմաբանին « չերկարելու » հաւաստիքին պրայ,
հրաժարեցայ ընդմիջելու արամադրութենէն, որ, այդ
բռպէին, ինծի եկած էր :

Բայց Գարթան Մինաս, հակառակ իր « չերկա-
րենք »ին, անցաւ նաւալարներու չորրորդին :

— Նաւալար Դ... ցնդած ծերունի մը, ինծի քուէ
չտուաւ. վասնզի ան նախանձի ոխ մը ունի սիրտին մէջ
բռլոր անոնց հանդէպ՝ որոնք կայտառ երիտասարդ-
ներ են :

Գարթան Մինաս ո՛չ այնքան երիտասարդ կը հա-

մարուեր — ո՞չ ալ նախանձ շարժելու չափ կայտառ : Անոր դատումները, կասկած չկար այլեւս, իր մասին սնուցած անոր դադապարէն էին որ կը բխէին : Գար թանը կը ներկայացնէր մէկը այն հետաքրքրական տիպարներէն, որոնք մարդը, ակամայօրէն, հոգերանական վերլուծումներու կը մղեն :

Այս ակամայ մզումն էր, որ, այս անգամ, ինձի համբերութիւն բերաւ :

— Ե . . . ոչք ունէր այդ պաշտօնին — շարունակեց ան — եւ, տեսնելով որ ինքը շանս չունէր ընտրուելու, չէր քաշուած նոյնիսկ հրապարակաւ յայտնելու թէ՝ քանի որ իրեն չպիտի ըլլար այդ պաշտօնը, թող երթար թուրքի մը ըլլար :

Ասիկա քիչ մը հայկական էր, քիչ մըն ալ մարդկային : Բայց Գարթանը կ'երկարէր :

Աւանցի նաւահանդիսար հարիւրէ աւելի նաև եր եւ նաւավարներ ունէր : Ես սկսայ վախնալ որ Գարթանը կրնար իրարու ետեւէն թուել պատճարանութիւնները նաւավարներուն եթէ ոչ ամրողջին, դէթ անոնց այն մեծ մասին — որոնց քուէներով միայն կրնար ընտրուած ըլլալ Եօնուս էֆէնտին : Որոշեցի ընդմիջել եթէ Գարթանը անցնէր նաւավար Զ . . . ի պատճառաբանութեան բայց, Գարթան Մինաս, այս անդամ, իր թւումը շարունակեց այնպիսի նախաղասութեամբ մը, որ ինձի կարծել տուաւ թէ մասնաւոր թւումը վերջ դատած էր այլեւս : Առանց մոռնալու իր « չերկարենք »ը Գարթանը անոր կցեց անմիջապէս՝

— Դուք չէք ճանչնար Հայու նախանձը : Նաւավար Զ . . . ուղած էր իմ « կայծակ »ի ձեւին վրայ նաւ մը շինել . բայց, չյաջողելուն համար, ոխ կասկած էր իմ զէմ :

Ցեսոյ, նաւու պղտիկին խիստ հրաման մը տալէ վերջ, աւելցուց ան.

— Թէքսանէյի մէջ իմ տասը տարուան աշխատանքը բան մը չպիտի արժէր ուրեմն:

Այլեւս պարզ էր որ Գարթան Մինաս թւումը կ'ընէր ո՛չ թէ իր դէմ քուէարկողներուն պատճառաբանութեանց, այլ իր շնորհներուն, իր սիրային արկածներուն, իր երիտաստրդ կայտառութեան— իր մասնագիտութեան: Ժամանակ չտալու համար որ եօթներորդին անցնի ան իր արհեստակիցներուն, կատակով մը՝ զոր ժպիտով մը մեղմեցի, հարցում տուի Գարթանին՝

— Ան չէ ամմա, ձեր կարծիքով երկարցնելը ինչպէ՞ս կ'ըլլայ:

Ցեսոյ, այս քիչ մը կոպիտ ընդմիջումիս տպաւորութիւնը մեղմելու համար, բրի, այս անդամ, հարցումը, զոր երկար ատենէ ի վեր կախակայած էի:

— Ի՞նչ կազ Անդրանիկի Սասուն լքելուն եւ Եօնուս էֆէնտիին խսիւիկ աղասի ընտրուելուն եւ կամ ձեր ընտրուելուն միջեւ:

Գարթան Մինաս զոհ չմնաց անշուշտ հարցումիս այս ձեւէն: Ինծի պատասխանելէն տռաջ, ան նաւուն ընթացքը զննելու համար աչքերուն շրջան մը ընել տուառ դէպի աջը, դէպի ձախը, յետոյ առադաստին գիրքը փոխելու համար, անոր չուաններուն աջը թուլցնելու, ձախը սեղմելու հրամաններ արձակեց, ձայնին մէջ չմոռնալով զնել խստութիւն մը եւ աչքերուն մէջ խոժոռ մը, զոր ևս կրնայի քիչ մը իմ հարցումիս կոպտութեան ուղղութիւն մը տալէն վերջ, առաւ դիրք մը, զոր ուրիշ կերպ կարելի չէր թարգմանել, եթէ ոչ՝

— Հիմա կրնանք առանց կատակի խօսիլ:

Բայց, խօսքի անցնելէն առաջ, Գարթան Մինաս-

աջը ու ձախը լաւ մը լրտեսեց, հրահանգի մը պատրուակովը նաւուն պղտիկը քիչ մըն ալ հեռացուց, յետոյ, ձայնին առափճանը նուազազոյնին իջեցնելով, ըստ:

— Անդրանիկ պարտաւորուեցաւ Սասունը լքել, վասնդի ան զէնք եւ փամփուշտ չունէր: Արեւելեան Պիւրօն խոստացած էր Վանի զիծով զէնք եւ զինամթերք հասցնել անոր, բայց ամիսներ անցան եւ սակայն Վանի Կեդրոնական կոմիտէն, որ ծովի ճամրով միայն կրնար զէնք հասցնել Սասուն, չկրցաւ ընել զէնքի փոխազգրութիւնը: Եւ զիտէ՞ք ինչու:

— Ինչո՞ւ:

— Որովհետեւ Հիւսնի էֆէնտին՝ Եօնուս էֆէնտիի աչքերովլը՝ կը հսկէր Աւանցէն մեկնող նաւերուն վրայ:

Այդ օրը ես չդիտէի տակաւին թէ Դաշնակցութեան Վանի պահեստը այնքան ոլարապ էր որքան Սասունինը: Առոր համար այնքան ալ անտրամաբանական չղտայ Գարթան Մինասի գատումները: Հարցուցի սակայն անոր թէ՝ դէպի ո՞ւր հեռացած կրնայ ըլլալ Անդրանիկ:

— Դէպի ի ո՞ւր պիտի ըլլայ, դէպի ի ծովին ափերը անշուշտ:

— Ի՞նչ ընելու համար:

— Անշուշտ Վան անցնելու համար:

— Վանի մէջ ի՞նչ ընելու պիտի դայ ան:

— Վանի մէջ ան նախ իր զինուորական պատրաստութիւնները պիտի լրացնէ, պատասխանեց ան հառատուն թօնով մը:

Գարթանը առանց իմ նոր հարցումին չէր որ շարունակեց ձայնով մը՝ որ աւելի շունչ էր քան թէ ձայն:

— Յետոյ կամ Պարսկաստան պիտի անցնի եւ կամ...

Գարթան Մինաս ժէսթով մըն էր որ լրացուց իր պատասխանը: Ան դլուխը դարձուց դէպի մէք առջեւ

զցուող Արտօսի լեռները եւ անոր երկար շղթային շրջանը ընել առուաւ անոր :

Շրբունքներովք ան աւելի աղէկ չպիտի կրնար հասկցնել թէ Անդրանիկ Վանի հարաւային լեռները պեռի քաշուէր, հրսսակային կոփւներով շարունակելու ամար իր ըմբուստութեան պայքարը :

Յևաոյ, յանկարծ թօնը բարձրացուց ան եւ դլուխը լարձնելէ վերջ գէպի ի ծովին միւս կողմէրը եւ այս սնդամ զայն լաւ բռնելով, աւելցուց ան՝

— Զեղ Վան վերադարձնելէն վերջ « Կայծակ » ի ործը պիտի ըլլայ ծովին ափերը թափ տալ եւ Անդրամիկը փնտուել :

Լուրը եւ անոր յաջորդող հեռանկարները չափանց հետաքրքրական էին, բայց, նուազ հետաքրքրան չէր նաեւ, այդ բովէին ինձ համար, զանոնք ինձի տուղին անձը, Գարթան Մինաս : Յայտնի էր այլ եւս ր ան տիպար մըն էր, մէկը անոնցմէ, որոնք ինքոյինք ին տիեզերքի առանցքը կը համարեն : Գարթան Մինաս՝ տուած լուրին մէջ դրած էր, իր նաւուն հետ, իր արմնական եւ արհեստի վերազանցութիւններու մասին իր կարծիքը, իր կուսակցական ըլլա՞լը թէ ըլլալը, այց, ամէն պարագայի, օրուան անցքերը դրապանին էջ ունեցած ըլլալը, յետոյ իր ազգասիրութիւնը եւ արիճութիւնը, զորս ծախու հանելու լաւ կերպ մը գրած ըլլալ կարծած էր :

Գարթան Մինաս իր տիպարին շաղակրատութեամս ողեռ պիտի շարունակէր ծանօթացնել իր միւս շնորհները, բայց, ես՝ անձնատուր լուրին հաւանականուեան իմ մէջ արթնցուցած թեր ու դէմին հետ տիպարը երլուծելու իմ մտածումներուն, տրամադիր չեղայ նոր արցումներով քրքրելու անոր խօսելու մարմաջը : Ան աց եւ անոր լուրթիւնը՝ խառնուած իմ լուռ մտա-

ծումներուն, զիս, ծովին հանդարտ ալիքներուն վրայ օրօրուն՝ տակաւ ձգեցին Մորփէոսի զիրկը։ Եւ ես, խո- շոր օրօրոցին վրայ, լուսնկայով եւ յուլիսի տապովը ծածկուած, չզիտեմ որքան ատեն, մանուկի մը քունը քաշած էի, երբ նաւուն սաստիկ մէկ ցնցումը, որ ուրիշ բանէ չէր կրնար առաջ դալ, ևթէ ոչ անոր զեկին յան- կարծակի մէկ դարձքէն, եկաւ զիս քունէն դուրս հա- նելու։

Նաւուն ցնցումէն արթնցած՝ փսփսուքի շունչով մը, որուն թեւ կուտար, այդ բովէին, հովին ընթացքը, իմ տկանջին հասան անմիջապէս Գարթան Մինասի հետեւ- եալ խօսքերը՝

— Այր դարձո՛ւր առաղաստը, կ'ըսեմ քեզի, իշու ձաղ. չէ՞ս տեսնար որ նաւը դէպի մեղ կը քալէ։

Առանց գլուխս շարժելու, աչքերս շուրջս դարձուցի։

Եթէ Գարթանը նաւուն խօսքը ըրած չըլլար, ես չզիտի կարծէի բնաւ որ փոքրիկ ճերմակ կէտը, որ ե- կաւ աչքս մտնելու այդ բովէին, նաւ մը կրնար ըլլաւ, ան աւելի անապատի մէջ թառած հաւալումնի մը կը նմանէր եւ կամ դաշտի մը մէջ դարնուած փոքրիկ վրա- նի մը, քան թէ նաւու մը։

Նաւը դէպի մեղ կը քալէր. նաւաստիի մը աչքը միայն կրնար որոշել այդ կէտը։ Ես աչքս դոցեցի, ա- կանջովս լրտեսելու համար խօսակցութեան շարունա- կութիւնը։ Կ'ուղէի իմանալ թէ Գարթան Մինաս երեւ- ցող նաւէն հեռանալ կ'ուղէ՞ր, թէ ոչ անոր մօտենալ։

Անդրանիկ նաւուն մէ՞ջն էր։ Ո՛չ ես կրնայի գիտ- ցած ըլլաւ այս իրողութիւնը, ո՞չ ալ Գարթան Մինաս։ Բայց ես լաւ գիտէի որ Գարթանի հրամանը այդ կաս- կածէն էր որ կը բխէր։ Զէի գիտեր միայն թէ այդ հրա- մանը, նաւը դէպի այդ կասկածը՝ մղե՞լու կը ծառա-

յէր, թէ ոչ անկէ Հեռացնելու: Եւ այդ կէտը չափա-
ղանց կը հետաքրքրէր դիս:

— Կը լսե՞ս, ապօ՛ւշ, նաւը խարիսխ կը նետէ —
շարունակեց Գարթան — ուղղուելով դէպի իր պըդ-
տիկը:

Նաւուն պղտիկը ականջը սրեց. անոր ականջը ա-
ւելի սուր էր:

— Զայնը քնացող մարդու խոկոցէ է որ կուզայ —
ըստ ան:

— Աւանա՛կ, ասանկ խոկոց կ'ըլլայ, խարիսխի
շղթային ձայնն է:

Աւանակ ինքն էր, Գարթան Մինաս: Զայնը՝ արդա-
րեւ, խոկոցէ էր որ կուզար: Սրբազնն էր, կաղմուած-
քով արիւնի տիկի, որ իր արիւնին բոլոր ուժովը կը
խոկար այդ բողէին, եւ ես, առաջին անդամ չէր, որ
կը լսէի անոր անառվոր խոկոցին ձայնը:

Վէճը՝ միշտ փափսուքով, կը շարունակէր նաւա-
պետին եւ նաւաստիին միջնեւ, երբ, յանկարծ, ինքզինքը
լսելի ընել տուալ ճարճատիւնի մը ձայնը:

— Աւրճանակի ձայն — դոչեց անմիջապէս Գար-
թան, ոչ առանց մատնելու սոսկումի ժէսթ մը:

— Աւրճանակի ձայն չէ — ըստ նաւուն պղտիկը
վախմբանելով:

Ես կրնայի ծիծաղով մը մատնել ինքզինքս, բայց
ձիգով մը դսպեցի ինքզինքս: Ես, բոլէապէս հասկցած
էի որ ձայնը ուրիշ բան չէր եթէ ոչ Սրբազնի ինչոցի
ճարճատիւնը, դոր, նոյնպէս, առաջին անդամ չէր որ
կը լսէի:

— Աւրճանակի ձայն է եւ մեզ կանգ առնել տալու
կը ծառայէ — մենախօսեց Մինաս եւ դէպի ի նաւուն

պղտիկը դանաւալով:

— Աւրճանակս ինծի քե՛ր, հրամայեց անոր: Ասի-

կա կընայ կարճկանցի Քիւրտերու նաւերէն մէկը եղած
ըլլալ:

Քիւրտերը ճիշտ է որ 4-5 նաւեր ունէին լինին վրայ, բայց բնաւ տրամադիր՝ Հայերու նաւերուն մօտենալու, ո'չ թէ անոնց վրայ յարձակելու, այլ անոնցմէ յարձակում կրելու երկիւղնուն համար։ Անոնց ապագան ծովերուն վրայ չէր։ Եւ այս բանը Գարթան Մինաս ինձմէ աւելի լաւ գիտէր։

Նաւաստին՝ նաւուն խուցէն դուրս բերաւ եւ Գարթանին յանձնեց խոչոր քէվօլլէր մը, անոր հետ փամփո՞ւշաներ. ո'չ այլ հեգնական ժպիտ մը, որ վերեւ պարզուած իրողութիւնն էր որ անոր կը բերէր. ան նոր առարկութիւն մըն ալ ըրաւ, բայց, աւելի վախէն քան թէ համոզումէն լոեց։

Գարթան Մինաս ո'չ միայն նաւուն դնացքը չկասեցուց— այլ, առազատուը հովին դէմ բերելու նոր հրաման մը արձակելով՝ նաւուն ընթացքը ճեպեց, ուրիշ խօսքով նշմարած նաւէն սկսաւ հեռանալ։

Յայտնի էր այլեւս, որ Անդրանիկը փնտռելու համար ծովին ափերը թափ տալու յօժար... կտրին Գարթանը Անդրանիկի շուքէն փախուստ կուտար։

Սրբազնի խոկոցը դադրեցաւ, խնչոցն ալ չկըրկնուեցաւ, բայց Կայծակը՝ կայծակի արագութեամբ, հեռացաւ խորհրդաւոր նաւէն, որուն՝ աչքերս դադանօրէն յառած մնացին, մինչեւ որ ան՝ հետզհետէ, փոքրիկ շուշանի մը տեսքն առաւ ծովին կապոյտին վրայ։



ԱՂԹԱՄԱՐԻ ՄԷԶ



Աչքերս յողնած, ես տակաւ անմնատուր եղայ նորէն կոպերում վրայ ճնշող քունին։ Մեր հանդիպած նա-

ւը , սակայն , ճերմակ կէտի մը պէս ուղեղիս մէջ սեւեռուն , մինչեւ առաօտը ինծի անկառ եւ անյարիր երազներու նիւթ հայթայթեց : Երբ արթնցայ , Աղթամարն էինք արդէն , անոր գրսի տան — Ախավանից , նաւահանդիստը : Իրարու վրայ բողոքող միաբանները , միաբանօրէն , որ քիչ մը կը նմանէր չուանի եւ կախաղանի միջեւ դոյուիւն ունեցող միաբանութեան , նաւահանդիստ եկած էին իրենց յարդանքը բերելու քննիչ յանձնաժողովին :

Պաշտօնէի համար , ո՞վ արդէն աւելի յարգելի է քան անոր քննիչը :

Ես փութացի փոքրիկ համարատուութիւն մը ընել Սրբազնին եւ ընկերներուս , այն ամենի մասին որ Աւսած էի Գարթան Մինասէն եւ տեսած անոր հետ :

Սրբազնը քիթը կախեց , սկսաւ մօրուքը խառնել եւ բաւականացաւ փոքրիկ մենախօսութեամբ մը :

— Արդէն Աւանցի քամին մեզի կ'ըսէր որ Վազ անցնելու էինք այս ճամբորդութենէն :

Յանձնաժողովը դիմաւորող խումբին կեդրոնը կը դանուէր իր սլացիկ հասակովը , կաթողիկոսական տեղապահ Արսէն վարդապետը , աջը Եզնիկ վարդապետ Ներկարարեան , վերջէն կաթ . տեղապահ եւ Վանի Առողջնորդ , որ , մօրուքին ցցուած մազերով՝ սարսափի մատնուած մարդու մը տպաւորութիւնը կը թողուր , ձախը Դանիէլ վարդապետ Զատօյեան , որ՝ որպէս թունդ դաշնակցական—զաղափարով ձախ , բայց մարմինով այն աստիճան դէպի աջը հակած , որ իր հաստու կախ շրթունքներուն հետ , կաթուածահարի մը երեւոյթը կը պարզէր :

Գաղափարով տարրեր , անոնք սակայն կը կրէին , երեքն ալ , Շատախի մետաքսահիւս եւ մանիշակագոյն

շալէ միատեսակ վերաբերուներ, որոնց վէտվէտումնեռը, նորածագ արեւու ճառազայթներուն ներքեւ մասնաւոր փայլ մը զգեցած էին այդ բոպէին:

Նախազահ Սրբազնին նաւէն ցամաքը փոխազրութեան գործը տեսեց ամբողջ ժամ մը: Հարկ եղաւ իրար բերել կայծակի հնարաւորութիւններուն հետ անոր տիրոջ հնարամտութիւնը, յետոյ, դուրսէն յաւելուածական սանդուխ մը եւ վանքը զտնուող ոստիկաններուն բաղուկները, գլուխ հանելու համար այդ փոխազրութեան գործը:

Կլանուած Գարթան Մինասի տուած լուրովը, Բագրեւանդեան Սրբազնի առաջին գործը եղաւ, մեկուսի բանել Դանիէլ վրդը եւ անոր ստուդումին ենթարկել լուրը:

— Գարթան Մինասի խելապատակին մէջ է որ զոյլութիւն ունի այդ լուրը — պատզամեց Դանիէլ վրդհաստատուն շեշտով մը:

— Ուրեմն անդրանիկ փորձանքէն վախ չունինք — ըստ Բագրեւանդեան Սրբազնի, բոնուած իր բառախաղի մոլութենէն:

Դանիէլ վարդապետը, որուն անծանօթ չէր որ՝ Բագրեւանդեան Սրբազնի, պատրաստաբանութեան մէջ վարպետ մը, կը սիրէր բառերու հետ խաղալ, չարաճնի ժպիտով մը պատասխանեց:

Սրբազնը իր սիրած խաղին յաջողութեան վերադրեց դաշնակցական վարդապետին ժպիտը:

Բայց Գարթանի լուրը անմիջական վտանգ մը չէր Անթագրեր: Անմիջականը վանքին մէջ յեղափոխականներու զոյլութիւնը կրնար ըլլալ: Ոստիկաններու ներկայութիւնը, սակայն, մասնաւոր տրամադրութիւն մը քերաւ ամէնքին, բայց մահաւանդ Բագրեւանդեան Սրբ-

քազանին : Ոստիկաններու ներկայութիւնը նշան մը կը համարուէր թէ վանքին մէջ յեղափոխականներ չէին գտնուեն : Այսուհանդերձ, երբ այս իրողութեան ականարկութիւնը ըրի Սրբազանին, ան՝ միշտ թերահաւատ եւ կասկածամիտ, դարձաւ նորէն դէպի Դանիէլ վրդ . եւ, իր քաշուած ձայնովը՝ անոր ականջին փափսաց .

— Հապա՞ փորձանքին կրտսերը :

Փորձանքին կրտսերը իշխանն էր որ՝ իրեն պարզիկ հասակովը, կրկին իմաստ մը կուտար Սրբազանի բառախաղին :

Դանիէլ վրդ . այս անդամ ժպիտով չբաւականացաւ, ան՝ իր թաւ յօնքերուն դէպի վեր ուժգին շարումում մը ընկերացուց իր ժպիտին .

— Աճապարե՛նք, աճապարե՛նք — դարձաւ դէպի ի ինձ մտավախ Սրբազանը — այս կօկօզները յանկարծակի բուսնելու դէշ սովորութիւնն ունին :

Կօկօզը, վանեցիի լեզուին վրայ ընչաղուրկն է, բառ՝ որով Բաղրեւանդեան Սրբազանը սովոր է որակել յեղափոխականները, որ սակայն քիչ մը կը հակասէր Սրբազանի մէկ ուրիշ պատմութեան, զոր ան՝ եպիսկոպոս ձեռնադրուելու համար կջմիածին կատարած ուղեւորութենէն, հետը բերած ունէր :

Կջմիածնի մէջ, ըստ այդ պատմութեան, Սրբազանը կը հանդիսավոր համագիւղացի իր հին մէկ բարեկամին :

— Ի՞նչ գործ կ'ընես, տղա՛ս, կը հարցնէ անոր Սրբազանը :

— Տղաս յեղափոխական է — Սրբազանին կը պատասխանէ անոր համագիւղացին :

Վեհարանի սանդուխին առջեւ Սրբազանը կանդ առաւ . ան պէտք ունէր շունչ առնելու, ուժերը հաւաքելու և սանդուխին աստիճանները չափել կարենալու հա-

մար : Դանիէլ վարդապետը անոր մօտեցաւ թեւը մըստ
նելու, բայց Սրբազնը, կարծես ուրիշ մարդի մէջ ա-
նոր օգնութեան պէտքը կը զգար այդ բռովէին . կօկօպ-
ներու յանկարծակի բուսնելու զինք մտապաշարող վր-
տանդին դէմ վարդապետին հաւաստիքին էր որ աւելի
պէտք ունէր ան : Մտավախ Սրբազնը նորէն ծռեցաւ
գէպի Դանիէլ վարդապետի ականջները՝

— Վանքին մէջ « ի նոցանէ » մարդ չկա՞յ եա :

Վանեցի չկար, այդ օրերուն, որուն ծանօթ եղած
չըլլար Սրբազնի լեզուին վրայ արկօյացած « ի նո-
ցանէ շն :

Դանիէլ վարդապետ դժուարութիւն չկրեց անմի-
ջապէս պատասխանելու՝

— Ո՛չ, Սրբազն' :

Այս մէկ « ոչ »ը՝ Սրբազնին շատ աւելի հան-
գստութիւն բերաւ քան այն քանի մը շունչերը, զոր ան՝
իրարու ետեւէն առաւ : Բայց, սանդուխի կէսին, նոր
շունչի՞ն, թէ ոչ նոր հաւաստիքի պէտքը անոր կանդ առ-
նել տուաւ : Ան նորէն ծռեցաւ գէպի Դանիէլ վրդու
ականջները .

— Ո՛չ ի՞սկ վանքին շրջակաները :

— Ոչ իսկ վանքին շրջակաները, Սրբազն — պա-
տասխանեց վարդապետը, կէս հեղնական ժպիտով մը :

Պատասխանը ապահովիչ էր Սրբազնի համար,
բայց ո՛չ ժպիտը . ան կրկնեց .

— Եիտակը խօսէ՛, վարդապետ :

— Կարդս վկայ — ըստ Դանիէլ վարդապետը, այս
անդամ լուրջ դէմք մը առնելով :

— Երանի՛ թէ ուրիշ բանի մը վրայ երդուած ըլլա-
րիք — ըստ Սրբազնը, կէս ժպիտով, բայց տեսակ
մը հառաչի թօն մը դնելով անոր վրայ ու սկսաւ բարձ-
րանալ սանդուխին աստիճանները :

Արմաշական վարդապետը չկրցաւ զսղել ժողիտ մը
որ քիչ մը կը բացատրէր թէ որպիսի՛ սուսեր սքողելու
ընդունակ էր այդ կարգին անոր ուսերուն վրայ դրած
սքեմը :

Սանդուխին դլուխը, Դանիէլ վարդապետն էր, որ՝
այս անդամ, դէպ ի իմ ականջը ծռեցաւ.

— Եւ երեւակայեցէք որ հին յեղափոխական մըն է
յեղափոխականներէն այս աստիճան վախցողը — փափը-
սաց ան իմ ականջին :

Արդարեւ, Բագրեւանդեան Արբազանը, ինքն ալ,
ատենին, քիչ մը յեղափոխական եղած էր, երբ յե-
ղափոխութիւնը պաշտօնական կնիք չէր կրած դեռ։
Ութունական թուականներուն — ան վանահայրը եղած
էր Արճէշի շրջանին մէջ, նախ, Սօսկունի վանքին, յե-
տոյ Մեծորայ վանքին, որ պաւառին ամենէն համբա-
ւաւոր վանքը կը համարուէր, եւ որ ընտանի անասուն-
ներու եւ ոչխարներու հօտեր կը պահէր Քիւրտերէ շրր-
ջապատուած այդ շրջանին մէջ։ Քիւրտերուն անծանօթ
չէր վանքին հարստութիւնը, բայց, անոնց ծանօթ էր
նաեւ որ այդ վանքին մէջ հրացաններ ալ կային, նաեւ
հրացան բռնողներ, որոնց գլխաւորն էր նոյնիսկ վան-
քին վանահայրը։ Անոնք գիտէին նաեւ, որ այդ վանքը
գիշերելու կ'երթար երբեմն համբաւաւոր գաշախ (փա-
խստական, աւաղակ) Աւօն։

Աւօն Բագրեւանդեան Արբազանի ծննդավայր Ար-
ճէշի Ասրափ գիւղէն կտրիմ Հայ մըն է, որ՝ կրած յի-
րաւի թէ յանիրաւի մէկ դատապարտութեան երեսէն
գաչախ կը դառնայ։ Ան համբաւաւոր քիւրդ աւաղակ
Համզա Գաչախի խումբին մէջ մկրտուելէ եւ արհեստին
ծանօթանալէ վերջ, օրին մէկը, խմբապետին՝ հայ քա-
հանայի մը հանդէալ ցոյց տուած անդութ մէկ արարքէն

դաղացած, խումբէն կը հեռանայ եւ հայ եւ քիւրզէ բաղկացեալ առանձին խումբ մը կազմելով՝ անոր գլուխը կ'անցնի եւ աւազակութեան կը սկսի:

Աւօն՝ ասպարէզին մէջ իր մուտքը կը դործէ բօստան զարնելով (կողոպտել), ինչ որ այդ օրերուն, արհեստին համար գլուխ դործոց մը կը համարուէր:

Բայց, Աւօն հասարակ աւազակ մը չէր. աւազակութեան հետ ան ուրիշ բաներ ալ կ'ընէր. ան՝ ունեցողէն կ'առնէր, օրինակի համար, բայց չունեցողին ալ կուտար երբեմն. յետոյ վանքերու ո'չ միայն չէր դպչեր, այլեւ, ըրած կողոպուտէն երբեմն անոնց բաժին մըն ալ կը հանէր, տասանորդի պէս բան մը. հայ գիւղերուն ալ ան սովոր չէր դպչելու առհասարակ եւ անոնց վրայ ունէր տեսակ մը բրօրէքրօրա, զոր քիւրդ աւազակները չէին կրնար անտեսել:

Այսպէս, Աւօն կը դառնայ տարիներով Արճէշի շրջանին սարսափը. անոր համբաւը կը տարածուի շրջակաւառները եւ, տակաւ, կը հանի առասպելական այնպիսի համեմատութեան մը, որ տասրաններու (Երդ) նիւթ կը հայթայթէ շրջանի հայ թէ՛ քիւրդ աշուղներուն: Խոկ շրջանին մայրերը՝ անոր անունը կը դանեն վախցնելու եւ քունի կամ հանդարտութեան բերելու համար իրենց երեխանները:

Հա՛յը աւազակ. երեւոյթ մըն էր ասիկա, որուն հանդիպելու համար տասնեակ տարիներով, զուցէ դարերով ետ պէտք էր երթալ հայ պատմութեան մէջ, միաժամանակ փարսախներով հեռանալ Վասպուրականի շրջաններէն: Վանեցի Հայը Աւօն աւազակ չէր համարիր, այլ հերոս մը: Արթնցող սերունդն ալ զայն տեղը կը դնէր՝ այդ օրերուն վխտացող Թափֆիի վէպերուն այս կամ այն հերոսին, անոր համար Աւօն իր ուժովը նոր Սամսոն մըն էր, որուն ուժը՝ սակայն, իր մազե-

բուն մէջ չէր որ կը դտնուեր այլ սիրտին, սիրտ՝ որուն
մէջ երկիւղ ըսուած բանը գոյութիւն չունէր:

Այդ սիրտը, սակայն ունէր ուրիշ թագուն ծալքեր
ու երբ, օր մը, Աւօն՝ զերի այդ ծալքերէն մէկուն, դա-
ւաճանութիւնը ձերբակալուեցաւ իր քիւրտ սիրուհին
դիրկին մէջ, վանեցին սուլ կապեց. անոր արթնցող սե-
րունդին մէջ չգտնուեցաւ մէկը, որ՝ ժամերով, դատա-
րանի եւ կամ բանտի ճանապարհին վրայ սպասած չըլ-
լար, տեսնելու համար Հայր— որուն սարսափէն՝ կա-
ռավարութիւնը թղթատարի ճամբան կը փոխէր երրեմն,
երրեմն ալ կը պարտաւորուէր զինուորական ջոկատ մը
ընկերացնելու անոր: Շատերը՝ այդ արթնցող սերուն-
դէն, աղջական մը կամ բարեկամ մը տեսնելու պատըր-
ուակաւ, այդ օրերուն, ուխտաւորներու պէս, բանտը
կ'երթային Աւօն տեսնելու համար: Ու, երբ, օր մը,
կառավարութիւնը նոր բանտ մը շինած ըլլալով, հինէն
հոն փոխազրեց բանտարկեալները, բանտերուն հինէն
նորը տանող ճամբան տեսակ մը հանդիսավայրը դար-
ձաւ այդ սերունդին, մասնաւորապէս դպրոցական
տղաներու համար, որոնք եկած էին տեսնելու հայ կըտ-
րիճը:

Տրամարանութիւն կար արթնցող սերունդի այս
վերաբերմունքին մէջ— բանավարութիւն: Ո՞չ մէկը,
ո՞չ միւսը: Ժողովուրդը վարող անոր երեւակայութիւնն
է, ժողովուրդ՝ որուն հոգիին խորհրդապաշտութեան
անսպառ նիւթ կը հայթայթէ անոր երեւակայութիւնը:
Այդ երեւակայութիւնն է որ տուն կուտայ պաշտամուն-
քին որ ան ունի ոյժի եւ այդ ոյժը ներկայացնող ուժեղ
մարդու հանդէպ: Աւօն այդ երեւակայութեան հերոսն
էր :

Աւօյի անունին այս հմայքը այն աստիճան տեղ բըռ-
նեց վանեցիի սիրտին մէջ, որ երբ անոր մէջ արթնցող

ըմբոստութեան ոգին, յանձին արմենականութեան, դտաւ իր առաջին կազմակերպութիւնը, առաջին դործը եղաւ այդ կազմակերպութեան, Պարսկաստան վախցնելու եւ չէթէական խումբի մը զլուխը զնելու նպատակաւ վանի բանտէն վախցնել Աւօն: Ան յաջողեցաւ բանտէն ազատել Աւօն, բայց այդ յաջողութեան զսպանակը եղաւ, կազմակերպութեան անձնութրութենէն աւելի, ոսկիները Մեծորայ վանքին վանահայր Բաղրեւանդէան վարդապետին, որ չէր մոռցած իր համապիւղացին եւ բարեկամը: Այդ ոսկիներովը, Արմենականները՝ Կամետցի Ղարիպ անուն ուրիշ բանտարկեալի մը միջոցաւ, կաշառեցին բանտապահները աղատեցին Աւօն, բայց չկրցին զայն Պարսկաստան հասցնել: Անոնք Մակու չհասած— իրենց դէմ կը գտնեն՝ կառավարութեան հրամաններուն վրայ ճամբաները բռնող քրտական ուժերը եւ կրիւի կը բռնուին անոնցմէ Հայտարանցի Սիւլէյման աղայի խումբին հետ, որուն թուական դերադանցութեան առջեւ Արմենականները կը պարտաւորութիւն տեղի տալ եւ, իրենց առաջնորդ Գարեգին Մանուկեանի ծանրապէս վիրաւորուելին վերջ, անձնատուր ըլլալ:

Նախորդ սերունդէն վանեցի չկայ, որուն ծանօթ չըլլայ այս եղերական պատմութիւնը, որուն մէջ Գարբեդին Մանուկեան՝ հակառակ կրած անասելի չարչարանքներուն, նոյնիսկ խաչելութեանը — բառական իմաստովը, չտուաւ անունները ո՛չ ոսկիները տուող Բաղրեւանդէան վարդապետին, ո՛չ ալ իր ընկերներուն, որոնց մէջ Արմենակ Եկարեան իր բաժին դերն աւնէր եւ որ՝ այդ օրէն սկսեալ, դորձաւ վախստական:

Անձնական բարեկամութի՞ւնն էր միայն որ մղածէր Բաղրեւանդէան վարդապետը իր ոսկիները արամագրելու Աւօն վախցնելու ձեռնարկին: Ո՛չ: Անոր յեղափոխական խմորը առանց բաժինի չէր մնացած: Այդ-

զգացումներուն մէկովք թէ միւսովք, ան՝ յևտագային ուրիշ ոսկիներ եւս տրամադրեց — եւ, զատաւորները կաշառելով՝ ան կաղախանէ ազատեց Աւոն։ Յետոյ տարիներ վերջ, երբ կառավարութիւնը, անդրադարձումի մը հետեւանքով, Աւոյին՝ Խամեայ բանտարկութեան տանջանքները կրել տալէն վերջ, բոլորովին յանիրաւի, մահուան դատապարտել տուաւ զայն, Բաղրեւանդեան վարդապետ, որ այդ օրերուն Վանի Առաջնորդն էր, միւնոյն զգացումներով տովորուած՝ ամէն դուռ զարկաւ եւ յաջողեցաւ կախակայել տալ՝ Հայու թէ՛ Թուրքի կողմէն անարդար համարուած այդ վճիռը, զոր, սակայն, տարի մը վերջ, կառավարութիւնը՝ օրուան միւֆթիին տուած մէկ ֆէթվային վրայ, գործադրութեան դրաւ։

Դանիէլ վարդապետը իրաւունք ունէ՞ր հին յեղափոխականի մասին յայտնած իր զարմանքին մէջ։

Այս կէտն ալ կը չօշափէ ուրիշ պատմութիւն մը։

Մինչեւ 96ի Վանի ջարդը յեղափոխութեան համակիր, երբ, իր այդ համակրութեան ի պատիք՝ Վանի ջարդարար Սաատէթտին փաշան՝ Պոլիս աքսորեց Բաղրեւանդեան վարդապետը, Պոլսոյ ճամբան այն եղաւ աքսորական վարդապետին համար, ինչ որ Դամակոսինը եղած էր Պօղոս Առաքեալի համար, դարձի ճամբան։

Օրմաննանի Պատրիարքութեան առաջին օրերուն էր որ Բաղրեւանդեան վարդապետը Պոլիս հասաւ, եւ Օրմաննանի առաջին զործերէն մէկն եղաւ զայն ազատել անմիջապէս։ Ան՝ ոչ միայն ազատեց աքսորականը, այլ եւ Նարլը Պատրիարքույի եկեղեցիի քարոզչութիւնը յանձնեց անոր։ Այդ օրերուն, ես Պոլիս կը գտնուէի եւ կ'ապրէի Գում-Գափու, ուրկէ յաճախ այցելութեան կ'երթայի Վանի նախկին Առաջնորդին, որ՝ Մարմարայի վրայ

վանդակի գիրք մը ունեցող իր փոքրիկ սենեկին արեւ-
ստ պատուհանին առջև նստած՝ Օրմանեան Պատ-
րիարքի արեւշատութեան համար ծխախոտ կը ծխէր :
Խնչութեան էք Հայր Սուրբ, հարցումը ըրի՞ր, ան մէկ պա-
տասխան ունէր միայն .

— Շնորհիւ Օրմանեան Սրբազնի շատ աղէկ ևմ :
Եկաւ Խանասորի արշաւանքը, Մէզրիկ աշիրէթա-
պես Շէրէֆ պէյը սպաննելու նպատակաւ՝ Դաշնակցու-
թեան կազմակերպած արշաւանքը, որուն լուրերուն
շափազանցութեանց արձագանքը չուշացաւ հասնիլ Պո-
լիս : Որպէս Վանեցի եւ Վանէն նոր հասնող, այդ ար-
շաւանքի պատմութիւններով հետաքրքրուողներուն հա-
մար, Վանի նախորդ Առաջնորդը գարձաւ օրուան մար-
դը : Արշաւանքը կազմակերպողներուն մասին ամէն
տեսակ վերապահումներ ընելով հանդերձ, հին յեղա-
փոխականը չէր կրնար չղովել կոփիին մասնակցողնե-
րուն անձնազոհութեան ողին . բայց, ան չէր քաշուեր
միաժամանակ այդ զովեստներուն կցելու իր վախը, թէ
Դաշնակցութեան վրիպած վրէժին պիտի յաջորդէր Շէ-
րէֆ պէյի անվրիպելի փոխ-վրէժը :

Արդարեւ, տարի մը վերջ, Շէրէֆ պէյ աւերեց
Ասրպատականի մէջ տասնեակ մը հայ գիւղեր, մահա-
ցնելով հարիւրաւոր Հայեր :

Բադրեւանդեան վրդի այս մարդարէութեան լրա-
ցումը տասնապատկեցին արժէքը անոր ուրիշ մէկ դա-
տաստանին, զոր ան ըրած էր այդ առիթովը : Բայ այդ
դատաստանին, Դաշնակցութիւնը Խանասորի արշաւան-
քովը իւղ քսած է Համբարի հացին :

Այս դատաստանը լսողներուն մեծ մասը սկեպտիկ
կամ թերահաւատ, զարձի եկած եկեղեցականը՝ այդ-
ողիսիներուն համար ունեցած է բնորոշ բացատրութիւն
մը :

Արեւելեան նահանգներու համար — ըսած է ան —
ուր թուրք ցեղը հիւր մըն է եւ հիւրի թիւ մը ունի մի-
այն, Համիտ մէկ քաղաքականութիւն ունեցած է,
տանուտէրերը — Հայերը եւ Քիւրտէրը — իրարմէ
բաժնելու քաղաքականութիւնը։ Մնացեալը ինքնինքը
կը հասկցնէր լիուլի։

Բաղրեւանգեան վրդ · իր այս համոզումին հետե-
ւանքովը եղած էր, որ՝ անգամ մը, երբ Դաշնակցու-
թեան ուրիշ մէկ ձեռնարկին յաջողութեան խօսքն ը-
րած էին իր քովը, ան՝ հետեւեալ յատկանշական
խօսքն ըրած էր։

— Խանասորի արշաւանքէն վերջ, ես դիտեմ թէ
ի՞նչ կ'արժէ Դաշնակցութեան յաջողութիւնը։

Բաղրեւանգեան վարդապետի այս դատաստանը
Դաշնակցութեան ականջէն չէր վրիպած, ո'չ ալ անոր
կողմէն մոռցուած։

Մինակ ա՞յս եղած էր դարձի եկած եկեղեցականին
հակայեղափոխական արտայայտութիւնը։ Ո՛չ :

Բաղրեւանգեան վարդապետը կը սիրէր անդրա-
դառնալ յաճախ իզմիրլեան Պատրիարքի վարած քաղա-
քականութեան եւ պատմել անոր կեանքէն դրուազներ՝
որոնց մէծ մասը Օրմանեանի հաստ շրթունքներէն ան-
ցած էին, և այդ դրուազներու մէջ հետաքրքիրներ չէին
պակսիր։ Բստ այդ դրուազներէն մէկուն, երբ Գում-
ֆափուի ոստիկանապետը կ'երթայ իզմիրլեան Սրբազ-
նը հրաւիրելու նաւը, որով ան՝ ըստ Համիտի իրատէին
երուսաղէմ պիտի երթար, նախկին Պատրիարքը՝ դոյ-
քերը կարդի զնելու պատրուակաւ, հինդ ժամ ժամա-
նակ կ'ուղէ եւ այդ հինդ ժամերու ընթացքին ան՝ հինդ
անգամ, արդելափակուած տան թէրասը կը բարձրա-
նայ, Մարմարայի վրայ վնտուելու անդլիական զրահա-
ւորները՝ զոր Սըր Ֆիլիփ Քըրքին անոր խոստացած էր։

որոնք միշտ է որ Հայաստանի լեռները չէին կրնար ելնել, բայց չառ լաւ կրնային մտնել Մարմարա, ուր անոնք երկու անգամ մտած էին, Հնդկաստանի անտէր ճամբայի ապահովութեան համար, ստիպելու Ռուսը, որ նորէն Թուրքին ձգէ անոր գրաւած հողամասերը եւ անոնց վրայ ապրող Հայերը, անկէ ջարդուելու եւ տեղահան ըլլալու համար: Աւելորդ է ըսել որ—ըստ պատմութեանը, Եթէ նախկին Պատրիարքը տեսնար վնասուած զրահաւորները պիտի մերժէր հետեւիլ զինք հրաւիրելու եկած ոստիկանապետին:

Բազրեւանդեան վարդապետը՝ Հակառակ մեծ ուսում չունենալուն, ի բնութենէ ունէր աքրօսի մեծ շընորհ մը. բնականէն մտացի՝ երբ առիթը ներկայանար, ան սովոր էր իր սրամմութեան զինարանէն սլաք մը արձակելու: Որո՞ւն կը դպչէր ոլաքը, որքա՞ն խորը կը մտնէր դպած տեղը, անոր հողը չէր. բաւական է սլաքը յարմարի եւ ինքն ունենայ զայն նետած ըլլալու համոյքը: Ան՝ իր սեփական տըլիզներ ունէր որոնց գլխաւորներէն մէկն այն էր թէ՝ « երբ խօսքը կը պատշաճի, խնայելու չէ » եւ նոր յեղափոխութեան գործունէութիւնը, մանաւանդ գործելակերպը քիչ առիթներ չէին ներկայացներ, յեղափոխութիւնը հինէն ճանչցող այդ մտացի անձին համար:

Դանիէլ վարդապետի զարմանքը, ուրեմն, չին յեղափոխականին նորերէն ունեցած երկիւղի մասին, այնքան ալ զարմանալի չէր:

Վեհաբանի սանդուխին գլուխէն, ուր քիչ մը չառ կանդ առինք, անցնինք այժմ կաթողիկոսական տեղապահի պատրաստած սեղանին շուրջը, ուր քիչ մըն ալ կանդ առնելու պարտաւորուած ենք, շրջանակելու համար Բազրեւանդեան Սրբազնի դիմադիծը:

Կաթողիկոսական Տեղապահ Արսէն վրդ՝ առանց

Մոլիէրը կարդացած ըլլալու զիտէր որ ճշմարիտ Ամֆի-
թրիօնը (զիցարանութեան մէջ Թիրինթի իշխանը) այն
է որուն քով կը ճաշէն: Անոր պատրաստել տուած նա-
խանաշը, որուն կը մասնակցէին նաև, իր շռայլութեան
մասին բողոքող զոյգ վարդապետները, ունէր քննիչնե-
րու յատուկ ճոխութիւն:

Բայց այդ ճոխութիւնը կը պատշաճէ՞ր քննիչներէն
բոլորին ալ ստամքափին:

Բագրեւանդեան Սրբազնը Պոլիսէն հետը բերած
ունէր հիւանդութիւն մը, որուն հետեւանքով օրէ օր կը
զիրնար ան: Ի՞նչ էր հիւանդութիւնը, ինքն ալ չուխտէր
եւ գիտնալ ուզողներուն համար ունէր բնորոշ պատաս-
խան մը.

— Որքան բժիշկ, նոյնքան հիւանդութիւն:

Հիւանդ եկեղեցականը դարմանող բժիշկներէն —ո-
րոնց թիւը երկու երկոտասնեակէն պակաս չէր եղած —
իւրաքանչիւրը անուն մը դրած էր անոր հիւանդութեան
վրայ, անուններ՝ որոնք ուրիշ բանի չէին ծառայած
եթէ ոչ հիւանդին հակասութիւններ գտնել տալու ա-
նոնց ախտաճանաչութեանց միջնեւ եւ անոնց տուած դե-
ղերուն անզօրութեան հետեւանքով ամէնքի մասին
խախտել տալու անոր վստահութիւնը: Խսքալիւթի աշտ-
կերտներէն մէկը միսը յանձնաբարած էր, միւսը զայն
բացարձակապէս արգիլած, մէկը լաւ սնունդ յանձնա-
բարած էր, միւսը ծոմ, մէկը կաթնեղէնի գործածու-
թեան մէջ գտած էր անոր առողջութեան հնարաւորու-
թիւնը, միւսը անոր մէջ գտած էր հիւանդութեան միք-
րոպը: Օր մը, երբ Բագրեւանդեան վրդ՝ իր հիւանդու-
թեան մասին դանդատած էր Օրմանեան Պատրիարքին
եւ այս վերջինի հարցումին թէ ո՞վ էր զինք դարմանող
բժիշկը, հիւանդը Տօքթ. Թօպէնսօնի անունը տուած էր.
— Լա՛ւ է — ըսած էր Օրմանեան Սրբազն — չա-

քիքին վորբապոյնին հանդիպած էք — եւ ըստ սովորութեան, լիաթոք խնդացած էր :

Տօքթ. Թօպէնսօն պողըլիկ կազմուածքով անձնաւորութիւն մըն էր :

Օրմանեան Պատրիարքը այս իւմօրով չէր բաւականացած, ան՝ զրիչը ձեռքը առած էր եւ տոմսակ մը գըրած էր իր բժիշկ և զրայր Տօքթ. Օրմանեանին, անոր քննութեան յանձնաբարելով իր պաշտպանեալ վարդապէտը :

Տօքթ. Օրմանեան սխալ գտած էր Տօքթ. Թօպէնսոնի թէ՛ տուած դեղերը եւ թէ՛ յանձնաբարած բէժիմը :

Տարօրինա՞կ էր այս երեւոյթը: Կարելի չէ այս ըսել: Զէ՛ որ բժշկութեան աստուածները Հիրոկրատ եւ Կալիէն, ինքններն իսկ իրարու Հակասած էին ատենին եւ ա՛յն աստիճան յաճախ, որ ծնունդ տուած էին « Հիմոկրատ այս' կըսէ, Կալիէնին ո՛չ » յատկանշական առածին:

Քանի մը շաբաթ վերջ, օր մը հոգենաշի սեղանի մը վրայ, Օրմանեան Պատրիարքը կը նշմարէ Բագրեւանդեան վարդապէտի ներկայութիւնը, եւ, անոր առողջութեան մասին տեղեկութիւն կ'ուզէ անկէ:

— Լաւ չէ, Սրբազն, կը պատասխանէ Բագրեւանդեան վարդապէտը:

— Զգացի՞ք նոր բժիշկին:

— Զարիքին մեծին ըսէ՛ք, Սրբազն, զացի այս', ինչպէ՞ս չէ:

Բագրեւանդեան վրդեի այս պատրաստամիտ եւ բնորոշ պատասխանին վրայ, Օրմանեան կ'ունենայ խընդուք մը այն աստիճան սաստիկ եւ ըստ սովորութեան ցնցող, որ զինիի վիշերը եւ զաւաթները՝ աղմուկով մը զիրար հրմշտկելու կ'ելնեն սեղանին վրայ:

Արդարեւ, Տօքթ. Օբմանեան՝ ինքնին մեծղի Պատ-
րիարք — Եղբօրը զրեթէ մէկուկէս անգամը, կաղ-
մուածքովը՝ կը ներկայացնէր իսկական տիտան մը:

Պոլոյ բժիշկներէն վերջ, Վան վերադարձին, հի-
ւանդ Առաջնորդը փորձեր էր Վանի բժիշկներուն զեղե-
րը, զորս, սակայն, ան մէկ օր կը զործածէր եւ կամ,
շատ շատ, երկու ապա, զանոնք կը տանէր տեղաւորե-
լու յատուկ զարակի մը մէջ, որուն համար սովոր էր
ըսելու թէ՝ թաղապետական դեղարանէն աւելի ճոխ է:
Յետոյ, լուր կը զրկէր Գէրպէր Գարեգինին, որ կուղար
կէս օխայ արիւն առնելու անոր մարմինէն այս կամ այն
կողմէն: Որպիսութիւնը հարցնողներուն ալ, Բաղրե-
ւանդեան Սրբազնը՝ երկու տեսակ պատասխաններ ու-
նէր պատրաստի, կամ, « չնորհիւ Պէրպէր Գարեգինին
լաւ եմ », եւ կամ, « հակառակ բժիշկներու խնամքին՝
կ'ապրիմ զեռ »: Գալով թէժիմին՝ ատիկա կախում ու-
նէր ճաշէն: Եթէ ճաշը հաճելի էր, ախորժակն ալ քիչ
մը տեղը, լաւ սննդառութիւն յանձնարարող բժիշկը
միտքը կուղար եւ անոր հրահանդը. հակառակ պարա-
գային, միտքը կ'երթար դէսլի ի ծոմապահութեան պէտ-
քը եւ ճաշը կը զրկէր սպասաւորին, երբեմն ալ Ամուք
խօճային:

Ամուք խօճան՝ Առաջնորդարանէն քանի մը քայլ հե-
ռու թօփչու մղկիթին մուկզինն (աղօթասաց) էր, որուն
աղօթքի ճայնին ճշմարիս սիրահար մը դարձեր էր
քրիստոնեայ Սրբազնը, այն աստիճան ճշմարիս, որ
զարմանալի չպիտի թուի այդ սիրոյն ծնունդ եղող հե-
տեւեալ դրուազը:

Նոյն տարւոյն զարնան, Տօքթ. Բէյնօլտսի յանձնա-
րարութեան վրայ, ամիս մը օդափոխութիւն ընելու
համար Այղեստան փոխադրուեցաւ հիւանդ Սրբազնը:

Քանի մը օր վերջ, իմանալով որ ան Առաջնորդարանը
վերադարձած է, դացի զինք տեսնելու:

— Ինչո՞ւ վերադարձաք, Սրբազն — հարցուցի
իրեն:

— Շիտակը, ձանձրացայ: Այդեստանը ինձ համար
ձանձրալի վայր մըն է, պատասխանեց Սրբազնը՝ ան-
կեղծ թօնով մը:

Ու լայն ժպիտէ մը վերջ, աւելցուց ան՝

— Այդեստանի ջուրերը խոնաւութիւն կը բերեն,
ծառերն ալ թէ՛ մութ կը բերեն և թէ՛ կ'արգիլեն լիճին
և շրջակայ լեռներուն համայնապատկերը: Ես կը սի-
րեմ Քաղաքամիջի տեսարանը և անոր չոր պայծառու-
թիւնը:

Առաջին անդամն էր որ, օդի տեսակէտէն, Այդես-
տանի վրայ՝ Քաղաքամէջի առաւելութեան խօսքը կը
լսէի: Զքաշուեցայ ես զարմանքս յայտնելու:

Սրբազնը՝ տուած փաստին օդնութիւն կանչեց
անմիջապէս իր սովորութիւնները:

— Սովոր եմ — շարունակեց ան — Ամուք խօջայի
իրիկնամուտի աղօթքին հետ ճաշել, անոր գիշերային
աղօթքին հետ անկողին մտնել, մանաւանդ արշալոյսի
անոր հզանին հետ արթննալ եւ խահուէս խմել սիկարէ-
թիս հետ: Զգիտե՛ս թէ որքան քաղցը եւ հաճելի է անոր
ձայնը — աւելցուց ան մասնաւոր կարօտով մը եւ ժպի-
տով մը, որ չգիտես թէ կատակէ կուղար թէ ոչ լրջու-
թենէ:

Ես, այդ օրը, Սրբազնին սովորական կատակնե-
րէն մէկը համարած էի անոր այդ տարօրինակ դատու-
մը. բայց, եղաւ օր մը, որ ես պարտաւորուեցայ փո-
խելու իմ կարծիքը:

Այդ օրուան իրիկուն, ես՝ Քաղաքամէջը, բարեկա-
մի մը տունը ճաշի մնացեր էի: Ճաշէն վերջ Առաջնոր-

դարանը զացի, այցելութիւն մը տալու Բաղրեւանդեան
Սրբազնին:

Դահլիճը չմտած՝ թուրքերէն երդի մը մեղմ եւ ա-
խորժալուր ձայնը ուշադրութիւնս զբաւեց յանկարծ:
Կանդ տոի ևս եւ ականջ զըի՝

Եադմուր եադար իւսրիւմէ,
Խապար վէրին տօրումէ.

• • • • •

Զայնին անուշութիւնը զիս կեցածս տեղը զամեց:
Դուռը չբացի ես՝ մինչեւ որ երդին ձայնը չդադրեցաւ
ինքինք լսելի ընել տալէ: Ներսը կը կարծէի գտնել
Սրբազնին հայ բարեկամներէն մէկն ու մէկը: Ո՞վ
կ'ուղէք որ տեսնեմ անոր փոխարէն, երբ որ դուռը բա-
նալով ներսը մտայ, Ամուր խօճան: Անոնք, քրիստոն-
եայ եւ մահմետական կրօնաւորները՝ սուրճի զաւաթ-
ները եւ սիկարէթները առջևնին, դէմ դէմի նստած,
կը զուարձանայի՞ն. կարելի չէ « այո՛ » ըսել. բայց,
ամէն պարագայի, հաճելի ժամանակ մը կ'անցընէին:

Հայ եւ Թուրք եղբայրակցութեան օրինակներէն —
մէջն ըլլալով իր քիհատ-Դաշնակինը — եւ ոչ մէկը ու-
նեցած էր այս օրինակին անկեղծութիւնը:

— Միասին կը ձանձրանանք — ըստ անմիջապէս
Սրբազնը, ժպիտով մը, որ առհասարակ կ'ընկերանայ
քիչ մը փիլիսոփայութեան շունչ ունեցող խօսքերու-
տեսակ մը արդարացում զնել ուղելով երեւոյթին տա-
րօրինակութեան վրայ:

Յետոյ, անմիջապէս աւելցուց ան՝

— Ճնճղկներէն տուն է (գիտէ) գիտէ՞ք:

Այս գրարախառն արկօն՝ Վանի մէջ կը ծառայէ նո-
րեկի մը, որ կրնայ յանկարծ կաֆի մը մէջ իյնալ, հաս-
կցնելու թէ ներկայ Թուրքը հայերէն գիտէ:

Վանի մէջ գիւղեր կան ուր Հայերը եւ Թուրքերը

խառն կ'ասպրին : Նման զիւղերու մէջ ապրող թուրքերը
կամ Քիւրտերը, եթէ չեն խօսիր, զէթ կը հասկնան առ-
հասարակ հայերէն լիզուն :

Ամուք խօճան ամուքցի է, եւ այդ հայ եւ թուրքով
բնակուած զիւղէն է որ առած է իր՝ նախապէս Ամուքլի,
ապա կը ճատառուած՝ Ամուք անունը :

Ամուք խօճային մեկնումէն վերջ, Սրբազնի առա-
ջին խօսքը . . . չքմնզանքի զնաց :

— Ի՞նչ ընեմ, ձանձրոյթը երրեմն այն աստիճան կը
ճնշէ հողիս վրայ, որ ճարս Խօջային երգին կը նետեմ:
Յետոյ, լրջօրէն՝

— Կը հաւատա՞ք, որ անոր Երզը ինծի քուն կը
բերէ :

Դիտէի որ՝ Սրբազնի հիւանդութեան ախտանիշե-
րէն մէկը անքնութիւնն էր :

— Պ. Համբարձում Երամեանի խորհուրդն ալ դեր
ունի — շարունակեց ան — Հողերուժութեան այս մե-
թուին մէջ: Ան՝ իր անձնական փորձառութեան վրայ
հիմնուած՝ օր մը, ինծի խորհուրդ տուաւ, անկողին
ժանելէն առաջ երգել, բայց իմ ձայնը՝ ինծի անդամ
անտանելի՝ կը վախնամ որ ուրիշներուն լսելի ըլլայ:
Պ. Համբարձումի տուած խորհուրդը զործադրելու այս
միջոցը զտայ եւ օդտուեցայ խորհուրդէն, որ՝ ինչքան
չրլայ, թժիշէ չէ որ կուզայ:

Ու Սրբազն լիաթոք խնդաց իր այս սուր կատա-
կին վրայ:

Ան՝ սակայն, այդ օրը, յիշեց թժիշկները, անոնք
որոնք լաւ սննդառութեան յանձնարարութիւն ըրած էին,
երբ Արսէն վարդապետի սեղանին վրայ եկան, իրարու-
թեւէն, մեղքը ու սերը, խորաիկները եւ խմորեղէն-
ները: Ծովային ճամբորդութիւնը, իր կարդին, նախա-
պատրաստած էր անոր ախորժակը: Ու Շահովազի դի-

նիին անոր բերած տրամադրութեան ներքեւ, Սրբազան սկսաւ իր սրամտութեան զինարանէն սլաքներ արձակել աջը ու ձախը:

— Շիտակը, Կթէ այսպէս է ձեր ամենօրեայ ուտելիքները, աղէկ որ 1500 ոսկին դիմացեր է մինչեւ հիմայ:

Ցիշնք այստեղ, որ Յանձնաժողովին կատարելիք քննութիւնը կը կայանար 1895ին մեռած Խաչատուր Կաթողիկոսի թողուցած 1500 ոսկին ինչպէս հալած ըլլալուն չուրջը:

« Չեր ամենօրեայ ուտելիքները » խօսքերը՝ Սրբազանը թուրքերէնով էր որ արտասանեց, ինչ որ մասնաւոր տրամադրութիւն մը բերաւ սկզբանին վրայ:

Այդ խօսքերուն թուրքերէնը — եկը կիւմիքի եկտիկինզ-ը՝ ետեւը զուարճալի պատմութիւն մը ունի, որուն՝ Վանեցի չկայ որ անծանօթ մնացած ըլլայ:

Վանի թուրք Երեւելիներէն Հաճի կմին ազա անուն մէկը, անզամ մը, մէծ ճաշ մը կուտայ ի պատիւ նորեկ կուսակալի մը, որ երբ կը տեսնէ թէ կերակուրներու տեսակները՝ տասնեակներով, իրարու կը յաջորդեն. առոնց վերջը սպասելէ ճարահատ, հիւրընկալին կ'ուղղուի.

— Այս ի՞նչ շոայլութիւն է — Հաճի կմին ազա' :

— Մէծ բան մը չէ, փաշա էֆէնտի, ամենօրեայ կերածնիս է — կը պատասխանէ սնամիտ եւ միամիտ տանուտէրը:

Իրարու վրայ բողոքող միարանները՝ Սրբազանի այս սուր ակնարկութիւնը, միարանօրէն, կատակի տեղ սորին եւ անցան:

Ճաշէն վերջ, նախաղահ Սրբազանի ցոյց տուած ճապարանքին տեղի տալով, անցանք մենք հաշիւներուն քննութեան: Կաթողիկոսարանի հաշուապահ Միհրան

էֆ. Գէորգևան, որ միանդամայն խորհրդականն էր Տեղապահ Արսէն վարդապետի, անոր թարդմանը եւ քարտուղարը միաժամանակ, մէջտեղ դրաւ հաշուեմատեանները, որոնք՝ պէտք է խոստովանիլ որ կը ներկայացնէին ձեւական բոլոր կանոնաւորութիւնները։ Երբ, Յանձնաժողովին անդամներէն մէկը այս իրողութիւնը վեր հանեց, Նախագահ Արքազանը, Թուրքերէնով պատշաճ տուն մը արտասանեց իր պատրաստամտութեան սպազմուէն։

— Մինարէն գողցողը պահարանը պատրաստ կը պահէ։

Բողոքող վարդապետները մէկ մէկ լայն ժպիտով ընդունեցին այս սուր ակնարկութիւնը, որոնք՝ սակայն, չստ չուտ նեղցան։ Երբ, ընդհանուր ակնարկով մը, երեւան եկաւ որ՝ 1895 զեկուեմքերին, Հռոմեոյ (զործածենք այս բառը, քանի որ ան դանձը հետը չէր տառը) Կաթողիկոսի ձգած 1500 ոսկիէն 1904 յուլիսին, մնացած էր միայն 300 ոսկի, Առաջնորդ Արքաղանը, լո՞ւրջ թէ կատակ, ուղղուեցաւ դէոլ ի բողոքող վարդապետները։

— Շիտակը, եթէ այս դրամը ձեր ձեռքը անցած ըւլար, այս 300 ոսկին ալ չէր մնար։

Բողոքող վարդապետները, այդքան համարձակ մէկ վճիռը բնակմարար կատակի տեղ պիտի առնէին եւ պատշաճ ժպիտով մը պիտի բաւականացին։

Ինկանք ծախքերու լարիւրինդոսին մէջ։
Հեռագի՞ր, հեռաղի՞ր, հեռաղի՞ր։ Հեռաղիր՝ Վանի կուսակալին, հեռաղիր՝ Ներքին Գործոց նախարարին, հեռաղիր՝ Մեծ Եղարդոսին, հեռաղիր՝ Կայս. Պալատը, առանց մոռնալու պատճէնները, որոնք՝ ըստ հասցէի՝ ուղղուած կ'ըլլային կամ վանի Առաջնորդարանը եւ կամ Պոլսոյ Պատրիարքարանը։

Հարոկ կա՞յ ըսելու որ այս հեռագրերը տրուած էին, առիթով՝ Աղթամարի թեմի շրջանին մէջ կատարուած սպանութեանց եւ կեղեցումներուն, որոնց թիւը, դիւրին է մակարերել, քիչ չէր կրնար եղած ըլլալ։ Կաթողիկոսի ձղած 1500 ոսկիէն՝ մօտ 300ը գնացեր էին այս հեռագրերու ծախքերուն։

Հաշուապահը՝ հեռագրական իւրաքանչիւր ծախքին դէմ զրած ունէր հեռագրին թուահամարը, եւ, այդ թուահամարին վրայ՝ անմիջապէս զտնելով, մեղի կը ներկայացնէր հեռագրին պատճէնը, հեռագրատան ընկալագրին հետ։

Կարդացինք այդ հեռագրերէն մէկ քանիները, մասնաւրապէս այն պատժականը, որ՝ մինչեւ Օսմ. Սահմանադրութիւնը, զաղտնի մնացած՝ անկէ վերջ դարձած էր ամենուն սեփականութիւն։

Բամազանի օր մը, Համբախ շրջանին, Ռստանի հեռագրատան երկու պաշտօնեաները կը նկատեն որ Հասոյթի պակասութեան երեսէն, իրիկունն ալ բան մը չունին ցորեկուան ծոմերնին լուծելու համար։ Մոմը՝ Հնարքի խորհուրդ մը կը բերէ ծոմապահ պաշտօնեաներուն։ Անոնք՝ յաջորդ առաւօտը, կը հնարեն եւ կը տարածայնեն լուր մը, որուն նայելով Միր Մըհէն, յայտնի աւազակարետը, Միծանցի երկու Հայեր սպանած կ'ըլլայ գիւղին ճանապարհին վրայ։ Մուտ լուրը իրիկուն Աղթամար կը հասնի եւ անոր Տեղապահին կողմէ բողոքի հեռագիր մը կը բերէ Ռստանի հեռագրատունը, հետը, իր եւ պատճէններու ծախքին համար, 400 զրուցի զումար մը, որ կը ծառայէ Հնարքամիտ պաշտօնեաներուն լուծելու իրենց թէ՛ հաւատքի եւ թէ՛ անկուտիութեան ծոմերը։

Այս պատժական միջադէսլին չափ պատժական ե-

զած էր և անկէ զուցէ առելի զուարձալի անոր յաջորդ զողը:

Վանի կուսակալը՝ Կայս. Պալատէն հասած խիստ հեռազրին վրայ, քննութեան կը ձեռնարկէ և հաստատելով որ լուրը զոյտթիւն չունի, կը փութայ քննութեան արգիւնքը հաղորդէլ, մէկ կողմէն Կայս. Պալատը, միւս կողմէն Վանի ֆրանսական հիւպատոսին, որ՝ այդ օրերուն, որպէս Վան գտնուող միակ հիւպատոս, հետապնդած էր այդ սպանութեան զործը: Ֆրանսական հիւպատոսը՝ իր թարդմանը, Թասկուլեան Միհրան է Փէնտին, կուսակալին կը զրկէ, անոր յայտնելու համար իր ցաւը, որ անստոյդ լուրի մը զոհ դացեր է:

Թարդման Թասկուլեան Միհրան էֆ.՝ որ Տօմինիկէնան Հայրերու զործակատար Եղած է նախապէս և որ՝ անոնց յանձնաբարութենէն ի զատ, ուրիշ չնորհ չունէր այդ քիչ մը փափուկ սպաշտօնին անցնելու համար, Փարթան Մինասի տեսակէն ուրիշ տիպար մըն է, որուն զեռպիտի հանդիպինք այս սպամութեան ընթացքին:

Միհրան էփէնտին, ուրեմն, կուսակալին կը ներկայանայ և ... չնորհներուն թելերը իրար բերելով՝ անոր կըսէ.

— Կը ցաւինք որ Ծիծանցի Հայերու սպանութեան լուրը սխալ է:

Կուսակալը, ալպանացի Թահիր փաշան, բարի և մտացի անձնաւորութիւն մը, կը զարմանայ Հայ թարդմանին տղիսութեան վրայ և անդրադառնալու առիթ մը տալու համար անոր, կը հարցնէ.

— Դո՞ւք էք որ կը ցաւիք լուրին սխալութեան համար, թէ ոչ սպարոն հիւպատոսը:

Միհրան էփէնտին՝ փոխանակ անդրադառնալու իր սխալին՝ դիւնազիւտական սպատասխան մը կը զանէ:

— Ցաւը թէ՛ Պ. Հիւպատոսին է և թէ՛ իմը:

կուսակալը կը ճամբէ զիւանազիտական պաշտօնեան արդահատանքի ժպիտով մը, որուն խմաստին, դահլիճէն դուրս ելնելէն վերջն է միայն որ տիսմար թարգմանը կ'անդրադառնայ, որ ատեն, արդէն ուշ էր դարմանելու իր դիւանազիտական կաֆը:

Մեր կարդացած քանի մը հեռազբերը բաւական էին մեղի զաղափար մը տալու ի մասին զանոնք խմբազրող միւս Միհրան էֆէնտիին, կաթողիկոսական քարտուղարին, որ՝ Երամեան զպրոցին մէջ ուսած՝ Հայերու մէջ թրքաղէտ մը կը համարուէր: Բայց, ամէն թրքաղէտի, մանաւանդ համարուածին, տրուած չէ կայս. Պալատը ուղարկելի զրութիւն խմբազրել: Եթէ կաթողիկոսական Տեղապահը՝ այդ դրութեանց մէջ չանք տարած է իր պաշտօնին հեղինակութիւնը արժեցնել՝ պաշտօնատանց մօտ, Միհրան էֆէնտիին ալ չանքը եղած է իր թրքաղիտութիւնը արժեցնել իր բաթրօնին քով: Քարտուղարը, ինքը, չափաղանց ջղուտ մէկն է, բաթրօնը, կաթ. Տեղապահը, չափէն աւելի յանդուղն, հեռազբերը աւելորդութիւններով և աւելորդաբանութիւններով խընողուն՝ իրենց մէջ կը խտացնէին, ինքովինքնին արժեցնելու իրենց մարմանին հետ, մէկին յանդգնութիւնը, միւսին ջղայնութիւնը, որոնցմէ, սակայն, տուժողը եղած էր կաթողիկոսական դանձը:

Բաւականացանք դիտողութիւն մը ընելով եւ անցանք Արսէն վարդապետի ձիուն:

Արսէն վրդ. ունէր արարական նժոյդ մը, որուն համբաւը տարածուած էր մինչեւ սահմանամերձ Երկիրները: Ատրապատական, Մուսուլ, Պիթլիզ: Այդ վայրերուն մէջ բնակող աշխրէթապետներէն եւ ո՛չ մէկը ունէր Արսէն վարդապետի ձին: Երբ, կաթողիկոսական Տեղապահը, իր տօռու (մութ կարմիր) ձիովը, որուն սանձը ծօգէյի մը ոլէս կը բռնէր, կուսակալին այցելութեան

կուզար, ձիուն համբաւն ու տեսքը պալատին առջեւը կը խոնէին բաղմութիւն մը, որը պաշտօնական ընդունելութեանց օրերը միայն կարելի էր տեսնել:

Բողոքող վարդապետներու թէղը, թէ Արաէն վրդ՝ յիսուն ոսկի վճարած է ձիուն համբար, մեղի այնքան արդար չթուեցաւ, ինչու որ ձին հիմա կ'արժէր աւելի քան հարիւր ոսկի, բայց Եղնիկ եւ Դանիէլ վարդապետները կը պնդէին թէ ձիուն պահպանութեան համբար է որ Արաէն վրդ՝ վանքը բերած է երկրորդ ոստիկանը, որուն առլրուստը արհամարհէլի բեռ մը չէ եղած վանքին պիտմէյին վրայ:

Նախաղահ Սրբազնը՝ որ երկար ատենէ ի վեր իր զինարանին դուռը փակ պահած ունէր, զայն բացաւ յանկարծ, սուր ոլաք մը հանելու համար անկէ.

— Աւելո՞րդ զգուշութիւն։ Գողը եթէ տունէն ըլլայ, եղը երդիքէն կը հանէ — ան յիշատակեց ծանօթ առածը, անոր կցելով հոմերտական քրքիջ մը։

Սլաքը սուր էր բայց ո՛չ տեղին։ Ան ուղղակի կ'ըսէր, թէ՝ ձին Եղնիկ եւ Դանիէլ վարդապետներու մեղսակցութեամբ միայն կարելի էր դողնալ, որ ատեն զգուշութիւնը աւելորդ կը դառնար։

Եղնիկ վրդ՝ ի մօրուքին մազերը քիչ մը աւելի ցըսուեցան, Դանիէլ վարդապետն ալ քիչ մը եւս կախեց իր կախ քիթը։ Անոնք իրարու երեսը նայեցան, յօնքերով կարծես իրարու հետ խօսեցան, բայց բան մը չըսին։

Բաղրեւանդեան Սրբազնը՝ կը թուի թէ զգաց որ կատակին տօզը շատ էր քիչ մը, եւ, զուցէ սխալը դարմանելու համար էր որ՝ այս անդամ, միւս կողմը ձեռք առաւ։

— Եթէ գիտնայինք թէ ասանկ պիտի հալէր 1500 ոսկիի գումարը, 96ին, Սատակթին փաշային կուտա-

յինք զայն եւ Վան ջարդէն կ'ազատէինք — մենախօսեց
ան՝ կէս հառաջով մը:

Հառաջը կրնար ամբողջական ըլլալ: Ան կուգար ի-
րողութենէն, որ Երբ՝ Սաատէթտին փաշան Վան ջարդե-
լու նպատակաւ Վան կը հասնէր 96ի սկիզբը, օրուան
կուտակալ Նազրմ փաշան, աղնիւ անձնաւորութիւն մը,
Առաջնորդ Բագրեւանդեան վրդին եւ Խտարէի երկու
հայ անդամներուն կ'առաջարկէ, երկու ամիս առաջ
մեռնող Խաչատուր Կաթողիկոսի ձգած 1500 ոսկին, որ
Առաջնորդարանի տրամադրութեան ներքեւ կը գտնուէր
այդ օրերուն, Սաատէթտին փաշայի տալ որպէս կաշառք
եւ ետ զրկել զայն: Առաջնորդարանը, սակայն, խաղ մը
համարելով առաջարկը, եւ կամ հաշուելով որ դրամն
ալ վրայ պիտի երթայ, ընդառաջ չերթար առաջարկին:
Զարդը տեղի կ'ունենայ եւ, յօրէ անտի, այնպիսիներու
համար, որոնք սովոր են « փախչող ձուկը միշտ մեծ
գտնալ », Առաջնորդարանի ժլասութիւնը թէ անհեռա-
տեսութիւնը տեսակ մը սպատճառ կը մնայ Վանի ջար-
դին:

Եղնիկ եւ Դանիէլ վարդապետները դժգոհ չմնացին
Սրբազնի այս մէջբերումէն, բայց ո՛չ մէկին մաղերը
կակուղցան, ո՛չ ալ միւսին քիթը տնկուեցաւ: Անոնք շա-
րունակեցին մնալ իրենց սպառնադին դիրքին մէջ:

Բողոքի զիմաւոր կէտերէն մէկը կը կայանար կարդ
ժը շինութեանց եւ նորոգութեանց աւելորդութեանց
հետ՝ անոնց վրայ եղած աւելորդ ծախքերուն մէջ: Յա-
ջորդ առաւօտը մենք անցանք այդ կէտին քննութեան,
տեղւոյն վրայ զնահատութեան ենթարկելով շինուած
կամ նորոգուած շէնքերը — մատուռ, վեհարան, ջրա-
ղացք, հիւրանոց, եւայլն:

Բաղրեւանդեան Սրբազնը շուտ յունեցաւ: Կարճ

կապելու համար քննութիւնը, ան փութաց կանխել իր դատաստանը՝

— Ճիշտ է որ — ըստ ան, ճիշտ իր կէս-կատակի շեշտովը, վանական եւ թաղական զործերու մէջ, առանց շինութիւններու եւ նորոգութիւններու պատըռուակներու՝ կարելի չէ դրամը մէկ կողմը դնել, բայց ևս, շիտակը, աւելորդ բան մը չնկատեցի կատարուած շինութեանց մէջ:

Կը մնար քննել եւ փնտուել տարբերութիւն մը այդ շինութեանց վրայ եղած ծախքերուն եւ անոնց դնահատութեան միջնւ։ Այս առիթով, Յանձնաժողովը հարկ տեսաւ հարցուվարձի ենթարկել միաբաններէն Պօղոս վարդապետը, որ կատարուած շինութեանց վրայ հսկող դլխաւոր վերակացուն եղած էր։

Պօղոս վարդապետ բաւական տարիք ունի անցուած, բայց, ան այդ տարիները կը կըէ այնպիսի՛ ճիդ հասակի մը վրայ, այնքա՞ն բարձր եւ ուղիղ կը բռնէ զլուխը, որ երիտասարդի մը տպաւորութիւնը կը թողուի, Ան՝ սիրով պատասխանեց մէր հարցումներուն, բայց, երբ Յանձնաժողովին անդամներէն մէկը՝ Հակասութիւն մը զտաւ անոր պատասխաններէն մէկուն մէջ եւ լուսարանուիլ ուղեց, Պօղոս վարդապետը, Պապանակէ մը լարուածի պէս, ոտքի ելաւ յանկարծ, եւ, առանց մնաք բարեւի, թողուց սրահը եւ հեռացաւ։

Միաբանները՝ առանց անմիաբանութեան, իրենց պաշտօնակցին այս տարօրինակ վարժունքը բացարեցին անով՝ որ ան քիչ մը անհաւասարակշիռ էր, բայց, երբ իրիկուն, վանքին զործակատար Հաճի Օհաննէս առզա Պապիկեանի պատմեցինք Պօղոս վարդապետի արտակարգ ելոյթը, ան մեղի ըստ թէ վարդապետին այդ ժէսթը ճիշտ է որ հետեւանք է իր անհաւասարակշու-

թեան, բայց այդ անհաւասարակշռութիւնն ալ հետաքրքիր պատմութիւն մը ունի իր ետևը:

Պապիկեան Հաճի 0հաննէս աղան՝ արհեստով դերձակ-վաճառական, վանքին ներկայացուցիչն է Վանի մէջ, ուր ան՝ ատենին, Խաչատուր Կաթողիկոսի «մարդը» կը համարուէր եւ անոր մահութենէն յետոյ, իր փորձառութեամբը՝ անոր ձգած 1500 ոսկին հետ, ժառանգ մնացած էր Արսէն վրդին:

Մեծ մարդու «մարդը» ըլլալու համար, հարկաւոր են քանի մը տեսակ չնորհներ. նախ տէրը, մահաւանդ անոր թոյլ կողմերը լաւ ճանչնալ, սուր ականջ, քիչ մը բամբասանք եւ շատ զաղտնապահութիւն, քիչ մըն ալ, եթէ կ'ուղէք իւմօր եւ համարձակութիւն, ի հարկին ժպիտ մը բերելու համար տիրոջը դէմքին վրայ: Պապիկեան՝ այս չնորհներէն զուրկ չէր, չնորհներ՝ որոնց զլխաւոր զսպանակն էր իրողութիւնը, որ վանքը՝ իր միարաններովը եւ ծառայողներովը՝ զաղտնիք չունէր այդ հինաւուրց գործակատարին համար:

Մեր խնդուքին վրայ, Պապիկեան մեղի ըրաւ Պօղոս վարդապետին անհաւասարակշռութիւն ըւրող անցքին պատմութիւնը: Բայց, պատմելու չնորհը չէր իյնար անոր ունեցածներուն մէջ. ինքն ալ զոհ չմնաց իր պատմելու եղանակէն, ան չկրցաւ իրար կապել պատմութեան այս եւ այն մասերը: Վերջապէս, պատմութիւնը կտոր չէ, որպէսզի դերձակ մը կարենայ իր ասեղովը իրար փակցնել անոր մասերը: Մինչ այս, անոր ականջին բան մը փոփսալու համար, որահէն ներս մտաւ երիտասարդ մը: Հաճի աղան անոր օծիքին փակաւ անմիջարէս, մեղի ներկայացուց զայն, ըսելով՝

— Ահա անձը որ ձեղի կրնայ ընել Պօղոս վարդապետի պատմութիւնը:

Երիտասարդը ուրիշ մէկը չէր եթէ ոչ վանքի որ-

բանոցին ուսուցիչը, որ՝ վանքին մէջ Վարժապետ անունով կը ճանչցուէք: Հաճի աղան անդամ չը զիտէր անոր բուն անունը:

Վարժապետ չնորհալի եւ համեստ մէկը կ'երեւէք: անոր տուաջին ժէսթն եղաւ Սրբազնին աջին մօտենալ եւ խոնարհ համրոյր մը դնել անոր վրայ.

— « Ի նոցանէ » ըլլալու չէ այս վարժապետը — փափսաց Սրբազնը իմ ականջին, երբ Վարժապետ զընաց գրաւելու աթոռ մը:

Վարժապետ՝ արտաքինովն ալ յեղափոխականի չէր նմաներ: Ծնօտին ծայրը ան ունէր փոքրիկ մօրուք մը, ինչ որ, այդ օրերուն, յեղափոխականները յատկանչող զարդ մը կը համարուէք: Բայց Վարժապետին ունեցած ծը, իր դիմադիմովը ամբողջացած՝ աւելի տիրացու - սարկաւագի երեւոյթը կուտաք անոր, քան թէ յեղափոխականի:

Վարժապետի պատմելու եղանակն ալ, հակառակ քիչ մը վրան բաց ըլլալուն, եթէ ոչ վիպական, միստիք բան մը ունէր իր մէջը. կարծես Երդ-Երդոցի մէկը էն էր որ կը կարդար ան: Սրբազնի աչքէն չվրիսլեցաւ Վարժապետի այս շնորհը. պատմութեան կէսին, ան այն աստիճան խանդավառեցաւ իր տպաւորութեանը մէջ, որ չկրցաւ զսպել անոր արտայայտութիւնը.

— Ես՝ Վարժապետը վարդապետ պիտի ձեռնադրեմ — մենախօսեց ան բարձրածայն:

Ու, Վարժապետի շրթունքներուն վրայ, այսպէս էր Աղթամարի միաբան Պօղոս վարդապետի պատմութիւնը:

« Պօղոս վարդապետը Փշավանք (Աղթամարի ամեն և նէն մօտիկ գիւղը) գիւղացի է եւ գիւղին հովիւը եղած և է երբ զեռ Պօղոս չէր ո՛չ ալ վարդապետ, այլ Պետ որոս եւ 20 տարու կտրիճ երխտասարդ մը: Օք մը, երբ

« Պետրոս, Հօռը, ինչպէս կ'ըլլայ, քիչ մը աւելի կը
« քչէ դէպի սահմանակից Նոր-Գիւղի արօտները, կը
« հանդիպի այդ զիւղին զառներու Հօտին եւ հազիւ պա-
« տանի, հովուուհին, որ աղբերակի մը վրայ ծոսած,
« և զջերուի մը անյագութեամք կը խմէր անոր ջուրէն:
« Երբ հովուուհին զլուխը կը դարձնէ, Պետրոսի աչքե-
« րուն մէջ կ'իյնան, անոր արմաւենիի նմանող հասա-
« կին հետ՝ անոր միսերուն թարմ կլորութիւնը, մա-
« նաւանդ, արշալոյսի պէս իրեն նայող անոր եղնիկի
« աչքերը, որոնցմէ անուշ եւ այրող հոսանք մը իր ե-
« րակներուն մէջ կ'անցնի անմիջապէս: Այդ դիշերը
« Պետրոս չի քնանար բնաւ: Ան զերի դարձեր է այլեւս
« իր երակներուն մէջ՝ այդպէս յեղակարծօրէն ինկնող
« հոսանուատին: Ան կը զլայ վերջապէս որ Փշավանից
« դետին ջուրերն անդամ չողիտի կրնային այլեւս մարել
« այդ հոսանուատին իր սրտին մէջ դրած կրակը: Յա-
« ջորդ առաւօտը, անոր առաջին քայլը կ'ըլլայ Հօռը
« քշել դէպի նոր-Գիւղի արօտները: Երբ, Հեռուէն
« հովուուհին կը նշմարէ Պետրոսը, զառները կը ձոէ
« եւ իր եղնիկի ոտներով բլուրներու ծաղիկներուն վը-
« րայէն ցատկուելով՝ շունչը անոր քովը կ'առնէ: Եր-
« բորդ հանդիպումը՝ անոնք, զիրար փնտուելով է որ
« կ'ունենան: Ու, այնուհետեւ անոնք հոն են, Փշավա-
« նից եւ կամ Նոր-Գիւղի արօտներէն մէկուն ծոցը, քովի
« քովի, ծունկ ծունկի: Պետրոս՝ այլեւս, բոլորովին
« իրը կը համարէ հովուուհին, մինչեւ այն օրը, երբ
« անոր վարդ այտերէն քաղած տաք մէկ համրոյրէն
« վրայ, հովուուհին՝ տարօրինակ մէկ հարցում մը ը-
« նելու կ'ելնէ յանկարծ Պետրոսին.

« — Պետրոս, զուն ինչո՞ւ իմ շրթներէն չես համ-
« բուրեր — կ'ըսէ աղջիկը, Հեշտագին ժպիտով մը:

« Դո՛ւն... :

« Հարցումին անակնկալ ձեւէն՝ Պետրոսի մէջ կը
« մտնէ յանկարծ չար կասկածը, թէ՝ ուրիշ մը համ-
« բուրեր է ուրեմն հովուուհին շրթունքներէն։ Պետ-
« րոսի հողին կը խռովիր, ան իր պատասխանը հարցու-
« մի մը մէջ կը զնէ։

« — Քու շրթունքներէն համրուրող մը եղած է
« ուրեմն — կը հարցնէ ան, զողը սիրատին մէջ լափելով
« միաժամանակ այդ շրթունքներուն կարմիրութիւնը։

« — Այս՝ — կը պատասխանէ միամիտ աղջիկը,
« հեշտապին նայուածքով մը. անցնալ օրը նարեկի
« զառնարածը շրթունքներս առաւ համրոյրը եւ այդ
« համրոյրը ինձի աւելի տաք թուեցաւ, աւելի անուշ։

« Պետրոս վեր կ'ելնէ ընդուստ կեցած տեղէն, կըո-
« նակը սիրականին կը դարձնէ եւ արագ քայլերով կը
« հեռանայ անկէ, առանց բառ մը արտասանելու, ա-
« ռանց նոյնիսկ ետեւը նայելու։ Ան վանքը կուլայ,
« ունեցած քսան մէճիտները Խաթողիկոսին
« առջևը կը թափէ եւ անկէ վարդապետ կը ձեռնա-
« զըրուի։»

Մեր ընկերներէն մէկը, որուն ծանօթ չէր որ Կա-
չատուր կաթողիկոսի համար ձեռնադրութեան առաջին
եւ վերջին պայմանը դրամն էր, հարցուց։

— Հովիւ Պետրոս զրել կարդալ գիտէ՞ր ուրեմն։

Վարժապետ ժպտեցաւ։ Պատասխանը Համի ազան
տուաւ։

— Վերջէն քիչ մը սորվեցաւ — ըստ ան, ինքն ալ
ժողովով հարցում տուովին միամտութեան վրայ։

Սրբաղանը զոհ շմնաց այս հարցումին միջամտու-
թենէն։ Ան կը կարծէր թէ դեռ շարունակութիւն ունէր
Վարժապետին պատմուածքը։ Երբ անոր հարցումին վը-
րայ՝ Վարժապետ ըստ թէ պատմութիւնը վերջացած

Էր, Սրբազնը վշտաղին արտայայտութիւն մը ունեցաւ.

— Խեղճ մարդը՝ ուրեմն, սէրը չճանչցաւ, եթէ ոչ անոր երեսէն կորսնցնելու համար իր հաւասարակշռութիւնը:

Առաջին անդամն էր որ Սրբազնը՝ որուն մասնապիտութիւնը հեղնութեան մէջ էր եւ կատակի, երեւան կը բերէր կարեկցութեան այդակիսի խոր զգացում մը:

Յետոյ, ան դարձաւ անմիջապէս դէպի իր սովորութիւնը.

— Վարժապետի ապագան աւելի բանաստեղծութեան մէջ է քան թէ կուսակրօնութեան: Ես քիչ մը առճապարեցի. ինծի համար գժուար պիտի ըլլայ ձեռքս անոր զլուխին վրայ դնել — փսփսաց ան՝ իմ ականջին:

Ապա, դառնալով դէպի հաճճի աղան.

— Ի՞նչ են վարդապետին անհաւասարակշռութեան նշանները:

— Ուրիշ ոչինչ — պատասխանեց Հաճճի աղան, եթէ ոչ ընդուստ վեր կենալ, երբ սրտին դպչող բան մը պատահի, եւ առնել քալել, ինչպէս որ ըրած է, այսօր, ձեր ներկայութեանը:

— Եւ, ինչպէս որ ըրած է, ըստ Վարժապետի պատմութեան, հովուուհիէն բաժնուած օրը — աւելցուց Սրբազնը: Յետոյ դէպի Վարժապետ դառնալով.

— Ազրի՛ս զաւակս, սքանչելի էր քու պատմութիւնը, միայն թէ աշակերտներուդ չընես այս պատմութիւնը, դէթ այնպէս ինչպէս որ ըրիր մեր ներկայութեան:

Եւ, այնքան թեթեւութեամբ, որքան թոյլ կուտար իր մարմնոյն ծանրութիւնը, դէպի Վարժապետ դնաց ան եւ ձեռքը սեղմելով մտերմարար անոր հարցուց թէ՝ Կղղիին մէջ յեղափոխականներ կը դանուէի՞ն արդեօք: Վարժապետը պատասխանեց թէ չէր դիտեր, բայց,

ան Սրբազնին ցոյց տուաւ ստուգումի լաւազոյն մի-
ջոցը :

— Յեղափոխականները նաւով միայն կրնան դալ
կղզին : Կղզիին նաւահանգիստը, ուրեմն, եթէ նաև կը
գտնուի, կը նշանակէ թէ ներսը յեղափոխականներ կան,
վասնզի ուխտի օրեր չեն այս օրերը :

Յաջորդ առաւոտը մեր առաջին դործն եղաւ վահ-
քին դիտակովը քննութեան ենթարկել կղզիին նաւա-
հանգիստը : Վանքը մէկ մէթը երկայնութեամբ դիտակ
մը ունէր, որուն վրայի արձանադրութենէն յայտնի
կ'ըլլար որ ան Տատեան ամիբրայի կողմէն նուիրուած
էր : Դիտակովը նաւահանգիստին խիճերն անդամ կա-
րելի էր համրել, այն աստիճան որ զօրաւոր էր ան : Ոչ
մէկ նաւ :

— Այսօր երթա՛նք ուրեմն կղզին, բայց դիշեր մը
միայն մնանք հոն եւ անցնինք — վճռեց Սրբազնը,
ժպիտով մը, որ անոր երիտասարդութիւնը կը յիշե-
ցնէր :

Սրբազնը՝ որ քանիցս մէրժած էր Յանձնաժողովի
անդամներուն կղզին երթալու եւ քննութիւնը հոն լրա-
ցնելու առաջարկը, այդ օրը քանի մը անդամ կրկնեց՝

— Ապրի վարժապետ՝ որ զիս դուքս հանեց տարա-
կոյսներէս :



ԱՆԴՐԱՆԻԿ ԹԷ ԽԾԽԱՆ



Բայց, իրիկուն, երբ նաւը մտնելու ելանք, Գար-
թան Մինաս պազ ջուր լեցուց Վարժապետի գիւտին ա՛լ,
Սրբազնի լաւատեսութեան ա՛լ վրայ : Երբ, Սրբազնը
անդը պատմեց Վարժապետի գիւտը, Գարթան Մինաս՝
ժպիտով մը, որ քիչ մը բարձրէն կուզար, ըսաւ՝ մէ-
նախօսութեան շեշտով մը .

— Խ՞նչ գժուար բան է նաւը կղզիին միւս կողմը
տանիլ:

Յեսոյ, երբ Սրբազանը անոր մենախօսութիւնը
քրքրել ուզեց, ան՝ Եղիպտական կուռքի մը պէս, մնաց
լուր:

Գարթան Մինասի այս յայտնութենէն ինձ համար
բոլորովին պարզ եղաւ որ ան չէր ուզեր որ մենք կղզին
երթայինք: Սրբազանի խոկոցին եւ խնջոցին ձայները
դեռ ականջիս մէջն էին: Անդրանիկը փնտուելու եւ զայն
ուղած տեղը փոխադրելու Գարթանի եռանդը կասկած
չկար այլեւս որ կեղծ էր: Անդրանիկը նաւին մէջ առնե-
լը ինքնին փորձանք մըն էր, որմէ Գարթան Մինաս կը
փախչէր եւ Վարժապետին զիւտը հեղնող եւ Սրբազանի
միտքը պղտորելու ծառայող անոր զիւտը՝ այդ փա-
խուստին միտումն էր որ կը մեկնարանէր:

Գարթան Մինաս զուցէ չի լոէր, եթէ չտեսնար որ,
ո՛չ միայն մենք տեղաւորուած էինք արդէն նաւին մէջ,
այլեւ, վանքէն՝ պարկ ողարկի ետեւէն, ապրանքներ էր
որ կուպային լեցնելու նաւը:

Սրբազանը՝ որ Գարթան Մինասի զիւտին վրայ
մտմտուքի մատնուած էր, ուզուեցաւ վերջին պարկին
Հետ նաև մտնող Վարժապետին, որ, կը թուէր թէ այդ
փոխադրութեանց հսկելու պաշտօնն ունէր:

— Վարժապետ, ատոնք ի՞նչ են:

— Ուտելիք, Սրբազան:

— Որո՞նց համար:

— Կղզին հիւրերուն համար:

Սրբազանի իւմօրի տենդը բռնեց:

— Եթէ մեղ համար են ատոնք շատ են — ըստ ան,
բռնապրօսիկ ժպիտով մը, իսկ եթէ Անդրանիկի խում-
բին համար, քիչ:

— Ո՛չ ձեղի համար են, Սրբազան — պատասխա-

նեց Վարժապետ — ո՞չ ալ Անդրանիկին խումբին համար :
Վարժապետի պատասխանը քիչ մը խուսափողական
էր, ինքը, այդ բոպէին, նուազ յարգալիր :

Սրբազնը՝ որուն աչքէն չվրիպեցաւ այս հանդա-
մահքը, զգուշացաւ ընելէ հետեւողական հարցումը .

— Հապա որո՞ւն համար են :

Ան վախցաւ, որ Վարժապետ պատասխանելու ելնէր
յանկարծ :

— Իշխանի խումբին համար են :

Սրբազնը բաւականացաւ խուլ, demi-soupireի չափ
խուլ հառաջով մը, զոր ես միայն, այդ բոպէին անոր
անձին ամենէն մօտիկը, կրցի լսել եւ զոր, որպէս նաեւ
ամենէն մօտիկը անոր հոգիին, կրցի մեկնաբանել :

Սրբազնի հոգիին չէր որ բխէր այդ հառաջը, այլ
անոր միտքէն որ՝ տարիքի, փորձառութեան, քիչ մըն
ալ անոր վատ առողջութեան եւ անոր հետեւող յուե-
տեսութեան ճնշումին ներքեւ, կ'իշխէր անոր հոգիին
վրայ, այլ խօսքով, զիտակցականէն, որ՝ անոր մէջ
կ'իշխէր ենթադիտակցականին :

Հառաջէն վերջ, ան նուազ խուլ մենախօսութիւն
մըն ալ ըրաւ.

— « Ի նոցանէ » ըլլալու է մեր Վարժապետ :

Նաւը ճամբայ ելաւ լուութեան մը մէջ, որ, առհա-
պարակ կը հետեւի մութին : Բայց կար նաեւ ուրիշ պատ-
ճառ . նաւին ճամբորդներէն իւրաքանչիւրը՝ իր երեւա-
կայութեան առջեւն ունէր, Սրբազնը մտահոգող վր-
տանդին հեռանկարները : Անոնց միաքերը, քիչ մը ա-
ւելի, քիչ մը պակաս, զբաղած էին հեռանկարներուն
թեր ու դէմովը : Անոնց կը պակսէր տրամադրութիւն
թէ՛ կատակի եւ թէ՛ հասարակ տեղիքներու :

Նաւը՝ առաջաստները լեցուն՝ կը սուրար : Հետզհե-
տէ սեւցող մութին մէջ, մենք ուրիշ բան չէինք տեսներ

այլեւս, եթէ ոչ աստղերը, որոնք՝ նայուածքիդ ուղղ զութեամբը, կամ հորիզոնին վրայ են եւ կամ ծովին յատակը. մենք ուրիշ բան չէինք լսեր այլեւս, եթէ ոչ հովին մեղմ սուլոցին եւ ջուրին նոյնքան մեղմ խշոցին ներդաշնակած մեղեղին։ Գիշերային այդ կուսական խորհուրդը ինձի հետպհետէ մոռցնել տուաւ օրուան անցուղարձերուն հետ, անոնցմէ ոմանց ենթաղրել տուած վտանդներուն թէ՛ մէկը եւ թէ՛ միւսը եւ կամ Սրբազնի որակումովը թէ՛ անդրանիկը եւ թէ՛ կրտսերը, և ես՝ նաւի եղերքին յեցած՝ տակաւ ինկայ թմրիքի մը մէջ որ չես գիտեր թէ քո՞ւն է թէ ոչ յափշտակութիւն, ուրիէ՝ այն ատեն միայն դուրս ելայ, երբ Գար թան Մինասի հրամաններէն — սրօփներէն եւ սիաներէն — իմացայ թէ կղզին հասած ենք արդէն։

Նաւը մտած էր արդէն կղզիին ծովախորշը եւ մենք կը պատրաստուէինք գուրս զալու, երբ նաւահանդիստէն որոտացող զոռ հրաման մը՝ մեղմէ իւրաքանչիւրը կեցած տեղը զամեց։

— Պատրա՛ստ — զոռաց հրամանը։

Հրամանէն աւելի մեղի սարսափ պատճառեց անոր գործադրութիւնը, հրացաններու շարժումներուն խըրբառոցը։

Սրբազնը, որ ստքի վրայ էր, կարծես կեցած տեղը հալեցաւ։ Ան՝ կամաց մը, նստեցաւ։ Մեր դիւրահաւանութեան հետեւանքը՝ անակնկալօրէն մեղի բացած էր իր աչքերը։

— Զեռքերը վե՛ր — որոտաց երկրորդ հրամանը։

Փութացինք, շուէտական մարզիկներու պէս, ձեռքերնիս վեր բարձրացնել։

— Նաւը մաէ՛ք, անոր զեկը վերցուցէ՛ք եւ մէջինները զինաթափ ըրէ՛ք, զոռաց հրամաններուն երրորդը։

Եւ մենք տեսանք՝ մինչեւ ակուանին փամփուշտնե-

բով ծածկուած, տասնեակ մը ֆէտայիներ, որոնք՝
սուբինները հրացաններուն ծայրը, նաւը խուժեցին, անոր
զեկը վերցուցին, յետոյ, եկան... զինաթափ ընելու
մեզ:

Անոնք՝ Գարթան Մինասի վրայ միայն դատան վեց-
հարուածեան մը, որուն փամփշտակալը, սակայն, չկար
մէջտեղ: Զուր տեղ Գարթան Մինաս առարկեց թէ
փամփշտակալ չունէր. խուզարկիչը չհաւատաց, մինչեւ
որ նաւուն պղտիկը չի միջամտեց.

— Զէնքին մէջն ալ փամփուշտ չկայ, պարո՞ն, ըստ
ան՝ ժողիտով մը, որ իսկ եւ իսկն էր ժողիտին զոր ան
ցուցադրած էր, երբ Սրբազնի խնչոցին վրայ Գար-
թանին բերած էր, անոր հրամանով, վեցհարուած-
եանը, ժողիտը՝ որուն իմաստը այդ օրը անըմբոնելի ե-
ղած էր ինձի համար:

Երբ խուզարկիչը՝ զէնքը փորձելէն վերջ, ստուգեց
թէ արդարեւ ան փամփուշտ չունէր իր մէջ, Գարթանին
ուղղուեցաւ:

— Առանց փամփուշտի՝ ինչո՞ւ վրադ կը կրես այս
զէնքը:

Գարթանի լուսթի՞ւնն էր թէ ոչ պատրաստաբա-
նութեան իր մոլութիւնը, Սրբազնին տալ տուին « ին-
չո՞ւ ցին պատասխանը»:

— Զէ՞ որ պարագ հրացանէն երկու մարդ կը վախ-
նայ, միջամտեց ան:

Խուզարկիչը, որ ուսահայ մըն էր, կրնար չդիտ-
նալ որ Սրբազնի խօսքը հայերէնն էր թրքական ծա-
նօթ առածի մը. բայց, ան քիչ մըն ալ անտաշ էր ըմ-
բռոնելու համար անոր իմաստը: Ան վիրաւորական ակ-
նարկութիւն մը զտնել կարծեց Սրբազնի խօսքին մէջ
եւ, զէպի ան ուղղուելով սպառնաղին՝

— Պարագ զէնքէ վախցող մա՞րդ ենք մենք ուրեմն:

Հարկ եղաւ կտրիմ զինուորին բացատրել նախ, թէ՝
Սրբազնի խօսքը թարգմանութիւնն էր թրքական առ-
ուածի մը, յետոյ հասկցնել անոր թէ՝ պարապ հրացա-
նէն վախցող երկու մարդերէն մէկն այն է, որ չգիտէ
թէ գէմի հրացանն պարապ է, երկրորդը՝ հրացանը
բռնողը, որ գիտէ անոր պարապ ըլլալը:

Ճամբորդները նաւէն դուրս հանելու՝ դրսէն գոռա-
ցող նոր հրաման մը, վերջ դրաւ տեղի ունեցող այս բա-
ցատրութեանը:

Սրբազնը այնքա՞ն պինդ բռնած էր իմ ձեռքէն,
որ կարծես թէ զրութենէն դուրս դալու միջոցը անոր
մէջ զտնուած ըլլար, դուցէ, երեստուանքը, որ ան ու-
նէր իմ հասցէին, իր բաժին դերն ունէր անոր այդ ջա-
ճգութեան մէջ: Ան՝ քաշուած ձայնովը, երկուքէն մէկ,
կը փափսար իմ ականջին.

— Ես ձեղի չըսի՞ վագդանք այս ճամբորդութենէն:

Պահ մը, վարժապետ մօտեցաւ մեղի, Սրբազնը
զիս թողուց, դայն ձեռք առաւ:

— Աղրի՛ս, փճանալիք, ըստ անոր կէս կատակով:

Այս ձեւ օրհնութիւնը՝ Սրբազնի բերնին սովորա-
կան ծամոցներէն մէկն էր:

Վարժապետ որ ինքզինքը տունէն կը համարէր այլ
եւս, խնդաց եւ անցաւ:

Կը մնար դուրսէն եկած « ճամբորդները դուրս հա-
նելու » հրամանին դործադրութիւնը:

Հրամանը դիւրին էր բայց դայն Սրբազնի հաս-
կցնելը՝ բաւական դժուար: Հրացաններու տեսքը եւ
հրացանակիրներու ժէսթերը՝ մէկը երկուք ըրած էին
Սրբազնի ծանրութեանը: Ամբողջ ժամ մը տեսեց այդ
ծանրութեանը փոխադրութիւնը:

Երբ վերջապէս կատարուեցաւ այդ փոխադրութիւ-

նը, զինակիրները խմբեցին եւ իրենց սուբններու օղակին մէջ առին մեզ:

Ճամբորդներու այս ամփոփուած դրութեան մէջ երեւան եկան հոգեկան երկու աշխարհներ, իրականութեան աշխարհը, որուն ներկայացուցիչները, Սրբազնին հետ Քաղաքական Ժողովոյ անդամները՝ իրենց պատասխանատուութիւնը կ'որոճային, յևոյ, երեւակայութեան աշխարհը, զոր ներկայացնողները, նաւուն պղտիկները եւ մէկ երկու պատահական ճամբորդներ, ի տես երեւոյթին որ Հայը զէնք կը կրէ եւ այդ զէնքին կոթնած՝ Հրամաններ կ'արձակէ, չէին կրնար ծածկել իրենց Հրճուանքը: Հաճի աղան եւ Գարթան Մինաս այս աշխարհներէն դուրս կը մնային. առաջինը՝ անպատասխանատու՝ իրողութեան զայթակղսական կողմը առած, անով կը զուարձանար, երկրորդը՝ զլուխը կախ՝ իր պարապ վեցհարուածեանը կը մտածէր եւ Անդրանիկը Վան փոխադրելու վտանդներով լի զործին հեռանկարները:

Մեզ օղակելէն բաւական վերջ էր եւ կարգ մը սուլոցային եւ ուռւերէն կարգախօսներու փոխանակութենէն յևոյ միայն, որ վերէն եկաւ մարշի Հրամանը եւ ... շքախումբը սկսաւ քալել դէպի վեհարանը:

... Մէկը, սակայն, անակնկալօրէն, խանդարեց, ծրագրուած ուղմական արարողութեան իրախճանքը:

Նաւահանգիստէն վեհարանը երթալու համար, Հարկ է բարձրանալ ցից զառիվեր մը: Սրբազնը հետզհետէ ցոյց տուաւ թէ կը զժուարանար հետեւելու շքախումբին գնացքին: Մենք, նախ, անոր մարմնոյն իրեն տուած ծանրաշարժութեան վերազրեցինք պատճառը եւ մինչեւ որ ան բոլորովին կանդ չառաւ, չկրցինք ստուգել, թէ՝ այդ պատճառը անոր կուգար պէտքէ մը, զոր, ուրիշ մը անոր փոխարէն չպիտի կրնար լրացնել եւ ու-

բուն լրացումը՝ Սուլթան Համիտն անդամ չպիտի կըր-
նար արգիլել։ Հարկ եղաւ մեկուսացնել Սրբազնը, որ՝
ոչ առանց պահակի մը հսկողութեան, զնաց ինքզինքը
աղատելու յանկարծակի վախին իրեն քերած անակնկալ
հարկադրանքէն։ Երբ ան միացաւ խումբին, մեղ, միեւ-
նոյն շքերթով շարունակել տուին մեր ուղին, մինչեւ
վեհարանին դուռը։ Հոն, խմբապետը՝ դերիները եր-
կու մասի բաժնեց, նաւավարը՝ իր նաւաստիները, Վար-
ժապետը եւ պատահական ճամբորդները զատեց, իսկ
մեղ հրամայեց բարձրանալ վեհարանին սանդուխները։

Անդամ մը՝ վեհարանին մէջ, Սրբազնը հաղիւ
կրցաւ ինքզինքը նետել դրան ամենէն մօտիկ աթոռին
վրայ. մնացեալներս, մէջերնիս ըլլալով Հաճի աղան,
դաշինք սեղմելու սրաշին ճակատը, զրասեղանի մը ե-
տեւը բազմած անձին ձեռքը եւ գրաւել քովի աթոռնե-
րը, առանց որ հրաւիրուած ըլլայինք առ այդ։

Անդրանիկ թէ ոչ իշխան։ Ամէնուս մէջ ալ, միա-
ժամանակ ծագեցաւ այս հարցը, որուն պատասխանը՝
սակայն, իրարու երեսը նայելով չէր որ պիտի կրնա-
յինք տալ։ Անդրանիկի լուսանկարը ես տեսած էի, 96ի
աշնան վան եկող Տէրօյեանի խումբին մէկ նկարին մէջ,
բայց, մեղ ընդունող անձին ծնօտը ծածկուած էր մա-
զերու այնպիսի թանձր խաւով մը, յետոյ, ընդարձակ
դահլիճը լուսաւորելու ծառայող լամպարին արձակած
լոյսը այն աստիճան խեղճ էր, որ ինծի անկարելի եղաւ
վճռել թէ՝ այդ լուսանկարին տէ՞րն էր որ կ'ընդունէր
մեղ թէ ոչ իշխան։

Այս անստուգութիւնը գուցէ աւելի երկար տեւէր,
եթէ մեղ ձերբակալող խմբապետը դահլիճէն ներս չի
մտնէր մեղ ընդունող անձին հարցնելու համար։

— Պ. իշխան, նաւաստիները ի՞նչ ընենք։

— Աղատ ձգեցէ՛ք զանոնք։

Այս հարցուպատասխանէն երկու բան յայտնի կ'ըլ-
լար մեղի, նախ որ վտանգներէն ... կրտսերին էր որ
կը հանդիպէինք մենք, յետոյ որ նաւաստիներու ոլէս
աղաս չէինք մենք:

Իշխան ոչինչ զանց չէր բրած իր տիտղոս-անունին
վայել զիբրք մը տալու համար իրեն: Անշուշտ, ան մեղ
համար չէր որ իշխան եղած էր, ինչպէս որ մեղ համար
չէր որ Արամ՝ փաշա եղած էր կամ Եփրեմ՝ իսան
(բայց ոչ ոք՝ չափ, կշիռ, լօժիք): ամրոխին համար էր
որ անոնք՝ ինքզինքնուն տուած էին այդ փոխանուննե-
րը, բայց, չէ՞ որ մենք ալ մէկ մասնիկն էինք այդ ամ-
րոխին: կարելի չէ ըսել թէ միլիոնատէրի զաւկին (այդ-
պէս կ'ըսէին, այդ օրերուն, շարքերուն մէջ) արտղոսը՝
առանց ազգեցութեան մնաց մեղ վրայ, մանաւանդ որ,
դեռ չդիտէինք թէ՝ անոր հօր միլիոնը ուրիշ բան չէր
եղած, ևթէ ոչ հասարակ պազ մը, Գանձակի մէջ:

Իշխան՝ արհամարհական նայուածք մը ըրջեց մեղ
վրայ և թող տալով որ Սրբազնը իր շունչն առնէ
դրան քովը, ինքնութիւնը ստուգելու տեսակ մը հար-
ցաքնութեան ենթարկեց մեղ:

Երբ Պապիկեան Հաճի Օհաննէս աղան՝ իր անունէն
վերջ, յայտնեց վանքին զործակատար ըլլալը, Իշխան՝
կէս ժպիտով մը՝

— Այո՛, լսած եմ, վանքին հաւերը ուտողը:

— Այո՛, Պ. Իշխան, ձեղմէ առաջ — պատասխանեց
Հաճի աղան, Խաչատուր Կաթողիկոսին վարժեցուցած-
իր համարձակախօսութեամբը:

Իշխան չի կրցաւ զսպել, այս անդամ, ժպիտ մը որ
կէս չէր եւ զոհ չմնաց որ չկրցաւ զսպել այդ ժպիտը:
Ան ծածկելու համար ժպիտին հետ, անոր հետեւող իր
դժգոհութիւնը, դարձաւ դէպի ի Սրբազնը.

— Կ'չ, մօտեցէք նայի՛նք, Օրմանեանի ճո՛ւտը:

Բազրեւանդեան Սրբազնը կաթուածահարի մը
պէս փռուած էր՝ քով քովի երկու աթոռներու վրայ:
Իշխանի հարցումը՝ իր ձեւին մէջ, սուր խթան մը եղաւ
Սրբազնին համար: Ան՝ զապանակէ մը լարուածի պէս
տնկուեցաւ աթոռներէն մէկին վրայ:

— Պ. Իշխանն, եթէ իմ կարգիս եւ պաշտօնիս չէիք
խնայեր, դէթ խնայէիք տարիքիս եւ հիւանդութեանս—
ըստ ան՝ դանդատի չեշտով մը:

Բայց Սրբազնը թէ՛ հեռու էր եւ թէ՛ ձայնը, առ-
հասարակ քաշուած, յուղումէ՞ն թէ յոդնութենէն, այն
աստիճան նստած էր այդ բոպէին, որ Իշխան բան մը չի
հասկցաւ: Ան՝ դրան քովը կեցող պահակին կրկնել
տուաւ Սրբազնի խօսքերը, ինչ որ սոքի ելնելու մղեց
հիւանդ եկեղեցականը եւ դէպի իշխան մօտենալու:

Իշխան չկրցաւ սոքի չենել եւ ձեռք չտալ Սրբա-
զնին: Երբ այս վերջինը՝ աթոռ մը զրաւելով, նստե-
ցաւ, դէպի ան ուղղուեցաւ իշխան, ժողիտով մը:

— Զեզ կառկառի լեռները կը տանինք, հոն գուք
կը վերադանէք ձեր առողջութիւնը:

Սրբազնը իր կարգին չէր կրնար չի ժպտիլ իր լե-
ռը ելնելու հնարաւորութեան խօսքը լսելով:

Հաշտուեցա՞ն անոնք այդ ժողիտներուն միջովը:
Ո՞չ:

Երբ Սրբազնը աւարտեց իր սիկարէթ փաթթելու
եւ զայն վառելու զործը, իշխան, ոչ առանց ճիղի,
սպասեց յօնքերը եւ քիչ մը խստօրէն անոր ուղղու-
ցաւ.

— Դուք ամէնքդ ալ հակայեղափոխականներ էք:
Եթէ ես ձեզ Օրմանեանի ճուտը անուանեցի, պատճառն
այն է որ դուք ձեր նստած կանդնած տեղը, յեղափո-
խութեան մասին կ'ըսէք ա'յն, ինչ որ Համիտի ճու-
տը, ինքը, Օրմանեան կ'ըսէ Պոլսոյ մէջ:

Եւ, որպէս թէ շատ որամիտ բան մը ըսած ըլլար, մասնաւոր ժէսթով մը դլուխը տնկեց ան:

— Կը հաճի՞ք յայտնել թէ ինչ ըսած եմ — պատասխանեց Սրբազնը:

— Երլուղզի մահափորձի ձեռնարկին քաշքշուքը ընողը դո՞ւք չէք:

Սրբազնն ալ դլուխը տնկեց։ Տարօրինակ վայլ մը աշքերուն մէջ, ան՝ իր յաղթ իրանովը ու ցանուցըիւ մազերովը, վիրաւոր առիւծի մը կը նմանէր այդ բուղէին։

Ես յիշեցի անմիջապէս Սրբազնի դատումները՝ ի մասին այդ մահափորձին։ Սրբազնը՝ անելի մը մէջ գտնուելուն համար կը վարանէր պատասխանելու։ Բուղէն՝ միջամտութիւն մը կը պարտադրէր ինծի։

— Սրբազնը չափադանց պատրաստամիտ մէկն է — միջամտեցի ես — ու, երբ առիթը ներկայանայ, այդ պատրաստամտութիւնը արժեցնելու իր մոլութիւնը կը բռնէ։ Անոր այդ սովորութիւնը, ի բնէ իր փելիստիվայող միտքին, իր խծրծելու ունակութեան, իր քաշքելու հակումին, քիչ մըն ալ, եթէ կ'ուղէք, իր հիւանդաղին վիճակին իրեն բերող յունեանութեան կարելի է վերադրել, բայց, բնաւ հակայեղափոխական զդացումի։ Զէ՞ որ ինքն ալ, յեղափոխական մը եղած է ատենին։

— Բայց, գիտէք թէ ի՞նչ ըսած է, միջամտեց իշխան, սկսալուիկ ժպիտով մը։

— Զգիտեմ թէ ինչ ըսած է — պատասխանեցի ես — բայց, գիտեմ որ ան շատ համարձակ է իր արտայայտութեան մէջ։ Կ'ուղէ՞ք օրինակներ տամ անոր համարձակախօսութենէն։

Ու իշխանի լոռութիւնը հաստատումի տեղ առնելով — պատմեցի՝

« Անդամ մը , Նահանգային Ժողովը , Ներքին Գործոց նախարարութեան կողմէ եղած հարցումի մը հետեւանքով , զբաղած էր քննելու ընտանի անասուններու (Հայրվանաթը է Հլիյէ) տուրքին խնդիրը : Այս խնդրէն վերջ , օրակարգի վրայ եկաւ Քէօռ Հիւսէյին փաշայի կեղեքումներուն դէմ , Ալջավաղցի հայ զիւղացիններու կողմէն հասած բողոք մը : Երբ այս երկրորդ խնդրոյն մասին , կուսակալը Միւֆթիին կարծիքը հարցնելու ելաւ , այս վերջինը , որ՝ ընտանի անասուններու խընդրոյն քննութեան պահուն , քնացած էր , աչքերը բանալով ըստ — իմ կարծիքովը ընտանի անասուններու ...» :

« Կուսակալը սկսաւ խնդալ , ժողովականները անոր հետ : Բաղրեւանդեան Սրբազան , որուն հին ոխը զիտենք Միւֆթիին դէմ , յանկարծ բռնուեցաւ իր պատրաստամտութեան հիւսնդութենէն :

« — Միւֆթի է Փէնտի՛ , ըստ ան , խնդիրը հիմայ վայրի անասուններու մասին է :

« Ծիծաղը՝ այս անդամ քրքիջի փոխուեցաւ , որմէ Միւֆթին չափազանց նեղուած զգաց ինքինքը : Ան՝ խորհրդակցութեան ընթացքին հասկնալէ վերջ Առաջնորդ Սրբազանի միջամտութեան իմաստը եւ , բաւական ատեն , ընելիքին մասին մտածելէն վերջ , վեր կեցաւ յանկարծ եւ սրահէն մեկնեցաւ : Քիչ վերջ , բարազան թռողթ մը բերաւ ներսը , զոր , կուսակալը՝ կարդալէն վերջ , զբանը դրաւ :

« Մենք՝ վերջին միայն կրցինք իմանալ որ թուղթը՝ Միւֆթի է Փէնտիի կողմէն զրուած՝ վրան կը կրէր հետեւեալ տողերը .

« — Ես այլեւս չեմ կրնար մասնակցիլ ժողովի մը , որուն մէջ հայ մուրախասը՝ վայրի կենդանիի տեղ կ'առնէ համիտիյէ դնդապետ մը :

« — Բայց այդ գնդապետը աւազակ մըն է , որ պե-

տութիւնն ալ կը կեղեքէ — քովը կանչելով խռված ծերունիին կ'ըսէ կուսակալը, որուն աչքին փուշն էր Քէօռ Հիւէլյին փաշան :

« Յետոյ, ան կը կանչէ հայ արկդակալը և անոր կը հրամայէ Միւֆթի էֆէնտիին վճարել անոր յետնեալ ամսականներէն երկուքը :

« Յետնեալ ամսականներու զանձումը, այդ օրերուն, զետնի վրայ զրամ զտնելու պէս բան մըն էր : Կուսակալի ասացին փաստը Միւֆթիին զլուխը չի մըտներ, բայց երկրորդը, զրամը, կը մտնէ անոր՝ եթէ ոչ զլուխը, զէթ զրագանը . և ան ետ կ'առնէ իր հրաժառ բականը » :

Կարելի չէ ըսել թէ իմ այս պատմութիւնը առանց աղջեցութեան մնաց . ան՝ իր երկարութեամբը, կարծես փակելու ծառայեց Արբաղանի և Իշխանի միջեւ ծագում առած միջադէպը . վասնդի, օդոտուելով հետաքրքրութենէն, որ Իշխան ցոյց տուաւ այս պատմութեան վրայ, ևս անոր հարցուցի .

— Սասունէն, Անդրանիկէն լուր մը ունի՞ք :

Իշխան՝ ականջ կտրեցաւ :

— Դուք ի՞նչ լսած էք — հարցուց ան, աշխուժով :

— Մեր լսածին նայելով, ան լքեր է Սասուն և հետացեր է անկէ :

— Դէպի ի ո՞ւր :

— Հաւանաբար դէպի ի ծովին եղերքը :

— Ի՞նչ ընելու համար :

— Ի՞նչ զիտնամ, կամ վան անցնելու և կամ կառկառի լեռները քաշուելու համար :

Գարթան Մինասի աեղեկութիւններն էին, զորս, հաւատարմօրէն կը կրկնէի :

Իշխան՝ աչքերովը դահլիճին շրջանն ըրաւ, յետոյ, քիչ մը աւելի ցած ձայնով հարցուց՝

— Ի՞նչ շրջանակներէ են ձեր այդ լուրերը:

— Հայկական շրջանակներէ:

— Ի՞սկ պետական շրջանակներէ:

— Ո՞չ մէկ լուր:

— Անդրանիկը, ըստ Խմանի, միշտ է որ Սասունինքն հեռացեր է, բայց, ո՞ւր է, ես ալ չզիտեմ. զուցէ կառկառի լեռները՝ եւ մենք, հոն, զուցէ անոր հանդիպինք Սրբազնի եւ ձեզ ամէնքիդ հետ:

Եւ ժպիտ մը դնելով իր՝ այս եւ գալիք խօսքերուն միջնեւ, շարունակեց ան՝

— Հիմա զացէք հանդստացէ՛ք եւ ուժերնիդ հաւաքեցէ՛ք, որպէսզի վաղը լեռը ելնենք միասին:

Այս խօսքերուն վրայ, ան ոտքի ելաւ, ինչ որ՝ ունելը դրսութեան վերջացած ըլլալու նշանը համարեցինք մենք եւ ոտքի ելանք:

— Ո՞ւր պիտի երթանք հանդստանալու, հարցուցի ես, երբ արդէն ոտքի վրայ էինք:

— Դիմացի սենեակը:

Դիմացի սենեակը ինծի անծանօթ չէր: Երկու տարի առաջ, ամրող դիշեր մը, որ՝ նոյնպէս, Յուլիսի մէջ կ'իյնար, ես՝ այդ սենեակին մէջ, կոիւ մղած էի լուերու դիմ: Վեհարանի մէջ, այդ բոլէին, սրունքներուս վրայ ելեւէջ ընող լուերն էին արդէն որ իմ մէջն արթնցուցած էին այդ փորձառութեան յիշատակը, որուն վրայ՝ Խմանին ուղղուեցայ.

— Մենք վանքին բակը պիտի պառկինք:

— Դուք չէ՞ք դիտեր ուրեմն, որ հսկողութեան ներքեւ կը դտնուիք:

— Բայց չէ՞ որ մենք կղզիի մը մէջ կը գտնուինք եւ զուք վերցնել տուած էք մեր նաւուն դեկը: Յետոյ

— աւելցուցի — չէ՞ որ Սրբազնի մարմինը, ամենէն

ծանր շղթան է որ կրնայ դարնուած ըլլալ անոք ուներուն :

Այս վերջին խօսքերուն վրայ դրի ժողիտ մը, որ իշխանին շատ զիւր չեկաւ, բայց, ան չի զլացաւ իր հաւանութիւնը և մենք դացինք պառկելու Խաչատուր Կաթողիկոսի շիրմին առջեւ, թանձր թաղիքներու վրայ, տաքէ եւ մութէ վերմակներու ներքեւ :

Խաչատուր Կաթողիկոսի շիրմը, որպէս նոր շինութիւն, աչքի զարնող միակ չէնքն է կղզիին մէջ, որուն՝ դրամի համար հոգին տուող Կաթողիկոսը բան մը չէ խնայած : Ան՝ տասներկու ոսկի տուած է նկարիչ Խուտոյնանի՝ յղանալու համար լաւազոյն մաքէթ մը եւ, նոյնքան վաշխառու նկարիչը ունեցեր է տարօրինակ յղացում մը : Ան տասներկու Առաքեալները (Առաքեալը մէկ ոսկիի) մէջերնին ըլլալով Յուղան, շարած է Կաթողիկոսի գամբանին չուրջը, եւ, անոնց՝ իրենց դլուխնուն վրայ կրել տուած է գերեզմանին մարմարեայ կափարիչը, որ կը կրէ յիշատակութիւնը անունին «Մեծաղործ Կաթողիկոսին», որ՝ կոնակին վրայ հանդիսա պառկած, տարիներէ ի վեր, իր չուրջը, ոտքի վրայ կեցուցած է տասներկու Առաքեալները, եւ որուն միակ դործը եղած է այդ արտակարգ յղացումովը մէջտեղ եկած շիրմը :

Պառկիլը քնանալ չէ : Պառկեցանք թէ ոչ, Սրբազնը՝ մեր առանձին ըլլալը ստուգելէն վերջ, սկսաւ անէծքներու եւ երեսառուանքներու իր սաղմոսերդութիւնը — անէծք՝ Խաչատուր Կաթողիկոսին ա՛լ, բողոքողին ա՛լ, բողոքեալին ա՛լ, իսկ երեսառուանք՝ Յանձնաժողովի անդամներուն, մասնաւորապէս իմ հասցէին, որ մտիկ ըրած չէինք իր խորհուրդները : Անէծքներու վերջին մասը բաժինը եղաւ յեղափոխութեան եւ յեղափո-

խականներու եւ զուցէ շատ երկար տեւէր, եթէ մեր
ընկերներէն մէկը չընդմիջէր.

— Սրբաղան, այս Առաքեալները ականջ ունին,
զիտէ՞ք:

— Իրաւունք ունիք. մանաւանդ որ Խոկարովտացին
ա'լ անոնց մէջ կը զանուի — հաստատեց Սրբաղանը եւ,
առաջին անգամ ըլլալով՝ բարձրածայն խնդաց:

Լոե՞ց ան, հաւանաբար ո'չ, ան՝ զոց շարունակեց
զուցէ անէծքներու իր պատարագը, որուն վերջացած
ըլլալը մէնք այն ատեն միայն կրցինք իմանալ, երբ
Սրբաղանը սկսաւ իր խոկոցը, առանց որուն ան քուն
չունէր: Անոր խոկոցին րիթմը ինծի ա'լ քուն բերաւ եւ
ես զիւզացիի մը պէս քնացայ եւ անոր պէս, արշալոյ-
սին հետ արթնցայ:

Սրբաղանը դեռ կը խոկար եւ ես, անոր՝ ինչպէս
նաև միւս ընկերներու քունը չխանդարելու համար,
պառկած վիճակի մէջ, երեսս դէպի Սուրբ Խաչի տա-
ճարը, ինքզինքս տուած էի, միտքիս մէջ, փոքրիկ հան-
գէս մը շինելու առջի օրուան անցքերուն, երբ, տակաւ
բացուազ լոյսը՝ հետզհետէ աչքիս մօտեցուց այդ հի-
նաւուրց տաճարը, Գաղիկ Արծրունիի գանձէն եւ Մա-
նուէլ ճարտարապետի ձեռքէն ելած զեղարուեստի այդ
հաղարամէայ հրաշակերտը:

Առաջին անգամն էր որ ես կը տեսնէի այդ տաճա-
րը: Ո'չ: Բազմաթիւ անդամներ, որոնց վերջինը երկու
տարի առաջ, ես այցելած էի կղզին եւ մտած անոր
տաճարը: Պահուն հանդարատութիւնը, անոր խորհրդառ
որութիւնը, թէ ո'չ անցնող երկու տարիները, որոնց
ընթացքին, ես՝ ուղեւորութեան մը առիթով դէպի կող-
կաս, տեսած էի քրիստոնէական Մայր Տաճարը, էջ-
միածին, Հնութեան Գանձարան Հռիփոիմէի վանքը, եւ
հնութեանց հնութիւնը եղող Զուարթնոցը, իմ աչքին

առջեւ կը բերէին այդ բոպէի՛, նոր տաճար մը : Այս' Դ
Արարատեան աշխարհի հնութիւնները տեսնող աչքե-
րուտ էր, որ այդ խորհրդաւոր պահուն, կը ներկայա-
նար, այս անդամ, Սուրբ Խաչի տաճարը, անոր հրա-
շալի եւ բարձրակառոյց կաթուղիկէն, անոր որմերը
զարդարող Սուրբերու քանդակներուն նրբութիւնը,
բայց մանաւանդ անոր չէնքին բոլոր քիւերը շրջապա-
տող թուփերը եւ այդ թուփերէն կախուած խաղողի ող-
կոյզները : Ու երբ, Վարագայ լերան կատարէն բարձ-
րացող արեւու ճառագայթները եկան սողոսկելու. այդ
թուփերու եւ ողկոյզներու միջև, անոնք քար չէին այլ
եւս, ո'չ ալ ճեռակերտ : Այդ կարմիր ճառագայթներով
ողողուն, անոնք այն էին ինչ որ դուցէ չէին եղած նոյի
տնկած տունկին՝ ո'չ թուփը, ո'չ ալ պտուղը, այն աս-
տիճան որ յուրթի էին անոնք եւ բնական : Ես հիացեր
էի իջմիածնի տաճարին ճոխութեան, Հոխիսիմէ վան-
քին հնապիտական արժէքին, Զուարթնոցի պատերուն
հնութիւնը ծածկող ժանդերուն վրայ . ինծի եկաւ, ա-
տոնց հետ բաղդատելու ելնել խորհուրդի եւ հանդար-
տութեան այդ պահուն, իմ աչքերու պարզուող հնու-
թեան եւ արտեստի այդ տաճարը, Վասպուրական աշ-
խարհի այդ գոհարը եւ, որպէս Վասպուրականցի, գու-
ցէ ոչ առանց « մեր »ի զազափարին, վճռել հայ բա-
նաստեղծի բառերովը թէ՝ « ամենից փայլուն, ամենից
սիրուն » տաճարն է Աղթամարինը :

Որքա՞ն պիտի տեւէր գեռ իմ այդ յափշտակութիւ-
նը . դուցէ մինչեւ ընկերներէս մէկին ու մէկին արթնա-
լը, եթէ անակնկալ մը չի դար զիս դուրս բերելու իմ
մատնուած վիճակէն : Այդ յափշտակութեան մէջ, ես
յանկարծ նշմարեցի Վարժապետին՝ հապճեալ քայլերով
տաճարին զանդակատունը մուտք դործելը : Ան՝ վան-
քին դիտակը, որ՝ առջի օրը, մեղ խարելու ծառայած

էր, ձեռքին մէջ, ծովուն վրայ բան մը փնտուելու ելած էր :

Ի՞նչ կրնար ըլլալ անոր փնտուածը . ուրիշ ոչինչ եթէ ոչ նաւ : Անոր դիտակին ուղղութիւնը կ'երթար դէսի Դատուան, ինչ որ՝ անմիջապէս ինծի բերաւ մը տածումը, թէ՝ Անդրանիկի ապաստանած նաւն էր, որ ան փնտուելու ելած էր ծովուն վրայ : Ասիկա ենթագրութիւնն մըն էր, որ պայթող ոումբի մը տպաւորութիւնը պիտի թողուր ընկերներուա, մանաւանդ Բագրեւանդեան Սրբազնի վրայ : Ենթագրութիւնը թողի եւ, Հարցումով մըն էր որ արթնցուցի ընկերներս .

— Ի՞նչ կը կարծէք որ զննելու ելած է Վարժապետ դանդակատան մէջ :

Հարցումս ալ փոքրիկ ոումբի մը տպաւորութիւնը թողուց : Ամէնքին ա'լ աչքերը լարուեցան դէսի զանդակատունը :

— Անդրանիկի ապաստանած նաւն է որ կը փնտոէ, պատասխանեցին անոնք ամէնքը, դրեթէ միարերան :

— Ամենայն ինչ կատարեալ է — կցեց Սրբազն իր ենթագրութեանը :

Յետոյ՝ ան դարձաւ դէսի Վարժապետ, որուն՝ Սրբազնին ներշնչած վստահութիւնը եւ անոր Հարցումին տուած համոզիչ պատասխանն էին, որ մեզ ճամբայ հանած էին դէսի կղզին :

— Ծօ՛, որուն միւսիւլման ըսի՞նք, խաչը ծոցէն ելաւ — կրկնեց ան թուրքերէն առածը — շէնք չնորք դաշնակցական մըն է մեր վարդապետցուն :

Յետոյ սկսաւ անէծքները .

— Անէծքը՝ շապիկիդ պէս, թող վրադ ըլլայ, Վարժապետ :

Այդքան մե՞ծ էր վտանգը :

Կարելի չէ բոլորովին « այս » ըսել : Բագրեւանդ-

ևան Սրբազնան հիւանդ էր եւ իրերը կը դատէր հիւանո-
դագին յոռետեսութեամբ մը : Ստոյդ է թէ՝ Առաջնոր-
դի եւ իր ժողովականներուն հանդիպումը Անդրանիկի
հետ, տեղի պիտի տար ենթադրութիւններու, որոնց
ծայրը պիտի հասնէր մինչեւ Ազգային Պատրիարքարա-
նը, քանի որ անոր հետազրական հրահանդովն էր որ
Յանձնաժողովը Ազթամար մեկնած էր եւ պիտի ծառա-
յէր ըսել տալու միաժամանակ թէ ամրող ազդը Ստ-
ուռենի ապատամբութեան ետեւը կը դանուի, բայց, կա-
րելի չէր ուրանալ որ իրականութիւնը բոլորովին տար-
բեր էր եւ Օրմաննեան Պոլսոյ մէջ, ինքը եւ իր ժողովա-
կանները Վանի մէջ, բաւական վստահութիւն կը վայե-
լէին կառավարութեան քով, ենթազրութիւններու դէմ
զնելու համար իրականութիւնը :

Երբ մեր ընկերներէն մէկը, այս լաւատես ենթա-
զրութիւնովը դէմ ելաւ Սրբազնի յոռետեսութեանը,
այս վերջինը, հեղնանքի շնչառով մը՝

— Իրականութիւնը, Միարաններու բողոքներուն
քննութիւնը : Ո՞ր ապուշ Թուրքն է որ պիտի ուղէ հա-
ւատալ թէ Անդրանիկը տեսնելու զացողը՝ չպիտի կը բ-
նար պատրուակ մը ստեղծել :

Մինչ մենք՝ այս ենթազրութիւններով զբազած
էինք, անդին, իրերը սկսան դահավիժիլ :

Վարժապետի նշաններուն վրայ, զանդակատունը
բարձրացան իրարու ետեւէն, առջի իրիկուն մեր տե-
սած խմբապետները, յետոյ ինքը Իշխան : Յայտնի էր
որ բան մը ինքինքը նշմարել տուած էր ծովին վրայ :

Մինչ այս, զինուոր մը Սրբազնին յանձնելու րե-
րաւ նամակ մը, եւ, պահակի մը ողէս սպասեց անոր
պատասխանին :

Նամակը՝ Իշխանի կողմէն ստորագրուած, Սրբա-
զնին սկսեալ՝ Յանձնաժողովի անդամներուն, որպէս

Հակայեղափոխականներու մէկ մէկ տուղանք նշանագած էր, ըստ կարողութեան։ Տուղանքներուն դումարը կը հասնէր 800 ոսկիի, զոր մինչեւ կէս օրը պէտք էր որ յանձնէինք, եթէ չէինք ուզեր լեռը ելնել։

Ասկինները եւ կամ լեռը ելնելու յօժարութեան պատասխանն էր որ կը սպասէր պահակը։

Առաջին խնդացողը եղաւ ինքը Սրբաղանը։

Հաճի աղան՝ խմանալէ վերջ թէ ինքն ալ յիսուն ոսկի պիտի վճարէր, մեղ ձղեց եւ արադ քայլերով հետացաւ։

— Ո՞ւր, Հաճի աղա — պոսաց մեղմէ մէկը, ետեւէն։

— Ի՞նչ գործ ունիմ ես ձեղ հետ։ Ես ո'չ Յանձնաժողովի անդամ եմ, ո'չ ալ ո եւ է կապ ունիմ ձեղ հետ — պատասխաննեց ան՝ առանց գլուխը դարձնելու։

Ան՝ զնաց միանալու Գարթանին եւ իր նաւաստիներուն, որոնք մէկ երկու միաբաններու հետ, պատշզամէմը մը՝ աչքերնին յառած էին նոյնպէս դէպի Վարժապետի զիսակին ուղղութիւնը։

Հակառակ բոլոչի եղերականութեան, մեղմէ ոմանք չի կրցին զսպել իրենց ծիծաղը։ որմէ վերջ ակնարկներով զիրար փնտուելու ելանք։

Սրբաղանն էր որ առաջին անդամ իողեց այդ ակնարկներու լոռութիւնը։

— Ես պատրաստ եմ լեռը ելնելու, ըսաւ ան, իր նախկին յեղափոխականի համարձակութեամբը։

Այս խօսքերը ան՝ պահակին կողմէն լսուելու համար էր որ ըսաւ։ Ան գլուխը դէպի մեղ դարձնելով, ըսաւ՝ պահակին շլսուելիք ուրիշ խօսքեր։ Թուրքերէն առած մը։

— Զգարնելլը անկէ յայտնի է, որ քարին մէծին վաթթուած է։

Ութը հարի՛ւր ոսկի, չորս օրուան համար ճամբոր
գութեան ելած չորս անձերու վրայ:

Արակէս բանագնաց, Իշխանի քով զրկեցին դիս, երբ
ան՝ զանդակատաւնէն իշնելով, վեհաբանը գնաց:

Իշխան շփոթած վիճակ մը ունէր. անոր շփոթու-
թիւնը, յայտնի էր որ՝ դէպի կղզին քալող նաւն էր որ
կը բերէր իրեն:

Նաւէն սկսայ:

— Կը կարծէ՞ք որ Անդրանիկ նաւուն մէջ ըլլայ:

Իշխանի պատասխանը քաջալերական չեղաւ: Ան
պատասխանեց զլիսի եւ ձեռքերու շարժումով մը, որ՝
թէ՛ այս է եւ թէ այն եւ որ՝ բացառիկ պարագաներուն,
որովհիսիներէն էր, այդ բոպէին, իմ զանուածս, կրնայ
մեկնուիլ՝

— Կրնայիք չընել այդ հարցումը:

— Ութը հարի՛ւր ոսկի, չորս օրուան համար ճամ-
բայ ելած չորս անձերու վրայ — կրկնեցի Սրբազանի
գտած թուքերէն առածին հետեւող խորհրդածութիւնը:

Իշխան, այս անդամ, զլիսի կամ ձեռքի շարժումով
չպատասխանեց, այլ, վաճառականի մը պէս, սակար-
կութեան մտաւ:

Սակարկութիւնը, սակայն, անհետեւանք մնաց եւ
ես, ձեռնունայն, զացի գտնել ընկերներս, որոնք ա-
ռաջնորդուած էին վանականի սենեակ մը, հոն ճաշելու
համար:

Պահքի օր մըն էր եւ մեզի սպասարկեցին ոսպնա-
թան եւ լորի:

— Ես ձեզի չըսի՞ թէ պարկերը մեզի համար չէին:
« Հայր մեր »ի տեղ ըստ Սրբազան, առանց ձեռքը
դպցնելու կերակուրներուն:

Մոմապահութիւն յանձնարարող բժիշկները միտքը
եկած էին յանկարծ, այդ բոպէին:

Հաղիւ թէ ճաշը աւարտած էինք որ՝ խուճապով
սենեակը մտաւ Իշխան, քանի մը զինուորներու հետ եւ
ամբողջովին զինուած։ Ան՝ քիչ մը խստօրէն, մնդէ
որահանջնց կատարած քննութեան թուղթերը, որոնք
ուկի չէին որ չյանձնէինք։ Այդ թուղթերու յանձնու-
մը, սակայն առիթ եղաւ, որպէսզի, ոտքի վրայ, վեր-
ակաինք մեր վիժած սակարկութիւնը։ Աճապարանքը՝
զոր ցոյց կուտար Իշխանը եւ որուն պատճառը, մենք
չէինք կրնար իմանալ այդ բոպէին, մեղի թեր ելաւ այս
անդամ, եւ սակարկութիւնը կայացաւ։

Ըստ այդ սակարկութեան, մենք պիտի ստորա-
դրէինք մուրհակ մը, որուն մէջ պիտի խոստանայինք,
« Երբ առիթը ներկայանար, իւրաքանչիւրս իր կարո-
ղութեան չափերով, նիւթապէս օղնել յեղափոխութեան
գործին »։

Կը մնար գրել եւ ստորագրել մուրհակը։ Բայց նախ
ճարել թուղթը, որ վանականի մը սենեակին մէջ չի
պիտար եւ որ, ինչպէս ամէն աճապարանօք վնտառած
րան, ձեռքիդ տակէն կը փախչի միշտ։

Ափ յափոյ զտնուած թուղթի մը կտորին վրայ էր
որ վերջ ի վերջոյ ես պարտաւորեցայ զրի առնել մուր-
հակը, որուն վրայ Սրբազն՝ ոչ նուազ աճապարան-
քով, իր լայնանիստ ստորագրութիւնը զրաւ թէ ոչ,
նկատեցինք որ նոր ստորագրութիւններու տեղ չէր մը-
նացած այլեւս թուղթին վրայ։ Տոպէ մը առաջ փոր-
ձանքը հեռացնելու մեր եռանդին մէջ, ուրիշ բանի վրայ
չխորհեցանք այլեւս, եթէ ոչ մեր ստորագրութիւններ
զետեղելու՝ Սրբազնին ստորագրութեան այս կամ այն
ստուերուն մէջտեղերը։ Երբ Իշխան աչքէ անցուց մուր-
հակը եւ տուարկեց թէ չէր տեսներ Առաջնորդին ստո-
րագրութիւնը, հարկ եղաւ բացարել պատահածը, ո-
րուն համոզկերութիւնն էր, թէ ոչ իր մատնուած ա-

ճապարանքը, թոյլ չտուաւ որ ան ընդառաջ երթայ՝ նոր մուրհակ մը գրելու մեր առաջարկին։ Ան տուաւ մուրհակը, զրադանը դրաւ զայն եւ, դէպի Սրբազնը բնորոշող ժպիտով մը՝

— Հիմայ, աղա՛տ էք փորձանքներուն թէ՛ անդրաս նիկէն եւ թէ՛ կրտսերէն — ըստ ան՝ եւ, առանց մոռնալու բարի ճանապարհի իր մազմանքը, շքախումբին հետ դուրս ելաւ։

Սրբազնի առաջին արտայայտութիւնը զնաց գէպի իշխանի այս խօսքերը, անկէ անցաւ Դանիէլ վարդապետին, ասպա Վարժապետին, զոր վարդապետ ձեռնադրելու իր ցոյց տուած յօժարութեան վրայ քիչ մըն ալ ինդաց։

Յետոյ աւելցուց։

— Գէշ չէր ըլլար, Դանիէլ վարդապետի հետ լաւ զոյդ մը կ'ըլլային անոնք։

Դարթան Մինասի մուտքը կարեց Սրբազնի խորհրդածութեանց թելը։

— Նաւը պատրաստ է, ըստ Դարթան, երկսին ժպիտ մը, որ այդ բոպէին կը ծածկէր՝ անոր զէմքին երկու օրուան մէջ կրած աւերը։

Ան չէր ածիլուած, անոր ընչացքները շատ կախէին, նուազ ոլորուն, նուազ սեւ, արտեւանունքը, մանաւանդ, բնաւ չունէին, անոր աչքերուն մասնաւոր փայլ մը բերող սեւութիւնը, որ այնքա՞ն աչքի կը զարնէր, եւ որ, այդ բոպէին պարզ եղաւ մեղ համար, որ դեղդիրով էր մտած անոր աչքերուն մէջ։

Գեղդիրը՝ քարեզրէի կակուղ քարէն շինուած արգուզարդի բարակ դործիքն է, տեսակ մը պարօն նուառ, զոր, Վանի մէջ, ամէն կին՝ իր ասեղի ամանին մէջ կամ կից, կը կրէ, սեւ զեղ անցունելու համար արտեւանունքներուն միջեւ։

Սրբազնը կրկնել չի տուաւ նաւապետին հրաւէրը՝
աշխուժով մը, որ կարծես իրը չէր, ան ոտքի ելաւ եւ
հետեւեցաւ Գարթանին. մենք անոր ետեւէն։ Ան, այս
անդամ, նաւը մտնելու համար, նուազ պէտք ունեցաւ
օգնութիւններուն, զորս Գարթան, իր կարդին, աւելի
եռանդով ի սպաս դրաւ անոր։

Երբ մեր նաւը հասաւ կէտի մը, ուր, Աղթամարի
կղղին՝ մեր աչքերէն չէր արդիլեր այլեւս Գատուանի
ճանապարհը, մենք նշմարեցինք, ծովին ջինջ կապոյ-
տին վրայ, երկու փոքրիկ ճերմակ կէտեր, ծովին կա-
պոյտին չափ ջինջ՝ երկու ճերմակ կէտեր։ Անոնք՝ կար-
ծես, ծովուն վրայ լողալու ելած երկու կարապներ ե-
ղած ըլլային։ Լուռ եւ մտամփոփի, մեր աչքերը յառած
մնացին այդ ճերմակ կէտերուն, մինչեւ որ անոնք կոր-
սուեցան հեռաւորութեան անդունդին մէջ։

Անդրանիկ տակաւին ազդային հերոսը չէր։ Ան
Սասունի հերոսն էր։

Ի՞նչ ըրած էր ան Սասունի մէջ։

Բայց, կարելի՞ է միթէ սահման զնել քաջ եւ ու-
ժեղ մարդու Հանդէս՝ ժողովուրդի սնուցած սքան-
չանքին։ Զէ՞ որ այդ սքանչանքը, ևնթագիտակցու-
թեան թելադրած այդ զզացումը, երբ, նոյնիսկ իրա-
կանութեան մէջ զոյութիւն չէ ունեցած այդ քաջը ու
կտրիճը, երեւակայութեան աշխարհէն դուրս բերած է
հերոսներ եւ զանոնք գրած պատմուածքներու եւ Հէք-
եաթներու մէջ։ Կարելի՞ է միթէ իրական հերոսի մը
սիրազործութեան կանդ առնել տալ որոշ կէտի մը վր-
րայ. չէ՞ որ այդ սիրազործութիւնը իրարու հազորդող-
ները՝ իրենց ենթագիտակցականէն, այլ խօսքով, իրենց
հողիէն, մէկ մէկ բան կը զնեն անոր վրայ։ Ժողովուր-
դը զիտէր որ Անդրանիկ՝ իր հօրը եղած մէկ անարդան-
քին վրէժը լուծելու համար, սպաննած էր անարդող

Թուրքը. ան զիտէր որ իր ցեղին հասուցած չարիքին վրէժը լուծելու համար, Անդրանիկ սպաննած էր Խալիլ փաշան. ան զիտէր, վերջապէս, որ՝ տարիներէ ի վեր Անդրանիկ դէմ գրած էր Թուրքին, եւ, կապոյտ թոշունին պէս, խուսափած միշտ, անոր ձեռքերէն: Ասիկա բաւական չէ՞ր միթէ թոփչք տալու անոր երևակայութեանը:

Այդ հէքեաթային թոշունն էր ահա, որ իր ճերմակ թեւերով սուրացած էր դէպի Աղթամարի կղզին: Եւ, եթէ զիտակցութիւնը, ուրիշ խօսքով, միտքը, եկած էր խառնուելու այդ երեւոյթը տեսնողներէն ումանց, անոնց, որոնք պատասխանառութեան բեռ մը ունէին իրենց ուսերուն վրայ, անդիտակցականին, հողիին, ըսենք, եւ կոտրելու անոր խոյանքը, անոնց կողքին կը գտնուէին ուրիշներ, նաւաստիները եւ մէկ երկու ուրիշ ճամբորդներ, որոնց դէմքերուն վրայ եւ ժէսթերուն մէջ անկարելի էր չկարդալ բուն ժողովրդեան զդացումները:

Գարթան Մինաս՝ այդ երկու կողմերուն մէջտեղ կը գտնուէր: Անոր առաջարկին վրայ, կողմերը, մէջերնին ըլլալով միջնորդը՝ իրարու խոստացան զաղտնի պահել այն ամէնը, ինչ որ տեսած էին եւ լսած՝ այդ ճամբորդութեան ընթացքին: Երբ խոստում տալու կարգը նաւուն պղտիկին եկաւ, նշմարեցինք որ ան թեթեւ ժողիո մը կցեց իր խոստումին. ժպիտը ինծի կը յիշեցնէր այն՝ որ ունեցաւ ան՝ երկու անդամով, Գարթան Մինասի բէվօլվէրին առիթով:

Վանի նաւահանդիսուը մտնելնուս, անոր ցից մէկ ժայռին վրայ նշմարեցի ծանօթ մը, որ ժպիտը երեսին, ձեռքի շարժումներուն օղնութեամբը բաներ մը հակցնել կուղէր ինծի, զոր, սակայն, հովը ինծի թոյլ չէր տար լսելու: Կարծելով թէ՝ ծանօթս՝ հետաքրքիր լուր

մը ունի ինծի տալու, նաւուն պղտիկը կանչեցի եւ ան-
կէ խնդրեցի որ՝ իր ծովային ականջովը բռնէ հովին
տարածները:

— Եֆէնտի՛, անցած ըլլայ — կ'ըսէ բարեկամդդ:

Ես չկրցի զսպել զարմանքի արտայատութիւն մը,
որուն վրայ նաւուն պղտիկը՝ միշտ միեւնոյն ժպիտը
երեսին.

— Ի՞նչպէս կ'ուզէք որ չիմացուէր այն բանը, որ
իմացուելու համար էր միայն որ եղաւ:

Ես զարմանքս չըջեցի, այս անդամ, նաւու պղտի-
կին մեծ խօսքին վրայ:



ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՆԻ ՄԵԶ



Օգոստոսի սկիզբները, առաւօտ մը, Առաջնորդա-
րանի բարապանը գրասենեակս եկաւ դիս կանչելու: Երբ
առիթը հարցուցի այդքան կանուխ հրաւէրին, բարա-
պանը՝ ուրիշ բան չկրցաւ յայտնել, եթէ ոչ այն, թէ
Պ. Սպօրտօնի Սրբազնին քովը կը զտնուէր այդ բռ-
պէին:

Պ. Սպօրտօնի իտալացի մըն էր, աղնիւ, բայց քիչ
մը շատ բարեմիտ անձնաւորութիւն մը, որ՝ Հայուհիի
մը հետ ամուսնացած ըլլալուն համար (պարագայ մը,
որ՝ միակը բաւական էր ապացուցանելու անոր հայա-
սէր ըլլալը), սովոր էր հանդիպած Հայը, խնամիի տեղ
առնելու, եւ որ՝ աւելի վերջ, քաղաքին իտալական հիւ-
պատոսը դարձաւ:

Պ. Սպօրտօնի հետաքրքիր դէմք մըն էր. ան՝ եր-
կար առենէ ի վեր, Վան կ'ապրէր եւ ունէր իր հետա-
քրքրականութեան պատմութիւնները:

Պ. Սպօրտօնիի հիւալատոսութեան օրերուն, իրմէն զատ Վան կը գտնուէր միայն մէկ ուրիշ Խտալացի մը, որ իր խոհարարն էր։ Խոհարարը՝ սակայն, այնքան խոհարար էր որքան ինքը զիւանապէտ։ Պ. Սպօրտօնի՝ որ զէշ մարսողութիւն մը ունէր, իր այդ անհանգստութիւնը կը վերազրէր իր խոհարարին զէշ պատրաստած կերակուրներուն, եւ, սովոր էր, յաճախ, երբ առիթը պատահէր, ասոր կամ անոր քով կրկնելու իր վերագրումը։

— Փոխեցէ՞ք խոհարարնիդ — խորհուրդ տուած էր, օր մը, սուսական հիւալատոսը՝ Պ. Սպօրտօնիի, երբ այս վերջինը, անոր սեղանին վրայ, կրկնած էր իր զանգատը։

— Անկարելի է, ըսած էր Պ. Սպօրտօնի — կորականապէս։

— Ինչո՞ւ։

— Խոհարարս — պատասխանած էր բարեմիտ հիւալատոսը — միակ Խտալացին է Վանի մէջ, որուն շահերը պաշտպանելու մէջ կը կայանայ իմ պաշտօնին գոյութեան իրաւունքը։

Պ. Սպօրտօնի միամտօրէն էր որ տուած էր իր այս պատասխանը, որ, սակայն, սրամտութեան տեղ անցած էր եւ այնքան յեղյեղուած, ամէն կարդի շրջանակներու մէջ, որ ինքը, Պ. Սպօրտօնին ալ սկսած էր հաւատալ իր սրամտութեանը, եւ, իրեն սովորութիւն ըրած էր սնոր այդ նմոյշը կրկնելու, ամէն անզամ որ առիթը ներկայանար։

Պ. Սպօրտօնի սերտ յարաբերութեան մէջ կը գըունուէր Հայերու հետ, բայց զանոնք լաւ չճանչնալուն հետեւանքով, քիչ մըն ալ, անշուշտ, իր բարեմտույթեան պատճառաւ, յաճախ կը շուարէր եւ, զաշնակցականի մը քով կըսէր ուամկավարի մը քով ըսուելիք բա-

ներ եւ կոխաղարձարար : Մէկէ աւելի եղան առիթները, ուր Պ. Սպօրտօնիի շուարումները, որոնց մէջ իր քիչ մը կարճատեսութիւնը առանց դերի չէր, թիւրիմացութիւններու տեղի առւին պաշտօնական շրջանակներու մէջ :

Այս պատմութեան օրերուն, սակայն, Պ. Սպօրտօնի՝ վանի իտալական հիւպատոս չէր տակաւին, այլ քաղաքին անդլիխական հիւպատոսարանի թարգմանը, առանց սակայն անդղիերէն դիտցած ըլլալու :

Անդլիխական հիւպատոսներու համար, Պ. Սպօրտօնի, որ՝ հակառակ իր կարճատեսութեանը, քաջ որսորդ էր, աւելի որսի ընկեր էր քան թէ թարգման :

Դիտէի որ լուրջ խնդիր մը միայն կրնար անդլիխական հիւպատոսարանին թարգմանը, այդ վաղ բոպէին, Առաջնորդարանը բերել: Անդրանիկ, զազտնիք չէր այլեւս, Աղթամար կը դանուէր. կառավարութեան կողմէն եւս, զայն ձերքակալելու համար, վաշտ մը զօրք եւ երկու թնդանօթ հոն զրկուած ըլլալն ա'լ շատերուն յայտնի իրողութիւն մըն էր: Անակնկալ մը չեղաւ ինձ համար, ուրեմն, երբ Առաջնորդարանի դահլիճը մտնելուս, Պ. Սպօրտօնի՝ որ, այդ բոպէին, սարսափահար երեւոյթ մը ունէր, հարցումի մը ձեւին տակ, ինծի ըսաւ .

— Լսա՞ծ էք որ Անդրանիկ՝ երէկ դիշերը, իր խումբին հետ քաղաքը մտած է :

Ու իմ ժիտական պատասխանին վրայ, աւելցուց ան :

— Այս', կառավարութեան դրկած զօրքն ու թնդանօթն ալ, այս առաւօտը, քաղաքը վերադարձած են: Ասիկա բոլորովին ճիշդ է :

— Իսկ մի՞ւս լուրին աղրիւրը :

— Օ՛, ըստ Սպօրտօնի, բազուկներուն՝ վարանու-

մի լայն շրջանակներ գծել տալով օդին մէջ, միւս լուսը բին աղքիւրը քիչ մը պղտոր է . Արշակէն է լուրը :

Արշակի անունը ժամանակի փոքրիկ սպեղանի մը բերաւ թարգմանին սարսափ բուրող դէմքին վրայ :

Արշակ՝ Ծէթոտեանն է, որուն անունին քով, ո եւ է լուր, եթէ պատահարար եւ հազուագիպօրէն ճշմարիտ ալ եղած ըլլար, կը հալէր, ինչպէս ձինը կրակի քով :

Արշակ յայտնի լուսանկարիչ մըն է որ՝ արհեստին բերումովը՝ ինչպէս նաև Փարիզ ապրած եւ Փրանսերէնի մէջ վարժ ըլլալուն համար, քաղաքին մէջ յարաբերութեան բաւական լայն շրջանակ մը շինած ունի իրեն համար :

Բայց Արշակ ունէր ուրիշ արհեստ մըն ալ, որ, այդ փոթորկու օրերուն, լուսանկարչութեան չափ, եթէ ոչ աւելի, բանուկ էր, սուտ շինելու արհեստը :

Այս արհեստը այն աստիճան բեղուն էր Արշակի քով, որ կարելի է ըսել նոյնիսկ, թէ՝ ան՝ արտաքին գործոց նախարարի մը չափ, սուտ կը խօսէր : (Լոյտ Ճօրճ, որ 915ին, յայտարարեց թէ փոքր աղղերու առաստաղը թիւնն էր Անդղիոյ մղած պատերազմին նըսպատակը եւ իր յայտարարութիւնը նոյնութեամբ յարգեց վերջէն, բաղդատութեան այս շրջանակէն դուրս կը մնայ անշուշտ) :

Ստախօ՞ս մը ուրեմն : Ո՞չ : Ստախօսը, շահու կամ ակնկալութեան համար, անձնական ըլլայ թէ՝ հանրային, սուտ խօսողն է : Արշակի շինած սուտը կը կայանար, զգայացունց լուրեր դարբնելու, եւ կամ, լուն ուղտի վերածելու եւ զանոնք կլլել տալու մէջ : Արշակ՝ ո՞չ շահու համար էր որ լուն ուղտի կը վերածէր եւ կամ զգայացունց լուրեր կը դարբնէր, ո՞չ ալ ո եւ է ակնկալութեան . ան պարզ սիրող մըն էր սուտ լուրեր հնարե-

լու եւ կամ չշուկ մը ահազանդի փոխարկելու մոլու-
թեանը :

Ինչո՞ւ համար :

Ինքն ալ չպիտէր եւ չպիտի կրնար պատասխանել
այս հարցումին, ինչպէս որ Քլեբքօման մը չպիտի կըր-
նար պատասխանել հարցումին, թէ ինչո՞ւ կը գողնար,
եւ կամ, ինչպէս որ մանեաք մը չպիտի կրնար բացա-
տրել իր՝ այս կամ այն սովորութեան տարօրինակու-
թիւնը : Շատ շատ, ան պիտի կրնար ըսել թէ՝ լուր չի-
նելը իրեն կուտար այն հաճոյքը, զոր զինին կուտայ
ոմանց եւ կամ ծխախոտը՝ այլոց՝ մոլութիւններ՝ ո-
րսոցմէ, պէտք է խոստովանիլ, ի պատիւ Արշակին, թէ
զերծ էր ան :

Բայց, զինիի եւ կամ ծխախոտի մոլի չըլլալէն
պէտք չէ Ենթադրել թէ սուրբ մըն էր Արշակ : Ո՞չ. ան
հանած վարած մըն էր, եւ կամ, կովկասեան որակում-
ներով՝ կիմո մը, ծովիկ մը, որ, սակայն, այս ալ
խոստովանինք, զուրկ չէր այդ դասակարգերուն առա-
քինութիւններէն :

Թիֆլիսի մէջ կինտօյի եւ Փարիզի մէջ նօսէօրի կեանք
մը վարելէն վերջ, Վան վերադարձին, Արշակ՝ իր եր-
կրորդ արհեստանոցին բացումը կատարած էր իր Ման-
թաշէֆեան պատմութիւններովը : Մանթաշէֆի հետ,
ան՝ Փարիզի մէջ, անդամ մը ճաշած է թէ ոչ, անոր
սրատմութիւնները կ'ըլլային այնպէս որ Մանթաշէֆ՝
առանց Արշակի սեղան չէր նստեր : Մնացեալը դիւրին
է չափել :

Արշակ՝ այն աստիճան կատարելաղործութեան տա-
րած էր այս երկրորդ արհեստը — առաջինն ա՛լ,
պէտք է ըսել որ անկատար չէր — որ Վանեցի մը՝ լու-
րի մը վրայ անոր մարգան տեսա՞ւ, ականջները կը խը-
ցէր, եւ, « Արշակի լուրն է » ըսելով՝ կ'անցնէր :

Բազրեւանդեան Սրբազնան, որուն անծանօթ չէր Արշակ, իր՝ առաջին թէ Երկրորդ արհեստներով, ամուր բռնեց Պ. Սպօրտօնիի դատումը անոր մասին եւ, զայն առիթ համարելով՝ մերժեց անոր առաջարկը՝ Այդգետանը Երթալու, եւ Բժիշկը (Դաշնակցութեան՝ այդօրերու Վանի ներկայացուցիչ Վահան Փափաղեանի Երկրորդ փոխանունը) տեսնելով՝ անոր հետ աղէտին առաջքն առնելու միջոցները խորհելու մասին:

Առիթը պարզ պատրուակ մըն էր: Սրբազնը այն աստիճան տկար էր, որ, Եթէ ուղիքը ալ, չպիտի կրնար ինքզինքը այդ կործին լծել: Ան՝ թէեւ անկողնոյ մէջ չէր, բայց, նստարանը, որուն վրայ, ան՝ բարձերով շրջապատուած՝ Երկնցած էր, ճշմարիս անկողինի մը Երեւոյթը կը պարզէր: Պ. Սպօրտօնի չպնդեց իր առաջարկին վրայ եւ մենք միասին մեկնեցանք Առաջնորդարանէն՝ ինքզինքնիս խարած ըլլալու տեսակ մը տպաւորութեան ներքեւ:

Ես քայլերս ուղղեցի դէպի վաճառատունը բարեկամի մը, որ դաշնակցական համակիր կը համարուէր եւ, առհասարակ, իրազեկ կ'ըլլար օրուան անցքերուն անոր կարծիքն այն եղաւ, թէ Անդրանիկ՝ Աղթամարէն անցած էր Կտուց Անապատը եւ Հոն կը մնար:

Երեկոյեան ճաշէն վերջ, իմ քովս եկաւ ուրիշ բարեկամ մը, որ՝ առանց դաշնակցական կամ համակիր լսած ըլլալով Արշակի՛ լուրը, տարօրինակ դատում մը ըլլալու, աւելի իրազեկ մէկը կը համարուէր, եւ որ՝ ունեցաւ լուրին եւ անոր աղբիւրին մասին:

— Դաշնակցութիւն — ըստւ ան — իրողութեան մը առջեւ կը զանուի, Անդրանիկի Վան մտած ըլլալու իրողութեանը առջեւ, իրողութիւն մը որ չի կրնար դադանի մնալ: Բայց, որպէս զի այդ իրողութիւնը հաւատացող չունենայ եւ թաղուն մնայ, լուրը ինքն է,

Դաշնակցութիւն, որ Արշակի բերնովը տարածայնած է.
— Անդրանիկ Վանի մէջն է ուրեմն:
— Հարիւրին հարիւր — վճռեց բարեկամս եւ, նա-
խընթացի մը պատմութեամբ, հաստատելու ջանաց
թէ առաջին անդամ չէր որ Դաշնակցութիւն՝ օղտաղոր-
ծելով Արշակի անունն ու համբաւը՝ ի գործ կը դնէր
նման խաղ մը:

Հաղիւթէ բարեկամս առարտած էր իր այս քիչ մը
տարօրինակ եղբակացութիւնը, որ մայրս սենեակը
մտնելով, ըստ թէ այդիին դուռը կը ծեծեն:

Այդիի դուռը՝ այդ տարաժամ պահուն եւ այդ օ-
րերուն, ծեծողը — կիներն ալ դիտէին — յեղափոխա-
կանը միայն կրնար ըլլալ:

Բարձրացայ անմիջապէս այդիին զրան վրայ նա-
յող պատուհանը եւ տեսայ, արդարեւ որ յայտնի եւ
վախստական կեղափոխական մըն է, Տեղորիկեան
թէսս, որ կը դտնուի զրան առջեւ:

Տեղորիկեան թէսս քիչ մը ազգականութիւն ունէր
մեղ հետ եւ առաջին անդամ չէր որ, դիշերայն, մեր
այդիին դուռը կը ծեծէր:

— Ի՞նչ լուր, թէո՛ս:

— Բժիշկի կողմէն ձեղի կարեւոր խօսելիք մը ու-
նիմ :

— Մինա՞կ էք:

— Այո՛, բոլորովին մինակ:

Ես վար իջայ դուռը բանալու, երբ ետեւէս, մայրս՝
սանդուղներէն խուճապահար վայրէջքով մը, թեւ
բռնեց.

— Մի՛ բանար դուռը:

— Ի՞նչո՞ւ:

— Պատին ետեւէն 4-5 ֆէտայիներ դուրս եկան եւ
դրան առջեւ կը դտնուին, ամէնքն ալ զինուած:

Պատուհանը ելայ նորէն եւ աեսայ, արդարեւ, ոչ
թէ 45, այլ տասնի շափ զինուրներ, որտեղ փափախ-
ներուն բարձրութիւնը եւ հրացաններուն փայլը, հա-
կառակ մութին, ինքինքնին տեսանելի կ'ընէին:

— Հապա՞ դուք ինծի ըսիք թէ մինակ էք, թէսս:

— Վնաս չկայ: Այս ընկերներս՝ գիշերս, թող ձեզի
մնան, վաղը գիշերը ևս նորէն կուզամ ուրիշ տեղ կը
փոխադրեմ զանոնք:

— Ինչո՞ւ ինծի ըսիք, ուրեմն, թէ մինակ էք:

թէսս նորէն կրկնեց իր « վնաս չկայ »ն:

— Բայց, դուք Այզեստանի մէջ ուրիշ տուն չդատա՞ք
եւ ձեր ընկերները բերած էք զնելու տան մը մէջ, որ
պահականոցին ճիշդ դէմը կը դանուի:

— Ձեր տունը կասկածէ զերծ է:

— Կասկածէ զերծ՝ հազարաւոր տուներ կան քա-
ղաքին մէջ, պահականոցէ հեռու — ըսի ես եւ մերժումս
յայտնեցի:

— Աղէկ չէք ըներ — լեզուն փոխեց թէսս:

— Աղէկ, դէշ: Ես չեմ կրնար իմ տունը՝ ձեր զին-
ւորներուն կեանքին հետ, կրակի մատնել — ըսի եւ
պատուհանէն հեռացայ:

Բարեկամիս քով վերադարձիս, երբ անոր պատմե-
ցի անցած դարձածը, ան գովեց իմ զգուշաւորութիւնը
եւ սկսաւ ենթադրութիւններու:

— Պահականոցի շէնքին դիրքը՝ ձեր տանը առջե-
ւը, այն է ինչ որ մուկինը՝ կատուի առջեւ — ըսաւ բա-
րեկամս, որ շատ կը սիրէր օրինակներով խօսիլ: Պա-
հականոցը կրակի տակ առնելու համար է որ անոնք ձեր
տունը մտնել կ'ուզէին:

Անդամ մը անկողնոյս մէջ, դլուխս բեմ դարձաւ՝
մէկը միւսին ետեւէն հոն խուժող հարցումներու, ո-
րոնք կը հետեւէին բարեկամիս ենթադրութեան հեռա-

նկարներուն եւ զորս կ'արծարծէին՝ մէկը միւսին յառ
ջորդող ձիտոր եւ հետիստն պահակախումբերուն անց-
քը՝ մէր դրան առջևէն : Այդ հարցումներուն մզձաւան-
չավն էր որ անցուցի ես ամբողջ զիշերը : Առառան կող-
մը, հաղիս թէ աչքերս տաքցեր էին քիչ մը, որ մեր
փողոցին ծայրէն լսելի եղան յանկարծ հրացանի երկու
պայթիւններ, ետեւէն խիստ հրացանազարկ մը : Յետոյ,
տիրեց փոքրիկ լուսթիւն մը, որուն յաջորդեց անօրի-
նակ վլվլուկ մը՝ մեր դիմացի պահականոցին մէջ՝ վրւ-
վլուկ՝ որը զինուորները փոխադրեցին փողոցին ծայրը :
Հանկէ, անոնք քիչ վերջ վերադարձան, հետերնին բե-
րելով, շարժական տանղուղի մը մրայ, դիակը թուրք
զինուորի մը, որ սովաննուած էր շրջուն պահակախումբի
մը եւ ֆէտայիններու միջեւ պատահած ընդհարումի մը
ընթացքին :

Շատ չանցած, պահականոցը դարձաւ տեսակ մը
ուխտատեղի : Հոն եկան, իրարու ետեւէն, պաշտօնա-
կաններ, թիշկէններ, սպաններ, յետոյ, ինչ որ շնորու էր,
խումբերով զինուորներ :

Ժամը 10ի ատենները, հրացանի ձայն մը, որ կը
թուէր ըլլալ նշան մը, ինքինքը լսելի ըրաւ հեռուէն .
անոր, բոսէ մը վերջ, յաջորդեց, չորս կողմէն, բուռն
հրացանաձութիւն մը : Մայր տուաւ, անմիջապէս, փո-
ղոցներուն մէջ, աննկարազրելի խուճապ մը, որուն հե-
տեւեցաւ մարդկային մակընթացութեան հոսանք մը
գէպի հիւպատոսական եւ ամերիկեան շրջանակները :
Այրերը, առհասարակ, քաղաքը մեկնած՝ մայրերն են
որ անոնց բացակայութեան պատճառաւ խելայեղ՝ գէպի
զպրոցները կը վաղեն, իրենց տղաները առնելու եւ
գէպի ապահով համարուած վայրերը խուժելու, հա-
մար : Մեր տունէն, որ զպրոցներով շրջապատուած է,

այս ժխորը տեսանելի էր իր ամենէն սրտակեղէք մանրամասնութեան մէջը :

Ու լուրեր՝ մէկը միւսին հակասող, բայց մէկը միւսսէն ահարեկ, սկսան իրարու լաջորդել : « Անզրանիկ ապստամբութեան դրօշը պարզած է » : « Թուրք զօրքեր ապստամբած են եւ սկսած են Հայերը կոտորել » :

Այս վերջին լուրին ամենէն սարսափելի արձագանգը եղաւ մեր փողոցին մէջ, ուր զօրքերը մտած էին յայտնի անձնաւորութեան մը, Կանտօյեան Աւետիսի տունը եւ սպաննած էին զայն :

Դէս ի կէս օրը, առերեւոյթ հանդարտութիւն մը սկսաւ տիրել : Քիչ ետք, հեռուէն, եւ ոչ առանց ամոքումի զգացումի, նշմարեցինք օրուան կուսակալ, որ՝ երկու ձիաւոր ոստիկաններու ընկերակցութեամբ՝ կառքով կուզար : Ան՝ հանդարտ ժպիտ մը երեսին, աջը ու ձախը, գուռներուն եւ պատուհաններուն մէջէն՝ նայուածքներով իր վրայ յարձակող կիներուն՝ ձեռքի հանդարտ եւ խաղաղ եւ հանդարտութեան հրաւիրող շարժումներով՝

— Հանդարտեցէք, հանդարտեցէք, տիկիններ, քոյրեր, ո՛չ մի վտանգ, ո՛չ ձեզի եւ ո՛չ ձեր ամուսիններուն :

Եւ, « ո՞ւր են անոնք, ինչո՞ւ չեն դար »՝ իր վրայ տեղացող հարցումներուն, միեւնոյն խաղաղ ժպիտովը՝

— Քիչ վերջ անոնք կուզան, ամէնքն ալ կուզան, հանդարտեցէք, հանդարտեցէք . բոլորն ալ ապահով են անոնք :

Իր ամառնային ճերմակ հազուստներուն մէջ, իր ազնուական դէմքովը եւ սպիտակ մօրուքովը, կուսակալը, այդ բոսէին, սուրբքի մը տպաւուրութիւնը կը թուղուր : Ան կանգ առաւ պահականոցին առջեւ, տեղեկութիւններ ուղեց պահակախումբին հրամանատարէն,

Հրամաններ տուաւ անոր, յետոյ մեր տունը բարձրացաւ:

Բմբոննելու համար տպաւորութիւնը, զոր գործեցին կուսակալին երեւումին հետ՝ անոր հանդարտութիւնը եւ հանդարտեցնող ժէսթերը, հարկ է ճանչնալ այս հազուազիւտ դէմքը:

Կուսակալ Թահիր փաշան՝ Պօտկօրիցայի ազնուական ընտանիքէ մը սերած Ալպանացի մըն էր: Ան բնութենէն խլած ունէր անոր լաւադոյն չնորհները, բարձր եւ վայելուչ հասակի մը հետ՝ չափաղանց համակրելի դէմք մը: Բայց, անոր Փիղիքական չնորհները ոչինչ էին, անոր բարոյական-մտաւոր եւ հոգեկան առաւելութիւններուն քով, առաւելութիւններ՝ որոնցմով ան՝ վեց տարիններէ ի վեր, ճշմարիտ հօր մը պէս՝ կը կառավարէր Վանի ժողովուրդը: Իննուննեւվեցի ջարդէն վերջ, վասպուրականցին՝ այս ազնիւ եւ խելացի անձնաւորութեան չնորհիւ էր որ կրցած էր ինքինքը գըտնել:

Բայց, խելքն ու ազնուութիւնը կը բաւէի՞ն միթէ դէմ երթալու համար, մէկ կողմէն Համիտի քաղաքականութեանը, միւս կողմէն տեղացի խւամներու մոլեռանդութեանը, որոնց չողիովն էր, որ կը շարժէին առհասարակ այդ օրերու թուրք պաշտօնեանները: Ո՛չ: Հարկաւոր էին նաեւ ուրիշ չնորհներ, հաստատամտութիւն եւ անվեհերութիւն, որոնցմէ՝ Թահիր փաշան, զաւակ՝ լերան զաւակ կտրին ցեղապետի մը, զուրկ չէր եւ որոնց՝ ան, մէկէ աւելի առիթներով ցոյց տուած էր ապացոյցները:

Իր Վան ժամանումէն վերջ, Թահիր փաշայի առաջին գործը եղած էր ընդհանուր ներում բերել տալ քաղաքական բանտարկեալներուն: Երբ ներման հեռազիրը կը հասնի, ան՝ պալատին դրան առջեւ բերել կուտայ

բանտարկեալները եւ անոնց յատնելէ վերջ թէ Սուլթան
ներածէ իրենց յանցանքներուն, կ'աւելցնէ թէ « արդէն
բան մը ըրած չունէիք դուք »: Այս՝ քիչ մը ջուր վեր-
ցնող նախադասութեան համար, յաջորդ օրը, իրեն նկա-
պողութիւն ընելու կ'երթան թուրք էցրաֆին կողմէն՝
անոր ամեննէն աղջեցիկ ներկայացուցիչներէն երկուքը,
Հայտար եւ Մէհմէտ պէյերը, առաջինը՝ անցագրային,
երկրորդը՝ տուրքերու պաշտօնատուներուն պետերը:
Գացէ՛ք ձեր պաշտօնատուները — անոնց կ'ըսէ
թահիր փաշան — եւ հոնապատեցէ՛ք իմ պատասխա-
նին:

Հայտար եւ Մէհմէտ պէյերը՝ քիչ մը զարմացած
իրենց ստացմած այս անակնկալ եւ կտրուկ պատասխա-
նին վրայ, իրենց պաշտօնատուները կ'երթան, ուր, քիչ
վերջ, անոնք՝ կուսակալէն կը ստանան մէկ մէկ պաշ-
տօնադիր, որ վերջ կը դնէր անոնց պաշտօններուն:
Այսպէս եղած էր անոր մուտքը՝ իր պաշտօնին
մէջ:

Երբ, աւելի վերջ, վարդպէսը, վիրաւորուած վի-
ճակի մէջ, ձերբակալուեցաւ, թահիր փաշան՝ մինչեւ
անոր վէրքին սուր հանգամանքին անցնումը, իր տանը
մէջ պահեց վիրաւորը եւ մասնաւոր խնամք տանիք
տուաւ, անոր վէրքին: Ուստիկանական դոմիսէր մը հա-
մարձակած ըլլալով քննադատուել կուսակալին այս վե-
րաբերմաւնքը, թահիր փաշան կը լսէ թէ ոչ, քննադա-
տը կը կանչէ եւ « Դուք չէք կրնար ծառայ եւ չէքի մը,
զոր չէք հասկնար, զացէ՛ք ուրիշ չէք մը զտէ՛ք »: Կ'ը-
սէ անոր եւ կը ճամբէ պաշտօնեան:

Թահիր փաշան դէմ կ'երթար պետական շահներուն.
կը դաւաճանէ՞ր իր ծառայած կառավարութեանը: Ո՛չ:
Ան՝ իր որոշ եւ հասաւառուն գաղափարները ունէր ի
մասին: Հայ յեղափոխութեանը, որուն վրայ ան կը նա-

մէր՝ որպէս օտար պետութեանց, մտսնաւորապէս Ռուսիոյ շահներուն միայն ծառայող դործօնի մը:

— Քանի որ այս երկրին պակասութիւնները եւ անոնցմէ բխած արտունջները գոյութիւն ունին, ձուկերը անուղակաս ոլիտի ըլլան Ռուսիոյ ուռկանին մէջ — ըսած էր ան, անզամ մը, Առաջնորդական փոխանորդ Ճանիկեան քահանային — մէկը երկուքը բռնելով չեն հատնիր անոնք:

Թահիր փաշան այս խօսքն ըսած էր հայ Առաջնորդին, առիթովը կայսերական պալատէն ստացած մէկ խիստ հեռագրին՝ որով՝ Երլարզի բռնաւորը՝ յայտնելէ վերջ թէ՝ Զորբորդ զօրաբանակի հրամանատարութեան միջոցաւ իրեն հասած տեղեկութեան նայելով՝ Արամ եւ իշխան Վան կը գտնուէին, հրամայած էր անմիջապէս մերբակալել զանոնք: Այս լուրը, կուսակալը՝ Ճանիկեան քահանային տալէն վերջ, անոր կը հարցնէ թէ՝ անոնք, Արամ եւ իշխան իրօք Վա՞ն կը գտնուէին:

Արամ եւ իշխան՝ ստուգիւ, Վան կը գտնուէին այդ օրերուն. Ի՞նչ պատասխան կրնար տալ Առաջնորդական փոխանորդը: Ան՝ վարպետ Փօրմիւլի մը մէջ կը դնէ իր պատասխանը:

— Ո՞վ դիտէ — կը ըսէ ան — անոնց մէկ ոտքը հոսէ, միւսը Պարսկաստան, որ 15 ժամու ճամբայ է:

Այս Փօրմիւլը որս մը կը թուի Թահիր փաշային, որուն վրայ ան կ'իյնայ որսկանի մը պէս: Ան՝ դիւստնատունէն ետ ըերել կուտայ հեռագրին պատրաստուած պատասխանը, կը պատռէ զայն եւ նոր պատասխան մը կը զըէ:

Արամ եւ իշխան Պարսկաստան անցած են > կը հեռագրէ ան, Կայս. Պալատը: Յետոյ, դէպի ի Ճանիկեան քահանան դառնայով՝

— Եթէ, վաղը, գէպէ մը պատահի ասոնցմէ մէ-

կին եւ կամ միւսին անունին շուրջը — կ'ըսէ անոր կուսակալը — իմ պատասխանը պատրաստ է այլեւս — «Պարսկաստանէն՝ որ 15 ժամու ճամբայ է, վերադարձան անոնք» կ'ըսեմ, մէջէն կ'ելնեմ:

Հայ յեղափոխականները ո՛չ միակն էին Համիտի մզձաւանջներուն, ո՛չ ալ անոնց առաջինները: Մեծ պետութիւններէն մէկին կամ միւսին՝ յեղափոխականներու ցոյցերը օդտապործելու քաղաքականութիւնը՝ որպէս աւելի իրական սպառնալիք, աւելի կը ճնշէր անոր վրայ: Թահիր փաշան, ունէր նաև իր տիրոջը այս վերջին մզձաւանջէն բխող հրահանգներ եւ անոր չէին պակսեր բնաւ այդ հրահանգները օդտապործելու եւ զանոնք դրութեան եւ կամ դէպքերու պատշաճեցնելու՝ ո՛չ հնարամտութիւն, ո՛չ ալ քաջութիւն: Գաղտնիքը, որով ան կը ցաւ, այդքան երկար ատեն, վարել այդ խիստ պատասխանատու պաշտօնը, յեղափոխութեան այդ որրանին մէջ:

Համիտի հրահանգներուն հետ խաղի ելնող այս պաշտօննեան՝ իր ստորագասներէն չէր որ պիտի քաշուէր, անոնց հետ ան կը վարուէր որպէս խամաճիկներու:

Անդամ մը՝ ոստիկանութիւնը՝ դէպի ի Աղթամար մեկնող նաւ մը խուզարկելով, անոր մէջ զտած էր հրացան մը եւ յեղափոխականներու յատուկ համազդեստներ ու, որպէս ֆէտայի՝ ձերբակալած էր՝ այդ իրերու փոխազըռութեան պաշտօնը ունեցող անձը, Աղթամարի գպրոցին տեսուչ Հայկակ Կոսոյեան (915ին, Քաղաքամէջի կոիւներուն զեկալվարը, այժմ ի Դաւրիզ) որ իմ քեռալրին եղբայրն էր: Այս վերջինին դիմումին վրայ՝ ես կուսակալին դացի եւ, ձերբակալուածին ֆէտայի չըլլալը յայտնելով, անոր ազատ արձակումը խնդրեցի՝ Հայկակ այնքան ֆէտայի չէր, որքան Արամ կամ իշ-

խան եւ ոստիկանական տնօրէնն Հիւսնի էֆէնտի, դա-
ժան մուհաճիր մը, այս կէտին վրայ էր որ պնդեց,
ծանրանալով բռնուած հրացանին փաստին վրայ:

— Է՛ջ, հրացանը գործածե՞ց — հարցուց կուսա-
կալը, մատնելով ձանձրոյթ մը:

— Ո՞չ:

— Ի՞նչ ըրաւ:

— Յանձնեց:

— Ի՞նչ կ'ուզէք այլեւս: Եթէ Փէտայի եղած ըլ-
լար, ան՝ բնականարար, պիտի գործածէր հրացանը եւ
ոչ թէ յանձնէր զայն — կատակի տուաւ կուսակալը եւ
հրամայեց ազատ արձակել բանտարկեալը:

Կէս կատակ մըն ալ ոստիկանութեան տնօրէնն ընե-
լու ելաւ: Ան՝ ժպիտով մը, որ՝ ամիսը անդամ մը հա-
զիւ կուզար անոր դաժան երեսին վրայ, աչքե՛րը դէպի է
սրահին դուռը, մենախօսեց՝

— Ասանկ երթալու ըլլայ, Վանի մէջ Հայ չպիտի
մնայ որ զինուած չըլլայ:

Տնօրէնին այս մենախօսութիւնը Թահիր փաշային
դիւր չեկաւ:

— Ո՞րքան Հայ կայ Վանի մէջ — հարցուց ան՝ քիչ
մը խստութեամբ:

— Ի՞նչ գիտնամ — պատասխանեց Հիւսնի էֆէն-
տի, աչքերը ուղղելով, այս անդամ դէպի առաստաղը,
որպէս թէ հոն գրուած ըլլար Հայերու թիւը: Գուցէ
30,000, գուցէ քիչ մը աւելի:

— Խսկ ամբողջ թուրքիո՞յ մէջ:

— Զորս միլիոն, պատասխանեց տնօրէնը, այս ան-
դամ առանց վարանումի եւ աչքերը՝ միշտ դէպի առաս-
տաղը, ուր գրուած չէր կրնար ըլլաւ այդ սիսալ թիւը:

Թահիր փաշան, որ գիտէր թէ չորս միլիոն Հայ
չկար թուրքիոյ մէջ, չառարկեց, որովհետեւ այդ թիւը

շեշտելու պիտի ծառայէր իր վնասած եղբակացու-
թիւնը:

— Ասոնք խելացի ժողովուրդ են, Հիւսնի Էֆէն-
տի'—պատասխաննեց, ան՝ ժպիտով մը, որ՝ այդ բոպէին,
իր ստորադասին աշխարհագրական ծանօթութենէն
էր որ կը ճառագայթէր անոր դէմքին վրայ — անոնք
զիտեն որ, իրենցմէ զատ իրենց մնացեալ ազդակիցները
տուանց զէնքի են:

Ուրիշ անդամ մը, Բազրեւանդեան Սրբազնին կը
հանդիպի աւելի յատկանչական, բան մը: Անոր՝ կուսա-
կալի քավ դանուած մէկ պահուն, այս վերջինը կը կար-
դայ անոր՝ ծածկադիր հեռագիր մը, զոր ինքը, այդ
բոպէին ստացած կըլլայ Սրբակ զաւառի միւտիր Քետ-
միլ էֆ: անուն մէկ պաշտօնեայէն, որ ջատ կը սիրէր
զրադիլ յեղափօխականներով: Հեռազրին մէջ, բազմե-
ռանդ միւտիրը, դարինան մօտաւորութեան բերումով
ճամբաններու բացուելուն հեռանկարին առջեւ՝ յեղափօ-
խականներու՝ զէնքի փոխազրութեան զործունէութեան
զէմ զնելու համար, անրաւական կը նկատէ իրեն տրա-
մագրուած ժանտարմաններու քանակը եւ անոր յաւելու-
մը կը խնդրէ կուսակալէն:

— Ե՞նչ կ'ըսէք այս բանին — մուրախաս էֆէնտի—
կը հարցնէ կուսակալը Բազրեւանդեան Սրբազնին:

— Բաելիք չունիմ — կը պատասխանէ Սրբազնը
— միայն թէ չեմ հասկնար թէ ինչո՞ւ ծածկադիր հե-
ռազրով ըսկէ բան մը, զոր մինչեւ գարնան բացութիւն-
որուն գեռ 30-40 օր կայ, 40 անդամ կարելի է պարզ
զրութեամբ մը յայտնել:

— Ե՞նչ կընայք ըսկալ զաղտնիքը — կը հարցնէ կու-
սակալը, յայտնելէ վերջ թէ շարաթը մէկ երկու հատ
կը ստանայ նման հեռազրեր:

— Հպաւանաբար այն կը պատասխանէ պատրաս-

տամիտ Սրբազնը, որ ձեզ հետ ծածկագրով յաճախա-
կի հաղորդագրութիւնը, որ ծածուկ չմնար, բարձրա-
ցնելու կը ծառայէ՝ թէ Հայերու և թէ, մասնաւորա-
պէս, աշիրէթապետներու քով իր բրէսթիժը զոր օգտա-
գործելու կերպին ա'լ, կը թուի թէ անծանօթ չ միւ-
տիր էֆէնտին:

— Ի՞նչ կրնամ ընել, աղատելու համար այս դիմա-
ցաւէն — Սրբազնի խելացի պատասխանին վրայ, ա-
նոր խորհուրդին կը դիմէ կուսակալը:

— Առէ՛ք ձեռքէն ծածկագրի բանալին եւ պիտի
տեսնէք որ ո'չ յեղափոխական կը մնայ, ո'չ ալ զէնքի
փոխազդրութիւն — կտրուկ խորհուրդը կուտայ Սրբա-
զնը:

Ճարաթներ վերջ, օր մը, նորէն կուսակալի քովը
կըլլայ Բաղրեւանդեան Սրբազնը: Քիչ վերջ կուղայ
Սրբակի զործունեայ միւտիր Քեամիլ էֆէնտին եւ կ'եր-
թայ նստիլ Սրբազնին քովը: Այդ երկու անձնաւորու-
թեանց քովի ներկայութիւնը իր քովը, կուսակա-
լին կը բերէ ծածկագրի հեռագրին յիշողութիւնը:

— Կը յիշէ՞ք, մուրախաս էֆէնտի, օր մը, դուք
ինձի գլխի ցաւի զէմ զեղ մը տուիք — կը հարցնէ ա-
նոր:

Քեամիլ էֆէնտիի ներկայութիւնը նուազ յուշարար
չըլլար Սրբազնին, որ անմիջապէս կը պատասխանէ.

— Այս', կը յիշեմ:

— Գործածեցի ես այդ դեղը. ան շատ օգտակար
եղաւ ինձի, հիմայ չունիմ այլեւս այդ զվիսի ցաւը:

Երբ Սրբազնը դուրս կ'ելնէ կուսակալին քովէն,
Քեամիլ էֆէնտին անոր կը հետեւի, հարցնելու հա-
մար՝

— Կարելի՞ն է իմանալ թէ ի՞նչ էր, դմիսի ցաւի զէմ,
ձեր կուսակալին տուած դեղը:

— Իրաւ որ դեղ մըն էր, որուն անունը չեմ յիշելր
այս բովէին :

— Ունի՞ք դեռ այդ դեղէն :

— Ինչո՞ւ համար :

— Ես ալ դիմի ցաւ մը ունիմ, որ զիս շատ կը նեղէ :

— Շատ լաւ ձեզի ալ կուտամ — կը պատասխանէ Սրբազնը եւ, իր դարակ-դեղարանէն՝ անոր կը դրկէ տուփ մը ասրիրին :

Այս պատմութեանը, զոր՝ յաջորդ օրը, ինծի ըրաւ Սրբազնը, լաւ մը խնդալէ վերջ, ան կցեց՝

— Եկուր տես որ ես ինքս դիմի ցաւ մը ունէի երէկ. եւ, դիտէ՞ք թէ ինչով անցուցի ցաւը .

— Ասրիրինը յիշելով եւ անկէ առնելով անշուշտ :

— Ո՞չ, ըստւ, զուարթ ժպիտով մը Սրբազնը, այս անցքին ինծի պատճառած ծիծաղովը :

Հիմայ, որ քիչ թէ շատ ճանչցանք անձնաւորութիւնը, որուն ձեռքին մէջ կը զտնուէր, այդ օրը, Վանի ժողովուրդին բաղդը — հետեւինը անոր քայլերուն :

Կուտակալը նստեցաւ թէ ոչ, մեղի տուաւ լուր մը, զոր ամենէն լաւատեսն անզամ, այդ բովէին, չպիտի կրնար երեւակայել :

— Կը կարծեմ թէ՝ ձեր Անդրանիկ հանդարտ ովկտի կենայ, եւ, եթէ միջոց զտնէ ...

Եւ լեցուն վայրկեան մը տալով իր սիկարէթը վառելու զործին, որ ատեն մենք կախուած մնացինք անոր չըթունքներէն, ան շարունակեց՝ չմոռնալով կրկնել նախորդ նախաղասութիւնը .

— Այս՝ եթէ միջոց զտնէ պիտի անցնի Պարսկաստան :

Յետոյ, ծուխի քանի մը ումզեր կը եւէն վերջ, ան շարունակեց .

— Պարոն թովէն է որ ինծի տուաւ այս կարծիքը :

Պարուն Ռոպէնի անունը՝ լուրը ոսկեղօծելու ծառայեց :

Պ. Ռոպէն՝ Փրանսական հիւլատոսն էր, քաղաքին մէջ միակ ներկան՝ իր միւս պաշտօնակիցներէն, որոնք՝ մէկ մէկ պատճառաւ, բացակայ կը գտնուէին այդ օրեւուն :

Պ. Ռոպէն՝ Փրանսական առաջին հիւլատոսն էր վանի մէջ եւ նոր հասած : Բայց, ան ունէր Տօմինիկ-Լան Հայրերու եւ անոնց հայ բարեկամներու լրջանակ-ները, որոնք ի վիճակի էին անոր հայթայթելու հշդրիտ տեղեկութիւններ օրուան անցքերու մասին : Յետոյ, կուսակալին ներչնչել կարենալու համար, նման պատասխանառու լուր մը, այդ խիստ պատասխանառու բոպէին, ան՝ պէտք էր ունեցած ըլլար որոշ տուեալ-ներ :

Երբ այս տեսակէտները, ես՝ ի սպաս դրի կուսակալին յայտնած կարծիքին, ուրախութեան փայլ մը շողաց անոր խելացի աչքերուն մէջ :

— Մուրախսաս էֆէնտիին լուր զրկեցի, թող գայ տեսնենք թէ զործնական ի՞նչ քայլ կրնանք առնել :

Ես չկրցի կուսակալին յայտնել թէ՝ Առաջնորդը հիւանդ էր եւ թէ՝ չպիտի կրնար դալ, վասնզի, այդ բոպէին, իրարու ետեւէն ներս մտան ժանտարմի հրամանատարը, ոստիկանութեան տնօրէնը եւ սպայակոյտի հազարապետը, որոնք պահականոցներու լրջաննը իրենց տեղեկութիւնները կը բերէին ըմբռաստացած զինուորներու դէմ ձեռք առնուած միջոցներու մասին : Ես հեռացայ սենեակէն, որ՝ այդ օրը, տեսակ մը քարքիէ ծեմերալ դարձաւ կառավարութեան համար, եւ, չոն վերադարձայ այն ատեն միայն, երբ Փրանսական հիւլատոսարանի թարգման թառկուլեան Միհրան էֆէնտիին, որ՝ Պ. Ռոպէնի հետ միասին կու-

սակալին քովը, անորմէն պաշտօն ստացած էր Քաղաքամէջը մեկնելու և Առաջնորդը Այզեստան բերելու, մեր տունը Եկաւ անոր Հայտնելու այն բանը, զոր ևս միջոց ունեցած չէի ըսնելու՝

— Առաջնորդը հիւանդ պառկած՝ անկարելի է որ կարենայ Առաջնորդարանէն դուրս դալ:

Թառկուլեան է Փէնտին, որ պարլիկ եւ չոփչոր մէկն է՝ կրած յոգնութենէն եւ յուղումէն՝ բոլորովին չորցած երեւոյթ մը ունէր, այդ բոզէին ։ Ու, երբ կուսակալը անոր հարցուց թէ ո՞վ կրնար փոխարինել Առաջնորդը, ան ունեցաւ շփոթ եւ շուարած ժէսթ մը, որ բնաւ քաջալերական չթուեցաւ կուսակալին համար:

— Այ մինակ կրնար կատարել այդ դերը — ըստ ան, եւ պահեց՝ իր պէս չոր լուսթիւն մը:

Այդ դերը, այդ բոզէին միայն ես կրցի լրիւ անդրադառնալ, կը կայանար՝ կառավարութեան եւ Անդրանիկի միջեւ բանադնացութիւն ընելուն մէջ, Պ. Ռոսկէնի թերած «Անդրանիկ հանդարս պիտի մնայ եւ եթէ միջոց դոնայ, Պարսկաստան պիտի անցնի » հաւաստիքին վրայ, գործնական քայլեր առնելու համար:

Թառկուլեան է Փէնտին չոր ու ցամաք ժէսթերը, սակայն, եւ անոր « ան մինակ կրնար »ը՝ որ՝ տեսակ մը պատ կը քաշէր առնուելիք քայլին դէմ, պաղ ջուր լեցուցին կուսակալի լաւատեսութեան վրայ:

Ոչ նուազ յոռի տպաւորութիւն թողին կուսակալի վրայ Թառկուլեանի լուրերը, թէ սպաննուած Հայերու թիւը կը հանէր տաօնի, որոնց մէջ, ան թուեց Յարութիւն թէրլէ մէզեանի եւ մէկ երկու ուրիշ յայտնի Հայերու անունները:

— Գէշ չէ այդ, որպէս շափաղանցութիւն — ըստ կուսակալը, որուն ստացած թիւը երեքը չէր անցներ:

Թառկուլեան է Փէնտին՝ քնացած ձայնով մը,

« պատւոյ խօսք »ի մը վրայ գամեց իր ճշդումը, պատ-
ռոյ խօսք, որ՝ ինչքան ըլլայ, նորէն բան մըն է ար-
գուհալճիթ մը (թարզմանին նախկին արհեստը) բերնին
մէջ, եւ, որպէս թէ աղղասիբական գործ մը ըրած ե-
ղաւ, ան զլուխը տնկելով՝ մեղի նայեցաւ:

— Ես՝ վերադարձիս կ'անցնիմ Պ. Հիւպատոսին քո-
վը — ըստ կուսակալը:

Այս խօսքը՝ թարզմանը ճամբու դնելու նշանակու-
թիւնն ունէր: Թառկուլեան է ֆէնտին հասկցաւ դայն եւ
մեկնեցաւ, ընելով խոնարհութիւն մը՝ զոր դպրոցա-
կան տղաները միայն կրնան ընել:

Թարզմանին մեկնումէն վերջ, կուսակալը սկսաւ
մօրուքը խառնել եւ մտմտալ Հիւպատոսին ներշնչած
լաւատեսութենէն վերջ, թարզմանին բերած յուետես
ենթադրութեան վրայ: Թառկուլեան է ֆէնտին՝ իր սըմ-
սեղուկ արտայայտութիւններով՝ կարծես, քանդելու
եկած ըլլար չենքը՝ զոր կուսակալը՝ իր երեւակայու-
թեանը մէջ կառուցած էր, անոր բաթրօնին՝ համար-
ձակ, տաք եւ անկեղծ հաւասարքներուն վրայ:

Ուշ, երբ ան՝ իր այն յուռ տարակոյսները մենախօ-
սութեան շեշտով մը մատնեց, ըսելով՝

— Հիմայ որո՞ւն հաւատ ընծայել, Հիւպատոսին,
թէ՞ ոչ թարզմանին:

Ես կութացի իմ կարծիքը նժարին մէջ գնել.

— Անշուշտ Հիւպատոսին — ըսի ես համարձակ-
օրէն:

Կուսակալը ժպտեցաւ: Անոր ժպիտը հարցական էր:
Թառկուլեան բաւական հարուստ և շուտ կծծի մէկն
էր. անոր հարստութիւնը ուրիշ բանի չէր ծառայած,
սակայն, եթէ ոչ շեշտելու անոր կծծիութիւնը եւ ուրիշ
բան չէր պատճառեր տիրոջը՝ եթէ ոչ զայն կործնցնե-
լու երկիւղը: Ան՝ կծծիներու յատուկ հոգեկան հիւան-

դութեամբը, եթէ ուզէր ա՛լ, չէր կրնար լաւատես ըլ-
լալ, ո՛չ ալ լայն մտածումներ ունենալ: Ան՝ եթէ լաւ
լուր մըն ալ ունենար, անոր կծծիութիւնը թոյլ չէր
տար, որպէսզի ան լուրը ուրիշի մը հազորդելով անոր
հաճոյք մը պատճառէ: Ան՝ զայն գրամի պէս կը պա-
հէր՝ յայտնելու համար միայն անոնց, որոնցմէ ակնկա-
լութիւն մը ունէր ան:

Երբ Թառկուլեանի այս փոքր կենսազրականն ըլի՝

— Ուրեմն լուրի թիւնը չէ միայն որ Թառկուլ էֆէն-
տին՝ ոսկիի տեղ կ'անցունէ — ըստ կուսակալը եւ Մա-
թոք խնդաց :

Կուսակալի այս մէկ ակնարկութիւնը կը չօշափէր
միաժամանակ Թառկուլեանի նկարագիրը յատկանշող
երկու անէքթուներ :

Թառկուլեան էֆէնտին՝ թարգման ըլլալէն սուաջ,
եղած է փաստարան, այն տեսակ փաստարաններէն, ո-
րոնց գլխաւոր զբաղումը կը կայանայ արզիալ (խնդրա-
գիր) զրելու մէջ, արհեստ մը, որ՝ դաւառներու մէջ
աւելի՝ արզալմի անունով է որ ճանչցուած է:

Անդամ մը, փաստարան Թառկուլեան, առնելիքի
խնդրով մը փոխանորդութիւնը կը ստանձնէ խեղճ գիւ-
ղացիի մը: Երբ, դաստարանին մէջ, նախադահը Թառ-
կուլեան էֆէնտիի փոխանորդեալէն փաստեր կը պա-
հանջէ ի մասին վճարումներուն, զորս ան կը պնդէր ը-
րած ըլլալ իրմէն պահանջուած դումարին դէմ, այս
վերջինը կը պահէ յամառ լուրի թիւն մը, այն աստիճան
յամառ, որ նախադահը կը պարտաւորուի Թառկուլեան
էֆէնտիին հարցնել թէ՝ ի՞նչ կը նշանակէ իր փոխա-
նորդեալին լուրի թիւնը: ... Ճարպիկ փաստարանը նըր-
բառմիտ պատասխան մը կը գտնէ տալու: « Իմ փոխա-
նորդեալին լուրի թիւնը ոսկի է եւ մենք յօժարակամ զայն
կը ձգենք պարտապահանջի առնելիքին դէմ » կ'ըսէ ան:

թառկուլեան էֆէնտիի այս տարօրինակ պատասխանը, որ աւելի իր հողերանութիւնը կը ցոլացնէր քանթէ տաղանդը, շատ կը խնդացնէ դատաւորները, ուրոնք՝ զիրենք խնդացնող փոխանորդեալին իւմօ՞րը, թէ ոչ զութերնին շարժող փոխանորդեալին խեղճութիւնը հաշուի կ'առնեն եւ հինգ ոսկիի զեղչ մը կ'ընեն զիւղացին պահանջուած զումարէն:

Բայց, նոր դատ մը կը սկսի, այս անդամ, փոխանորդեալին եւ փոխանորդին միջեւ։ Թառկուլեան էֆէնտիի «ձեր լուութիւնը ես էի որ արժեցուցի գատաւորներուն քով > ըսելով՝ երկուքուկէս ոսկի վար կը զնէ զիւղացիին իրեն բերած ցորենին զինէն, որուն վրայ՝ զիւղացին խնդրազրով մը կը զիմէ կուսակալին՝ որ նուազ չի խնդար, բայց, զիւղացիին կը ճանչնայ իր լութեան արժէքին ամբողջական իրաւունքը։

Անէքթուաներուն երկրորդը յիշեցնողը՝ թառկուլանունն էր զոր կուսակալը զործածած էր թառկուլեանի փոխարէն։

Թառկուլ՝ Ալպանիոյ մէջ, իրենց կծծիութեամբ համբաւ հանած անձերը որակող արկօ մըն է եղեր, արկօ մը, զոր թառկուլեան անունը՝ իր երկու պատշաճութիւններովը այնքա՞ն թելադրական կը դարձնէր Ալպանիոյ այդ զաւկին համար եւ որով այս վերջինը սովորէր, յաճախ, փոխարինել այդ անունը։

Թառկուլեանը՝ թառկուլ անուանելով՝ թաշիր փաշան կը յիշէր այդ ըսպէին անոր կծծիութեան համբաւը առաջին անդամ իրեն ծանօթացնող անէքթուար, զոր՝ նախկին արդհալճին չսիրողներէն մէկը ստեղծած էր, օրին մէկը, անոր չափաղանց կծծիութեանը Հետ՝ անոր նոյնքան չափաղանց նիշարութեան միացեալ տարրերէն, այնպէս, ինչպէս որ Աստուած ստեղծած է մարդու՝ հողէն եւ ջուրէն։

Հստ այդ անէքթոտին, Թառկուլեան էֆէնտին նա-
խապէս շատ զէր եղած կ'ըլլայ, այն աստիճան զէր,
որ, օր մը, կը պարտաւորի զիմել Տօքթ. Բէյնօլտսի,
որ երկու զրուշ կ'առնէ անկէ եւ իր դեղարանէն շիշ մը
դեղ կուտայ անոր. բայց, հետը խիստ պատուէր մը,
թէ՝ այն րոսկին որ զիրութիւնը անցնի, անմիջապէս
դաղրեցնելու է զեզին գործածութիւնը։ Արդարեւ, շի-
շին կէսին գործածութեան վրայ, Թառկուլեանի զիրու-
թիւնը կ'անցնի ու ան կը զտնէ սովորական վիճակ մը,
բայց, յումարէտա վատնած չըլլալու համար տուած եր-
կու զրուշին կէսը, մէկ զրուշը, հակառակ բժիշկի խիստ
պատուէրին, ան կը շարունակէ խմել շիշին պարունա-
կութեան մնացեալ կէսը եւ կը կորսնցնէ՝ ինչ որ կ'ու-
նենայ վրան, որպէս միս։ Ի տես՝ անոր, սոկորին փա-
կած մորթին, այս անէքթոտը, կարծես, տեսակ մը կեն-
դանութիւն կ'առնէր։

Թահիր փաշան՝ երբ կուսակալ չըլլալու հաճոյքը
կուտար ինքն իրեն, իր տանը մէջ եւ կամ այլուր, որ
ատեն ան սովոր էր ձեռք առնելու հանդիպած անձերէն
իր իւմօրը շարժելու ընդունակները, Թառկուլեան է-
ֆէնտին իր պատույ տեղն ունէր այլազիսիներուն մէջ։
Անոր հանդիպումներուն, ան յաճախ կը յիշէր այս գը-
ւարճալի անէքթոտը եւ զայն յիշեցնող խօսք մը կը
զտնէր, անոր ըսելու։

« Մե՛զք, քառասուն փարա՛յի համար »։

Եւ կամ՝

« Գէթ քսան փարայի չափով բան մը ձգէի՛ր շիշին
մէջ »։

Թահիր փաշան զբաղեցնողը Թառկուլեանի անձը
չէր եղած, այլ անոր տիպարը, նախ, որպէս մարդ, յե-
տոյ, որպէս արդհալճի։ Արդհալճիները՝ գաւառներու
մէջ կը կատարեն հանրային դեր մը. անոնք՝ տեսակ

մը կամ կամ միջնորդ են ժողովրդեան եւ կառավարութեան միջնորդ է: Կառավարիչները՝ եթէ մինակ պարզ կառավարիչներ չեն, ինչպէս Թահիր փաշան, իրենց ստացած խնդրագիրներուն մէջ կը կարդան՝ խնդրամատոյցներու գործին հետ, զանոնք խմբագրողներու նկարագիրը: Օր մը, երբ վերեւ յիշուած հաճոյքը կը վայելէր, Թահիր փաշան, որ՝ եթէ Թուրքիային դուրս ծնած ըլլար եւ երոպական ուսում առած՝ յայտնի փելիսոփայ մը կրնար ըլլալ, թուեց՝ իրենց անուններովը՝ ծանօթ արդարակիները, իւրաքանչիւրը իր նկարագրին հետը: Ա. ջղային մըն է. Բ. աղուշ մը. Գ. շատախօս մը. Դ. ստախօս մը: Երբ կարդը եկաւ Թառկուլեանի՝ որուն զործածած թուղթին որակին զէշութենէն եւ մելանին անզունութենէն հասկցած էր անոր ի՞նչ կծծի մարդ եղած րյալը, Թահիր փաշան բառ անոր համար, « անիկա մարդ չէ այլ բան մը »: Ազահներու մասին ան ունէր շատ զէշ կարծիք, ըստ այդ կարծիքին, առգահը, որքան ալ հարուստ եղած ըլլայ, աշխարհի ամենէն աղքատ անձն է:

Թառկուլեանի կծծիութեան հին յիշողութիւնը, ուրեմն, կարծես փարատելու ծառայեց անոր նոր կծծիութեանը կուսակալին վրայ թողուցած յութ տպաւորութիւնը եւ փոխելու անոր տրամադրութիւնը: Գուցէ, անոր միտքը, այդ բոսկին, զրաղած էր վնասելու Առաջնորդը փոխարինող մէկը, իրեն պէտք ունեցած բանազնացը, եւ, ան դտած էր յանկարծ այդ մէկը. վասնզի, ան ոտքի ելաւ անմիջապէս, եւ, « եթէ հիւպատոսը կամ թարդմանը զիս վնասելու գան, թող Մուլավին պէյի տունը գան զիս գտնելու », պատուէրու վը մեկնեցաւ:

Մուլավին պէյը, Օհաննէս Ֆէրիտ պէյն էր, կուսակալի օգնականը, որ նոյն իրիկուն եւ յաջորդ օրը, Բըր-

քական եւ հայկական թաղամասերու միջեւ բազմաթիւ երթեւեկներ ըրաւ։ Անոր երթեւեկներուն պատրուակը՝ այն զուր յորդորն էր, զոր ան՝ կառքին մէջէն, աջը ու ձախը կը սփոէր, հանդարտութեան հրաւիրելու համար խուճապի մատնուած՝ եւ, դէպի ամերիկեան շրջանակը խուժել շարունակող Հայերը. բայց մենք գիտէինք, որ անոր երթեւեկները կանդ կ'առնէին այս կամ այն տան առջեւ, ուրիէ ան՝ չունչ կամ սուրճ առնելու պատրրուակով վար կ'իջնէր, եւ, որպէս բանաղնաց, կ'առ ուաջնորդուէր տուն մը, ուր կը դանուէին Անդրանիկ եւ Բժիշկ։ Անոնց բանակցութեան հիմքը կը կաղմէին, մէկ կողմէն՝ Անդրանիկի հեռացումը Վանէն, միւս կողմէն, թուրք զինուորներու քաշուիլը հայկական թաղամասերէն։ Ո՞րն առաջ պիտի ըլլար, ո՞րը վերջ, բանակցութեան գժուարին մասը այս կէտին շուրջն էր որ կը դառնար։

Վաղայաջորդ շարաթ օրը, լուր ելաւ թէ Անդրանիկ հեռացած էր Վանէն։ Տեսնող եղած էր անոր մեկնումը, ո'չ բայց, հասնողը, նոյնիսկ Արշակ Ծէթոտեան, անոր հեռացումին լուրը կուտար այնքան հաստատօրէն որ տեսնող մը հաղիւ պիտի կրնար տալ։ Լուրը՝ այն աստիճան յամառօրէն ըրաւ իր շրջանը, որ թովմաս Առաքեալն անդամ, եթէ անշուշտ ողջ եղած ըլլար, չպիտի կրնար չհաւատալ։

Իրիկուան կողմը լուր ելաւ որ թրքական զօրամասերը կը քաշուէին արդէն հայկական թաղամասերէն եւ անոնց շուրջը բռնած իրենց դիրքերէն։ Իսկ, կիրակի առաւօտը, քաղաքին զինուորական հրամանատարը եւ կուսակալի օդնականը՝ կողք կողքի կառքի մը մէջ, հայկական թաղամասերուն շրջանն ըրին վերէն վար, յայտարարելու համար թէ՝ իրարանցումի ո եւ է պատճառ չկար եւ յորդորելու համար, որպէսզի ամէն ոք

իր տունը դառնայ եւ իր գործերովը զբաղի : Ամերիկեան շրջանակը եւ հիւպատոսարաններու քովկերը ապաստանողներու տեղատուութիւնը սկսաւ եւ անոնք՝ որոնք աստուածային հրաշքի մը վերագրեցին այս ծանր տաղնապին՝ այսքան արագ եւ անվտանգ լուծումը, պատարագին փութացին, չնորհակալ ըլլալու Աստուծոյ իր հրաշքին համար :

Իսկ հրաշքի չհաւասարացողնե՞րը : Անոնք ալ մէկ մէկ բանի վերագրեցին հրաշքը . . . , որը՝ Արմենականներու կողմէն եղած ազդու դիմումներուն, որը՝ Բժիշկի չափաւորութեանը . գործոններ, որոնք կարելի չէ ուրանալ, թէ իրենց դերն ունեցան հրաշքին մէջ : Բայց էական դործոններն եղան, նախ, իրողութիւնը, որ Անդրանիկ կոիւ ընելու չէր եկած, եթէ կուսակցական ընկերներուն հետ ունեցածը կոիւ չհամարենք, յետոյ կուսակալին խաղաղասիրութիւնը :

×

Անդրանիկ չէր մեկնած . բայց երկու օրէն ան մեկնեցաւ Վանէն գէպի Պարսկաստան : Մեկնեցաւ ան փոքրիկ խումբով մը, անցեալի մասին՝ հողիին մէջ, խոր հիասթափումով եւ դալիքի մասին՝ գլուխին մէջ, հանդարտ համոզումովը, թէ՝ անօգուտ էին այլեւս հայ յեղափոխութեան ոգորումները, զուր եւ անօգուտ, անոր կողմէն հայ ժողովուրդին պարտադրուած զոհողութիւնները :

Որո՞նք էին Անդրանիկի դլուխոը լեցնող համոզումները :

Որ հայ յեղափոխական գործունէութիւնը՝ յաջողութեան ուրիշ խարիսխ չունէր, եթէ ոչ օտար պետութեանց պաշտպանութիւնը :

Որ՝ օտար պետութեանց պաշտպանութիւնը ուրիշ

բան չէր, եթէ ոչ պարզ պատրուակի ի սպաս իրենց շատ հերուն :

Անդրանիկ՝ իր այս մտքերը յայտնած էր Պ. Օհաննէս Կուլօղլեանի՝ վանեցի յայտնի ուսուցիչ եւ բանաստեղծ եւ մէկը Արմենականներու չփերէն, որուն՝ Սասունի հերոսը, տագնապի ամենէն սուր բողէններուն, չէր ուզած մերժել խնդրած տեսակցութիւնը :

Երբ, Կուլօղլեան՝ Անդրանիկին ըստած է թէ՝ օտար պետութիւնները՝ Սասունի առաջին շարժումին մէջ մեզ խարեցին եւ թէ՝ պէտք չէր երկրորդ անգամ անոնց խոստումին վստահիլ, զայրոյթի կայծ մը աչքերուն մէջ, Տարօնի առիւծը ըստած է՝

— Օտար պետութիւնները՝ Սասունի ո՛չ առաջին, ո՛չ ալ երկրորդ շարժումին առիթով, ո՛չ մէկ խոստում ըրած են մեզի : Հիմայ ես եկած եմ այն համոզումին որ անոնք չեն որ մեզ խարած են, այլ մենք ենք որ մեզ խարած ենք : Ես այդ խոստումներու զիրերն է որ փրկուութեած եկած եմ հոգ եւ ինձի ցոյց կուտան լրագրական յօդուածներ, զորս՝ կը թուի թէ՝ զուք ալ շատ կարգած էք :

Յետոյ, ան շարունակած է .

— Երբ ես, Սասունէն, հրացան եւ փամփուշտ կը պահանջէի, ինձի՝ նորէն այդ անիծեալ յօդուածները կը զրկէին անոնց փոխարէն :

— Ես՝ նախ կարծեցի — կը պատմէր Կուլօղլեան — թէ՝ Անդրանիկ՝ իր խոռվթին մէջ, մոոցած էր թէ ես տարբեր կուտակցութեան մը կը պատկանէի : Հետզհետէ էր որ ինձի համար պարզ եղաւ թէ՝ անոր աչքին, այդ բոպէին, կուտակցութիւնները զոյտութիւն չունէին, թէ ինքը՝ որ կը խօսէր, Հայ մըն էր եւ ես, որ կը լսէի, նոյնպէս Հայ մը : Թէ անոր հոգին լեցնող արդարութեան ողին էր միայն որ ճշմարտութիւն կը

դառնար անոր շրթունքներուն վլրայ: Ան՝ իր կուսակցական ըլլալն էր որ մոռցած էր այդ բոպէին:

Անդրանիկ իր վերջին խօսքը չէ ըսած տակաւին: Երբ կուլօղլեան ոտքի ելած է մեկնելու, վիրաւոր առնեւծը, ըսած է անոր.

— Սասունցին, Մշեցին, Ախլաթցին, Հրացանը, անդամ մը եւս, այն ատեն միայն առնելու հն ձեռքերնին, երբ այդ հրացանը պետութեան մը պահեստէն է որ իրենց կուգայ: Անանկ հարիւր մօսինով, երկու հարիւր պէրտանով, աչքը դէպի ի փամփուշտի ճամբան, պետութեան մը դէմ կոփւ չի մզուիր:

Եւ ոտները գետին դարնելով՝

— Անէ՛ծք ինծի, եթէ ես, անդամ մըն ալ, անոնց ձեռքը ուրիշ զէնք զնելու ըլլամ:

Անդրանիկ պինդ րոնեց իր երդումը: Ան՝ ամրող տարի մը, Պարսկաստանէն Թիֆլիս, Հիւսիսային Կովկաս, Պալքանները, մինչեւ Փընէվ, այս ճշմարտութեան մունետիկը եղաւ: Ու երբ, մօտ տարի մը վերջ, կուսակցութիւնը զինք հրաւիրեց մասնակցելու հայթաթարական կոփւներուն, ան յիշեց իր երդումը եւ կտրականապէս մերժեց հրաւէրը:

Ռոստոմ՝ անձամբ, Անդրանիկը տեսնելու կուգայ է Ժընէվ եւ անոր կրկնելու կուսակցութեան հրաւէրը: Կուսակցութեան առաքեալը Անդրանիկին կ'ըսէ թէ՝ Ռոստոմ մեղ հետ է այս անդամ: Անդրանիկ՝ որ ոչ Ռոստոմի պէս ոռւսերէն գիտէ, ո՛չ Զարը կը ճանչնայ ո՛չ ալ Զարերու պատմութիւնը եւ ատոնց փոխարէն իր բնազդն ունի միայն, Ռոստոմին կը պատասխանէ.

— Զարը ե՛ւ մեղ հետ է ե՛ւ Թաթարին: անոր եւ առնոր ճուտերուն նպատակն է մեղ իրար կոտորել տալ եւ մեր մէջ բանալ ատելութեան վիճ մը:

Ու երբ Ռոստոմ՝ ամիսէ մը ի վեր շարունակող կը-

ոիւներէն ուղեր է դրուազներ ի սպաս դնել իր թէղին, Անդրանիկ՝ զարմացած՝ որ կուսակցութիւնը չուղեր ըմբռնել արեւի պէս փայլող ճշմարտութիւնը, զայրոյթով մը, ըսած է իր պատմական խօսքը.

— Որ՝ Զարը կ'ուղէ որ մենք եւ Թաթարները շարունակենք զիրար կոտորել, յայտնի է այն փաստէն, որ ամիս մըն է ահա որ կը տեւէ կոիւը։ Եթէ Զարը չուղէր որ մենք զիրար կոտորէինք, իր ցուցամատը կը շարժէր եւ, Հա՛յը ըլլայ թէ՛ Թաթարը կը դադրեցնէին անմիջապէս իրենց կոիւը։ Եւ, ասիկա կը տեւէր ո՛չ թէ մէկ ամիս, այլ, ո՛չ աւելի քան մէկ րոպէ։

Ռոստոմի, կուսակցութեան մարգարէին, որ առանց պատիւի չէր իր զաւառին մէջ, միթէ անծանօ՞թէին այս ճշմարտութիւնները։ Ո՛չ։ Բայց մէկէ աւելի քողեր, աննիւթական թէ՛ նիւթական, զաղափարային թէ՛ եսական, անոր աչքերէն կը ծածկէին Անդրանիկի, զուտ աննիւթականութիւնն ինքը եղող Անդրանիկի աչքերէն։

Անդրանիկին անծանօ՞թ էր միթէ իր աչքը մտնող ճշմարտութեանը՝ Ռոստոմի աչքէն հեռու մնացած ըլլալու պատճառը, սեփական նկատումի պատճառը։ Ո՛չ։ Ան զգացեր է որ՝ սեփական նկատումի, նիւթի սպառնալիքովը՝ իր աննիւթականութեան ծովը պղորելու համար է որ քովը եկած է կուսակցութեան առաքեալը եւ փախեր է անկէ, այնպէս, ինչպէս որսը՝ որսկանէն։

Անդրանիկ չէր միայն այն հերոսը, որուն կախարդանքէն մահը կը փախչի, որուն՝ ռամիկին ճանչցած կողմը այն կ'ըլլայ միայն, թէ՛ թշնամիի զնդակը անոր չի հասնիր, անոր վրայէն կը թռչի, որուն հերոսութիւնները հերոսութիւններ կը կանչեն եւ կեանքը առասպելներ։ Անդրանիկ՝ իր այնքան զօրաւոր սեւ աչ-

Քերուն հետ ունէր իր սպիտակ խիղճին նոյնքան զօրա-
ւոր աչքը :

Անդրանիկի աչքը . . .

Սասունի նոր հերոսը չէր հին արիական ցեղերու
ըմբռնած հերոսը, որ՝ Սասունի հին հերոսին, Դաւիթի
պէս, Մըսրայ ՄԵԼիքի զօրքին ըսէր՝

Վեր կացէ՛ք, ելէ՛ք, զօրքեր ֆնած՝

Որ չասէք յետոյ, թէ մենք ֆնած՝

Դաւիթը գող գող եկաւ գնաց :

Այդ հին ցեղերու հին կոփւներուն ոչ կերպը մնա-
ցեր է հիմայ եւ ո՛չ ալ հետքը : Կոփւը դիտութիւն դար-
ձեր է այլեւս, մաթեմաթիքա :

Ու, այդ մաթեմաթիկան դիտութեան դէմն ու վո-
խարէն Անդրանիկ ունէր իր աչքերը :

Անդրանիկի աչքերը . . .

Իր ճամբռւն վրայ, բլուր մը, ձոր մը այդ աչքե-
րուն մէջ ինկա՞ն, հոն կը մնան այլեւս անոնք խրուած՝
իրենց դիրքովն ու կողմովն, իրենց լայնութեամբը ու
խորութեամբը, իրենց բարձրութեամբը եւ հեռաւորու-
թեամբը : Պէտք ունեցա՞ւ անոնց, Անդրանիկ՝ իր մէջն
ունէր բոպէալէս այդ բլուրին կամ ձորին դիրքին ու
կողմին նշանակութիւնը եւ անոնցմէ օգտուելու յդա-
ցումը :

Սիրտէն վերջ աչքերը . . .

Այդ աչքերուն մէջ թաղուած դաղտնիքն էր ահա,
որ՝ Անդրանիկ՝ Սասունի մէջ, Մարնիկի դաղաթին վը-
րայ, մահ սփոեց զինք հետապնդող Պշարա Խալիլի բա-
նակին մէջ, որ՝ Առաքելոց վանքին եւ Կէլիէկիւզանի
մէջ, պատռեց թուրք բանակին շղթան, որ՝ Տալւորի-
կէն Ծովասար, Ծովասարէն Գոմեր, Գոմերէն Շամի-
րամ, սարէ սար, քարէ քար թռչելով, միշտ անխոցելին,
սաւառնաթեւ արծիւն եղաւ Սասոնյ Լեռներուն եւ որ,

սակայն, որ մը, թեւերը յողնած՝ ան եկաւ, այսպէս, իյնալու Վարագի ստորոտը, ուր, ճիշտ է, որ ան մնաց յաւիտենական անխոցելին. բայց, աւա՛զ, իր թեւերով վը չէր, որ ան, այս անդամ, կրցաւ թռչիլ դէպի Պարսկաստան :

Գիտութենէն վերջ պատմութիւնը :

Նոր դարու պատմութիւնը՝ որուն վիճակած է ըլլալ, հին դարերու առասպելներու փոխարէն, արդանդը ճշմարիտ հերոսներու :

Ո՞րն է պատմութեան ամենէն ուժեղը : Այն՝ որ ճըշմարիտ է, այնպէս չէ⁹ :

Այս ճշմարտութեան տուրքն է որ կուտանք ահա, յիշելով որ՝ առաջին, Անդրանիկ, որպէս դաշնակցական էր որ առիթ եւ միջոց ունեցաւ երեւան բերելու՝ ինչ որ զուտ իր անձինն էր: Ճշմարտութեան երկրորդը, որ առաջինէն է որ կը բխի, այն է, որ Ռոստոմէն փախչող կուսակցականը՝ տարի մը վերջ Վիեննայի կուսակցական դոնկրէյին դնաց, կոռուելու՝ այս անդամ, իր փառքին պատուանդան եղող իր կուսակցութեան դէմ, դէնքի փոխարէն՝ իրեն լրագրական յօդուած եւ ճրի խոստում զրկող իր ընկերներուն դէմ, Զարին թակարդին մէջ իյնալով թաթարներու հետ կոռուի մանող իր կուսակցութեան դէմ, Սուլթանէն վերջ՝ Զարին եւ Շահին կոիւ յայտարարող եւ այդ թշնամիները անբաւական դտնելով, դասակարգին ալ կոիւ յայտարարող իր ընկերներուն դէմ :

Ուր մնացեր է այլեւս թրքահայ դատը, որ սազմը եղած է կուսակցութեան ծնունդին եւ իրաւունքը անոր գոյութեանը :

— Արիւն ձեր ի գլուխ ձեր, պոռացեր է Անդրանիկ ճարահատ. ես այլեւս չկամ ձեր մէջ:

Ու երբ Ակնունին, դոնկրէյի նախադահ, անոր քովը

սողացեր է, ինչպէս օձը Եւային, անոր ըսելու համար, թէ դուք Աստուածը պիտի մնաք կուսակցութեանը, Անդրանիկ՝ նախամայրէն աւելի տոկուն, զատասիսանած է:

— Աւելի աղէկ է որ ես դուրսը մարդ մնամ, քան թէ ձեր մէջ Աստուած:

ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԵԿՆՈՒՄԷՆ ՎԵՐՋ

— o —

Անդրանիկի մեկնումէն շաբաթ մը վերջ, առաւօտ մը, կաչ-Փողոցը, ես Հանդիպեցայ Պ. Սպօրտօնիկ՝ որ, ձեռքէս բռնելով՝ զիս առաջնորդեց ծառի մը շուքին ներքեւ: Անոր զէմքը՝ սովորականէն աւելի կարմիր էր այդ բոպէին եւ երակներովը ակօսուած, զոր, թէեւ ան, իմ Հարցումին վրայ՝ ունեցած հարքուխին վերադրեց, բայց ես զիտէի նաեւ, որ այդ նշանները կը մատնէին, անոր մօտ, չափէն աւելի յուզում մը:

— Գէշ լուր մը — ըսան ան՝ ձայնով մը, «ո՛ ինք նին, լուրին զէշութիւնը կ'աւետէր արդէն»:

Ուշ գնաց անմիջապէս զէպ ի Անդրանիկ, եւ ես չկրցի զսպել հարցում մը:

— Անդրանիկէն:

— Ո՛չ — ըսաւ Սպօրտօնի — Իշխան՝ Նարեկի մէջ սպաննած է Ապտիւլ-Համիտ չավուշը:

Ապտիւլ-Համիտ՝ Ռշտունեանց գաւառին Ապտիւլ-Համիտն էր, յայտնի քիւրդ մը, որ սստիկան զինուորներու չավուշի պաշտօնն ալ ունէր:

Անդլիական հիւպատոսարանին թարգմանը՝ կուսակալի տունէն էր որ կուգար եւ, լուրը՝ անկէ էր որ կը բերէր:

— 16 —

Յետոյ, Հաղէ մը վերջ, որ քիչ մը կեղծ կը թուէր, ան աւելցուց՝

— Ինչո՞ւ Իշխան կ'ընէ այս բաները:

Սպօրտօնի՝ այս քիչ մը մեղադրանք բուրող խօսքերն ըստ թօնով մը, որ կարծես թէ ինձի ալ փոքրիկ բաժին մը կը հանէր անկէ:

Երբ ես՝ փափէօրէն, այս « կարծիք »ին ակնարկութիւնն ըրի անոր, Սպօրտօնի խօսքը փոխեց յանկարծ եւ տարօրինակ բան մը ըստ.

— Թահիր փաշան — սկսաւ պատմել ան — մարելու չափ ինդաց, երբ այս լուրը տուաւ ինձի:

— Ինչո՞ւ:

— Ոստանի դարմադամը — չարունակեց ան — հեռագրած է կուսակալին, թէ՝ Իշխան սպաննած է դաւագին ոստիկան զօրքերու այսինչ վաշտին այնինչ ջոկատին չափուշը, առանց չափուշին անունն տալու: Աւ, երբ կուսակալը հեռագրին զլուխը կանչելով դայմադամը, ուզեր է սպաննուածին անունը իմանալ անկէ, դայմադամը յամառեր է անունը չտալ եւ ինդրած է կուսակալին ոստիկան զօրաց հրամանատարէն ստուզել անունը:

Պատմութեան այս կէտին վրայ, Սպօրտօնի ունեցաւ ժպիտ մը, որ քանի մը առուակներ բացաւ անոր դէմքին մատնած սարսափին վրայ: Յետոյ, չարունակեց ան՝

— Կուսակալը՝ ոստիկան զօրաց հրամանատարը կը կանչէ եւ անկէ կը ստուգէ չալուշին անունը, որ Ապտիւլ-Համիտ է եղեր, անուն մը, զոր դայմադամը վախցեր է դնելու թէ՝ թուղթին վրայ թէ՝ շրթունքներուն, որ՝ այն ատեն, « Իշխան սպաննած է » Փրազին հետ կ'ըլլար « Իշխան սպաննած է Ապտիւլ-Համիտը »:

Այստեղ, Սպօրտօնի, կարծես քրիմը փոխելու հա-

մար, կանգ առաւ քիչ մը, ան յօնքերը պոստեց եւ շարունակեց՝

— Բայց, կուսակալը՝ վրան եկած մարելիքներուն մէջէն, բերնէն փախցուց բան մը, դոր՝ ականջներուս չեմ հաւատար թէ լսած եմ:

— Ի՞նչ, արդեօք:

— Ան ըստւ թէ զավալլը (խեղճ) դայմագամմը չի դիտեր թէ՝ Ապտիւլ-Համիտ, հակառակ որ սպաննուածը իր անունը կը կրէ, ո՞ր աստիճան ուրախ պիտի ըլլայ այս լուրէն:

Ու, իմ զարմանքի արտայայտութեանը վրայ, ան շարունակեց.

— Բայց, կուսակալը, ինքն ալ, ուրախ էր եւ չէր մատներ յուղումը, զոր ան՝ նման պարագաներու մէջ սովոր է ցոյց տալու: Իր մարելիքներովիլը, կարծես թէ ան կը ցուցնէր թէ ինքն ալ ուրախութիւն մը զդացեր էր այս սպաննութենէն եւ վախ չունէր որ ան կրնայ ջարդի մը առիթը դառնալ այդ քրդարնակ շրջանին մէջ:

Լուրը՝ իր առաջին թէ՝ երկրորդ բաժինովիլը խորհրդականութիւն կը վերցնէր: Մենք՝ քովի սրճարանէն առ թոռներ եւ սուրճ ուղեցինք եւ ջուրին եղերքը նստած՝ ինքինքնիս տուինք այդ խորհրդականութեանը՝ որմէէ, երբ սուրճերնիս աւարտեցինք, Սպօրտօնի՝ երկու հազերու միջեւ, հանեց իր եղրակացութիւնը:

— Ուրեմն, իշխան՝ քիւրտ Ապտիւլ-Համիտը սպաննելով, իւղ քսած է թուրք Ապտիւլ Համիտի հացին, այն Ապտիւլ-Համիտին, որ Արեւելիան Նահանդներու համար մէկ, միայն մէկ երկիւղ ունի, Հայը եւ Քիւրտը միացած տեսնելու երկիւղը:

Դէպքը, ինչպէս որ Սպօրտօնիի դէմքին մատնած սարսափը կը գուշակէր, ունեցած էր իր տրամարանական հետեւանքը: Կէսօրէն վերջ, երբ քաղաքը իշնելով

Առաջնորդաբանը զացի, հոն տեսայ Ռստանէն նոր հասած ճամբորդ մը, արժանահաւատ անձ մը, որ մեզի պատմեց թէ՝ Ապտիւլ-Համիտի սպանութեան վրայ, իր ընկերները եւ ուրիշ Թիւրտեր՝ առաջնորդութեամբ Ռատանցի Խուրցիտ պէտ անուն ցեղապետի մը, Աղթամարի մօտ, Նարեկի մէջ, կոփի բռնուած են Իշխանի խումբն հետ եւ գիւղին մէջ ջարդած են 25 Հայեր, որոնց մէջ կիներ եւ երեխաներ, եւ թէ՝ բարերազգաբար... Իշխանի խումբն փամփուշտները սկսած են պակսիլ, որուն վրայ ան ձղած հեռացած է, թէ ոչ ան կրնար, մինչեւ յետին Նարեկացին, չարունակել կոփիը:

Լուրը՝ խարազանի հտրուած մը եղաւ Բաղրեւանդեան Սրբազնին դէչ շրջան ընող արիւնին համար: Հիւանդ Սրբազնը՝ առողջի մը պէս, վար ցատկեց անկողինէն եւ իմ ընկերակցութեամբը բռնեց Պալատին ճամբան:

Կուսակալի քով մենք չտեսանք Սպօրտօնիի նշմարած ուրախ տրամադրութիւնը: Ան՝ ընդհակառակն յուզուած երեւոյթ մը ունէր: Ան՝ ստացած էր վերջին լուրը՝ բայց, սպաննուած Հայերու թիւը, անոր եղած հաղորդագրութեանը մէջ, աւելի նուազ էր: Այսուհանդերձ, ան խիստ հրամաններ տուած էր ձերբակալելու յանցաւորները եւ առաջքը առնելու նոր ջարդերու, եւ, մեր պահանջումին վրայ, մեզի տուաւ նոր եւ տաք հաւաստիքներ:

ԱՆԴՐԱՆԻԿԻ ՊԱՏՃԱԽՈՒ



Մենք կուսակալին քովէն մեկնելու վրայ էինք: Երբ ներս մտաւ յանկարձ Տօքթէօր Ռէյնօլտս եւ պատահեցաւ չար զուգաղիպութիւն մը, որ քիչ մնաց կաթուած իջեցնել տար հիւանդ Սրբազնին: Սպանեալներու՝ մեր

ևւ իր թիւերուն միջեւ գտնուող տարբերութիւնը ճշդելու համար, կուսակալը՝ Տօքթէօր Ռէյնօլտսին հարցուց թէ ինքը իմացա՞ծ էր արդեօք Աղթամարի դէպքը, ևւ, անոր զբական պատասխանին վրայ, անկէ ինդրեց պատմել զիտցածը: Տօքթէօր Ռէյնօլտս՝ որ նոր դէպքն տեղեկութիւն չունէր բնաւ, կարծելով թէ՝ Աղթամարի մէջ մեր կալանաւորումին պատահմունքին մասին է կուսակալի հարցումը, նախ ըստ՝

— Բայց, ինչո՞ւ իրենց չէք հարցներ, Առաջնորդին ևւ Թերզիապաշեանին:

— Անոնք իրենց զիտցածն ըստ են, ևս կ'ուղեմ իմանալ ձեր զիտցածը:

Եւ, յարդելի Տօքթէօրը, միամտօրէն, սկսաւ պատմել մեզի պատահած դէպքին, մեր կալանաւորումին եւ մեղմէ առնուած մուրհակին պատմութիւնը:

— Ատիկա հին դէպք մըն է, Տօքթէօր էֆէնտի, ըստ սաւ կուսակալը պաղարիւնով մը. դուք, ըսել է, նոր դէպքի մասին տեղեկութիւն չունիք:

Տօքթէօրը անդրադարձաւ անմիջապէս իր մատնուած դրութեանը. տժոյն՝ ան քիչ մըն ալ տժզունեցաւ եւ յուզումէն, քիչ վերջ, դործը՝ որուն համար եկած էր, մոռնալով դուրս ելաւ:

Կուսակալին անծանօթ չէր Բաղրեւանդեան Սրբազնի հիւանդագին վիճակը: Ան՝ միակնոցին տակէն, ուշի ուշով հետեւած էր անոր դէմքին կրած այլայլումներուն եւ մատնած ջղային շարժումներուն: Երբ Տօքթէօրը մեկնեցաւ, ան ոտքի ելաւ անմիջապէս եւ, որպէս թէ տեղի ունեցած չըլլար բնաւ Տօքթէօրին այցելութիւնը եւ անոր ըրած պատմութիւնը, դէպի ի Սրբազնը ուղղուեցաւ եւ համակրանքի մասնաւոր ցոյցով մը.

— Բոլորովին հանդիսաւ եղէ՞ք, Մուրախաս էֆէն-

տիր, նոր բան մը չպիտի պատահի, եւ եղածներուն համար ա'լ, յանցաւորները պիտի պատժուին — ըսելով, համբու դրաւ մեզ:

Սրբազնը՝ իմ թեւին կոթնելով էր որ կրցաւ քայլել մինչեւ դահլիճին դուռը: Դուռնէն անդամ մը դուրս, նախասենեակին մէջ, ան ինկաւ աթոռի մը վրայ:

— Ասիկա երրորդ հարուածն է, այս անգամ կ'երթամ, ականջիս մրմնջեց յուսահատ կրօնաւորը:

Սրբազնին ըսեր էին ու ան՝ հաւատալով, ինձի ըսած էր թէ Աղթամարի մէջ իր ունեցածը կաթուած է եղեր: Երբ, ան անցուց քրիզը եւ տեսաւ թէ ունեցածը կաթուած չէ, զդացած ուրախութիւնը՝ անմիջապէս, անոր բերաւ տրամադրութեան հակահարուածը: Անոտքի ելաւ աշխուժով եւ, մինչեւ կառքը, առանց օդնականի՝ քալեց:

Կառքին մէջ, ևս սկսայ կատակի առնել Սրբազնի՝ կաթուածի երկիւզը:

— Բայց ինչո՞ւ երրորդը: Ասիկա երկրորդն է, ըսէ իրեն:

— Ո՛չ, ըսաւ Սրբազնը — Անդրանիկի գէպքին օռը, այդ անիծեալ թառկուլեան զիս շատ նեղացուց: Երբ ես իրեն յայտնեցի թէ հիւանդ եմ եւ չեմ կրնար Անդրանիկ տեսնելու երթալ, ի՞նչ կ'ուղէք որ ինձի ըսէ այդ որթկան ցիցը:

Որթկան ցիցը, «որթիկը» վիզին չուանէն կապելիք բարակ եւ փոքրիկ ցիցն է:

Թառկուլեանին՝ Սրբազնն ալ՝ այս աւելի՛ բանաստեղծական տիտղոսը զտած էր, որակելու համար անոր հասակին փոքրիկ բարակութիւնը:

Սրբազնը իմ «ի՞նչ »ին վրայ շարունակեց.

— Անիծեալը ինձի ըսաւ թէ՝ մինչեւ Աղթամար

կրնաս երթալ Անդրանիկը տեսնելու, մինչեւ Այգեստան
Հե՞ս կրնար դալ :

Թրանսական հիւղատոսարանի թարգմանին խօսքե-
րուն այս յիշողութիւնն անզամ ջղայնութիւն բերաւ
Սրբազնին. անոր սեղմուած բռունցքը, « անիծեալ »
քառին հետ, ջղային այնպիսի շարժում մը ունեցաւ որ
Եթէ թառկուլեան դէմը գտնուած ըլլար, անոր դիխուն
պիտի իջնար անկասկած :

— Բայց Տօքթէօր Ռէյնօլտսի յանցանքն ի՞նչ էր :
Ան միամտօրէն էր ըսաւ ինչ որ ըսաւ :

— Տօքթէօրին չէր որ նեղացայ — պատասխանեց
Սրբազնը — կէս հառաջով մը, այլ այն բանին որ
մենք խախտած եղանք կուսակալի վստահութիւնը :
Պէտք էր որ, օրին, մենք անոր յայտնած ըլլայինք այդ
չար պատահմունքը :

Սրբազնը՝ հիւանդի իր հոգեբանութեամբը, քիչ
մը կը չափազանցէր իրողութիւնները : Ան՝ լրջօրէն հի-
ւանդ էր : Զայն ոտքի հանողը ջղային ուժ մը եղած էր :
Երբ Առաջնորդարանը հասանք, հակահարուածը, որ
կաթուած չէր, բայց կաթուածի չափ ջլատիչ, չուշա-
ցաւ : Ան անկողին ինկաւ եւ ինձմէ ինդրեց բժիշկ մը
բերել իրեն, պայմանաւ որ Տօքթ . Ռէյնօլտս չըլլար ան :

Տօքթ . Ռէյնօլտսէն խրաչելու՝ մէկէ աւելի պատ-
ճառներ ունէր Սրբազնը . առաջինը այն՝ որ անոր
անդրդուելի պատուէրը կ'ըլլար ձգել ծխախոսը որ
Սրբազնի միակ վայելքն էր : Յետոյ, ան զիտէր որ
միսիօնարժութէկը ունէր ուրիշ դէշ սովորութիւն մը .
Երբ հիւանդին վիճակը քիչ մը ծանր տեսնար, ան սո-
վոր էր հիւանդին երեսն ի վեր ըսելու թէ « Տէր քեզ
կը կանչէ, պատրաստ եղի՛ր » : Եւ, քիչ չէր եղած թիւը
անոնց՝ որոնք ոչ թէ հիւանդութիւններէն՝ այլ յար-

գելի բժիշկին այս տարօրինակ պատգամին վրայ, անդիի աշխարհը չուներ էին:

Չուարձալիքներ ալ չէին պակսեր Տօքթ. Ռէյնօլտս սի այս պատգամին ծնունդ առնող մահերուն մէջ:

Անգամ մը, համաճարակի մը օրերուն, որուն քոլէրա ըլլալը վէճի նիւթ դարձեր էր բժիշկներու միջեւ, Տօքթ. Ռէյնօլտս կը հրաւիրուի քննելու հիւանդ մը, որուն՝ ան, բազկերակը կը բռնէ թէ ոչ « Տէր քեզ կը կանչէ, պատրաստ եղի՛ր » ըսելով կը ձգէ կը հեռանայ: Հիւանդին կինը՝ բժիշկին ետեւէն կը վազէ, անկէ իմանալու համար ամուսնոյն ունեցածը.

— Բայց չէ՞ք նշմարած որ ձեր ամուսնոյն թեւը կաս կապոյտ եղած է — կը կշտամբէ Տօքթէօրը — ձեր ամուսինը քոլէրայէ վարակուած է — կ'ըսէ եւ կարդ մը զգուշութիւններ կը յանձնարարէ:

— Բայց, Տօքթէօ՛ր — կ'առարկէ հիւանդին կինը — իմ ամուսինը ներկարար է եւ անոր թեւը միշտ կը կրէ զործածած ներկին այդ գոյնը:

Տօքթէօրը ետ կը դառնայ, գեղեր կուտայ հիւանդին, բայց մարդը, քանի մը օր վերջ, կրած յանկարծակի վախէն կը մեռնի:

Սրբազնը՝ իմ թուած քանի մը բժիշկներէն, թաղապետական բժիշկին անունին վրայ կանդ առաւ:

— Երբէ՛ք այդ ոսկի հորթը, նայինք ինչ պիտի ըսէ ան:

Թաղապետական բժիշկը՝ վերջերը Վան եկած թէֆիդ պէյ անուն շիք երիտասարդ մըն էր: « Ոսկի հորթ » ածականը, զոր Սրբազնը՝ ըստ իր սովորութեան, անոր համար հնարած եւ անունին փակցուցած էր, առանց հիմքի չէր: Մարդը՝ աչքերուն ունէր ոսկի ակնոցներ, մատներուն ոսկի օղեր, եւ քանի՛ հատ, փողկապին վրայ ոսկի մէտայլ մը, բաճկոնակին լայնքին

ալ ոսկին լայն շղթայ մը: Եթէ բան մը կար Տօքթէօրին քով, որ ոսկի չէր, այն ալ արհեստն էր, որուն վկայականը կը թուի թէ ան ունեցած ոսկիներուն ուժովն էր որ ձեռք բերած էր:

Այս իրողութիւնը երեւան եկաւ, երբ ան՝ յաջորդօրը, իմ հրաւէրին վրայ եւ իմ ընկերակցութեամբ զբնելու եկաւ հիւանդ Սրբազնը: Ան՝ նախ, Սրբազնին մարմնոյն ծաւալի՞ն պատճառ, թէ ոչ ի յարգանս անոր տիտղոսին, ամբողջ ժամ մը դրաւ անոր զննութեան համար: Յետոյ, երբ վերջապէս անոր զննութիւնը լմնցաւ եւ ան՝ լուացուելու համար դուրս ելաւ, ես անոր մօտեցայ ախտաճանաչութիւնը իմանալու համար:

— Հիւանդ է մօնսէնեօրը — ըսաւ ան ինծի, առանց խնդալու:

Ես՝ հիւանդին վստահութիւնը չխախտելու համար, բնականաբար, անոր չըսի « ոսկի հորթ »ին այս պախը խօսքը:

Յետոյ, յարգելի բժիշկը քառորդ ժամ մը դրաւ, դրելու համար դեղագիրը, որուն մէջ ան դրաւ, ի յարգանս միեւնոյն պատճառներէն մէկին կամ միւսին, տասնէ աւելի դեղեր, որոնց մէկ մասը, ի խեղճութենէթաղապետական դեղաբանին, միակը քաղաքին մէջ, Հարկ եղաւ ախրերներու քով փնտոել տալ:

Սրբազնը՝ այդ ճոխի դեղջուրին համը նայած եւ շիշը դարակը գնելով՝ Պէրպէր Գարեղինին լուր զրկած էր: Ու, երբ, քանի մը օր վերջ, յարգելի Տօքթէօրը՝ ինքնարերաբար իրեն այցելութեան եկած էր, Սրբազնը՝ հիւանդութիւնը թողած՝ ըստ սովորութեան, բժիշկը ձեռք առնելու ելած էր:

— Հիմայ, ըսել է իմ ստամքուին մէջ աւելի դեղկայ քան ձեր դեղաբանին — ըսած էր անոր, դեղգրին ինչպէս պատրաստուած ըլլալուն պատմութենէն վերջ:

եւ, որպէսզի թժիշկը նոր դեղգիրով մը՝ նոր ծախքերու, նաեւ նոր փնտոտուքներու դուռ չբանայ իրեն, Սրբազնը աւելցուցած էր՝

— Մեծապէս օգտուեցայ ձեր դեղերէն եւ, երբ լմննայ ան, նորէն պատրաստել պիտի տամ:

Արիւնը առնելը, սակայն, առժամեայ հանդստութիւն մը կը բերէր հիւանդին, բայց ոչ դարման: Սրբազնը երթալով կը տկարանար:

Քանի մը օր վերջ, կուսակալի յանձնաբարութեան վրայ մէքթուպչիին հետ իր կողմէն հիւանդին որպիս սութիւնը հարցնելու դացեր էինք: Սրբազնը դտանք յուսահատ վիճակի մը մէջ: Ան՝ իր մօտալուտ վախճանին խօսքերն ըրաւ անվերջ, ու երբ մէքթուպչին՝ քանի մը յուսադրիչ խօսքեր ըրաւ, ան՝ նորէն իր կատակներուն մէջ փնտուելու ելաւ իր հիւանդութեան ամոքումը:

— Մեռնելուս չեմ ցաւիր, այլ ըստ ան՝ տիսուք ժպիտով մը:

Հիւանդին խօսքին չեշտը՝ հարցում մը կ'ենթագրէր: Մէքթուպչին ըրաւ այդ հարցումը:

— Հապա՞:

— Անոր կը ցաւիմ որ միւֆթէ էֆէնտիէն առաջ կը մեռնիմ:

Հակառակ ըրպէին եղերականութեան, չկրցինք, "ոչ ինքը ոչ ալ մենք այցելուներս, զսպել քրքիջ մը:

Յաջորդ օրը, կիրակի, ցերեկին նուազում մը կ'ունենայ Սրբազնը եւ իրեն այցելութեան դացած ձանիկենան Տէր Մեսրոպ քահանայէն կը խնդրէ այդ գիշերը իրեն քովը մնալ: Իրիկուան կողմը, հիւանդը կ'ունենայ նոր նուազում մը, որմէ սթափելէն վերջ՝ ձանիկենան քահանային կ'ըսէ ան՝

— Սիրտս իմը չէ այլեւս:

Ու, երբ կը տեսնէ որ կիրակի ըլլալուն պատճառաւ, բժիշկի ետեւէն վաղողները կ'ուշանան.

— Քովս եկուր հոգեւոր բժիշկ — կ'ըսէ ան՝ ձանիկեան քահանային, զոր շատ կը յարգէր. կը խոստովանի անոր եւ հաղորդութիւն կ'առնէ անոր ձեռքէն:

Խոստովանութիւնը եւ հաղորդութիւնը անոր կը բերեն հոգեկան խաղաղութիւն մը, որուն վրայ՝ ան, տակաւ, աչքերը կը դոցէ եւ երեք ժամ անդադար կը քնանայ: Արթննալուն, ան ինքինքը այն աստիճան հանդարտ կը զգայ, որ կը կանչէ Տէր Մեսրոպ եւ կը սկսի կատակներ ընել անոր հետ:

— Ո՞ւր պիտի թաղէք զիս — կը հարցնէ անոր:

Տէր Մեսրոպ կը խուսափի պատասխանելէ եւ կը բաւականանայ ժպիտով մը: Բայց, հիւանդին պնդումին վրայ, կ'ըսէ.

— Եթէ օր մը մեռնելու ըլլաք, եւ ինձմէ առաջ, ձեր յարմարագոյն դամբանը Հայկավանից եկեղեցւոյն բակին է, եպիսկոպոսներու թաղը, Պօղոս եպիսկոպոսի քովը:

— Օ՛ — կը բարկանայ Սրբազնը. — կը նախընտր բեմ չմեռնիլ քան թէ երթալ պառկիլ սուրբ-դաղանին քովը:

Առենին՝ Ապօղոսեանները, որոնց եռանդուններէն մէկն էր Բագրեւանդեան, Սրբազնի փոխարէն Սուրբ դաղան անունը սովոր էին տալ Պօղոս եպիսկոպոսին:

— Թաղեցէք հոն, վնաս չկայ — կ'ըսէ հիւանդը վերջէն, տեսակ մը սորջանքի դպացումով — միայն թէ փայտ մը դրէք ձեռքիս մէջ:

Այս վերջին խօսքը դուցէ ակնարկութիւն մըն էր մէկուն՝ Դիոգինէսի պատմութիւններուն. որոնց՝ անձանօթ չէր Սրբազնը:

Բատ այդ պատմութեան, Դիոգինէսի աշակերտնե-

բուն այն հարցումին թէ՝ « եթէ ինքը մեռնելու ըլլար, ո՞ւր թաղելու էին զինք » սինիք փիլխոփան կը պատասխանէ « փողոցը ձղեցէք իմ մարմինը » ու երբ, « բայց, Հոն, շուները կ'ուտեն քու մարմինը », կ'ըսեն աշակերտները, « փայտ մը դրէք ձեռքիս մէջ » կը պատասխանէ Դիոգինէս, ու, « բայց, դուք չէք խմանար, որպէսզի գործածէք ձեր ձեռքին փայտը », աշակերտներու հակադարձին՝ այս անդամ, կ'եզրակացնէ փիլսոփան, « չիմանալս վերջ ի՞նչ կ'ըլլայ թող ըլլայ »:

Գուցէ, ըսի, վասնզի, այս խօսքին վրայ հոգեվար հիւանդը աչքերը կ'ուզդէ դէպի խոստովանահայրը.

— Տէ՛ր հայր, այս չարախօսութեանս համար ա՛ւ ներէ ինծի :

Ասիկա կ'ըլլայ Սրբազանին վերջին խօսքը։ Ան աչքերը կը դոցէ։ Ճանիկեան քահանան ա՛լ, կարծելով թէ հիւանդը կը քնանայ, կը հեռանայ անոր սնարէն-բայց, քիչ վերջ, անոր տարօրինակ խոկոցին ձայնին վրայ ներս կը մտնէ եւ կը տեսնայ որ Սրբազանը արդէն հոգեվարքի մէջ է։

Երբ բժիշկը կը հասնի, վարադոյրը արդէն իջած կ'ըլլայ այդ փոթորկալից կեանքին վերջին արարուածին վրայ։ Սրբազանը փչած կ'ըլլայ իր վերջին շունչը։

Բժիշկը որ ուրիշ մէկը չէր եղած, եթէ ոչ թաղապետական բժիշկ Բէֆիդ պէտ, չի բաւականանար մահը հաստատելով, ան կը հետաքրքրուի մահուան պարագաներով։ Ան՝ ճանիկեան քահանային պատմութիւնն ընել կուտայ հիւանդին վերջին վայրկեաններուն, նոյն իսկ անոր կը հարցնէ թէ՝ հոգէներ ունեցա՞ւ հիւանդը. ու քահանային դրական պատասխանին վրայ, կ'ըսէ լուրջ գէմքով մը.

— Տեսէ՛ք, այդ լա՛ւ է։

Ճանիկեան քահանան, այդ եղերական բուլէին, չի

կրնար դսպել ժպիտ մը : Եւ, եթէ հանգուցեալ Սրբա-
զանն ալ ժպտելու ըլլար այդ բոպէին, մեծ հրաշք մը
չպիտի համարուէր :

— Քառասուն օր քաշեց — ըսին Վանեցիները, հաշ-
ուելով հանգուցեալ Սրբազանին օրերը, Աղթամարի ա-
նոր հանդիպումէն մինչեւ իր մահուան օրը :

Սխալ էր, սակայն, այդ հաշիւը : Բայց, եթէ ճիշտ
է որ՝ սաստիկ վախը կամ մեծ յուղում մը՝ ետեւէն
մահ կը բերէ, քառասուն օր վերջ, ճիշտ քառասուն օր
առաջ եղած էր, որ Փրանսական հիւպատոսարանին
թարգմանը, իր որակումովը որթկան ցիցը, հանգուց-
եալ Սրբազանին ուղղած էր՝ անոր սրտին այնքա՞ն
դժուար եկած խօսքը, թէ՝ « Անդրանիկը տեսնելու հա-
մար մինչեւ Աղթամար կրնաք երթալ, իսկ Այդեստանը
չէք կրնար դալ » :

ԱՆԴՐԱՆԻԿԻ «ՄԱՏՆԵՑԻՆ» ՍՊԱՆՈՒՄԸ



Նոյեմբերի վերջերը, օր մը, հարսանեկան կոչուն-
քի մը կը գտնուէինք քաղաքին վաճառականներէն ծի-
տէշեան եղբարց բնակարանը, որուն մէկ մասին մէջ
կ'ապրէր կուսակալը : Հրաւէրը՝ այդ օրը, մասնաւո-
րապէս, ի պատիւ թուրք պաշտօնեաներուն եւ երեւելի-
ներուն էր, բայց, ըստ տեղական սովորութեան, անոր
կը մասնակցէին նաեւ ծանօթ քանի մը Հայեր եւս :

Սեղանին չուրջը, կուսակալը, որ, որպէս վարձա-
կալ, տեսակ մը տանուատէրի դիրք տուած էր իրեն,
հիւրասիրութիւններ կ'ընէր եւ շատ ուրախ տրամա-
դրութեան մը մէջ կը գտնուէր : Ան զուարթ անէքթոտ
մը պատմելու վրայ էր, երբ, իր բնակարանին հեռա-

գրական պաշտօնեան՝ իրեն մօտենալով՝ փոքրիկ թուղթ
մը տուաւ անոր:

Կուսակալը չկրցաւ ծածկել թէ ծանրակշու լուր
մըն էր որ իրեն կը բերէր պաշտօնեան: Առոր թախիծ
մը՝ անմիջապէս յաջորդեց անոր դէմքին վրայ սաւառ-
նող զուարթութեանը: Անոր յուզումը այն աստիճան
ճնշող եղաւ, որ ան մոռցաւ լրացել սկսած անէքթոտը
եւ սկսաւ, ջղածգօրէն, խառնել մօրուքը եւ, անոր մա-
ղերուն ծայրերը բերանը տանելով՝ խածոտել զանոնք,
սովորութիւն մը, որ, առհասարակ, անոր խիստ վրբ-
դովուած վիճակը կը մատնէր:

Խոր լուսթիւն մը, բոպէտապէս, երկար սեղանին
մէկ ծայրէն տարածուեցաւ մինչեւ միւսը: Ան անցաւ,
նոյնիսկ, քովընտի սենետկը, ուր դտնուող նուազա-
ծուները դադրեցուցին իրենց նուազը: Եւ, որովհետեւ,
կուսակալը՝ իր աջը եւ ձախը զտնուող զինուորական
հրամանատարին եւ հաքիմին միայն ցոյց տուած էր ի-
րեն բերուած թուղթ, մնացեալներուն մէջ ծայր տուին
զանազան ենթադրութիւններ, որոնք՝ հետզհետէ, հա-
սան մինչեւ իր՝ կուսակալին պաշտօնանկութիւնը, որ,
դաւաներու մէջ, ամենէն զդայացունց դէպքն է:

Սեղանէն ելնելուն, կուսակալը՝ սրահը երթալու
համրուն վրայ հանդիպեցաւ ինծի եւ զիս հետը քաշե-
լով, մեկուսի հարցուց ինծի:

— Արսէն էֆէնտին (կաթողիկոսական տեղակալը)
սպաննած են: Ի՞նչ կը կարծէք, Հա՞յ կրնայ ըլլալ ըս-
պաննողը, թէ ոչ Քիւրտ:

Շանթահար՝ միտքս, անմիջապէս, դնաց դէպէի
Ապտիւլ-Համբիտի սպանութեան դէպքը եւ փոխովրէժի
հաւանականութիւնը: Այս հաւանականութեան վրայ էր
որ ես հիմնեցի իմ ուտասախանը:

— Ես ալ այդպէս կը կարծեմ — ըսաւ, կուսակալը

տիսուր շեշտով մը եւ զլուխը երերցնելով — կը սպա-
սեմ, վայրկեան առ վայրկեան, երկրորդ հեռագրին:

Ու ան ծիւելու զնաց, նարկիլէն, դոր այդ բողէին,
անոր կը մատուցանէին:

Լոռութիւն մը, տիսուր եւ պաշտօնական, կը տիրէր
անոր շուրջը, ուրկէ, երկար ատեն, ուրիշ ձայն չէր
լսուեր, եթէ ոչ նարկիլէյին կլկլոցը:

Կուսակալին հարցումին ձեւը եւ անոր պահած լը-
ռութիւնը ինծի ալ լոռութիւն կը հարկադրէին: Ես զղու-
շացայ լուրը ուրիշներուն հազորդելու եւ քովընտի սեն-
եակն անցած էի, երբ սենեակի դուռնէն, ձեռքի նշա-
նով մը՝ զիս կանչելու եկաւ կուսակալի օղնական Յով-
հաննէս Ֆէրիտ պէյ: Ան յուզուած եւ շուարած դէմք
մը ունէր եւ զիս դտաւ թէ ոչ, նոյնքան շուարուն ձայ-
նով մը հարցուց.

— Լսեցի՞ք որ Իշխան սպաննած է Արսէն Էֆէնտին:

— Լսեցի, բայց, իմ կարծիքովը Իշխան չէ որ
սպաննած է զայն, այլ Ասլութ-Համիտի եղբայրները:

Այս պատասխանիս վրայ, Յովհաննէս Ֆէրիտ պէյ
ինծի կարդաց ձեռքը բռնած թուղթը, որ ուրիշ բան
չէր, եթէ ոչ Ռատանի զայժմապամին երկրորդ հեռագրի-
թը եւ որ կ'ըսէր.

« Այս բոպէին, Վանքին ոստիկաններուն հետ, Ադ-
թամարէն տեղս հասաւ Նալբանդեան Մանուկ Էֆէնտին,
որ երէկ զիշերը հոն դտնուած էր: Այս անձը կը պատ-
մէ թէ՝ Իշխան եղած է, որ՝ խումբին հետ, կէս զիշե-
րին, վանքը պաշարած է եւ սանդուխներով վանքին
պարփառ բարձրանալով, վանքին դուռը բացած, ներս
մտած եւ Արսէն Էֆէնտին ու քարտուղարը, Միհրան Է-
ֆէնտին, անկողիններէն դուքս հանելով՝ մուսի այգին
տարած եւ հոն դանակի հարուածներով սպաննած է »:

Ո՞ւր է այլեւս կուսակալին տիսութիւնը: Երբ զահ-

լիճը մտանք, ան կը ճառապայթէր ուրախութենէն եւ կ'ըմբոշմնէր ենթադրութիւնները, զոր ներկաները՝ լուրին շուրջը իրարու ետեւէն կը շուայլէին:

Անոնց մէջ, կուսակալէն ի զատ, Թուրք չմնաց որ չկրկնէր՝ « զավթ' լլը մարդը, դաշնակցական չէ եղեր » յանկերդը: Մարդիկ կը սպասէին, որպէսզի Արսէն վարդապետը՝ իր՝ դաշնակցական ըլլալը ապացուցանելու համար, ինքոյինքը սպաննել տար դաշնակցականներուն:

Հիմայ, որ Արսէն վարդապետի դաշնակցական չըլլալը յայտնի է այլեւս, մէջտեղ եկաւ յաւիտենական « ինչո՞ւ »ն:

— Ինչո՞ւ Դաշնակցականները սպաննեցին կաթողիկոսական Տեղապահը, որ՝ իր յանդուդն թագրիբներովը եւ հեռազրերովը, շրջանին պաշտօնեաներուն եւ Քիւրտերուն սարսափը եղած էր:

Ներկայ Հայերուն կ'իյնար տալ այս « ինչու »ին պատասխանը: Անոնցմէ մէկը խորհրդածեց թէ՝ « շատ կարեւոր բան մը ըլլալու էր այդպիսի սոսկալի ոճիրի մը դրդապատճառը »: Ուրիշ մը՝ « ուրեմն նոր ըլլալու է այդ դրդապատճառը », յաւելումովը՝ տեսակ մը հաստատութիւն դրաւ այդ խորհրդածութեան վրայ: Երրորդ մը, աւելի յանդուդն՝ այս հաստատութենէն մղուեցաւ Անդրանիկի դէպքին մէջ որոնելու այդ « կարեւոր եւ նոր դրդապատճառը »: Զորրորդ մը, որ չափազանց միամիտ մէկն էր, չքաշուեցաւ ըսկու. թէ՝ լսած էր որ Արսէն վարդապետը եղած է որ կառավարութեան իմաց տուած է Անդրանիկի՝ Աղթամարի կըդզին ապաստանած ըլլալու լուրը: Ինքը, այս ենթադրութեան տէրն եղաւ միայն, որ չխնդաց միւսները, Հայ թէ Թուրք, որ զիտէին թէ՝ Անդրանիկին լուրերը իր ետեւէն պոռալով կը վազէին, ամենքն ալ խնդացին այս միամիտ ենթադրութեանը վրայ, որ՝ ճիշտ է որ

դրդապատճառ չէր կրնար ըլլալ, բայց, նոյնքան ճիշտ
է, որ որպէս պատրուակ, ծառայած էր այդ ոճիրին:

Երբ ներկաները լաւ մը խնդացին, կուսակալը, որ
կը սպասէր որպէսզի ցամքի անոնցմէ վերջինին զար-
մանքին աղբիւը, սկսաւ պատմել Լաֆօնդէնի յայտնի
առածը.

— Գայլը եւ դառը, օր մը, միասին ջուր կը խմէին
առուակի մը վրայ...

ԱՆԴՐԱՆԻԿ ԴՈՒՐՍԸ



Աւելի աղէկ է, որ դուրսը մարդ մնամ, քան թէ
ձեր մէջ Աստուած — Ակնունիին ըսած էր Անդրանիկ՝
Վիեննայի կուսակցական համազումարին մէջ:

Անդրանիկ իր խօսքը պահեց:

Անդրանիկ՝ դուրսը մնաց մարդ՝ մարդ՝ որ ոչ
միայն գործել զիտէ, այլեւ, երբ հարկ է, լոել պահել
լուսւթիւն, երբ զիտէ թէ ան գործէն լաւ է: Ան պահեց
լուսւթիւն մը, որ զիտէր ինքինքը մտիկ ընել տալ:

Լուսւթիւն՝ մարդու մը համար, որ՝ ամբողջ տասն-
երկու տարիներ՝ կեանքերու ամենէն կենսունակն է
ապրած, որուն անունը՝ տարիներով, մէկ մի Հայու-
շը բունքներուն վրայ է ապրած: Լուսւթիւն, ամբողջ
վեց տարի. ասիկա՝ Անդրանիկի կեանքին դադանիքն է,
անոր հերոսի պատմութեան դադանի մէկ է ջը:

Անդրանիկ ըլլալ հարկաւոր էր, կարենալու համար,
այսպէս, հեռանալ ասպարէզէն եւ կամովին մեկուսա-
նալ: Այս՛, Անդրանիկ ըլլալ հարկաւոր էր, անոր պէտ
ստոյիկեան մը, կարենալու համար, այսպէս, երթալ
ապրիւ, ամբողջ վեց տարի, Վառնայի քով զիւղ մը,
Գալաթա եւ մոռացութեան վիւհին մէջ ձգել իր հերոսի

անցեալը . Հասարակ դիւղ մը , այո՛ , որուն անունը՝ Պուլկարահայերէն ի զատ ոչ մէկ Հայ կը ճանչնար , ի- մանալու Համար թէ ո՞ւր կը զտնուէր Սասունի հերոսը եւ կամ թէ ի՞նչ կ'ընէր ան :

Ի՞նչ կ'ընէր Անդրանիկ Վառնայի մէջ :

Հոն , այդ մեկուսացած գիւղին մէջ , իր յիշատակ- ներուն հետ առանձնացած՝ Անդրանիկ՝ իր օրերը կ'ան- ցընէր բնութեանը հետ : Զղային մարդ՝ ան խնդուն էր , երբ բնութիւնը կը խնդար : Արեւոտ օրը , ցուրտ ընէր թէ տաք , ան բնութեան զիրկն էր , կամ մարդի մը կա- նանչին վրայ , կամ ծառի մը շուքին ներքեւ , կամ նա- ւակի մը մէջ եւ կամ առուակի մը եղերքը , դաշտին ծա- ղիկներուն , երկինքին թռչուններուն եւ ծովին ձուկե- րուն հետ : Բնդհակառակն , ան տիսուր է , երբ բնութիւ- նը ինքն ալ տիսուր է . սիրտը դոց՝ ան սենեակէն դուրս չելլէր այն ատեն . ան հոն փակուած կը մնայ իր սիկա- րէթի տումիին եւ սաթէ համրիչին հետ եւ կը սպասէ , որ՝ բացուող օդը՝ բանալու դայ իր սիրտին հետ իր սենեակին դուրս . սրպէս բացառութիւն , 2-3 շարաթ , անդամ մը , շարաթ իրիկուն մը , ան՝ նաւակ մը կ'առ- նէր , որուն զեկը ինքը սովոր էր վարելու , եւ , Վառնա «Լոյս Զուարթ»ը մտիկ ընելու կ'երթար : Այդ դիշերը ան կ'անցընէր բարեկամի մը տունը եւ , յաջորդ առաւօտ , նորէն եկեղեցի կ'երթար պահու մը , ուր երգուած չը- լային ո՞չ « Աշխարհ ամենայն »ը ո՞չ « Առաւօտ լու- սոյ ցն , ո՞չ ալ « Նորաստեղծեալ բանն յանէից »ը . պա- տարագէն աւելի , այս շարականներուն էր որ կ'երթար անոր նախընտրութիւնը . բայց , իրիկուն ըլլար թէ ա- ռաւօտ , « Օրհնեալք եղերո՛ւք »ը լսած եւ կամ պա- տարագիչին ձեռքն ու աւետարանը չհամրուբած՝ ան չէր մեկներ եկեղեցիէն :

Ծաղեցաւ Պալքանեան պատերազմը :

Պուլկարիոյ մէջ, պուլկայրահպատակ Հայերը՝
պուլկար բանակին մէջն էին, ինչպէս թրքահպատակ-
ները թրքական բանակին։ Բայց, Պուլկարիոյ, մասնա-
ւորապէս, Վառնայի մէջ կ'ապրէին 95ի և 96ի Համբի-
տի հալածանքներէն և ջարդերէն փախած Հայեր, Հա-
մբիտի հալածանքն վերջ և անոր փոխարէն, Պուլկա-
րիոյ ասպնջականութիւնը վայելած Հայեր, որոնց մէջ
տարերօրէն կը յղանայ կամաւորական դունդ մը կազ-
մելու չաղափարը։ Անդրանիկէն ի զատ, որո՞ւն կրնա-
յին գիմել այդպիսիները, առաջարկելու համար դուն-
դին առաջնորդութիւնը։

Անդրանիկ պէ՞տք էր ընդունէր այդ առաջարկը։
Ասիկա կէտ մըն է, որուն վրայ հարկ է կանդ առնել
քիչ մը։

Անդրանիկը, ինքը, մէկը եղած է Պուլկարիոյ աս-
պնջականութիւնը վայելող Համբիտի հալածականնե-
րէն։ Անոր աչքին առջեւ կուղան, Փիլմի մը պէս, իրեն
գիմող գաղթականներուն թշուառութեան տեսարաննե-
րէն վերջ, զրուազներ՝ Սասունի մէջ իր մզած կոիւնե-
րէն, որոնց մէջ ան՝ վերջ ի վերջոյ, զլուխ ծոած է
Թուրքին, որովհետեւ իրեն պակսած էին զէնք ու զինա-
մթերք։ Ու, հիմայ, ան իր առջեւ բաց կը զտնայ պե-
տական պահեստի մը դուսները։

Պալքանեան պատերազմը Արեւելեան յաւիտենական
հարցն էր որ սեղանին վրայ կը բերէր։ Թուրքիոյ ձեռ-
քերը կը թուէին ըլլալ նորէն երկաթի մէջ և երկաթը
եւրոպայի ձեռքին մէջ։ Քանի՛ հեղ, զեռ անկէ վերջ
մէր քաղաքապէտները այդպէս տեսնել կարծեցին և
այդպէս զատեցին։ Անդրանիկը չէր, որ անոնցմէ ա-
ռաջ, նոր փորձերէն առաջ, պիտի ճանչնար հին փորձ-
եալը և պիտի տեսնար հետուն, Անդրանիկը՝ որ աշխար-
հը ճանչցած էր միայն Մուշի և Սասունի մէջ մզած

իր կոփաներովլը : Եթէ , այդ կոփաներէն դուրս , Անդրանիկի կատ մը ունեցեր էր արտաքին աշխարհին հետ , այդ կապը եղած էր կուսակցական մամուլը , որուն նմոյշները , երբ , մանաւանդ անոնք կուզային այնքան առատօրէն , այն օրերուն , երբ ինքը հոգի կուտար դէնքի եւ փամփուշտի համար , ան սովոր էր մէկ կողմը չպըրտել և որոնց պարունակութիւնը , սակայն , այսպէս թէ այնպէս , աջէն թէ ձախէն , իրեն կը հասնէին եւ տեղ կը բռնէին անոր մէջ : Այս պայմաններուն մէջ , ինչպէս կ'ուղէք ուրեմն , որ Անդրանիկ խեղդէր իր սիրտին մէջ իր հակաթուրք զզացումները եւ եւրոպական պաշտպանութեան հեռանկարներուն ընդմէջէն , որոնց վրայ , դեռ մինչեւ հիմայ , հաւատք ունեցողներ ունինք մեր մէջ , հեռատեսէր անդրազարձումը , որ իրեն բերուած առաջարկին ընդունելութիւնը պիտի ունենար յետազայդէպէրուն վրայ եւ մերժէր իրեն եղած դիմումը :

Անդրանիկ՝ հակառակ՝ իր նախկին ընկերներէն իրեն հասած խորհուրդներուն , չմերժեց դիմումը : Թուրքը , սակայն , չհաւատաց բնաւ թէ Դաշնակցութիւնը Անդրանիկի ձեռնարկին ետեւը չէր զտնուեր եւ , անոր՝ աւելի ճիշտը , հայ ժողովուրդի հաշոյն անցուց ձեռնարկը : Ան՝ գուցէ , մոռնար զայն , եթէ Պալքանեան պատերազմէն վերջ , համաշխարհային սլատերազմէն , Դաշնակցութիւնը՝ իր նոր սխալովլը չչեշտէր Անդրանիկին հին սխալը : Ան միացուց այդ սխալներուն հինն ունորը եւ հաշուի դրաւ զանոնք :

Անդրանիկ՝ ուրեմն , պուլկարահայ կամաւորական խումբին զլուխը , հոն է , ուր պուլկար սպայակոյտը պէտք ունեցեր է անոր , այսոր խուզարկու խումբերու , վաղը յետսապահներու մէջ , օր մը՝ եզերապահ , ուրիշ օր մը , յառաջապահ : Զէ՞ որ այլեւս , չեն պակսիր անոր՝ ո՛չ զէնք , ո՛չ ալ փամփուշտ , մասնաւոր թռիչքով

մը, որ անոր կը բերէին իր հին ողորումներու՝ ուրախ
թէ տիսուր, յաղթանակի թէ պարտութեան յիշատակնե-
րը, ամէն մարզերու մէջ յաւիտենական անխոցելին է
ան: Ան՝ իր յաջողութիւններովը՝ իրարու ևտեւէն, կը
իւլէ մասնաւոր եւ պատուաքեր նօթեր՝ հայ կամաւո-
րական դունդին եւ զայն կազմող հայ զաղութին համար
եւ չքանչաններ եւ մետայլներ իր կուրծքին համար:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ



Պայքանեան պատերազմին յաջորդած է արդէն հա-
մաշխարհայինը. անոր առաջին օրերն են:

Թուրքիայութիւնը կլանուած է հարցովը, թէ՝
Թուրքիա պատերազմի պիտի մտնէ՞ թէ ոչ: Զէ՞ որ
Հարցը՝ անոր համար լինելու չինելու նշանակութիւնն
ունի: Թուրքը վարանուամի մէջ է տակաւին, անոր ալ
ուշադրութիւնը կլանուած է հարցովը, թէ ի՞նչ պիտի
ըլլայ Հայերու զիրքը, երբ ինքը պատերազմի մտնելու
ըլլայ: Ան՝ ուշի ուշով կը հետեւի Դաշնակցութեան
քայլերուն, կուսակցութեանը, որ կովկասի մէջ ունե-
ցած զիրքին բերուամովը, զլիսաւոր զսպանակը կը հան-
դիսանար հայ քաղաքական կեանքին:

Այս գոխադարձ մտավախութեամբ տողորուն՝ Հա-
յը եւ Թուրքը, իրենց օրերը՝ զիրար լրտեսելով կ'անց-
նէին Վանի մէջ, ուր կը զտնուէր Դաշնակցութեան կա-
րեւորագոյն կեդրոնը:

Թուրքին վրայ լաւ տպաւրութիւն թողուցած էին
Դաշնակցութեան կրպումի համազումարին լուայեալ
մնալու որոշումը, ինչպէս նաեւ, կուսակցութեան Վա-
նի ներկայացուցիչներ, Արամի եւ Իշխանի առաջնոր-
դութեամբ՝ հայ զինուորցուներու՝ զուոնա նազարայի

Ընկերակցութեամբ, զօրանոցը դիմած ըլլալու իրողութիւնները: Բայց, վերջէն՝ Իթթիհատի Կովկասի մէջ ունեցած էմիսէրներէն՝ հասած տեղեկագրերը ըսած էին ուրիշ բաներ, որոնք այդ տպաւորութիւնը չքացուցած էին:

Այդ բաներէն մէկը, իրիկուն մը, Իթթիհատի հիմնագիրներէն կօմէր Նամի պէյը, որ այդ օրերուն Վանկը դառնուէր, իմ ականջին շնչաց:

Մենք՝ միասին քով քովի կը գտնուէինք, այդ իրիկուն, սեղանի մը շուրջը, որ Սէթ Գափամանեան տուածէր ի պատիւ կուսակալ Թահսին պէյի, անոր մեկնումին առիթովը: Նամի պէյը, որ անկեղծ յեղափոխական մըն էր, եւ այդ իրիկուն, զլուխը չափէն աւելի տաքցուցած՝ ինծի ուղղուեցաւ յանկարծ, երբ ես՝ Հայերուանձնուիրութեան հաւասարիքներով լեցուն բաժականառէ մը վերջ, տեղս կը նստէի:

— Դուք ինքզինքնիդ է որ կը խարէք — ըսաւ Նամի պէյը, իմ ականջին: Մենք անտեղեակ չենք Հայերու Կովկասի մէջ ունեցած գործունէութեանը: Հոն, Հայերը Անդրանիկի առաջնորդութեամբ՝ կամաւորական խումբեր կը կազմեն, մուսին հետ մէր դէմ դուրս դալու Համար:

Ու, երբ, ես իմ զարմանքը յայտնեցի թերահաւատառութեանս հետ, կօմէր Նամի պէյը՝ զրդուած՝ բայց միշտ մեկուսի:

— Մենք պատերազմին պիտի մասնակցինք Դաշնակիցներու դէմ. Եւ, եթէ Հայերը մուսիոյ կողմը բըռնեն, մենք զանոնք պիտի ջարդենք: Պիտի ջարդենք զանոնք անխնայօթէն, առանց նկատողութիւններու, առանց աջը ու ձախը նայելու, պիտի ջարդենք, նոյնիսկ, այս սեղանին տէրը, որուն շամբանեան կը խմենք այս բողէին:

Յաջորդ առաւտուը, իմ առաջին գործն եղաւ, իրենց բարեկամին այս տարօրինակ խօսքերը երթալ յայտնել Վուամեանին եւ Իշխանին, որոնք մեր փողոցին վրայ կ'ապրէին.

— Եենդ է ան եւ գինով մը — ըստ Վուամեան եւ ուսերը թօթուեց :

Էօմէր Նաճի պէյ կը խմէր, բայց, ո՛չ գինով մըն էր ոչ ալ մանաւանդ խենդ մը : Այսուհանդերձ, ես անոր յիշեցուցի դասական առածը . « Խօսքն առ գինովէն, խենդէն եւ տղայէն » :

Վուամեան՝ նորէն ուսերը թօթուեց : Իշխան լուս մնաց :

Վանի մէջ, այդ օրերուն, զոյութիւն ունէր միջկուսակցական ժողով մը, որուն՝ առանց կուսակցական ըլլալու, ես կը մասնակցէի, որպէս առեւտրական դասուն ներկայացուցիչ : Այդ ժողովին՝ նոյն շարթուան ընթացքին ունեցած մէկ նիստին մէջ, որուն կը մասնակցէր Արամ, ես հազորդեցի Նաճի պէյի լուրջ խօսքերուն հետ՝ Վուամեանի անլուրջ դատաստանը : Արամ՝ ինձմէ աւելի լուրջ դատեց Նաճի պէյի խօսքերը, աւելի անլուրջ Վուամեանի դատաստանը եւ սիրով ընդունեց ժողովին կողմէն՝ իրեն եղած առաջարկը, կամաւորական դունողի մը կաղմութեանը՝ թրքահայութեան վրայ ունենալիք անդրադարձումին ահաւորութիւնը, կուսակցութեան Արեւելեան Պիւրոյին բացատրելու մասին :

Արամ իր պարտականութիւնը կատարեց, միջկուսակցականը իրենը, միեւնոյն վտանգը մատնանշելով էջմիածնի Կաթողիկոսին : Բայց ո՛չ Արեւելեան Պիւրօն, ո՛չ ալ էջմիածնի Կաթողիկոսը, եթէ ուզէին ալ, պիտի կրնային այլեւս կասեցնել տարերային շարժումը, զոր ձարական Ռուսիան՝ չնորհիւ չէնց Կաթողիկոսին և Պիւրոյին, աւելի ճիշտը, Թիֆլիսի պուրժուազիին — ո-

բուն ձեռքին մէջ պարզ խամաճիկներ էին թէ՛ մէկը եւ թէ՛ միւսը — յառաջ բերած էր արդէն։ Խօսքը չենք ըներ Ազգային Պիւրօ կոչուած եւ թրքահայ դատին տէր կանգնելու պաշտօնով եւ թրքահայէ ի զատ ամէն աղջի տարրերէ կազմուած մարմնոյն, որ իր գոյութիւնը առած էր վերեւ մատնանշուած գործօններէն։ Նարեւումին մէջ, Գէորգ Կաթողիկոսը՝ իր անմահութիւնը կը փնտուէր, Դաշնակցութիւնը՝ իրենը. Թիֆլիսի Առաջնորդ Մեսրոպ Եղիսկոպոսը՝ իր կաթողիկոսութեան երազովը՝ առիթին վրայ խոյացած էր ինչպէս յովազ իր որսին. Ալեքսանդր Խատիսեան եւ Սամսոն Յարութիւնեան ըսես, արշաւի մտած ժօղէյներու պէս, ուրիշ բան չէին փնտուէր, եթէ ոչ այն, թէ իրենցմէ ո՞րն էր որ առաջ պիտի անցնէր։

Խորհուրդ եղաւ անդամ մըն ա՛լ, իր ոչպինով վեճակին մէջ զտնել էօմէր Նամի պէյը։ Խորհուրդը կուզար՝ ինքինքը խարելու առիթ մը որոնելու մտայնութենէն, որուն՝ ակամայօրէն զերի կը զառնան մեծ վրտանդի մը առջեւ գտնուողները։ Հարկաւոր էր, ուրեմն, ստեղծել առիթը եւ կահաւորել զայն։

Այս մտայնութեան ուրիշ մէկ երեւոյթն էր, նոյն քան խարուսիկ, խնջոյքներու եւ Հրաւէրներու միջոցաւ, մեղմացնել, մեր օրսատօրէ ծանրացող դրութիւնը։ Այս երեւոյթներուն երկուքը մէկ փորձի մէջ զրինք եւ Վարադի Հողարարձութեան կողմէ Հրաւէր մը սարքեցինք ի պատիւ կուսակալ Թահովն ոլոյի մեկնումին։ Ու, էօմէր Նամի պէյը՝ ոչպինով վիճակի մէջ զտնելու համար, առաւօտ մը, քովր զացի ևս ու, վանքին Հողարձութեան անունով պինք ցերեկոյթին Հրաւէրեցի։ Մարդը կը գտնուէր շատ հանդարտ վիճակի մը մէջ. եւ, հակառակ որ իրարու հետ շատ խօսքեր ունեցանք մինք, պատերազմական լուրերուն չուրջը, Գափամաճեանի ե-

բեկոյթին ըրած իր խօսքերը յիշեցնող ոչ մէկ բառ ելաւ
անոր բերնէն։ Բայց, նոյն իրիկուն իսկ, իր՝ Պարսկաս-
տան մէկնելու պատրաստուած ըլլալը յայտնելով, ան՝
շատ քաղաքավարութեամբ, մերժեց հրաւէրը։

Վռամեանի տեսակէտը սկսաւ քիչ մը բարձրանալ
պորսային մէջ, մանաւանդ յաւարտ ցերեկոյթին որ չա-
փազանց սիրալիր եղաւ։ Անոր կը մասնակցէին նախկին
եւ նոր (Ճէվաէթ պէյ) կուսակալները, զինուորական
հրամանատարը, ուրիշ կարևոր պաշտօնեաներ։ Աշնա-
նային զմայլելի օդով մը, անոնք վանքին ընկուզենինե-
րու շուքին ներքեւ, եպիկուրիան լաւատեսութեամբ մը,
կերան, խմեցին, խնդացին, եւ, երբ, ճաշէն վերջ, վան-
քին որբանոցին աշակերտները՝ իրենց Երկրագործական
զէնքերովը զինուած եւ, անոնց բերած հունձքերովը
բեռնաւորուած՝ տողանցք մը կատարեցին, անոնք՝
խիստ խանդավառօրէն ծափահարեցին եւ իրենց հիա-
ցումը յայտնեցին հողարարձութեան եւ ջերմ չնորհա-
ւորութիւններ՝ հաստատութեան տնօրէն Պ. Արտակ
Դարրինեանի։ Հրաւէրը՝ սկիզբէն մինչեւ վերջ, անցաւ
այնպէս, ինչպէս որ կը փափաքէինք մենք՝ որ ըլլապր
ան։ իր սիրազեղութեամբը՝ ան՝ Օսմ. Սահմանադրու-
թեան առաջին օրերը կը յիշեցնէր մեղի։ Այդ սիրազե-
ղութեան ջերմութեանը ներքեւ, կարծես հալեցաւ ամ-
բողջովին Նամի պէյի խօսքերուն թողուցած տպաւո-
րութիւնը։ տպաւորութիւն՝ զոր, մեզ հովանաւորող
ընկուզենին ոստերուն խնդադին ծափերը հետը տա-
նող հովը, առած տարած էր միասին։ Ան՝ այնքան տե-
ւած էր սակայն, որքան այդ օրուան արեւը։ Գիշերը՝
իր հետը բերաւ իր չափ սեւ լուր մը։ Թուրքիա պատե-
րազմի բած էր։

— 0 —

Նոյեմբերի կէսն անցած ենք :

Առաւօտ մը, տունէն դուրս ելայ, աւելի լուր մը փնտակելու, քան թէ՝ քաղաքը դործի երթալու համար : Առջի օրը, կրզրումէն ստացեր էի նամակ մը, որ մէկէ աւելի մտահոգիչ լուրեր բերած էր ինձի : Կ'երթայի եւ վնտոնելու բան մը, որ այդ լուրերուն տպաւորութիւնը ինձի մոռցնել տալու ծառայէր :

Նամակը՝ բարեկամէ մը Հասած՝ ինձի անզեկացնելով Փաստրմանեան Սեղրակ էֆէնտիի՝ իթթիհատական տէրրօրիսթներու ձեռամբ սպանութեան լուրը, ինձի կը յանձնարարէր զգուշութեան միջոցներ ձեռք առնել իմ անձին պահպանութեան մասին :

Սեղրակ էֆ. Փաստրմանեան՝ Օսմ. Պանքայի կը զրումի ճիւղին տնօրէնն է. անոր Հետ մենք բարեկամներ էինք եւ մեր բարեկամութիւնը մեզի կուգար մեր Հայրերէն, բայց, անոր մահուան ցաւը չէր զիս մասպաշարող պատճառներուն զիխաւորը, ո'չ ալ խորհրդատու բարեկամիո՝ իմ անձի մասին մատնանշած սպաննալիքը, այլ Սեղրակ էֆէնտիի վրայ կատարուած տէրրօրին զրդապատճորը : Այդ տէրրօրը — կը զրէր ինձի բարեկամս — կատարած է իթթիհատի կրզրումի մասնաճիւղը, Կովկասէն՝ կուսակցուական էմիսէրներու կողմէն Հասած այն լուրին վրայ, թէ Գարեդին Փաստրմանեան, Սեղրակ էֆէնտիի եղրայրը, անզամ Օսմ. բարլամէնթին, զաղանօրէն երեւան Հասած է Հայ կամաւրական խումբերու կազմութեան դործով :

Գիշերը, յորդ անձրեւ մը սրբած է վաղոցներու սովորական փոշին. իսկ Հիմայ, աշնանային տաք արեւի մը ճառագայթները, փողոցին ուսենիներուն եւ Հազնի-

ներուն տերեւաթափ ճիւղերուն ընդմէջէն՝ Համարձակ
թափերով, անյազօրէն ծծելու եկած են անձրեւին ցո-
ղերը։ Անձրեւէն ուռած հողը՝ Հիմայ, կ'արձակէ թե-
թեւ շողի մը, որ քեզի կը բերէ իր՝ հողին Հաճելի
հոտը։

Հողիս տիսուր, կոնակս արեւին տուած՝ կը քալէի
ևս՝ ծառերէն ինկած՝ անձրեւին ցողովը լուացուած եւ
արեւին ցոլքերովը շողուն ոսկի տերեւներուն վրայէն-
երը, Հեռուէն նշմարեցի յանկարծ Օննիկ էֆէնտին, որ
ֆէսը ծուռ, գէպի իմ կողմը կուպար։

Օննիկ էֆէնտին՝ Սարզպէյեան Օննիկն է, անդլիա-
կան հիւպատոսարանին թարզմանը։

Վանի մէջ Հետաքրքիր դէմք մըն է Օննիկ էֆէն-
տին, խսկական տիսլար մը։

— Օննիկ էֆէնտին, այս պահուս, այս վողոցին
մէջ, ինձ Համար է որ կը զանուի եւ ինձի կարեւոր
լուր մը տալու — ըսի ես ինքնիրենս։

Օննիկ էֆէնտին քանի մօնեցաւ, այնքան յայտնի
եղաւ, անոր երեսին վրայ, բնորոշ ժողով մը, որ չէր
ժխտեր իմ միտքով անցածը։

Օննիկ էֆէնտիի հետ՝ տարիներու մտերմութեան
կազով մը՝ կապուած Ենք մենք։

Ո՞վ ունեցեր է մտերմութիւնը, իր խսկական նշա-
նակութեամբը, մտերմութիւնը՝ իր անձնութրութեան
Հասնող զոհողութեան ոգիովը, ան միայն կրնայ դիու-
նալ, թէ ի՞նչ արեւ է մտերմութիւնը՝ տիսրութեան մու-
թին Համար։

Հասպա՛ եթէ մտերիմը՝ խանդավառ մէկն է, լուսա-
տես, անհոգ, ընկերական, այնքա՛ն որքան որ կ'ուղէք։

Հասպա՛ եթէ այս յատկութիւններուն վրայ աւել-
ցնէք նրբամտութիւն, պատրաստամտութիւն եւ Հառ-

ուաղէող զուարթամտութիւնը, զոր ունէր Օննիկ էֆէն-
տին:

Երջանիկ մարդ մըն էր Օննիկ էֆէնտին, ոչ անոնց-
մէ, որոնց երջանկութիւնը կախուած է կնոջ մը քմայ-
քէն, ոչ ալ անոնցմէ, որոնց երջանկութիւնը կը քալէ
բաղդին անիւին հետ այլ անոնցմէ, որոնց՝ Առառւած՝
մարմիններուն եւ հոգիններուն մէջ դրած է երջանկու-
թիւնը՝ զանոնք ստեղծած օրը:

Օննիկ էֆէնտին՝ այդ բոպէի երջանիկ ժողիտին առ-
ջեւէն իմ տիարութիւնը փախաւ, ինչպէս խաւարը ճրագի
մը առջեւէն:

Բայց գեռ շրջանակինք ոյս հազուաղէող գէմքը, ոռ-
րուն՝ տակաւին պիտի հանդիսպինք, մեր ոյս պատմու-
թեան ընթացքին:

Որպէս ասպարէզի մարդ, Օննիկ էֆէնտին՝ իր
պաշտօնակից Թառկուլեանի ճիշտ հակատիպն էր. դրա-
մի մասին, ան՝ կարծես թէ զաղափար ունեցած չըլ-
լար: Ան՝ ամսագլուխին միայն դրամի երեսը կը տես-
նար, վասնզի ամսականը առնելուն պէս, ան՝ բաժնելու
կը տանէր զայն պարտատէրերուն վրայ:

Անզամ մը դուրս՝ հօր տունէն, ուր կ'ապրէր ան,
Օննիկ էֆէնտին կամ սրճարանն է, կամ կառքին մէջ
եւ կամ խոզի ռեղանին շուրջը. անոր պահանջատէրերը՝
սրճարանատէրեր էին սովորաբար՝ ծխավաճառներ եւ
կամ կառապաններ: Այս վերջիններուն լաւագոյն յա-
ճախորդն էր ան, ու՝ եթէ պատահէր որ իջած կառ-
քին նուազ ծանօթ մէկ կառապանը՝ քրէտի ընել չուզէր
իրեն, ան սովոր էր ծանօթէն փոխ առնելու և անծա-
նօթին տալու:

Այս թերութիւններուն փոխարէն, սակայն, Օննիկ
էֆէնտի ունի առաւելութիւններ՝ որոնք անփոխարիննելի
դարձուցած էին զինք իր վարած պաշտօնին մէջ:

Օննիկ էֆ.՝ ուստող խմողի, խաղացողի համբաւին ներքեւ ոչ միայն կը ծածկէր իր պաշտօնին պահանջած յատկութիւնները, այլ նաև, ի հարկին, իր պաշտօնին ի սպաս կը զնէր այդ համբաւը։ Ան՝ անմիջապէս կը ճանչնար հանգիստած անձը եւ բոլէապէս կը նոյնանար անոր հետ։ Իր թարդմանի պաշտօնին բերումովը, ան՝ իր պաշտօնակիցներուն պէս, լուրի ետեւէն չէր պաշտօնակիցներուն հաճոյքը միասողներուն հետ, անոր ետեւէն կը պարտէին։

Վանի մէջ, ընկերակցութիւնը ամենէն աւելի փրնա տուուած անձն է Օննիկ էֆ., իր ճանչցած մարդկանց համար, որքան ալ թարմ եղած ըլլայ այդ ծանօթութիւնը, ան ճշմարիտ գօրէն մը կը զառնայ անմիջապէս։ Ու, Եթէ աւելցնենք նաև, որ այդ ծանօթներուն մէջ կը զանուէին Եւ վաճառականը, Եւ յեղափոխականը, Եւ պաշտօնեան, Եւ զինուորականը, առանց մոռնալու քիչ մըն ալ պըռող կիները, զիւրին կ'ըլլայ երեւակայել թէ ո՞ր աստիճան լայն էր անոր յարաբերութեան շըրջանակը։

Օննիկ էֆ. պարլիկ երիտասարդ մըն է, բարեկազմ Եւ համակրելի, ոչ այնքան վայելչապէմ։ Երկար եւ ծուռ քիթ մը, արագիլի կտուցի մը նմանող, կարծես երկուքի կը բաժնէր անոր ձուաձեւ պղտիկ դէմքը։ Բայց ժպիտ մը, ու ահա կարծես թէ կը զիմափոխուէր ան։ Ժպիտը՝ անոր պճըլուացող թուխ աչքերուն մէջ կը զնէր հոսանուած մը որ զիմացինը զինաթափ կ'ընէր։ Նկատողութիւն մը եղա՞ւ անոր եւ կամ յանդիմանութիւն մը, ան, որպէս պատասխան, իր անուշ ժպիտն ունէր։ Խոստովանութիւն է այդ ժպիտը, ներողութեան ինդրա՞նք թէ ոչ չքմեղանք. յայտնի չէ եւ այդ անյայտութեան մէջ, նկատողութիւն եղեր թէ յանդիմանութիւն կը հալին կ'երթան անմիջապէս։

Անդամ մը, ան հիւպատոսարանին տարեկան վարձ-
քը կը ստանայ հիւպատոսէն, բնակարանին տիրոջը տա-
լու համար. բայց, բնակարանին տէրը շտեռած՝ կը
հանդիպի խաղընկերի մը, անոր հետ խաղի կ'երթայ և
բովէրի սեղանին վրայ կը թողու հիւպատոսարանին
վարձքը:

Վարձքը կը մնայ անվճար, այնքան ատեն, մինչեւ
որ, օր մը, հիւպատոսը՝ տանուտէրէն՝ զայն պահան-
ջող նամակ մը կը ստանայ:

Հիւպատոսը կրակ կտրած՝ կը կանչէ Օննիկը:

— Վարձքը... :

Օննիկ կը ժպակի:

— Եթէ 48 ժամուայ ընթացքին ընկալագիրը չրե-
րէք... :

Թարգմանը նոր ժպիտ մը կ'ունենայ և ասդին ան-
դին կ'իյնայ:

Երբ, կարեւոր մասը ճարելով՝ մնացեալին համար
Օննիկ ինծի եկաւ, 48 ժամ անցած էր արդէն:

— Պէտք էր՝ պայմանաժամին լրանալէն առաջ ե-
կած ըլլայիք — կը դիտեմ ևս :

— Կարեւորութիւն չունի — պատասխանեց ան —
իր սովորական ժպիտովը, առաջին անգամ չէ որ մեր
ժիջեւ կը պատահին ասանկ բաներ :

Բայց, ժպիտէն առաջ թէ վերջ, Օննիկ էֆ.ին կար
անոր անփոխարինելիութիւնը չեւսող անոր էնֆորմա-
սիօնը: Եթէ, միւս թարգմաններուն բերած լուրերուն
կէսը՝ վերջէն հերքուելու համար էր որ կը հասնէին ի-
րենց հիւպատոսներուն, Օննիկ էֆէնտիկ բերածները՝
հազուագիտօրէն կարելի կ'ըլլար հերքել:

Իր հիւպատոսներուն գանդատներուն գլխաւորն
այն էր, թէ՝ պէտք ունեցած պահերուն, երբեմն, ան-
դտանելի կը գտուայ իրենց թարգմանը:

Անգամ մը, երբ այդ հիւպատուններէն մէկը, այս զանդատն ընկելով Փրանսական հիւպատոս Պ. Գալլիէ-րի՝ կը գովէ անոր թարգմանին, թառկուլեանի լրջութիւնը, հիւպատոսը կ'առաջարկէ փոխանակել իրենց թարգմանները, եւ, այնպիսի լրջութեամբ մը, որ անդ-լիմական հիւպատոսը կը փութայ թողուլ զանդատը եւ անցնիլ թարգմանին առաւելութիւններուն:

Իրեններուն համար ալ, կը պատահէր երբեմն, որ Օննիկ անդտանելի դառնար 2-3 օրով, որ առեն անոր վնատութիւն կ'ելնէին իր եղբայրները իր ծանօթներուն քով եւ, որպէս այդպիսիններէն մէկը, ինձի ալ Հարցնելու կուղային երբեմն:

Այդ Հարցումն ինծի ընկելու եկաւ օր մը, անոր եղբայրներէն մէկը. մեծ զաղթէն վերջ, երբ անոնք ալ, մենք ալ Երեւան կը դանուէինք:

— Երկու օր է որ չերեւնար Օննիկ — ըստ ան:

Անոր հետ միասին ոստիկանատուն զացինք լուր տալու եւ վնատութիւնը ընել տալու համար:

Ոստիկանապետը խոստացաւ, բայց բան մըն ալ չը-րաւ: Այդ օրերուն, Երեւանի մէջ օրը յիսուն թրքահայ կը մեռնէր: Ոստիկանապետին հո՞գն էր մէկը:

Յաջորդ օրը, Երեւանցի ծանօթ անձնաւորութեան մը, Արտօչ աղայի հետ նորէն ոստիկանատունը զացինք, անհետացողին հանդամանքը պարզեցինք եւ ինդրանքը կրկնեցինք: Ոստիկանապետը՝ այս անգամ, ոստիկաններ եւ ոստիկան շուներ հանեց, եւ, քաղաքին չրջապառն ոտիկնութիւնը ընել տեսաւ:

Միւս առաւօտը, զանուած էր Օննիկ, անոր զիակը, Նորքի ճորերուն մէջ, զնդակ մը՝ գլխուն, դաշոյնի Հարուածներ՝ սիրաբն մէջ:

Երեւանի շարտարձները լսած էին թէ պէտէնցնե-

բու (զաղթական) մէջ, մէջքերնուն վրայ ֆէմէր, եւ, ֆէմէրներուն մէջ ոսկի ունեցողներ շատ կան:

Գիտնալ հարկաւոր էր, սակայն, թէ ո՞րն է այդ-պիսին:

Ան՝ անշուշտ, որ շռայլօրէն կը ծախսէ:

Այսպէս խորհած էին չարազործները:

Օննիկ էֆ. շատ կը ծախսէր. ամէն օր կառք կը նստէր ան:

Երկու կառապաններ, մէկը թուրք, միւսը Հայ, գիշեր մը, երբ զաղթական հարուստը... անոնց կառքը կը նստի, փոխանակ անոր՝ իրենց ուզած տեղը կը տանին զայն, նորքի ձորերը, եւ հոն կը սպաննեն:

Խեղճ Օննիկ...

Ան՝ դրամը բնաւ չսիրեց, զայն պահել երբեք չղիտցաւ, եւ, սակայն, դրամատէրի մը պէս, դրամատէրի մը փոխարէն մեռաւ:

Ոճրազործները, ֆէմէրի փոխարէն՝ դրապան մը կը դանան Օննիկի մէջքին վրայ, դեղին ոսկիներուն փոխարէն ալ, ճերմակ ապասի մը միայն, քսան կոպէկ, ճիշտ կառքին վարձքը:

Թողունք սակայն ցաւալի վախճանը այս հետաքրքրական տիտարին եւ դառնանք անոր յատկութիւններուն:

Եթէ ըսեմ թէ՝ Օննիկի այդ յատկութիւնները այդ առաւօտեան իմ հողեկան վիճակին համար, բան մը չէին, իր՝ ինձի բերելու եկած լուրին քով, կրնա՞ք երեւակայել լուրը:

Չէք կրնար:

Չէի կրնար Ես ալ:

Ան՝ ինձի մօտեցաւ թէ ոչ.

— Գիտէ՞ք ինչ կայ:

— Ի՞նչ կայ:

— Անդրանիկ՝ իր խումբովը, Մալլա Հասան հառսեր է արգէն:

Մալլա Հասան՝ Վանի արեւելեան կողմը, Պարսկաստանի ճամբառն զբայ, դիւդ մըն է:

Լուրը այն աստիճան բաղդաւոր էր, որ անկարելի էր, որ ան ետեւէն չընրէր հակազդեցութիւն մը, թերահաւատութեան զգացում մը:

Զերցի չարտայայտել նման զգացում մը: Այդ արտայայտութեան վրայ Օննիկ էֆէնտիի աչքերը պճըլուաց:

— Լուրը դիտէ՞ք թէ որ տեղէն է, որ կը բերեմ:

— Ո՞քանդէն:

— Հիւսէյին պէյէն:

Հիւսէյին պէյէի անունը այն եղաւ իմ ականջին համար, ինչ որ Քրիստոսի կողքին վէրքին խորը չէր եղած թուվմաս առաքեալին ձեռքերուն համար:

Գնդապետ Հիւսէյին պէյը՝ Վանի զօրաբաժնի հրամանատարն էր, Հայերու թաղը բնակող եւ անոնց շատ մօտիկ Ալպանացի մը, իսկ Օննիկ էֆէնտիի համար իսկական գորէն մը:

Անկարելի էր չհաւատալ:

Օննիկ էֆէնտին չէր զիտեր, բայց, ես զիտէի եւ փութացի անոր ըսել, որ Մալլա Հասան եօթը ժամով միայն հեռու է Վանէն:

Օննիկ էֆէնտիի ուրախութեան մէկը երկուք եղաւ:

— Սո՛, վաղը, ան՝ Հոս կ'ըլլայ ուրեմն — ըստ ան, ձեռքերը շփելով:

Մենք՝ միասին, մեր ճամբան շարունակեցինք դէպի եաչ Փողոցը, իրարու խոստանալով բան մը չըսել ոչ ոքի: Անդրանիկ ճամբան էր զեռ, ան շատ աւելի հեռու էր Վանէն, քան զաւաթը չըթունքն: Իրարու չափ գիտէինք թէ թուրքիոյ մէջ կ'աղքէինք մենք:

Աաչ Փողոցը հայ եւ թուրք թաղամասերու սահ-
ժանաղլուխն է . ան՝ քաղաքին կառամն է , իսկ անոր
սրճարանները եւ կից ծառազարդ դարաստանները՝ մէկ
մէկ սպասման վայրեր , կառք սպասողներուն համար :
Այդեստանցին այնտեղէն է որ կառք կ'առնէ քաղաքը
Երթալու համար :

Երբ , հայեւթուրք յարաբերութիւնները ձգտած
են , Աաչ Փողոցը՝ ուրկէ անցնիլ սպարտաւոր է շուկան
դացողը , կը դառնայ տեսակ մը թումբ , որ՝ իր կար-
գին կը դառնայ նոր Ռիւզիքօն մը՝ որուն առջև կանդ
կ'առնէ Այդեստանցին եւ , ինքն իրեն հարց կուտայ կե-
սարի պէս .

— Անցնի՞ւ :

Մէկը կ'անցնի , ուրիշ մը կը տատանի եւ կը մնայ :
Մնացողները մէկ մէկ պղիւ կը դառնան թումբին հա-
մար , որ՝ երթալով կը լայնայ :

Իր այս հանդամանքին բերումովը , ուրեմն , Աաչ
Փողոցը՝ հայեւթուրք յարաբերութեան բազկերակն է ,
օրուան քաղաքականութեան տեսակ մը ջերմաչափ ,
զոր՝ քաղաք չի ծնողներն ա'լ , երբեմն , աչքէ անցնելու
կուգան եւ նոր խաւ մը կ'ըլլան թումբին համար , որ՝
այսպէս , հետզհետէ անանցանելի կը դառնայ :

Աաչ Փողոցը փոքրիկ շուկայ մըն է նաեւ : Նման օ-
քերը , ան կը դառնայ այդ հրապարակի խանութպան-
ներուն համար , տօնի օր , շուկան ալ տեսակ մը տօնա-
վաճառ : Այս հանդամանքին համար է , որ քիչ մը չա-
րամիտներ , երբ շշուկ մը կը լսն , սովոր են հարցնե-
լու .

— Աաչ Փողանցիներու ստեղծածը չըլլա՞յ :

Երբ մենք հասանք Աաչ Փողոցը , թումբը կադմուած
էր արդէն եւ անանցանելի դարձած :

Կը սկսինք ընել սովորական հարցումները .

— Խ՞նչ կայ, ի՞նչ է եղածը :

Այս հարցումները կ'ընէինք, որքան դիտցածնիւ ծածկելու, նոյնքան և առաւելապէս զայն հաստատուած տեսնելու ժաքովք :

Ամէն տեսակի լուրեր, որոնց եւ ոչ մէկը, սակայն, շնորուէն թէ մօտէն, կը շօշափէր Անդրանիկի անունը և կամ ուստական բանակին արշաւանքը :

ՄԵզ համար պարզ եղաւ այլեւս, որ լուրը չէր որ չինած էր թումբը, այլ նաև Փողոցի պահականոցին մէջ տիրող եւ, առհասարակ, թուրքերու դէմքերուն վրայ նշանարուող խուճապը :

Օննիկի հետ զացինք նստելու վուլունիկեանի դեղարանը, որուն բարձրագիր ընդունարանը՝ նման օրերան, տեսակ մը ժամագրավայր կը դառնար նաև Փողոց խոնսուող բազմութեան ընտրանիին համար իսկ ընդունարանին դուրս ցցուած պատշտամը՝ իր երեք կողմի պատուհաններովը՝ տեսակ մը դիտարան։ Դեղարանին տէրը, վուլունիկեան՝ ըսես, քիչ մը յեղափոխականներուն մօտ՝ քիչ մըն ար թժիշկներուն, ինք զինքը կը համարէր քաղաքին ամենէն տեղեակ անձը, եւ, դեղերուն չափ, եթէ ոչ աւելի, կը սիրէր ծախսէ լուրեր, որոնց ան սովոր էր հաղցնելու, առհասարակ, խորհրդաւոր քող մը։ Ան սակայն, նրբ քովը ելանք, մեզի չերցաւ տալ լուր մը, եւ, բաւականացաւ ընելով պատկերացում մը, որ քիչ մը կը նմանէր Տօքթ. Բէֆիդ պէյի՛ Բաղրեւանդեան Սրբազանի մասին ունեցած ախանձանաշութեանը :

— Բան մը կայ — ըստ ան՝ դէմքին վրայ բերելով խորհրդաւորութիւն մը, զոր չէր կրցած լուրին վրայ զնել :

Քիչ վերջ, սակայն, աճապարանօք վեր ելաւ Օննիկի պաշտօնակից Թառկուլեան էֆէնտին, նոյնքան ա-

ճապարանօք բարեւեց ներկաները, չմոռնալով անոնց քով փնտռել իր զիտցած լուրին հաստատութիւնը, յետոյ գնաց Վուլունիկեանի ականջին բաներ մը փսփսաց եւ մեկնեցաւ փութով:

Աորհրդաւորութիւն մը, այս անդամ ծանր տեսակէն, եկաւ անմիջապէս սաւառնելու Վուլունիկեանի դէմքին վրայ, ինչ որ չուշացաւ, միաժամանակ՝ ծաղկեցնելու, Օննիկի դէմքին վրայ, մոռցուած ժպիտ մը:

Մեղի անծանօթ չէր, ո'չ Օննիկին, ո'չ ալ ինձի, որ Թառկուլեան, տոկոսի դրած մաս մը դրամ կ'ունենար Վուլունիկեանի քով: Օննիկի ժպիտին իմաստն այն էր թէ՝ վաշխառու թարդմանը իմացած էր լուրը եւ զայն ծախելու եկած էր իր պարտապանին:

Ի՞նչ պիտի ըլլար լուրին գինը:

Օ՛, չէ՞ որ առնելիքները, նման օրերուն, քիչ մը կը սկսին երերալ: Իր հաճոյակատարութեամբը, Թառկուլեան, առաջնորդուած իր հոգերանութենէն, եկած էր փոքրիկ յենարան մը դնելու, ի սպաս երերալու սպառնալիքին ներքեւ դանուող իր առնելիքին: Անոր աճապարանօք մեկնումն եւս ուրիշ իմաստ չունէր իթէ ոչ, նոյն մտահոգութեամբ՝ վազել զանել իր միւս պարտապանները:

Լուրի մասին, Վուլունիկեան իսկական հակատիպարն է Թառկուլեանի, չուայլ մըն է ան, եթէ ոչ մսիող մը: Դեղարանին մէջ, այդ բոպէին, կասկածելի անձնաւորութեան մը ներկայութիւնն էր որ զայն արգիլեց լուրը անմիջապէս պայթեցնելէ:

Վուլունիկեանն ալ, Օննիկի հետ հաւասարապէս կը ճանչնայինք. զայն լաւ ճանչնալուս համար, մեղի դժուար չէր անոր դէմքին վրայ կարդալ այդ արգելքն անոր եկած դժգոհութիւնը: Կասկածելի անձին մեկնումին սպասելով՝ զեղազործը՝ անհամբերութենէն, նը-

ման պղտքերքի ցուերուն ժառնուած կիներուն, երբեմն ոսքի կ'ելնէր եւ անոնց տանջանքին արտայայտութիւնը դէմքին, սենեակին շրջանն կ'ընէր, չմոռնալով պատշգամի արեւելքան պատուհանէն՝ դուրսը ակնարկ մը ձգելու, ակնարկ՝ որուն վրայ Օննիկ հաղիւ կը զսպէր ժպիտ մը, որ իր զսպուած վիճակին մէջ իսկ խօսուն՝ կ'ըսէր.

— Անդրանիկի ճամբան է որ կը լրտեսէ:

Տեսնելով որ կասկածելի անձը մեկնելիք չունի, Վուվունիկեան՝ անհամբերութիւնէն, լուրի ետեւէն զըբկեց ծառան՝ որուն ուշանալը՝ դժբաղդաբար, նոր անհամբերութիւն մը բերաւ անոր եւ պատճառ եղաւ որպէսզի ան, այս անգամ, տղային յանձնէ նոյն պաշտօնը: Տղան ալ ուշացաւ, բայց, վերադարձին, ան՝ բերնին ունէր լուրի կանանչ ոստ մը: Ան՝ առած լուրը՝ առանց հօրը խողովակէն անցնելու, սանդուխին զլուխէն պոռաց՝

— Կ'ըսեն թէ՝ Անդրանիկ՝ կամաւորական խումբովը, ուսւ բանակին հետ Արճակ հասեր է:

Արճակ՝ Մալլա Հասանէն երեք ժամ դէպի վան կը դտնուի: Տարբերութիւնը այնքան ալ շատ չէր « կ'ըս ուն ցով ընդհանրացած լուրի մը համար:

Ընդունարանին հիւրերը՝ զսպանակէ մը լարուածի պէս ոտքի ելան: Ամենէն հանդարտները մենք եղանք անոնց մէջ, Օննիկ էֆէնտին եւ ես: Ներկաներէն որը շամբանեա հարցուց դեղավաճառին, որը պօրտօ: Դեղադործը, ոչ մէկն ունէր ոչ միւս: Ան ըսաւ թէ՝ ինքօս ունէր միայն, զոր, սակայն, այն ատեն միայն պիտի կրնար բանալ, երբ լուրը ունենար իր ստուգումը:

Լիքէօփին հոտը՝ Օննիկին մոռցնել տուաւ իր խոստումը: Ան ըսաւ թէ ինքն ալ լսած էր լուրը ու անոր՝

լուրին տուած հաստատումին վրայ, լիքէօռին գաւաթ-ները սկսան շրջան ընել ընդունաբանին մէջ: Իսկ երբ, քաղաքամէջէն վերադարձող երկու կիներ, որոնք առ-տուն կանուխ Սուրբ Նշան եկեղեցին ուխտի դացեր էին, լուր բերին թէ՝ ճամբուն վրայ հանդիպեր էին զէպէ Աւանուց նաւահանդիստը մեկնող բազմաթիւ թուրք ընասնիքներու, գաւաթիները սկսան պար բռնել:

Յաջորդ օրը, ահաւոր համեմատութիւններու հա-սաւ Աւանուց նաւահանդիստէն Պիթլիզ մեկնող թուրք կիներու, երեխաններու եւ ծերերու թիւը: Հայ նաւա-վարները՝ կեանքերնուն մէջ, առաջին անդամն էր որ այդքան շահաւոր, մանաւանդ հաճնլի՛ գործ մը կ'ը-նէին: Անոնք այն աստիճան զիւրութիւն եւ հաճոյակա-տարութիւն դրած էին իրենց վիճակած դերին մէջ, որ կուսակալ ձէվտէթ պէյը զգածուած՝ քովը կանչած էր նաւահանդիստին պետք, անոր շնորհակալութիւն յայտ-նած էր եւ քսան ոսկի յանձնած՝ նաւազարներուն բաշ-խուելու համար:

Կիներնին եւ երեխաններնին Պիթլիս զրկելով շրա-ւականացան թուրքերը, անոնցմէ շատերը սկսան իրենց համար տեղեր ապահովել իրենց հայ դրացիններուն եւ կամ բարեկամներու տուններուն մէջ, այնպէս, ինչպէս կ'ընէին Հայերը, իրենց գէչ օրերուն, հիւապատոսական եւ կամ միսիօնարական շրջանակներուն մէջ: Գանուե-ցան ոմանք ալ, որոնք իրենց կարեւոր իրեղէնները հայ բարեկամներու տունները փոխադրեցին:

Թուրքը՝ ո՛չ զինուորական ոյժ ունէր Վանի շրջա-նին մէջ, ո՛չ ալ դիմադրութեան ո եւ է տրամադրու-թիւն: Ծնդհակառակն՝ ան՝ զինուորական պահեստները Աւանուց նաւահանդիստը փոխադրեց եւ պաշտօնատու-ներու թղթածրաբները կապել տալով, նահանջելու պատրաստ լինակ մը տառ:

Հայերու համար երազ մըն էր որ տեղի կ'ունենար,
Երազ մը, զոր՝ ցորենին եւ զինիին առատութեան ոչ
մէկ տարին բերած ունէր Վանեցի Հայուն համար։ Իսկ,
Հայ զինուորցուներուն ու անոնց ընտանիքներուն հա-
մար, որպէս լրումն ցորենոյ, պատղոյ, զինւոյ և ձիթոյ
առատութեան, երազներուն երազն էր որ կը պատա-
հէր։

Ցաջորդ օրը լուր ելաւ թէ՝ Անդրանիկ՝ կէսօրին,
իր մուտքը պիտի զործէր Վան։ Տիուր օդ մը կ'ընէր
այդ օրը. Երկինքի բոլոր ամպերը՝ կարծես Այգեստա-
նի վրայ հաւաքուած ըլլային. բայց, հակառակ օդին,
Հայերը՝ մանաւանդ զինուորցուները տօնական զգեստ-
ներու մէջ, զլիսաւոր հրապարակը կը չափէին, տեսնե-
լու համար այդ մուտքը։ Զինուորցուներէն շատերը կը
կրէին նոր կտրուած հազուստներ՝ որոնք՝ աւելի հա-
մազդեստի կը նմանէին քան թէ պարզ զգեստի։ Այդ-
պիսիներէն կազմուած խումբի մը հանդիպեցանք քանի
մը բարեկամներու հետ, որոնց մէջ կը դտնուէր Օննիկ։
Խումբին մէջէն մէկը՝ հեղնելու ելաւ ոմանց կողմէն
զինուորցուներուն տրուած յանձնուելու խորհուրդը։
Այդ « ոմանց » մէջ կը գտնուէինք ե՛ւ ես, ե՛ւ Օննիկ
էֆէնտին։ Զինուորցուն՝ հեղնանքով չրաւականացաւ,
ան՝ յարձակողական զիրք մը առաւ եւ զործածեց բառ
մը որ բառարաններու մէջ չի գտնուիր առհասարակ։
Օննիկ էֆէնտին չժպտեցաւ։ Իրիկուան կողմ՝ երբ Անդ-
րանիկը սպասելէ յուսահատ տուներնիս կը վերադառ-
նայինք, Օննիկ ինծի դարձաւ եւ ըսաւ խօսք մը, որ
ամբողջ դիշերը ինծի մտածել տուաւ։

— Ես չատ կը վախնամ — ըսաւ ան — որ Վօրօն-
ցով Տաշքով՝ Անդրանիկ զբկած է մինչեւ Վանի դրւո-
ները, որպէսզի այսպէս զատել տայ Հայ զինուորցուին։
Առուն, պատրուակ մը ստեղծեցի եւ կուսակալին

դացի, Օննիկի ներշնչած այս չար կասկածը վանելու միտքովը՝ անոր դէմքէն կամ խօսքէն փաստ մը մուրալու համար: Ճիշտ հակառակն էր որ դառայ: Ճէվտէթ պէյ չափաղանց հանդարտ էր այդ օրը, նաեւ չափաղանց սիրալիր: Ան կ'արձակէր հրամաններ, որոնք շատ հեռու էին նահանջ կամ խուճապ բնորոշելէ: Կասկածը՝ օձի նման սիրտս մտաւ: Ես դացի գտնելու Օննիկ էֆէնտին եւ անկէ խնդրելու, որպէսզի այդ իրիկուն զինուորական հրամանատար Հիւսէյին պէյի քով օզի խմելու երթայ, յետոյ իմ քովս զայ ընթրելու:

Իրիկուն, երկար ատեն, ևս սպասեցի Օննիկ էֆէնտին. անհամբերութենէս՝ քսան անդամ փողոցը ելայ ես, անոր ոտնաձայնը լրտեսելու համար: Գիշերը՝ իմ մտածումներուն չափ մութ՝ այն տպաւորութիւնը կը թողուր թէ՝ լուսնալիք չունի այլեւս: Կէս գիշերին մօտ՝ վերջապէս, իմ ականջին հասաւ ոտնաձայն մը, որ այս անդամ չխարեց զիս. ոտնաձայնէն յայտնի կ'ընէր որ հաստատուն քայլերէ չէր որ ան ինծի կուզար. զինով՝ Օննիկ էֆէնտին կ'երերար: Ան հազիւ կը քառ լիր, նաեւ հազիւ կը խօսէր: Ան հազիւ կը յայտնել զօրաբաժնի հրամանատարին տեղեկութիւնները թէ Անդրանիկ՝ ոռւսական բանակին հետ նահանջէր է եւ վերադարձէր Խոյ:

ԱՆԴՐԱՆԻԿԻ ՆԱՀԱՆՋԻՆ ՎԵՐԶ

Անդրանիկի նահանջին վրայ, կուսակալ ճէվտէթ պէյը պարսկական սահմանագլուխը զնաց, իրեն փոխանորդ ձգելով Պաշ-Գալէի կառավարիչ Շիւքը պէյը: Այս պաշտօննեան, որուն դլխաւոր արժանիքը՝ իր իթթիհատական եղած ըլլան էր, իր ապուշութիւններու

վը՝ քիչ ծառայութիւն չմատոյց վերահաս վատանդին դէմ աչքերնին զոցել ուղող Հայերուն։ Ճէվտէթ պէյը՝ իր հաղմակ մեկնումին պատճառաւ, հաղիւ քանի մը ժամ կրցած էր տալ իրերը և անձերը, Պաշ-Գալէէն նոր Հասնող իր փոխանորդին ծանօթացնելու գործին. ծանօթութիւններ, որոնց մէկ մասը մոռացութեան տուած էր յարդելի փոխանորդը, ուրիշ մաս մըն ալ չփոթութեան մտանած։ Ան չէր քաշուեր՝ իր այս մոռացումները և չփոթութիւնները վերադրելու իր յիշողութեան պակասին, (յիշողութեան պակասը կը խոստովանին առհասարակ, բայց բնա՛ւ խելքինը)։ Ան՝ օրինակի համար, Ճէվտէթ պէյէն լսած էր թէ՝ Խոարէյի ժողովի անդամներուն մէկը թունդ դաշնակցական մըն է, միւսը Հակաղաշնակցական։ Ան՝ բաւական ատեն, որպէս թունդ դաշնակցականի, ինծի՝ Վուամեանի Հայրենասիրութեանը, Արամին ալ թաքթին գովեստը կ'ընէր, դաշնակցական Ճիտէչեանին՝ (միւս անդամը) Հակառակն ըսելու համար։

Ճիւքրի պէյի փոխանորդութեան շրջանին, որ երեք ամիս տևեց, Հայը թէ Թուրքը՝ սպասողական դիրքի մը մէջ, կը հետապնդէին՝ երեւոյթներ փրկելու և որ շահելու քաղաքականութիւն մը։ Թուրքին թողլով իր ժտածումը, Հայերունն այն էր թէ՝ օրերը իրենց համար էր որ կ'աշխատէին։ Կը հաշուէինք թէ՝ անցնող օրերու իւրաքանչիւրը մեզ կը մօտեցնէր դարնան, որ՝ բանալով օղնութեան ճամբանները, պիտի բանար, միաժամանակ, մեր յուսոյ դուռները։

Զինուորցուներու Հարցին խօսքը չկար այլեւս, այդ, ինչպէս նաեւ առընչակից ամէն ինչ յետածդուած էր Ճէվտէթ պէյի վերադարձին։

Ինչե՛ր կային այդ « ամէն ինչ յին մէջը :

Մարտի առաջին շաբթուն վան վերադարձաւ վեր-

ջապէս ձէվտէթ պէյը : Դրութիւնը կը պարտադրէք
մասնաւորութիւն մը դնել մեր դիմաւորութեանը մէջ-
Առաջնորդով եւ յեղափոխական չէֆերով զարդարուն
խուռն բազմութեամբ մը, մինչեւ կուռուպաշ գիւղը գի-
մաւորութեան գացինք անոր : Տիսուր եւ լալկան օդ մը
կ'ընէր, ինչ որ, սակայն արգելք չեղաւ որ ձէվտէթ պէյ
եւ Վռամեան աղէկ մը ժպտէին իրարու երեսին :
Անուշ բառ չմնաց որ անոնք չգործածէին իրարու հաւ-
ցէին . եւ, եթէ ձէվտէթ պէյը հետը չունենար մինչեւ
ակռանին զինուած չէրքէզ կամաւորներու ստուար
խումբ մը, մեր առաջին տպաւորութիւնը այնքան ուլ
գէշ չպիտի ըլլար :

Տպաւորութեան երկրորդը աւելի աղէկ էր՝

— Կիրակի ձեղի կուգանք, կը խօսինք եւ վերջ մը
կուտանք այդ պէլալը (փորձանաւոր) խնդրոյն — ըսած
էր ձէվտէթ պէյը՝ Վռամեանին, երբ այս վերջինը,
խնդրոյն համար լուծում մը որոնելու նպատակաւ, քո-
վր գացեր էր :

Բայց, կիրակին չեկած՝ գէշ լուր մը եկած էր : Էն-
վէր փաշայէն եկած էր հեռազիր մը, որուն համաձայն
բոլոր հայ զինուորացուները, օրէնքի սահմանին մէջ եւ
առանց բացառութեան, ճակատը պէտք էր որ զբկուէին :

Գալիք կիրակին Զատիկի կիրակին էր : Բայց, ո՞վ
դիտցաւ թէ Զատիկ էր այդ օրը : Ո՞ւր տօնը, ո՞ւր տօ-
նական զգեստը, ո՞ւր ժամ-պատարագը, ո՞ւր կարմիր
հաւկիթը, ո՞ւր քազա ձուկը : Ժողովուրդը՝ ջղային
անհամբերութեամբ մը, փողոցներու մէկ ծայրէն միւ-
սը երթեւեկներով, Վռամեանի տանը մէջ տեղի ունե-
ցող բանակցութեանց արդիւնքին կը սպառէր :

Իրիկուան կողմը, ձէվտէթ պէյի հետ՝ Վռամեանի
տունէն մեկնած էր բանակցութեանց յաջող ելքին լու-
րը : Լուրը՝ փողոցը խուժած բազմութեան ուիքներու

վրայով՝ ամբողջ քաղաքին շրջանն ըրած էր բոպէի մը
մէջ։ Պահ մը կարծեցինք թէ Զատիկն էր արդէն որ կը
վերադառնար։ Շատերը դացին, այսպէս թէ այնպէս,
յիշելու տօնը եւ անոր կատարումը։ Լուրին արձագանք
ոք հնչեց նաև եկեղեցիներու կոչնակներուն վրայ եւ
հայրերէն ու մայրերէն շատերը՝ եկեղեցիները վաղեցին
շնորհակալ ըլլալու համար Աստուծոյ, որ ինայած
էր այսպէս իրենց զաւակներու կեանքին։

Պաշտօնականէն վերջ, Հերթը եկաւ լուրին մասնաւորին, որոշ շրջանակներու համար։ Մասնաւոր լուրը՝
ոչինչ ունէր իր մէջը մասնաւոր։ Տեղի ունեցեր էին
խօսակցութիւններ, հաճելի եւ սիրալիր, զորս, սա-
կայն, յանկարծ ընդմիջած էր Ճէվտէթ պէյ, եւ « Խի-
թեր ունիմ ց ըսելով, անակնկալորէն՝ մեկնած էր։

Յաջորդ չորեքշաբթի օրը, տեղի պիտի ունենար
Ճէվտէթ պէյի կուսակալութեան պաշտօնին Փէրմանին
ընթերցումը, որ՝ գաւառներու մէջ կը կատարուի կա-
րելի բոլոր հանդիսութիւններով։ զինուորական նուագ,
աղօթք, ճառ, ընդունելութիւն։ Այդ հանդիսութեան կը
մասնակցին, պաշտօնեաններէն ի զատ, քաղաքին տեղա-
ցի երեւելիները։

Երբ ես պալատը հասայ, առանց զարմանքի չէր,
որ նկատեցի թէ հանդէսին մասնակցութեան հրաւիր-
ուած էին կարդ մը Հայեր, որոնք, առհասարակ, հրա-
ւէր չէին ստանար նման հանդէսներու առիթով։ Յե-
տոյ, ինծի քիչ մը անօրինակ թուեցաւ ստիկաններու
եւ կարդ մը պաշտօնեաններու արագ երթեւեկներ եւ յա-
ճախակի ելեւմուտքերը, որոնք կը շեշտուէին այն տա-
փով որ չափով կ'ուշանար հանդէսը, որ ժամ 4ի համար
նշանակուած էր եւ, սակայն, ժամը 5 կուպար ու ան՝
տակաւին չէր սկսեր։ Հրաւէր ստացող Հայերէն շատե-
րը, անոնք, առհասարակ, որոնք սովորական հրաւիր-

Նալներ չէին, իրարու օրինակին հետեւելով՝ հետզհետէ մեկնեցան։ Մնացեր էինք, Առաջնորդը, Վռամեան, Արամ և աւելի կամ պակաս պաշտօնական հանդասմանք ունեցողները, ոչ աւելի քան 5-6 հոգի, երբ, վերջապէս, փողը հնչեց։ Հանդէսին սկսելուն նշանն էր որ կուղար։ Կույսակալը՝ ընկերակցութեամբ գլխաւոր պաշտօնեաներու, արագ քայլերով Պալատին դրան առջեւ իջաւ, անոր շուրջը կազմուած շրջանակին մէջ առուած անցաւ մէքթուալճին, հազճեպ ընթերցումով մը կարգաց Սուլթանին Փէրմանը, զինուորական նուազախումբը նուազեց Թէշատիէ մարշը, միւֆթին աղօթք մը լորձեց ևւ, ահա վերջացաւ հանդէսը, որ, եթէ կաթկթող անձրեւին պատրաւակը չըլլար, իր հազճեպովը՝ աւելի մաքսէն ապրանք մը փախցնելու դործողութեան կը նմանէր քան թէ Փէրմանի ընթերցումի։

Երբ հանդէսը վերջացաւ, հայ կառապան մը ինծի ժուեցաւ ևւ ձեռքս սահեցնելով փոքրիկ տոմս մը, ականջիս շշնչաց։

— Օննիկ էֆէնտին տուաւ։

Տոմսը՝ առանց ստորագրութեան, կը պարունակէր երկու տող՝

« Այս տոմսը ստանալուք, առանց վայրկեան մը սպասելու, տունը վերադարձիր »։

Մթնոլորտին խորհրդաւորութենէն վերջ այս տոմսը։ Սարսուու մը պատեց զիս։

Բայց ևս, իտարէի ժողովոյ պաշտօնակից թուրք անդամներու հետն էի այդ բոպէին ևս անոնց հետ կուսակալին չնորհաւորութեան երթալու վրայ։ Զէի կըրնար ևտ դառնալ այլիւս։

— Գիտէ՞ք թէ ինչո՞ւ ձեր Զատիկը չնորհաւորելու չեկայ — ըստ ինծի կուսակալը, երբ քովը մտանք, ևւ

իմ « ինչու » ին վրայ, ան ըրաւ տարօրինակ եւ անակընկալ յայտնութիւն մը.

— Այդ օրը — ըստ ան, Վռամեան էֆէնտիի տուն խմածս քօնեաքին վրայ, յանկարծակի խիթեր ունեցայ, փութացի տունը վերադառնալ եւ բժիշկ կանչել: Բժիշկը ստամոքսս լուաց եւ, անոր պարունակութիւնը քննելով՝ ինձի յայտնեց թէ թունաւորուած էի ես:

Բողէապէս յիշեցի որ, պատմական տեսակցութեան յաջորդ օրը, շրջան ըրած էր նման տարածայնութիւն մը, որուն լրջութեան, սակայն, ոչ ոք ուղած էր հաւատ ընծայել:

Օննիկի տոմսէն վերջ այս տարօրինակ եւ տեսակ մը սպառնալիքով յղի յայտնութիւնը: Սարսուռ մը նոր եւ աւելի նոր՝ ամրողջ ջիզերուս շրջանն ըրաւ: Բարերազդարար, ձէվաէթ պէյը, ժպիտ մը կցեց վերջին խօսքին, որմէ վերջ ան սկսաւ հեղնել ստամոքսը լուացող բժիշկին, Տօքթ. Բէֆիդ պէյի (Բաղրեւանդեան Սբրազանի ոսկի հորթը) տղիտութիւնը:

Տօքթ. Բէֆիդ պէյի անունին՝ իմ մէջ արթնցուցած յիշողութիւնները շեշտելու եկան ձէվտէթ պէյի տարօրինակ յայտնութեան վերջարանին ինձի բերած ժպիտը, ինչ որ՝ ինձի թուեցաւ թէ կուսակալին այն կարծիքը ներշնչեց թէ՝ ես ինկած էի իր լարած թակարդին ցանցերուն մէջ. վասնղի ան անմիջապէս աւելցուց՝

— Այս իրիկուն միսիօնարներուն պիտի երթամ, ձեղի ալ կը հանդիպիմ, քիչ մը աւելի երկար կը խօսինք:

Ինձի շունչ բերող այս խօսքերէն յայտնի կ'ըլլար որ կուսակալի նազատակին էր հերքել տարածայնութիւնը, որ կընար խախտել իր՝ հայ ղեկավարներուն ներ-

շնչած վստահութիւնը՝ որուն վրայ էր՝ որ ան հիմնելու էր նոր ծրագրեր:

Վերադարձին, Խաչ Փողոցէն անցնելուս, Օննիկ էֆէնտին որ զիս կը սպասէր, կառքս մտաւ, ականջիս ըսելու համար.

— Եթէ Խշիան հրաւէրին եկած ըլլար այսօր, դուք ամէնքու ալ միասին, բանան էիք այս բոպէին:

Կարելի չէ ըսել թէ բոլորովին հաւատացի Օննիկի այս Ենթադրութեան, որ ուրիշ հիմք չունէր եթէ ոչ ժողովուրդի բնազդը: Բայց, այդ Ենթադրութիւնը բաւլիք մըն էր, որ կրնար բանալ հանդէսին արտասովոր թիւով Հայեր հրաւիրուած ըլլալու իրողութեանը հետ, Պալատին առջև տիրող արտասովոր եռուզենին եւ հանդէսին այդքան ուշ սկսած ըլլալու դադտնիքները:

Ենթադրութիւնը, սակայն, հետզհետէ ուրիշ հիմքեր ալ գտաւ: Արդարեւ Խշիան հրաւիրուած էր եւ խօսակցութեան մը ընթացքին ձէվտէթ պէյին ըսած է եղեր թէ և ես ալ պիտի զամ ձեր Փէրմանի ընթերցուս մի հանդէսին »: Հանդէսին՝ այդքան ուշ սկսած բւլալուն ուրիշ պատճառի մը չգոյութիւնը այլա՛պէս կը հաստատէր այս Ենթադրութիւնը:

Ձէվտէթ պէյ մեզի եկաւ մինակը, առանց նոյնիսկ սովորական երկու հեծեալ ոստիկան զինուորներու ընկերակցութեան: Այս բիսքը ան ի սպաս դրած էր Հայերուն վստահութիւն ներշնչելու իր քաղաքականութեան եւ անոր վրայ հիմնելիք իր բլաններուն:

Ձէվտէթ պէյ՝ հազիւ երեսնամեհայ, զաւակն է Վանի նախորդ կուսակալ Թահէիր վաշայի, որմէ՝ սակայն, ան երկու բան ժառանգած է միայն, վայելուչ արտաքին մը եւ յանդուղն անվախութիւն մը: Ան՝ Միւլքիյէի իր երկամեայ շրջանէն վերջ, իր կեանքն անցուցած է Պանի գաւառներու դայմագամութեան պաշտօն-

ներուն մէջ եւ քիւրտ աշխրէթապետներու հետ : Ան՝
կուսակալի մը զաւակն ըլլալու իրողութեանը եւ իր Փի-
դիքական առաւելութիւններուն կը պարտի էնվէր փա-
շայի քեռայրն դառնալու իր շանաը, դոր ան՝ յետագա-
յին, կորսնցուց, երբ կնոջը յայտնի ըրաւ՝ իր ուրիշ
չնորհներէ զուրկ եղած ըլլալը եւ որուն չնորհիւ էր,
սակայն, որ ան ունեցաւ պաշտօնի այդքան արագ բար-
ձրացում : Ան՝ շատ հեռու էր ներկայացնելէ խելքն ու
խորագիտութիւնը, որոնք, առհասարակ, յատկանիշերը
կ'ըլլան նահանգները զրկուած կուսակալներուն :

Ճէվտէթ պէյը՝ թաղապետական թիշկին տղիտու-
թիւնէն սկսաւ խօսակցութիւնը եւ զայն վերջացուց, հայ
զինուորացուներու խնդրոյն մասին ընելով խորհրդածու-
թիւն մը, որուն անկեղծութիւնը... ծախու հանելու
համար էր որ ան սարքած էր այդ այցելութիւնը .

— Խենդութիւն է արդէն — ըստ ան — ճակատը
զրկել այս արամաղքութիւնն ունեցող հայերը, որոնք
ուրիշ բան չպիտի ընեն, եթէ ոչ մեռցնել խոլամ զինուո-
րի ողին :

Յետոյ, որպէս թէ, պատահարար էր որ միտքին ե-
կած էր այդ խորհրդածութիւնը, ան ոտքի ելաւ աճա-
պարանօք եւ ոտքի վրայ՝

— Վաղը իրիկուն, Շահպաղլեաններու տունը պի-
տի տեսնուինք Վռամեան էֆէնտիի հետ :

Շահպաղլեան՝ թէ՝ զաշնակցականներուն եւ թէ՝
Ճէվտէթ պէյին մօտիկ յայտնի վաճառական մը, յա-
ջորդ իրիկուան համար ճաշի հրաւիրած էր կուսակալը :

Յաջորդ իրիկուն՝ Շահպաղլեան եւ Վռամեան զուր
տեղ սպասած էին հրաւիրեալը՝ որ, կը թուի թէ քիչ
մը չափաղանց գտած էր բիսքին տօզը եւ վերջին պա-
հուն, յանկարծակի, հարրուխի բռնուած :

Այս իրադարձութիւնները՝ բոպէ առ բոպէ, սեփա-

կանութիւն կը դառնային ինքնապաշտպանութեան լրծուած ուժերուն եւ իրենց ներքին իմաստովը՝ որուն այնքան դիւրահաղորդ է ժողովրդական բնազդը, կը ծառայէին սեղմելու անոնց չարքերը։ Անհաղորդ՝ դաշնակցական ոչ տեղացի չէֆերն էին միայն, որոնք յոյսերնին չէին կտրեր, ձզձուումի եւ քաշչելու քաղաքականութենէն, զոր անոնք վարած էին ցարդ եւ որուն յաջողութիւնը անոնց կարծել կուտար թէ ան պիտի տեւէ մինչեւ այն օրը՝ երբ որ կը բացուին դարնան դուռները։

Ուրբաթ առաւօտը (Ապրիլ 3), Խաչ Փողոցը, կանգնած տեսանք նորէն մարդկեղէն թումբը, որուն շաղախը եղած էր, այս անդամ՝ Շատախէն հասած լուրը, թէ դայմազամը բանտարկած է տեղույն դաշնակցական ներկայացուցիչ Յովսէփ Զօլոյեանը, դէպք՝ որուն վրայ յարարերութիւնները խզուած էին տեղական կառավարութեան եւ դոմիթէյի միջեւ։

Ցերեկէն վերջ, Օսմ. Պանքայի մասնաճիւղին տնօրէնին տունը պրիճ խաղալու զացեր էինք։ Իշխան, որ, առհասարակ, մասը կը կազմէր պրիճի խումբին, բացակայ էր այդ օրը։ Հոն կը դանուէր նաև Օննիկ էֆէնտին, որ իշխանի բացակայութիւնը բացատրեց՝ առնոր, Վուամեանի եւ Արամի հետ, կուսակալին քով դանուելու իրողութեամբը։

— Շատախի մէջ ծագում առած դէպքին առիթով խորհրդակցութեան դացեր են — ըստ ան — ոչ առանց քրթմնջիւններու եւ ծամածութիւնով մը, որ կարծես թէ տւելի խօսուն էր քան քրթմնջիւնները։

Օննիկի այդ քրթմնջիւնները չդադրեցան այնուհետեւ, անոնք՝ իրենց հետ անոր կը բերէին, ամէն անդամ, պրիճի սեղանէն հեռանալու եւ օղիի սեղանին մօտենալու առիթը։

Մենք մեկնելու վրայ էինք տնօրէնին տունէն, երբ
յանկարծ, քրքիջի ազմուելով մը, իրարու նտեւէն ներս
ժաման ձէվաէթ պէտք, Վոամեան, Արամ, Խշան: Անոնց
խորհրդակցութեան եղրակացութիւնն այն եղած էր, որ
Խշան՝ սստիկանութեան տնօրէն վէֆիդ պէտի հետ,
յաջորդ առաւոտը Շատախ պիտի մեկնէր, տեղւոյն վր-
րայ կարդաղը լու համար ծագում առած կնճիռը:

Զգձումի քաղաքականութեան համար, որուն մէջ
կողմերէն իւրաքանչիւրը իր սպասելիքն ունէր, նոր չէր
այս մեթոտը: Աւելի առաջ, տեղի ունեցեր էին, կարճ-
կանի թելլու և թիմարի Պայրակ դիւդերուն մէջ, շատ
աւելի լուրջ դէպէեր, զորս տեղւոյն վրայ հարթելու
զացեր էին նախ, Վոամեան՝ թուրք երեսփոխան Միւ-
նիր պէտի հետ, ապա, Արամ՝ սստիկան զօրաց Հրամա-
նատարին հետ: Մեթոտը, ուրեմն, փորձուած էր և
Խշան՝ կարծած էր թէ չէր կրնար մերժել բիոքը՝ զոր
Շատախի մէջ իր ունեցած մասնաւոր հմայքը ևւ, տե-
սակով մընալ, հերթը՝ իրեն կը պարտադրէին:

— Նոր դաւ մը — ըստու Օննիկ ականջիս ևւ նոր
քրթմնջիւններով նոր մերձեցումներ ունեցաւ ան՝ դէպի
օղիի սեղանը:

Խշան եկած էր ուրեմն հրաժեշտի ողջոյն մը տա-
լու իր բարեկամներուն: Մենք՝ ամբողջ խումբովը,
պակաս Օննիկ էֆէնտին, որուն քայլերը չէին ներեր,
զուրս ելանք ևւ մինչեւ Խաչ Փողոց պտոյտ մը ըրինք:
Մեր խառն չքախումը, այսպէս ցուցադրուած քաղա-
քին զլխաւոր հրապարակին վրայ, քիչ մը ոգեւորած էր
զայն տեսնողները. անոնցմէ ոմանք՝ յաջորդ առաւո-
տը, հանդամանքէն օգտուելու համար, փութացեր էին
քաղաքը իրենց դործին:

Շարաթ առաւոտը, կանուխէն, թումբը հոն է, Խաչ
Փողոցը. անոր շաղախը եղած են, այս անդամ, հէնց

կանուխ դործի դացողները, որոնք վերադարձած են
Հիմայ: Ինչո՞ւ: Իրենք ալ չէին կրնար լրիւ բացատրել:
Որը՝ անոնցմէ, Հանդիպած Թուրքին աչքին մէջ սպառ-
նալիքի կայծ մը նշմարած է, որը՝ մեղքող նայուածք
մը, որը՝ զարմանքի հով մը: Մէկը ժիայն անոնցմէ՝
կրցաւ ըսել թէ՝ թուրք բարեկամ մը իրեն խորհուրդ
տուած էր իմանութը չբանալ եւ ետ դառնալ:

Քիչ վերջ, լուրերը սկսան իրարու ետեւէն խուժել:
Վուամեան՝ որ կուսակալի հրաւէրին վրայ, անոր ընա-
կարանը դացած է, Արամին՝ տոմսով մը լուր դրկած
է թէ՝ եթէ ինքն ալ կուսակալէն հրաւէր ստանալու ըլ-
լայ, չըլլայ որ տեղէն շարժի: Խսկ ինքը, Վուամեանը,
կուշանայ վերադառնալու. ժամ մը, երկուք, երեք,
Վուամեանը չկայ մէջտեղ:

Դացինք Վուլունիկեանի դեղարանը եւ, այս ան-
դամ, զիրք բոնեցինք անոր պատշամին արեւմտեան
պատուհանին դէմ, ուրկէ՝ մէկ քիլօմէթր Հեռաւորու-
թեամբ, կարելի է դիտել լայն հրապարակը, որ կ'եր-
կարի դէպի կուսակալի բնակարանը:

Այդ բազմամբոխ եւ աղմէկալից հրապարակին վը-
րայ, Հիմայ, արեւը կայ ժիայն եւ անոր՝ Հոն բարձ-
րացող Հազնիներէն եւ ուռենիներէն շինած շուքերը:
Հովն անգամ, որ, առհասարակ, շարժունութիւն կու-
տար, այդ պահերուն, ծառերուն հետ անոնց շուքե-
րուն, կը բացակայէր այդ բոպէին: Մահաշունչ ամա-
յութիւն մը:

Վուամեան կառքով դացեր է հրաւէրին, անոր վե-
րադարձը կառքով է որ պիտի ըլլայ: Կառքը այդ հրա-
պարակին վրայ, Հեռուէն, նախ իր Հանած փոշիով է
որ նշմարելի է: Փոքրիկ փոշի մը, ու ահա մեր վիզե-
րը կ'երկարին, կարծես անոր Հասնելու Համար: Մէկ,
երկուք, երեք, վերջապէս բարձրացաւ փոշի մը, որոն

ծածկոյթին ներքեւէն նշմարեցինք որ կառք մըն էր որ
դուրս կուզար:

— Ան է — գոչեցին քանի մը ձայներ միաժամա-
նակ:

Կառքը, արգարեւ, Վուամեանը տանող կառքն էր,
բայց մէջինը, թէեւ Վուամեանի կը նմանէր քիչ՝ մը,
բայց ան չէր: Եկողը կուսակալութեան թարգման Սար-
դիսեան Արմենակ էֆէնտին էր՝ (այժմ ի Գահիրէ):

Սարդիսեան էֆէնտին՝ դեղարանին առջեւ կանդ ա-
ռաւ եւ, իմ անունը հարցնելով՝ վեր ելաւ:

— Ճէվտէթ պէյ ճեղ կ'ուզէ: Ըստ ան, առանց
պատասխանելու Վուամեան փնտռող մեր հարցումնե-
րուն:

— Բայց Վուամեանը — կըկնեցի հարցումը, իմ
կարդին, առանց պատասխանի թողլով հրաւէրը.

— Հոն է ան:

— Ի՞նչ կ'ընէ, ինչո՞ւ չվերադառնար, պիտի վե-
րադառնա՞յ, իշխանէն ի՞նչ լուր — հարցումներու տա-
րափ մըն էր որ չորս կողմէն սկսաւ տեղալ անմիջա-
պէս հրաւիրակին վրայ:

Սարդիսեան էֆէնտին՝ հարցումներուն իւրաքան-
չիւրին բազուկները կը բանար, շրթունքները կը կծկէր
եւ յօնքեր կը բարձրացնէր, շարժումներ՝ որոնք ա-
ռանձին, առանձին ալ « բան մը չգիտեմ », « բան մը
չեմ կրնար ըսել » կը նշանակէին:

Իմ՝ « դա՞մ թէ չգամ » հարցումին, սակայն, ան
մէկ կողմը դրաւ ժէսթերը եւ, համարձակօրէն, պա-
տասխանեց.

— Զգալու ո՛չ մէկ պատճառ չեմ տեսներ:

Սարդիսեան էֆէնտին անկեղծ բարեկամ մըն է ին-
ցի, եւ աղնիւ մարդ՝ բայց, ես անոր խորհուրդներուն
չհետեւելու մէկէ աւելի պատճառներ ունէի որոնց գըտ-

խաւորը կը հանդիսանար միւս բարեկամս, այդ բոպէին բարեբազգաբար բացակայ, Օննիկ էֆէնտիի յոռետեսութիւնը եւ, անկէ բխած խորհուրդները: Այդ պատճառներուն դէմ, սակայն, ինծի չէին պակսեր զբական մտածումներ. այն, օրինակի համար, որ կառավարութեան հալածանքը ուղղուած կրնար ըլլալ Դաշնակցութեան դէմ, բայց ոչ ինծի, որ Դաշնակցութեան կողմէ հալածուած մը կը համարուէի: Յետոյ, ես ճանչցուած էի՝ որպէս օրուան կուսակալին հօրը, թահիր փաշայի ամենէն մօտիկ Հայը: Կար, անկէ վերջ, վերջապէս պարտականութեան եւ բան մը կարենալ ընելու հաւանականութեան զգացումը: Զեմ կրնար ըսել թէ այս մը տածումներէն որո՞ւն էր որ ես կաթնեցայ, ինչպէս որ քնացող մը, արթննալուն՝ չի կրնար յիշել թէ ինչպէս գոցած է աշքերը, երբ ինքինք կառքին մէջ գտայ:

Ճէվտէթ պէյի քովը գտայ իտալական հիւպատոս Պ. Սպօրտոնի եւ Օսմ. Պանքայի մասնաճիւղին տնօրէն Պ. Ալկարտի, որ նոյնպէս իտալացի մըն էր եւ քաղաքին յայտնի վաճառականներէն Պ. Գալուստ ճիտէչեան: Այս անձերու ներկայութիւնը՝ ինձ համար, բաւական հանդստացուցիչ թուեցաւ, բայց կը պակսէր Վուանեան: Կուսակալի առաջին խօսքն եղաւ բացատրել այդ պակասը:

— Վուամեան երեսիոխան է եւ պէտք է որ իր պարտականութեան դլուխն անցնի. այդ պատճառաւ, ես զինք Պոլիս պիտի դրկեմ: Արամ էֆէնտին կանչեցի չեկաւ եւ լաւ ըրաւ որ չեկաւ: Եթէ նորէն կանչելու ըլլամ, թող չդայ: Այլեւս զոմիթէներու հետ դործ չունիմ եւ անոնք պէտք չէ խառնուին պետութեան զործերուն:

Յետոյ, ուղղուելով, այս անդամ Պ. ճիտէչեանի —

զոր, նոյնպէս, մասնաւոր հրաւէրով՝ քովը կանչածէր — եւ ինձի:

— Գործս, այսուհետեւ, որպէս երեւելիներու, ձեզ հետ պիտի ըլլայ — շարունակեց ան — եւ որպէս այդպիսիներու՝ ահա ձեզի կը յայտնեմ, որ եթէ հայ զինուորցուները՝ մինչեւ երեք օր չյանձնուին, ձեր երկիրը քարուքանդ պիտի ըլլայ:

Որպէս սկզբնաւորութիւն գէւ չէր ... այս նախարանը:

— Բայց դուք վար կը դնէք երեսփոխանը, որուն անձը անրոնարարելի կը համարուի, եւ կ'ուզէք որ զինուորցուները դան յանձնուին, առարկեցի ես:

— Եւ կ'ուզէք ասանկ գիւրին դործի մը միջնորդը ընել մնդ — ժամախառն իւմօրով մը՝ իմ առարկութեան միտքը լրացուց Պ. Ճիտէչեան, որուն տանը մէջ մեծցած ըլլալով ճէլտէթ պէյը, սովոր էր տանելու անոր համարձակութիւնները:

Յետոյ մեկնելով այս առարկութեանց երկուքէն, ամենքս, մէջերնիս ըլլալով Պ. Պ. Սպօրտօնի և Ալկարտի, միասին խնդրեցինք կուսակալէն աղաս արձակել Պ. Վուամեանը, որպէսզի վատահութիւնը վերադառնայ եւ զինուորցուները յանձնուին:

Այս խնդրանքը ձեւական էր, վասնդի Պ. Ճիտէչեան՝ Սպօրտօնիի և Ալկարտիի խօսքի խառնուելու առիթէն օգտուելով՝ ականջիս շնչած էր թէ՝ իշխանը՝ իր երեք ընկերներուն հետ, Հիրճի մէջ, սպաննուած էին:

Երբ Պ. Ճիտէչեանի հետ՝ նոյնքան ձեւական յանձնառութեամբ վերադարձանք հայկական թաղաժառը, յառուել սուրհանդակներ բերած էին արդէն իշխանի և ընկերներուն սպաննութեան լուրը:

Բարեբազզարար, ժողովրդեան բնազդը աւելի ար-

թուն նղած էր : Ժողովին՝ զոր դումարել պարտ համար բեցինք Նորաշէն և կեղեցւոյ թաղական խորհրդարանին մէջ, դէթ ձեւական պատասխան մը տանիլ կարենալու համար, գրեթէ ոչ ոք եկած էր : Ամէն ոք վաղած էր դէսլի իրեն հսկողութեան յանձնուած դիրքը, դէսլի իրեն վիճակած պարտականութիւնը և խորհուրդը այն քանիներուն, որոնք ո'չ դիրք ունէին պահպանելու, ո'չ ալ ուրիշ պարտականութիւն, ուրիշ բան չեղաւ եթէ ոչ շարունակել նախկին բանագնացներուն՝ օր շահելու քաղաքականութիւնը :

Բայց նախկին բանագնացներէն երկուքը բռնուած էին հէնց իրենց վարած քաղաքականութեան ցանցին մէջ. ի՞նչ ապահովութիւն, որ մենք ալ չպիտի իյնայինք միեւնոյն ցանցին մէջ :

Փնտուեցի եւ տեսնել ուզեցի Օննիկ Էֆէնտին, ո'չ թէ որովհետեւ անոր խորհուրդը իմանալու ողէտք ունէի, այլ որովհետեւ զիտէի որ ան պիտի ուզէր արդիւնք զիս : Փնտուեցի բայց չզտայ զայն :

Պիտի հապատակէի՞ անոր զնելիք արդէլքին : Ես ալ չէի զիտեր : Առջի օրուան թէր ու դէմ մտածումներուս Փիլմը աչքիս առջեւ բերի, անոր վրայ չմոռցայ աւել ցնելու Վռամեանի բանտարկութիւնը եւ Իշխանի սպանութիւնը, եւ ինծի ընկերանալիք անձին, ♦. Ճիտէչեանի, յայտնեցի մտավախութիւնս, չմոռնալով անոր կըկնելու, առջի օրը՝ ♦. Սարդիսեանին ըրածս հարցումը .

— Գա՞մ թէ չզամ :

♦. Ճիտէչեան թրքական թաղամասին մէջ կը բնակէր եւ արդէն պիտի երթար :

Այս անզամ, ան էր որ ըսաւ,

— Զգալու պատճառ մը չեմ տեսներ ես :

Համոզումո՞վ էր որ ևս անոր հետեւեցայ : Ո'չ :

Բայց, ուղեղս, քառսի վերածուած, կարծէս ընդունակ չէր այլեւս ինձի հրամաններ տալու. Եւ ես՝ առանց կամքի, եւ այսպէս յեղակարծօրէն մատնուածն դրութեան բերումով՝ մէկ կողմէն անձնական վտանգի մըտմութին, միւս կողմէն՝ աւելի կամ պակաս բան մը ընելով ընդհանուրին վտանգ մը բերելու մտավախութեան միջն տարրուրեր՝ տեսակ մը գործիք դարձեր էի ուրիշի կամքին:

Ճէվտէթ պէյը մեղ անմիջապէս ըընդունեց: Ան քովն ունէր, այդ բոլոքին, Պ. Սպօրտօնի եւ ամերիկացի Տօքթ. Աշըր, որոնց այցելութեան նպատակը՝ գետէինք թէ ամերիկեան շրջանակի պաշտպանութեան խնդիրն էր: Դիմումը՝ բխած Տօքթ. Աշըրի միամիտ խելապատակէն, նզած էր փոքրիկ պահակախումբի մը համար, որմէ, սակայն, ճէվտէթ պէյը չանացած էր օգտուիլ վաշտ մը զօրք տեղաւորել ուղելով այդ թաղամասին մէջ, որ իր դիրքովը՝ բերդի մը պէս կ'իշխէր ամրող Այգեստոնի վրայ: Զօրքին թիւին սակարկութիւնն էր որ տեղի կ'ունենար ներսը:

Կուսակալի առաջին խօսքը՝ Երբ մեղ ընդունեց, այդ սակարկութեան զնաց: Ան՝ ոչ առանց մատնելու իր զոհունակութիւնը, յայտնեց թէ՝ Համաձայնեցան որ 50 զօրք պիտի դրկէր Ամերիկեան շրջանակը: Յետոյ, որպէս թէ մոռցած ըլլար, որ մեր միջոցաւ՝ երեք օր պայմանաժամի վերջնագիր մը տուած էր, ան սկըսաւ ամէն նիւթի վրայ դառնալ, բայց բնա՛ւ զինուորացուներու ինդրոյն: Ան չքաշուեցաւ նոյնիսկ Հանդարտութեան հրաւիրող խօսքեր ընելու, որոնցմէ օգտուելով՝ երբ Հայոց Զօրի մէջ տեղի ունեցած մասնակի ջարդին եւ Այգեստոնին իշխող բլուրներուն խօսքն ըրինք, կուսակալը՝ զարմանալի բարեացակամութեամբ մը մեզի յայտ-

նեց թէ ջոկատ մը զօրք պրկած էր Հայոց Զորը՝ կարգը
սկահպաննելու համար տեղւոյն մէջ, իսկ՝ թնդանօթներն
ալ անմիջապէս ետ բերել պիտի տար: Ինչո՞ւ, այլեւս,
մենք, մեր կողմէն խօսքը պիտի ընէինք զինուորացունե-
րուն եւ անոնց առիթով մեր միջոցաւ տրուած վերջ-
նագրին: Խօսակցութեան տաք եւ յարմարաւոր մէկ կէ-
տին վրայ՝ հրաժեշտ առինք եւ մեկնեցանք, առանց
վէճի:

Ճանապարհին, սակայն, վէճը ծայր տուաւ մեր
մէջ տիրող յոռեատեսութեան եւ անոր վրայ, այսպէս
անակնկալօրէն ծագող լաւատեսութեան միջեւ:

Որո՞ւն հաւատալ:

Խաչ Փողոցը, մենք հանդիպեցանք Օննիկ էֆէն-
տիին, որ, վերջապէս դտնուած էր: Ան՝ առջի ամբողջ
օրը անցուցած էր Հիւսէյին պէյյի տունը, անոր ողիկ
սեղանին շուրջը: Ան՝ մեր մէջ ծագում առնող վէճը լը-
սելէն վերջ, վերլուծումն ըրաւ ձէվտէթ պէյյի մօտ
նշմարուած հոգեփոխութեանը: Ան՝ « նոր դաւ »ի խօսք
ըրաւ, այս անդամ, այլ նոր պատճառի:

— Պատճառն այն է — ըստւ ան՝ ծուռ ֆէսը շրտ-
կելով — որ ձէվտէթ պէյյը կ'ուզէ նախ՝ հայկական
թաղամաէն դուրս հանել զօրաբաժնի հրամանատարը,
որ, սակայն, ծանր հիւանդ, տեղէն չի կրնար շարժիւ:

« Ծանր հիւանդ » բառերուն վրայ՝ Օննիկի շըր-
թունքներուն անկիւնները եկան փոսեր՝ որոնք՝ թուղ-
թի վրայ, կէտեր կը դառնան առհասարակ: Մենք ան-
դիտակ չէինք, որ զօրաբաժնի հրամանատարը ուրիշ
հիւանդութիւն չունէր, եթէ ոչ ողիկ սէրը:

Ալքոլամոլ Ալպանացիին հո՞գն էր որ թուքը բա-
նակին մէջ պակաս պիտի ըլլային քանի մը հազար Հա-
յեր՝ որոնք՝ դէսդ ի սպանդանոցը առաջնորդուելու հա-
մար էր, որ պիտի երթային միանալու այդ բանակին:

Յետոյ, Օննիկ մեզի պատմեց թղթակցութիւնը, որ՝ վերջին երեք օրերու ընթացքին, տեղի ունեցեր էր կուսակալի եւ զօրաբաժնի հրամանատարին միջեւ:

— Ճէվտէթի վերջին նամակին վրայ՝ թէ « պատուարակ մը կը զբկեմ ձեզ վերցնել կուտամ », շարունակեց Օննիկ՝ ֆէսը այս անդամ քիչ մը ծռելով — այնքան օդի խմեց Հիւաէյին պէյը, որ, կը կարծեմ թէ՝ պատգարակն անդամ չպիտի կրնայ վերցնել զայն:

Օննիկ՝ իր վերլուծումին մէջ, սխալած էր այս անգամ :

Երբ, մեր միսիօնին արդիւնքը հազորդելու դաշինք Միջկուսակցական ժողովին, որ՝ Պ. Սպօրտօնիի եւ Տօքթ. Աշբի տեսակցութեան արդիւնքին վրայ՝ խորհ հրամակցութեան հրաւիրուած էր Մաթըր Եարօյի քով եւ հոն իմացանք թէ ժողովը շատ հեռու էր ընդունելէ Ամերիկեան շրջանակի մէջ թրքական զօրք զրուելու սկզբունքը, հասկցանք անմիջապէս որ ճէվտէթի այդ օրուան կակզութիւնը ուրիշ բան չէր եղած, ևթէ ոչ — Վանեցիներու բառով — կակուղ բարձ մը, վրան հանդատօրէն քնացնելու համար Հայերը, զանոնք կոնակէն զարնող դիրք մը շինելու համար այդ բարձրադիր շրջանակին մէջ։ Նոր դաւ մը, որ, սակայն, իր դէմը զատաւ այս անդամ, ժողովրդեան առողջ բնադրը։ Երբ Արամ՝ զօմբրօմիի մարդ, հակեցաւ դէպի եօթը հոգինոց պահակախումբի մը ընդունելութեան առաջարկը, որ կուղար Տօքթ. Աշբի կողմէն, այդ բնադրը յանձին Արմենակ Եկարեանի, զլուխ բարձրացուց յանկարծ։

— Ամերիկեան շրջանակը մտնող առաջին թուրք զինուարը, ես իմ հրացանովը վար ոլիտի բերեմ — ըստ առ ան, այն աստիճան պաստելով յօնքերը, որ անոր աչքերը կարծես կորսուեցան կոպիճներուն մէջ։

Լոռութիւնը՝ սեւ վարագոյրի մը պէս, իջաւ այս եղերախառն տեսարանին վրայ, համակերպութեան խոր լոռութիւն մը, զոր պարտադրող ժէսթը կը բխէր այդ վճռական բոսէին պարտադրած անձին քերնովը, այդ գերազոյն բոսէին վճռականութենէն :

Ու երր, Տօքթ. Աշըր՝ իրենց պաշտպանութեան պէտքին եւ պահակախումբին առաջարկուած թիւին աննշանութեան խոռքն ընելով, խղեց այդ լոռութիւնը, Մըսթըր Եարօն՝ որ ի բացակայութեան Տօքթ. Ռէյնոլտսի, որսոք անոր փոխանորդ, աւելի հեղինակութիւն ունէր չրջանակին մէջ, հակառակ օրուան կիրակի եղած ըլլալուն, խօսք առնելով ըստ թէ իրենք, միսիօնարները, այդքան մը փար-փարներ ունէին, ինքինքնին պաշտպանելու համար :

Փար-փարը բէվօլվէրի իմաստը տուող արկօ մընէ վանի մէջ, որ՝ Տօքթ. Ռէյնոլտսի կեանքի մէկ դրուագէն առած ըլլալով իր ծնունդը, ամերիկեան չրջանակին մէջ քիչ մը աւելի դործածական է :

Տօքթ. Ռէյնոլտս՝ Վան հաստատուելուն առաջին օրերուն, Մուշի եւ Սասունի կողմերը պատյափի կ'ելնէ : Ճամբորդութեան ընթացքին, օր մը, Քիւրաբը կը կարեն անոր ճամբան :

— Ի՞նչ կ'ուզեն այս մարդիկ մեղմէ — կը հարցնէ յարդելի Տօքթօրը, իրեն ընկերացող կեռոյեան Սահակին :

— Ինչ պիտի ուզեն, մեզ կողովտել կ'ուզեն :

— Դուրս հանեցէք շուտով Աւետարանը — կը հրամայէ միսիօնաբը :

— Ի՞նչ ընելու համար — կը հարցնէ կեռոյեան :

— Դուրս հանեցէք եւ կարդացէք այս մարդկանց Մաթէոսի ծրդ զլուխին 10րդ համարը :

— Բայց ասոնք՝ ո՞չ հայերէն կը հասկնան, ո՞չ աշ
Աւետարանի լեզուն — կը պատասխանէ Կեռոյեան:

— Դուքս հանեցէք ուրեմն...

Յարդելի Տօքթէօրը չի յիշեր, այս անդամ, դուքս
Հանելիք իրին անունը եւ ասիկա կը տեւէ այնքան ատեն
որ Քիւրաերը առած տարած կ'ըլլան արդէն դուքս հա-
նելիք բաներուն ամէնքն ալ:

Երբ Քիւրաերը բաւական հեռացած կ'ըլլան արդէն,
Կեռոյեան՝ Տօքթ. Ռէյնօլտսին դառնալով, անոր կը
Հարցնէ.

— Ի՞նչ էր արդեօք այն, որ դուքս պիտի հանէինք:

Տօքթ. Ռէյնօլտս՝ յուղումէն, թէ ոչ հայերէնի
մէջ նորուս մը, տակաւին չիշեր «ինչ ան եւ կամ ա-
նոր հայերէնը», եւ կ'ըսէ.

— Այն որ փար-փար կ'ընէ...

Այս պատմութիւնը յիշեցնող մըսթըր Նարօյի փար-
փարին յաջորդեց քահ քահ մը, որ՝ կարծես հարցը
վճռելու ծառայող քուէարկութեան մը տիզ անցաւ:

Ժողովը վերջ զտաւ եւ զէնք բռնողները վազեցին
զէպի իրենց զերքերը, միւսները՝ դէպի իրենց պար-
տականութեան զլուխը:

Բայց, հարցը վճռողը եղած էր Եկարեանի փար-
փարը...: Եկարեան որ, առջի օրը, Հերոսը դարձած
էր Վանի ինքնառպաշտպանութեան փառքը կերտող այն-
քա՞ն պատմական, որքան սիրալի արարուածի մը:

Ռամկավար կուսակցութեան Վանի գոմիթէն՝ Վը-
ռամնանի ձերբակալութեան եւ Իշխանի սպանութեան
լուրերուն վրայ՝ անմիջապէս ժողով գումարելով՝ Ե-
կարեանի դլխառորութեամբ պատուիրակութիւն մը կը
զրկէ Արամի քով, անոր ըսելու համար, թէ՝ այլեւս
մէկ կուսակցութիւն կը ճանչնան Վանի մէջ, ինքնա-
պաշտպանութեան կուսակցութիւն, եւ թէ Եկած են այդ

միակ կուսակցութեան տրամադրութեան ներքեւ գնելու այն բոլորը, որ ունի Ռամկավար կուսակցութիւնը, որպէս սեփական զէնք եւ զինուոր: Ու, պատուիրակութիւնը կը ներկայացնէ ցանկը՝ իր ունեցած հրացաններուն եւ զանոնք բռնել կրցողներուն, որոնց թիւը, Արամի եւ իւրայիններուն համար անակնկալ մը, զարմանք եւ հիացում կը պատճառէ անոնց:

Ու, Ռամկավար կուսակցութեան այս ժէսթին վըրայ, Հոն աեղի կունենայ տեսարան մը, Հայրենիքի սիրոյ եւ համերաշխութեան ու զիջողութեան ողիի ցուցադրութեան այնպիսի սխրալի տեսարան մը, որուն զրոշմը զիխաւոր ջիղը պիտի դառնար երեւան եկած հերոսական դիմադրութեանը:

Այո՛, Հոն էր, այդ հանդիպումի ընթացքին, որ անոնք, երկու կուսակցութեանց ներկայացուցիչները, որպէս մէկ Լէոնիտաս, անոր պէս մէկ զրիչով զրեցին « զէնքերդ յանձնէ » հրամայող Նոր Քսէրքսէսին, իրենց « Եկուր առ » պատասխանը: Հոն էր, այդ հանդիպումի ընթացքին, որ անոնք՝ Նոր Թէրմօսիլի անցքը պաշտպանելու համար, ընտրեցին՝ Եկարեանէ, Կայծակ Առաքելէ եւ Պուլկարացի Գրիգորէ բաղկացեալ զինուորական մարմինը:

Ո՞վ էր Լէոնիտասը, բուն զեկավարը այդ նոր Սպարտացիներուն, Արամ թէ ոչ Եկարեան: Ոմանք Արամի անունը տուին, ոմանք Եկարեանինը: Ինչո՞ւ երկու անուն եւ ոչ մէկ անուն: վասնզի աննիւթ եւ անտեսանելի էր այդ մէկ անունը, որ բուն զեկավարը եւ զաւ այդ անհաւասար կորիւին: Այդ մէկ անունը Ողին էր համերաշխութեան եւ զիջողութեան, Ողին Հայրենիքի սիրոյն: Ան էր՝ այդ ողին, որ՝ առաջին մէկ օքն, տիրապետող հանդիսացաւ ամէնքին Հողիներուն վրայ, որ զեկավարեց, ամբողջ մէկ ամիս, այդ անհա-

ւասար կոիւը եւ որ, վերջ ի վերջոյ, յաղթութեան առաջնորդեց այդ նոր Սպարտացիները:

Բայց, արդարութիւնը՝ իր տուրքը կը պահանջէ. ոլէտք է տալ այդ տուրքը: Եթէ Եկարեան՝ տիտղոսաւոր զեկալար չէր, եւ ոչ ոք էր, ան, սակայն, իր կըտրուկ ժէսթերով, որոնց առաջինն հանդիսացաւ իր՝ Մըսդըր Եարօյի տան մէջ ունեցածը, զեկալարի դեր էր որ կատարեց կոիւներուն մէջ:

Մըսդըր Եարօյի տունէն անդամ մը դուրս, ամէնքիս աշքերը ուղղուեցան դէպի թօփրագ-Գալէյի գաղաթը, ուրէկ՝ ձէվտէթ պէյը՝ ըստ իր ազնիւ խոստումին, քիչ մը ևս քաշել տուած էր թնդանօթները, յաջորդ օրը, քիչ մը աւելի առաջ քշելու համար զանոնք:

Վանեցիները միամիտ կարծող միամիտ ձէվտէթի երջանիկ սխալը, որ ուրիշ բանի չծառայեց, եթէ ոչ արթնութեան հրաւիրելու հայ ուղմիկները:

Ձէվտէթ՝ Պարսկաստանէն հետը բերած չէրքէղ կամաւորներէն 50 լաւագոյններուն ժանտարմի զգեստ հաղցուցած, յաջորդ երկուշարթի օրը, մինչեւ իրիկուն, Տօքթ. Աշքը սպասած էր, անոնց՝ Հայերու թիկունքին դիրք բռնել տալու համար:

Իրիկուն, վերջապէս, հասեր էր Տօքթ. Աշքը, բայց ըսելու համար, թէ Մըսդըր Եարօն իր համաձայնութիւնը չէր տուած սկզբունքին:

Աւելի նպաստաւոր չէր եղած զօրաբաժնի հրամանատարին պատասխանը, որուն գունաւորութիւնը կատղեցուցած էր ձէվտէթը:

— Դադաղ կը մտնեմ, պատպարակ չեմ մտներ — ըսած էր ան կարականապէս:

Այդ երկուշարթի օրը, Ապրիլ 6, որ նաւակատիքը եղաւ Ապրիլ 7ի տօնին, մէկ օր էր, բայց վեց օրուան աշխատանք կատարել տուալ հայ կոռողներուն:

Ճէվտէթ՝ լոռւթևամբ ընդունած էր Տօքթ Աշրբի
տարած պատասխանը եւ այդ լոռւթիւնն էր որ՝ որպէս
պատասխան, ետ բերած էր բանագնաց Տօքթէօրը։ Այդ
պերճախօս լոռւթիւնը՝ լոռւթիւն կը պարտադրէր եւ
այդ լոռւթիւնը եղաւ հայ Զինուորական Մարմնոյն
կողմէ դէպի գիրքերը մեկնող առաջին կարգախօսը։

— Լոել եւ սպասել...

Լոել եւ սպասել, որպէսզի թշնամին, ինքը ցոյց-
տոյ թէ ինքն է կոփեին նախայաբձակը։

Եւ մթութեան վարադոյրը, այդ իրիկուն, դժոխ-
քի չափ սեւ, եկաւ ծածկելու կարգախօսին վրայ տի-
րող խոր լոռւթիւնը։

ԱՊՐԻԼ 7Ը



Ապրիլ 7ի, Աւետումի տօնին առաւօտը։

Արեւ մը՝ որ կարծես մարդուս հոգիին մէջ կաթե-
լու համար է, որ ծագած է։

Ողջ գիշերը տեւող մղձաւանջի մը յոդնութենէն
սպառած, առառուան կողմը ինկած եմ խոր քունի մը
մէջ, որմէ՝ այդ արեւուն ճառագայթներուն խոտղանքն
է որ եկած է արթնցնելու զիս։ Այդ ճառագայթներուն
գինիովը արրած՝ հազիւ յիշողութեանս կուղայ թէ
ի՞նչ օր է որ կը բերէ այդ արեւը։

Յիշողութեան առաջին հարուածը ինծի կը բերէ
պատուհանիս առջեւէն անցնող էշ մը, մինչեւ ականջ-
ներուն ծայրերը բեռնաւորուած՝ որ, զինք ետեւէն
հրմշտկող տիրոջը հետ կը քալէ դէպի Ամերիկեան շըր-
ջանակը։ Հայու բնազդն է, որ ինձմէ առաջ արթնցած՝
կը քալէ արդէն։

Փողոցը կ'ելնեմ։ Աչքերս դէպի անմիջական ըրջա-

պատս՝ կը նկատեմ որ նոյնիսկ առջի օրուանը չէ ան
եւ մէջն ունի բան մը որ ինձի սարսուռ կ'ազդէ։ Ահա
գրացիին աղջնակը, հաղիւ տասնամեայ, որ՝ աւելը
ձեռքին մէջ, այդ տօնական օրը, տանը սահմանը զար-
գարելու ելած էր։ Տխուր եւ մտայոյդ, ան՝ սակայն,
փոքրիկ շշուկի մը վրայ, կամ անցորդի մը ի տես՝
կանդ առնել կուտայ իր աւելի հարուածներուն, կը
տնկուի, ականջը կը սրէ դէպի շշուկին եկած կողմը,
կամ նայուածքովը կը խրուի անցորդին աչքերուն մէջ-
ան՝ աչքովը թէ ականջովը իր ապրելու թէ չապրելու
վճիռն է որ կը խուզարկէ։

Կը քալեմ. ես ալ չգիտեմ դէպի ո՛ւր։ Կը քալեմ
ի խնդիր ծանօթի մը, անոր հետ բաժնելու բոսէին
ծանրութիւնը։ Կը քալեմ մինչեւ որ այդ ծանօթը կը
կեցնէ զիս։

Ծանօթը՝ կուլողլեան Օհաննէսն է, յայտնի ուսու-
ցիչբանաստեղծը, ծխամորճը ձեռքին մէջ, մէջքը սո-
վորականէն աւելի ծուած, որ՝ իր կարդին՝ ինձ պէս,
ծանօթի մը հանդիպելու համար է որ կը քալէ։

Ծիծեռնակները նոր վերադարձեր են իրենց ամա-
րանոցները։ Անոնք՝ իրենց դտած զով բոյներուն եւ ծով
բնութեան՝ իրենց պատճառած ուրախութենէն արքիու,
ձախրանք է որ կը կատարեն օդին մէջ։ Անոնք՝ կար-
ծես ինքինքնին եւ իրենց ուրախութիւնը մեզի ցոյց
տալու համար, որպէս թէ՝ օդին մէջ միջոցը պակսէր
իրենց, մինչեւ մեր գլուխները կ'իջնեն, անոնց վրայ
կատարելու համար իրենց մարզանքը։

— Որքա՞ն անհաղորդ են մեր հոգեկան դրութեան,
այս անիրաւ թռչունները — եղաւ բանաստեղծին առա-
ջին խօսքը։

Կուլողլեան՝ այդ բոսէին, հոդիին մէջ ունեցած խը-
ռովքին ծիծեռնակները դտած էր որպէս հասցէ։

— Ծիծենակներէն ուսելի նո՞ր բան մը չունի՞ք :

Հրացանի մը ձայնը, որ կարծես իմ հարցումէն էր
որ թռու, պատասխանը եղաւ միաժամանակ իմ հար-
ցումին :

Աչք եւ ականջ կը կտրինք երկուքս ալ. աչք՝ մեր
սոսկումը իրարու հաղորդելու. ականջ՝ հարուածին
երկրորդը լրտեսելու համար :

— Երկու — մրմնջեց կուլողեան, երկու անդամ
խոշորցնելով աչքերը :

— Երեք — ըսինք միասին :

Փոքրիկ դադար մը, որուն՝ բոպէի բառարանով,
սխալելու իմաստը կրնայինք տալ :

Յետոյ, ի՞նչ սխալ :

Զորս, հինգ, վեց. համազարկ են այլեւս անոնք
եւ մենք չենք կրնար համբել հարուածները, մանաւանդ
որ անոնք կուլան հիմայ ոչ թէ մէկ՝ այլ ամէն կողմէ :

Կոիւը սկսած է :

Քայլերնիս կ'ուղղենք դէպի այն կողմը; ուրկէ
եկած էր հրացանի առաջին ձայնը, դէպի Ամերիկեան
ըրջանակը :

— Ո՞վ եղած է առաջին հարուածը արձակողը :

Մեր այս հարցումը այնքան անպատասխանի մնաց,
որ մեղ տարաւ մինչեւ լսուած հարուածին ամենէն մօ-
տիկ վայրը, մինչև Գերմանական որբանոցը: Հարուած-
ները փոխանակուած էին որբանոցին տնօրէն Հէր Սրո-
րի եւ իր կնոջը աչքերուն ներքեւ :

Հէր Սրօրի եւ տիկինը մեզի պատմեցին եւ մեր՝
կուլողիանի եւ իմ խնդրանքին վբայ ստորագրելով մե-
զի տուին տեղեկագիր մը, յայտնող թէ թուրք պահակ-
ները եղած էին, որոնք ուղած ըլլալով առեւանդել Շու-
շանց դիւզէն Այզեստան մտնել ուղող երկու կիները,

այս վերջիններուն օգնութեան փութացող երկու հայ պահակներու կողմէն արդիլուած էին :

Կոիրը սկսած էր մեր հին պատմութեանը մէկ նոր դրուագով :

Հայ պատուին նախանձախնդիր երկու երիտասարդ պահակներ՝ Եղիա Նախշունեան և Յակոբ Տիւրդեան՝ առաջին զոհերը եղած էին այդ պատիւին թշնամիններուն :

Քաղաքաղիտական կարեւոր գործ մը տեսած ըլլալու հպարտութեամբ մը՝ տեղեկագիրը գրաբաննիս, մենք մեր քայլերը ուղղեցինք դէպի Շտապը :

Շտապը՝ Ռուսներու՝ ամէն կարգի պաշտօնատուներու համար գործածած անունն է :

Հպարտութիւնը մեզի կուլար մեր այն կարծիքէն, թէ առաջին հարուածին վաստը արժէք մը պիտի կը նայ ներկայացնել :

Բայց, մինչեւ Շտապը, դեռ շատ ճանապարհ կայ :

Միսիօնարներու շրջանակին մեծ դրան առջեւ խըռնուած բազմութիւն մը մեղ շրջանակին ներսը կը քաշէ : Հոն չորս տղաներ, տարիքով ոչ մէկը տասնեւհինդէն վեր, կարմիր Խաչի կարմիր նշանները թերնուն վրայ, գետին դրած են, ծաղիկներու փոքրիկ ածուի մը եղերքին, պատղարակ մը, հանգիստ տալու համար անոր մէջ, Ամերիկան հիւանդանոցը փոխադրուելու համար պառկած վիրաւորի մը : Վիրաւորը՝ ոչ իսկ պատանի. ինքը եւս կարմիր Խաչի ծառայութեան վազած՝ քաղաքին վրայ անձեւող զնդակներէն ճակատին ստացեր է հատ մը : Անոր դէմքը ներկուած է արիւնով, բայց ան կը ժամտի : Կը ժամտի ան երանութեան ժպիտով մը՝ անոր արիւնլուայ ժպիտը, այդ եղերական բոսէին, արտակարգօրէն կը նմանէր քովի ածուին մէջ բողընջող կարմիր կակաջին :

Վիրաւորին ժպիտը, սակայն, մինակ չէր, անոր ժպիտը՝ ժպիտներ էր կանչած։ Իր ընկերները ահա, որոնք՝ ի տես այդ ստոյթիկեան պայծառ ժպիտին, կը ժպտին անգթօրէն։

Զարմանահար, դէպ ի ընկերս կը դառնամ, անոր էետ բաժնելու համար բոպէի զգացումները։ բայց, ահա առաջին բառը, որուն մէջ պիտի սկսիմ դնել զգացումներս, կը սառի շրթունքներուն վրայ։ Զդայուն բանաստեղծը կուլար ան մանուկի մը պէս։ Ու անոր արտասուրբին շողուն կայլակները, ինչպէս առաւտեան ցօղը ածուրին մէջ նոր բացուող կակաջներուն վրայ, կ'իջնէին յորդօրէն՝ մեզ զարմանք բերող այդ մատադ ժպիտներուն վրայ։

Այդ ժպիտը մենք տեսանք, երբ քաղաքին փողոցները մտանք, 8-10 տարու մանուկներուն երեսին, որոնք՝ Շտապի հրաէրին վրայ՝ թշնամիի անձրեւած զնդակները հաւաքելու ելած են։ Երեւոյթը սրտապնդիչ է բայց ո՛չ անոր տուն տուող պատճառը, որ ուրիշ բան չէ եղած եթէ ոչ վամփուշտի պակասը։

Երեւոյթը զիս ստիպեց կանգ առնել մեր դրան առջեւ, հետո առնելու եւ Շտապը տանելու համար 200 վամփուշտի հետ մարթինի հրացան մը զոր ունէի ես։ Երբ ես զանոնք Հէր Սրորիի տեղեկադրին հետ սեղանին վրայ զրի Եկարեանի առջեւ, ան՝

— Փամփուշտաները ինծի, տեղեկադիրը քեզի — ըստ սելով՝ ետ հրեց վաստաթուղթը, զոր, ես, անհաշտ այն դաղափարին հետ՝ թէ Հայերը պիտի կրնային ինք-զինքնին պաշտպանել պետութեան մը դէմ, պահելով մօտ 12 քառակուսի քիլոմէթր տարածութիւն մը, որ վրան ծառեր միայն ունէր եւ հողէ ու փայտէ տուներ, ի հարկին արժեցնելու խելքով գրպանս դրի։

Մինչ ես այս մտածումներուն մէջն էի, թնդանօթի

որոտում մը Ակաւ յանկարծ կտրելու անոնց թէլը : Առաջին թնդանօթն էր որ կը պայթէր, այնուհետեւ, անդաղար շարունակելու համար :

— Հիմայ, պատերազմը պաշտօնական է — ըստ Եկարեան՝ յօնքերը իրար բերելով :

— Ոչինչ — ըստ Կայծակ Առաքել, որ՝ ոռւսահայ ըլլալուն համար, գիտէր՝ նիչէվոն հայացնող այդ բառին վրայ դնել Ռուսին փիլիսոփայելու շեշոր :

Եւ, մինչ մենք՝ մեր ականջները որած՝ թնդանօթի նոր որոտումներու ձայնը կը լրանենք, ու ահա, ատոր փոխարէն, Շտապի առջև ինքզինք լսելի ընել տուաւ զինուորական նուադի մը զոր ձայնը :

Սարսուռ մը պատեց մեղ :

Որուն միտքը, այդ չար բոպէին, թէ Վարժապետանոցը, վերջերը Փանֆառի գործիքներ էր բերել տըւած և նուազախումբ մը կաղմած : Եթէ չըլլար նուազին կտորը, առաջին տպաւորութիւնը՝ թնդանօթի ձայնէն վերջ, այն պիտի ըլլար թէ զինուորական նուազախումբն է արդէն : Կտորը՝ բոպէի շունչէն բխած՝ ինքզինքը հասկնալի ըրաւ անմիջապէս :

Ամենայն տեղ մահը մի է :

Մարդ մի տնօգամ կը մեռնի...

Պատուհանները կը խուժենք :

Պատուհաններուն առջեւ կը խուժէ, բոպէապէս, մեծ թիւով բազմութիւն մը :

Ու ահա, ընկերակիցս Կուլօղլեան որ այդ բազմութիւնը ձեղքելով՝ աթոռի մը վրայ կը բարձրացնէ իր Զաքէոսի հասակը :

Կուլօղլեան հեղինակն է, 96ին, Գարահիսարի լանջերուն վրայ, Ս. Բարդուղիմէոս վանքին չուրջը, ինքնապաշտպանութեան սեղանին վրայ ողջակէղ 800 ջա-

Հիւ-ճիվաններու բերնով՝ իրենց մայրերուն եւ սիրականներուն ուղղուած դիւցազներգութեանը.

«Մի լար մայրիկ, մի լար քոյրիկ, մի քորք եղարք ամուսինք,

«Հայրենիքի դատին համար, մենք հոս ինկանք միասին »:

96ի Հերոսամարտէն կը սկսի բանաստեղծ-հռետորը իր խօսքը՝ եւ զայն կը վերջացնէ զոչելով՝

— Այդ Հերոսամարտին շարունակութիւնն է այս կոփւը. այդ կոփւին մէջ ինկած հայ կտրիճներուն վրէժին օրն է այս օրը։

Քանի՞ները՝ այդ բազմութեան մէջ, մայրերն էին այդ 800 ջահիւ-ճիվաններուն, քանիները՝ անոնց ամուսինները եղած էին եւ կամ նշանածները։ Քանիները՝ այդ բազմութեան մէջ, հայրերը եւ կամ եղբայրներն էին այդ ինկած կտրիճներուն։ Կիները կը փղձկին, այրերը՝ բռունցընին վե՛ր, վրէժ կ'աղաղակին, ու նուազախումբը որ՝ այս անդամ, կը ձայնէ։

Ի զե՞ն, ի վրէժ, օմ անդր յառաջ։

×

Կէս օրէն վերջ, զացի թերահաւատի մասս դնելու, մէկին մէջ ինքնապաշտպանութեան բանալ տուած այն հարիւրաւոր ծակերուն, որոնք կրակ կը ժայթքէին յարձակող թուրքերուն դէմ, զացի նալբանդեանի տունը, որ, որպէս կարեւոր դիրքերէն մէկը, կ'իշխէր Խոչ Փողոցի հրապարակին։ Դիրքին խմբապետը, Զարեհեան կարապետ, հին արմենական մը, զիս տարաւ դէղի ծակ մը, Հողէ պատի մը մէջ բացուած փոշոտ փոքրիկ ծակ մը, զոր՝ եթէ դիտակի պէս աչքիդ չընես, չդիտես թէ ինչի կրնայ ծառայել ան։ Փոքրիկ ծակ մը, որուն

առջեւ, սակայն, կը պարզուէր ընդարձակ տարածութիւն մը: Այդ տարածութիւնը պարփակող աչքերուն հրամանին ներքեւ, ծակէն մեկնող զնդակները մահ էր որ սփոսած էին շուրջը: Տեսայ ես չորս զիակներ, իրենց յանդպնութեան պատիժը կրած թուրքեր, որոնց մէկը՝ զէպ ի հարաւը ծունը զրած, կարծես ազօթելու ելած էր: Անոնք մնացորդներն էին երկու ժամ առաջ կատարուած յանդուզն յարձակուզականի մը տուած զոհերուն:

— Այսպէս ուրեմն ծակերու շղթա^բ մը, ամբողջ Այդեստանին շուրջը — Հարցուցի ես հին հայուսկին:

— Որ՝ տեղ տեղ, խրամներու մէջ կ'իջնայ — ըստ ան:

Դիրքէն դուրս եկայ ես՝ նուազ թերահաւատ, նուազ յունեաւ: Երկինքը ինծի թուեցաւ, այդ պահուն, նուազ տմոյն, արեւը աւելի փայլուն: Բայց, երբ արեւին յաջորդեց մութը, մութին չափ մութ խորհուրդները սկսան իրարու ետեւէն վրաս յարձակիլ:

— Այս մութին, ծակերէն ինչպէս տեսնել դուրսը:

— Հապա^բ, եթէ այդ ծակերէն մէկ թոյլ դանուի: Զէ^ս որ շղթան այնքան զօրաւոր է, որքան անոր ամենէն թոյլ օղակը:

Մութէն վերջ, խիստ հրացանազարկ մը, որ ողահ մը այն աստիճան պաստկացաւ, անոր ձայները ինծի այն աստիճան մօտ թուեցան, որ, կարծես թէ անոնք մօտակայ փողոցէն էր որ կուգային: Անձկութիւնէս գուրս ելայ տունէն, մութին մէջ մինչեւ փողոցին ծայրը առաջացայ, բայց տեսայ որ ձայնը՝ Հոն, այն է, ինչ որ կը լսէի մեր տունէն, անցայ ես միւս փողոցը, մինչեւ անոր ծայրը, միշտ զէպ ի ձայնին կողմը, միւնոյն ձայնը, մինչնոյն թափը: Զէի զիտեր ես, բայց

դիացայ, այդ ըոսկէին, որ մութը եւ լոռութիւնն էին որ
այդքան կը չեշտէին եւ կը մօտեցնէին ձայնը:

Վերադարձիս ճամբուն վրայ, ես հանդիպեցայ
դրացիի մը, որ իմ հնհնուքովը փողոցը ելած էր. ան
շափազանց գոհ մնաց, երբ ես՝ հինէն գիտցողի մը
պէս, քիչ մըն ալ դիտական հիմերու վրայ գնելով՝ ա-
նոր բացատրեցի երեւոյթը: Անոր գոհունակութիւնը,
իր կարգին, ինձի նոր կազդուրում մը բերաւ եւ ես ե-
կայ հանդիստ քուն մը քաշելու:

Աւրիշները, սակայն, անոնք՝ որոնց ուսերուն վր-
րայ էր որ կը ծանրանար, այդ ճակատազրական օրը,
պատմական պատասխանատութեան բեռը, այդ գիշե-
րը, ինձ պէս; ո՛չ փորձերով էին անցուցած ո՛չ ալ հան-
դիստ քուն քաշած: Անոնք, այդ գիշերը, սքանչելի պա-
զարիւնութեամբ մը՝ ինքզինքնին տուած էին կազմա-
կերպական աշխատանքի եւ կազմած էին իսկական կա-
ռավարութիւն մը: Անոնք ստեղծած էին եւ Զինուորա-
կան Մարմնոյն տրամադրած՝ անոր գործունէութեան
անհրաժեշտ՝ օժանդակ մարմիններ—քաղաքային յանձ-
նախումբ, պարենաւորման եւ նպաստի գոմիթէներ,
զինարաշին մարմին, տեղեկատու դիւան — անոնք կազ-
մակերպութիւն տուած էին՝ չէնց սուաջին բովէին,
ինքնարերաբար յառաջ եկած կ. Խաչի շարժումին, ո-
րուն զլիաւոր ջիզը կը հանդիսանային Տօքթ. Աշրը
եւ իր կինը եւ որուն կողքին կանգնելու եկաւ, քանի
մը օր վերջ, իր արհեստանոցովը, Վասպուրականի Հայ
կանանց Միութիւնը:

Յաջորդ օրը, թշնամիի թնդանօթները աւերներ
գործած էին ինքնապաշտպանութեան դիրքերուն մէջ,
կազմուեցաւ ամբաշէն խումբը, որուն՝ զեկալվարը Շա-
ւարչ Հովիւեան սովոր էր ամբաշէն բանակ տիտղոսը

տալու եւ որուն պաշտօնն էր թշնամիի թնդանօթին ցերեկին քանդածը գիշերը շինել եւ խրամներ բանալ:

Ու, այնուհետեւ զղացուած իւրաքանչիւր պէտքը, շնորհիւ ոոյն կազմակերպական շնորհին, իր ետեւէն ըերաւ նոր հաստատութիւն մը: Զգալի դարձաւ վառողի պակասը, պակասին յաջորդեց վառողարան, զգալի եղաւ զէնքերու նորոգութեան պէտքը, պէտքին յաջորդեց զինազործարան: Քաղաքին մէջ ներքին կարգը պահպանելու պէտքը տեղի տուաւ ոստիկանական, մանր մէճերը լուծելու պէտքը՝ դատական, մաքրութեան եւ առողջապահութեան պէտքը՝ քաղաքապետական կազմակերպութիւններու:

Այս կազմակերպութեանց ընթացքին, հրաւէրներ կ'ուղղուէին առանց խտրական ոգիի, որպէս առաջնորդ ունենալով միայն պէտքը եւ արժանիքը: Զգտնուեցաւ մէկը, որուն՝ կոչում եղած ըլլար մասնադիտութեանը, որ չփաղէր անմիջապէս, չկոնուեցաւ ո եւ է մէկ՝ որ մերժած ըլլար իրեն եղած հրաւէրը: Ամէն ոք՝ անձնուիրութեան եւ զահողութեան կրակով մը, որ կրակի պէս, իրմով կը սնանի և իրմով կը զարդանայ և որ ուրիշ բանի կարելի չէ նմանցնել եթէ ոչ նորէն իրեն, տուաւ այն՝ ինչ որ ունէր, տուաւ՝ առանց տատանումի, առանց վարանելու:

Ու եղաւ որ, օր մըն ալ, ինքնապաշտպանութեան գործը, ձէվտէթի մէկ նոր զաւին, անոր՝ պանքայի մասնաճիւղին անօրէնին հասուցած մէկ նամակին պատասխան մը զրկելու համար պէտք ունենայ մէկու մը, մէկը որ քսան քայլ առնէր, այս պատէն այն պատը, այս տունէն այն տունը եւ պատասխան մը տանէր ձէվտէթին, անոր՝ զէնքերու յանձնումի պայմանաւ ներում շնորհելու առաջարկին:

Քսան քայլ միայն, այո՛, տեղացող գնդակներու կարկուտին ներքեւ:

Բայց, ապրելու եւ շապրելու այդ կռիւի օրերուն, զո՞վ արդար է հրաւիրել այդ մահացու դերին, ո՞վ է մասնագէտը... այդ մահաշունչ գործին:

Այն՝ որուն մատ մը միայն մնացեր է եւ ոչ աւելի, մինչեւ այդ մահը:

Մարօն:

Կքած պատաւ մըն է Մարօն. որքա՞ն քիչ մնացեր է անոր ասպրելու, որքան դէ՛շ քիչ...

Մուրացիկ մըն է Մարօն, որ հազիւ կ'ապրի:

— Մարօ՛, այս դործն ալ քեզի՛, կ'ուղե՞ս այս պատէն այն պատն անցնիլ եւ այս թուղթը՝ որ ձէվտէթին համար է, այս տունէն այն տունը անցնել:

— Հարկա՞ւ, տուէ՛ք ինծի թուղթը — կը պատասխանէ Մարօն, կնճիռը երեսին՝ առնական շնչառվ մը:

Եւ ինքն է Մարօն, որ արդարացնել կը ճզնի նախապատռութիւնը՝ որ իրեն վիճակելու եկած է:

— Թուրքը ի՞նչ պէտք ունի իմ անպէտ կեսնքին — կըսէ՛ ան՝ ծանրօրէն:

Եետոյ կար ճերմակ դրօշակը, բանագնացի ճերմակ դրօշակը:

Եւ յետոյ, չէ՞ որ կռիւը ընդհանուր է եւ ամէն Հայ իր տուրքն ունի տալու ընդհանուր պէտքին:

Մարօյի տուրքը:

Իր քիչ եւ դէ՛շ օրերն են Մարօյի տուրքը:

Մարօն ալ դիտէ այդ բանը եւ հպարտ է ան՝ որ ինքն ալ իր տուրքն ունի, հպարտ որ ինքն ալ բան մըն է եւ բան մը կ'ընէ, այսպէս թէ այնպէս:

Ան անդիտակ չէ, մանաւանդ, որ բան մըն ալ կը դառնայ եւ աւելի բան մը, եթէ ողջ չդառնայ:

Գիտէ՞ ան թէ ի՞նչ է թուղթը, ի՞նչ անոր մէջինը:

Ո՞չ, չզիտէր ան. բայց կընա՞յ չզզալ որ լաւ բան
մը կայ անշուշտ այդ թուղթին մէջ, ճար մը, անպատ-
ճառ, այդ ահաւոր օքերուն, օրհասական վտանգին հա-
մար, որ՝ չք՞ որ իրն ալ է:

Նամակը ծոցը, ճերմակ դրօշակը ուսին, կնճիռը ե-
րեսին, փողոցն է Մարօն, կտրելու համար, կրակէ
կարկուտին ներքեւ, քսան քայլը, այս պատէն այն պա-
տը, այս տունէն այն տունը:

Հազիւ երկու քայլ, ու ահա Մարօն, նամակը ծոցը,
դրօշակը ուսին, կնճիռը երեսին, գետին ինկած է թա-
ւալդլոր, տասնեակ մը զնդակներ ծակած են չորցած
մարմինը անձնուէր կնոջը եւ ճերմակ դրօշակը Հայ բա-
նադնացին:

Քիչ եւ զէշ օրը զոհող Մարօյի քով, հապա՞ որ-
պիսի՛ դրուազներ շատը եւ լաւը զոհաբերողներու:

Օր մը, փրկելու համար ինքնապաշտպանութեան
դիրքերէն մէկը, պէտք կ'ըլլայ մէկու մը, անձնուրաց
մէկու մը, որ զնդակէ կարկուտին ներքեւ, թշնամիի
դիրքն անցնէր եւ հրդեհէր զայն: Կտրիճ երիտասարդ
մը, Օհաննէս Այազեան՝ յառաջ կը խոյանայ ինքնա-
կամ, կ'անցնի կրակէ գիծը եւ, հրդեհէլով թշնամիի
դիրքը, կը փրկէ վտանգուած դիրքը. բայց վերադար-
ձին՝ ան մահացու զնդակ մը կը ստանայ զլիսուն եւ
կ'իյնայ գիտապատ:

Գացի տեսնելու անձնուէր կտրիճը, ոչ իսկ երիտա-
սարդ մը՝ զինք կրող պատղարակին վրայ: Արիւնի ներկ
առած գանգուր սեւ մազերուն շուքին ներքեւ՝ անոր
աչքերը կը ժպտէին կարծես: Այո՛, անոնք կը ժպտէին
այնքա՛ն անուշ, այնքա՛ն անմեղունակ ժպիտով մը, որ
ևս պահ մը կարծեցի թէ չէր մեռած ան, թէ ան կ'ապ-
րէր դեռ եւ թէ կեանքի ժպիտովն էր որ կը ժպտէին
անոր բաց աչքերը: Աւա՛զ, մեռած էր ան եւ մահուա՞ն

թէ անմահութեան ժպիտն էր որ կը չողար անոր աչքեցուն մէջ: Ան՝ իր մահովը մահը կոխելու էր գացեր: Ան ժպտեր էր որ իր կեանքին գինովը կեանքեր էր գընած, երբ թշնամիի գնդակը և կած է խլելու այդ մատաղ կեանքը: Թշնամիին գնդակը խլած էր եւ խամրած անոր կեանքը, բայց ո՛չ անոր ժպիտը, անոր անուշ եւ անմեղունակ ժպիտը, խօսուն եւ անթառամ, որ կարծես ծլեր էր անդամ մը անոր աչքերուն մէջ, եւ հոն գամուած մնացեր:

Այսպէս կ'անցնէին կոխւին օրերը: Անոնց իւրաքանչիւրին հետ, կոխւէն՝ պատմութեան կ'անցնէին դըրուագներ՝ մէկը միւսէն պատուարեր, մէկը միւսէն սըրտառուչ: Առանց ստուերածող նօթերո՞ւ: Ո՛չ: Բայց, այդ նօթերը, որոնց գուցէ հանդիպէինք զեռ, կուտեր էին միայն եւ ոչ ուրիշ բան պառազին հիւթեղ թարմութեանը մէջ:

Յաջորդ օրը, օրինակի համար, փողոցը հանդիպեցայ Ամրաշէն խումբին հրամանատար Շաւարչ Հովիւեանի, որուն դէմքը՝ սովորական ժպիտին փոխարէն ժանգ կը բռւրէր, այդ բռպէին:

— Ի՞նչ կայ, ի՞նչ ունիս, Պ. Շաւարչ:

— Կը տեսնաք այս հերիֆը, պատասխանի տեղ, ըստ ինձի Շաւարչ, քիչ մը պոռալով եւ զէպ ի ետ՝ մատնանշելով դիւզացի մը — այս քեմպէլը, երէկ թոնիրէն դուրս հանած եմ, այսօր ալ, ո՞րտեղէն կ'ուղէք որ դուրս հանած ըլլամ զինք:

— Ուրտեղէ՞ն:

— Օղիի բուսատին մէջէն:

թուսալը՝ օղի քաշելու յատուկ խոշոր կաթսան է: Բայց մարդը՝ տարօրինակօրէն խոշորակազմ դիւզացի մը՝ բռւսատէն աւելի խոշոր կ'երեւէր:

— Երեւակայեցէք տանջանքը — շարունակեց Շա-

ւարչ — որ այս Գողեաթը իրեն տուած է ինքզինքը կծկելով բուսատին մէջ տեղաւորուելու համար. ի՞նչ է, չերթայ 45 ժամ բացօղեայ աշխատիլ: Ինչո՞վ բացատրել, մեր հողին հանող այս փախուստի հնարքները:

— Գուցէ օղեմոլ մըն է, զոր օղիին հոտն է որ դէպի բուսատը քաշած է:

Բացատրութեանս ճշգութեան համար չէր որ ժանդը փախաւ Շաւարչի երեսէն, տեղ տալու համար անոր յաւիտենական ժպիտին:

Ինձի անծանօթ չէր, սակայն, որ այդ օրերը, իրենց դրուազներովը՝ կ'անցնէին մեր զինամթերքին քանակին, մեր պարենաւորումի մթերքին վրայէն. ու ևս, յաճախ, անձնատուր կ'ըլլայի այդ ընկճող մտածումներուն եւ յիշողութիւններուն. իրարու ետեւէն միտքս կուզային, հէնց կոփւն առաջին օրը, Շտապի հրաւէրին վրայ, թշնամիին զնղակները, անոնց տարափին ներքեւ հաւաքելու ելած ժանուկներու չարաճճի յանդզնութեան հետ, հրաւէրին դրդապատճառը, Եկարեանի ժէսթը, որով ան չէր ուզած նայիլ Հէր Սփօրի տեղեկագրին վրայ, երբ քովը 200 փամփուշտ տեսած էր, յետոյ, անոր զունեղ մէկ որակումը, « պօռու » (խողովակ, մէջը պարապ), որով՝ ան պազ ջուր լեցուցած էր, օր մը անկէ վերջ, Դաշնակցութեան զինապահեստին մասին իմ յայտնած տաք մէկ յոյսին վրայ: Այս յիշողութիւնները՝ իրենց կարգին, տեղ կը բանային ուրիշ մտածումներու, հասնող մինչեւ պարտութեան հեռանկարները, որոնք սակայն իրենց պրկումին ծայրը հասնելէն վերջ, կը սկսէին թուլնալ եւ տեղի տալ յուսալից խոհերու հակաղղեցութեանը: Յիշողութեանս դուռը զարնելու կուզային, նման պահերուն, 96ի կոիւներուն նախընթացը, ամերիկացի եւ գերմա-

նացի միսիօնարներու և խոալական հիւպատոսին ներկայութիւնը և անոնց պաշտպանութեան հեռանկարները, որ ատեն, Հէր Սփօրիի տեղեկազրին սակին հետիմ աչքին կը բարձրանար զայն ձեռք բերած ըլլալու իմ յաջողութեան արժէքը և, քիչ չէին անգամներ՝ որ ես ստուգելու ելնէի անոր ներկայութիւնը գրպանիս մէջ և աչքէ անցունելու անոր պարունակութիւնը:

Առաւոտ մը, այս հակընդդէմ մտածումներուս և անոնց հետեւող անստուգութեան զգացումին անձնատուր, բնակարանիս պատշգամը, օրօրուն թիկնաթոռի մը վրայ՝ ևս ինքզինքս կ'օրօրէի, երբ հեռուէն նշարեցի քեռորդիս, տասնամեայ աղջնակ մը, որ՝ այգիներու միջավ, թիթեռնիկի մը պէս ծաղկէ ծաղիկ թըռչտելով՝ դէպի մեր տունը կը վազէր: Զիս տեսնելուն, ան՝ երեսին ժպիտներովը և ձեռքին շարժումներովը հասկցուց թէ ինձի ուրախ լուր մը բերելու կուգար ինքը: Հաղիւ այն կէտին վրայ, ուրէի՝ գիտէր թէ իր ձայնը պիտի կրնայ ինձի հասցնել, ան պոռաց.

— Մօրեղբայր, պարոն Յակոր եկած է:

Պ. Յակոր Աւանցեան Յակորն է որ՝ ընտանեօք քրոջս տան մէկ յարկաբաժինը կ'ապրէր և որ՝ սակայն, այդ օրերուն, Արճէշ կը գտնուէր:

Այգեստանի պաշարումին խիստ օղակին մէջ, որ Քաղաքամէջին անգամ սուրհանդակի մը ժամանումը անկարելի դարձուցած էր, Արճէշին՝ Հայու մը ժամանումը: Հրաշք մըն էր որ կը պատահէր: Քրոջս տունը վազեցի:

Հրաշքը ճշմարիտ ողիստական մըն էր, որուն քով Աղիսեւոն անգամ, կարծես թէ պիտի տժզունէր քիչ մը:

Ապրիլ նի առաւոտը, ըսել է Վանի կրթւներէն մէկ օր առաջ, Արճէշի գայմադամը, անջատ հրաւէրներով և զանաղան պատրուակներով կառավարչատունը կը

Հրաւէրէ քաղաքին բոլոր Հայերը։ Հրաւէրին պատասխանողը՝ սակայն, եւ չդառնար, եւ մինչ այս երեւոյթը կը սկսի աչքի զարնել եւ հրաւէրին տակաւին չերթացող քանիները՝ իրարմէ՝ երեւոյթին լուսարանութիւններ կը փնտուեն, անդին, կառավարչատանը մէջ, տեղի կ'ունենար ահաւոր բան մը։ Հրաւէրին պատասխանել փութացողները՝ կառավարչատունը մտնելնուն պէս կը խուզարկուին եւ ձեռքերնին կապանքներու մէջ առնուելէ վերջ, համրիչի հատիկներուն պէս կ'անցնին երկար չուանի մը ծայրէն, որ՝ այսպէս, կը դառնար մարդկեղէն շղթայ մը, իր վրան համրող քաղաքին բոլոր Հայերը, Առաջնորդէն սկսեալ մինչեւ պաշտօնատան խահուէճին։

— Երբ ընկերոջս վերադարձը ուշացաւ — իր ողիսականին դառնալով՝ պատմեց Աւանցեան — կարծելով թէ անոր հին մէկ զործին՝ համար է, որ վար գրած են զինք, Մարութեան Խոսրովը զայմազամին քով բարեխօսութեան զրկելու համար անոր վաճառատունը գացի։ (Մարութեան՝ յայտնի անձնաւորութիւն մը, գայմադամին առմենէն սիրելի անձնաւորութիւնն էր)։ Հոն, ինծի ըսին որ ան ալ գայմազամի կոչունքին գացեր է։ Առիթը ոգտագործելու նպատակաւ, այս անդամ վազեցի կառավարչատունը։ Հոն, զիս, իմ ինքնակոչ քայլերով առաջնորդեցին Մարութեանի քովը . . . Զեռները կապանքներու մէջ, ան չուանէ շղթային ծայրը կը դտնուէր Առաջնորդի եւ Ապազեան նշանի միջեւ։

Ապազեան՝ քաղաքին Խոտարէի ժողովի անդամներէն էր։

Հակառակ պատմութեան եղերականութեանը, միտքիս մէջ չկրցի չկորել անոր թելը եւ բոզէ մը չանդրադառնալ ուրիշ պատմութեան մը։ Ճէլտէթ սէյլի ֆէրմանին ընթերցումին օրը, Օննիկ էֆէնտիի ինծի ըրած

պատմութեանը : Այդ անզբազարձումիս մէջ, ևս զիս երեւակայեցի, պահ մը, ձեռքերս կապանքներու մէջ չուանին ծայրն անցած . բայց, շուտով, ևս ոչ առանց ճիշի ձգեցի ևս երեւակայութիւնը, անցնելու համար իրականութեան եղերականութեանը :

Երբ, 12 տարեկանէ վեր՝ արու վերջին Հայը չուանէ զղթային մէջ կ'անցնի, օրը իրիկուն եղած կ'ըլլայ արդէն : Ոստիկանները՝ մահուան թափօրը կ'առաջորդն դէպի Օրօրան գետը եւ հոն, մութը չկոխած, արեւի վերջին ճառայթներուն լոյսովը՝ ուղիղ նշանառութեամբ մը հրացանազարկ կ'ընեն ամէնքը :

Կիրնան անոնք ամէնքը, որը մէկ, որը քանի մը հարուածներու ներքեւ : Աւանցեան, սակայն, առանց հարուածի է որ կ'իյնայ եւ երբ, մութը՝ այդ զիշերը դժոխի չափ սեւ, կուլայ ծածկելու այդ ահաւոր տեսարանը, ոտքի կ'ելնէ ան՝ զինք ծածկող դիակներուն ներքեւէն, ծովին ճամբան կը դտնէ, ծովիզերքը կը հանի եւ ինքզինքը կը նետէ հոն խարսխած նաւը, որ, իր կարդին, առազատոր՝ մազապուրծ փախտականին պատմութիւնովը լիցուն՝ շունչը կ'աօնէ Աւանուց նաւահանգիստը :

Աւանցեան հոն չի կրնար երկար մնալ, անօրինակ յանդպնութեամբ մը, որ անոր կը բերէին իր արկածները, զիշեր մը, որուն սեւը իրեն կը յիշեցնէր Օրօրանի գետին ափունքին մութը, այդ մութին սեւ թեւերովը ան ճամբայ կ'ելնէ եւ կը հանի իր ընտանեկան օճախը :

Այսպէս, Արձէչի եւ շրջակայից 12էն վեր 1200 հայ արուներէն, Աւանցեանն էր մինակ, որ կրցած է ճողովը իթթիւատի յդացած եւ զայմազամ մարացցի Ալիթիզայի այնքան հրէջօրէն կազմակերպած սպանդէն :

Արձէշի մէջ, յեղափոխութիւնը զոյտթիւն չունէր, զինուորցուի հարցը բնա՛ւ:

Դրութեան նկարագիրը փոխուած է հիմայ ինձ համար: Վերադարձիս ճամբուն վրայ, Աւանցեանի բերած լուրերով ընդարմացած զլուխս քիչ մը աւելի հակած՝ կը քալէի ես, երբ ինծի մօտեցաւ ազդական մը, ըսելու համար թէ միսիօնարական շրջանակին մէջ սենեակ մը չէր կրցած գտնել եւ խնդրելու՝ որպէսզի իր ընտանեօք մեր տունը փոխադրուի ինքը:

Մեր տունը միսիօնարական շրջանակին քով կը գտնուէր եւ ես ձէվտէթ պէյին՝ Եթէ ոչ բարեկամ, ծառնօթ մը կը համարուէի:

— Ո՞չ իմ տուն եկէք, ո՞չ ալ ուրիշ տեղ սենեակ փնտուեցէք:

— Ինչո՞ւ — հարցուց ազդականս զարմանքով:

Հարկ եղաւ ազդականիս պատմել Աւանցեանի՝ Արճէշին բերած նորութիւնները:

— Երթամ, ուրեմն, նիզակ մըն ալ ես առնեմ — ըստ ազդականս, յուսահատ թօնով մը:

Շտապի կարգադրութեան համաձայն, տաք զէնք չունեցող բոլոր Հայերը պէտք էր որ զինուած ըլլային նիզակներով՝ զորս՝ յատուկ արհեստանոցներ կը շինէին օրն ի բուն:



Այդ օրը լուրի օր եղաւ: Քիչ վերջ լուր եկաւ թէ՝ նոյն դիշերը, Քաղաքամէջն հասեր է սուրհանդակ մը: Առաջին լուրն էր որ կը հասնէր այստեղէն: Գիտէինք թէ Քաղաքամէջ կը դիմազրէր, բայց ի՞նչ պայմաններու մէջ, սուրհանդակն էր որ պիտի ըսէր: Ու տունը, ուր իջած էր ան, դարձած էր ուխտատեղի մը:

Սուրհանդակը, Շալճեան, Համակրելի երիտասարդ

մը, քանի՞ հարիւրերորդ անդամ ըլլալով՝ ինծի, երբ
քովը եղայ, կրկնեց պատմութիւնը այն օրհասական
կորիւն, զոր ափ մը կտրիներ, զինուած ցեղին հերո-
սութեան միեւնոյն առաջինութիւնովը կը մզէին ցե-
ղին կեանքին ըէմ ելած միեւնոյն թշնամիին դէմ:

Ահա նոր թէրմօփիլլը, իը ուրոյն գրուազներով,
զորս լափելով չենք կշտանար: Ահա կին մը, Աղաւնի
Վարպետեան, նոր Յուղիթ մը, որ պատրաստամիտ
յանդգնութեամբ մը եւ անօրինակ անձնուիրութեամբ
մը՝ փրկելով ինքնապաշտպանութեան դիրքերէն մէկը,
ամենէն կարեւորը, կը փրկէ ողջ քաղաքը: Ահա պա-
տանի մը, Արամ Կապուտիկեան, որ, ոումբը ձեռքին
մէջ, թշնամիի գնդակներուն ներքեւ, երեք անգամ ա-
նոր դիրքերը կը մտնէ եւ հրդեհելով զանոնք, հնարա-
ւոր կը դարձնէ ինքնապաշտպանութեան գործը: Ահա
կորիւներուն դեկամար Հայկակ Կօմոյեան, մինչեւ մա-
զերուն ծայրը ջիզ, որ՝ սքանչելի պազարիւնութեամբ
մը եւ կամքի անօրինակ ուժով մը կը գիտնայ համա-
զրել այս թագուն ուժերը եւ զանոնք ի սպաս զնել ինք-
նապաշտպանութեան գործին: Ահա ուրիշ մը՝ այդ թէր-
ուազներէն, որ մեղ նորէն կը տանի դէպ ի թէրմօփի-
լեան յիշողութիւնները: Ճէփտէթ՝ զինադադար մը կ'ա-
ռաջարկէ եւ երկու պատուիրակներ դրկելով՝ կոուող-
ներուն կեանքը... կը չնորհէ եւ անոնց ներումը կ'ա-
պահովէ, պայմանաւ որ անոնք յանձնեն իրենց դէն-
քերը:

— Եկուր առ—կը պատասխանեն նորէն նոր Սպար-
տացիները:

Ցիշովութիւնս, այս զրուազին վրայ, զիս ակամայ
կը տանի դէպ ի հին թէրմօփիլի չար վախճանը եւ,
մինչ ես կ'երեւակայէի տեսնել այդ հերոսները Պղուտո-
նի սեղանին չուրջը, սուրհանդակը ըրաւ ուրիշ պատ-

մութիւն մը, որ իմ երեւակայութեան ճամբան չեղել տուաւ ինծի, սպատմութիւն՝ որ նոր էջ մը պիտի բանար կոիւներու սպատմութեանը մէջ:

Քաղաքամէջի պարէնը օր առաջ հատցնելու նպատակաւ, թուրքերը հոն կը մտցնեն հայ սովալլուկներու բազմութիւն մը: Այդ բազմութեան մէջ գտնուողներէն մէկը, արհեստաւոր մը, որուն կեանքին՝ ինչպէս բժժիշկներէն չատերունը, զեռ պէտք ունէին թուրքերը, օր մը առաջ, թուրք զօրանոցներէն մէկուն մէջ աշխատած պահուն, կը լրտեսէ երկու թուրք սպաներու միջեւ տեղի ունեցող խօսակցութիւնը, որմէ զգայացունց բաներ կ'իմանայ ան: Այդ խօսակցութենէն յայտնի կ'ըլլայ որ Տիրմանի մէջ ոկոած է արդէն ճակատամարտը ուուս բանակին եւ, ամիսներէ ի վեր պատրաստուելով՝ Պոլսէն ճամբայ ելած Խալիլ փաշայի բանակին միջեւ, թէ՝ Անդրանիկը իր զունդով ուուս բանակին մէջ կը գտնուի, թէ՝ այդ կոիւնին պատճառաւ է որ ձէվտէթի օգնութիւն խնդրող կանչերը կը մնան անպատասիանի:

Պատմութեան կապը և ժամանակադրական կարդը կը պահանջնեն, որպէսզի մենք, սպահ մը, ընդհատենք վանի ինքնապաշտպանութեան կոիւներուն պատմութեան ընթացքը և անցնինք՝ այդ կոիւներուն վրայ այնքան բաղդորոշ նշանակութիւն ունեցող այդ ճակատամարտին, որուն մէջ մենք պիտի գտնենք մեր պատմութեան հերոսը՝ Անդրանիկ:

ՏԻՒՄԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Տիրման կեղրոնական քաղաքն է՝ ջուրերով այնքամն առատ եւ ծառաստաններով այնքան խիտ Սալմաստի դաշտին, Ատրպատականի այն մասին մէջ, որ՝

ի հնումն , որպէս մաս վասպուրականի , իր մէջ կը ողաբունակէր պատմական Արտաշատը եւ Հերու Զարեւանդ դաւաները , Տղմուտ գետովը եւ Աւարայրի գաշտովը : Արեւելքէն , ան կը նայի Ռւրմիոյ կապտաղեղ լիճին վըրայ , հարաւէն եւ արեւմուտքէն Արառովի լեռներն են որ կը նային անոր վրայ :

Այնքան կանանչ է , զարունը , Սալմաստի դաշտը , Ասլրիլին ճերմակ ծաղիկներով այնքա՞ն փթթուն են անոր պտղատու ծառերը , որ՝ աւաններու մէջ շմտնողը չի կրնար գիտնալ թէ Թուրքին ոտքը անցեր է այդ դաշտերուն վրայէն :

Մուսական բանակը , սակայն , մարտի վերջերը , Սալմաստէն քշեր է թրքական ուժերը , որոնք՝ աշունէն ի վեր հոն տեղաւորուած էին եւ որոնք՝ Հիմայ , քաշուած դէպ ի թրքական սահմանագլուխը՝ օգնական ուժերու կը սպասէին . յարձակողականի սկսելու համար :

Ամիսներու պատրաստութիւններէ վերջ , Պոլսէն հասած է արդէն Խալիլ փաշայի զօրաբաժինը , եւ , ապրիլ մէկին , յանկարծակի գրոհով մը , առջեւէն քշելով ուստական մանր մունը ուժեր՝ առաջացած է մինչեւ Տիլման : Ապրիլ 17ին , Զօրավար Նաղարպէկով Հրաման կը ստանայ Ատրպատականի վերին հրամանատար Զօր . Զէրնազուրովէն , ամէն գինով կանգ առնել տալ Խալիլ փաշայի յառաջնադաշտումին :

Զօր . Նաղարպէկովի զօրաբաժինը կը բաղկացնէին կօղաքներու դունդ մը , ուստական եղիկու դունդեր եւ Անդրանիկի հայկական գունդը :

Խալիլ փաշայի յարձակողականին նպատակը՝ շարունակութիւնն էր՝ չորս ամիս առաջ , ինվէր փաշայի՝ Սարի Գամբչի մէջ վիժած յարձակողականին — ոտքի

Հանել Աղբակէյճանի Թուրքերը, անոնց օժանդակութեամբ հասնիլ Կովկաս եւ գրաւել Պաքուն:

Տիմանի ճակատամարտը՝ Կովկասի բազդն էր որ պիտի վճռէր, Վանի բազդը զուղադիսթէն էր որ կ'իշնար նժարին մէջ: Վան՝ իր գիրքովը, Երկրորդական կարեւորութիւն ունէր Թուրքին համար, որուն ծրագրուած յաղթանակէն վերջ, ան դատապարտուած էր պատրաստ որս մը զառնալու:

— Անդամ մը, Կովկասի հողին վրայ, ոտքս գետին զարկածո կէտէն Աղբակէյճանցիներու լէդէոններ զուրս պիտի դան — ըստ էր ինվէր փաշան, Թուրք բռնապետութեան Պոմպէոսը, Սարի Գամբըչ մէջ:

Էնվէրի փոխարէն, հիմայ, իր մօրեղբայրն է, Խալիլ փաշան, որ ոտքը զետին զարնելու եկած է պարսկական Ասրպատականի մէջ: Անոր հրամայած տիվիրոնը աւելի թարմ է, աւելի ուժեղ: Յետոյ անոր զօրարաժնին միանալու դացեր էին Վանի եւ Պաշ-Գալէյի շրջաններու զինուորական ուժերը, մեծ մասամբ բաղկացած համիտիէ Քիւրտերէ:

Վանի զօրարաժնին հրամանատար Հիւսէյին պէյի լուրերէն մենք զիտէինք արդէն որ՝ հեռազիր հեռազրի վրայ, Խալիլ փաշան՝ զօրք մուրացած էր Վանի զօրարաժնինէն:

Ազրիլ 17ի առաւօտը, Զօր. Նազարակէկով հրաման կ'ընէ ոռուսական զունդերէն մէկուն եւ Անդրանիկի զունդին զրաւել՝ մէկը աշէն, միւսը ճախէն Մուղան-ջուզի լեռնաշղթան, իսկ, կօզաքներու զունդէն երկու զումարտակներ հրաման կը ստանան դարան մտնել դէպի աւելի ճախը եւ աւելի հեռուն դանուող խիտ ժայռերուն մէջ:

Իր սեփական զգացումներուն եւ ակզրունքներուն ժարդ՝ Անդրանիկ մարդն էր նաեւ իր սեփական թաք-

թիքին : Այդ թաքթիքին մաս կը կազմէր բոպէի գործը յաջորդին չձգելու նշանաբանը : « Այս օրուան գործը վաղուան չձգել »ը — ըստ էր ան, անդամ մը, վաճառականի խօսք է :

Անդրանիկ՝ հրաման կ'առնէ թէ ոչ, ձին կը նստի եւ աչքէ, — Անդրանիկի աչքէն — անցունելու կ'երթայ լեռնաշղթային՝ իրեն պաշտպանութեան յանձնուած մասը : Կերպարձին, անոր աչքերը միտքին մէջ գծած են արգէն պաշտպանութեան բլանը : Զօրքին առջեւը ինկած՝ ան, այս անդամ, անոր մասերուն իւրաքանչիւրը անձամբ կ'առաջնորդէ դէպի անոր վստահուած գիրքը :

Դիրքերէն առաջ, Անդրանիկ ճանչցած է իր վաշու, վաշտին հրամանատարին հետ զայն բաղկացնող զինւորներուն իւրաքանչիւրը, ոչ միայն իր անունովը եւ դէմքովը՝ այլեւ իր առաւելութիւններովը եւ պակասութիւններովը : Ան՝ իր կարգադրութիւններուն մէջ, հաշուի դրած է ուրեմն զիրքերուն կարեւորութեան հետ, զանոնք պաշտպանելու կոչուած վաշտերուն եւ զանոնք բաղկացնող տարրերուն յատկութիւնները : Երբ ան՝ կը հասնի իր ծրագրած պաշտպանութեան բլանին ամենէն կարեւոր կէտին՝ Փայտի բլուրին, որուն առջեւ Սալմաստի դաշտը անտեսանելի կէտ չօւնի, անոր պաշտպանութեան հողը կը յանձնէ վաշտին, որուն վաշտապետը, Կարօն, ամենէն աւելի կը հասկնայ Անդրանիկի լեզուն :

— Այս ժայռը կը տեսնա՞ս — կը հարցնէ ան վաշտապետին :

Եւ անոր զինուորական բարեւին վրայ .

— Այս ժայռին փակած պիտի մնաք այնպէս, ինչպէս ան փակած է զետնին :

Բայց, հրամանին խօսքերը, զորս անոր մարդիկը

կարծես կը խմեն, ի՞նչ են որ, այն հոսանուտին քով՝
որ՝ Անդրանիկի խոժոռ աչքերէն ցայտող կայծերուն
միջով՝ կ'իջնէր վաշտապետին հետ՝ անոր զինուորնե-
րուն հողիներուն մէջ:

Քանի՛ քանի՛ եւ որպիսի՛ թրթուումներէ անցեր է
այդ հոսանուտը:

Ո՞րն ըսենք:

Թուրքերուն յաւիտենական ատելութիւն ուխտող
անոր Անդրանիկան երդո՞ւմը, Սասունի վրէ՞ժը, Վանի
օդնութեան հանելու խոյա՞նքը:

Հապա՞ զինուորի պատիւը:

Զէ՞ որ Անդրանիկի նշանաբաններէն մէկն էր:

— Զինուորի համար լա՛ւ է կեանքը վրայ տալ քան
թէ իր զինուորի պատիւը:

Հապա՞ Ռուսին աչքը, որուն առջեւն էր որ առա-
ջին անգամ ըլլալով՝ հայկական գունդ մը, իր ուրոյն
իտէալին համար պայքարելու կոչուած հայկական
գունդ մը, պիտի մղէր իր կոփւը:

Ասոնք Անդրանիկի զգացումներ, որոնց փոխարէն
վստահութեան որպիսի՛ կուրութիւն իր զինուորնե-
րուն կողմէն:

— Փաշան այսպէս հրաման ըրաւ:

Անդրանիկի հրամանը՝ որ անսխալական է անոր
զինուորին համար, անվրիուլի, որ կը կախարդէ, կը
գերէ, կը զինովցնէ եւ զայն ստացողին սիրտը կը լեցնէ
սիրով եւ զորովով, զայն ուռեցնելով միաժամանակ
հպարտութեան զգացումով մը:

Յետոյ, ուրիշ զգացում մը, որ Անդրանիկէն զին-
ուորին եւ զինուորէն Անդրանիկին կ'անցնէր, վստահու-
թեան զգացումը որ Հայ կոռուզն մեծ պետութիւն մը
ունէր այս անգամ իր ետեւը, անոր անունը, անոր բրէս-
թիժը, բայց, մանաւանդ, անոր զինամթերքին պահես-

որ, պահեստ՝ որ բակսեր էր անոնց Սասունի մէջ, վանի մէջ. պակասը որ Անդրանիկին՝ վանի մէջ երդ-նուլ տուած էր:

— Անէ՛ծք ինձի, եթէ ևս անգամ մըն ալ ուրիշ հրացան տամ հայ կուռղին ձեռքը:

Տիւմանի յաղթութիւնը ոռւս բանակին դործն էր, անոր թիւին, թնդանօթին, բայց այս հոգեկան տարրե-րը եւ անոնց շտեմարանն եղող Անդրանիկ՝ առանց բա-ժինի, արդար բաժինի չմնացին անոր մէջ:

Վերադարձին, Անդրանիկ յողնած՝ քարի մը վրայ կը նստի եւ ճաշը կ'ուզէ: Երբ ճաշը կը բերեն. ան՝ դունդին քահանան Տէր Վարդանին կ'ուզզուի.

— Կը մնայ քու աղօթքը, Տէր Հա՛յր:

Ուրքի կ'ենէ ծերունի քահանան, երեսը կը դարձնէ դէպի ի արեւելքը, դէպի Ուրմիոյ լիճը, որու կապոյ-տին վրայ, այդ բոպէին, սոկի եւ արծաթ կը ցանէին դէպի իր մուտքը խոնարհող արեւի վերջին ճառա-դայթները, կը խաչակնքէ երեսը, կ'արտասանէ Հայր Մերը, յետոյ ծոցէն կը հանէ կարմիր թաւիչով եւ ար-ծաթ խաչով պատած ժամագիրքը եւ կը կարդայ անոր մէկ զլուխը:

« Ուրախ եղաք, փոխանակ աւուրցն, յորս խոնարհ արարեր զմեղ եւ ամացն յորս տեսաք զչարչարանս:

« Հայեա Տէ՛ր ի ծառայս քո եւ ի գործս ձեռաց քոց եւ առաջնորդեա որդուց նոցա »:

« Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեղ, Տէ՛ր եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա մեղ »:

Անդրանիկ յուզուած է, ծածկելու համար արտա-սուքի ցողը, որ այդ բոպէին կը շողայ անոր աչքերուն անկիւնը, ան կը փութայ համբուրելու ժամադիրքին կողքի խաչին հետ քահանային ձեռքը եւ, վերադառնա-լով վրան՝ ճաշի կը նստի, բայց, հաղիւ քանի մը պա-

տառ առած, պատառը զբկթէ բերանը, անոր աչքերը
կը սկսին դոցուիլ: Խոհարար Խաչիկ աղան, տիրոջը
սովորութեանը ծանօթ՝ եափունջայով կը ծածկէ Անդ-
րանիկը որ՝ « մինչեւ որ ես չարթննամ, դուք չքնա-
նաք » հրամանը շրթունքներուն վրայ՝ Մորքոսի գիր-
կը կ'անցնի:

Ապրիլ 18ի առաւօտը զով եւ պայծառ է: Երբ թըր-
քական բանակը բուռն թնդանօթաձղութեամբ մը կը
սկսի իր յարձակողականը, արեւը՝ կարծես կոփւը դե-
տելու համար, բլուրի մը ետեւէն զլուկիք կը բարձրա-
ցնէ: Անոր ճառագայթները՝ տեղ տեղ ամպերէն բեկ-
ուած՝ կարծես դիմաւորելու կ'ելնեն թնդանօթներու
բերաններէն ժայթքող մուխի ամպերը:

Խալիլ փաշան՝ իր յարձակողականին թափը կը
կեզրոնացնէ ոռուս բանակին աջ թեւին վրայ, անոր
նպատակն է գրաւել լեռնաշղթային այն մասը, որ իշ-
խող դիրք ունի զաշտին ու անոր շօսէյին վրայ: Անոր
զօրամասերը, թնդանօթներու պաշտպանութեան ներ-
քեւ շղթայ կապած՝ Տիլմանէն կը յառաջանան դէպի
այն կէտը, որուն պաշտպանութեան հողին ծանրութիւ-
նը Անդրանիկի գունդին վրայ է որ կ'իյնայ: Դէպի կէս
օրը, թշնամին, հակառակ տուած զոհերուն, որոշ յա-
ռաջիսագցում մը կը նշանակէ եւ յամառ գրոհով մը
կը դրաւէ Բարդուշու զիւզը, որուն դիրքը ուազմական
նշանակութենէ զուրկ չէ: Ռուսական զօրամասերը, սա-
կայն, կառչած կը մնան, իւրաքանչիւրը իրեն վստահ-
ուած դիրքին: Անդրանիկ կը չգայ, սակայն, օգնու-
թեան պէտքը եւ թէլէֆօնով օգնութիւն կ'ուզէ նաղար-
պէկովէն: Շուտով կը հասնին երկու զումարտակներ
թնդանօթներով եւ զնդացիրներով: Բայց, կոռուզները
ուրիշ օգնութեան ալ պէտք ունէին: Անդրանիկին լուր
հասած է թէ իր զօրամասերը զոհեր եւ զիւզաւորներ

ունին, թէ վիրաւորներուն մէջ կը գտնուին Ամբատ,
Արտաշէս, Տէր Վարդան:

— Զիս բերէք, կը գոռայ Անդրանիկ, վրդովուած:

Երբ ձին կը բերեն, անոր կանակը կը ցատկէ Անդրանիկ և օղնական ուժերը ետեւէն, ան՝ լեռնաշղթային ողնաշարին զիկզակովը, բլուրէ բլուր, դերքէ զիրք ոստոստելով, օղնական ուժերուն հետ կռուողներուն բաշխելու կ'երթայ իր ներկայութեան իրախուսանքը եւ հմայքը:

— Փաշա՞ն է, կ'ըսեն իր մարդիկը — Երբ զայն կը տեսնեն, եւ, նոր խանդով մը, նոր մզումով մը իրենց գիրքերուն կը փարին:

Դիրքերէն մէկուն վրայ, ծանր վիրաւոր մը, Անդրանիկը տեսնելուն պէս, պառկած տեղէն վեր կ'ելնէ, չրացանը կ'առնէ եւ լքած դիրքը յառաջանալով՝ կը սկսի կրակել: Վար կ'իջնայ ձիէն Անդրանիկ եւ կ'երթայ համբուրելու վիրաւորին ճակատը, ու անոր կողքին պառկելով՝ կը սկսի ինքն եւս կրակել:

Ժայռի դիրքին վրայ, որուն գիրքապահին՝ Փառակցի Կարօյին հրամայուած էր ժայռին փակած մնալ այնպէս, ինչպէս ժայռը դեռնին, Անդրանիկ կը տեսնայ որ Կարօն, արդարեւ, փակած է ժայռին. բայց ան անշունչ է այլեւս, անոր դիմակն է որ փակած կը մնայ ժայռին: Վար կ'իջնայ ձիէն Անդրանիկ, ճիգով մը որպէսպի արտասուքը չգայ մատնելու իր կսկիծը, Կարօյի դիմակին կը մօտենայ ան, կը համբուրէ անոր ցուրտ ճակատը եւ զայն ուրիշ վաշտապետով մը փոխարինելէ վերջ, երբ գիտակը աչքին, դաշտը զննելու կ'ելնէ, անոր աչքերուն կը պարզուի զարհուրելի տեսարան մը, դաշտը ծածկուած է յարձակող թուրք զինուորներուն դիմակներովը:

Կանգ առա՞ծ է յարձակողականը: Ո՞չ: Հակառակ

որ յարձակող շարքերը, իրարու ետևէն ինկած էին, ինչպէս խոտ մանդաղին առջեւ, Խալիլ փաշան, առաջին յաջողութիւններէն զինով՝ անօրինակ յանդդնութեամբ մը, լեռնաշղթան ամէն զինով գրաւելու իր բլանին ի սպաս՝ ինկնողներուն ետևէն եւ իրարու ետևէ, կը հասցնէր նոր զօրամասեր, չդադրելով տեղացնելէ լեռնաշղթան պաշտպանող գիրքերուն վրայ, ըրավինէլներու տարափ մը:

Լեռնաշղթան պաշտպանողներէն եւ ոչ մէկը, սակայն, ոուսական գունդն ըլլայ թէ հայկական, լքած է իր դիրքը: Անոնք զիրար լրտեսած, մրցումի ոգով մը, կարծես պատւոյ հարց համարած են, հակառակ տեղացող ոում ոումքրերուն խլած զոհերուն, չլքել իրենց գիրքերը:

Ամբողջ ժամ մը, զիտակը աչքերուն, Անդրանիկ կը դիտէ յարձակողականին յամառութեանը հետ, զայն կանդ առնել տալու ճիգին անօրինակ եւ յամառ տոկունութիւնը: Պահ մը, սակայն, ան կը նշմարէ որ յարձակողներու շղթայ մը՝ որոշ յառաջիսաղացում մը կը կատարէ զէսի ոուս գունդին զրաւած զիրքերէն մէկը եւ դիրքը կարծես թէ սկսած է լուել: Անդրանիկի ոիրտը կը սկսի արոփել, անոր զարկերը կը թուին ըլլալ, իր ականջին, հրացանի զարկեր: Ներշնչումի եւ դործադրութեան արագութեամբ, որ իր զլիսաւոր շնորհնէ, ան՝ բոլէապէս, վաշտ մը կը պատրաստէ առաջացող զօրամասին ետեւն անցնելու եւ զայն յանկարծակի բերելու համար, երբ կը նշմարէ որ այդ զօրամասը կանդ կ'առնէ յանկարծ, յետոյ անակնկալօրէն կը մատնուի շփոթութեան մը, առա կը սկսի անկարգօրէն նաև հանջել: Անդրանիկ կը նշմարէ որ ոչ միայն ոուս զունդին յասդ զիրքերէն, այլեւ անծանօթ կէտերէ, որոնք ուրիշ բան չէին, եթէ ոչ կօզաքներու թագնուած դարաններ, զնդակներու տարափ մըն է որ կը տեղայ յար-

ձակող թուրք զօրամասին վրայ եւ կը հնձէ անոր շարքերը :

Զուր տեղ, այնուհետեւ, թուրք հրամանատարութիւնը կը ճգնի պահպանել յարձակման թափը : Երեւոյթը կը կրկնապատկէ դիրքերէն կրակ տեղացողներու եռանդը, որուն սփուած նախճիրին վրայ աւելի հեռու գտնուող թրքական ուժերէն ոմանք եւս կը սկսին նահանջել : Թուրք հրետանին կը կրկնէ իր հարուածները, զնդացիրները իրենց կարդին : Խալիլ փաշան օդնական ուժեր կը հասցնէ . բայց, առոնք ամէնքը ի զուր կ'անցնին . անոր՝ անկարելի կ'ըլլայ այլեւս առաջքն առնել զօրքին մատնուած խուճապին, որուն պատճառաւ, նահանջողներէն կարեւոր մատք կ'իշխայ, դիրքերէն անխնայօրէն տեղացող զնդակներու, բայց մանաւանդ հրետանիին եւ զնդացիրներուն կրակին ներքեւ :

Կանգ առած էր Խալիլ փաշայի յարձակողականին թափը . Անդրանիկ՝ Ժայռի ըլուրին վրայ նստած, դիտակը ձեռքը, աչքերը՝ մէկ մը՝ զէպ ի Բարդուլու գիւղը, մէկ մը՝ զէպ ի Արաւուլ լեռը խոնարհող արեւու ճառապայթներու շինած շուրբերով՝ Պրօպտիյնաններու վերածուած են, մէկ մտմտուք ունի — խա՞զ էր թէ ոչ խելագարութիւն, Խալիլ փաշայի այս յանդուղն յարձակողականը :

Սալմաստի դաշտը հիմայ ընդարձակ գերեզմանատուն մըն է այլեւս եւ եթէ ծրագր ջուրերու աղմուկը, զոր բլուրներէն իջնող զարնանային սահանքները իրենց հետ կը թափէին այդ դաշտը կտրող Զօլա զետին մէջ, հոն տիրող լուռեթիւնը ստուգիւ գերեզմանային պիտի ըլլար :

Առաւտուք, ոռւսական բանակին կողմէն արձակուած թիղանօթի քանի մը հարուածներու ձայներն են

որ կը խղեն այդ մահասփիւռ լուրթիւնը, թշնամին փնտուող փորձի հարուածներ որոնք իրենց արձադանգներն են միայն որ կը ստանան որպէս պատասխան, որմէ վերջ կօղաքներու հետազօտիչ խումբեր հրաման կը ստանան ճամբայ ելնելու:

Անոնք ոչ միայն թշնամիի հետքը չեն դժներ Բարդուցյու զիւղին եւ անոր ետեւ զտնուող ընդարձակ տարածութեան վրայ, այլեւ Սալմաստի գաշտը ծածկող դիակներու թիւին վրայ տեղեկադիր մը կը բերեն թէ՝ թքական բանակը ի վիճակի չէ այլեւս նոր յարձակողականի ձեռնարկելու:

Դինետոնին մէջ, որ այս լուրին վրայ կը սարքեն սպաները, հարց կը ծաղի թէ որո՞ւն բլանին կը պարտին այս հարուածային յաղթանակը, վերին հրամանատար Զօր. Զէրնազուրեալի՞ն, զօրարաժնի հրամանատար Զօր. Նազարպէկովլի՞ն, թէ ոչ անոնց սպայակոյտներէն մէկն ու մէկին, ոմանք մէկ կողմը կ'ըլլան, ոմանք միւսը: Անդբանիկ ո՛չ այս կողմը կ'ըլլայ, ոչ այն, եւ կը յայտնէ կարծիք մը, որուն կը միանան զրեթէ բռւրը.

— Այս արագ յաջողութիւնը մենք կը պարտինք եալիլ փաշայի խելագարութեանը:

Ետիւ փաշայի բանակը, թիւով աւելի ստուար, հրետանիովը աւելի ուժեղ, զոհ կացած էր ուստական բանակը յանկարծակիի բերելու իր խելագար շտապին:

Յաջորդ օրը, Անդբանիկ, յատուկ սուրհանդակով Զօր. Նազարպէկովլի՞ն արտօնութիւն կը խնդրէ իր զունդին հետ շարժուիլ դէպի Վան: Ան պատասխան կը ստանայ թէ իր զործը Ատրպատականի մէջ վերջացած չէ տակաւին եւ թէ Զօր. Նիքոլայէվ հրաման ստացած է արգէն իկարիրէն շարժուիլ դէպի Վան:

Վանի փրկութեան լուրին էր ասիկա:

— 0 —

Բայց, վան տեղեկութիւն չունէք ո'չ Տիրմանի ճառագուամարտին, ելքէն, ո'չ ալ Զօր. Նիքոլայէֆի զօրաբաժնին շարժուելէն: Բնդհակառակն անոր սպառնումց դրութեան վրայ, այդ օրերուն, աւելնալու և կածէր պարենաւորումի ճղնաժամք, որ օր ըստ օրէ կը ծանրանար:

Ասպրիւ 25ի առաւօտը, պարենաւորումի յանձնաժողովին Հրաւէրովը՝ խորհրդակցական ժողով մը գումարուած էր մըսդըր Եարօյի քով: Ժողովին մէջ որքան խորհրդական՝ նոյնքան կարծիք եւ առաջարկ, ոչ մէկը լաւատես, ոչ մէկը գործնական: Խորհրդակցութիւնը վերջացաւ, ի չգոյէ ուրիշ հնարաւորութեան, մըսդըր Եարօյի անէքթուային մէկ պատմութեամբ:

— Պարոննե՛ր, դուք կ'երեւի չէք կարդացած պաշարումներու պատմութիւնները — սկսաւ պատմել մըսդըր Եարօն, որ աւելի խմօրիսթ մըն էր քան թէ միսիօնար: Երէկ էր միայն, որ ես մսավաճառին քով միս չդայ, դեռ կայ ուրեմն կալուրման (պահածոյ միս, որմէ՛ մայիս եւ յունիս ամիսներու համար, ամէն վանցին պաշար մը կ'ունենայ) յետոյ կուգան ծառերը իրենց պատողներով եւ պարտէղները իրենց բանջարեղէններովը: Յետոյ կարգը կուգայ ուրիշ բաներու...

Ժպիտ մը եւ ունկընդիրները հասկցան անմիջապէս որ համակրելի Եանքին հիւթեղ բան մը ունի ըսելիք:

— Այս առաւօտը, շարունակեց ան, հիւանդանոցի խոհարարէն կալուրմա ուղեցի, ի՞նչ կ'ուղէք որ ան ինծի պատասխանելու ելնէ: Ան ինծի ըստ թէ մուկերը կերած են կավուրմայի ամբողջ պաշարը: Բաել է թէ մէր հիւանդանոցին մառանին մէջ, անոր ամբողջ պաշ-

տօնէութեան եւ անոր հիւանդներուն պաշարը սպառելու չափ մուկեր կան։ Կավուրմայէն վերջ ուրեմն, մենք ունինք մեր մուկերը, ու երբ կարդը անոնց գայ, պարենաւորումի յանձնաժողովին գործը պիտի ըլլայ ականատներ շինել տալ։

Ունկընդէիրներուն քրքիջին միջոց մը տալէն վերջ, միսիօնարը շարունակեց։

— Կերեւակայեմ թէ՝ մեր հիւանդանոցին խոհարարը՝ որպիսի՛ հաճոյքով մեղ համար պիտի խորովէ իր կավուրմայով զիրցած մուկերը։

Կարելի չէ ըսել թէ ներկաները՝ յարզելի միսիօնարին խոսքերուն՝ միայն իւմօրին համար էր որ խնդացին։ Զէ՞ որ ծով ինկնողը, երբ փաթթուելիք օձ մը կը դտնայ, չի կընար ուրախութիւն մը չզգալ։

Յաջորդ առաւտ, լուր ելաւ թէ՝ լիճին վրայ Պիթլիզի ուղղութեամբ մեկնող բազմաթիւ նաւեր երեւցած են։ Լուրը՝ եթէ ճիշտ ըլլար, ուրիշ բան չէր ենթադրեր եթէ ոչ թուրքերուն փախուստը։ Մարդ չմնաց, որ հարկաւոր զգուշութիւններով՝ տանիքէն ակնարկ մը նետելու շելնէր դէպի ծովը։ Ոչ մէկը անոնցմէ՝ աչքերովը չկրցաւ հաստատել ականջովը լսածը։

Երջած լուրին համաձայն, բողոքականներու եկեղեցիին զանգակատունէն էր որ տեսնուած էին մեկնող նաւերը։ Այդ զանգակատունը, իր՝ թէ՛ գտնուած զիրքովը եւ թէ՛ չէնքովը, Այգեստանի ամենէն բարձր կէտն է։ Իրենց տանիքներէն յուսահաները վազեցին դէպի այդ զանգակատունը, որ՝ շատ շանցած դարձաւ տեսակ մը ուխտատեղի, որուն պոչը բռնելու զացին հոգինին պարենաւորելու պէտք ունեցողները, աչքովնին տեսնելու համար ծովին կապոյտը դէպի արեւմուտքը ճեղքող՝ ճերմակ՝ բայց հազիւ տեսանելի կէտերը, ու

մի ժագեկմազ զհմելոց ոչին զվորւանուստու վմակոց ողջմոնի
մս՝ բանամքմամ զառագմա մս՝ մք պակո հպիւազ նոզրդմակ
շտոկի զհբնակ զվորուայուշ վզտառողնմը զրակվմի ։ Եթք
զիտշուն զտոկի մմդժենչն ։ թումո՞ւ ։ Ամօ նմացոց
։ մմդրտաս նմտ շալդասմտի զտիդ ։ Լուն զվորումի զբովիք
զհմդղկաքմուու զվկազմա ուսս նսնդաօք ժզսմս ։ մմդո
ւսն նսնդմ ։ բոմի ասմդզմամմ նոկոցմ վզուի կազ զմդշին
զմսզ նմոց ։ բոմի զրամզահի րդու ող կորմզց նմտ զբոկ
տոս մհքոմ մի ։ ոչին մք վմդրտաս ։ մոխի մք վշամն զտի
տատշտուում զվճմզի զհբնակ ասմդմասց ։ մք ովո՞ւ

։ մատրասվոփ ։ յսմ

։ բոց վմտրտն բունզո ոմտ զրամդմասց ։ ո հըլդ ։ մդկոզ
։ ուն մհի զտու նվմտ մս ։ մք զհրտեսոք զհնղինմոք նսմ
։ տկմդ տդրտամմը զ նոչն հաղշնապշ ։ յսլդրտամուուն ոչին
մք զքու ։ մք զհրտեսոք րդու նաւանդ ։ զհմզդմսն նզազտ
ող ողնզիք զվիզազտի զրամդնմոք վիսմ ող զվամսեսոք զվի
։ բոմի զվիհոն նսզտա ազրտամմը զհզոտի նկրսմոքն
տոսի զհնդամցմը ։ մք թմարզմ նվմտ րաքմտն վլզզտա
ողտ զհդրտատկուենցն նմտ ։ մուուստ վ87 նվմիոը

։ մմդրտոզ մհ քտու

։ զտ մս մհ զիսմդմէտ զվիվնաշ մկ նու զօմտի մունմը

։ հ զլտասմի ծհր զվիօկմտ վզուի մլոցենցի

։ զոցենցի մի ։ վտզհիքի ։ զոցենցի մի —

։ յտամ մք

իսզմդմ պասնզ զվյրտանմուշ բի ։ զրալդզի զհդրտատկուն
։ զտուն զբոկտո մս ող մհ զմք ողտացմտի մս վհտին ։ յսմ
։ վստ զրալդրտազ ծհր զրամդզմսն բի մս ։ զօմտի մունմը
կովզմսզ ։ բուզտ հըլ տառմ մս օս ։ մնազոդտ հըլ մնսզ
։ զդտ ։ զհմզդնենմոքմտ զրտատկուեզտց ։ մուսի զտոդք
։ ուկմի նզզմի զ նոչն զվիհնեմազցտստի մմդզմուտատու
։ ոչին զվինառու վմդրդմտ նսնմսզտստ մմդնսր ժզսմ

: Եռութ քաղց ըսողմի սմբան պէտ
-վր գչիսե զզումուստահուկշ զու հիթ մէ զզումուր զչիմոժ
-մոյք դրամս ։ Ապա ըք շի շումզ նդուցհր հիզսաշ ւ ըք ըք
զզումոշտե վ Խոչն նդեստի լիսլզմուն ։ զու ։ Ճզումոմջմուն
միուղզու մմդ ։ Մոմի զվիզտ սոխունզտով նմտ
Նզզազտ զհօսանս մի ող ման մզովթուստիունզտով Եզմոյք
Հմդ վեմի՛ ող նս հիթ ։ Ապավթունսմտու զվմրալ նանե՛ պատ
-րաստատե զվիթրայ ։ Մունդ մուղցստ զվումուկոզ մազտ
նսրազտն ճչր զրամդութունտթ զվժմդդ ։ մորոշ շալդրան
-մսեսշ տղշ վիվզզօ ։ Միսմրալ ։ զվեսմուկ բայ ։ մմզ

: ողքմուկ մհզութի մի
մս մէ զժողի ։ զհննզտով նս հիթ ։ զոհքզուսովտոզ ։ Ապավթունթթ
մքզովթ զրաշտե ։ զմուկոտ ։ Այսանզն նզսմս ։ մդզզումտո
-զտ նւսստամո ։ վավիսմս զտովթուսովտուս ւ վեհսց

: Մոմի դրամդզմզվտու մոյք մր
կրազտր վթօզտ սհեռզզ ։ սհեռզմտ մոզմիկ մնսու ։ Մոմի
դրամս ։ սվադրթ ։ զվեսնտատ ւ դ զվեստատ ւ դ մհմզմ մի
ժզուղի մսդ մս ։ սվադրթ ։ աղշ զրամդզնիկոտմո մի զմոն
Նզզրոտ ։ մութմի մնսշ զվճտստ զվեսնտատ զբուն ։ մհզ
-ռոտշ մի մս մէ զմբ աշտե յոտքումտու ։ Ասվադրթ

: զվժ
-զտողի ։ սմդզմզվտատի՛ մր վզոժ նսզտառանտ մզտմտի
-տղմ մսզտ ։ տղշ զվյուկուղմու մօշ մի մէ քոմոզով ։ Քրան
-քրան նորազ զոհքունորմուն վրհցմը ։ Թհարիհզ

: ճչր զվժմունտ
մէ քոնոզբ ժս նս հրենզստ հիթ ւ պիհ քոնզուշտոզ մմդժ
-մրաց ։ հիթ նստորտ ։ մր սրստ շտոտշ ։ մհրազտն մի ճչր
զվուորունտթ զուկոտմթմթ մս ։ զոհքումտկոզ ։ սմդզզուղի՛
-հտով ։ ճմդի զհլդովսկ մթրայ ։ մհսուրուր մի սդն Այսազ
-տմտի ։ սմդզզազտաշս ։ զզվթ ւ զ ։ մէ քուստ վկոմլի մկուզ
-տմ նսցզուշտոզ մսն ։ մէ զնուզտմօն զուկոտմթմթ ։ մհզուուշ

Երբ, շիշին մարքան դննելէն վերջ, զայն սեղանին
վրայ գրի, Օննիկի աչքերը պէճլտաց:

— Կը զարժանա՞ք, այնպէս չէ՞՝ իմ տնտեսութեան
վրայ:

— Այո՛, բայց ձեր ժուժկալութեան վրայ եւ ոչ թէ
տնտեսութեանը...

— Կուզէ՞ք իմանալ զաղանիքը:

եւ իմ հարցարկան ակնարկին վրայ՝

— Եթէ թուրքերը ներս խուժէին, այս շիշը մէկ
շունչով պիտի պարպէի եւ ինքզինքս մոռացութեան
տայի: Իմ նիդակն ալ այս պիտի ըլլար:

Խմէչքը՝ ամենէն շուտ պակսող պաշարը եղած էր,
այդ օրերուն, Այզեստանի մէջ:

Երբ շիշը կէս եղաւ, ինձի զաղափար մը եկաւ:

— Եկէք ինքզինքնիս շմոռցած՝ շիշին կէսն ալ,
լուրին հետ՝ Հիւսէյին պէյին տանինք — առաջարկեցի
Օննիկին:

Ու Օննիկի համաձայնութեան վրայ, շիշը ձևոքեր-
նիս, եղանք միասին, թուրք հրամանատարին բնակա-
րանը դացինք:

Լուրին չափ, եթէ ոչ աւելի, նիմին շիշը ուրախու-
թիւն պատճառեց Հրամանատարին, որ օզիով եւ անոր
համար միայն կ'ապրէր, կարծես, եւ որմէ՝ շարաթէ
մը ի վեր զրկուած ըլլալուն համար, ինքն ալ չգիտէր
թէ՝ կ'ապրէ՞ր թէ ոչ:

Ճինին զաւաթները բացին Հիւսէյին պէյի լեզուին
կապերը: Առաջին անգամ ըլլալով, անկէ էր որ լսեցինք
ենթադրութիւնը, թէ՝ Խալիլ փաշայի բանակը հարիւ-
րին հարիւր պարտուած ըլլալու էր:

Կարծիքը ենթադրական էր, բայց, առանց զինուու-
րականներ եղած ըլլալու, մեզ դժուար չէր դատել, թէ՝

տուանց Խալիկ փաշայի բանակին պարտութեան, ուռ-
սական ուժերը չպիտի համարձակէին հասնիլ՝ Վանի
պէս մեկուսացած եւ թուրք բանակին սպառնալիքին
ներքեւ զանուռող վայր մը:

Այս լուրովը զարդարեցինք մենք բուն լուրը եւ այդ
զարդովն էր որ այնուհետեւ, Օննիկի հետ զայն բաշ-
ինը ելանք ասոր անոր:

Շատ չանցած, սակայն, այդ զարդին էր միայն որ
կրցինք արդէքը պահել, միւսը, բուն լուրը, ուրիշներն
էին որ մեզի հաղորդելու կուրային:

Մութը՝ տարօրինապէս սեւ, այդ գիշերը, պատաժ
էր չորս կողմը, բայց երգերու եւ նուազներու ձայնե-
ւէն յայտնի էր որ լուրը՝ դուռնէ դուռ, պատուհանէ
պատուհան, ամբողջ Այղեստանի շրջանը ըրած էր
արդէն:

Պատուհանի մը առջեւ մեղ կանգ առնել կուտայ
շիֆրէ քէլլիի նղանակ մը: Եղանակը՝ զրացի դուռնե-
րուն եւ պատուհաններուն մէջն ալ մտիկ ընողներ ու-
նի: Օննիկ՝ զրպանէն թաշկինակը կը հանէ եւ կը սկսի
պարել նղանակին հետ:

Օննիկ՝ երբ ճինը փորին մէջն է, շիտակ քալել ան-
զամ չգիտէր, ո՞ւր մնաց պարել: Դրան մէջէն կին մը՝
այս պարագայէն քաջալերուած՝ յանդղնութեամբ մը,
որ պահուն ուրախութեան հետ տիրող մթութիւնը մի-
այն կրնային բերել անոր, Օննիկի ձնոքէն խլեց թաշ-
կինակը եւ, անոր տեղ, ինքը սկսաւ պարել նուազին
նղանակը:

Զուր տեղ, Օննիկ՝ յանդուզն պարուհիին տարիքը
իմանալու համար, անոր դէմքին վրայ լրտեսեց պա-
տուհաններէն ծաթող լոյսերէն մէկուն բեկումը: Պա-
րուհիին արագ դարձերը անկարելի կ'ընէին այդ փոր-

Ճը: Յուսահատութենէն՝ Օննիկ՝ իրարու ևտեւէն կը
մըթմըթար.

— Պառաւ մը ըլլալու է:

Անակնկալ օդերեւոյթ մը, սակայն, եկաւ լուծե-
լու Օննիկի տարակոյսը:

Երկինքին կամորը յանկարծ սկսաւ կարմրիլ. ա-
նոր տակաւ աճող կարմրիր. լոյսին անդրադարձումին
ներքեւ, մինչ պարուհին կլանուած էր իր դարձերուն
կրակովը, Օննիկ զարմացմամբ նշմարեց, որ իր թաշ-
կինակը խլող յանդուղն կինը պառաւ մը չէր, այլ դժայ-
լելի գեղեցկութեամբ նորահարս մը:

Երկնակամարին կարմիրը երթալով կը բոցավա-
ռէր, անոր անդրադարձումը՝ երթալով կը շեշտուէր,
արշալոյսն էր կարծես, որ կը ծագէք: Պարուհին, իր
կարգին, անդրադարձաւ վերջապէս որ լոյսը մատնե-
լու ելած էր զինք: Ան՝ թաշկինակը դէպի Օննիկ նե-
տեց եւ, ինքզինք նշմարել տուող ճագարի մը պէս, փա-
խաւ մէր աչքերէն:

Եւ, մինչ մենք՝ պարուհիին տարիքը թողած՝ սկը-
սած էինք փնտուել օդերեւոյթին դադտնիքը, դրացի
տանիքներուն մէկէն հնչեց ձայն մը.

— Հաճի Պէքիրի զօրանոցն է որ կ'այրի:

Հայ կոռուղներուն վրէժի դդացումի թափին առա-
ջին զոհը եղած էր, ամբողջ 28 օր Արգեստանի վրայ
ոռւմը տեղացող այդ հսկայ զօրանոցը: Անկէ բարձրա-
ցող կրակին լոյսն էր, որ՝ որպէս աղատութեան ար-
շալոյս՝ ծագած էր Վանի վրայ:

Ու այդ լոյսին ներքեւ շարունակուող մեր պտոյտի
ընթացքին, մենք ականատես եղանք մէկը միւսէն սըր-
տառուչ, մէկը միւսէն տարօրինակ, հաղար ձեւի, հա-
զար զոյնի արտայայտութիւններու, զորս տեսնել դիւ-

րին է, բայց թուղթի վրայ առնել չստ դժուար, լրիւ
ըմբուխնեցինք զանոնք, զինովցանք անոնցմով, եւ,
երբ գիշերը կէս եղաւ, զացինք զինովի մը քունը քա-
շելու:

ՄԱՅԻՍ 40

Մայիս 4ի առաւտօտը:

Արեւը՝ կարծես թէ այդ օրուան ի պատիւ, եւ, իր
ուկի եւ արծաթ ճառագայթներովը, վանեցիի հոգիին
մէջ իջնելու եւ անոր հետ հազորդուելու համար էր որ
ծաղած էր այդ առաւտօտը, այնքան ակնախտիղ էր ան:

Վանեցիի այդ օրուան հոգին:

Բայց, ինչի՞ հետ ան տրամադիր չէր հազորդուե-
լու այդ օրը: Անոր համար կարելի՞ էր միթէ մինակը
ըմպել ուրախութեան բաժակը:

Ու անոր առաջին դորձն եղաւ վազել վնասուել իր
զէնքի եղբայրը, որ՝ քանի մը փարսախով հեռու, Քա-
ղաքամէջի մէջ, միեւնոյն օրը, միեւնոյն իտէալին մի-
եւնոյն ազորումովը, միեւնոյն թշնամիին դէմ ելած էր
եւ միեւնոյն զէնքերով՝ յաղթականի միեւնոյն դափնին
էր խլած: Ան զնաց վնասուելու եղբայրը ու անոր հետ
ըմպելու միեւնոյն նեկտարով զեղուն ուրախութեան ա-
ռաջին բաժակը:

Այս աննիւթական երեւոյթը, սակայն, թիթեռնիկի
մը կեանքն անդամ չունեցաւ. ետեւէն նիւթը իր գլու-
խը ցցեց անմիջապէս:

Զէ՞ որ առածը կ'ըսէ — վտանգն անցա՞ւ, սուրբ
չկայ:

Մահուան անմիջական սպառնալիքին ճնշումին

ներքեւ, վանեցին մոռցած էր նիւթը և անոր նշանակութիւնը: Սպառնալիքին ճնշումը վերցուած էր և ճնշուածը՝ իր բոլոր հասակովը մէջտեղ ելած: Մայիս Յի գիշերուան բերած մահուան սպառնալիքին աղասուած ըլլալու ուրախութեանը՝ Մայիս Գի առաւօտը՝ յաջորդելու եկած էր ապրելու հոգաբ:

Օրինակ մը հարկաւոր էր, որպէսզի այդ հոգաբն տիրապետութիւնը նուիրականանար եւ այդ օրինակը՝ դժբաղդաբար, վերէն եկաւ:

Այս', այդ անմիջական ճնշումին ներքեւ, Արամ կուսակցական ... սիսալ մը գործած էր, թոյլ տալով որ Զինուորական Մարմին մը մէջտեղ դայ և Եկարեան՝ այսպէս թէ այնպէս, գերակշիռ գեր մը ստանձնէ այդ մարմնոյն մէջ: Ճնշումը վերցուած էր և ճնշուածը, եսը, իր կուսակցական թէ անձնական ոտներովը՝ վերաղարձած:

Զինուորական Մարմինը գոյութիւն չունէր այլեւ, այլ Արամ միայն: Գործած սիսալին անդրադարձած Արամ, որուն՝ այնուհետեւ, մէկը միւսին հետեւող եւ մէկը միւսէն ինքնաղլուխ հրամանները, ամբոխին ականջներուն ճնշող իրենց հաճելիութիւններովը՝ այնպիսի՛ արագ պատուանդան մը չինեցին իրեն համար, որ ան մնաց միայն տեսանելի: Զէ՞ որ ամբոխը կը կառավարուի այնպէս, ինչպէս կը դատէ ինքը. անոր իրաւունքն է մտածել տիամարութիւնները, կառավարողինն ալ՝ դործադրել զանոնք:

Յետոյ, չէ՞ որ վտանգը գոյութիւն չունէր այլեւ, յաջողութիւն: Այդ յաջողութեանը, ինչպէս նաև անոր ետեւէն զալիքներուն վրայ՝ հարկաւոր էր գնել կուսակցական կնիք: Կուսակցութիւնը, իր կարգին, իր ամրողջ մէքանիզմովը, մէջն ըլլալով Զինուորական Մարմնոյն զաշնակցական անդամները, Գրիգոր Պուլ-

կարացին եւ Կայծակ Առաքելը, կուսակցութեան ներկայացուցիչ Արամի հետ եղան եւ Զինուորական Մարտինը կորաւ:

— Պէտք է վառել Թուրքերու բնակարանները եւ անմիջապէս, ոռոսական բանակին հասնելէն առաջ, պատղամած էր ինքնակոչ կառավարիչը:

Ինչո՞ւ:

— Որպէսզի փախչող Թուրքերը վերադարձի մասին շմտածեն այլեւու:

Առարկող եղած էր թէ՝ եթէ Թուրքերը վերադառնային, իրենց տուները վառողներուն բնակարաններուն մէջ պիտի ապրէին:

Եթէ արդ առարկութիւնը ընող ալ գոնուած ըլլար, մտիկ ընող չպիտի դանէր: Խօսքը ամբոխին էր եւ անոր լեզուն խօսողին:

Բայց, կարծեւորը պատղամին երկրորդն էր:

— Մէն մի Հայու իրաւունքն է, վառելէ առաջ, կողովառել Թուրքերուն տուները:

Զինուորին ալ:

— Առաջին հերթին:

Ամբոխին տրամադրութիւնն էր որ Արամի բերնին մէջ պատղամի կը վերածուէր:

Երբ Քաղաքամէջը երթալու համար, ևս թրքական թաղամասը մտայ, այդ տրամադրութիւնը եւ պատղամները՝ զերկընդիման, պար բռնած էին արդէն: Թուրքերու տուները կը կողովառուէին, եւ կը հրզեւէին:

Տուները աւարողները, կողովուաններով բեռնաւորուած՝ բռնած էին Սիկայի մեծ պողոտային ողջ երկայնքը՝ իսկ տուները մէկ մէկ խարոյկի վերածուերէին:

Տեսարանը զարհութելի էր։ Փռւլ եկող ձեղուններու շառաչիւնը, պատերը լլող բոցերու ճարմատիւնը, տիրող հեղձուցիչ մուխը եւ տաքութիւնը եւ այդ ամենուն մէջ ընչափաղցութեան տենգով բռնուած մարդիկ, որոնց՝ բան մը աւելի խլելու, բան մը աւելի ունենալու մորացքը եւ անոր հետեւող աճապարանքը, տքնութիւնը, տքոցներ եւ կանչոցները կը պարզէին վերջին գատաստանի տեսարան մը։

Կողոպուտը՝ մի կարծէք թէ դիւրին զործ է, անա'լ իր թէքնիքն ունի, իր բարդութիւնները եւ գեռուարութիւնները, երբ մանաւանդ կողոպուտի եւ զայն վոխադրելիք վայրին միջև Հեռաւորութիւնը փոքր չէ եւ վոխադրական միջոցներ չեն վիտար։

Քանինե՞րը, այդ օրը, պիտի ուզէին չորս ոտք ուսնենալ եւ աւելի ձեռներ, շատ բան վոխադրել կարենալու համար։

Երբե՞ք բազզը, այնքան քալող ոտքերուն չէր եղած, ոչ ալ բռնող ձեռքերուն, որքան այդ օրը։

Այս թոհուրոհին մէջ դէմս ելաւ յանկարծ կիւսնենց դիւղացի ընտանիքը մը, մէկը՝ կրիւներու ընթացքին, Այդեստան խուժող եւ հոնաեղացիներու տուններու վրայ բաժնուած ընտանիքներէն, զոր հիւրընկալելու պարտքը ինծի բաժին ինկած էր։ Այս ընտանիքը կը բազկանար, փոքրիկ երեխաններէ ի զատ, 14 անձերէ, որոնց ամէնքն ալ, այր, կին, ծեր թէ աղայ, այդ պահուն, մինչեւ ակռանին բեռնաւորուած, ինծի, որպէս իրենց հիւրընկալի, մէկ մէկ յատկանշական ժողիտ նետելով, փոքրիկ վաշտի մը կը անցան քովիս։

Կիւսնենցի ընտանիքին աւարին թափօրը ո՛չ վերջին եղած էր ո՛չ ալ վերջնթեր, ոչ ալ ոմանց ցոյց տուածին պէս առանց կազմակերպութեան։ Ոչ մէկը անոնցը մէ՝ վերջէն անարժէք չէր գտած իր աւարը եւ աւելի

արժէքաւորին ետեւէն վազելու համար, գայն, ճամբառ կէսին, կոնակէն ձղած: Այդ տան պատահած էր աւարառուներէն մէծ մասին: Սխկայի այդ լայն ու երկար հրապարակը՝ ծայրէ ի ծայր, կը վիտար զանազան իրերով, զոր աւարառուներէն խակերը՝ կամ, ուրիշներուն վրայ լաւագոյնը տեսնելով՝ կոնակէն նետած եւ ետ դարձած էին եւ կամ, չունենալով բաւական ուժ իրենց ընչափաղութեան իրենց կոնակը դրած բեռը տեղը հասցնելու, աւելորդէն ինքինքնին ազատած էին:

Ահա ալիւրի պարկ մը որ կը ճշալ:

Երեւոյթին տարօրինակութիւնը զիս քովը կը քաշէ: Ճիշը պարկին բերանէն չէր որ կը խուժէր, այլ պարկին բերանէն դուրս խուժող մանկիկի մը բերանէն:

Մանկիկին մայրը՝ երեխան դիրկը՝ աւարի ելած է եւ պարկ մը ալիւրի վրայ ինկած: Ճանապարհին, պարկ կոնակը, երեխան դիրկը, ան տեսած է ուրիշ կիներ որոնք զորդեր ունին կոնակնին եւ կամ ասուեղէններու ծրարներ՝ պիրկերնին: Անոր զղջումի զգացումին հետեւեր է հնարքը: Ան՝ զետին դրած է պարկը եւ, որ պէս սեփականութեան դրոշ՝ անոր բերանը դրած է մանկիկը:

Ուրիշ կերպ կարելի չէր մեկնել երեւոյթը:

Մինչ այդ, ուրիշ տեսակի ճիշ մը եկաւ ինծի մոռցնել տալու մանկիկինը:

— Մա՛ մա՛, մա՛ մա՛:

Լսեցի ես, յանկարծ, ետեւէս:

Մա՛ մա՛ները իրենց հնչիւններովը այնքա՞ն կը նըմանէին մամայի, որ շուրջս դարձայ փնտռելու համար մաման կանչող ուրիշ մանկիկ մը. բայց, մանկիկին փոխարէն ուրիշ բան չդատայ, եթէ ոչ փոքրիկ ուլ մը.

վիզե մետաքսէ նրբահիւս կապ մը, ծայրը չուան մը
նոյնքան նրբահիւս եւ միշտ մետաքսեայ, որ՝ շլմորած
աչքերովը եւ իր մա'երովը՝ եթէ ոչ մաման, գէթ իր
տէրը փնտռելու ելած էր:

Եթէ ուլիկին վիզին կապն ու չուանը մետաքսէ ե-
ղած չըլլային ոչ ալ այնքա՞ն նրբահիւս, ես գուցէ ու-
շաղբութիւն չընէի ուլիկին եւ չպտնէի որ ան հասարակ
ուլ մը չէր, այլ դմայլելի կենդանի մը: Ան՝ իր երկար
եւ բարակ ոտներով եւ խոշոր ու խելացի աչքերովը՝ ա-
ւելի եղնիկի կը նմանէր քան թէ ուլիկի, անոր մորթը՝
նոր բացուող շուշանի մը չափ ճերմակ էր եւ այնքան
փայլուն՝ որքան ամենէն ազնիւը չինական մետաքսին:
Յետոյ, կենդանիին այս քնական չնորհները արուեստէ
ալ անցած էին, անոր մորթին մազերը մաքուր էին ինչ-
պէս միօրեայ ձիւնը եւ սանտրուած նորահարսի մը
վարսերուն աէս, անոր փոքրիկ կոտոշները եւ նուրբ ե-
ղունգները՝ ըսես, պչրուհիի մը շրթունքներուն չափ
կարմիր էին: Յայտնի էր որ թարմ տարիք եւ նուրբ
ճաշակ ունեցող կնոջ մը ձեռքերը անցած էին կենդա-
նիին մարմնոյն վրայէն:

Ուլիկին վիզին չուանին ծայրէն բռնեցի եւ « աս
ալ թող իմ կողոպուտի բաժինն ըլլայ » ըսելով՝ մա-
տաղ կենդանին ետեւէս քաշեցի:

Ուլիկը՝ յօժարութեամբ, ետեւէս եկաւ, առանց,
սակայն, մոռնալու իր մա' մաները: Երբ, մենք միա-
սին առուակի մը եղերքէն կ'անցնէինք, տեսայ որ ու-
լիկը դլուխը կը քչէ զէպի ջուրը. հասկցայ որ ծարաւի
էր ան: Առուակին մօտեցուցի կենդանին, որ՝ եղջերու-
յի մը անյագութեամբ խմեց ջուրէն, յետոյ, կանանչ
գեղեցիկ աչքերը, գուցէ չնորհակալութեան զգացումով
մը, զէպի ի ինձ բարձրացուց, բայց չղաղթեցաւ բնաւ
կանչելէ իր մա' մա' ները:

Քաղաքամէջը հասնելուս, ուլիկը միշտ հետո՝ ես
Եղայ կռուողներուն քովը, այցելեցի ազգականներու:
Անոնց հետ, զզացումներու յորդումներու եւ փոխանա-
կութեանց ընթացքին, մենք ատեն կ'ունենայինք խօսքն
ընելու իմ տարօրինակ ընկերակցին, որուն գիւտին կամ
կողոպուտին պատմութեանը կը յաջորդէր Հարցում՝
թէ ուլի՞կ մըն էր ան իրօք, թէ ոչ եղնկիկ մը: Որը՝
ուլ մըն է ըստւ, որը՝ եղնիկ մը. որը՝ խառնածին, ոչ
մէկը, սակայն, վճռական չկրցաւ ըլլալ: Մէկ մարդ մի-
այն կրնար ընել այդ վճռական խօսքը, Շատախցի Ա-
ւոն, Վասպուրականի լեռներն ու ձորերը տակնուվրայ
ըրած նախկին արմենական մը, որուն՝ կոխւի ընթաց-
քին ցոյց տուած հերոսութիւններէն դրուազներու
պատմութիւններ ըրին ինծի իր ընկերները, եւ որ՝ սա-
կայն, չկար մէջտեղը:

— Խաչ պայրագ մը շինել տուաւ եւ բերդը ելաւ
անոր վրայ տնկելու համար զայն — պատասխանեցին
ինծի:

Ուլիկ թէ եղնկիկ, կենդանին կը շարունակէր կան-
չել իր մա՛ մաները եւ այնքան ստէպ, որ ես Մամա ա-
նունը տուի անոր:

Մաման ուրեմն, ետեւէս, իրիկուան կողմը, վերա-
դարձիս ճամբուն վրայ, դէմս ելաւ Արամ, որ Փէսին
ծոպը՝ ձիուն վաղքէն տարօւրեր՝ քանի մը զինուորնե-
րու ընկերակցութեամբ սրբնթաց կ'ընթանար:

Զիս տեսնելուն կանգ առաւ ան ու ինծի յայտնեց
թէ՝ Դրօյի խումբը նոյն իրիկուն կը հասնէր եւ թէ՝
զայն դիմաւորելու էր որ կ'երթար ինքը:

— Հասկա՞ Զինուորական Մարմինը:

— Եղրայր, մարդ չկայ մէջտեղ, զիս մինակ ձղած
ևն բոլորովին — անպատասխանեց ինծի եւ ձին քշեց:

Ճամբաս շարունակելով՝ ես հասայ քիչ վերջ Խաչ
Փողոցը, ուր՝ առուակի մը եզերքը, ուռենիի կանանչ
ոստ մը ձեռքին՝ նստած տեսայ Եկարեանը, որ՝ ձեռ-
քին ոստովը առուակին ջուրին հետ կը խաղար: Գացի
քովը նստելու: Այ զմայլեցաւ Մամայի վրայ, բայց,
ոչ Եղնիկ դտաւ զայն, ոչ ալ խառնածին, այլ ծնողնե-
րէն արտակարգ դեղեցկութիւն մը ժառանգած ուլիկ մը.

— Զէ՞ որ մարդկանց մէջ ալ կը գտնուին բացա-
ռութիւններ, որոնք՝ աւելի հրեշտակի կը նմանին քան
թէ մարդու, հիմնաւորեց Եկարեանը իր դատաստանը,
մոոցուած ժպիտ մը դնելով իր փոքրիկ բերանին ան-
կիւնները:

Եկարեան՝ Շատախցի Աւոյի չափ լեռ ու ձոր շուռ
տուած մարդ է. անոր. վճիռը նուազ հեղինակաւոր
չթուեցաւ ինծի:

Ես փութացի Արամի տուած լուրը հաղորդել Ե-
կարեանի, որ՝ սակայն, լուրին վրային անցաւ եւ շա-
րունակեց զրադիլ Մամայովը. ան՝ ձեռքին ոստին կա-
նանչ տերեւնները հրամցուց Մամային՝ որ սկսաւ հա-
ճոյքով ուստեղ զանոնք:

Ես, սակայն, խօսակցութիւնը քշեցի դէպի ի օրուան
լուրերը եւ քիչ մը մեղադրանք դտայ իրեն ընելու, իր
ցոյց տուած անտարբերութեանը համար:

Մինչ այդ Մաման լափած էր ոստին կանանչ տե-
րեւնները եւ աչքերը դէպի ի Եկարեան, կարծես կը սպա-
սէր որ ան նոր ոստ մը բերելու երթար իր համար:

Եկարեան իսուքս կտրեց եւ՝

— Այս կենդանին անօթի է, զայն կշտացնելու տա-
րէ՞ք — ըսելով՝ ոտքի ելաւ:

Ցետոյ տեսնելով որ ես այնքան ալ դոհ չմնացի իր
վերաբերմունքէն, յօնքերը կիտեց ան, կնճիռի խոր ա-

կօսներ բացաւ հակտին վրայ, եւ ձեռքս բռնելով, բը-
նազդի մարդը, որ մարդարէ մը չէր, ոչ իսկ իր դաւա-
ռին մէջ, հակադարձ չլիրցնող մարդարէական թօնով
մը, ինծի ըսաւ.

— Զեղի բան մը ըսե՞մ, այս երկրի դվխուն խաղ
մը կը խաղցուի, եւ ես կ'ուզեմ որ՝ իմ գերը հանդիսա-
տեսի ըլլայ:

X

Տունը հասնելուս, իմ առաջին գործն եղաւ Մա-
ման կշտացնել: Մամային ալ առաջին գործն եղաւ, երբ
կշտացաւ, տեղի տալ միջաղէպի մը, որ քիչ մնաց որ
գատ մը ստեղծէր իմ՝ եւ իմ գիւղացի վարձակալնե-
րուն միջնւ:

Յաջորդ առաւոտը, իմ քովը գանգատի եկաւ հիւ-
րընկալածս կիւսնենցի ընտանիքին նահասկետը:

— Զեր ուլիկը մեր հայելին կոտրեց երէկ երեկոյ—
ըսաւ գիւղացին, բանագնացի մը թօնովը:

Գիւղացիին հայելին:

Ուրիշ բան չեկաւ միսքս, այդ բոսէին, եթէ ոչ
երեսը հայելիսվ զարդարուն այն թուղթէ սեւ տուփե-
րը, որոնցմէ հատ մը՝ զրեթէ ամէն գիւղացի կնոջը
գրանը կը գտնուի եւ չկրցայ անմիջաղէս մեկնել,
թէ՝ ուլիկ մը՝ ինչպէս կրնար կոտրած ըլլալ նման
տուփ մը. բայց չկրցի, միաժամանակ զսպել ծիծաղ
մը:

Գիւղացին՝ ընդհակառակը, աւելի լուրջ դէմք մը
առաւ եւ ձեռքը՝ մեր հիւրանոցին պատի հայելիին ուղ-
ղելով՝ ցաւադին չեշտով մը ըսաւ.

— Այս հայելիին չափ հայելի մըն էր:

— Ասանկ հայելի մը, մեր ախոռին մէջ:

Պատասխանը մայրս տուաւ:

— Երէկուընէ ի վեր ամէն ինչ կը գտնուի մեր ախոռին մէջ :

— Երթանք տեսնենք այս հայելին ըսելով՝ վար իշայ :

Ախոռը՝ ախոռ չէր մնացած այլեւս . ան դարձած էր չէնք չնորք կալորի մը : Սառողիւ , ամէն ինչ կարելի էր գտնել հօն — մահակալներ , վառարաններ , տպածոյներու եւ ասուեղէններու ծրարներ , պնակեղէններ , լամբարներ : Դիմացի պատին տեսկը տեսայ ես արկածեալ հայելիին ոսկեզօծ շրջանակը , առջեւը կոտրած ապակիին մեծ եւ փոքր փշուրները :

Մաման՝ ախոռը մտնելուն , հայելիին մէջ , իրեն նմանող կենդանի մը տեսեր է եւ գլուխ բռներ . ան տեսեր է որ հայելիին ուլիկն ալ գլուխ բռներ է : Մաման՝ այն ատեն , յարձակողական դիրք մը առեր է . հայելիի ուլիկը՝ իր կարդին : Մաման յարձակեր է , հակառակորդը՝ միաժամանակ : Մաման թափ մը տուեր է իր յարձակողականին եւ կոտոշները հայելիի ապակիին մէջ խրած :

Ահա թէ ինչպէս կարելի էր մեկնել պատահարը :

Կարծեցի թէ գիւղացիին դիմումը պարզ դանդառ մըն էր որ կրնար , շոտ շատ , ուլիկին՝ ախոռէն հեռացումը ևնթաղրել տալ :

— Մաման կրնայ նոր բան մը կոտրել , զայն մարագը տարէք — ըսի սպասաւորին եւ գուրս ելայ տունէն :

Փողոցը , սակայն , նկատեցի որ գիւղացին՝ ստուերի մը պէս , ինծի կը հետեւի . անոր դարձայ .

— Ինծի ուրիշ բա՞ն մը ունիք ըսելիք :

— Ի՞նչ պիտի ընենք — չըսէ՞ ինծի յանկարծ դիւղացին :

« Ի՞նչ պիտի ընենք »ը , ըսպէին համար , բաւա-

կան խօսուն բացատրութիւն մըն էր : Ան՝ որպէս թէ ես՝ իմ ախոռը՝ զիւղացիին հայելի դնելու համար վարձու տուած ըլլայի , կ'երթար մինչեւ վնասուց հատուցումի պահանջը :

Ես, սակայն , չհասկնալու զարկի ընչաքաղց գիւղացիին միտքին տարօրինակ յետինը եւ , պազարիւնով մը որ թոյլ չտուաւ անոր նոր բանաձեւ մը փնտռելու , պատասխանեցի .

— Ի՞նչ պիտի ընենք , ապակիին կառըները ժողվելու եւ առուն նետելու է :

ԿՈՉՈՒՆՔՆԵՐ



Մայիս 5ին ժամանեց Դրօյի կամաւրական խումբը , 6ին Զօր . Նիքալայէվը՝ իր զօրաբաժինովը , օր մը վերջ , Համազասպը իր խումբին հետ : Ժողովուրդը՝ խուռն բազմութեամբ դիմաւրութեան կ'ելնէր , ամէն անդամ , այս ժամանումներուն , բայց , այդ դիմաւրութիւնները հեռու էին ցուցադրելէ համազատասխան խանդավառութիւն մը : Թուրքերու փախուստը անոնց ժամանումներէն առաջ , խլած էր այդ խանդավառութեան թափը : Յետոյ , կռուողները՝ նաեւ չկռուողները՝ քիչ մը շատ կլանուած էին ուրիշ բաներով , կորուստնին դարձանելու եւ եկած ազատութիւնը լաւազոյն կերպով վայելելու մտահողութիւններով :

Զօր . Նիքալայէվ՝ քաղաքին եւ շրջակայից կառապարիչ անուանեց Աբամը եւ այս վերջինը՝ քանի մը օր վերջ , յանուն քաղաքին , մեծ խնջույք մը տուաւ ի պատիւ ռուս հրամանատարին :

Խնջոյքին վայրին համար ընտրուած էր Թիւթիւն-

ճեան Պ. Սիմոնի բնակարանը, որուն սրահը Այդեստանի սրահներուն ամենէն ընդարձակն էր:

Այդ օրը, ցերեկին, մենք միասին էինք Պ. Թիւթիւննեանի հետ: Զափազանց սրտբաց մէկը՝ ան չէր կրնար ծածկել իր գոհունակութիւնը, իր սրահին տըրուած նախընտրութեան համար:

Երեկոյեան կողմը, երբ հարկ եղաւ իրարմէ բաժնուիլ, Պ. Թիւթիւննեան զիս հրաւիրեց միասին երթաւ իր տունը, մասնակցելու համար կոչունքին:

Ես մերժեցի հրաւէրը:

— Հրաւէրը կոչունք տուողին կողմէն պէտք է որ դայ — ըսի բարեկամիս:

— Իր կարծէ՞ք թէ հինգ ոչխարով եւ հինգ լիդը (50 քիլօ) զինով կարելի կ'ըլլայ կոչունք տալ բանակի մը հրամանատարին — ըստ Պ. Թիւթիւննեան, Երեն յատուկ կենսուրախ ժպիտով մը:

Այս կարճ նկատողութիւնը իր ներքեւ կը ծածկէր բաւական երկար իմաստ մը: Ան կը նշանակէր թէ՝ կոչունքը տուող Արամ՝ հինգ ոչխար միայն զրկած էր եւ հինգ լիդը զինի: Խոկ մնացեալներուն ամբողջ հոգը՝ որուն գաղափարը դիւրին էր կազմել սրահին ընդարձակութեան կանխահոգութեանը եւ կամ միսին եւ զինին քանակին ներկայացուցած համեմատութեան վըրայ՝ թողուցած էր տան տիրոջը վրայ:

Յետոյ, առանց սպասելու որ ես բան մը ըսեմ, ան աւելցուց.

— Զեր տունէն տարուած սպասեղէններն միայն, բաւական են, ձեղի իրաւունք տալու, որպէսզի ներկայ ըլլաք կոչունքին:

Այս երկրորդ փաստարկութիւնը ինձ համար քիչ մը վիրաւորական պիտի համարէի, ևթէ զայն տուողին

շատ անկեղծութեանը հետ՝ քիչ մը միամտութիւնը ինձի ծանօթ եղած չըլլար։ Կատակի տուի եւ ըսի։

— Զէ՞ք կարծէր որ Արամ՝ իմ սպասեղէններուներկայութիւնը բաւական համարէ։

Թիւթիւննեան հասկցաւ թէ ոչ իմ կատակին իմաստը, լուսաւոր ժղիտ մը դէմքին վրայ՝ հրաժեշտ առաւինձմէ, բայց չմողցաւ աւելցնելու։

— Արամի հրաւէրը հիմայ պիտի ստանաք։

Արամի հրաւէրը, սակայն, չերեւցաւ։

Յաջորդ օրը կիրակի էր։ Մեր փողոցին անկիւնի սրճարանին տանձենիին շուրջին ներքեւ նստած էի, երբ հեռուէն տեսայ ես թիւթիւննեանը, որ թեւերը ճօճելով կուգար. անոր դէմքը այնքան մոռյլ էր, որքան սաստիկ արմարուպի մը երկունքը քաշող օդը։ Տակաւին ինձի չասած եւ առանց բարեւի պոռթկաց ան։

— Յեղափոխականէ վալին ալ այսքան կրնայ ըլլալ։

Թիւթիւննեան ինքինքն անդամ չէ կրցած կոչել տալ կոչունքին։ Մեղանէն առաջ, ան՝ բազմաթիւ երթեւեկներ ըրած է անոր շուրջը, բայց, երբ զօրավարը դրաւէր է իր աթոռը, մնացեալներուն վրայ՝ կուսակցական եւ կամուռական չփերուն կողմէ տեղի ունեցած է այնպիսի գրոհ մը, որ թիւթիւննեան՝ տեսնելով որ իրեն բան մը չէ մնացեր եւ ոչ ոք կը հետաքրքրուի իրմով, կամաց մը ձգեր հեռացեր է։

Թիւթիւննեանը միայն վաճառական չէ։ Ատենին, ան՝ որպէս արմենական, եղած է նաեւ յեղափոխական։ Վանի 96ի կոիւներուն, ան՝ իր միւս հինգ եղբայրներուն հետ (Եղիշք կրտսերները Աւետիսեանի խումբին մէջ սպաննուած) ամէնքն ալ իր պէս լեռնանման, թուրք թաղամասին բերանը դանուող իրենց տան մէջ զիրք

րոնած՝ կասեցուցած են թուրք հորդաներու յարձակումը։ Յետոյ, ան երեւելի մըն է իր թաղին մէջ եւ անոր երեւելիութիւնը իր հօրմէն կուզար, ինչ որ անշուշտ աւելի յարդի է։ Անոր հայրը Արարուց թաղին իշխաններէն էր։ անոր իշխանութիւնն ալ ունէր իր պատմութիւնը, Վասպուրականի Փօլքօրին մէջ տեղ բոնած պատմութիւն մը։

Երբ, Ազգ։ Սահմանադրութեան հիման վրայ, առաջին անգամ ըլլալով՝ Վանի մէջ տեղի կ'ունենան թաղական ընտրութիւններ, Գրիգոր աղա Թիւթիւննեան, որ թաղականական թեկնածու է, ընտրութեան օրը, կիրակի, եկեղեցի երթալէն առաջ՝ կնոջը կը յանձնարարէ թոնիր վառել այդ օրը, բայց, այն պարագային միայն, Երբ՝ ինքը իր իշխան ընտրուած ըլլալու լուրը զրկելու կ'ըլլայ։ Հակառակ պարագային, որ ատեն Գրիգոր աղան հիւր չպիտի ունենար, օճախը բնականորէն, բաւական պիտի ըլլար։

Արդ՝ Գրիգոր աղայի իշխան ընտրուելու լուրը շատ ուշանալէն յուսահատ՝ ամուսինը, տղան թաղական խորհրդարանը կը զրկէ, թեկնածու էրիկէն իմանալու համար թէ իշխան ընտրուած էր, թէ՝ թոնիրը վառելու էր։

Տղան, հարցումին բնոյթին անտեղեակ՝ գաղտնապահութեան պէտք չի զգար եւ խորհրդարանը մտնելուն, բարձրաձայն կ'ուղղուի հօրը։

— Հայրիկ! մաման կ'ըսէ իշխան եղա՞ր։ թոնիրը վառե՞մ։

Այդ օրէն ի վեր է եւ այս անցքին վրայ, որ, թոնիրը վառելը՝ Վասպուրականի արկօյին մէջ, հոմանիշ դարձեր է աղղային կամ պետական պաշտօն ստանալու։

Սիմոն աղան՝ ուրեմն, վիրաւորուած իր երեւելից եղափոխականի զգացումներուն մէջ, մանրամասն ցուցակ մը շինած էր՝ հինգ ոչխարէն և հինգ լիդը զինիէն ի զատ, այդ իրիկուն եղած ծախքերուն, ամէնքն աւ իր մառանէն, որոնց զումարը կը յանդէր տասնեւակ մը ոսկիներու։ Այս ցուցակը ինծի ներկայացնելուն առիթով, ան շրթունքները կ'ողողէր երդումներով։ որ՝ Արամին պիտի զրկէր զայն։

Բայց, հէնց այդ երդումները ինծի կը հաւաստէին թէ անոր յեղափոխականութիւնը անցեալին կը պատկանէր, թէ՝ ներկային մէջ խելօք վաճառական՝ դասակարդին յատուկ հաշիւին էր որ պիտի մնար վերջին խօսքը։ Այդպէս ալ եղաւ և ան Արամին չղրկեց հաշումցուցակը։ Բայց, պատահեցաւ առիթ մը, զոր Արմոն աղան բռնեց, լուծելու համար իր վրէժը։

Այդ առիթը եղաւ քաղաքին վաճառականներէն Մէթ Գափամաճեանի կողմէն՝ ի պատիւ Զօր։ Նիքալայէվի տրուած ճաշկերոյթը, որուն մասնակցողներուն մէծ մասը, այս անդամ, պուրժուաներ էին, որպէս ոչպուրժուա, ներկայ էին, միայն, Արամ, Եկարեան և Բրօֆէսէօր Մինասեան։ Զօրավարին, ոռւս բանակին և Արամին ի պատիւ առաջարկուած բաժակներէն վերջ, ոտքի ելաւ յանկարծ թիւթիւննեանը, որ՝ կեանքին մէջ բաժակաճառ արտասանած մարդ չէր եւ, անսպասելիօրէն, առաջարկեց իոմել։ « Վանի ինքնապաշտպանութեան դեկալվար Եկարեանի կեանքին »։ Արամ, կարծես, անտեղուանքը չեղաւ եւ, ուրիշներու կարգին, ինք եւս բաժակը երկարեց դէպի Եկարեան։ Բայց, երբ Մէթ Գափամաճեան՝ հին ոխակալ մը, ոխին, թէ ոչ քովը նստող Բրօֆ։ Մինասեանի լիլիքիւսեան փափոցին վրայ, զօրավարին ուղղուելով՝ թարգմանեց՝ նոր ոխակալին բաժակաճառը, որուն վրայ, զօրավարը ոտ-

քի Ալնելով՝ անզամ մը եւս, բաժակը երկարեց դէպի
Եկարեան, Արամ չկրցաւ ծածկել իր զժղոնութիւնը եւ
չնետել ակնարկ մը, որ, այնքան ծուռ էր, որ յայտնի
չեղաւ թէ Գափամանեանին կ'երթա՞ր ան թէ ոչ Բրո-
ֆէսէօրին:



Առուս զինուորականութիւնը սկսած էր ծուռ աչքով
նայիլ Արամի վրայ: Անոր ականջին շատ դէշ կը հնչէին
որոշ հոսանքի պատկանող մամուլի — Վանի մէջ, կոլ-
կասը թէ Պարսկաստան — յանկերդը, թէ Վան՝ Հայե-
րու կողմէն է որ զրաւուած է, թէ ան կորիզն է հայ
ինքնավարութեան կամ անկախութեան: Այդ զինուո-
րականութեան ականջին դէշ կը հնչէր, մանաւանդ,
այս յանկերդին փաստը, զոր այլ մամուլը կը դատնէր՝
Արամի՝ Վանի եւ շրջակայից կառավարիչ անուանուե-
լու իրողութեանը մէջ:

Այս ախալին մէջ, պէտք է խոստովանինք որ Արամ
բաժին չունէր, բայց, խոստովանինք նաեւ, որ Արամ
այդ պաշտօնին մարդը չէր: Պատերազմի մէջտեղ Վանը
եւ շրջակաները կառավարելու զժուարին եւ փափուկ
պաշտօնը վարելու համար հարկ էր ճանչնալ ուսւ ժո-
ղովուրդը, որու մասին Արամ շատ բան չէր գիտեր.
ճանչնալ ուսւ զինուորականութիւնը եւ պատերազմա-
կան վիճակի անոր հողերանութիւնը, որու մասին ան
աւելի քիչ բան գիտէր. յետոյ ճանչնալ տիրող բէժիմը,
որու մասին, ան բնաւ բան մը չէր գիտեր: Կօղաքի մը
մին վնաս մը տոււա՞ւ Հայու մը արտին կամ այդիին,
ինչքան ալ աննշան եղած ըլլար վնասը, աղմուկը կը
կըթէր, հայ մամուլին յանկերդին արձագանդը ետե-
ւէն: Արամ՝ փոխանակ իր հեղինակութիւնը ի սպաս
դնելու՝ պատերազմական վիճակի հարկադրանքները եւ

մեր դըրութեան անորոշութիւնը եւ փափկութիւնը Հայուն հասկցնելու դործին, անոր փաստաբանը կը դառնար, ինչ որ տեսակ մը քաջալերանք կը դառնար վերեւի իրողութեանց անուեղեակ դասակարգին համար: Գաղափարական մարդ, Արամ՝ անհաստական իրաւունքի ըմբռնումով էր որ կը մօտենար հարցերուն: Այդ ըմբռնումով էր որ ան չկրցաւ զսպել կարդ մը առեւտրականներու չարաշահութիւնը եւ կազմակերպութիւն մը դնել ուսւ զինուորականութեան անհրաժեշտ պիտոյից հայթայթումի գործին մէջ: Կարդ մը ապրանքներու զիները՝ մէկ օրէն միւսը տասնապատկուեցան. 12 զրուշի ծախուտղ մետաքսաս քօնեաքը, օրինակի համար, որ վարչապետ Մետաքսասի շափ սարք յունական խմիչք մըն էր, մէկանց մէկ ոսկիի բարձրացաւ: Յետոյ, ան չկրցաւ շափ մը դնել թալանջիներու կողոպուտի կիրքին, որուն՝ ի չզոյէ այլեւս ուրիշ ապրանքներու, թուրք թաղերու եւ պարտէզներու բարտիները գարձեր էին նշաւակ:

Առաւոտ մը, ես Զօր. Նիքալայէվի տունը գացեր էի, զայն հրաւիրելու ճաշկերոյթի մը, զոր Վարագի Հոգաբարձութիւնը որոշած էր տալ ի պատիւ անոր՝ Վարագի մէջ: Հոն, դէմո ելաւ հիւպատոսարանի գավաղը՝ Սահակ, որ ինձի խորհուրդ տուաւ այդ օրը չերկայանալ զօրավարին եւ յաջորդ օրուան ձգել այցելութիւնս:

— Ինչո՞ւ:

— Զօրավարը շափաղանց նեղացեր է Հայերուն:

— Ինչո՞ւ:

— Այս՝ Հայերուն իրաւունքը ճանչցած էր Թուրքերու բոլոր բարտիներու վրայ, բայց, Արամէն ինդրած էր ձեռք չդպցնել Սիկայի հրապարակի բարտիներուն, որոնք այդ հրապարակին գլխաւոր դարդը կը կազմեն:

Արդ՝ այս առաւտաշը, զօրավարը թէլէֆօն ընել ուղածէ եւ զիծը կտրուած գտնելով, պատճառին մասին քըն-նութիւն մը հրամայած էր : Կ'ուզէ՞ք որ քննութեան ար-դիւնքը այն ըլլայ, որ արդ հրամարակին վրայ կըտ-բուած թուրքի վերաբերող բարտիի մը թէլէֆօնի թե-լին վրայ անկումը եղած ըլլայ անոր կտրուած ըլլալուն պատճառը :

Քիչ մը չափազանց գտայ դավազին վախը եւ անկէ խնդրեցի զօրավարին յայտնել իմ այցելութիւնը եւ ա-նոր նպատակը :

Զօրավարին ընդունելութիւնը տաք չեղաւ, բայց ան՝ սիրով ընդունեց հրաւէրը :

Զօրավար Նիքալայէվ Հնադիտական ծանօթութիւն-ներէ զուրկ մէկը չէր : Վանքը հանելուն, ան՝ մեծ հետաքրքրութեամբ աշքէ անցուց վանքին Հնադիտական նշանակութիւն ունեցող մասերը եւ անոնց վրայ դըտ-նուած արձանագրութիւնները, բայց, միեւնոյն հետաքրքրութեամբ ան մտիկ չըրաւ ճառերը, զոր Դաշնակցութեան սպայակոյրտէն հրաւէրին մասնակցողներէն, Արամ, Համօ Օհանջանեան, Ռոստոմ, Արարատեան, Համբարձումեան, Համազասպ, իրարու ետևէն շուայ-լեցին : Ան՝ անընդհատ կը յօրանջէր եւ եթէ իր կապոյտ աչքերը ճառախօսներու երեսին յառած կը պահէր, ա-տիկա կուզար հետաքրքրութենէ աւելի՝ ճառը վերջա-ցած տեսնելու իր անհամբերութենէն : Երբ վերջին ճա-ռախօսը, խմբապետ Համազասպ, աւարտեց իր ճառը, որուն միտքը՝ չեմ յուսար թէ՝ կրակին չափ դըտիէ ըլլար, զօրավար Նիքալայէվ խօսք առաւ եւ ըրաւ ընո-րոշ խօսքեր, որոնց անմիջալէս հետեւեցաւ միջա-դէպ ժը :

Անցնելով՝ իրմէն առաջ խօսք առնողներու ճառե-րուն վրայէն, որոնց մէջ քիչ մը շատ տեղ տրուած էր

Հայերու ստանձնած կամ անոնց վերապահուած դերին, եւ ակնարկելով անոնց շօշափած հեռանկարներուն, զօրավարը նախ փափկօրէն հասկցուց թէ էականը յալութութիւնն է, որ զեռ հեռու կը գտնուի, թէ՝ յաղթութեան հետ է, որ կազուած կը մնան ակնարկուած հեռանկարները, յևոյ ծանրացաւ այն կէտին վրայ թէ ճառերով չէ որ պիտի իրականանան այդ հեռանկարները, այլ այնու, որ զեր եւ դործը ունեցողները դըտնուին իրենց պարտականութեան դլուխը: Ռուսերէնի անձանօթ՝ մենք, բնականօրէն, այդ բովէին չիմացանք զօրավարին ակնարկութեան իմաստը. մենք այն տեսանք միայն, որ քիչ վերջ կամաւոր մը՝ Համազասպին մօտեցուց անոր ձին թամրուած եւ կազմ: Համազասպ ուտքի ելաւ անմիջապէս եւ խօսք առնելով, կրակուածայնով մը, որոնք քիչ մըն ալ իր ձեռքերուն շարժումներէն էր կ'առնէին կրակը, ըսաւ.

— Պարոն զօրավա՞ր, դուք իրաւունք ունիք. զինւորը իր պարտականութեան դլուխը պէտք է որ դըտնուի: Ես, ահա, ձեր բարձր ներողամտութեամբ ասսեղանէն կ'ելնեմ, իմ պարտականութեան դլուխը մեկներու համար:

Եւ, անմիջապէս, աշխուժով մը ձիուն կրնակը ցատկելով, խմբապետը՝ զինուորական բարեւ մը ուղղեց զէպի զօրավարը, եւ ձին քառամբակ քշելով՝ հեռացաւ:

Այս քիչ մը թատերային ժէսթը տեսակ մը ցոյցի տպաւորութիւնը թողուց բայց, նաեւ, ան տեսակ մշչքմեղանքի ծառայեց ցուցարաբին համար, որ բանակը Ռուսան թողած՝ Վարագ ճառ խօսելու եկած էր:

Զօրավար Նիքալայէվի՝ այդ օրուան նկատողութեանց փափկութեանը յաջորդեց կոշտը: Անցան քանի

մը օրեր, ու ահա առաւօտ մը, Արամ՝ արտակարդ եւ շտապով գումարուած նահանդային ժողովի նիստի մը մէջ, յայտնեց թէ՝ իրեն հազորդուած է որ երկու օրէն քաղաքը կը հասնի կովկասեան բանակի ընդհանուր քննիչ զօրավար իւտէնիչ որ՝ փոխարքայէն վերջ, ամենէն աղղեցիկ անձնաւորութիւնն էր կովկասի մէջ։ Ժողովը՝ այդ այցելութեան առիթը լաւազոյն կերպով օգտագործելու նպատակաւ, որոշեց ընել արտակարդ ընդունելութիւն մը եւ առ այդ՝ Արամի օղնական Պարոյր Լեւոնեանի (աշուղ Ճիվանիի տղան) նախագահութեան ներքեւ, ընտրեց յատուկ յանձնաժողով մը, որ անմիջապէս նիստ գումարելով, իր կարդին որոշեց Ճիւտէնեաններու բնակարանին մէջ ընդունիլ հիւրը եւ նախապատրաստական քանի մը կարդագրութիւններէ վերջ, յաջորդ առաւօտեան համար ժամադրուեցաւ որոշուած բնակարանը, տեղւոյն վրայ ընելու համար մնացեալ կարդագրութիւնները։

Յաջորդ առաւօտը, կանուխ, ես՝ որ կ'անդամակցէի յանձնաժողովին, Ճիւտէնեաններու բնակարանը դացի։ Հեռուէն՝ ուշադրութիւնս դրաւեց տանը առջեւ տիրող եռուզենը։ Նախազգացի ես, որ հիւրը կանխածէր իր ժամանումը։ Տանը զրան առջեւ, առաջին հանդիպածս անձը եղաւ Պ. Լեւոնեան, որ՝ զիս տեսաւ թէ ոչ, ահարեկ դէմքով մը, որ ջղային սարսուոի տուշմը տուաւ ինձի, վրաս խուժեց։

— Իմացա՞ք եղածը, Հարցուց ան ինձի, փսփսուքով մը, որ կը լրացնէր անոր գէմքին ահարեկութիւնը։

— Ո՛չ, բսի, նոյնքան ահարեկ։

— Զօրավար իւտէնիչ մերժեց ընդունիլ Արամը, որ անոր այցելութեան եկած էր։

Ասիկա սկիզբն էր երկանց։

ԱՆԴՐԱՆԻԿԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ

Անդրանիկ՝ իր զունդովը Պարսկաստանէն պիտի գար և անցնէր դէսլի Մանաղերտի ճակատը։ Այս լուրը երեք անդամ շրջան ըրած էր, երեք անդամ Վանեցիները ոտքի հանած, և, նոյնքան անդամ դանոնք հիասթափ ըրած։ Անդրանիկի երրորդ այցն էր որ պիտի ըլլար այս վերջինը։ Ան անդամ մը եկած էր Վան, բայց անտեսանելի մնացած, անդամ մըն ալ մինչեւ Վանի դռւոները հասած։ Էւ ետ զարձած։ Այս երրորդ այցին լուրն ալ այսովէն երեք անդամ կը հերքուէր։ Վանեցիի համար, իրօք, առասպելական թռչունը զարձեր էր այլեւս Անդրանիկ։ անոր ժամանումի չորրորդ լուրն ալ դիւրաւ հաւատալի չպիտի ըլլար, եթէ Վարադի Պարոն Պետրոս եղած չըլլար զայն բերողը։

— Անդրանիկ՝ խուժքովը, զիշերս վանքը Եկաւ — ըստ Գ. Պետրոս, քրտնաթոր ձիէն վար իշնելով մեր գրան առջեւը։

Ան, սակայն, լուրը բերելու համար չէր, որ եկած էր։

— Ո՞չ թէյ ունինք վանքը, ո՞չ շաքար, ո՞չ ալ քօնեաք, այս բաները զնելու եկած եմ, շարունակեց վանքին վերակեցուն։

— Բայց Անդրանիկ վանք չպիտի մնայ անշուշտ, ան՝ այսօք քաղաքը պիտի մտնէ։

— Ո՞չ, ըստ Գ. Պետրոս, Անդրանիկ քաղաքը չպիտի մտնէ։ Ան՝ երկու օր վանքին մէջ հանդիստ պիտի ընէ, յետոյ Հայոց Զորի վրայով պիտի անցնի Մուշ։

Զարժանք՝ թերահաւատութեանս հետ, զրի ժպիտի մը մէջ որ չըլրիպեցաւ Գ. Պետրոսի աչքերէն։

— Անդրանիկ իր բերանովն ըստ ինծի՝ ան՝ տաք
տաք հաստատեց լուրը:

— Պատճառը:

Համեստ վերակացուն՝ որ լաւ զիտցած բաներու
վրայ լուղ մըն էր, չգիտցած կամ զէշ զիտցած բանի
մը մասին չէր որ պիտի ուզէր խօսիլ: Ան բաւականա-
ցաւ ուսեր թօթուելով:

Վանքին հոգաբարձութեան առենապետն էի ես-
կրնայի չօգտագործել հանդամանքը և առիթը: Ժամէ
մը մենք ճամբար ինկանք Պ. Պետրոսի հետ:

Վանքին քովերը մենք հանդիպեցանք Արամին, որ
Պարոյր Եեւոնեանի հետ Անդրանիկի քովէն կուզար եւ
որ մեղի յայտնեց թէ՝ Անդրանիկ՝ չկումութենէն վերջ,
իրեն յայտնած էր թէ պիտի մտնէ Վան, ապա պիտի
անցնի ճակատը:

— Իսկ չկամութեան պատճառը:

Արամ տուաւ պատասխան մը, որուն քով Պ. Պետ-
րոսի լուութիւնը պերճախօսութիւն մը կարելի էր հա-
մարել: Բան մը եթէ ես կրցայ հասկնալ անոր պատաս-
խանէն, այն էր թէ ան կ'ուզէր ծածկած պահել պատ-
ճառը:

Անդրանիկը իր սենեակը չփուանք մենք եւ, պահա-
կին ցուցմունքին վրայ զայն փնտուելու դացինք բանա-
կին (կամաւորներու մէջ դործածական բառը) մէջ: Պ.
Պետրոս՝ հեռուէն ինծի ցոյց տուաւ Սասունի հերոսը,
որ՝ ընկուզենիի մը հովանիի մը ներքեւ բանակած
խումբի մը մէջ, հասարակ զինուորի մը քով նստած
եւ թեւը անոր ուսին ձգած՝ կը խօսակցէր անոր հետ:

Քիչ մը աւելի մօտ, նկատեցի որ զինուորը հիւանդ-
մըն էր, չափաղանց տժզոյն հիւանդ մը:

Նկարիչ մը որպիսի՛ նիւթ պիտի զտնար իր վրձի-

նին համար, այն պարզունակ ընտանութեան մէջ, որով հրամանատարը, իր հիւանդ զինուորին քով՝ եղրօր մը պէս նստած, անոր կը շռայլէր իր գուրզուրանքը։ Գորովի զգացումը որ կը զեղուր, այդ բողէին, Անդրանիկի համակրելի դէմքին վրայ, որպիսի՞ երանդ պիտի կրնար տալ արդ նկարին։

Երբ, վանքի հոգաբարձութեան անունով՝ բարի դալուստ մաղթեցի Անդրանիկին, ան՝ չնորհակալութեան խօսքերը կէս թողած, ինծի հարցուց։

— Վանի մէջ լաւ բժիշկներ կա՞ն։

— Ռուս բանակին բժիշկները կան, յետոյ, միսիոնար մը, Տօքթ Աշբը։

— Բանակին բժիշկները՝ վիրաբոյժներ կ'ըլլան առհասուրակ։ Սաքօս — ըստ ան համակրալիք ժողիտով մը ծովելով դէպի հիւանդին աչքերը — ստամոքսին մէջ ցաւ մը ունի, զոր բանակին բժիշկներէն եւ ոչ մէկը կրցաւ հասկնալ։ Այս անսէր ստամոքսն ալ սիրախն պէս է, չի տեսնուիր։

Ես չպիտի անդրասղառնայի Անդրանիկի այս իւմօքին, եթէ ան՝ նոր ժափտուով մը, որ, այս անդամ, դորով կը բուրէր, ըսած շըլլար։

— Բայց, Սաքօյիս սիրուը կը տեսնուի, ոն սոկիէ է։ Տիլմանի մէջ ան առիւծի պէտ կռուեցաւ։

Եւ, որպէս թէ համբուրել ուզէր զինուորը, Անդրանիկ՝ զլուխոը այնքան հակեց անոր ուսերուն վրայ որ երկար փափախոը անոր զլուխէն վար ինկաւ հիւանդին զողը։

Այս փափախոը զլուխոը անցընելու համար շտկուեցաւ, յետոյ, իր պարզ պլուզին դարձած թեւերը կոճկելու զրադումին մէջ, որպէս թէ կոճակներուն ուղղած ըլլար խօսքը, ան հարցուց։

Ճ

Անդրանիկ քիչ մը անտրամադիր կ'երեւէր այդ օրը
եւ յոդնած ժպիտ մը միայն ունէր իր ձեռքը սեղմել ե-
կողներուն . ճառախօսներուն ալ , ան բաւականացաւ
այդ յոդնած ժպիտովը չնորհակալ ըլլալ , կարծես համբ
եղած ըլլար ան եւ կամ , այդ պահուն , լեզուն բռնուած :
Իր կեցուածքովը՝ Անդրանիկ՝ այդ բոպէին այն էր ,
ներկայ Հայերուն համար , ինչ որ առենին , եղած էր
Սփինքսը , իր մարդու առիւծի կերպարանքով հին ե-
դիալտացիներու համար , որպէս Արեւի ներկայացուցիչ ,
առարկայ անոնց պաշտամունքին :

Ճառերը , այդ օրը չէր որ բացառարար կարճ պիտի
ըլլային . անոնց գագմութիւնը եւ երկարութիւնը՝ տի-
րող տաքին հետ , զուցէ քիչ մըն ալ ծառայեցին աւել-
ցնելու Անդրանիկի յոդնածութիւնը , վասնզի վերջին
մէկ երկու ճառախօսներուն համար , ան՝ իր դէմքին
վրայ չկրցաւ նոյնիսկ բերել այդ ժպիտը : Այդ յոդնու-
թիւնը երեւան եկաւ , մանաւանդ , խօսքերուն մէջ , զոր
ան՝ վերջապէս , պարտաւորուած էր ընել այդքան ճա-
ռերէն վերջ : Ան՝ նախ , բռնեց « բանակ » բառին պո-
չէն , բառ մը , զոր չգտնուեցաւ բանախօս մը որ յեղյե-
ղած չըլլար իր ճառին մէջ — կամաւորական բանակ ,
Անդրանիկի բանակ , Դրօյի բանակ , Քեռիի բանակ :

— Բանակը — ըստ Անդրանիկ — թուրքին օրտուն
է , Ռուսին ալ կօրիխւսը (*corps d'armée*) : Իմին կամ Դրօ-
յին ունեցածը հազարական զօրքերը , որոնք մէկ մէկ
բաղայօն կը կազմեն , ինչպէս կարելի է կոչել վանակ
որ 32 անդամ մեծ է բաղայեօնէն : Բայց , մեր Հայերու
մէջ չկայ մէկը որ ծոցը տէվ այնասի մը չունենայ .
(տէվ այնասին տեսակ մը հայելի է որուն մէջ ինքզին-
քը նայողը արտակարգօրէն եւ այլանդակօրէն խոշոր-
ցած կը տեսնայ իր դէմքը) : Միայն մեր բաղայեօննե-
րը չեն , մենք սովոր ենք ինչ որ մէրն է , տէվ այնասի

առջեւ դնել եւ անոր միջով նայիլ անոնց վրայ։ Մենք չափը պահել չփառենք, կը չափաղանցենք իրողութիւնները եւ մեր չափաղանցութիւնները դիտենք երբեմն ոսկեզօծել այնպէս մը որ մենք իսկ կը սկսինք հաւատալ մեր՝ ուրիշներուն հաւատացնել ուզած բաներուն։

Անդրանիկ՝ այս ճշմարտութեանը որպէս յենարան, օրինակի մը պէտք ունեցաւ։ « Անդամ մը — շարունակեց ան — Նասրէտտին խօջան՝ քաղաքէն՝ յոզնած, գիւղը վերադարձին, քնանալով հանդչելու պէտքը կը զգայ, բայց կը տեսնայ որ, այդ պահուն, գիւղացիները, իր դրան առջեւ խմբուած։ շաղակրատելու մէջ են։ Ի՞նչ ընել։ Պատրաստամիտ խօջան յանկարծ, միաք մը կը յդանայ։ Երբ գիւղացիները՝ իրմէն քաղաքի լուրերը փնտուելու կ'ելնեն, ան՝ լուրջ դէմք մը տանելով, անոնց կ'ըսէ թէ՝ քաղաքի կէս ճամբուն վրայ գտնուող Ալթուն թէփէն (ոսկի ըլուր) մինակ անունով չէ որ ոսկի է, այլ իր ներքեւն ունի ոսկի հողի հանք մը, որ երեւան եկած է եւ որմէ՝ շրջակայ գիւղացիները, հասնող համառողի սկսած են արդէն պարկերով փոխադրել իրենց տուները։

« Ինչո՞ւ դուք ալ չըերիք — կը հարցնեն գիւղացիները։

« Ինչո՞վ պիտի բերէի, եկայ որ պարկ մը եւս ես առնեմ տանիմ — կը պատասխանէ խօջան եւ տունը կը մտնէ։

« Գիւղացիներէն մարդ չի մնար որ պարկ մը առած չվազէ դէպի Ալթուն թէփէն։

« Հնարամիտ խօջան կը պառկի եւ հանդիսութուն մը կը քաշէ։ Արթննալուն, զարժմանքով կը նկատէ որ գիւղացիները ետ չեն վերադարձած տակաւին։ Ան կը հաշուէ որ Ալթուն թէփէն երթալ գալը մէկուկէս ժա-

մու ճամբայ է, մինչդեռ ինքը երեք ժամ քնացեր է: Խօջան կ'իյնայ ևնթագրութիւններու մէջ, որոնք ժամ մը եւս անցընել կուտան անոր, առանց որ զիւզացիները վերադարձած ըլլան: Ան կը սկսի կասկածի մէջ իյնալ, վերջի վերջոյ, կը կանչէ կինը եւ անկէ կը խնդրէ պարկ մը բերել իրեն:

« Ի՞նչ պիտի զնես պարկը — կը հարցնէ կինը:

« Ի՞նչ պիտի ընեմ, Ալլուն Թէփէն պիտի երթամ, այնպէս կ'երեւի որ իմ բերած լուրը ճիշտ է »:

Քրքիշներու փոթորիկ մը ընդմիջեց Անդրանիկի խօսքը: Ինքը, Անդրանիկը եւս առանց ժպիտի չմնաց, բայց, անոր ժպիտը փայլակի մը կեանքն ունեցաւ: Ան յօնքերը պատեց նպրէն եւ, այս անդամ պատղամի մը թօնովը՝ շարունակեց:

— Վանեցինե՛ր, այս պատերազմը մի կարծէք թէ Վանի գրաւումով վերջացած է, ու չալ Վանի գրաւումը վերջնական համարեցէք: Այս պատերազմը դեռ երկար պիտի տեւէ եւ կրնայ ունենալ մեր միտքէն չանցած անականիկաներ: Զեղ համար կ'ըսեն թէ խելացի մարդեր էք դուք, եթէ ճիշտ է ըսուածը, իմ այս խօսքերը, որոնք ճիշտ է որ ոսկի չեն, բայց դուք՝ որ լաւ ոսկերիշներ ունիք ձեր մէջ, ոսկիի տեղ տուէք զանոնք, անոնցմէ օղեր շինել տուէք եւ ոսկի օղերու տեղ ձեր ականջներէն կախեցէք:

Անդրանիկ հազիւ դպրոց տեսած մարդ է: Բայց, բաղդատմամբ զիրինի, խօսքը, անոր քով շատ աւելի ուժեղ է: Պատճառը դուցէ այս է որ ան, նախկին կուսակցական, նախ հնչակեան, ապա դաշնակցական, շատ յաճախած է կուսակցական ժողովներու: Ասիկա, Հայերու մէջ ընդհանուր երեւոյթ մըն է: Հայ կուսակցականներու մէջ կը դտնուին այնպիսիները՝ որոնք տող մը բան գրել չգիտեն եւ, սակայն, ժամերով կրնան

ինքզինքնին լսելի ընել տալ: Անդրանիկի խօսքին մասնաւորութիւնը կուղար, անոր ներշնչած հմայքին եւ վայելած հեղինակութեան հետ, անոնց մասին ունեցած իր գիտակցութեան իրեն բերած անսահման վստահութենէն: Եւ մենք դիտենք որ ինքնավտահութիւնը՝ գըլխաւորներէն մէկն է, եթէ ոչ առաջինը, լաւ խօսելու աղդակներուն, երբ ուղեղը իր օգնութիւնը չի զանար:

Ճիշտ է որ Անդրանիկի ուղեղը՝ համապատասխանօրէն չէր զարդացած: Բայց, խնդիր է թէ, եթէ ան ունեցած ըլլար համապատասխան զարդացում, պիտի կրնա՞ր ըլլալ այն՝ ինչ որ եղաւ: Զէ՞ որ դիտակցակտնը, այլ խօսքով, միտքը, քիչ մը ի վնաս անդիտակցականին — հոգիին ըսենք — է որ կը զարդանայ առհասարակ: Հոգիին՝ որուն աննղծութիւնն է միայն որ կրնայ երեւան բերել, իրենց լրիւ վիճակին մէջ, հաւատքը, երեւակայութիւնը, յայտնատեսութիւնը, խանդավառութիւնը եւ խէլլը, առանց որոնց՝ հերոսը — զերմարդը — չի կրնար զոյութիւն ունենալ:

Յետոյ, չէ՞ որ լաւագոյն զգացումները սիրաէն է որ կը բխին: Անդրանիկի իր զարդացումին սպակասը կը լրացնէր — երբ խօսելու կ'ենէր — իր ինքնավտահութենէն վերջ իր սիրտին աղբիւրէն, յետոյ, երբ պէտք ունենար, համակրելիութեան հոսանուտէն, զոր ան՝ մօր արգանդէն հետք բերած ունէր եւ որ, զեղեցիկ մարդկանց քովիր — որպիսին էր Անդրանիկ, միշտ առւլի ուժեղ կ'ըլլայ:

Անդրանիկ՝ բնականօրէն, չի կրնար քերականական կան կանոններու ենթարկել իր խօսքերը, որոնց մէջ նման սխալներու հետ կը վիտան թուրքերէն եւ ոռւսերէն բառեր: Անարդարից արտայայտութեան մը պէտք ունեցա՞ւ, ան սովոր է զործածել, առհասարակ, թուրքերէն լեզուն, իսկ ոռւսերէն բառերը — եւ ոչ լե-

զուն որ չեղիտեր — մըր լինուորական հարցեր շօշառ
փող հարցերու շուրջ բացարութիւններ տալու պէտքը
ունենայ : Իր սխալներուն վրայէն, որոնց մէկը, ուրիշ
մը կրնայ խօսքին կապը կտրել տալ, ան կը ցատկէ,
ինչպէս լաւ ձիաւոր մը խրամատի մը վրայէն : Ան՝ խօ-
սած ատեն, յաճախ կ'ունենայ կաղացումներ, որ ատեն
անմիջապէս ան օդնութեան կ կանչէ ժողիտ մը կամ
յօնքերու պաստոց մը, մէկը թէ միւաը՝ ոռողուած իր
համակրելիութեան հոսանուառովը եւ, անոնցմով կը
կարկտնէ խօսքերը : Իսկ շաղախը՝ իր խօսքերուն՝ ա-
նոնց անկեղծութիւնն է, անոնց ճշմարտութիւնը եւ
կամ անոնց ճշմարիտ ըլլալու մասին իր հաւատքին կու-
րութիւնը : Բայց երբ այդ հաւատքին աչքը բացող ըլ-
լայ — ինչ որ, այս ալ ըսենք, այնքան ալ դիւրին դործ
չէր՝ իր համոզումներու վրայ պինդ կեցող այդ մար-
դուն քով — վերջէն ես մէկէ աւելի առիթներ ունեցայ
հաստատելու, որ ան՝ ոտքի տակ կ'առնէր անմիջապէս
իր եսը . եւ ասիկա կը կազմէր Անդրանիկի առաջինու-
թեանց գլխաւորը, անոր հերոսութեան գլխաւոր ջիղը :

Վանեցիները՝ Անդրանիկի իրենց տուած քիչ մը
խիստ խրատներէն վերջ, կ'ուղէին որ ան խօսէր տա-
կաւին . բայց ան ըսած էր արդէն ըսելիքը . ան խօսքը
վերջացուց թուրքերէն առածով մը .

Հանկցողիմ՝ նախնին վզոցը նուագ է,

Զհասկցողիմ՝ զուռնան նադարան ալ ֆիչ են

ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՐԴԱՐՔՈՒԹԻՒՆԸ

Անդրանիկի խօսքերը շատ խօսեցնել տուին իրենց
վրայ . անոր խօսքերէն մէկը եկաւ մտաւ, որ մը Պիւտ-
ճէյլ Յանձնաժողովին օրակարգին մէջ :

Պիւտճէյլի Յանձնաժողովի օրակարգն էր, այդ օ-

ըլ, տուրքերու հաստատումը, որ առիթով՝ Յանձնաժողովին անդամներէն Պ. Սարգիս Արարատեան (յետադային Հայաստանի ելմտական նախարար) ինձմէ իմասնալ ուզեց թէ՝ թրքական կառավարութեան եկամուտներէն, ո՞րն էր որ ամենէն աւելի կանխիկ դրամ կը բերէր դանձին :

— Տասանորդի տուրքը. բայց...

— Բայց ... ի՞նչ, հարցուց Պ. Արարատեան :

— Բայց, ձեր բլաթֆորմին քիչ մը հակառակ կուդայ տասանորդի տուրքը — պատասխանեցի ևս :

— Դրամը հոտ չունի — ըստ Արարատեան, կէս կատակի ժպիտով մը :

Պ. Կոստի Համբարձումեան — Յանձնաժողովի ուրիշ մէկ անդամ, նկատելով որ, ո՞չ ես, ո՞չ ալ Յանձնաժողովին չորրորդ անդամը, տեղացի մը, չհասկցանք Արարատեանի կատակին իմաստը, ըրաւ պատմութիւնը, որմէ ծնած էր Արարատեանի « գրամը հոտ չունի »ի օրինակը :

— Հռովմի կայսրերէն մէկը — ըստ Պ. Համբարձումեան — Վէսրասիէն՝ Հռովմի արտաքնոցներուն վրայ տուրք մը կը հաստատէ, որուն վրայ տղան Տիտոս, տուրքին անպատեհութիւնը դիտել տալու կ'ելնէ հօրը, որ կուտայ Արարատեանի յիշած օրինակը, դրամը հոտ չունի, կ'ըսէ ան եւ հաստատելու համար օրինակը, թիկնապահը դրկելով՝ այդ տուրքէն դոյացած գրամներէն հատ մը բերել կուտայ եւ տղուն հոսուը տալ կուտայ զայն :

Պատմութիւնը հիւթեղ էր, բայց չվճռեց հարցը : Յանձնաժողովին տեղացի անդամը, Պ. Վարդան Յովակիմեան, փորձառու անձնաւորութիւն մը, որ Անդրանիկի ընդունելութեան ներկայ եղած էր, յիշեց անոր,

Անդրանիկի՝ «Վանի գրաւումը վերջնական մի համարէք» խօսքը եւ տուարկեց թէ՝ «չ տասանորդի կապալառուները պիտի ուզէին կանխիկ վճարումներ ընել, ո՛չ ալ կառավարութիւնը արդար համարելու էր, տիրող անորոշութեան մէջ, կանխավճարներ դանձել անոնցմէ»:

Պ. Յովակիմեանի այս առարկութեան վրայ՝ Պ. Սարդիս Արարատեան, ըրաւ անակնկալ յայտարարութիւն մը, որուն վրայ առարկութիւնը հալեցաւ այսպէս, ինչպէս կարագը կրակին վրայ: Ան ըստ որ՝ իրենք խորհրդապահական տեղեկութիւն մը ունէին թէ Նիքոլա ծարը՝ մասնաւոր ուժաղով մը, հբամայած է ոչ մէկ պարագայի չթողուլ վանը:

Մօտիկ ծանօթ չմնաց, որուն մենք հազորդած չեղանք այս խորհրդապահական լուրը, ու անոր պատճառած ուրախութեան տպաւորութեան ներքեւն էինք դեռ, երբ օր մը, ոչ շատ ուշ, փողոցին մէջ հանդիպեցայ Օննիկ էֆէնտիին որ՝ անակնկալ լուր մը շնչաց ականջիս.

— Թուրքերը Մանաղկերտի կողմէն կը ճնշեն ուսու գորամասերուն վրայ:

Ոչ-զինուորական մը, չկրցի ըմբռնել անմիջապէս լուրին տարողութիւնը եւ ցոյց տուի անտարբերութիւն մը, որ քիչ մը զրգուի թուեցաւ բարեկամիս: Քիչ մը թթուած՝ շարունակեց ան.

— Բայց, այդ ճնշումին վրայ Ռուսներ կը խորհին թողուլ վանը:

Արարատեանի խորհրդապահական լուրը յիշեցի անմիջապէս, եւ, թէ՝ Օննիկ էֆէնտին եւ թէ՝ մանաւանդինքինքս հանդարտեցնելու համար զայն բարձրածայն կրկնեցի.

— Նիքոլա ծարը չէ որ կուտայ Վանը, այլ զայն

կառնեն անկէ, ըստ Օննիկ, գլուխը քիչ մը տնկելով։
Ռասպութինի զայթակղութիւնը երեւան եկած չէր
տակաւին, եւ ես չդիտէի թէ Նիքօլան ձար չէր այլ բան
մը. անոր ու քաղին վրայ մեծ զաղափար մը ունէի։ Ու-
քաղին արժէ քին վրայ չէր որ կասկածեցայ, այլ անոր
դոյութեանը։

Օննիկ էֆէնտիի հետ մենք մեր քայլերը ուղղեցինք
զէպի Փրանսական Հիւպատոսարանը, որ՝ առանց զոր-
ծիքի ռատիօյի կայան մը կը համարուէր։ Հիւպատոսը՝
պատերազմի յայտարարութեան վրայ մեկնած էր,
բայց, կինը յշի ըլլալուն համար, Վան թողած էր զայն
անոր հօրը, Պ. Ռույի հետ որ պրիճի վարպետ մը հիւ-
պատոսարանը ողբիճի ժամագրավայրի մը վերածած
էր։

Հիւպատոսարանի դրան վրայ, սպասուորը մեզի
ըստ թէ Պ. Ռու, այս առաւոտը, ընտանիքին հետ կով-
կաս մեկնեցաւ։

Մեր նայուածքները, Օննիկ էֆէնտիի հետ, զիրար
փնտուեցին։ Մենք միասին, երկու օր առաջ, Պ. Ռույի
և աղջկանը քոյլը եղած էինք եւ անոնք բառ մը ըսած
չէին մեզի իրենց մեկնումի ժտադրութեան մասին։ Եր-
կուքս ալ դիմէինք, թէ Պ. Ռույի պրիճի սեղանին կը
մասնակցէին նաևս ուսւս սպաներ։

Գլուխին կախ՝ մենք դացինք նստելու սրճարան
մը, որուն առջեւէն, քիչ վերջ, անցնիլը տեսանք մենք
բազմաթիւ ֆուրկօններու, որոնք ոուս բանակին հա-
մար բերած պաշտրի եւ ուղմամթերքի բեռներնին պար-
պած, պարապ՝ Կովկաս կը վերադառնային։

— Եթէ ոուս բանակը Վան թողնելու ըլլար, այս
ֆուրկօնները պարապ չէին վերադառնար — ըսի Օննի-
կին, առանց մոռնալու համբելու ֆուրկօնները։

Ֆուրկօններուն բարձրածայն համբանքին աճող

թիւերուն իւրաքանչիւրը նոր օղակ մը կը դառնար իմ
լաւատեսութեան շղթային, որով, սակայն ևս չկըցի
զապել Օննիկի յոռետեսութեան կատաղութիւնը։ Ահ՝
ուրիշ փաստերէ զատ, իր յոռետեսութեանը օդնութեան
կը կանչէր Անդրանիկի խօսքերը։ « Վանի գրաւումը
վերջնական մի համարէք » :

Յաջորդ առաւօտը, Մանագիւրտի լուրերը սկսան
շրջան ընել։ Անոնք, սակայն, իրենց հակասութիւննե-
րովը զիրար կը հրմանէին։ Լուրերը՝ որքան վերէն
կուգային նոյնքան հակասական կը դառնային։ Հակա-
սող չպանող լուրն այն էր միայն, որ Թուրքերը՝ Մա-
նագիւրտի մէջ, յանկարծակիի բերած էին Ռուսները
եւ անոնցմէ հաղար զինուորներ սպաննած։ Իրիկուան
կողմը, լուրերը վերածուեցան փափութներու, որոնց
հիւսուածքին մէջ ճիշդն ու սխալը իրենց թելերն ու-
նէին. անկարելի եղաւ մօտաւոր գաղափար մը կաղմել։

Միւս առաւօտը, ուրբաթ, կանուխ, լուր վնատելու
գացի Աշճի Նշանի օթէլը, որ՝ աւելի սրճարան եւ ճա-
շարան էր քան թէ օթէլ եւ որ, սակայն, Վանի մէջ
հաղուադիւտ հաստատութեան այդ անուն առած էր։
Օթէլը՝ արդ օրերուն, դարձեր էր լուրի տեսակ մը սա-
կարան։ Միւնայն նպատակաւ հոն փութացեր էին քա-
զաքին ծանօթ անձնաւորութիւններ, վաճառականներ,
մտաւրականներ։ Անոնց հետ շրջանակ մը կաղմած՝
մենք սկսած էինք առնել ծախել, երբ ներս մտաւ ոստի-
կան մը, ձեռքը թուղթ մը, որ ուրիշ բան՝ չէր, եթէ ոչ
վաճառականներու անուններու ցուցակ մը, ներքեւ Ա-
րամի ստորագրութիւնը կրող երկտողով մը, հրաւիրող
անուններուն տէրերը՝ որպէսզի ժամը եին, Առաջնոր-
դարանը գտնուեին, մասնակցելու համար հոն տեղի ու-
նենալիք խորհրդակցութեան մը։

Ներկաներէն՝ ցուցակին մէջ իրենց անունները

զանողները իրենց՝ ստորագրութիւնները դրին թուղթին վրայ եւ սստիկանը հազիւ թէ ստքը սրահին սեմէն գուրս նետած էր, որ Օննիկ պոռթիաց իր զարմանքը.

— Ծօ՛, ըսել է այս Ներկրին մէջ վաճառականնե՛ր ալ կան — քրքջաց ան՝ ակնարկն ուղղելով դէսկ ի թիւթիւննեանը:

Յետոյ ծայր տուին ենթագրութիւններ՝

— Հանգանակութիւն կայ, ըսաւ վաճառականներէն մէկը, որ այդ բառէն կը գողար:

— Ի պատիւ զօրավար Նիքալայէվի կոչունք կայ — ըսաւ ուրիշ մը, բայց քաշուեցաւ թիւթիւննեանի եւ բեսը նայելու:

— Քաղաքական ժողովոյ կազմութեան համար ըլլալու է — Ենթագրեց երրորդ մը, միշտ հեղնօրէն:

Զախորդ բան մը եւ կամ դրամի պէտքը միայն կրնան Արամին յիշեցնել թէ այս երկրին մէջ վաճառականներ ալ կան — երկու միտքերը միացուց չորրորդ մը, որ չէր ուզեր առանց կարծիքի մնալ:

— Ճիշտ է — ըսաւ ուրիշ մը որ՝ քովինիու հետիօնքի բռնուած՝ բան մը հասկցած չէր:

— Ինչ ալ որ բլայ, ես չպիտի դամ — ըսաւ թիւթիւննեան, քիչ մը՝ կիրքով, որ կը թուի թէ իրեն բերաւ, այդ բոսէին, իրեն տան կոչունքին յիշողութիւնը եւ քօնեաք մը ապսպեց:

— Կ'ուղէ՞ք իմանալ թէ ի՞նչ կայ — հարցուց յանկարծ Օննիկ էֆէնտին՝ ուղղուելով թիւթիւննեանի:

— Ի՞նչ կայ — հարցուցին քանի մը ձայներ՝ միասին:

— Նահանջ կայ, նահանջ — ըսաւ Օննիկ՝ ձեռքուփը, քիչ մը աւելի ճակտին վրաւ բերելով Փէսը եւ թիւթիւննեանին քօնեաք բերող կարսօնին քօնեաք մը եւս իրեն համար ապսպեց:

Օննիկին այս յանդուղն կարծիքը առանցքը դարձաւ, այնուհետեւ, յաջորդող խօսքերուն:

— Հապա՞ Փուրկօնները:

— Հապա՞ Արարատեանի խորհրդապահական լուրը:

— Հապա՞ Անդրանիկի, որ իր գաւառին մէջ մարդարէ չէր կըցած ըլլալ:

Իրիկուան կողմը, հրաւէրի ժամուն, ողողը սիրտերնուս մէջ Առաջնորդարանը դացինք: Առաջնորդարանը վոխաղըուած էր Այզեստան, Պողպատի Դարի վրայ դանուող տան մը ընդարձակ մէկ սրահը: Առաջնորդն ալ Արլաղեան Սահակ եպիսկոպոսն էր, նոր, քանի մը շարաթ տուած հասած:

Սրահին ճակատը, սէտրի մը վրայ, Առաջնորդին քով բազմած էին Փաստրմանեան Գարեղին, որ առջի օրը հասած էր, խմբապետ Վարդան, որուն անունը՝ Խանսորի արշաւանքին նուիրուած մէկ երդէն էր միայն որ լսած էինք, Արամ՝ քովը իր սիրական խորհրդական Սիրական Տիղրանեան, որ՝ մէկ ձեռքով քովը բազմած ճերմակ կատուին մազերը կը շոյէր, միսովը՝ իր սեւ ազուոր մօրուքը: Ռւրիշներ ալ կային, կուսակցական կամ կամաւորական երկրորդական դէմքերէն, բայց, անոնք սրահին վարերը կը դեղերէին: Պատուոյ աթոռները վերապահուած էին, այս անդամ, ողուրժուաներու, որոնք վախը թողած՝ զարմանքով էր՝ որ կը դրաւէին այդ աթոռները:

Թիթիւննեան՝ հակառակ իր հաւաստիքին եկած էր ժողովին ևս ո՞վ հեղնանք — կը զրաւէր ամենէն վերի աթոռը:

Սրահին լոին մթնուորաը զդալ կուտար արդէն, որ ծանրակշիռ բան մը տեղի պիտի ունենար:

Երբ Արամ՝ բաւական թուով պուրժուաներ դատ:

իր դէմը, ժողովը բացաւ։ Անոր առաջին խօսքը այն եղաւ թէ՝ Մանաղիերտի ճակատին վրայ ոռւս բանակին դրութիւնը խախտած ըլլալուն պատճառաւ, Սպայակոյտը՝ աչքի առաջ ունենալով Վանի աշխարհագրական դիրքը, կը խորհի առժամապէս թողուլ Վան եւ անցնիլ Ասպաղա։

Հազիւ թէ Արամ աւարտած էր իր խօսքը որ Թիւթիւննեան առանց խօսք ուղելու։

— Եթէ նահանջ պիտի ըլլար ինչո՞ւ վար չերիք ութառուն Փուրկօնները և թոյլ տուիք որ անոնք պարապ վերադառնան Կովկաս — ըստ ոխակալ վաճառականը, պայքարողի շեշտով մը։

Պ. Աիրական Տիգրաննեան, որ իրաւարան է, ըստ տանձնեց՝ անմիջապէս, Արամի փոխանորդութիւնը։

— Լուրը նոր է, Փուրկօններու մեկնումը հին։ Լուրը, այս բողէին իսկ, վերջնական չհամարուիր գեռ, ո՞ւր մեաց երեք օր առաջ։ Յետոյ նման խօսքեր, որոնք, առհասարակ, փաստարաններ միայն կրնան բերսննին առնել։

Յետոյ Պ. Վարդան, որ, կամ Հարրուխի բռնուած էր բոպէապէս և կամ էնֆիէյի լայն պտղուց մը քիթին անցուցած՝ ոկսու՝ երկու փոնդուցներու միջեւ, իրարու ետեւէն կրկնել։

— Կազմակերպիչ յանձնաժողով մը, կազմակերպիչ յանձնաժողով մը։

— Ի՞նչ բան կազմակերպելու համար, հարցուց Եկարեան, որ նոր մտած էր սրահը։

— Նահանջ — պատասխանեց, Վարդանի փոխարէն Փաստրմաննեան, որ կարծես թէ այդ խօսքն ըսելու համար էր որ, առջի օրը Վան հասած էր։

Պ. Գալուստ Ճիտէճեան, որ քովս նստած էր, ականջիս ծռելով՝ ինձի հարցուց թէ՝ արդեօք Պ. Արա-

բատեան սէտրի վրայ նստող շէֆերուն մէջ կը զըստ-
նուէր : Եթէ իմ պատասխանը դրական եղած ըլլար , ան
ալ գուցէ հարց տար :

— Հապա՞ Նիքոլա ձարին ուշազը :

Աե՛զն Նիքոլան : Գուցէ ան ալ չդիտէր թէ ճարու-
թիւնը՝ Լողանովիներու ուղեղովը որպիսի՛ չարութիւն
կը խորհէր՝ Հայերու համար :

Հարուածը անակնկալ էր եւ անգութ : Այդ հար-
ուածին սաստկութեան ներքեւ շշմած , վաճառականնե-
րը՝ խելօք մարդեր դարձան անմիջապէս : Երբ , յանձ-
նաժողովին անդամակցութեան համար , անոնց անուն-
ները՝ մէկիկ մէկիկ , մէջտեղ եկան , եւ , մինակ անոնց
անունները , անուններ՝ որոնք ցարդ չէին երեւցած՝ ո՛չ
կոչունքներու , ո՛չ ալ պաշտօնարաշխութեանց ցուցակ-
ներուն վրայ , ոչ ոք անոնցմէ , ոչ իսկ թիւթիւննեան՝
առարկեց , թէ՝ ինչպէս կ'ըլլայ որ՝ կառավարութիւնը ,
նման բոպէի մը , իր գերէն կը հրաժարի եւ վաճառա-
կաններու կը յանձնէ զայն : Հրաւէրին հեղինակները
դիտէին որ այսպէս պիտի ըլլար : Անոնք՝ պուրժուանե-
րէ կազմեցին ուրեմն յանձնախումբը , նախագահու-
թիւնն ալ փաթթեցին Պ. Դղնատիոս Հիւսեանի (այժմ
Պուէնոս Այրէս) գլուխը եւ ձեռքերնին լուացին :

ԿՐՑՈՂԸ ԹՈՂ ԱԶԱՏԻ



Յանձնաժողովը , նոյն գիշերը մեր տանը մէջ նիստ
դումարած էր , երբ լուր բերին թէ առւս զինուորական
իշխանութիւնը յայտարարութիւններ փակցնել տուած
է քաղաքին պատերուն վրայ , թէ՛ ժողովուրդը երեք օ-
րէն պէտք է որ Տերերին կիրճը անցած ըլլայ : Ասիկա
«կրցողը թող ազատի՛»ի նշանակութիւնը ունէր : Յանձ-

Նաժողովին անդամները ժողովը թողին եւ վաղեցին իրենց տուները:

Հարիւր քիլօմէթր երեք օրէն կտրելու համար, հարկ էր յաջորդ առաւտը ճամբայ ելնել: Այդ հարկադրութեան պատճառաւծ խուճուզին կուզային՝ միանալ փոխադրութեան միջոցներու պակասը, ինչ որ յուսահատական կը դարձնէր ընտանիքին մէջ ծեր, երեխայ կամ հիւանդ ունեցողներուն դրութիւնը: Կեանքի անմիջական՝ սպառնալիքէն շշմած՝ նահանջողներու ուղեղն էր միայն, որ ի խնդիր միջոցներու կը գործէր առաջին օրը: անոնց սիրոտը տակաւին ի վիճակի չը զգալու դարաւոր հայրենիքը, դարերու տուն ու տեղը եւ ունեցած-չունեցածը մէկանց լքելու կակիծը:

Ու միջոց... ունեցողները՝ յաջորդ շարաթ օրը, կէս միջոց ունեցողները կիրակի ճամբայ ելան: Գըտանուեցան բնաւ միջոց չունեցողներ ալ — ծեր, հիւանդ — որոնք « ինչ կ'ըլլայ թող ըլլայ » ըսելով, տեղերնէն չշարժեցան:

Մենք՝ շարաթ օրը, ուշ առևն թողուցինք մեր տունը: Երբ, անդամ մը, ապահով եղանք թէ ճամբայ ինկած ենք արդէն, առաջին մտածումնիտ եղաւ այն թէ՝ ինչ կրնայինք առնել միասին եւ չառինք: Այս թւումնընելու մէջ էինք երբ արջիկս ըսաւ:

— Հապա՞ Մաման:

Խե՞ղճ կենդանին. զայն միասին չէինք կրնար առնել անշուշտ. բայց ան՝ իր վիզին մետաքս պարանով վը կապուած էր ծառի մը եւ մենք՝ մեր աճապարանքին մէջ, մոռցած էինք զայն արձակել իր կապէն:

Մենք շուտով մոռցանք Մաման, այն աղեխարշ տեսարաններուն մէջ, որոնք՝ մէկը միւսին ետեւէն, սկըսան պարզուիլ մեր աչքերուն: Ատոնք, սակայն, պարզ

եւ ուրոյն պատկերներ էին . բայց , ինչ որ տեսանք , կիրակի ցերեկին , ճանապարհի առաջին հանգըլուան եղող Սեւ Գետի եղերքը , ահոելի համայնապատկեր մըն էր տրատւածի , ցաւի , ճիչի , անէծքի : Հոն չէր դանուեր մէկը , որուն զէմքին վրայ կարելի ըլլար կարդա՞՝ առջի զիշերուան անքնութեան հետ նոյն ցերեկուան յողնութիւնը , որոնք մէկը երկուք ըրած էին ենթակային մատնուած հոգեկան տառապանքներուն : Երեւակայելու է ուրեմն , խելայեղ տեսարանը բաղմութեանը , բաղկացած նմաններէ , որոնց թիւը հարիւր հազարը կ'անցնէր . տեսարան՝ զոր ո՛չ Տանթէն կրցած է երեւակայել իր Աստուածային Գոմէտիին մէջ , ո՛չ ալ Յովհաննէս Առաքեալը՝ զուշակել իր Յայտնութեան մէջ :

Տեսարանին եղերականութեանը մէջ հետաքրքիր նօթ մը կը կազմէր իրարու վրայ կ'որուած սիլելիներու բարձրածայն կոչը՝ գետին մէկ եղերքէն դէպի միւսը , տեսակ մը < կը վնտուուի ցներ :

Երբ մենք , մեր կարդին , Սեւ Գետը հասանք եւ անոր ափին քիչ մը հանգիստ առինք , ևս պէտք զդացի բարեկարմի մը ընկերակցութեան :

— Օննիկ էֆէնտի՞ , պոռացի ևս մէկ ձայնով , դետին եղերքին մօտենալով :

Մէկ , երկուք , երեք , չորրորդին եկաւ պատսախանը , քանի մը վայրկեան վերջ ինքը , Օննիկ :

— Մահն ընկերով հարսնիք է — ըսաւ Օննիկ էֆէնտին , ժպիտը երեսին եւ , աջ ձեռքին՝ անհոգութեան շրջանակ մը զծել տալով օդին մէջ :

Առաջին ժպիտն էր , որուն ևս կը հանդիպէի այդ օրը :

Օննիկ էֆէնտիի՞ վարկածի մէջ դրած սիսիթ սրան-

քի զգացումը լոելեայն կը թաղաւորէր առենուն հոգին մէջ, զգացում՝ թէ ոչ ոք զուրկ չէր մնացած պղուտոնեան այդ խրախնանքէն. զգացում՝ առանց որուն՝ « մահը առանց ընկերի » իսկապէս մահ պիտի ըլլար :

X

Երեք օրէն Բերկրիի կիրճը :

Երկու օր զրեթէ անցեր է արդէն :

Ու, Սեւ Գետէն անդին, Հոգեպէս ծիւրած եւ Փիղիքապէս մաշած այդ բազմութիւնը, որ իր մէջը կը համբէր աւելի քան 150000 հոգիներ, արեւուն այրող տապին տակ, ճամբայի խեղղող փոշիին դէմ եւ Թուրքէն խողիսողուելու վտանդին պարտադրած շտապին մէջ՝ որը անօթի, որը ծարաւ, երթալով հալեցաւ Այդ բազմութենէն, տասնեակ մը հազար, չնորհիւ այն հանդամանքին, որ ուսական բանակը եւ կամաւորական խումբերը իրենց դերին վրայ չդանուեցան, Թուրքին ևաթաղանը խլեց, քանի մը տասնեակ հազարներ, չնորհիւ մեր ազգային մարմիններու հեղղութեան եւ անձարակութեան, համաճարակները և հիւանդութիւնները :

Երբ բազմութիւնը իր շունչն առաւ կովկասի մէջ, անօտ որ իր մէկ երրորդը կը պակսէր իրմէն :

ԽԱՅԱ ԹԷ ՆԱՀԱՆՁ

—○—

Թուրքին ևաթաղանէն եւ հիւանդութեանց ճիրաններէն ճողոպրողները, անապատի աւազներուն պէս, ցրուեցան կովկասի վրայ Խկտիրէն մինչեւ Պաքու: Ես ինկայ Երեւան, Ցարսկայա (Սպենդարեան) փողոցին՝ Կոնտին դպչող ծայրը: Մեր տունը դէմը կը դըտնուէր Կոնտի Սուլր Յովկաննէս, փոքրիկ եւ սիրուն ե-

կեղեցին, ուր՝ առաւօտ երեկոյ, անխափան, ազօթելու կ'երթար մայրս։ Մայրս բարեպաշտ կին մըն էր, բայց ոչ այսքան ծամակժիկ։ Երեւոյթը՝ հետաքրքրական՝ զիս մղեց, օր մը անոր գէս կատակով մը հարցնելու։

— Մա՛յր, դուն այսքան բարեպաշտ չէիր, երբ վան կը դանուէինք։

— Տղա՛ս, հոս, եկեղեցիի մէջն է միայն, որ՝ տարբերութիւն չեմ տեսներ իմ հին եւ նոր օրերուն մէջ։ Այդ հին կեանքը քիչ մը աւելի շատ վայելելու համար է որ չեմ պահուիր եկեղեցիէն — պատասխանեց անտրամօրէն։

Ես ալ իմ օրերը անցունելու կ'երթույթ քաղաքին պուլարը, որ նահանջող վանեցիներու ժամադրավայրն եղած էր։ Հոն լուր կ'առնէինք կուտայինք իրարու հետ եւ առատ ջուր կը խմէինք։ Ճանազարհի տօթին եւ փոշին մեղի տուած ծարաւը, գեռ ոչ մէկիս քովը յաղեցած էր։ զայն անմիջապէս կը յիշէինք, երբ կը հնչէր Երեւանցի Պինօյին սուր եւ եղանակաւոր ձայնը։ — Աա՛ս ջուրը, խողաց անո՛ւշ լինի։

Գըրք-Պուլաղի պաղ եւ թեթեւ ջուրը որ՝ Իկոնիրի ջուրէն, նաև բժիշկներու դեղերէն վարակուողներէն շատերուն կեանքը փրկեց։

Օր մը, մեր հայրենակիցներէն մէկը, որ՝ եթէ ոչ դաշնակցական, զէթ համակիր մը կը համարուէր, լուր բերաւ թէ Ռուսները Վան վերադրաւուած են։

— Արդէն առասպէլ մըն էր — աւետիսին վրայ աւելցուց լրատուն — երկու թրքական բանակներուն՝ Մանազկերտի վրայ քալած ըլլալու լուրը, Դոր՝ հետագատիչ վաշտին հրամանատար՝ մեր ապուշ Տէվօյեան բերած էր սպայակոյտին։

Լրատուին դործածած « մեր »ը ուրիշ տան չէր յայտներ, եթէ ոչ Տէլօյեանի դաշնակցական եղած ըլլալը:

Արդարեւ, երեկոյեան աժանսի հեռագրերուն մէջ կարդացինք Վանի վերագրաւուած ըլլալուն լուրը: Իսկ, յաջորդ օրը, միեւնոյն անձէն իմացանք թէ Արամ հրաման ստացած էր՝ կառավարիչի իր հանդամանքովը, Վան մեկնելու եւ թէ 800 հրացաններ տրամադրուած էին իրեն, նոյնքան զինուած մարդիկ միասին առնելու համար:

Արամի մեկնուամէն օր մը վերջ, ես ալ բարեկամի մը հետ միասին կառք մը վարձեցինք եւ ճամբայ ելանք դէպի Վան: Մեղմէ առաջ մեկնած էին կարդ մը վաճառականներ, մեղմի հետեւցան ուրիշներ:

Քաղաքին 2-3 ժամու ճամբայ մնացած՝ մենք հասանք Արամին, որ զլուխը եւ պեխերը կախ՝ կ'ընթանար ձիուն վրայ: Ան յոզնած երեւոյթ մը ունէր եւ երբ ես զինք հրաւիրեցի մեր կառքը նստելու, ան չմերժեց: Անոր հետ միասին էր որ մենք մտանք Վան եւ այս հանդամանքը առիթ տուաւ որպէսզի մէկ տան մէջ իջնեանինք մենք:

Լսած էինք մենք թէ քաղաքին ընդարձակ տուներուն մեծ մասը վառուած էր, բայց, անոնց տէրերուն իւրաքանչիւրը կը պահէր յոյսը, թէ իրը վառուածներուն մէջ չէր: Այդպիսիներուն զրեթէ բոլորն ալ յուսիսար եղան: Նահանջէն վերջ, Շատախոցի կիսախենդ մը, խելքին ճաթած պտուկը հակազուրժուածկան բրօրականտով լիցուած կուսակցական մը՝ կուսակցական պարտք մը համարած էր իրեն՝ պուրժուաներու տուները մտնել եւ կրակի տալ զանոնք:

Մեր տունը չհասած՝ դէմս ելաւ զարժիկ մը, Վարդան թէրզիպաշեան, 14 ամեայ պատանի մը, քիչ մը

դաշնակցականամիտ, որ քանի մը տարեկից ընկերներու հետ, հետիւնն ճամբարյ ինկած՝ մեզմէ քիչ առաջ վան հասած էր: Ան էր որ թախիծը երեսին՝ ինձի յայտնեց թէ մեր տունը վառուած էր:

— Ողջութիւն ըլլայ — ըսի — կեղծ զուարթութեամբ մը, կուգանք ձեր տունը կ'ապրինք:

— Մեր տունն ալ վառած են — ըսաւ պատանին եւ չկրցաւ զսպել աչքերը խուժող արտասուքը:

— Է՛հ, մենք ալ կ'երթանք կ'ապրինք Քաղաքամէջի մեր տունը — ըսի միեւնոյն զուարթութեամբը:

Քաղաքամէջը, հօրենական ընդարձակ տուն մը ունէինք ես ու զարմիկս:

— Զեր Քաղաքամէջի տունն ալ այրած են — ըսաւ մէկը, ազգական մը, որ նահանջած չէր եւ որ այդ բոպէին մեզի միանալու եկած էր:

Ես լուր ունէի թէ Քաղաքամէջի տուներէն եւ ոչ մէկը վառուած է: Երբ ունեցածս այս լուրը ազգականիս յայտնեցի, ան աւելցուց:

— Այո՛, միայն ձեր տունն է որ վառած են:

— Ինչո՞ւ այդ բացառութիւնը:

— Զեր տունը Հ. Յ. Դաշնակցութեան Քաղաքամէջի և նթակոմիտէի պաշտօնատունն էր: Ենթակոմիտէի արշիները փրկելու կարճ միջոց դասած են տունը կրակի տալու մէջ:

Վարդան չկրցաւ զսպել հեծկլոտուք մը, որուն վրայ ես այս անդամ զուարթութիւն չկեղծեցի, այլ բարկութիւն մը:

— Մեր տան գինովը՝ Հայ Ցեղափոխական Դաշնակցութեան վանի Քաղաքամէջի արշիները փրկուած են եւ զեռ զուն զոհ չե՞ս ու կուլա՞ս, կշտամբեցի պատանին:

Հեծկլտանքին անմիջապէս յաջորդեց ժողիտ մը, անձրեւին յաջորդող արեւուն պէս պայծառ, անոր պէս լրւսաւոր ժողիտ մը:

Վարդան ժիր ոլատանի մըն էր. ես զինք կը սիրէի նուազ քան որդի մը, բայց աւելի քան հօրեղբօրորդի մը: Այդ սիրոյն համար էր որ ես ալ բոպէ մը գաշնակցական եղայ:

Անդամ մը մեր տան առջեւը, անոր սեւցած պատերուն վրայ ակնարկ մը նետելէն վերջ, ես պարտէզը մտայ Մաման փնտոելու: Մաման պառկած էր. հեռուէն անոր ճերմակ եւ փայլուն մազերուն տեսքը ինձի կարծել տուին թէ կը քնանար ան: Դողը սիրտիս մէջ ես անոր ժօնեցայ: Կը ախալէի, ան սպառած էր ծառին շրջադիմին մէջ գտնուող կանանչը, այն չափով որչափ թոյլ տուած էր իրեն՝ զինք ծառին կատող մետաքսեայ չուանին երկարութիւնը, որ՝ այսպէս, կարծես կարկինով զծուած եւ ածիլուած շրջանակ մը եղած ըլլար: Յայտնի էր որ խեղճ կենդանին քանի մը անդամ դարձած էր շրջադիմին իւրաքանչիւր կէտին վրայ եւ բերանովը խլած անոր յետին կանանչը, յետոյ, աչքերը՝ մէկ մը շրջադիմէն զուրսի կանանչութեանը վրայ, մէկ մը զինք կապող կանանչ մետաքսէ պարանին, անօթի եւ անսուազ, ան փչած էր վերջին շունչը. եւ, կը թուէր թէ՝ ոչ շատ առաջ. վասնզի անոր ճերմակ մազերը կը պահէին դեռ իրենց փայլը, անոր կանանչ զեղեցիկ աչքերն ալ՝ իրենցը: Ես չկրցի ինքզինք զսպել շոյելէ անոր ճերմակ մազերը եւ նայելէ անոր զմբուխտ աչքերուն մէջ: Այդ աչքերը կը թուէր թէ կենդանի էին զեռ եւ ինծի կը նայէին երեսուուանքի շեշտով մը, ու կարծես ինծի կ'ըսէին.

— Ասա՞նկ...



Յաջորդ առաւտար, վաճառական-պուրժուաներս
զիրար դտանք: Մեր առաջին գործն եղաւ ստուգել թէ
ամէնքի՞ս ալ տուները վարուած էին: Միա'կ մխիթա-
րանքը՝ որ կրնայինք ունենալ, այն էր որ ո եւ է բա-
ցառութիւն գոյութիւն չունենար: Վաճառականները
ապրանքներ ունէին թաղստոցներու մէջ պահուած եւ
կլանուած էին զանոնք՝ օր առաջ, Կովկաս փոխադրե-
լու մահանդութեամբը: Անոնցմէ մէկ երկուքին հետ
մենք դիմում մը կատարեցինք Արամին, որ՝ իր կար-
դին, դիմում կատարեց զինուորական իշխանութեան
քովը, որ՝ ամենայն հաճոյակատարութեամբ, անոր
յայտնած էր թէ բանակին պաշար թերող 200 ուղակը
ունէր տրամադրելի, զորս յաջորդ իրիկուն պիտի զըր-
կէր վերցնելու համար վաճառականներու ապրանք-
ները:

Վաճառականները՝ ձեռքերնին շփելով վաղեցին
անմիջապէս դէպի իրենց թաղստոցները, անոնցմէ
դուրս հանելու, եւ, յաջորդ իրիկուն, զալիք ուղտե-
րուն բեռցուելու պատրաստ վիճակի մէջ զնելու հա-
մար իրենց ապրանքները:

Յաջորդ իրիկուն երկու հարիւր ուղտերը չեկան,
բայց անոնց փոխարէն կօգաքներ եկան Արամին հա-
զորդելու համար զինուորական իշխանութեան հրամա-
նը, թէ՝ պէտք էր երկու ժամուան մէջ ձգել քաղաքը
եւ հետեւիլ բանակին, որ արդէն հեռացած էր:

Արամի բացակայութեան պատճառաւ կօղաքներու
թերած հրամանը կ'առնէ անոր օդնական կաշեփոր Գրի-
գոր, որ, կրած յուղումէն՝ կը մոռնայ կօգաքներուն
հարցնելու, թէ՝ բանակը ո՞ր ճամբով հեռացած էր,
թերիրի՞ն թէ ոչ Պարսկաստանի: Երբ Արամ հասու ե-
ղաւ իր օդնականին այս մոռացումին, զայն կօգաքնե-
րու ետեւէն վազցուց:

Կաշեփոր Գրիգոր, զոր ոմանք ալ Նաբոլէռն կը կոչեին, Նաբոլէռնի հասակով՝ ոռւսահայ կամաւոր մընէր, երկրորդական խմբապետ մը՝ որ շատ կը սիրէր իր մաղերուն առջեւի մասին տալ ճակաբին վրայ թափուող ձեւը, զոր սովոր ենք տեսնալ Նաբոլէռնի նկարներուն վրայ: Մինակ այս նմանութեան համա՞ր էր որ քանի մը չարաճճիներ անոր տուած էին Նաբոլէռն անունը: Ո՞չ: Գրիգոր՝ մէկն էր անոնցմէ, որոնք ամէն բանի պատրաստ են բայց ոչ մէկ բանի օգտակար, որոնք՝ առանց բան մը ըլլալու, ինքզինքնին ամէն բան կը կարծեն: Եւ Արամը ինքն էր որ առաջին հերթին ճանչած էր իր օղնականին այս յատկութիւնները: Բայց Նաբոլէռնէն աւելի անոր յարմարած էր Կաշեփոր մակղիրը, զոր՝ կաշեղինէ ի զատ ուրիշ հաղուստ չկրելու անոր յամառ սովորութեանը՝ համար, Վանեցիները փակցուցած էին անոր անունին:

— Սըշա — ըստ Կաշեփոր Գրիգոր եւ ձիուն կը նակը ցատկեց:

Սըշա սուսերէն է. բառական իմաստովը ան « այս ժամուն » կը նշանակէ, բայց, կը թուի թէ բառը՝ այն տաեն ստեղծուած, երբ ժամը բուրէի տեղ կ'անցնէր, հետզհետէ կորսնցուցած է իր նախկին իմաստը: Հիմայ՝ ան՝ Ռուսին համար այն է, ինչ որ « այս ըուպէին »ը մեզ, կամ ձ Ռինստանը ֆրանսացիին համար:

Հակառակ իր սըշափին, Կաշեփորը ուշացաւ: Այս կորսնցուցած էր՝ ոչ միայն կօղաքներուն հետքը, այլև ճամբան եւ մութին մէջ երկար թափառումներէ վերջ միայն, կրցած էր գտնել բանակը եւ իմանալ որ Պարեկաստանի ճամբով էր որ կը նահանջէր ան: Երբ Կաշեփոր Գրիգոր վերադարձաւ, երկու ժամը, որ մեղի երկու տարի թուած էր, շատոնց անցած էր արդէն:

Ամբողջ գիշերը մենք քալեցինք առանց բանակին

Հետքը դանելու : Կաշեփորը՝ ձիէն վար կ'իջնէր երբեմն փառուղին կը զննէր, եւ, իրարու հետեւէն, եւ ոչ առանց զարմանքի ու անոնց հետեւող « չօրթ »երու՝ կը կրկնէր :

— Այս ճամրէն բանակ անցած չէ :

Յաջորդ առաւօտը, քիչ մը հանդիստ առնելէն վերջ, մենք շարունակեցինք մեր ճամրան : Իրիկուան կողմը, մեր գէմը ելան խումբ մը կօզաքներ՝ որոնք Պարսկաստանէն կուզային Վան երթաւու համար : Անոնք խնդացին, երբ մենք իրենց յայտնեցինք թէ ոռւս բանակը թողած էր Վանը : Կաշեփոր Գրիգոր՝ որ, տեսակ մը հրամանատարի գերը տուած էր ինքն իրեն, կանդ առաւ պահ մը, եւ մատը կնճռու ճակտին, որ այդ բոպէին, քիչ մը կրնար յիշեցնել Նարոլէսնը, վճռեց՝

— Ռուս բանակի նահանջը խաղ մըն է :

Որո՞ւ զլիառն :

Այդ էր որ չէր կրնար ըսել մեր հրամանատարը :

Յաջորդ առաւօտը, երբ մենք մեր ճամրան շարունակելու ելանք, մեր գէմ զտանք, քանի մը հետեւորդ ներու հետ՝ ոռւս բարձրաստիճան սպայ մը, որ Արամի բացատրութիւնները լոելէն վերջ, անոր ըսաւ թէ՝ Վան միշտ Ռուսներուն ձեռքն է, թէ՝ ինքը Վան կ'երթար : Ան՝ ի վերջոյ, խորհուրդ տուաւ Արամին ետ դառնալ գէտի Վան :

Ետ դարձանք եւ Վանը զտանք մենք այնպէս, ինչպէս որ թողած էինք, պակաս վաճառականներու թագլսարցներէն դուրս հանած ասղամնքները, զորս, ուղտերու փոխարէն, թալաննմիները, զուրսէն թէ ներսէն, փոխադրած էին :

Կաշեփոր Գրիգոր՝ ոչխար մը մորթել տուաւ, յետոյ դինի ճարեց եւ մենք, երկու օր կանոնաւոր ճաշը ըրպալնում վրէժը լուծեցինք այդ իրիկուն :

Պ. Գրիգոր քիչ մը շատ զուարթացաւ այդ իրի-կուն : Ան սկսաւ պատմել զբուաղներ հայ-թաթարական կոխւներէն եւ կանդ առաւ նորքի (Երեւանի արուարձանը) կոխւին, աւելի ճիշտը, այդ կոխւին մէջ իր կատարած եւ կամ չկատարած դերին վրայ : Արամ նստած տեղը կը քնանար : Պատմութեանը ես միայն մնացեր էի հասցէ : Իմ ալ քունը կապարի պէս կը ճնշէր քունքերուս վրայ : Ճամբու յոզնութենէն ի զատ, ունէի երկու գիշերուայ անքունութիւնը : Երկու անդամ խնդրեցի նորքի հերոսէն յաջորդ օրուան ձգել պատմութիւնը : Անօպուտ : Մարդը միտքը դրած էր անպատճառ լրացնել ըսելիքը : Երբ, վերջապէս, Պ. Գրիգոր, իրեն համար — վասնզի ես ի վիճակի չէի մտիկ ընելու, լրացուց իր հերոսապատճմը — ես ալ բան մը առի վրաս եւ բազմոցին վրայ երկնցած՝ հազիւ թէ անցեր էի քունի աշխարհի սահմանը, որ զգացի թէ մէկը թեւէս կը քաշէ, ետեւէ ետեւ կը կնելով .

— Վեր ելէ՛ք, վեր ելէ՛ք :

Առանց մասնաւոր ճիզի չէր որ ես կարողացայ հաւաքել ուժերս, հարցնելու համար՝

— Ի՞նչ կայ :

— Նահանջ կայ, վեր ելէ՛ք :

Այս երրորդ « վեր ելէ՛ք »ին վրայ որոշեցի Կաշեմիորին ձայնը :

Հոգեառ հրեշտակ մը, այդ բոպէին, նուազ սարսափ պիտի աղղէր ինծի :

— Նահանջ եւ այս անդամ մէկ ժամէն ու Բերկրիի ճամբուվ :

Վար իջայ : Արամ՝ տանը դրան ետեւը, երկար աթոռի մը վրայ երկնցած՝ հրահանդներ կուտար : Որպէս պուրժուայի՝ ինծի վիճակեցաւ պուրժուաներուն

լուր տալու պարտքը։ Երեք շորս՝ իրարմէ հեռու տուները վաղել հարկ էր զանոնք արթնցնելու համար։ Անոնցմէ իւրաքանչիւրին համար հողեառ հրեշտակը ևս եղայ, այս անդամ։

Մեր, այսպէս անխղճօրէն ընդհատուած քունը՝ մենք կրցանք շարունակել միայն, Վան-Շերկը ի ճանապարհը կիսող կէօլլու գիւղին այրած տուներուն սեւ պատերուն ներքեւ։

Կէս օրէն վերջ, Բանգ գիւղին առջեւէն անցնելնուս, մեղի մօտեցան՝ ճամբուն վրայ սպասող երկու կօզաքներ, որոնք մեղի հարցուցին թէ ո՞վ էր մեր մէջ Վանի նաշանիկ Արամ։ Արամ բաւական ետեւը կը գտնուէր դեռ եւ մենք՝ հետաքրքրութենէ մղուած՝ զինք սպասելու համար, բլուրի մը ստորոտք քիչ մը հանդիսա առնելու դացինք։

Մեր կանգ առած կէտը գիտարանի մը դիրքն ունի. անոր առջեւ կը պարզուի վերին Թիմարի տեսարաններուն ամենէն գեղեցիկը։ Մեր ճիշդ գէմն է Բաղ գիւղը, ծովին կազզոյտին մէջ խրուած կանանչազարդ բլրակի մը վրայ, ի հնումն քաղաք, եւ, յաւանդութենէ՝ Հայկայ Թոռ Մանաւազի որդի Բաղի կողմէն շինուած։ Բաղի դէմը, խիստ բարձր բլուրի մը գագաթին՝ թառած է, պահապան հրեշտակի դիրքով մը, Տիրամօր Սուրբ Աստուածածին եկեղեցին իր հոյակապ կաթուղիկովը։ Տիրամօրը դէմը, դէպի հարաւը, իր ձեւով՝ խոշոր ծուկ կէտի մը խարկանքը կուտայ Լիմ անպատի կղզին, որ Սուրբ Գէորգի տաճարը, կռնակը՝ կարծես լող տալու ելած է ծովին մէջ։ Դէպի ձախը, հեռուէն, ինքինքը ցուցնելու ձեւով մը, գլուխը բարձրացուցած է Ամուկի բարձր քարաժայոր, Գաղիկի հըշակաւոր ամրոցը, այնքան ճերմակ, որ կարծես թէ իր

դէմը, լիճին միւս կողմը, բարձրացող Սիփան լեռան
պէս, ձիւնով է ծածկուած:

Այս զմայլելի տեսարանը, որուն մէջ պատմութիւ-
նը, հաւատքը եւ բնութիւնը զիրար կը հրմշտկէին, բո-
պէին համար զերազանցապէս ներչնչական, տակաւ
մեր հոգիները վարակեց վշտալիր զդացումով մը, որ
մեղի կուղար զայն կրկին տեսնել չկարենալու զաղա-
փարէն:

Այդ վշտակրութենէն՝ Արամի ժամանումն էր որ
մեղ զուրս բերաւ:

Կօղաքները Արամին յայտնելու եկած էին թէ զօ-
րավար Զէրնազուրով, Կովկասեան հարաւային ճակա-
տին հրամանատարը, որ Կոթուր (Պարսկաստան) կը
դանուէր, թէլէֆոնի զլուխը կանչած էր զինք:

Արամ՝ թէլէֆոնի զլուխը զնաց, իսկ մենք՝ զինք
Բերկրի սպասելու համար, ճամբանիս շարունակե-
ցինք:

Երկու ժամ վերջ հասաւ Արամ: Անոր ջերմը բըռ-
նած էր ու ան՝ ամրող մարմնովը կը զողար: Անոր
առաջին դործը եղաւ պատկիլ եւ տաք բան մը խմել:
Երբ, ան քիչ մը հանդիսաւ զդաց ինքնինքը, զիս կան-
չելով՝ յայտնեց ինծի զօրավար Զէրնաչուրովի հետ ու-
նեցած խօսակցութիւնը: Զօրավարը անոր յայտնած էր
թէ՝ զուր տեղ է որ խուճապի մատնուած եւ Վանէն
հեռացած է ինքը. թէ նահանջի ո եւ է լուրջ պատճառ
մը զոյութիւն չունէր, եւ թէ՝ ըստ իր կարծիքին, ետ
դառնալու էր:

— Ի՞նչ պատասխան տուիք — հարցուցի ես:

— Իրողութիւնները պատմելէն վերջ, անոր պըն-
դումներուն վրայ, ըստ թէ՝ պիտի մտածեմ ընելիքին,
մտախին:

— Ե՞ս, ի՞նչ կը մտածէք:

— Կը ժառածեմ թէ՝ ասոնք ամբողջ խաղեր են :

Վրայ հասաւ կաչևիոր Գրիգոր, որ նոր ոչխար մը մորթել տալու զբաղած էր : Արամ նախ անոր կարծիքը հարցուց :

Օդնականը, տանց, այս անդամ, ցուցամատը ճակտին տանելու պէտքը դդալու, կրկնեց, ինչ որ ըստ սած էր երեք օր տուած, եւ ինչ որ ըստած էր Արամ երեք օր վերջ :

— Խաղեր են ասոնք :

— Որո՞ւ գլուխին :

Այս հարցումին վրայ, սակայն, ան ցուցամատը ճակտին տարբաւ .

— Մեր գլխին — ըստ ան — պահ մը խորհելէն վերջ :

Երբ Արամ իմ կարծիքը հարցուց, ես, իմ հերթին, հաստատեցի իր յայտնած եւ օգնականին լրացուցած կարծիքը :

Գիշերը, մենք հայրեկաւոր զզուչութիւններով կարեցինք Պէնտի Մահուի վտանգուոր անցքը :

Այս անցքովը, վերջին վարադոյրն էր որ կ'իջնար տռամին վրայ, որուն՝ ոմանք « Արամի կառավարութիւնը » տիտղոս տուին եւ զոր՝ սակայն, արդար է որ վերնազրենք « Լուլանովեան խաղերը » տիտղոսովը :

ԴԵՅԻ Ի ԵՏ



Տռամին սեւ աստառը եղող լուլանովեան ծրագիրը յաջողութեամբ պսակուած ըլլալով, ձարական կառավարութիւնը պէտք չէր զգար այլեւս, ո՛չ կամաւորական խումբերուն, զորս որոշած էր լուծել, ո՛չ Արդ. Պիւրոյին, ոչ ալ անոր ետեւը դտնուող կուսակերպ. Պիւրոյին, ոչ ալ անոր ետեւը դտնուող կուսակե-

ցութեանը, որմէ՝ անոր տէրրօրներու յիշատակը մի-
այն մնացեր էր իրեն։ Դրօն, օրինակի համար կամա-
ռոքական խումբի մը պետք չէր այլեւս անոր համար,
այլ, Պաքուի նաշանիկ Նակաշբճէյի տէրրօրիսթը։

Այս անցքերէն վերջ եւ անոնց վրայ, Թիֆլիսի մէջ
մտածողներ դանուեցան թէ՝ անժամանակ չէ՞ր արդ-
եօք, շարունակել Զարը եւ իր ճուտերը դռզոող քա-
ղաքական թմրկահարութիւնը, որուն հակաղղեցու-
թիւնը կ'անդրադառնար թրքահայ գիւղացիութիւնը իր
հողին վրայ բնակեցնելով, եւ զայն ինքնարաւ դար-
ձնելով՝ անոր ցրւումը արգիլելու նպատակին վրայ,
նպատակ՝ զոր չբաժնող հոսանք չէր գտնուեր Հայե-
րու մէջ։

Այս հարցումը իր ծնունդը կ'առնէր այն տիսուր
իրողութննէն, որ՝ կամաւորական շարժումին երեսը
եղող քաղաքական լեռնակուտակ յոյսերը մուկ մը ան-
դամ ծնած չէին։

Հարցումը՝ զինք ծնող մտածումներուն հետ, թանձ-
րացաւ Հայաստանի Վերաշինութեան Յանձնաժողովին
մէջ եւ յանդեցաւ Հակառակն փորձելու նախաձառնու-
թեան մը։

Հայաստանի Վերաշինութեան Յանձնաժողովի կո-
րիզը կը կազմէին Թիֆլիսի երեք յայտնի միլիոնատէր-
ներ — Արամեան, Դաւիթ Խւզաշեան եւ Մելիք Աղար-
եան։ Այս անձերը՝ եթէ իրենք անդամ պոռալու ել-
նէին թէ յեղափախականներ են իրենք, մարդ չպիտի
ուզէր հաւատալ, Նիքոլա Նիքոլայէվիչը բնոււ։ Յանձ-
նաժողովին միւս անդամները — Համբարձում Առաքել-
եան եւ Բժիշկ Նաւասարդեան — իրենց Համբարձով,
աւելի կը շեշտէին, քան թէ կը մեղմէին Յանձնաժողո-
վին դիմաղիծը։

Յանձնաժողովը՝ թրքահայ գիւղացին՝ իր հողին

վրայ, իր աշխատանքովը ապրեցնելու ծրագրին հետ՝ կովկասեան իշխանութեան առաջարկ կը ներկայացնէ, ուրեմն, տեղական միլիսի մը եւ քաղաքապետութեան մը հաստատումով՝ Վանի մէջ, օդնել այդ ծրագրին։ Առաջարկը կ'ընդունուի եւ, Արմենակ Եկարեանի գըլ խաւորութեամբ կը կազմուի 200 հոգինոց միլիս մը, որուն կորիզը կը կազմէին, Պողոս Նորմարի կոչին վըրայ՝ Ամերիկայէն՝ Գարբիթէն Զանկալեանի առաջորդութեամբ, Եկողի խումբ մը Վերակազմեալ Հնչակեաններ։ Ռամկավար կուսակցութիւնն ալ կը ներկայացնէ քաղաքապետութեան, ոստիկանութեան եւ հաշտարար դատարանի համար թեկնածուներ։

Ասոնք ամենքը՝ Արամին փոխարինող Վանի եւ շըրաջակայից նոր կառավարիչ գնուապես Տէրմէնի հետ, հոկտեմբերի վերջերը, մեկնեցան Վան։ Անոնց հետեւցան բաւական թիւով արհեստաւորներ եւ մանր առեւտրականներ, իսկ ասոնց օրինակին, գարնան, շատ աւելի մեծ թիւով գիւղացիներ։

Այս գիւղացիներուն՝ Ծկան եւ սերմնցու Հայթայթելու Հոգը ստանձնեցին, Հայաստանի Վերաշինութեան Յանձնաժողովէն ի դատ, Կովկասի Հայ Բարեգործական Ընկերութիւնը, Հայ Գիւղատնտեսական Ընկերութիւնը եւ, աւելի վերջ, Ռուս Քաղաքներու Միութիւնը։ Անդրանիկի եւ Քեռիկի խումբերուն ներկայութիւնը Վանի մէջ, այլապէս, նոր խայծ մը եղաւ գիւղացիներու ներգաղթին համար 916ի ամբան, 40000ի կը հասնէր անոնց թիւը, Վանի շրջանին մէջ։

Նոյն տարուան յունիսի վերջերը, Հայաստանի Վերաշինութեան Յանձնաժողովը ինծի առաջարկեց Վանի քաղաքապետութեան պաշտօնը եւ ես՝ դէպի Վան մեկնելու վրայ էի, երբ, իրիկուն մը, իմացայ թէ Անդրանիկ՝ կամաւորական խումբերը լուծելու եւ զանոնք

ուսւ բանակին մէջ ձուլելու որոշումին առիթով՝ Վանքնին օրը, Երեւան հասեր է: Յաջորդ առաւտը, կանուխ, ևս զայն տեսնելու դացի Օրիանթ օթէլին մէջ:

Անդրանիկ՝ քիչ մը հիւա՞նդ թէ յոզնած, անկողինին մէջ ընկողմած, սիկարէթը ձեռքին մէջ, լրագիր կը կարդար: Երբ Վան երթալու նպատակս յայտնեցի իրեն ևւ իր խորհուրդները իմանալ ուղեցի, ան մէկանց խօսքս կտրեց.

— Հելէ մէկ մէկ քօնեաք խմենք:

Անոր տուած նշանին վրայ, զինուորը դաւաթները լեցուց:

Ես հակալքուական մը չէի, բայց քօնեաքը ճաշին վրայ ևւ հաղուադիպօրէն խմած էի: Ճաշէն առաջ բընաւ: Երեւոյթը փրկելու գաղտնի փորձս ես չյաջողեցայ Անդրանիկի աչքերէն պահել: Ան՝ յօնքերը պուստեց, ևւ, որպէս թէ ես իր զինուորներէն մէկը եղած ըլլայի, տիրաբար հրամայեց ինծի պարպել գաւաթը:

— Արարատի քօնեաքն է — կցեց ան իր ստիպումին:

Արարատի քօնեաքը՝ տեսակին մէջ ամենէն սարբն է:

Ես չքաշուեցայ մէջտեղ բերելու առարկութիւնս, բայց Անդրանիկի ստիպումին վրայ, քաղաքավարութեան պարտք սեպեցի պարպել գաւաթը:

— Քօնեաքին համը անօթի փորով միայն կարելի է առնել — դատեց ան:

Համը առած էի ես: Կոկորդս եւ ստամոքսս կ'այրէին եւ ես, դէմքիս վրայ, չէի կըցած ծածկել այրուցը մատնող թթուութիւն մը:

— Հապա՞ դուք ինչպէս կը մոռնաք ձեր տէրար:

Եւ, առանց ձգելու որ ես պատասխան մը զտնեմ, ան կցեց.

— Զէ նէ տէրտ ըսուած բանը չունիք դուք:

Յետոյ, նկատելով որ ես, որպէս պատասխան, սկեպտիկ ժպիտ մը միայն ունիմ, ան շարունակեց.

— Այս աշխարհի պօշ բաներուն պօշուրիւնը միայն բաւական է, որպէսզի մարդը գերին դառնայ այս անտէր ըմպելիին:

Պօշ բաներուն պօշուրիւնը՝ մարդկեղէն իրերու ունայնութիւնն էր, Սողոմոնի «ունայնութիւն ունայնութեանց»ը:

Անդրանիկ՝ քիչ մը փելիսոփայութիւն հոտող իր այս խօսքերուն վրայ վերցուց գաւաթը, եւ, ժէսթով մը, որ՝ ստուգիւ, դաժան հրաման մը դործադրելու պարտաւորուած գերիի մը երեւոյթը կուտար անոր՝ պարպեց զայն: Յետոյ զինուորին հրամայեց լեցնել գաւաթները:

Երբ զինուորը ինծի բերաւ գաւաթը, ևս Անդրանիկին ուղղուեցայ եւ տեսակ մը աղապատանքի թօնով՝

— Պարոն Անդրանիկ, զիտցէք որ գլուխս կը դառնայ:

— Այդ ի՞նչ էյրէքի (խախուտ) գլուխս ունիք, ըստ ան եւ այս անդամ, յուռթի ժպիտ մը երեսին, դառւաթները զինուորին ձեռքէն առաւ եւ քովի սեղանին վրայ դրաւ զանոնք:

Յետոյ զէպի ի ինձ դառնալով՝

— Իմ կարծիքով — ըստ Անդրանիկ — Հայաստանի Վերաշինութեան Յանձնաժողովն ալ սխալ ճամբու մէջ է: Ռուս չինովնիքները գէշ աչքով կը նային Հայ միլիսի, Հայ քաղաքապետութեան, Հայ դաստիանի, մէկ խօսքով այն ամէն բանի վրայ, որոնց՝ մեր ճիզն է Հայ անունը շնչառել: Թիֆլիս Հասնելուս, ևս պիտի ըսեմ Առաքելեանին, որ բաւականան միայն գիւ-

զացիները տեղաւորելու եւ անոնց լծկան եւ սերմնցու հայթայթելու դործովը:

— Բայց, քաղաքապետութեան եւ միլիսի վրայ, տեղացի ժողովուրդները, ամէն տեղ ալ իրենց իրաւունքներն ունին: Հոս Երեւանի մէջ, ահա, քաղաքապեան ալ հայ է, միլիսն ալ հայ — առարկեցի ես:

— Ո՞չ — ըստ Անդրանիկ, կտրուկ թօնով մը: Հայ թերթերը Երեւանի խօսքը չեն ըներ, բայց շատ կը սիրեն Վանի պատմութիւններն ընել: Առաքելեան մոռցած է կամաւորական խումբերու պատմութիւնը եւ «Մշակ» մէջ շատ կը զբաղի Եկարեանի միլիսովը: Այդ է պատճառը, որ Եկարեանի դիրքը խախոսած է եւ ան մեկուսացած պիճակ մը ունի հիմայ: Եւ, եթէ, Չանկալեանի դիրքն ամուր է, պատճառն այն է՝ որ ան՝ իր սահուն անգղիերէնովը եւ համարձակ ձեւերով մը, կրցած է շահիլ զնդապետ Տէրմէնի անձնական համականքը:

Անդրանիկ՝ սիկարէթ մը վառելու համար, կտրեց իր խօսքը, լուցկիին գէշութեան վրայ բարկացաւ ան, թուրքերէն քանի մը տաք հայհոյանքներ տեղաց անոր վրայ, յետոյ շարունակեց.

— Տէրմէն ըստածնիդ ալ առջի Տէրմէնը չէ մնացած: Ան՝ հիմայ զինուորական իշխանութեան ազդեցութեան ներքեւ կը գտնուի: Ան ալ այն կարծիքէն է, թէ հայ կամաւորները՝ իրենց տիսիրլինի պակասովը, գէշ օրինակներ եղած են ոուս զինուորին համար, եւ, անոր այս կարծիքը՝ առանց գերի չէ մնացած կամաւորական խումբերը լուծելու եւ զանոնք ոուս բանկին մէջ ձուլելու որոշումին մէջ: Յետոյ, ան ձիւրտ մը գտած է, ինքնիրեն պէյ տիտղոս տուած Պահը անուն Քիւրտ մը, որուն՝ ան այնքան պատիւ կուտայ, որքան ինծի կամ Քեռիին:

Քիւրտին անունին յիշողութիւնը դրվուց Անդրանիկը: Ան յօնքերը պոստեց, քիչ մըն ալ, կարծես տքժողունեցաւ եւ քօնեաքին դաւաթներէն մէկը վերցնելով՝ մէկ ումազով, սլարպեց զայն:

— Սպայակոյտին մէջն ալ փոխ զնդապետ մը կայ, անունը Լալէկին, որ, ճամբուն վրայ, ինծի կամ Քեռիին եթէ պատահելու ըլլայ, դլուխը ասանկ կ'ընէ:

Եւ Անդրանիկ ջղային շարժումով մը՝ գլուխը դէպի աջը դարձուց:

Լալէկինի անունը՝ կարծես, քիչ մըն ալ տժզունութիւն բերաւ Անդրանիկին: Ան՝ զուցէ, իր ընկողմնած դիրքը անյամար գտնելով, այդ բոսկէին իր հոգին խռովող պայքարողի զղացումներուն, աշխոյժով մը տընկունեցաւ անկողինին մէջ: Յետոյ, աջ ձեռքը այնպէս մը բարձրացնելով, որ կարծես թէ Լալէկինի դլխուն պիտի իջեցնէր զայն, ան շարունակեց.

— Բայց, անիկա անկարելի է որ ոռւս եղած ըլլայ, ան կամ թուրք է եւ կամ թիւրքմէն:

Յետոյ, կարծես յողնութեան զղացումի մը տեղի տալով՝ ան նորէն իրարձին վրայ ինկաւ եւ ակռաներու միջով, աւելի ճիշտը, անոնց կճրտոցներուն միջով՝ մըմնջեց.

— Մե՛զք, մե՛զք մե՛զք դոհողութիւններուն. մե՛զք մեր թափած արիւնին:

Անդրանիկ լսեց եւ զքեթէ պառկած դիրքի մէջ, աչքերը զէպի առաստաղը, շարունակեց ծխել սիկարէթը: Ես խօսք մը կը վնասուի կարճ կապելու համար խօսակցութիւնը եւ հրաժեշտու առնելու, երբ ան՝ կարծես զառանակէ մը լարուած՝ անկունեցաւ անկողինին մէջ:

— Անիկա Հայու անունը բերանը առնել մեզք կը

Համարի, եւ, եթէ ատոր համար ստիպողութիւն մը
ունենայ, արմեանչքա անունը կուտայ Հայերուն:

Արմեանչքա՝ Թուբքին կեավուրը յիշեցնող ռուսե-
րէն բացատրութիւն մըն է:

Արմեանչքա Կառին վրայ, Անդրանիկ ձեռքերը եր-
կարեց զէպի ի քոնեաքին գաւաթներուն երկրորդը, բայց
զայն չպարպած շարունակեց ան՝

— Բայց Լալէկիներու լեզուն երկարցնողները նո-
րէն մենք եղանք, մեր լօրազուրիմները, մեր բոպի-
կութիւնները:

Եւ կարծես այս վերջին բառերուն կենացն էր որ
ան պարզեց ձեռքին դաւաթը:

— Այս', մենք անրաժին չենք այս Հիսութափու-
թիւններուն պատասխանատուութեան մէջ — շարունա-
կեց ան, ծուխի խոր ուժով մը քաշելով եւ, աչքերովը
հետեւելով արտաշնչած ծուխին ուլրտներուն:

Անդրանիկ չէր խօսակցեր. ան կը խօսէր այնպէս,
որպէս թէ ես քովը եղած չըլլայի: Ու ես, պարզ ուն-
կընդիրի իմ դերին մէջ՝ տեսակ մը Հանդիսատես մըն
էի անոր հոգին ալեկոծող արդ տեսարանին:

— Համազանով մօտէն կը ճանչնա՞ք — յանկարծ
ուզուեցու ինծի Անդրանիկ — ձեզի հայրենակից մըն
է ան:

Համազասպ Արուանձտեան՝ հազիւ երիտարար՝
Վանէն կովկաս մեկնած էր եւ առաջին անդամ ըլլալով,
որպէս խմբապետ էր որ Վան վերադարձած էր: Մաս-
նաւոր ծանօթութիւն մը չունէի անոր հետ:

Երբ այս պատասխանը տուի Անդրանիկին, ան ու-
նեցաւ աչքի եւ ձեռքի շարժումներ, որոնք կարծես դէ-
պի Համազասպ կը քչէին իր դործածած լորտզ եւ բո-
պիկ ածականները:

Այս կարծիքը ինծի կը բերէին շըուկները, որոնց

նայելով՝ Համազասպի խումբն էր որ ամենէն առելի ցոյց տուած էր տիսիրլինի պակասը, ինչ որ պատճառ եւ կամ պատրուակ ծառայած էր կամաւորական խումբը լուծելու որոշումին:

Նիքոլայ Նիքոլայէլիչ մոռցած էր միւս խումբերուն, մասնաւորապէս Անդրանիկի խումբին ցոյց տըւած տիսիրլինը: Ան մոռցած էր Սարը-Գամիչի Քեռին եւ Տիլմանի Անդրանիկը: Մոռցած էր ան նմանապէս Պիթլիղի գրաւումին պատճութիւնը:

Պիթլիղի առջեւ, 916 փետրուարի ճիշդ կէսին, երբ ուստ բանակին սպորյակոյտը զբազած էր քաղաքը դժամելու համար ծրագիրներ մշակելով, Անդրանիկի՝ քաղաքին մէջ զտնուող Հայ բեկորները՝ նոր եւ վերջին սպանդէ մը ազատելու մտմտուքովը՝ քաղաքին արեւելեան կողմէն Տէրտիվանի վրայէն՝ յանկարծակի գրունով՝ մը՝ քաղաքին վրայ կ'իյնայ եւ կը գրաւէ զայն:

Ռուս Հրամանատարութիւնը՝ Անդրանիկի այս քայլը տիսիրլինի դէմ չհամարեր — չէ՞ որ պատերազմի մէջ, ինչպէս ամենուրեք, միշտ յաջողութիւնն է որ Հաշուի կառնուի — եւ Գէորգեան Խաչով կը վարձատրէ Անդրանիկի այս հերոսութիւնը:

Անդրանիկ նոր սիկարէթ մը վառեց եւ նոր քօնեաք մը ուղեց զինուարէն:

Աշխարհի պօշ բաներու պօշուքիւնը՝ անոնց մէջ իսկդելու պէ՞տքն էր, թէ ոչ սովորութեան տկարութիւնը, որ զայն կապած էր ծխախոտին եւ քօնեաքին, « Հա՞ւը Հաւկիթէն կ'ելնէ թէ ոչ Հաւկիթը Հաւէն »ի պէս Հարցում մըն է առիկա:

Բայց, Անդրանիկի Հոգին շտեմարան դարձեր է այնքան շատ եւ բազմատեսակ յիշողութիւններու, արդյիշողութեանց խառնուրդին վրայ, շնորհիւ այդ հոգիին ընդունակութեանը՝ առելնալու Եկած էին եւ զայն

քիչ մըն ալ խճընած՝ աշխարհային այնպիսի՛ ունայ-
նութիւններ, որ դժուար է պարզ օրինակով մը, եւ կամ
երկու խօսքով վերլուծումի ենթարկել Անդրանիկի
կեանքը:

Անդրանիկը ճանչնալու համար հարկաւոր է չափով
մը ճանչնալ մարդկային հոգեկան եւ մտաւոր կարողու-
թիւններու փոխ-յարարերութիւնը, որոնց մէկն ու մէ-
կը՝ ի լինա միւսին է որ կը զարգանայ առհասարակ:
Երբ հոգեկան կարողութիւնները չափէն աւելի կը զար-
գանան, սովորութեան վրայ՝ որ հոգեկան կարողու-
թեան մասը կը կազմէ, միտքը — դատողութիւնը —
որ տուժած է հոգիին զարգացումէն, չունենար բաւա-
րար քօնթրօլ, որ ատեն սովորութիւնը կը զառնայ տե-
սակ մը սովորամոլութիւն, որմէ, այս անզամ, միտ-
քին թէ հոգիին պատեանն է — մարմինը — որ կը
տուժէ:

Բայց կարելի՞ է միթէ հերոսութիւններ սպասել
այդ «պատեանին» վրայ զուրգուրացողներէն: Զէ՞ որ
այդ «պատեանին» անտեսումն ու արհամարհանքն իսկ
է, որ մարդու կը մղէ հերոսական դործերու, քաջու-
թիւններու, անձնուիրութիւններու:

Որո՞նք էին, այդ բոսէին, Անդրանիկի հոգին խոռ-
վող պօշուրիմները, Լալէկի՞նը, կամաւորական խում-
բերու լուծուի՞լը, թէ ոչ անոնց լուծուելուն առիթ
կամ պատրուակ հայթայթողները: Բայց ինչո՞ւ որո-
նել օղակը, երբ, այդ օղակներուն կազմած շղթան է,
որ դերած է Անդրանիկի հոգին: Զէ՞ որ այդ շղթային
մէջ, Լալէկինէն կամ Համազասպէն զատ, կային ուրիշ
պօշուրիմներու բազմաթիւ օղակներ: Յետոյ չկա՞յին
արդեօք, անոր մէջ ուրիշ իրողութեանց օղակներ եւս:
Այդ շղթային մէջ, օրինակի համար, իր օղակը չունէ՞ր
արդեօք իրողութիւնը, որ Անդրանիկ երբ իր խումբին

գլուխն էր եւ իր դերին մէջ, իր միտքն ունէր իր առօր-
ևայ դրազումները, որոնք ժամանակ չէին տար ուրիշ
ժամանումներու եւ կ'արդիլէին անոնց խուժումը իր ու-
ղեղին մէջ, եւ կամ ասոր հետեւող ուրիշ իրողութիւն
մը, այն, որ՝ Անդրանիկ, զործօն կեանքէ մը, ուր ա-
նոր հողին, որպէս մնունդ ունէր՝ այդ կեանքին յա-
տուկ ոզորումներ եւ խանդավառութիւններ, իզձեր եւ
յոյսեր, յանկարծ, կ'անցնէր բան մը չընելու, բան մը
չըլլալու կեանքին, որ ուրիշ մնունդ չէր կրնար մա-
տակարարել անոր հողիին, եթէ ոչ ճանձրոյթ, ճանձ-
րոյթ՝ որ ետևէն իր քաշէ ծխախոտը եւ ալքօլը:

Հարակ անցեալը : Կա՞յ արդեօք կեանք մը, որուն
վրայ անցեալը դրած չըլլայ իր զբոշմը :

Ահա քան տարի է, որ Անդրանիկ, Հայուն՝ Թուր-
քին լուծէն ազատութեան սէրն ունեցած է միայն իր
հողին պարարող, եւ այդ սիրոյն իրեն պարագրած
զոհարերութեան կեանքն է միայն որ վարած է . Հրա-
ցանը ուսին՝ մահուան վտանգը աչքերուն մէջ, սարէ
սար, ձորէ ձոր, ան վարած է շարքաշ եւ թափառա-
կան կեանք մը, որուն համար չէ որ Աստուած՝ հողէն
ու ջուրէն շինած է մարդը եւ անոր բերնին մէջ վիշած :

Անդրանիկի ջիղերը հանդարտութեան պէտք ունէ-
ին, հանդարտ ու բնականոն ազրելակերպի մը . մինչ-
դեռ ան՝ այդ ջիղերը՝ ծուխով եւ ալքօլով քիչ մը ա-
ւելի զողուելու մէջ միայն կրնար զլալ հոգեկան բա-
ւարարութիւն մը : Ան՝ միայն իր իսէալէն եւ անոր
պարագրած պայքարի ասպարէզէն հրաժարելով էր,
որ պիտի կրնար բնականոն կեանքի մը գիրկն իյնալ:
Ասիկա բնախօսական պահանջ մըն էր եւ Անդրանիկ
անդիտուկ չէր այդ պահանջին : Բայց, հէնց այդ գի-
տակցութիւնն էր, որ բժիշկ Նաւասարդեանի ախտա-
ճանաչութեամբ անոր ուղեղին մէջ զամուած, այդ

պահանջը իրազործելու անհնարաւորութեան առջեւ,
կրկին պատճառ մը կը դառնար, որպէսզի ան քիչ մը
աւելի ծխէ, քիչ մը աւելի խմէ:

Ազգեցիկ խորհրդատու մը, գուցէ պիտի կրնար իր
ազգեցութեան ներքեւն առնել Անդրանիկը, անոր մէջ
մէկիկ մէկիկ խորտակել անոր բնաւորութեան կողմէ
եկած արդելքները, անոր մէջ չքացնել մարդկեղէն ի-
րերու ունայնութեանց վրայ փիլսոփիայելու, նաեւ
զայրանալու անոր հակումները, եւ, աշխարհի պօշու-
րիններէն անոր քաղած յոռեանսութեան փոխարէն,
անոր հոգիին մէջ դնել լաւատեսութեան ոգի, կեանքի
համեւ ու հաշակը եւ սպարելու ուրախութիւնը: Բայց
ուրկէ՛ ուր, մեր մէջ, այդ ազգեցիկ խորհրդատուն:

Յետոյ, նման պարագային, Անդրանիկ պիտի կրր-
նա՞ր շարունակել մնալ Անդրանիկ, ազգային հերոսը:

Իը կասկածիմ:

Հերոսը —զերժարդ— այնքան բարձր է, որ մարդ-
կային օրէնքները չեն հասնիր անոր:

Արմեանցքա, չէ՛ — կրկնեց հերոսը ինքնիրեն,
երկար րոպէի մը զաղարէն վերջ եւ պարպեց քօնեաքի
զաւաթը, յետոյ դէպէ ի ինձ՝ որ հրաժեշտ առնելու հա-
մար ոտքի ելած էի՝

— Այդ մարդը — Լալէկին — կրնայ, օր մը, թուր-
քերուն չարդել տալ վանի հայերը:

ԳՆԴԱՊԵՏ ԱԱԼԷԿԻՆ



Անդրանիկի այս խօսքերը օր մը եկան զտան զիս:

Ես՝ հակառակ Անդրանիկի խորհուրդին, Վան կը
զտնուիմ քաղաքապետութեան պաշտօնով: Գնդապետ
Տէրմէն մեկնած է, անոր յաջորդած է զօրավար Պուր-

կովսքի որ, սակայն, ժամանակին մեծ ժառը թիֆլիս
կ'անցընէր: Այդ օրերուն, ան Վան չէր գտնուեր եւ ա-
նոր փոխանորդութիւնը, իր օղնականը, Լալէկին է որ
կը վարէ, Անդրանիկի աշքին փուշը, որ հիմայի, աս-
տիճանի բարձրացումով, զնդապետ է:

Անդրանիկ իրաւունք ունէր ատելու այս անձը, ո-
րուն դէմքին համբ տղեղութիւնը՝ տեսակ մը չար եւ
խորունկ արտայայտութիւն մը ունէր իր մէջը: Պաշ-
տօնի բերումով յաճախակի յարաբերութեան մէջ, ես,
օր մը, այս անձին դէմքին վրայ չտեսայ ժպիտ, եթէ
ժպիտ չհամարենք այն ծամածութիւնը, զոր ան՝ ժպի-
տի տեղ դէմքին վրայ կը բերէր, եթք զինի ուղելու
կ'ենէր ինձմէ:

Գինին, այդ օրերուն, իր սեփական պատմութիւնն
ունէր Վանի մէջ: Բաղոսի այդ ըմպելիին խնդրանքն
ու մատուցումը այնքան հեռու էին իրարմէ, որքան
երկինքը երկիրէն. ասկէ՝ անզերջ վէճներ, որոնց ուրիշ
կերպ կարելի չէր եղած ելք մը գտնել, եթէ ոչ, զէթ
տեսականօրէն, տեսակ մը քաղաքապետական մենաշը-
նորհի վերածել այդ թանգ հեղուկին վաճառումը:
Սպաներուն այլեւս պէտք չէր մնար զինետէրերուն
դուռները ավել առնել տալ իրենց զինուորներուն՝ եւ,
զինիին զոյութեան եւ կամ անոր զինին շուրջ՝ վէճներէ
վերջ՝ բռնութիւններու տեղի տալ: Գինետէրերը՝ քա-
ղաքապետարանին յայտնած էին իրենց ապրանքին քա-
նակը: Պէտք ունեցողները՝ քաղաքապետարանի տոմ-
սովը եւ անոր որոշած սակովը կը ներկայանարին զի-
նետէրին եւ կը ստանային ըմպելիքը:

Թէ՝ զործնականին մէջ որ աստիճան կարելի եղած
էր իրագործել այս տեսականը, ուրիշ խնդիր է: Խնդի-
րը հոն է որ բարձրաստիճան սպաները, որոնց կարգին
զնդ. Լալէկին, կը յարգէին այս կարգադրութիւնը: Եւ

Երբ Լալէկինի դինին կը հատնէր, ժողուածամածուս-
թիւնը կը ծնէր անոր դէմքին վրայ:

— Չորս շիշ դինին, պարոն քաղաքապետ, դրամը
կը վճարեմ դինին բերողին:

Ան, սակայն, չէր վճարեր դրամը, ոոր չստահան-
ջելն աւ մենք քաղաքականութիւն կը համարէինք:

Այս էր մեր յարարերութեան վիճակը, երբ, օր մը,
չորս Քիւրտեր ներկայացան քաղաքապետարանը գնդ.
Լալէկինի յանձնարարականովը:

Յանձնարարականին մէջ, օրուան կառավարիչը կը
Հրավանդէր քաղաքապետարանին, չորս դրիւ ցորեն
Հայթայթել ներկայացող չորս Քիւրտերուն, որոնց ըն-
տանիքներուն անօթութիւնը զիրենք մղած է գիմել ոուս
իշխանութիւններու վեհանձնութեան:

Քիւրտերը իրենց հետն ունէին իրենց պարկերը եւ
հարկաւոր դրամը, վճարելու համար ցորենին դինը:

Քիւրտերէն մէկը՝ զիս տեսնելուն, յանկարծակիի
դալու ժէսթ մը ունեցաւ, ինչ որ պատճառ եղաւ, որ
պէտքի ես քիչ մը աւելի ուշադրութեամբ զննեմ իր
դէմքը եւ ճանչնամ դինք:

Յանկարծակիի եկողը՝ Քիւրտ չէր, այլ Եղիսի մը,
Բերկրիի շրջանէն՝ թուրքերէն եւ Հայերէն խօսող Օս-
մանէ Շամիչ անուն Հանած-վարած մը, կէս ավօքաթ
մը, որ՝ շրջանին զատարանը գործ ունեցող Քիւրտե-
րուն համար, տեսակ մը խորհրդատու կը համարուէր:

Այս անձին ներկայութիւնը՝ Քիւրտերու խումբին
մէջ, իմ մէջը արթնցուց կասկածը, թէ անոնք ցորեն
զնելու չէին եկած, այլ ոուսական ուժերը լրտեսելու:
Անոնք ոուս բանակին կայաններուն մէկէն եղած էր որ
քննութեան համար դրկուած էին գնդ. Լալէկինի: Յե-
տոյ, ստուգեցի որ իրենց մասին կառկածող կայանէն

առաջ, անոնք՝ ցորեն վիճակնելու պատրուակաւ, այցելած էին նաև ուրիշ կայսեններ:

Ռուս բանակին կայաններուն համար անսովոր բան մը չէր, այդ օրերուն, իրենց պարենաւորումէն աւելցուքին համար յաճախորդ վիճակն եւ ծախու հանել զայն:

Ես աղարակ մը ունեի որուն բնակչութեան մեծ մասը Եղիտիներէ կը բազկանար: Այս հանգամանքին բերումով, ծանօթ Եղիտիներու բարքերուն, երբ Օսմանէ Շավիչ հաւասարեց թէ ցորեն դնելէ ի զատ ուրիշ նպատակ մը չէին ունեցած, ըստ Եղիտի օրէնքին, զայն երդումի կանչեցի: Երկու կտոր թուղթ դրի սեղանին վրայ, մէկը՝ ծծուն թուղթ, կարմիր, միւսը՝ մելանով ներկուած՝ սեւ՝ եւ հրաւիրեցի Օսմանէ Շավիչը՝ ձեռքը կարմիրին վրայ դնելով ընել իրենց աւանդական երդումը, թէ՝ « Եթէ սուտ խօսիմ, թող Մելիք Տառւոր զիս կարմիր աշխարհէն սեւ աշխարհը զրկէ »:

Եղիտիները կարմիր աշխարհը իրենցը կը համարեն, սեւը Խալամներուն:

Օսմանէ Շավիչ մերժեց երդումը եւ փաստարանութեան երաւ: Ան ըստ թէ, իրենց սեփական զատաւորները, չէյխերը, միայն կրնան իրենց առաջարկել այդ երդումը:

Տեսականօրէն, զուցէ իրաւունք ունէր Օսմանէ Շավիչ իր մերժումին մէջ, բայց, այդ մերժումը աստիճան մը եւս զիս հաստատեց իմ կասկածին մէջ, որուն վրայ գնդապետ Լալէկինին զացի անմիջապէս անոր յայտնելու համար թէ պարզ լրտեսներ էին Քիւրտերը, զորս հարկ էր անմիջապէս բանտարկել:

Գնդապետ Լալէկին զոհ չմնաց. ան՝ նոյնիսկ բարկացաւ քիչ մը, բայց որոշում մը չկրցաւ տալ եւ խորհրդակցութեան հրաւիրեց դիւանապետը՝ Հրեայ մը,

իր չափ չար եւ տգեղ, զորս միասին տեսած ատեն, մարդուս առաջին մտածումը այն կ'ըլլայ թէ՝ երկուքին ո՞րն է առելի տգեղ։ Աորհրդակցութեան արդիւնքը այն եղաւ, որ զնողապետը հրամայեց զիւանապետին՝ բանակի պահեստէն չորս վրիւ ցորեն տալ Քիւրտերուն եւ ճամբել զանոնք։

Այս իրողութիւնը տեղի կ'ունենաբ ուրբաթ օքմը. անոր յաջորդող կիրակին, իրեկուան կողմը, ևս սրճարանի մը առջեւը նստած էի, ոստիկան մը հասրճեալով մօտենալով ինձի տուաւ մատիտով դրուած բաց թուղթ մը, որուն վրայ գնդ. Լալէկին իր ձեռքովը դըրած էր թէ՝ «Թուրքերը՝ Ռստանի կողմէն քաղաքին վրայ կը յառաջանան, թէ՝ ոռւս բանակը պիտի ձեէ քաղաքը եւ թէ՝ քաղաքային բնակչութիւնը անմիջապէս պարպելու է քաղաքը եւ անցնելու է Կէօլու զիւղը»։

Մեղի անծանօթ չէր որ՝ այդ օրերուն, ոռւս բանակը գրեթէ գոյութիւն չունէր Վանի մէջ։ Հոն կար միայն քաղաքապահ գունդը, թիւով ոչ աւելի քան 1000 զինուոր, բայց կար նաեւ, բարեբաղդաբար, թնդանօթաձիգ վաշտ մը, որուն հարիւրապետը հրաշք դործեց։ Ան՝ յաջորդ օրը, Արտամետի ճամբով առաջացող թրքական ուժերը իր թնդանօթներուն կրակին տակ առաւ եւ զարմանալի նշանառութեամբ մը, բառին իսկական իմաստով հնձեց զանոնք։ Մենք՝ ըլուրի մը բարձրութենէն, դիտակով կը հետեւէինք քաղաքին ճակատագիրը վճռող այդ թնդանօթային կոփուն փուլերուն։ Թուրքերը՝ հարիւրաւոր զոհեր տալէ վերջ պարտաւորուեցան ետ դառնալ եւ քաղաքը փրկուեցաւ։

Շարաթ մը վերջ, եւ այս իրողութեան վրայ, Թիֆլիսէն Վան ժամանեց քաղաքին կառավարիչ զօրագար Պուրկովսքի։ Անոր ժամանումին օրը, նախասեն-

և ակին մէջ, ևս հանգիպեցայ դնուապետ Լալէկինի, որ
առաջին անգամ ըլլալով, առանց դինի ուղելու, դէմ-
քին վրայ բերաւ մաքսաւորի ժպիտ մը, այն աստիճան
խեղճ, որ՝ կարծես, քիւրտ լրտեսներուն պատմութիւ-
նը՝ զօրավարին ըլնելու շնորհը կը մուրար ինձմէ:

Ես խոհեմութիւն համարեցի պահել զաղոնիքը, ո-
րուն վրայ Լալէկինի ժպիտը աւելի յաճախ եղաւ, նը-
ւազ ծամածուռ, զինիին դինն ալ ապառիկ չէր մնար-
բայց, ասոնք տեւեցին այնքան, որքան զօրավար Պուր-
կովսքի ներկայութիւնը վանի մէջ:

Զօրավարը՝ ամիս մը վերջ արձակուրդով նորէն
թիվլիս մեկնեցաւ: Անոր մեկնումին յաջորդ օրն իսկ,
դնդապետ Լալէկին, որ նորէն փոխանորդ կը զառնար,
արմենանշքա ըսելով քովէն վոնտած էր քաղաքապետա-
րանի բարապան Օհաննէս Նաթաննեանը, որ քաղաքա-
պետարանի մէջ առնելիք ուղելու դացեր էր անկէ:

Քաղաքապետարանը, վերջերը, կը հայթայթէր
զինուորականներու և պաշտօնեաններու վառելիք փայտ-
ար, որուն արժէքը՝ ան՝ ամսէ ամիս, կը զանձէր առ-
նոնցմէ: Արդ՝ Լալէկին՝ անդամ մը միայն, 120 բուպլի
վճարած է, որպէս ամսադին, որմէ վերջ, ամէն ան-
դամ որ զիմում եղած է իրեն, այդ մէկ անդամուան
վճարումը մէջտեղ բերելով, ան միշտ մերժած է նոր
վճարում ընել: Այդ մէկ անդամուան վճարումն ալ ան-
ըրած է Քաղաքապետարանէն կառավարչատուն տանսդ
ճամրուն վրայ զանուող սանդի մը վրայ իր նստած
մէկ պահուն և սովոր էր՝ ամէն անդամ, իր վճարու-
մին պիտայ բերել այդ սանդը:

— Ես սանդին մէջ նստած էի, զուք ուղելու եկաք
եւ ես վճարեցի:

Այսովէս ըստած էր ան երկու անդամ եւ այս երրորդ

անդամին, այդ առարկութեամբ եղած էր որ արմեամշ-
քա որակումով ճամբռու դրած էր Նաթանեանը:

Սանդը այն է Վանի կարգ մը փողոցներուն հա-
մար, ինչ որ երկար նստարանները եւրոպական մեծ
քաղաքներուն պողոտաներուն մէջ: Այդ փողոցներուն
անկիւնները կը տեսնես երբեմն, լայն թիկնաթոռի մը
մեծութեամբ՝ քառակուսի քար մը, որուն խոռոչին
մէջ, տընկին հարուածներուն ներքեւ ցորենը կը դառ-
նայ կորկոտ, բայց երբ այդ խոռոչը պարապ է, ան՝
ստուգիւթիկնաթոռ մը կը դառնայ: Հազուադէպ բան
չէ որ յազնած անցորդ մը՝ շունչ առնելու եւ կամ սի-
կարէթ մը փաթթելու համար, անոր եղերքին վրայ
նստիլ ուղէ եւ կամ, սանդին պէս պարապ թաղեցի մը,
ուները եղերքներէն կախ՝ անոր խոռոչին մէջ ընկըդ-
մած, զայն հովանաւորող ուռենին շուքին ներքեւ
հանդիսա քուն քաշէ:

Ամբողջ տարի մը, ցորենի հետ եւ անոր պատճառ-
ուու տընկի հարուածներուն ենթակայ, Վանի սանդը՝
տարուան մէջ օր մըն ալ իր ֆէֆն ունի, Բարեկենդանի
ֆէֆը: Այդ օրը, ան կը զինովնայ եւ կը մոռնայ՝ ամ-
բողջ տարուան ընթացքին կերած հարուածները: Բառ-
ընկենդանի կիրակին է այդ օրը: Թաղեցին՝ այդ օրը,
ինամով կը լուայ իր սանդին խոռոչը, անոր մէջ, մին-
չեւ բերանը, կը լեցնէ կարմիր գինին, կուրփիները
(հողէ շինուած տեղական զաւաթներ) կը շարէ անոր
եղերքները: Եւ, հասնողին ու անցնողին կը հրամցնէ
Բարեկենդանի գինին:

Լալէկինի վճարումին վկայ սանդը՝ Աճէմ Խաչօյի
սանդն է, անունը՝ դէմը գտնուող Աճէմ Խաչօյի նա-
հապետական տունէն առած:

Այս տանը առջեւէն կ'անցնի, հանդարտ քայլերով՝
Քէնտըրչի աղբիւրը, որուն՝ այն կէտին վրայ, ուր

վերէն արշաւող թազա Քահրէզի ջուրը փայտէ կամուր-
ջով մը, Կը ցատկէ վրայէն, խոշոր ուռենիլ մը հովա-
նիին ներքնւ, դարերէ ի վեր, մեծ թիկնաթոռի մը
պէս, բաղմած կը մնայ մարմարի մօտեցող քարէ մը
շինուած սանդը, որուն խոռոչին մէջ, քովէն անցած
պահերուն, շուրջնչ մը առնելու, թէ ոչ, փայտէ կա-
մուրջին չռացող ջուրին նուագը մտիկ ընելու համար,
Լալէկին սովոր էր երբեմն իյնալու:

Երբ, Նաթանեան՝ տժդոյն եւ վրդոված՝ ինծի
պատմելու եկաւ դնդ. Լալէկինի այս վարմունքը, ես
իրեն ըսի.

— Սպասենք, մինչեւ գօրավար Պուրկովսքին վե-
րադառնայ եւ փոխանորդը նորէն դառնայ օդնական:

Բայց գօրավարէն առաջ ուրիշ բան եկաւ, ոռւսա-
կան վետրուարեան յեղափոխութիւնը: Զարն ինկաւ եւ
անոր ճռտուերը սկսան սմքիլ: Սկսան պարզուիլ երե-
ւոյթներ՝ որոնք օսմանեան սահմանադրութեանը առ-
սաջին օքերը կը յիշեցնէին:

Գնդապետ Լալէկին՝ միայն քաղաքապետարանի
փայտին դինը չէր որ կերած՝ էր: Անոր շահատակու-
թիւնները սկսան բերնէ բերան շրջան ընել, անոր՝ ա-
պառիկ ապրանք տուողները՝ մէկիկ մէկիկ սկսան յի-
շել իրենց առնելիքները:

Ես՝ կլանուած սահմանադրութեան առաջ բերած
խանդավառութեամբ եւ ցոյցերովը՝ մոոցած էի քառ-
դաքասպետարանի առնելիքը, բայց Նաթանեան չէր
մոոցած արմիանց քան:

Օր մը, վրէժինողիր պաշտօնեան՝ ինձմէ ուղելու
եկաւ դնդ. Լալէկինի վճարած 120 բուպլին:

— Ի՞նչ պիտի ընէք:

— Գնդապետին պիտի տանիմ:

Նաթանեան 0հաննէս եղբայրն է յայտնի ուսուցիչ

Մարկոս Նաբանեանի, ինքն եւս ուսուցիչ: Բայց մինչ
Մարկոս էֆէնտի չափազանց լուրջ մէկն էր, Օհաննէ-
ոը անոր իսկական հակատիպարն էր, զուարթ, կա-
տակարան: Ան ունէր նաև միմիք մը եւ ա propos մը,
որ՝ եթէ Փարիզի մէջ ծնած ըլլար, զինք գուցէ հաս-
ցնէին մինչեւ անոր րեսօներուն մէկուն բեմը: Յետոյ
առանց յեղափոխական ըլլալու, ան՝ իր մէջն ունէր քիչ
մը յեղափոխական իմոր:

Նաբանեան՝ բան մը յղացած էր: Ան՝ 120 բուպ-
լին Լալէկինին պիտի տանէր, ըսելով՝

— Հոմնեցէք ետ առնել սանդին վրայ նստած ձեր
մէկ պահուն, ինծի վճարած ձեր 120 բուպլին, եւ, ա-
նոր բնական՝ ինչու աին պիտի կցէր՝

— Ետ առէք, որպէսզի կարենանք ձեզի տրուած
փայտերու հաշիւը միաննզամ ընդ միշտ դուրս բերել
իր մատնուած շփոթութիւնէն:

— Յետոյ ի՞նչ պիտի ընէք:

— 120 բուպլին ետ տալին վերջ, պիտի պահան-
ջնմ չորս ամսուան փայտերու հաշիւը՝ 480 բուպլին:

Ես ջլրցի իմ համաձայնութիւնը չյայտնել, եւ,
յղացումին տէրը՝ նոյնութեամբ դլուխ հանեց իր ծը-
րագիրը:

Գնդ. Լալէկին ոչ միայն վճարեց ստացած փայ-
տերուն արժէքը՝ 480 բուպլին, այլեւ սկսաւ, այնու-
հետեւ, որպէս բարեկամ, քաղաքաղետարանը յաճա-
խէլ: Ան չքաւականացաւ Հայերուն մօտիկութիւն ցոյց
տալով, եւ, օր մըն ալ, փափաք յայտնելու ելաւ թէ
կ'ուզէր հայերէն քանի մը բառեր սովորիլ, օրինակի
համար սպասիպուի (չնորհակալ եմ) հայերէնը: Բայց,
երբ ընդառաջ դացի իր փափաքին, ան՝ ոչ մէկ կեր-
պով կրցաւ արտասանել « չնորհակալ եմ » կամ « չնոր-
հակարութիւն »՝ մէկը միւսէն երկար եւ դժուարուն-

չուն բառերը : Աւ , երբ , ուրիշ օր մը , ան ինձմէ խնդրեց
« չնորհակալ եմ » ի իմաստը տուող ուրիշ կարճ եւ գիւ-
րին բառ մը գտնել իրեն համար , « զոհ եմ » էն աւելի
յարմար բան մը չկրցի գտնել , զոհացնելու համար
զի՞նք :

Գնդապետը շատ զոհ մնաց , եւ սկսաւ Հայերու
հետ՝ սպասիպուի եւ մէրսիի փոխարէն , գործածել
« զոհ եմ » ը : Միայն թէ՝ որովհետեւ ուուերէնի մէջ
« Հ » տառը դոյտւթիւն չունի , « զոհ » ը Լալէկինի
լեզուին վրայ , գարձաւ « զոխ » , բառ մը « որ » իր կար-
դին , Հայերէնի մէջ դոյտւթիւն չունենալուն համար ,
« զող » է ի զատ ուրիշ հնչիւն կամ իմաստ չէր կընար
տալ :

Օր մը , նորէն քաղաքապետարանը կը գտնուէր Լա-
լէկին : Ան՝ Նաթանեանէն խնդրեց սիկարէթ գնել ի-
րեն համար եւ , երբ , այս վերջինը՝ իրեն բերաւ սի-
կարէթի տուփին հետ՝ տուած դրամին աւելցածը ,
գնդապետը՝ լեցուն բերնով մը արտասանեց իր « դող
եմ » ը :

— Ճիշտ է — ըստ Նաթանեան միմիքով մը՝ որ
կը տասնապատկէր բառին արժէ քը :

ԱՆԴՐԱՆԻԿ ԵՐԲ ԶԻՆՈՒՈՐ ՁԷ

Կամաւորական խումբերուն ցրւումը լէֆտեղ հա-
նած է զանոնք հաւաքողներու բառիկութիւնը : Միւս
կողմէն՝ թրքահայ զաղթականներու մէջ , ոուսահայ
կազմակերպութեանց հանդէպ՝ օր ըստ օրէ շեշտուող
դժգութենէն առաջ եկած է , անոնց խնամակալութե-
նէն միանդամ ընդ ճիշտ աղատուելու ընդհանուր փա-
փաք մը : Այս փափաքին արձապանողը հասած է՝ այդ

բոպիկութեան ատելութիւն երդուընած Անդրանիկին, եւ, ան յծուած է թրքահայ համազումար մը, եւ անկէ՝ թրքահայ խորհուրդ մը մէջտեղ հանելու աշխատանքին։ Կուսակցութիւնները՝ իրենց կարգին՝ ուղիտալով այս ընդհանուր փափաքին առջեւ, իրենց համամտութիւնը յայտնած են։ Վերջապէս, չէ՞ որ ամէն բան կընայ պատահէլ, նոյնիսկ փափաքուած բաներ ապրիլի կէսին (916), երեւանի մէջ գումարուեցաւ Արևեմտահայ Համազումարը, եւ ես, որալէս Վանի ներկայացուցիչներէն մէկը, Վանէն եկած եմ մասնակցելու անոր աշխատութեանց։

Մեր վերջին տեսակցութեան տպաւորութեան ներքեւ, ես՝ առանց զարմանքի չէր, որ նկատեցի թէ՝ Անդրանիկ կարծես Հողեփոխուած ըլլար։ Ան հանդարտ էր, թէ մը գիրցած կ'երեւէր, եւ, իր քաղաքային ու շիք հաղուստներուն մէջ՝ աւելի վաճառականի մը կը նըմանէր քան թէ հայդուկի։ Անոր հանդարտութիւնը՝ պահ մը, ինձի կարծել տուալ նոյնիսկ, թէ՝ ան հաշտուած է իր նախկին ընկերներուն հետ։ Բայց, խորհրդակցութեանց ընթացքին, երեւան եկաւ որ անը ընդհակառակն՝ մասնաւոր հակամիտութիւն մը ցոյց կուտար դէպի ուամկամլարներու տեսակէտները։ Այս հակամիտութիւնը՝ որուն կը հետեւէին դաշնակցականներէն Անդրանիկի համակիրները, երթալով չեցտուեցաւ, իսկ, Խորհուրդին ընտրութեան առիթով, պայմթեցաւ։

Լաւ որոշումներ տրուած էին, բայց, Անդրանիկի բացատրութեամբ և անոնք փարա մը չէին արժեր, եթէ անոնց դործաղբութիւնը լաւ ձեռքերու չյանձնուէր ։

Ծնարութեան բանակցութիւնները օրեր տեսեցին, եւ, երբ Անդրանիկ տեսաւ թէ իր հին ընկերները չեն

Հրաժարած իրենց հին մեթուաներէն, բարկութեան նոպայի մը մէջ, « խէրն ևմ անիծեր ասանկ համազումարին > ըսելով՝ մեկնեցաւ ժողովէն եւ գնաց էջմիածին :

Համազումարը ցրուեցաւ եւ չվերազումարուեցաւ, մինչեւ որ Անդրանիկ՝ Կաթողիկոսի միջոցաւ հաւատիք չստացաւ, թէ՝ ընտրուելիք Խորհուրդին մեծամասնութիւնը դաշնակցական չպէտք էր որ ըլլար :

— Անիմաստ կ'ըլլայ « Արեւմտահայ » անուն տալ Խորհուրդին, եթէ ան իր հաւանագները պիտի ստանայ կուսակցական պիւրօյէն, որ ուստահայ է :

Այս էր Անդրանիկի թէզը :

Այս հասկացողութեամբ կազմուած թեկնածուներու ցանկովը, երբ Զէօրէքնեան Սրբազանը՝ որ Կաթողիկոսի ներկայացուցիչն էր Համազումարին մէջ, Անդրանիկին ներկայացաւ, այս վերջինը՝ Տիկին Զապէլ Եսայեանի անունին վրայ միայն դիտողութիւն ըրաւ :

— Կիմկները ի՞նչ բան ունին ասանկ գործերու մէջ
— դիտեց ան :

Յետոյ, աչքերովը՝ քովիններէն, որոնց մէջ կը գտնուէի ես, ան տեղեկութիւն վնտուց կին թեկնածուին հակումներու մասին :

Հակառակ որ յարգելի Տիկինը՝ իր դործօն մասնակցութիւնը բերած էր Համազումարի օրակարգին բոլոր հարցերուն քննութեանց, ոչ ոք կըցաւ ըսել, թէ այդ դաշնակցականուհին՝ պիւրօյական մըն էր, թէ ոչ Անդրանիկեան :

— Բայց, կը տեսնէ՞ք որ այսքան մարդոց մէջ, այս կնիկն է միայն — ժպիտով մը՝ դիտեց Զէօրէքնեան Սրբազանը — որ կըցած է պահել իր հակումները եւ ցոյց չտալ թէ ինչ կարծիքի է ինքը :

— Կնիկ է բայց՝ կը կարծեմ թէ՝ զինուորի մը պէս

գիտէ հրացանը ուսէ ուս փոխել — ըստ Անդրանիկի,
ժպտելով իր կարգին:

Ժպիտը՝ Անդրանիկի տրամադրութիւնը փոխելու
ծառայեց: Ան՝ այդ նոր սրամտութեամբը՝ շարու-
նակեց.

— Այո՛, կնիկ է, բայց մարդէ մը աւելի սիկարէթ
կը ծխէ:

Արեւմտահայ Խորհուրդը ընտրուեցաւ եւ ոչ ա-
ռանց մեր նախամօր սեռին ներկայացուցիչին:

Անդրանիկի վրայ իմ նշմարած հանդարտութիւնը,
սակայն, առերեւոյթ էր: Այս իրադարձութիւնները
պատճառ եղան, որտէսզի ան կորսնցնէ այդ հանդար-
տութիւնը և նորէն անձնատուր ըլլայ իր քրօնիկ ջղայ-
նութեանը:

Անդրանիկի ջիղերը դողուութեան մէջ պահող երկ-
րորդ պատճառն եւս իր գոյութիւնը կը պահէր եւ մօ-
տէն կը հետեւէր առաջինին: Անդամ մը, իր քովն էինք
քանի մը բարեկամներու հետ: Նկատեցինք որ առանց
որ իր կողմէն ուղած ըլլար, Տօքթէօր Պօնարարդ՝ որ
աեսակ մը թիկնապահի դիրք ունէր Անդրանիկի քով,
քուր պուշտի հետամուտ կարսօնի մը փութկոտու-
թեամբ, քանի մը վայրկեանը անդամ մը, դաւաթ մը
քոնեաք կը մատուցանէր Անդրանիկին, որ չէր մերժեր
զայն: Պօնարարդ, իբրեւ բժիշկ, գէթ այդքան բան գի-
տէր անշուշտ, թէ՝ Անդրանիկի հոգեկան դրութեան
համար գեղ մը չէր որ կը մատակարարէր անոր: Անդ-
րանիկի հակումը, եւ, իր ալ Անդրանիկին հաճոյ թուե-
լու հակումն էր, որ յարդելի բժիշկին ընել կուտային,
բժշկական կանոններու դէմ դործած իր մեղանչումը:

Ընտրական պայքարին՝ իրեն պատճառած յոդնու-
թեամբը՝ նախապատրաստ վիճակի մը մէջ կը դըտ-
նուէր ուրեմն Անդրանիկ, Համագումարին ի պատիւ,

Երեւան քաղաքին կողմէն սարքուած երեկոյթին իրի-
կուն, երեկոյթ՝ որ մազ մնաց որ տուամով մը վերջա-
նաբ :

Երեկոյթը տեղի է՝ունենար Երեւանի գլխապին մեծ
սրահին մէջ. անոր կը մասնակցէին, Համագումարի
անդամներէն ի զատ՝ բոլոր անոնք՝ որոնք դիրք կամ
անուն ունէին Երեւանի մէջ, Նիր Խաթի և Լորտ Մէ-
րիի լիազօրները, ինչպէս նաև Կաթողիկոսի ներկայա-
ցուցիչներ Մուրատպէկեան եւ Զէօրէքմեան Սրբադան-
ները, որոնց սրածայր վեղարներու սեւութիւնը՝ տե-
սակ մը խորհրդաւորութեան չուք կը բերէր՝ իրենց մի-
ջեւ, նախադահական աթոռը դրաւած Ազգային հերո-
սին վրայ, որ՝ իր լոռութեամբը եղիպատական կուռքի մը
երեւոյթը կը պարզէր այդ բոպէին :

Սրահը՝ մայիսեան կանանչներով և ծաղիկներով
զարդարուն՝ կը պարզէր դաշտի մը երեւոյթը, ոչ ան-
շուշտ եղիւսեամինը. վասնոյ հոն չէր հոսէր լէթէ գե-
տը, որուն ջուրէն խմողը անցեալը կը մոռնայ. հոն,
գետի պէս կը հոսէր, ընդհակառակն, գինին, որ անց-
եալը արթնցնելու շնորհն ունի գերազդաբար :

Այսպէս եղաւ որ Ռոստոմ՝ իր բաժականառին մէջ,
չկրցաւ մոռնալ անցեալը: Փետրուարեան յեղափոխու-
թիւնը ջուրին երեսը հանած է նորէն Վանի գրաւումին
փաստը և Ռոստոմը՝ իր ճառին մէջ, նորէն ծախու-
հանելու ելած է այդ փաստը, Անդրանիկի ջիղերը ոտ-
քի հանող այդ փաստը:

Ռոստոմ աւելի խորհող մըն է քան թէ խօսող: Երբ,
մանաւանդ ան սխալ բաներ ունի ըսելիք, խօսքերը՝ Մր-
հարոնեանին կամ Վռամեանին եկածին պէս, հեղեղով
չէ որ կո՛ւկան անոր: Ահ՝ աւելի կը ծամծմէ քան թէ
կ'արտաքերէ խօսքերը: Ռոստոմ այդ ծամծմոցներու
միջով էր՝ որ, ի միջի այլոց, ըստ:

— Կամաւորական խումբերէն որը շուտ մտաւ
վան, որը ուշ, որը բնաւ չմտաւ...

Հազիւ թէ Ռոստոմ այս վերջին խօսքը արտասա-
նած էր, որ Անդրանիկ « ամօթ չէ՞», « երիք չէ՞ » պո-
ռաց բարձրածայն եւ անձեռնոցը սեղանին վրայ նե-
տելով, մեկնելու համար ոտքի ելաւ :

Անդրանիկի գոյնը՝ բոլէատէս, ձեռքին անձեռնո-
ցին գոյնը առած էր :

Վան շուտ մտնող խումբերը Դրօյի եւ Համազաս-
պի դատարիւն դաշնակցական խումբերը եղած էին, ուշ
մտնողը Քեռիկ խումբն էր, իսկ բնաւ չմտնողը Անդ-
րանիկինը :

Ոչ Տիբմանի կոփին անունը կար Ռոստոմի ճառին
մէջ, ոչ ալ այդ ճակատագրական կոփը վարող դրա-
վար Նազարեալէկովի եւ կամ անոր մէջ այնքան վճռա-
կան զեր կատարող Անդրանիկի անունները :

— Նազարեալէկովի դերը բան մը չէ՞ ուրեմն վանի
կոփւներուն վրայ — աւելցուց Անդրանիկ իր երես-
տուանքի խօսքերուն :

Սուրատովէկեան եւ Զէօրէքճեան Սրբազանները՝
աջէն եւ ձախէն, Անդրանիկի թեւերէն կախուած՝ նըս-
տեցուցած էին զայն :

Անդրանիկ նոտեցաւ, բայց չդադրեցաւ լուսանք-
ներ թափելէ Ռոստոմի գլխուն, այնչափ ատեն, մինչեւ
որ Աբամ՝ օտար Հիւրերու ներկայութեանը խօսքն ը-
նելով՝ Անդրանիկէն խնդրեց բաւ համարել։ Անդրանիկ
լուց, բայց իր կուսակիցներէն մշեցի Դէմիրճեան, որ
Անդրանիկի ջիզերը ոտքի հանող Ռոստոմի ակնարկու-
թեան մասին բան մը չէր գիտեր, եւ դժբաղդաբար,
իր բան մը գիտցած ըրպալն ալ չէր գիտեր, ոտքի ելաւ
եւ ըրաւ խօսքեր՝ որուն խիստ վերջարանը միայն ըմ-
բռնելի եղաւ ներկաներուն :

— Դուք ո՞վ էք որ — ըստ ան ուղղուելով Արա-
մին — որ ազգային հերոսին վրայ լեզու կը բարձրա-
ցնէք։

Արամ ճիշդ է որ նեղացաւ եւ ձեռքը դէպի ետեւի
դրապանը տարաւ։ բայց ի՞նչ հանելու համար անկէ, բէ-
վօլվէ՞րը, թաշկինա՞կը, սիկարէթի տո՞ւփը, ոչ ոք բան
մը կրցաւ ըսել, վասնղի ոչ ոք բան մը տեսաւ։ տես-
նուածն այն եղաւ որ, Արամի այս ժէսթին վրայ՝ Անդ-
րանիկի քեռորդին Երուանդ՝ տաքարիւն երիտասարդ
մը, բէվօլվէրը ձեռքը՝ Արամի վրայ խոյացաւ։

Ասիկա լրումն եղաւ դայթակղութեանը։ Ոչ ոք ա-
թոռին վրայ մնաց։ որը՝ հետաքրքրութեանէն, որը՝ վա-
խէն, որը՝ միջամտութեան եռանդէն ոտքի վրայ են բո-
լոր սեղանակիցները։ Բարերադղարար, միջամտու-
թիւնները, որոնց ամենէն աղղեցիկը Անդրանիկի սաս-
տոցն եղաւ, թոյլ չտուին որպէսզի ճառերէն եւ դի-
նէն վերջ ուրիշ բաններ ալ հոսին։ Տիրեց առերեւոյթ
Զանդարտութիւն մը, որուն վրայ՝ Մըսղըր Եարօն, որ
գարիթէն չէր տակաւին, այլ պատուելի, խօսելու ե-
լաւ երկար ճառ մը, որուն մէջ, ան՝ Հայերու հասցէին
ըրաւ բաւական ոչ պատուելի խօսքեր։ Բայց, ներկա-
ները հետաքրքրողը, խօսքերուն բնոյթէն աւելի, ա-
նոնց երկարութիւնն էր։ Կը տիրէր վախ մը՝ թէ անոր
ճառէն վերջ, վէճն ու կոփւը պիտի վերսկսին։ Կը
թուէր թէ՝ Մըսղըր Եարօն ալ դիտէր այդ բանը եւ դի-
տակցօրէն էր որ կ'երկարէր խօսքը։ Գուցէ անոր նկա-
տողութիւններն ալ իրենց դերն ունեցան եւ վերջ դտաւ
վանի հին կոփւներուն յիշատակին՝ այսպէս անակնկա-
լորէն, արթնցուցած նոր կոփւը։

Բայց, այս նոր կոփւին յիշատակն ալ կ'արթնցնէ
խորհրդածութիւն մը, որուն վրայէն չենք ուզեր անց-
նիւ։

Գաղտնիք չէր այլեւս, որ Վանի հերոսամարտին արժէքը կը կայանար, անոր մինչեւ Տիլմանի ճակատամարտը, մինչեւ ռուս բանակին ժամանումը, դիմանալուն մէջ: Վանի ճակատագիրը Տիլմանի կոփուն մէջ էր որ վճռուեցաւ եւ այս իրողութիւնը՝ ամենէն աւելի, Ռոստոմին էր որ ծանօթ էր: Բայց, որովհետեւ Տիլմանի կոփուն մէջ, որպէս աղջային դէմք, դեր ունեցողը Անդրանիկն էր, որուն փառքը կուսակցութեան չէր երթար, Ռոստոմ՝ զայն գրուանի տակ պահեց եւ, վրան զրաւ կամաւորական խումբերուն ժամանումը, որ՝ որպէս հետեւում Տիլմանի յաղթանակին էր որ տեղի ունեցած էր:

Տիլմանի կոփուը մղողը եղած էր զօրավար Նազար պէկովի զօրաբաժինը: Անդրանիկի սրտմտութիւնը՝ զօրաբաժնին կամ անոր հրամանատարին անտեսումէ՞ն էր որ կուզար: Կարելի չէ բոլորովին դրական պատասխան մը տալ: Անդրանիկ բաղդորոշ դեր մը ունեցած էր այդ կոփուն մէջ: Եթէ այդ դերը Հայ պատմութեան համար արժէք մը չներկայացնէր, անոր անտեսումը չեմ յուսար թէ կարենար այդ աստիճան վրդովել Անդրանիկի հոգին: Անոր վրդովումին թափը կուզար այն բանէն, որ այդ պատմական արժէքը ներկայացնող դերը՝ մասնաւոր դիտումով մըն էր, որ անտեսումի կ'ենթարկուէր:

Ուրիշ հարց մը:

Անդրանիկ պիտի ունենա՞ր այդ սրտմտութիւնը, եթէ պատմութիւնը միեւնոյն ըլլար, իսկ իր անունին տեղը ուրիշի մը: Չեմ յուսար: Իր « ես »ին յաւելումովն էր, կը կարծեմ, որ այդ անտեսումը կըցած էր այդ աստիճան խոռվել Անդրանիկի հոգին, ըմբռոստացնել զայն, եւ, անոր առնել տալ իր ընդուռ եւ անակնկալ ելոյթը:

« Ես աը մարդկային է, բայց ան կրնա՞ր արդարացնել միթէ ելոյթին բոյթը:

Եթէ Անդրանիկի դարձացումը իր օգնութիւնը չզանար Անդրանիկին, ան ուրիշ կերպ մը պիտի կրնար գոնել անշուշտ, արժեցնելու համար իր « Ես աը : Որ Անդրանիկ՝ նման ալեծումի հոգմի մը, պոռթկաց յանկարծ, պատճառներէն մէկն ալ այդ օգնութեան պակասն էր, պակասը զոր կիրքն էր որ այդքան յեղակարծորէն լեցնելու կուգար:

Կի՛րքը :

Բայց « ո՞ր իշխանաւորին, « ո՞ր գեքթաթէօրին պակած է կիրքը, ազդեցութեան, Հեղինակութեան կիրքը, որուն թափը՝ առհասարակ, ուղիղ կը համեմատի իշխանաւորին ներկայացուցած ուժին հետ : Անդրանիկ ուժ մըն էր, կուռք մը այլեւս : Սեղանին վրայ, « որ թատր եղաւ այս գայթակղութեանը, ան առելի բարձրաթոռ էր քան Կաթողիկոսի ներկայացուցելը, քան Երեւանի Առաջնորդը, Երկուքն ալ եկեղեցւոյ իշխաններ :

Ոյժը՝ ուժին յա՞րգը :

Բայց չէ՞ « որ արք ուժն էր Եղած, անոր յարզն ու պաշտամունքը, որ Շապին Գարանիսարի Հողէն և ջուրէն շինուած Օզաննեանի մը միսէն և ոսկորէն ձուլած էին այդ կուռքը, Անդրանիկը : Կարելի՞ է միթէ արդ ուժին տիրոջը՝ զանց առնել այդ ուժին յարգը, թոյլ տալ որ չյարդեն դայն :

Հերոսը կը ներկայացնէ ուժը, անոր համար էականը այդ ուժին պահպանումն է : Պահպանումին ձեւը, մեղմ թէ խիստ, քիչ փոյթն է անոր, Եւ կամ քնաւ :

Չէ՞ « որ ուժը՝ ինքնին, խստութիւնն իսկ է :

ԷԶ. ՄԸ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՆԵՐՔԻՆ ԿԵԱՆՔԵՆ

— 0 —

Անդրանիկի քեռուրզին, Երուանդ Փափազեանի առւանութեան երեկոյթն է :

Երբ թառիսթ Կարօյի թառը լուց և Օրիորդ Ս. գաղղեցաւ պարելէ, ծափերու ուրական մը՝ ուռաններու որսումայլը լեցուն, զղբեց ողջ սրահը :

Կարօյի մատաներուն էր որ կ'երթար այս զբանիչ արտայայսութիւնը, թէ ոչ պարուհին սրունքներուն : Կարելի չէ որոշակի ըսել : Կարօյի թառը իր անմըցելի համբաւն ունէր Թիֆլիսի մէջ : Օրիորդ Ս.ին ըսես, ո՞վ չէր ճանչնար զեզն ու շնորհները, որոնց մէկն էր, բայց ո՞չ զվարարը, անոր, այդ բռակէին, պարած սաշօմէյ- եան պարը :

Եւսոյք ո՞վ ներկայ չէր, այդ երեկոյթին, որուն հրաւէրները Անդրանիկէն էին որ զրկուած էին, ուր Օրիորդ Ս. պիտի պարէր եւ թառիսթ Կարօն պիտի նը- ւագէր, ուռանահա՞յ կ'ուղես, թրքահա՞յ, բայց, մահա- ւանդ, Շապին Գարահիսարցիներ և երզումցիներ : Զէ՞ որ՝ փեսան Շապին Գարահիսարցի է, իսկ հարսը կըզրումցի :

Երբ, Օրիորդ Ս. դաղրեցաւ պարելէ, իր թուխ աշ- քերուն՝ ան սրահին շրջանն ընել տուաւ, պարազ ա- թոս մը զտնելու եւ զէպ ի այն ուղղուելու համար : Պարազ աթոռ. այս՝, կար հատ մը, Անդրանիկի բազ- մած թիկնաթոռին քովը : Օրիորդ Ս. քայլ մը առնելու ելաւ զէպ ի այդ աթոռը. բայց, անդրադարձումով մը, թէ աթոռը շատ վեր պիտի գար իրեն համար, ընկրկե- լու ժէսթ մը ունեցաւ ան հետը ամօթիսած ժպիտ մը :

Օրիորդ Ս.ի ընկրկումին ժէսթը չէր վրիպած Անդ- րանիկի աչքերէն : Ան զէպ ի Օրիորդը թուաւ անմիջա-

պէս եւ անոր ձեռքէն բոնելով՝ քովի աթոռը առաջնորդեց զայն:

Ծափերու նոր եւ, այս անդամ, աւելի խելայեղ տարափ մը տեղաց Անդրանիկի այս ժէսթին վրայ:

Անդրանիկի դէմքը կը ճառագայթէր՝ տարօրինակօրէն զուարթ ժալիտով մը: Օրիորդ Ս. ըսես, պարէն թէ ոչ Անդրանիկի՝ իրեն ցոյց տուած պատիէն տաք ցած՝ ձեռքին ճերմակ թաշկինակովը՝ անդադար կը չոյէր իր թեթեւակի շիկնած այտերը:

Անդրանիկ դիտէր, թէ Օրիորդը իր քովը նստեցնելէն վերջ, հարկ էր զայն մեծարել եւ զրուցնել: Անոր հետ խօսակցութեան մտնելու համար, սակայն, հարկ է նախ ծանօթանալ անոր հետ: Անդրանիկի հարցումները քիչ մը աւելի յուղեցին Օրիորդը, քիչ մը աւելի շփոթեցին զայն, բայց, հէնց այդ յուղումն ու շփոթութիւնը՝ խառնուած այն նազանքի ժպիտին, որ Արեւելքցի աղջիկը միայն դիտէ՝ իր՝ դէպի վար խոնարհող աչքերուն միջով՝ դնել, այտերէն քերանին անկիւնները ինկնող զիծներուն մէջ, շեշտ մը եւս դրին անոր դեղին վրայ, բայց չաւելցուցին, բնաւ, անհամարձակութիւնը եւ ամօթիսածութիւնը որ նոյնպէս Արեւելքցի աղջկանն է: Երբ Անդրանիկ Օրիորդին ո՞վ եւ ո՞ւրանդացի ըլլալը իմանալէն վերջ, անոր հարցուց թէ ինքն ալ դիտէ՞ր արդեօք իր ով ըլլալը՝

— 0', ի՞նչպէս թէ չէ — պատախանեց Օրիորդը, այս անդամ համարձակ եւ յուռթի ժպիտի մը կայծծիր թուխ աչքերուն մէջ — Հայ կա՞յ միթէ որ չճանչնայ իր աղջին հերոսը:

Կարօյի թառին ձայնը եւ Օրիորդ Ս. ի հասցէին ուղղուած՝ բազմականներու ծափերը եւ ժպիտները կտրեցին յանկարծ խօսակցութեան թելը: Անդրանիկ իր ծափերովը եւ ժպիտներովը տաքցուց հրաւէրներուն

խանդավառութիւնը : Առոնցմով ալ չբաւականացաւ
ան : Օրիորդ Ս. ի ցոյց տուած նազանքներուն վրայ՝
զէպ ի ան ծռեցաւ, այս անդամ ուրիշ տեսակի ժպիտով
մը, որ կարծես անոր կը ըսէր՝

— Իմ խաթե՛ր համար

Անդրանիկի այս ժէսթին վրայ, Օրիորդ Ս. վեր
կեցաւ անմիջապէս եւ տարած առաջին յաղթանակին ի-
րեն բերած ինքնավտահութեամբ դինով՝ զմայլելի
ճկունութեամբ մը, պարեց իր երկրորդ պարը :

Միջադէպ մը, սակայն, թեթև ստուեր մը բերաւ
այս երկրորդ պարին վրայ:

Մինչ Օրիորդը կը պարէր, հիւրամեծարներէն մէ-
կը, զէպ ի անոր պարապ ձգած աթոռը առաջնորդեց
նոր հասնող հիւր մը, տիկին մը, որ իր տարիքովը,
բայց մանաւանդ անունովը՝ բազմականներուն մէջ
բարձրաթոռ ըլլալու ամէն իրաւունքը կը վայելէր :
Անդրանիկ, սակայն, նայուածքը եւ ձեռքը զէպ ի հիւ-
րամեծարը ուզզելով եւ անկէ զէպ ի պարուհին շրջե-
լով՝ հասկցուց անոր թէ այդ աթոռը պարապ չէ, թէ
ան՝ պարուհին է, նոր Սալօմէին :

Հիւրը դժգոհ մնաց անշուշտ. հիւրամեծարը իր
կարդին, բայց, մերժումը Անդրանիկէն էր որ կուգար:
Անոնք, հիւրը եւ հիւրամեծարը իրարու երեսը նայե-
ցան եւ ետ դարձան :

Հիւրը շատ ծանօթ մէկն էր : Ներկաներուն մէջ չի
գտնուեցաւ մէկը, որուն նայուածքը ուրիշինը փնտռե-
լու չելնէր, յուղումը եւ զարմանքը անհաղորդ չձդելու
համար, կիներու այտերը, յուղունքնէն քիչ մը աւելի
շիկնեցան, անոնցմէ ոմանք գուցէ մտածեցին նաեւ, թէ
արդեօք պէտք չէ՞ր մարիլ. իսկ այրերուն մէջ չմնաց
մէկը՝ որ զարմանքէն շրթունքը խածած չըլլար :

Անդրանիկ չէր ճանչնար հիւրը : Ան, անհաղորդ

չմնաց բնականարար , միջաղէպին յառաջ բերած տպաւորութեանը , բայց շուտով մոռցաւ զայն : Ան տարուած էր պարովը , զոր երբ Օրիորդ Ս . աւարտեց , Անդրանիկ նորէն ցատկեց տեղէն եւ , անոր ձեռքէն բռնելով՝ անոր աթոռը առաջնորդեց զայն :

Անդրանիկ նոր խօսքեր դտաւ չնորհաւորելու Օրիորդ Ս . ը , եւ չդաղրեցաւ բնաւ գաղտապողի ակնարկներ նետելէ դէպի անոր կարսապի վիզը , դէպի անոր փոքրիկ պլուխը շրջանակող անոր սեւաթոյր խոսպողիքը , դէպի անոր արձանային կիսադէմքը : Ու , երբ պարի շրջանակը մնաց նորապասակ ամոլին , եւ , քեռորդին Երուանդ , ճերմակ չէրքէզոքին հազին , որ այնքան շատ կը վայելէր անոր սլացիկ հասակին , նորահարսին հետ միասին պարեցին կովկասեան պարերը , Անդրանիկի աչքը կամ նոր հարսին վրայ էր , անոր բարձր հասակին եւ թիսորակ զեղին եւ կամ Օրիորդ Ս . ի վրայ , որ , իր մանրիկ կաղմուածքին նրբութեամբը եւ փոքր դէմքին ճերմակութեամբը , թաւշեայ կանանչ պարեզոտին մէջ , թուփէն նոր բացուող շուշանի մը կը նմանէր այդ բոպէին :

Անդրանիկի այս վերաբերմունքը չէր կրնար վրիպիլ ներկաներուն աչքերէն : Միջաղէպին հետ խառն եւ անով ոռոգուած՝ այդ վերաբերմունքը՝ խօսակցութեան առատ նիւթ հայթայթեց , այդ օրը , ներկայ բաղմականներուն , յետապային ալ , հիւրերուն պատկանող լայն շրջանակներու մէջ :



Անդրանիկ որ գէշ քուն մը ունէր , առհասարակ , այդ գիշերը , այդ գէշ քունն ալ չունեցաւ : Յիշողութիւնը , իրարու ետեւէն , անոր աչքերուն կը բերէր ո՛չ միայն երեկոյթին պատկերները , այլև անոնց իւրա-

քանչիւրէն, անոր երեւակայութեան յղացած նոր եւ այլազան պատկերներ, որոնք՝ իրական թէ երեւակայական՝ անոր աչքերէն՝ անդթօրէն, կը խլէին քունը:

Անդրանիկ՝ քանի մը անգամ փորձեց Տօքթ. Նաւասարդեանի մէկ պատուէրը — անկարեւոր եւ տղայական բաներով լեցնել ուզեղը, եւ, անոր մէջ տեղ չթողուլ լուրջ մտածումներու — պատուէր՝ որ ստացած բազմազան դեղերուն եւ հրահանդներուն մէջ, մինակը եղած էր որ յաջողած էր իրեն: Անկարելի եղաւ իրեն, վայրիկան մը իսկ, փակել իր աչքերը:

Տօքթօր Նաւասարդեանի յիշողութիւնը, առտուան կողմը, Անդրանիկին բերաւ անոր ուրիշ մէկ խորհուրդը, որ կը զուգաղիսէր այդ պահու անոր մըտածումներուն կորիզին:

Օր մը, Տօքթ. Նաւասարդեան՝ Անդրանիկին խորհուրդը տուած կ'ըլլայ չծխել, խորհուրդ՝ որուն դէմ Անդրանիկ, որպէս չքմեղանք, կը գնէ իր ձանձրոյթը, ձանձրանալու հիւանդութիւնը: Անդրանիկի այս խոստովանութեան վրայ, Տօքթ. Նաւասարդեան՝ անոր ուրիշ խորհուրդ մը տալու կ'ելնէ, այս անդամ:

— Եկէ՛ք ամուսնացէ՛ք Անդրանիկ — կ'ըսէ փորձառու բժիշկը — ամուսնութիւնը միայն կրնայ կանոնաւորել քու կեանքը եւ դարձանել քու կեանքը կրծող ձանձրոյթը, որ ուրիշ բանէ առաջ չդար, եթէ ոչ քու վարած ոչ բնականոն կեանքէն:

Անդրանիկ, այդ օրերուն, կ'ասլրէր թիֆլիսի Ապաս-Ապատուգայա հրապարակին վրայ, Գարեգին Վասիլեանի (այժմ ի Փարիզ) տունը, իր մաերմութիւնը վայելող Կարնեցի երիտասարդ բարեկամ մը, որուն հետ, իր ձանձրոյթի պահերուն, ան կը սիրէր սրբաց խօսակցութեան մանել եւ կատակներ ընել, եւ զոր՝ իր քովը կանչելու համար՝ սովոր էր երեք հարուածներ

տալ պատին, որուն միւս կողմը կը դանուէր Պարեգինի ննջասենեակը : Անդրանիկ՝ զէպ ի առաւօտը՝ ուրեմն, զինք հալածող մտածումներէն յոդնած՝ քանի մը անգամ, ժամացոյցին խորհուրդին դիմեց, սլայմանադրական հարուածները տալու համար : Անհամբերութիւնէն, սակայն, ան՝ հակառակ ժամացոյցի խորհուրդին, տըւաւ հարուածները ու երբ Գարեգին՝ քուն աչքերուն, զարմացած այս անժամանակ կոչին վրայ, աչքերը շփելով անոր քովը մտաւ, Անդրանիկ՝ նախանձի տեսակ մը զգացումով .

— Անկուշտ, դեռ չես կշտացած քունին — ըստ անոր :

— Փաշա՛, չէ՞ որ ուշ պառկեցանք :

— Վառէ՛ սիկարդ, նայի՛մ, քունդ աչքերէդ դուրս հանէ՛ մէկ մը :

Անդրանիկ սիկարի եւ սուրճի մոլի, մասնաւոր հաճոյք մը կը դրար, երբ իր սիրած մէկ անձին հետ էր որ անձնատուր կ'ըլլար այդ մոլութիւններուն մէկին եւ կամ միւսին :

Երբ Վասիլեան վառեց սիկարէթը եւ նստեցաւ, Անդրանիկ լուրջ դէմք մը առաւ :

— Մօտէն ծանօթ ես դուն քու հայրենակիցներէն Դ. ընտանիքին — հարցուց անոր :

— Շատ մօտէն :

— Ի՞նչ գործ կ'ընէ պարոն Դ. :

— Մասնաւոր գործ մը չունի ան եւ կը սպասէ որ մուտները յաղթեն եւ ինքը վերադառնայ կրդրում, ուր շատ մը կալուածներ ունի ան :

— Քոյքն ալ կը ճանչնա՞ս դուն մօտէն :

— Օրիորդ Ս., օ՛, ինչպէ՞ս թէ ոչ — պատասխանեց Վասիլեան, ոչ առանց չարաճճի ժպիտի մը, զոր Անդրանիկ չտեսնելու դարկաւ :

— Ե՛ւ, ինչպէ՞ս աղջիկ է Օր. Ս. — շարունակեց
Անդրանիկ :

— Անման աղջիկ մըն է, ընտանեկան եւ դպրոցա-
կան լաւ կրթութեամբ օժտուած :

— Ինչո՞ւ, ուրեմն, մինչեւ հիմայ ձեռքը ինդրող
չէ ունեցած :

— Օ՛, շատերը անոր ձեռքը ինդրած են, բայց,
ինքն է որ չէ հաւանած — ըստ Գարեգին, եւ ունեցաւ
նոր ժողոտ մը, որուն անհանդարտութիւնը՝ Անդրանի-
կին այն կասկածը ներշնչեց թէ խօսելու պիտի ելնէ
ան : Անդրանիկ՝ ձեռքին սաթէ համբիչովը՝ Գարեգի-
նի՝ զիշերուան կերուխումէն դեռ կարմիր քիթին վրայ
հարուածով մը՝ ընդմիջելով անոր ժողոտը .

— Դուն խալիս էրզրումցի չես — ըստ ան, այս
անդամ ինքը ժարուելով — զնա այս հարցումներուս պա-
տասխանները տիկին Արմիկէն բե՛ր :

Գարեգին՝ վանեցի հօր զաւակ է, էրզրումի մէջ
ժեծցած, կինը, տիկին Արմիկ, բնիկ էրզրումցի է :

Տիկին Արմիկի պատասխանին վրայ, որ աւելի
տաք էր, աւելի դրական՝ Անդրանիկ՝ ծովսի քանի մը
ումպէր կլլելէն վերջ, Գարեգինին ուղղուեցաւ նորէն .

— Յօնանեան դարրոցը դնա՛ — ըստ անոր Անդրա-
նիկ — եւ անկէ թէլէֆօն ըրէ՛ թումանեանին՝ իմ ա-
նունով բաէ անոր, որ անմիջապէս ինծի գայ:

Յօնանեան դարրոցը, քանի մը քայլի վրայ կը դըտ-
նուի, Պէհպութեան փողոցին վրայ: Թումանեանն ալ,
այդ օրերուն, թիֆլիս կը զանուէր եւ կ'ապրէր՝ Վէ-
րայի կողմերը, Յօվսէփ Խունունցի առւնը :

Շատ շանցած, համակրելի բանաստեղծը, « Խէր
ըլլայ, Անդրանիկ, էս ի՞նչ բան է էսենց կանուխ ա-
ռաւուա » , հարցումովը, որ մինակ չէր, ոչ ալ առանց
անոր երկայն թեւերու լայնարձակ տարութերումնե-

բուն եւ քրքջալիք ժողիտին ընկերակցութեանը, իր աղմկալից մուտքը դործեց Անդրանիկի քովը:

Անդրանիկի ընդունելութիւնը, ընդհակառակն, տաք չեղաւ սովորականին պէս: Թումանեան չկրցաւ անոր դէմքին վրայ չնշմարել խոր թախիծ մը:

— Հիւա՞նդ ես, ի՞նչ ես — հարցուց ան, թօնը փոխելով, տեսնելով որ Անդրանիկի մօտ արձադանդ գըտած չէին, ոչ չ իր ուրախ մուտքը, ոչ ալ իր հարցումին զուարթութիւնը:

— Հիւանդ չեմ, բայց այս գիշերը բնաւ քնացած չեմ:

— Ե՛հ, ի՛նչ կայ որ, այս ցերեկին կը քնանաս եւ կը շտկուիս. Էտ էլ բա՞ն է — ըստ թումանեան, վերակոչելով իր ուրախ ժողիտը:

— Թումանեա՞ն, քեզի խորհուրդ մը հարցնելու համար է որ քեզի տուի այս անժամանակ նեղութիւնը, սկսաւ Անդրանիկ:

— Հարցո՞ւր, ճանս:

— Թումանեա՞ն, կը յիշե՞ս, դուն, օր մը ինծի օրիորդի մը անունը տուիր, հետը խորհուրդը, որ ամուսնութեան առնեմ զայն:

— Այս՛, բայց այդ օրիորդը ամուսնացած է:

— Խնդիրը այդ օրիորդին վրայ չէ:

— Հապա՞:

— Խնդիրը ամուսնութեան սկզբունքին վրայ է, որ առիթով դուն այն կարծիքը յայտնեցիր, թէ ան է միայն, ամուսնութիւնը, որ պիտի կրնայ փոփոխութիւն մը դնել իմ այս ձանձրալի կեանքին մէջ:

— Հապա՞ , հապա՞ , ինչպէս թէ չեմ յիշեր Անդրանիկ ջա՞ն — ըստ թումանեան, քահ քահով մը — ես միշտ էլ էղ կարծիքին եմ: Դուն էլ, երբ ամուսնանաս,

ինձ պէս, էն զգացում պիտի ունենաս, որ ևս ունեցայ Հէնց ամուսնութեանս օրը:

— Ի՞նչ զգացում:

— Էն զգումի զգացումը, թէ ինչո՞ւ աւելի առաջ ևս չէի ամուսնացեր:

— Հապա՞ ժողովուրդը:

— Ժողովուրդի ի՞նչ բանն է քու ամուսնութիւնը:

— Ի՞նչ պիտի ըսէ ան:

— Ի՞նչ պիտի ըսէ, ան ուրախ պիտի ըլլայ, որ իր առիւծը կորիւններ ունենալու է:

— Այս՝, բայց Թրքահայութեան այս դժբաղդ օրեւն, երբ զեռ անոր հարցը որու վիճակ մը չէ ստացած:

— Ի՞նչ թրքահայութեան հարցի խօսք է որ կ'ընես, Անդրանիկ — ըստ Թումանեան, լուրջ զէմք մը տանելով — Թրքահայաստանը՝ Թումահայաստանին պիտի միանայ եւ անոր հետ պիտի բաժնէ ուռւ ժողովուրդին բաղդը: Ըլլալիքը այս է, Անդրանիկ! Հայկական հարցը՝ մեր բանաստեղծներուն եւ մէկ մըն ալ կուսակցութիւններուն համար միայն զոյութիւն ունէ, զուն, խօմ, ո'չ կուսակցական ես, ո'չ էլ բանաստեղծ:

— Բայց, չէ՞ որ զուն բանաստեղծ ես:

— Երբեւ բանաստեղծ է որ ես քեզի կը յայտնեմ այս ճշմարտութիւնը:

— Մեղի ընելիք չէ՞ մնացեր, ուրեմն, այլեւս — Հարցուց Անդրանիկ տիրութեամբ:

— Հապա՞ Հապա՞ ինչպէ՞ս թէ չէ. Թրքահայերու կորուստին դարձանումը, որուն՝ ահա, ամուսնութիւնը կը ներկայանայ առաջին եւ լաւագոյն միջոցը — ըստ Թումանեան խրոխա ժպիտով մը:

Անդրանիկ չկրցաւ չբաժնել Թումանեանի ժպիտը, բայց ծածկելու համար զայն, ան ինքզինքը տուաւ տու-

փէն սիկարէթ մը հանելու եւ զայն վառելու դործին :

Սիկարէթը վառելէն վերջ, Անդրանիկի ինկաւ նորէն այն լուռ թախիծին մէջ, որ անոր կուգար երբ իր միտքը պաշարուած կ'ըլլար ծանր որոշում մը տալու հարկադրանքովը :

Թումանեան դիտէր այդ թախիծը փարատելու դադանիքը :

— Ե՞՞ մինչեւ իմ ամուսնութեան օրը, դրախտի չէի հաւատար, Անդրանիկ — ըստ ան, զուարթ չեց տով մը — ամուսնութենէս վերջն է, որ, ոչ միայն կը հաւատամ անոր զոյութեանը, այլեւ դիտեմ թէ անոր մէջ կ'ապրիմ ես : Խօ՛մ դուն տեսած ես, Անդրանիկ, իմ դրախտը, իմ դիւղը, իմ օջախը եւ անոր մէջ՝ իմ տուզինայով երեխաները :

Անդրանիկի սիրտը բացուեցաւ, լեզուն հետը :

— Երէկ, Երուանդի ամուսնութեան երեկոյթին մէջ աղջիկ մը տեսայ, որ ինձի քու խորհուրդդ յիշեցուց, բայց կը վարանիմ :

— Մի՛ վարանիր, Հողի՛ս, մի՛ վարանիր, ըստ թումանեան եւ ոտքի ելնելով, տաք տաք ողջագուրեց Անդրանիկը :

Արցունքի ցողե՛ր՝ Թումանեանի ժէսթին՝ իր հոգին ալեկոծող փոթորիկին բաղխումէն՝ շողացին յանկարծ Անդրանիկի թարթիչներուն ծայրը : Աքօղելու համար տկարութիւն մատնող այդ երեւոյթը, Անդրանիկ մարած սիկարէթը վառելու ելաւ, յետոյ, տեսած աղջկան եւ անոր մասին առած տեղեկութեանց պատմութիւնն ընկելէն վերջ, իր բարեկամին ըստ :

— Թումանեան, եթէ Օր: Ս. իր հաւանութիւնը չզլանայ, ես պիտի ամուսնանամ անոր հետ եւ դուն պիտի ըլլաս իմ կնքահայրս :

— Դէ՛ս եկուր, ուրեմն, մի անդամ էլ, որպէս

սանիկս համբուրեմ քեզ — ըստ խանդավառ բանաստեղծը եւ նորէն իր երկար բազումներուն մէջ առնելով Անդրանիկը, համբոյը ներով ողողեց անոր ճակատը:

Թումանեանի մեկնումէն վերջ, Անդրանիկ ունեցաւ անձկութեան սոսկալի պահ մը, սիկարէթը բերնին մէջ, տեսդու քայլերով՝ ան չափելու ելաւ սենեակին լայնքն ու երկայնքը: Յայտնի էր որ, գործնական քայլ առնելու կէտին վրայ, թերը ու դէմը, անոր հոգիին մէջ, կը մղէին իրենց պայքարներուն վերջնականը, վճռականը: Հայելիին առջեւէն անցած պահերուն, անոր աչքերուն, մերթ իր ճակտին մնանիոներն էին որ կ'երեւային, մերթ իր առնական գեղեցկութեանը հետ, իր թուխ աչքերուն գեղեցիկ փայլը: Թիերը չէր, սակայն, որ վերջապէս առնել տուաւ անոր գրական որոշումը, այլ, կը թուի թէ այդ թեր ու դէմին չարչարնքին իր հոգին ազատելու պէտքը: Երբ, իր երթեւեկներուն մէջ, ան անցաւ սենեակին դրան առջեւէն, յանկարծակի եւ քիչ մը խիստ ժէսթով մը բացաւ դայն եւ խրոխտ ճայնով մը Վասիլեանը կանչեց:

Երբ Վասիլեան դրան առջեւը եկաւ, տասնց զայն ներս հրաւիրելու եւ, որպէս թէ ան՝ իր զինուորներէն մէկը եղած ըլլար, հրամանատարի ժէսթով մը եւ հրաման մը հաղորդելու ձեւով, Անդրանիկ անոր ըստ.

— Այսօր, Պ. Դ. տեսնելու դնա եւ, իմ կողմէն, մտերմարար, անոր միտքը շօշափէ իր քրոջ ձեռքը ինորելու հաւանականութեանը մտսին:

Հրամանը այնքան ազդեցիկ էր որ Վասիլեան չհամարձակեցաւ ժապոիլ այս անդամ, բայց, իրիկուն, զուարթ ժպիտով մըն էր որ Անդրանիկին հաղորդելու եկաւ պարոն Դ. Ի. պատասխանը:

— Նման հաւանականութեան մը՝ սիրով ընդառաջ պիտի երթան թէ՛ ինքը եւ թէ՛ քոյլը:

Այս էր եղած Պ. Դ.ի պատասխանը եւ այս էր դեռ,
այդ օրերուն, դաւառական բարքերուն մէջ, ամուսնու-
թեան բանակցութեանց առաջին հանդրուանը:

Պաշտօնական առաջարկը, երկրորդ տեսակցու-
թեան մը ընթացքին կայացած հասկացողութեան հա-
մաձայն, ինքը, Անդրանիկն էր որ պիտի ընէր Օր. Ս.ի,
հանդիպումի մը մէջ, որուն՝ Անդրանիկի պիտի որոշէր
տեղն ու ժամանակը:

Այս հանդիպումին առաջ, ստկայն, տեղի ունեցաւ
ուրիշ հանդիպում մը:

Անդրանիկ կոչունք մը տուած էր իւղատիւ իր քրոջ
հարսին պարագաներուն: Կոչունքը, Թիֆլիսի լաւա-
գոյն սրահներէն մէկուն մէջ հաւաքած էր նորէն եր-
ուանդի եւ հարսին բարեկամները, մեծ մասամբ հայ-
րենակիցներ:

Անդրանիկ քիչ մը ուշ մնացած էր. երբ ան հա-
սաւ, հրաւիրեալներէն ոչ ոք կար պակաս, անոր մուտքն
ալ հիացում պատճառեց, ոչ միայն անոր համար որ
ան Անդրանիկն էր, այլ, որովհետեւ հաւաքոյթին առ-
մենէն չփք անձնաւորութիւնն կը թուէր ըլլալ ան: Իր
նոր կարել տուած քաղաքային հազուտաներուն մէջ, իր
նոր կարուած մազերովը եւ նոր ու խնամով սափրուած
գէմքովը, վարծես թէ ան տասը տարիով երիտասար-
դացած էր այդ իրիկուն:

Սրահը մտնելուն, Անդրանիկի առաջին ժէսթը ե-
ղաւ, աչքերուն շրջանն ընել տալ հրաւիրեալներուն
վրայ: Անոնք կանգ չառին մինչեւ որ չինկան Օրիորդ
Ս.ի աչքերուն մէջ: Զոյդ մը ժպիտներ՝ այդ հանդի-
պումին ծաթած, հաղորդութեան մէջ զրաւ անոնց հո-
գիները: Եւ, ահա, կարօյի թառը, որուն թելերը կը
սկսին թռթռացնել անհամբեր պարիկներու սրունք-
ները:

Երբ նոր հարսն ու փեսան՝ դէմ դէմի, պարեցին
առաջին պարը, հացումի արտայայտութիւններ՝ ծա-
փերու շոնթոցովը, չորս կողմէն եկան խուժելու անոնց
վրայ: Հարսը որ հարսանեկան զգեստներուն ճերմա-
կութեանը մէջ, թուխ երեւցած էր հարսնիքին օրը, այս
անդամ, ոեւ մետաքսներուն մէջէն, ան, Սարօնի ծա-
ղիկն էր: Իր բարձր եւ ճկուն հասակովը, որ պարելու
շնորհին մէկը երկուք կ'ընէ, ան՝ որոտացող ծափե-
րուն, եթէ ոչ մեծ մասին, դէմ շոնթացողներուն հաս-
ցէն էր. բայց, աղահովաբար, քնքոյչ թաթիկներէ
մեկնածներուն՝ բոլորին ալ իսկական հասցէն փեսան
էր՝ Երուանդը՝ իր չէրքէզոքիին մէջ, որուն արծաթ
երախակալը մէջտեղ կը հանէր անոր սլացիկ հասակին,
իսկ սեւութիւնը իր խարտեաչ եւ թարմ դեղին բոլոր
նրբութիւնները:

Անդրանիկ հոգա՞րտ էր իր քեռորդիին այդ Փիղի-
քական շնորհներովը:

Ո՛չ, այդ բոպէին:

Պարին ամբողջ տեւողութեան ընթացքին, անոր
աչքերը մէկ մը՝ պարող զոյդին վրայ էին, մէկ մը՝
Օրիորդ Ս.ի, որուն խանդալառութիւնը, գէոյ ի պա-
րողները, ներկաներուն մէջ, ամենէն դաղն էր: Զա-
փազանց տխուր, Օր. Ս.ի ձեռքերը հազիւ իրար քով
կուզային ծափելու համար:

Ինչո՞ւ:

Այս հարցումն էր որ Անդրանիկ՝ իրարու ետեւէն,
ինքն իրեն կուտար. Հարցում՝ որուն պատասխանը
զինք այնքան տխուր կ'ընէր, որքան իր սիրականը:

Օրիորդ Ս. կը նախանձէ՞ր արդեօք:

Այս հարցումը, Անդրանիկ՝ առաջին անդամ, ինքն
իրեն տուած էր, երբ նկատած էր որ Օրիորդ Ս. պարի
տեւողութեան ընթացքին, նայուածքը Երուանդէն դէ-

պի ինքը եւ իրմէն դէպի ի Երուանդ կը շրջէր։ Հարցում
մին պատասխանը, ան՝ դէպի ի քովի մեծ հայելին դառ-
նալով, անոր մէջ փնտռած էր։ Անոր մէջ, Անդրանիկ՝
ոչ իր դէմքին համակրելի առնականութիւնը տեսած էր,
ոչ ալ զեղեցիկ աչքերուն թուիս փայլունութիւնը։ ան՝
Հոն տեսած էր, միայն, իր մաղերուն ճերմակները եւ
ճակտին կնճիռները։

Երբ Անդրանիկ՝ աչքերը հայելին դարձուցած էր
դէպի Օր. Ս., տիտուր զգացում մը, սեւ ամպի մը նը-
ման՝ եկած էր պատելու անոր Հողին։

Անդրանիկ յիշած էր, այդ բոպէին, որ 53 տարու-
էր ինքը։

Ու իր Հողին պատելու եկած այդ տիրութեամբը,
Անդրանիկ քննելու ելած էր Օրիորդ Ս.ի Հողին եւ դը-
տած հարցուժին պատասխանը։

Օրիորդ Ս. 18 տարու էր, նախանձելու իր բոլոր ե-
րաւունքին մէջ։

Երբ, Անդրանիկ՝ իր այս զիւտէն վերջ, անդամ մը
եւս դարձաւ դէպի հայելին, իրեն այնպէս թուեցաւ թէ
իր ճակտին կնճիռները աւելի խոր էին, իր դլխուն մա-
զերը աւելի ճերմակ։ Ու, երբ նորապսակ զոյդը, ներ-
կաներուն Յիշերուն վրայ, պարեց իր երկրորդ պարը,
միշտ դէմ դէմի, հանդիսականներուն ծափերը աւելի
խանդավառ եղան աւելի խելայեղ, իսկ Օրիորդ Ս.ինը
աւելի ռադղ, Անդրանիկինը՝ Հաղիւ լսելի։

Բայց, երբ ինքը, Օրիորդ Ս.՝ իր հերթին, պարե-
լու ելաւ իր առանձին պարը, Անդրանիկ նկատեց որ ան
տիտուր չէր բնաւ։ Անոր պարին յաղթանակը այնքան
ցայտուն եղաւ, անոր Հետեւող ներկաններուն խանդա-
վառութիւնը այն աստիճան ոգեւոր, ինքը, պարու-
հին, դարձաւ այնքան ժամուն, անոր ժպիտը՝ այնքան
արագօրէն ծաղկած Անդրանիկի դէմքին վրայ, այն աս-

տիճան պայծառ էր, յորդ եւ լուսաւոր, որ զինք սիրոս զին, Անդրանիկի հողին լցցնող սեւ խորհուրդները փախան անոր առջեւէն, ինչպէս աշնան սեւ ամպերը՝ առեւու առջեւէն:

Երեկոյթին մնացեալ մասը անցաւ շատ զուարթ: Կախէթի զինին ջուրի ոլէս կը հոսէր: Ընդարձակ սրահն ըսես, իր մէն մի անկիւնով մէկ մէկ տեսակ խրախճանքի թատր դարձեր էր. հոս Կարօյի թառը, հոն երդ, անզին պար. բազմականները՝ ոտքի վրայ, կամ նուազին ջուրջն են եւ կամ պարողներուն: Անդրանիկ մերթ հոս, մերթ հոն, քայլերը զինք հետղէետէ կը մզեն դէպի իր աստղը: Երբ անոնք իրարու դէմ ելան կէտի մը վրայ ուր արմաւենիի հսկայ թաղար մը, անոնց անցքը կը խցէր, Անդրանիկ բռնեց Օրիորդին ձեռքերէն եւ անոր հետ զբաւեց լայնատարած արմաւենիին շինած կիսաստուերին ներքեւ գանուող երկու աթոռները:

— Ես ուրիշ առիթի վերապահած էի — զինուորի համարձակութեամբ բայց զորովի անուշ ժպիտ մը աչքերուն մէջ, ըսաւ Անդրանիկ սիրուհին աչքերուն մէջ սուզելով — բայց հիմայ ըսեմ՝ լմմնամ: Ես քեզ կը սիրեմ եւ կը փափաքիմ ամուսնանալ քեզ հետ:

Օր. Ա. իր սեւ ու երկար թարթիները իրար խփեց եւ զանոնք դէպի վար բանալու համար էր որ իրարմէ զատեց եւ զահեց ամօթխած լուութիւն մը: Անդրանիկ՝ արեւելքցի աղջիկներուն յատուկ նազա՞նքի վերապրեց, թէ ոչ վերապահութեան, ամէն պարագայի քաջալերական չգտաւ օրիորդին լուութիւնը եւ նուազ համարձակութեամբ էր, որ ան կրկնեց իր առաջարկը:

— Դուն զարգացած աղջիկ ես, եւ գիտես որ ամուսնութիւնը երջանիկ է, երբ վոխաղարձ սիրոյ վրայ է որ կըլլայ ան: Հիմայ ինձի ըսէ՛, թէ զուն ալ կը սիրե՞ս զիս:

Օրիորդը՝ թարթիչները նորէն իրար խիեց, բայց, ան զանոնք բացաւ, այս անզամ, դէպի Անդրանիկի աչքերը։ Անդրանիկ այդ թարթիչներուն մէջ նշմարեց, անոնց երկարութեան ձգած շուքին մէջ հաղիւ տեսանելի, արտասուքի դոյդ մը շիթեր, որ անոր պահած լուրթենէն նուազ քաջալերական թուեցաւ իրեն։ Ան միտքին մէջ նոր հարցում մը պատրաստելու վրայ էր, երբ Օրիորդ Ս. կանխեց։

Խօսքո՞վ։

Ոչ։

Օրիորդ Ս. իր սեւ թարթիչները ոսկեգօծեց, անմիջապէս, ժպիտի մը կայծերով, այնքա՞ն գգուռող, այնքա՞ն տաք, որ առին տարին, բռպէտպէս անոր արցունքին շիթերը, այնպէս, ինչպէս արեւի տաք ճառագայթները առաւտեամն ցողը։

Բայց ժպիտը, որքան ալ զգուռող, որքան ալ տաք, պատասխան մը չէ։ Անդրանիկ, սակայն, խուսափեցաւ ընելէ, զուցէ չկրցաւ ընել իր հարցումին երրորդը։ Աջ ձեռքը սիրտին վրայ, այնքան պինդ, որ կարծես անոր արութիւնները բռնել կը ճննէր, ան բաւականացաւ այդ հարցումը դնելով խանողի եւ զորովի ժպիտի մը մէջ, զոր իր սիրտ էակին այնքա՞ն զորովալի ժպիտը ծաղկեցուցած էր իր դէմքին վրայ։ Եւ, այս լուրթեամբ զեղուն հարցումին վրայ էր, որ Օրիորդ Ս. աշխոյժ եւ արագ ժէսթով մը, բռնեց Անդրանիկի ձեռքերէն, նայուածք մը նետեց աջը ու ձախը, յետոյ մէկդի ըրաւ արմաւենիի լայն տերեւը, որ՝ կանանչ ձեռքի մը պէս, կարծես անոնց սէրը օրհնելու համար, անոնց զլուխին վրայ ծռած էր, եւ դէպի Անդրանիկ ծռելով՝ հաղիւ լսելի ձայնով մը, բայց հաստատուն չեշտով մը՝ ըստ անոր։

— Անդրանիկ, ես ի՞նչպէս կընամ չսիրել քեզ. չէ՞ •
որ դուն իմ բոէալին հերոսն ես :

Անդրանիկ սիրտին տրոփիւններով էր որ պատաս-
խանեց, տրոփիւններ՝ որոնք զարկերէ չէր որ կուղա-
յին, այս անդամ, այլ համազարկերէ, որոնց նմաննե-
րը ան չէր յիշեր՝ ո՛չ Սասունի, ո՛չ ալ Տիլմանի կու-
ներէն :



Անդամ մը անկողինին մէջ, Անդրանիկ ինչպինքը
տուաւ, միտքին մէջ, երեկոյթին անցքերուն պիլանը
շինելու աշխատանքին : Ահ՝ սկսաւ քեռորդիին եւ հար-
սին պարերէն մւ պարերուն ընթացքին, Օրիորդ Ս. ի
դէմքին վրայ սեւ ամպի մը պէս սուտանելու եկած
տրամութեան հովէն . անկէ՝ ան անցաւ անոր, Օրիորդ
Ս. ի պարին եւ այդ տլարին յաղթանակին՝ անոր դէմ-
քին վրայ արթնցուցած հպարտ բայց քաղցր ժպիտին .
անկէ ան անցաւ, միշտ ժամանակազրական կարգով,
իր սիրած էակին հետ ունեցած հանդիպումին եւ անոր
հետ, արմաւենիի թաղարին բաղդաւոր արդելքին վր-
րայ, անոր չուքին ներքեւ իրենց առած զաղարին, յի-
տոյ արցունքի՝ այն չողուն վիթերուն՝ որոնք՝ իր սի-
րոյն յայտարարութեան վրայց այնքա՞ն յեղակարծօ-
րէն փայլած էին իր սիրուհիին թուխ աչքերուն մէջ :
Ամենէն վերջ, ան կանգ առաւ՝ այն այնքա՞ն աշխոյժ,
այնքա՞ն ժպտուն եւ սիրալիր ժէսթին վրայ, որով իր
սիրտին հերոսուհին, իր ձեռքէն բռնած եւ դէպի ի ինքը
ծռած, շունչ շունչի, ըրած էր իր փոխազարծ սիրոյ
խոստովանութիւնը :

Անդրանիկի պիլանը այսքան արա՞գ եղաւ : Ո՛չ
Ահ՝ մէկ մէկ պահ կեցաւ այդ դրուադներուն մանրա-
մասնութիւններէն խրաքանչիւրին վրայ եւ, մէկ մէկ

Ն փոքր անալիզի ենթարկեց զանանք։ Այդ ժանրամասնութեանց իւրաքանչյւրին հետ ան վերզվաց անկէ իրեն և կած ուրախ կամ տրտում զգացումները, յետոյ, որպէս վերջնական կայշան, ան կանդ առաւ իր սիրուհին սիրոյն խոստովանութեան վրայ։

— Անդրանիկ, ես ի՞նչովէս կընամ չսիրել քեզ. Հէ՞
ո՞ս առն իմ հտէալին հերոսն ես :

$\pi' \geq$

Օրիորդ Ս.ի ժպիտին, անոր աչքերուն ցողերը չոր-
յնող ժպիտին եւ իր ձեռքերը բռնելով, իրեն ըրած տաք
խօսքերուն զինք անակնկալի բերող այնքա՞ն աշխոյժ,
այնքա՞ն սիրազեղ ժէսթին տպաւորութեան ներքեւ,
Անծլբանիկ ո'չ կըցած էր, ո'չ ալ պիտի կընար մէկանց
կըռել լած տաք խօսքերը, անոնց իւրաքանչիւրին տա-
լու համար իր բուն եւ խսկական իմաստը: Բայց, չէ՞
որ ժէսթերէն եւ ժպիտներէն, որոնք կ'անցնին, մնա-
ցողը խօսքն է, անոր նշանակութիւնը: Հարկ է դանել,
ուրեմն, նոյնութեամբ յիշել այդ խօսքերը եւ ոլահել
զանոնք:

Այսպէս ըստաւ՝ ինքնիրեն, վերջ է վերջոյ, Անդրս-
նիկ, իր պիտանը կազմելէն յետոյ:

Բայց, ըսել լաւ է, ըսել աւելի լաւ, բայց քիչ մը
դժուար : Հարկ է գանել բառերը, դասաւորել դանոնք
եւ անոնցմէ շինել նախաղատութիւններ : Անդքանեիկ՝
հիմայ ունի այդ լուրջ աշխատանքին անհրաժեշտ տար-
րերը, առանձնութիւն, պաղարիւն, բայց, անոր կը
պակսին ճշդրիս յիշողութիւնը՝ իր լած բառերուն,
որոնցմէ ան տպաւորութիւն մը միայն ունի պահած :
Յիշողութեանը մէջ, այդ տպաւորութեան քոյին ներ-
քեւ թաղնուած կան բառեր, բեկորներ, աւելի ճիշտը,

զորս, սակայն, ան պարտաւորուած է մէկիկ մէկիկ վինտուել եւ երեւան հանել. յողնեցուցիչ աշխատանք մը, որուն՝ սակայն, ան կապուած է իր էութեամբը: Ու, Անդրանիկ գտած իւրաքանչիւր բառին օձիքէն բըռնելով՝ սկսաւ հեղել զանոնք, այսպէս, ինչու այս բէն, զիմը, իր մանկութեան օրերուն:

Երբ Անդրանիկ՝ վերջապէս իրար թերաւ այդ բեկորները, զասաւորեց զանոնք եւ շաղկապելով շինեց նախադասութիւնը ու զտաւ որ ան իսկականն է իր սիրած էակին շրթունքներէն դուրս եկածներուն, սկսաւ բարձրածայն արտասանել զայն.

— Ես ի՞նչպէս կրնամ չսիրել քեզ. չէ՞ որ դուն իմ իտէալին հերոսն ես:

Թունէն արթնցողի մը պէս, որ կը զզայ յանկարծ թէ երազ մըն է միայն բաղդը, որ այդ քունը թերած է իրեն, Անդրանիկ ուրիշ բան չտեսաւ իր հեղած եւ շաղկապած նախադասութեան մէջ, եթէ ոչ պարզ երազ մը:

— Օրիորդ Ս. զիս կը սիրէ, վասնզի ես անոր իտէալին հերոսն եղած եմ. իտէալով է ուրեմն որ ան զիս կը սիրէ եւ ոչ թէ սիրտովը:

Ահա իրականութիւնը, որուն՝ իր քունը՝ չողջողուն՝ երազի մը պատկերը սոււած է իրեն:

Իրականութիւնը մէկանց տարամու իր յաղթանակը. ո՞չ: Ան՝ նախ, մեկնակէտ մը եղաւ, որ թիրախ գարձաւ անմիջապէս, Օրիորդ Ս. ի ժպիտներուն ու ժէսթերուն հետ՝ Անդրանիկին եկած լաւատես մտածումներու յարձակողականներուն: Անդրանիկ չդադրեցաւ նոր տարրեր վինտուելէ եւ զանոնք այդ յարձակողականներուն ի սպաս զնելէ, բայց դատողութեան առողջութիւնը արթնցած է անզամ մը անոր մէջ, ան կը զործէ եւ իրարու ետէւէն անոր ըսել կուռայ.

— Եթէ չըլլար ուրեմն իտէալը, Օրիորդ Ս. Հոկտեմբերի պիտի զիս:

Յետոյ.

— Ան զիս այնքան կը սիրէ, որքան ո եւ է մէկը որ կապուած է այդ իտէալին, որ մինակ Օրիորդ Ս. Ինչ է:

Յետոյ.

— Եթէ այսպէս եղած ըլլար, Օրիորդ Ս. առանց զիս տեսնելու ալ պէտք էր որ զիս սիրէր:

Այս մտածումները չոր փայտերու մէկ մէկ խուրձելու եղան հնոցին համար, որուն մէջ իրարու ետեւէն հալելու կուգային Օրիորդ Ս. ի ժէսթին ու ժողիսին հետ Անդրանիկի անոնցմէ ծծած լաւատես մտածումները: Վերջին բոպէին, սակայն, անոր եկաւ ուրիշ մտածում մը.

— Հապա՞ եթէ պարզ պատահականութեան մը հետեւանք եղած են Օրիորդ Ս. ի խոստովանութեան խօսքերը եւ կամ խօսելու ձեւ մը:

Այս մտածումներուն վրայ, Անդրանիկ անկազնէն երաւ, Ելեքտրական լոյսին կոճակը դարձուց, սիկարէթ մը վառեց, եւ, տենդուտ քայլերով սկսաւ չափել սենեակին լայնքն ու երկայնքը: Իր երթեւեկներուն մէջ, ան բոպէ մը, կանդ տուաւ հայելիին դէմ եւ ինքնինքը դիտեց անոր մէջը: Հոն, իր ճակտին կնճիռները, բոսպէի իր մտածումներուն լոյսին տակ, անոր աչքերուն թուեցան մէկ մէկ վոս առուներ, որոնց մէջ կարծես թէ ան զինք չարչարող եղրակացութեան դէմ եկող իր վաստերուն վերջինը ձգելու համար էր որ վեր ելած էր:

Այսպէս, իր հետապնդած եղրակացութեան վրայ, ան ժպտեցաւ: Ժպիտին, հայելիին մէջէն իր ուղեղին անդրադարձումն էր որ անոր հարցում մը,

թէ ոչ հարցումն էր որ բերաւ ժպիտը, Անդրանիկ ձեւ տուաւ միտքին և կող հարցումին.

— Բայց, Օրիորդ Ս. ինչո՞ւ պիտի սիրէ զիս: Ես զինք պիտի սիրէի՞ միթէ եթէ անիկա 70 տարու եղած ըլլար եւ, միաժամանակ, իմ խտէալին հերոսը:

Այս ձեւը առած հարցումին վրայ, Անդրանիկի աշքերուն առջեւը և կան յանկարծ Օրիորդ Ս. ի աշքերուն մէջ փայլած արտասուրին շիթը, ան շիթ մը չէր ամւեւս, այլ ովկիանոս մը:

Ժպիտէն վերջ, Անդրանիկի դէմքին վրայ և կաւ խոժուը, անոր պայքարողի ողին թարգմանող խոժուը, որ անոր կուզար, առասարակ, երբ թշնամիի մը եւ կամ հակառակորդի մը՝ դէմք կը զտնուէր ան: Հայելիին դէմն է զեռ անիկա եւ անոր մէջ կը տեսնայ իր դէմքին խոժուը, որուն մէջ կորսուած են, հիմայ, ճակտին կնճիռները: Ան 53 տարու չի զգար այլեւս ինքզինքը, այլ երիտասարդ մը, բայց իր մարզին, պայքարի, կոփուի, քաջութեան, հերոսութեան մարզին մէջ: Այս հին հերոսն է հիմայ, Սասունի կամ Տիլմանի հերոսը, պայքարի եւ կոփուի պատրաստ: Բայց, որո՞ւն դէմ: Օր. Ս. ի: Ո՛չ, այլ իր « ես »ին, իր մարդկային տկարութեան դէմ: Գերմարդն է ան հիմայ, որ կոփուի կ'ելնէ մարդուն դէմ. Եւ, չէ՞ որ ան մինչեւ հիմայ չէ յաղթուած, իր յաղթանակը կը տանի, իր իսկ վըրայ, իր « ես »ին վրայ:

— Քանի որ Օրիորդ Ս. զիս չսիրեր, ես պէտք չէ որ իմ սէրը պարտազրեմ անոր: Պէտք է որ ես խզեմ կազը եւ անմիջապէս:

Անդրանիկ՝ իր այս յաղթանակին դափնիներուն վրայ կը քնանայ սուրբի մը պէս: Առաւոտը ան կ'ունենայ զարթօնքը՝ զոր Սասունի լեռներուն օդը միայն կրնար անոր տալ. անոր միտքը զինք պարուրող մըտ-

մտուքներէն դուրս եկած է այնքան պայծառ, որքան
այդ ամսուան յատուկ մշուշէն դուրս խուժող արեւը:
Ան հիմայ մէկ մտածում միայն ունի — ի՞նչպէս խղել
կապը, որպէսզի Օրիորդ Ս.՝ նախ, չըսէ թէ անկեղծ
չէր եղած իր սէրը. յետոյ միտքէն չանցընէ թէ իր
մտադրութեանը և որոշումներուն մէջ անհաստատ մէ-
կու մը հետ եղած է իր գործը:

Այս մտածումներովը Անդրանիկ այդ առաւօտը,
իր քայլերը ուղղեց դէպի Սօլօլակի Զաշկայ Զայը,
դէպի անոր այն անկիւնը, ուր ան սովոր էր ժամա-
դրուիլ արեւին հետ, անոր ճառադայթներուն տաք-
ցնող հեշտութեանը հետ խմելու համար իր առաջին
սուրճը:

Ան կը քայլէր կոփւի երթացող զինուորի մը՝ առ-
մուր և հաստատուն քայլերովը. զլուխը բարձր, նայ-
ուածքը իրուխտ:

Զաշկա Զայի իր անկիւնը, արեւու ճառադայթնե-
րով տաքցած, խմած սուրճը, այդ բոպէին, իրեն թւե-
ցաւ Մօքայէն նոր հասած, ծխած ծխախոտին հոտը
զմակելի:

Հաղիւ թէ Անդրանիկ աւարտած էր իր սուրճը, որ
սրճարանին առջեւէն անցնիլը տեսաւ Ռոստոմին, որ
զլուխը կախ, ձեռքերը զբաններուն մէջ, որոնցմոլ
ան վերարկուին քղանցքները սովոր էր իրար վրայ բե-
րելու, Սօլօլակէն դէպի վեր կ'ելնէր:

Անդրանիկին՝ այդ բոպէի մտածումներուն մարդն
էր որ կը հանդիպէր: Ան՝ ապակեփեղկին տուած հար-
ուածներովը ներս կանչեց զայն, սուրճ մը ապսորեց
և անոր ըրաւ իր՝ վարդի մը կեանքն անդամ չունեցող
կարճ սիրոյն կարճ պատմութիւնը, զորս ան վերջա-
ցուց բնորոշ Փրազով մը.

— Անոր սէրը՝ Երուանդի հարսնիքին օրը, աչքե-

բովս սիրտս մտաւ . խնամապատիւին օրը , ականջովս
ելաւ հոնկէ :

Ռոստոմ մէկանց չանդրադարձաւ այս կարճ նկա-
րադրականին բանաստեղծական գեղեցկութեանը : Ան՝
Անդրանիկի մէկ փոքրիկ բացատրութեանը պէտք ու-
նեցաւ իմանալու համար թէ սէրը աչքերէն է որ կը¹
ծնի , որ իր սիրածին իր ականջը մտնող խոստովանու-
թեամբ եղած էր , որ իր աչքերէն ծնած սէրը մեռած
էր :

Անդրանիկ իր ըսելիքը ըսած էր թօնով մը , որ գի-
մացինին թոյլ չի տար անդրադառնալու անոր այս կամ
այն կէտին , մանաւանդ որոշումին : Ռոստոմ՝ առանց
ատոր ալ , իր խառնուածքովը՝ ոչ միայն տրամադիր
չէր փոխել տարու Անդրանիկի որոշումը , այլև , ինչ-
պէս զուշակած էր ինքը , իր մտածումներուն մարդն
էր :

Այսուհանդերձ , համոզումէն թէ ոչ առ ի պատ-
շաճութիւն , ան՝ Օրիորդ Ս.ի խոստովանութիւնը տա-
րակոյսի ներքեւ առնող քանի մը խօսքեր ըրաւ , որուն
վրայ , Անդրանիկ , քիչ մը տաքցած՝

— Ինձ համար , անդրդուելիօրէն պարզ է Օրիորդ
Ս.ի խօսքերուն իսկութիւնը :

Ցեոոյ , Ռոստոմի պահած լոռութենէն դոգուուած՝

— Կնկան խօսքերու իսկութիւն — ըստ Անդրա-
նիկ եւ այս կարճ մենախօսութեամբ կարծես , իր լոռու-
թիւնը խղելու հրաւիրեց Ռոստոմը :

Անդրանիկ՝ որպէս խորհրդատու իր գէմի ունէր ,
այս անդամ , բանաստեղծական զգացումներու փոխա-
րէն փիլիսոփայող միտք մը :

— Այո՛ — ըստ վերջապէս Ռոստոմ — կինը Աս-
տուծոյ պէս է , ով որ անոր իսկութիւնը հասկնալ ու-
զէ , հաւատքն ալ կը կորսնցնէ , սէրն ալ հետը :

Անդրանիկ գոհ մնաց Ռոստոմի այս ընդհանրացնող զատաստանէն. յայտնի չըրաւ ան: Ան՝ կլանուած՝ իր մասնաւոր պարագայովը, Ռոստոմին՝ բերնով կրկնեց, միտքով հարիւր անզամ կրկնածը՝

— Ի՞նչպէս խղել կապը, որպէսզի Օրիորդ Ս. չտարակուսի՝ մէկ կողմէն իր սիրոյն անկեղծութեանը, միւս կողմէն իր կամքին եւ որոշումին հաստատութեանը եւ անյողդողդութեանը վրայ:

— Կ'ուղէ՞ք որ Օրիորդ Ս. նոր յայտարարութեամբ մը, ես առնէ հինը — հարցուց Ռոստոմ:

Անդրանիկ նեղացաւ որ Ռոստոմ, խելացի մարդ՝ չէր թափանցած իր միտքին:

— Ո՛չ, ընդհակառակն, ես կ'ուղեմ որ Օրիորդ Ս. հասկնայ եւ համոզուի, թէ՝ ես անկեղծօրէն կը սիրէի զինքը, բայց, անոր այն խոստովանութեան վրայ՝ թէ ան զիս կը սիրէ որպէս իր իտէալին հերոսը, ես կտրականապէս կը խղեմ իմ սրտին կապը, մնալու համար անոր իտէալին հերոսը:

Ռոստոմ ունեցաւ ժպիտ մը, աւելի ճիշտը, ժպիտի կէսը, վասնդի, ըստ իր սովորութեանը, որ հագուադէսպէս, այդ ժպիտը կը ծաղկէր միայն անոր աջ այտին վրայ: Ան պահեց, սփինքսեան լուսութիւն մը: Այդ սփինքսին գոխարէն, Անդրանիկն էր, սակայն, որ իր նայուածքով կը լափէր Ռոստոմը: Ան չխօսեց, մինչեւ որ Անդրանիկ, ճարահատ, բիւրեղացնելով չկրկնեց իր միտքը:

— Ի՞նչպէս հասկցնել Օրիորդ Ս.ին իմ այս հաստատ եւ անդրդուելի որոշումը:

— Ես դժբախտարար չեմ ճանչնար Դ. ընտանիքը, այլապէս ես ինքս, ամենայն յօժարութեամբ, յանձն կ'առնէի ձեր այդ որոշումը Օրիորդին յայտնելու պաշտօնը:

— Դուք կը ճանչնա՞ք Պ. Գէորգ Արուլեանը, հարցուց, յանկարծ, Անդրանիկ, գիւտ մը ըրած ըլլալու գոհունակ ժէսթով մը:

— Ի՞նչպէս թէ ոչ: Շատ լաւ:

— Անիկա շատ մօտ բարեկամ մըն է Դ. ընտանիքին: Դուք նեղութիւն կը կրէք ուրեմն, Պ. Արուլեանի քով հրաւիրելու Օրիորդ Ս. իր եղօր Պ. Օ.ի հետ եւ անոր յայտնելու իմ խօսքերը, զորս թուղթի մը վրայ պիտի զրեմ, որպէսզի ո'չ բառ մը պատկսի անոնցմէ, ո'չ ալ բառ մը աւելնայ անոնց վրայ: Եւ, եթէ երբեք Օրիորդը բան մը ըսելու ելնէ, չըսելու զարնէք ու մեկնիք, անմիջապէս:

Ու, Ռոստոմի յայտնած յանձնառութեան վրայ, Անդրանիկ՝ աշխուժով մը, գրանէն հանեց ծոցատեռը, ջղային շարժումով մը անկէ թերթ մը պատռեց, եւ վրան մատիտով գրեց:

« Անդրանիկ կ'ըսէ թէ ես անկեղծ սիրով մը փափաքեցայ ամուսնանալ ձեղ հետ, բայց ձեր այն խոստովանութեան վրայ, թէ դուք զինքը կը սիրէք որպէս ձեր իտէալին հերոսը, ան՝ վերջնականապէս, կը խզէ իր սիրտին կապը, մնալու համար ձեր իտէալին հերոսը »:

Յաջորդ օրը, երբ Ռոստոմ Անդրանիկին եկաւ անոր յայտնելու համար թէ նոյնութեամբ գործադրած էր իր յանձնարարութիւնը, սպասեց որ Անդրանիկ՝ իրեն հարցնելու ելնէ թէ ի՞նչ եղած էր Օրիորդ Ս.ի վերաբերմունքը կամ պատասխանը: Անդրանիկ հիանթափ ըրբաւ Ռոստոմը: Ան բաւականացաւ ըսելով:

— Շատ չնորհակալ եմ:

Նոյեմբերի վերջերը՝ Արեւմտահայ Խորհուրդը՝
Փարիզէն ստացաւ Պ. Պոլոս Նուպարի պատմական հե-
ռազիրը, որ՝ նոր տեսակի դուռ մը կը բանար, իր՝ Ա-
րեւմտահայ Խորհուրդին գործունէութեան առջեւ:

Իր հեռագրովը, որ Ֆրանսայի Արտաքին գործոց
նախարարութեան շիֆրովն էր որ կը հասնէր, Աղջա-
յին Պատուիրակութեան նախադահը կը յայտնէր, որ
«Եթէ Թրքահայերը իրենց սեփական ուժերովը պաշտ-
պանելու ելնէին իրենց սահմանները, Դաշնակիցները
պիտի ճանչնային անոնց անկարխութիւնը եւ պիտի
պաշտպանէին զայն» :

Հեռագիրը՝ իր խմբագրութեան ձեւովը եւ Ֆրան-
սայի Արտաքին գործոց նախարարութեան շիֆրէն ան-
ցած ըլլալու իրողութեամբը, տեսակ մը դաշնադիր կը
համարուէր Դաշնակիցներու եւ Թրքահայերու միջեւ:

Արեւմտահայ Խորհուրդը՝ որ իր տիրէ քթիւներուն
մէջ չունէր զինուորական գործունէութեան իրաւասու-
թիւնը, Թրքահայերու մէջ զօրահաւաք կատարելու եւ
բանակ մը կազմելու համար, հարկ դատեց խորհրդա-
ժողով մը կազմել Թիֆլիսի մէջ:

Այս խորհրդաժողովին մասնակցելու համար, երբ
Ես Թիֆլիս հասայ, պաշտօնակիցներէս տեսածս ստա-
ցին անձնաւորութիւնն եղաւ Անդրանիկը: Ես զայն գը-
տայ Սալօլակի Զաշկայ Զայը, ուր ան՝ քանի մը հին
զինակիցներով շրջապատուած՝ թէյ կը խմէր: Ուրա-
խութենէն գինով՝ անոր առաջին ժէսթն եղաւ ինծի
կարդալ Պ. Պոլոս Նուպարի հեռագիրը, որուն՝ երբ
պատճէնը գրապանէն զուրս հանեց, ան բնորոշ յիշողու-
թիւն մը ունեցաւ, որպէս նախարան:

— ի՞նչ կ'ըլլար եթէ Մեսրոպ եպիսկոպոսն ալ, այսպէս, ճիւղպէյին դրանք ըլլար Զարին խոստըմնագիրը :

Անդըանիկ կ'ակնարկէր այդ առասպելական խոստըմնագրին՝ Ալեքսանդրաբոլի կայարանին մէջ կորսուած ըլլալու առասպելին :

Այս ակնարկութիւնը, սակայն, անոր ընել տուողը Անդլիոյ խոստումին եւ յանձնառութեան մասին անոր քիչ մը կոյր հիւատքն էր : Ան մոռցած էր որ Անդլիոյ զրահաւորները Արարատը չէին ելներ : Յետոյ, այդ օրերուն, տակաւին անոր դիւանազէտները իր բազգին չէին ձգած Ազգաժողովի անդամ Նէկիւսը, որ՝ իր կարդին, չէր կարդացած Հայոց պատմութիւնը՝ որուն վերջին մասը՝ նոյն այդ Ազգաժողովին դիւաններէն անցած էր :

Խորհրդաժողովը գումարուեցաւ եւ ծափերով՝ ոռոնց մեծ մասը, եթէ ոչ ամբողջութիւնը, կ'երթար Դաշնակիցներուն, որոշեց զօրահաւաք կատարել Թրքահայերու մէջ եւ Անդրանիկի Հրամանատարութեան ներքեւ կազմել թրքահայ զօրարաժին մը : Այս որոշումներուն գործադրութիւնն ալ՝ Խորհրդաժողովը յանձնեց նոր մարմինի մը, որուն ան՝ Հայաստանի Ազգահովութեան Խորհուրդ՝ անունը տուաւ, որ՝ այսպէս, կը դառնար տեսակ մը թրքահայ կառավարութիւն :

Կովկասեան ոռւս բանակին Հրամանատարութիւնը, որ չէր ճանչցած Պոլչէվիկներու իշխանութիւնը՝ Հայաստանի Ազգահովութեան Խորհուրդին առջեւ բացաւ իր բոլոր կարելիութիւններուն պահեստները՝ այդ կարելիութիւններէն մէկն էր զօրավարութեան տիտղոսը, զոր ան՝ փութաց տալ Անդրանիկին :

Անդըանիկ՝ իր նոր համազգեստին մէջ նուազ հա-



մակրելի էր, բայց, աւելի պատկառելի։ Պաշտօնը եւ աստիճանը ու անոնց՝ հետերնին բերած պարտականութիւնները ու հեռանկարները՝ զայն դրած են նորէն իր հին կաշիին մէջ։ Առջի Անդրանիկին է ան՝ հիմայ, աշխոյժ, ողեւոր, լաւատես։ Ան չէ փոխած, նոյնպէս, իր վերաբերմունքը իր նախկին ընկերներու մասին, ինչ պէս որ այս վերջինները իրենցը, Անդրանիկի նկատմամբ։ յարաբերութեան վիճակ մը, որ կամաց կամաց Անդրանիկը մզեցին այն կարծիքին, թէ՝ եթէ ոչ կուսակցութիւնը, գէթ կուսակցական կարդ մը աղդեցիկ անհատներ՝ չէին քաշեր իր յաջողութիւնը, եւ քարեր կը զլորէին իր քայլերուն դէմ։

Կուսակցութիւնը, այդ օրերուն ֆութպօլի գնդակ մը, իրաբու դէմ ելած, ազգայնականի եւ միջազգայ-

նականի, Թրքահայի եւ Ռուսահայի, անդրանիկեանի եւ Հականդրանիկեանի ոտներու միջն, իր քառսային վիճակովը՝ քիչ մը աւելի լայն ասպարէղ դարձեր էր անհատամկան նախասիրութիւններու եւ կիրքերու։

Այս վիճակին բերումովն էր որ երբ գօրահաւաքի յայտարարութիւնը՝ թէքնիք պատճառներով մէկ երկու օր ուշացաւ, Անդրանիկ՝ որուն՝ օր առաջ դործի անցնելու եռանդը՝ տեսակ մը ջղայնութեան վերածուած էր, նման կիրքի մը, մասնաւորապէս, Արամի կողմէն եկած նախանձի կիրքի մը, վերազրեց այդ յապազումը։ Անդրանիկ՝ միջօրէի մը, որուն առաւօտը, յայտարարութիւնը, Հակառակ արուած հաւաստիքին, լոյս չէր աեսած, բացատրութիւն ուղելու Համար, Ապահովութեան Խորհուրդի պաշտօնատունը եկաւ։ Չոն, Վ. Փափաղեանի, Ա. Դարրինեանի եւ իմ բացատրութիւններուն եւ ոչ մէկը բաւարար չդառաւ ան եւ սկսաւ լուսանքներ տեղալ այս ու այն հասցէին։ Ի վերջոյ, ի լրումն բարկութեանը, սուրբ, յանկարծ, քաշեց պատեանէն։

Որո՞ւն վրայ էր որ ան քաշեց սուրբ, ապահովար, եւ ոչ մէկիս վրայ։ Բայց, զբանենեակը ուր կը գտնուէինք մէնք, բաւական լայն չէր եւ Անդրանիկի ժէսթը կրնար միայն սպառնալիքի եւ բարկութեան նշանի տեղ չանցնիլ, այլ նաեւ անդրանիկ Առաքեալի քաշած սուրբն, եւ թոցնել, Քահանայապետին ծառային եղածին պէս, մէկն ու մէկիս ականջը։

Անդրանիկի այս ելոյթը՝ աննպատակ, զուցէ անարդար, կը բխէր, սակայն, անոր հոգիէն, օր առաջ, ժամ մը առաջ, ճակատը մեկնելու, իր պարտականութեան զլուխն անցնելու եռանդէն, եռանդ՝ որ կրնար իրեն մահ բերել, ուրեմն ինքինքը զոհելու իր եռանդէն, իր աճապարանքէն։ Երբ, ելոյթը այսպիսի շոգի մը

կ'ունենայ ետեւը, թարդմանելի՞ է այլեւս եւ կամ քըն-
նաղատելի՞ : Ո՞չ : Հերոսի եւ զերմարդու պատմութիւն-
ները լեցուն են նման դրուազներով, անոնք ո՞չ միայն
բան մը չեն պակսեցներ հերոսական առաքինութիւննե-
րէ, այլեւ զարդ մը կ'ըլլան անոնց համար : Անդրանի-
կի սիրտը Աքիլլէսի նիզակին նման, չնորհն ունէր իր
բացած վէրքը բուժելու : Երբ, յաջորդ օրը, յայտա-
րարութիւնը երեւցաւ, ան չըսաւ թէ « իմ ահէն էր որ
երեւցաւ ան » , այլ, ընդհակառակին, Ապահովութեան
Խորհուրդի զրասենեակին եկաւ ան, սուրճ մը ուղեց,
ասաց, խնդաց, յետոյ, չմոռցաւ մեղադրելու իր դիւ-
րադողութիւնը, որ այս ալ ըսենք, անոր Աքիլլէսի
կրունկն էր, անոր բնաւորութեան ամենէն խոցելի
կէտը :

Զօրակոչի յայտարարութեան վրայ, ամիսը չան-
ցած, նպատակին սէրը եւ Անդրանիկի անունն ու հր-
մայքը՝ հեռուէն թէ մօտէն, Թիֆլիս քաշեցին աւելի
քան 20.000 Թրքահայեր, որոնց ընտանիքներուն պա-
րենադինը՝ անդիմական զինուորական միսիօնին տրա-
մադրած դումարներով՝ ապահովուած էր, Ապահովու-
թեան Խորհուրդին կողմէն : Միւս կողմէն, մտաւոր եւ
Փիզիքական յարմարութիւն ունեցողներէն՝ մօտ 500 ե-
րիտասարդներ, Խորհուրդին բացած ենթասպայից
վարժարանը առնուեցան, հետեւելու համար անոր ե-
ռամսեայ դասընթացքին : Աղեւորութիւնը մեծ էր, ե-
րեւոյթը չափազանց յուսալից :

Բայց, հէնց այդ ամսուան մէջ, մէջտեղ եկան այդ
երեւոյթը մթաղնող ուրիշ երեւոյթներ : Կովկաս կըր-
ցած էր թումբ դնել պոլէմիկեան արշաւանքին դէմ,
բայց չէր կըցած թումբ դնել՝ ո՞չ անոր մէջտեղ դրած
սկզբունքներուն, ո՞չ ալ այդ սկզբունքները քարոզու-
ներուն դէմ : Մենչէվիկներէ, դաշնակցականներէ եւ

ընկերվարական պիտակ կրող ուրիշ կուսակցականներէ կազմուած էին բանուորական, գիւղացիական եւ զինուորական խորհուրդներ, որոնց մէջ նոյնքան ուժգնութեամբ, որքան կովկասեան լեռներէն անդին, կը հընչէին « անկցի պատերազմը », « անկցի մահուան պատիժը » եւ այլ նման պոլչէվիկեան լօգունդները :

Այս մթնոլորտին մէջ, զօրավար Նազարապէկով, որ կը հրամայէր Թրքահայուտանի սահմաններուն պաշտպանութեան պաշտօնն ունեցող հայկական զօրաբանակին, եւ զօրավար Անդրանիկ, որ իր Թրքահայ զօրաբաժինով մաս պիտի կազմէր այդ բանակին, պիտի կրնային մահուան պատիժը դործաղրել իրենց հրամայած զօրամասերուն մէջ :

Այս հարցը եկաւ, որ մը, ծեծուելու Հայոց Ազգային ժողովին մէկ նիստին մէջ :

Աղդային ժողովը՝ Թիֆլիսի ոռւսահայ համագումարէն բխած օրէնսդիր մարմինն է, որուն՝ Թրքահայ շահերը շօշափող հարցերու քննութեան նիստերուն կը մասնակցէր Արեւմտահայ Խորհուրդը :

Աղդային ժողովին նիստը կը կայանար, այդ օրը՝ Թիֆլիսի Առեւտրական Պանքի մեծ սրահին մէջ։ Դիւմնին քով բաղմած էին, մահուան պատիժի իրաւունքը ինձրելու եկած՝ երեք հայ զօրավարներ, Նազարապէկով, Անդրանիկ եւ Արէշով :

Անդրանիկ՝ նոր զօրավարի նոր տրամադրութեամբ, հազին ունէր լաւ դերձակի ձեռքէ ելած շիք համազգեստ մը, ինչ որ աչքի զարնել կուտար Նազարապէկովի, հին զօրավարի համազգեստին հնութեանը հետ Արէշովի չէրքէզաքիին հնամաշութիւնը :

Խուքը Նազարապէկովին է .

— Մենք ունինք զինուոր, ունինք սպայ, ունինք

մասնադէտ, ունինք զինամթերքի եւ պարենաւորումիւնհատնում պաշար:

Այս խօսքերովը սկսաւ զօր. Նազարպէկով իր զեկոյցը:

Ներկաներէն անոնք որոնց անծանօթ էր օրակարգին բնոյթը, չկրցին զսպել զոհունակութեան արտայայտութիւն մը, ինչ որ ընդմիջելու ծառայեց զեկուցանողին խօսքը:

Զօրավար Նազարպէկով շարունակեց.

— Թուրքը չունի՝ ո'չ բաւական զօրք, ո'չ բաւական սպայ, ոչ ալ բաւական մասնադէտ: Անոր զէնքի պահեստը սահմանափակ է, պարենաւորումին պաշարը զէրո:

Անոնք որոնք դոհ եղած էին, խանդավառուեցան այս անզամ:

Ասիկա տաք ջուրն էր՝ սկովտիտկան տուշին համար, զոր ան՝ ժողովին տալու համար էր որ եկած էր: Ան՝ անմիջապէս լեցուց պաղը.

— Բայց, Թուրքը ունի բան մը, շարունակեց ան, տաք տաք, որ մենք չունինք, եւ այդ բանովը՝ հակառակ մեր առաւելութիւններուն, ան պիտի յաղթէ մեղի:

— Ի՞նչ է այդ, ի՞նչ է այդ, հարցուցին քանիները, որ ան ունի եւ մենք չունինք:

— Տիսիրլին — պատասխանեց զօրավարը մէկ եւ չոր բառով մը:

Որը՝ ունինք ըստաւ որը՝ ինչո՞ւ չունինք ըստաւ որը՝ ինչո՞ւ պիտի չունենանք ըստաւ: Մէկը միւսին յաջորդող այս եւ նման հարցերու ժխորը այն ատեն դադրեցաւ, երբ զօրավարը նորէն հնչեց իր «Կասպատա Ճն պարոններ» առանց որուն ան չէր անցներ իր խօսքին.

— Պարոններ՝ — շարունակեց ան — տիսիրլին մահուան պատիժովը կը ըլլայ: Այդ մահապատիժին իրա-

ւունքն է ահա որ չունինք եւ զոր մենք՝ այսօր, ահա,
խնդրելու եկած ենք ձեզմէ:

Խօսքը Անդրանիկին է:

— Հայրենիքը...

— Ի՞նչ է Հայրենիքը — պռաալով ընդմիջեց Անդրանիկի խօսքը Կորիւն Ղաղարեան — մէկը դաշնակցական լիտըներէն, որ առանց զինուոր ըլլալու, անդամ էր Զինուորական Խորհուրդին:

Անդրանիկի շրթունքները գողացին: Ան չկրցաւ շարունակել խօսքը եւ զարձաւ դէպի նախազահութեան աթոռը, որ կը գրաւէր Ահարոնեան.

— Դուրս հանեցէք այս պարոնը:

Ահարոնեան սաստեց Ղաղարեանը, Պապաջանեան՝ իրաւաբան՝ ստանձնեց Անդրանիկի փոխանորդութիւնը.

— Հայրենիքն այն է — ըստ ան — առանց որուն՝ մարդը ուրիշ բան մը չէ, եթէ ոչ զէրո մը, ժամանակի անցքերուն մէջ, դուք այդ զէրօն էք, պարոն:

Ահարոնեանի սաստո՞ցն էր թէ ոչ Պապաջանեանի այս խիստ դատաստանը, լւեցուցին Ղաղարեանը. բայց՝ այն էր որ վարեց, յետապայ վիճարանութեանը մէջ, մահուան պատիժը զլանալու թէզը:

Ամէն ոք զարմացաւ, որ Անդրանիկ հանդարտ մը նաց եւ չչարունակեց խօսքը, որ՝ ապահովաբար, հայ հոյանք պիտի ըլլաբ:

Երբ նախազահը քուէի գրաւ հարցը եւ մահուան պատիժին կողմնակիցներուն քուէները առնելէն վերջ, հակառակորդները հրաւիրեց բարձրացնել իրենց ձեռները, ժիրայր Միրզախանեան, որ իմ քովը նստած էր, ձեռքը բարձրացուց: Մէկ քուէի տարբերութիւն մը՝ բարձրացող ձեռքերու համբանքին մէջ եւ վէճը որ անոր հետեւեցաւ, պատճառ դարձան, որպէսզի նախա-

զահը՝ բարձրանալու նոր հրատէր մը ուղղէ ձեռներուն։
Այդ մէկ քուէն, յայտնի էր այլեւս, որ բաղդորոշ էր,
ան էր որ պիտի որոշէր մեծամասնութիւնը։

— Ժիրայր, ձեր քուէն է որ կախուած է Թրքա-
հայաստանի հետ՝ Ազահովութեան Խորհուրդին բաղդը
— ըսելով՝ Միրզախաննեանի վրայ խոյացանք ևս եւ
Յակոր Տէր Զաքարեան, Ազահովութեան Խորհուրդին
ուրիշ մէկ անգամը, որ անոր միւս կողմը նոտած էր։

Միրզախաննեան ալ՝ Ազահովութեան Խորհուրդի
անդամ է, բայց, Խորհուրդին անդամ ըլլալէն շատ ա-
ռաջ, ան՝ անդամ եղած է Սօսիալ Դէմոկրատ Հնչակ-
եան կուսակցութեան եւ այդ կուսակցութեան լիուր-
ներէն կը համարուի։

— Ես՝ ինչպէ՞ս կրնամ դաւաճանել իմ պատկանած
կուսակցութեան սկզբունքներուն — պատասխանեց ան՝
խոռված։

— Այսպէս — ըսինք, եւ, Տէր Զաքարեան՝ աջէն,
ես՝ ձախէն, ամուր բռնեցինք մեր պաշտօնակցին ձեռ-
ներէն։

Ճիշդ այդ բոսէին, տեղի կ'ունենար, կրկին ան-
գամ, բարձրացող ձեռներու համբանքը եւ Միրզա-
խաննեանի ձեռքը՝ կապանքի մէջ, կը պակսէր անոնցմէ։

— Բայց, դուք աւազակներ էք, որ յափշտակելու
ելած էք իմ աղաս կարծիքի իրաւունքը — ոմբոստա-
ցաւ Սօսիալ Դէմոկրատ կուսակցութեան լիուրը։

— Եթէ մենք աւազակներ ենք — ըստ Տէր Զա-
քարեան — դուք, ամէն պարագային, Քրիստոս մը
չէք։

Մինչ այդ, ձեռներուն համբանքը վերջացած էր
եւ անկէ յայտնի եղած՝ որ մահուան պատիժը ընդուն-
ուած էր մէկ ձայնի մեծամասնութեամբ։

Տէր Զաքարեանի հետ մենք շարունակեցինք սեղ-

մել Միրզախանեանի ձեռները, բայց, այս անդամ, ըլ-նորհաւորելու համար անոնց տէրը, որուն չնորհիւ, Նաղարպէկովլ պիտի ունենար իր երազած տիսիրմինը:

Բայց, այդ յաջողութիւնն ալ երազ մը եղաւ: Հա-զիւ թէ քուէարկութիւնը վերջացած էր, որ սրահէն ներս մտաւ Արշակ Զամալեան, որ՝ գիւղացի ըրպա-լովլ, իսկ բանուոր բնաւ, կ'անդամակցէր բանուորա-զիւղացիական խորհուրդին եւ անոր նիստէն էր որ կու-զար: Քուէարկութեան լո՞ւրը Զամալեանի հասած էր, թէ՝ ինքը, Զամալեանն էր որ լուրին կը հասնէր, քօ-րօմի հարցը յարոյց ան եւ որովհետեւ Ահարոնեան, Աղրալեան եւ ուրիշ քանի մը աջ դաշնակցականներ քուէարկութենէն անմիջապէս վերջ, մեկնած էին, յա-ջողեցաւ չեղեալ համարել տալ եղածը: Նոր քուէ-արկութեամբ մը, կուսակցական շահու, կեղծիքի եւ իշխանութեան ծարաւի այդ հաւաքոյթը՝ որուն մար-դիկ խորհուրդ անունը կուտան, մերժեց Նաղարպէկո-վին տալ մահուան պատիժի իրաւունքը:

Երբ նախադահը բնմէն յայտարարեց քուէարկու-թեան արդիւնքը եւ երբ դադրեցաւ քուէարկողներուն չոնթացող ծափահարութիւնը, անոր յաջորդող լուու-թեան մէջ, որուն խորութիւնը կը չեշտէր զայն կան-խող ծափիրուն որոտումն ու աղմուկը, տեղի ունեցաւ սրտաճմլիկ տեսարան մը: Ոտքի ելան երեք զօրավար-ները եւ առաջնորդութեամբ զօրավար Նաղարպէկովի, Համլէթի հօր ուրուականին պէս լուռ, անոր չափ գու-նատ եւ տիսուր, սրահին դուռը հասնելու համար, ծան-րաքայլ, անցան ժողովականներուն մէջէն: Նաղարպէ-կով կը քալէր իր հերքիւլեան հասակը կքած եւ գլուխ: Ճուռ: Անոր խոչոր աչքերը պղտոր էին: Երբ մեր առ-ջեւէն անցաւ ան, մենք չերցինք այդ աչքերուն մէջ չնշմարել արտասուքի դրյդ մը կայլակ:

Ո՞չ զինուորականներ էինք մենք, ոչ ալ մարդարէներ՝ մեր գաւառին մէջ թէ դուրսը: Անփորձի մը լաւ ւատեսութեամբ, այդ օրերուն մենք չէինք կրնար դուշակել, որ ծերունի զօրավարին աչքերուն մէջ, այդ բողէին փայլող արտասուքի կայլակները անոր սիրտէն քամողը կրնար ըլլալ երզումի, Կարսի, Աղեքսանդրարովի անկումներուն հեռանկարը:

Մեղ համար, սակայն, գաղտնիք մնաց թէ ի՞նչպէս եղաւ, որ Անդրանիկ ինքինքը զսպեց եւ հակառակ իր կրքութեան, չունեցաւ ո եւ է արտայայտութիւն: Խմբապետ Սմբատն էր, որ ժողովէն ելնելուն, մեղ համար, լուծեց գաղտնիքը: Տիսիրլինի արժէքը ժողովին բացառքելու և կած Անդրանիկ, որպէս զօրաբաժնի հրամանատար, զղուշացած էր, իր պատկանած զօրաբանակի հրամանատարին ներկայութեանը, տիսիրլինի հակառակ ընթացքի մը մէջ զտնուելու: Անդրանիկ, սակայն, սիրախն մէջ պահած էր Ղաղարեաններու եւ Զամալեաններու սրսկած թոյնը, զոր ան, երկու շաբաթ վերջ, օր մը, ուրիշ հաւաքոյթի մը մէջ, թափեց Հայերու զինուորական բօրթֆէոյլը պահող Ստեփան Մամիկոնեանի զլուխին:

Հաւաքոյթը, որուն անունը, այս անգամ, Հայոց Ազգային Խորհուրդ է, (Խուսահայերու վերին զործադիր մարմինը, որուն՝ թրքահայ հարցերը շօշափող օսրակարդին քննութեանը եւս կը մասնակցէր Արեւմտահայ Խորհուրդը իր երեք անդամներովը) նիստ ունէր, այդ օրը, Համբարձումեանի շէնքին մէջ: Օրակարգն էր Անդրանիկի եւ իր զօրաբաժնին մեկնումը դէպի երգում:

Մամիկոնեան, նախադահ Մոսկուայի հայկական դոմիթէյին, անկուսակցական մը՝ յայտնի իրաւարան մըն է, չափազանց մտացի եւ խոհուն մէկը: Բայց, չէ՞

որ մարդը որքան աւելի խորհի, այնքան նուազ կը գղայ, որքան աւելի դատէ, այնքան նուազ կը սիրէ: Մամիկոնեան՝ Անդրանիկի Հանդէպ չէր զզար ուրիշներու ունեցած սէրը: Մամիկոնեան կը խոստովանէր թէ Անդրանիկ քաջ մըն էր, թէ ան ունէր ներշնչումի և դործադրութեան Հազուադէպ արագութիւն մը, բայց, անոր կարծիքովը, այդ ձիրքերը՝ անուս մէկէ մը՝ Հայուուկ մը միայն կրնան շինել, բայց ոչ գորավար մը: Ան՝ ոռւսական քառսին կը վերագրէր իրողութիւնը, որ զօրավար Լէպէտէնսքի (Կովկասի ընդհանուր Հրամանատարը) ինքինքը իրաւասու նկատեր էր զօրավարի տիտղոսը տալու դպրոցի երեսը չտեսած անձի մը, և իր Հաւանութիւնը տուած էր, որ այդ անձը պաշտպանելու երթար էրզումի պէս բերդաքաղաք մը:

Մամիկոնեանի ուզեղը, ուրեմն, զերծ անոր սիրախն ազգեցութենէն՝ ազատորէն Հաշուի առած էր ընկերային խմորումը՝ որով վարակուած էր Ռուսին Հետ կողք կողքի սորված Հայ մտաւորականութիւնը, մէջն ըլլալով ազգայնական Դաշնակցութիւնը, որուն ձեռքին մէջ կը դտնուէր, այդ օրերուն, Հայու բազզը՝ ան Հաշուի առած էր որ այդ խմորումէն փրթող « անկցի պատերազմը » լօղունղին ազգեցութենէն զերծ չէր մնացած՝ տարիներով, ոսուս զինուորին կողքին կոռուած ոսուսահայ զինուորը: Յետոյ, այդ ծանր ուղեղը Հաշուի առած էր արժէքը՝ մէկ ամսուան մարզանք տեսած թրքահայ զինուորէն և կամ երեք ամիս կրթութիւն տեսած սպայէն կազմուած զօրաբաժինին:

Մամիկոնեան, ուղեղը այս Հաշիւներով լեցուն, Ազգային Խորհուրդի ժողովին մէջ, այդ օրը, Հանդարտորէն մէջտեղ գրաւ իր այս Հաստատուն տեսակէտները և առաջարկեց ամփոփել Հայկական բոլոր ուժերը

եւ կեդրոնացնել զանոնք սուսական սահմաններուն վը-
բայ:

— Հապա՞ Պ. Պօղոս Նուազարի հեռաղերը, հապա՞
Դաշնակիցներու մեր անկախութիւնը ճանչնալու պայ-
մանը — ընդմիջեց Անդրանիկ:

— Ո՛չ Նուազարին ծանօթ է մեր ներկայ դրութիւ-
նը, ո՛չ ալ Դաշնակիցներուն: Մեր գրութեան ծանօթը
մենք ենք: Այդ ծանօթութեան վրայ է որ պէտք է հիմ-
նենք մեր գործունէութեան ծրագիրը — պատասխանեց
Մամիկոնեան:

— Թո՞ղ տանք ուրեմն որ թուրքին ոտքը նորէն կո-
խէ մեր հայրենի հողերուն վրայ — հարցուց Անդրա-
նիկ:

Անդրանիկի շրթունքը սկսաւ գողալ նորէն, Ղա-
զարեանի «ի՞նչ է հայրենիքը» յիշեցնող այս խօսքին
վրայ:

Մամիկոնեան՝ դէպ ի Անդրանիկ, հանդարտ եւ ան-
խոսվ նայուածքով մը միայն պատասխանեց: Անդրա-
նիկի հարցումին ինչ պատասխան ալ որ տուած ըլլար
Մամիկոնեան, հին հայրուկին այն աստիճան գողոփչ
չպիտի թուէր, որքան անոր ցոյց տուած պաղարիւն
հանդարտութիւնը: Անդրանիկ, սակայն, զսպելու հա-
մար իր պոռթկումը, դարձաւ դէպ ի նախազահ Ահա-
բոնեան.

— Ինչո՞ւ շինած էք, ուրեմն, թրքահայաստանը
պատաղքելու ձեր ծրագիրը, ձեր կուսակցութեան գո-
յութեան իրաւունք տուող ծրագիրը, եթէ չէք ուզեր
ողտազործել ասանկ պատեհ առիթներ:

Ահաբոնեան պատասխան չդժուաւ տալու: Երդնկեան
հայո մը գտաւ:

— Այդ ծրագիրները, սակայն, ուրիշ բաներ ալ

կ'ըսեն, ըսաւ փոքրամասնականը, որ, մեծնալով՝ մեծամասնական դարձաւ վերջէն:

Աշարժնեան կատղեցաւ: Ոտքի ելաւ ան եւ Երզնկեանին ուղղուելով՝ գոչեց՝

— Բայց այդ ծրագիրները ինչ որ ալ ըսեն, ընկեր Երզնկեան, անոնց ետեւը կը տարածուի նույիրական իշխանութիւնը իտէալի, յոյսերու, իղձերու, այն հոգեւոր էութեանց, որոնք են միայն որ կը կազմեն ազդերու իսկական մեծութիւնը եւ հոգին եւ որոնք՝ կը թուի թէ անծանօթ են ձեզի:

Լոելու կարդը Երզնկեանին էր: Ան ըսելիքը ըսած էր եւ որպէս պատասխան, իր այն ժպիտն ունէր միայն, որ անոր գէմքին վրայ, մկանունքը լայնացնելու փոխարէն կը կծկէ զանոնք:

Երզնկեանի ժպիտը՝ Հեղնական հով մը վրան դնաց ծաղկելու Մամիկոնեանի գէմքին վրայ: Ան՝ այս անդամ, առաւ գէկք մը որուն ժպիհութիւնը նո՞ր զոգիու մը բերաւ Անդրանիկի ջիղերուն:

Պօղոս Նուպարի Հեռազրին ցօշափած Հեռանկարը մէկ կողմէն, թուրքին հանդէպ սնուցած ատելութիւնը՝ միւս կողմէն, անոր հոգին լեցուցած էին այնպիսի վառ երեւակայութեամբ, երեւակայական այնպիսի վառ պատկերներով, անոր ջիղերը, միաժամանակ, այն աստիճան կլանուած էին եւ լարուած այդ պատկերներովը, որ Անդրանիկ բաւական ուժ չունեցաւ իր հանդարտութիւնը պահելու: Ան՝ ոտքի ելաւ ու սպառնական նայուածքով մը դէպի ի Մամիկոնեան եւ ձեռքը սուրին երախակալին վրայ՝

— Թող տա՞նք, ուրեմն, որ Շիրվանզադէի փափաքը իրականանայ:

Զեռքին դիրքը եւ Շիրվանզադէի անունը՝ ամէնքին ալ, սոսկում պատճառեցին:

Շիրվանղաղէի անունը՝ այդ բողէին մէջտեղ եւ կած, իր պատմութիւնն ունէր:

Շիրվանղաղէն՝ որ մը, ինչպէս կ'ըլլայ, զուցէ, Արիսթիտի «արդար» տիտղոսէն ձանձրացող յոյն գիւղացիին պէս, տաղտկացած թրքահայ գաղթականներու տրաունջներէն, ըստ կ'ըլլայ թէ «Թուրքերը ինչո՞ւ ջարդած չէին բոլոր թրքահայերը, որպէսզի վերջ զբանային անոնց տաղտուկները»: Անդրանիկ՝ Շիրվանղաղէի այս տարօրինակ դատաստանը լսելէն վերջ, առաջին հանդիսումին, Կոլովինսքիի Զաշկա-Զային մէջ, շառաչուն ապտակ մը կ'իջնցնէ Շիրվանղաղէի երեսին.

— Գիտէ՞ք ասոր ի՞նչ կ'ըսեն — կը հարցնէ Շիրվանղաղէ:

— Ասոր ապտակ կ'ըսեն — կը բացատրէ Անդրանիկ :

Շիրվանղաղէ՝ հաշուելով որ կրնայ կրկնուիլ Անդրանիկի բացատրութիւնը հրաժարեր է իրենը մէջտեղ դնելէ:

Մեր սոսկումը անկէ յառաջ կուրար որ Անդրանիկ Մամիկոնեանի անձին վրայ, կրնար կրկնելու ելնել իր այդ ելոյթը եւ կամ, սուրբ՝ նորէն զուրս քաշել պատեանէն:

Անդրանիկ, սակայն, չունեցաւ այդ ելոյթներէն ո՛չ մէկը, ոչ միւսը: Ան ունեցաւ, այսուհանղերձ, ելոյթ մը որ նուազ սոսկացնող չէր: Ան՝ լեցուն բերնով, հնչեղ եւ երկար «թո՛ւ» մը զրկեց Մամիկոնեանի հասցէին եւ սուրբին պատեանը չաչեցնելով մեկնեցաւ սրացէն:

Ամենէն նուազ սրտմտողը՝ Անդրանիկի այս յասխուոն ելոյթին վրայ, եղաւ ինքը, Մամիկոնեան, որ զինք այդքան խստօրէն անարզող անձին համար ըրաւ-

անալիդ մը, որը Անդրանիկի բարեկամներէն ու եւ է մէկը՝ հաղիւ պիտի կրնար ընել:

— Ես գիտեմ — ըստ ան — որ Անդրանիկ էրզը-
րում երթալով վտանգի կը դնէ ո՛չ միայն իր անձը, այլ
եւ, իր մինչեւ հիմա վաստկած համբաւն ու փառքը:
Անդրանիկի ժէսթը կը բխի անոր զոհողութեան ոգիէն,
որ սովորական անհատներու քով չի դանուիր: Միւս
կողմէն, սակայն, Անդրանիկ չունի տիրող քառսային
զրութիւնը եւ զինք շրջապատող քառսին ծանօթութիւ-
նը, որ կրնար զինք հեռու պահել այդ վերահաս վը-
տանգէն: Եւ, ես չեմ որ զինք պիտի մեղադրեմ, այդ
ծանօթութիւնը ունեցած չըդալուն համար: Որպէս զէն-
քի մարդ՝ ան իրերը կը դատէ իր խառնուածքովը,
իր անցեալովը եւ իր ըմբռնողութեան մակարդակովը:
Ես՝ ձեզմէ նուազ չեմ հիացած Անդրանիկի հերոսական
մարտնչումներուն վրայ, եւ անոր այս ելոյթին սխալը
կը վերադրեմ, ո՛չ այնքան իր անձին, որքան մէջտեղ
զրածս այս փաստերուն:

Մամիկոննանի տեղ՝ Քրիստոս մը աւելի ներողա-
միտ չպիտի կրնար ըլլալ:

Խոր լոռութիւն մը յաջորդեց այս քրիստոնէացունչ
խօսքերուն:

Տեսնելով որ իր պաշտօնակիցները խօսք չեն առ-
ներ՝ Մամիկոննան խօսք առաւ նորէն հարցնելու հա-
մար Ահարոննանի կարծիքը:

— Իմ կարծիքով — ըստ Ահարոննան — պարտք
մը կատարուած չհամարուիր, ցորչափ անոր կարելիու-
թիւնները փորձուած չեն: Պատմութիւնը՝ մեր ուսե-
րուն վրայ պարտք մը դրած է, պէտք է կատարենք
զայն, պէտք է փորձենք կարելին:

Անդրանիկի բարեկամ՝ բանաստեղծ Ահարոննանի

խօսքերէն աւելի, կարծես անոր իրաւարան հակառակ կորդին պաշտպանողականն էր որ եղաւ կորիզը՝ այն մեծամասնութեանը, որուն որոշումովը՝ Անդրանիկ իրզրում դնաց, փորձելու համար կարելին:

ԱՆԴՐԱՆԻԿ ԴԵՊԻ ԷՐԶՐՈՒՄ



« Զայնը Հնչեց իրզրումի լեռներէն »:

Առենին, մեզի այնքա՞ն խանդավառութիւն բերող յեղափոխաշունչ այս սուաջին երդը, իրականութեան ներկային քովը, Հիմայ, մեզի կը թուի ըլլալ հեռաւոր երադ մը:

Իրականութիւնը:

Իրզրումը, Հիմայ, Թուրքերուն ձեռքը չէ, այլ Հայերուն. որոնք՝ Դաշնակիցներու պաշտպանութեան յանձնառութիւնն իրենց ձեռքին մէջ, եւ սուսական զինամթերքին պահեստները՝ իրենց ձեռքին տակ, ահա բանակ կազմած, Անդրանիկի հրամանատարութեան ներքեւ, զայն պաշտպանելու կ'երթան:

Որպիսի՛ խանդավառ իրականութիւն:

Մամիկոնեանի տեսակէտը՝ այս խանդավառութեան պատկերին առջեւէն անցած էր այնպէս, ինչպէս մոմեայ մը՝ Հին Եգիպտացիներու խրախճանքներէն մէկուն մէջէն, եւ կամ, ինչպէս արեւը խաւարող լուսինը՝ անոր առջեւէն։ Մեր լաւատեսութեան արեւը սկըսած էր փայլի նորէն։ Ան այնքան փայլուն էր, այդ առաւօտը, երբ, դէպի իրզրում ճամրու դնելու դացինք Անդրանիկը, որքան այդ առաւօտեան արեւը։

Հինդ Հոգի էինք մենք, Ազգային Խորհուրդէն՝ Ահարոնեան եւ Սամանն Յարութիւնեան, Ազահովութեան Խորհուրդէն վ. Փափաղեան եւ ես, ու Պարոյը

Հեւոնեան, որ՝ որպէս կաալ՝ աղքային մարմիններու և ուու զինուորական իշխանութեանց միջնւ, ամենայն ինչ էր, զօրաբաժնին ոլէտքերուն հայթայթումի զործին մէջ:

Թիֆլիսի երկաթուղիի կայարանը՝ զինուորական փոխադրութեանց համար ունի մասնաւոր բաժին մը, կիցը՝ ընդարձակ մարզադաշտով մը: Հոն, երբ մենք հասանք, կարգ բռնած էր, արեւածադէն առաջ, թրքահայ նորադիքներու գունդ մը, Անդրանիկի հետ դէպի էրզրում մեկնելու պատրաստ վիճակի մէջ:

Զինուորները եւ ենթասպանները՝ աչքերնին դէպի մարզարանին մուտքը, կը մատնեն անզուսպ անհամբերութիւն մը: Ու ահա կը հնչէ փողը: Անդրանիկի ժամանումին փողն է ան: Եւ զինուորները ու ենթասպանները, սպային հրամանին վրայ, իրենց նոր տեսած մարզանքին եւ կըթութեան բոլոր եռանդովը բարեւրունելու կ'ելնեն իրենց հրամանատարին ի պատիւ:

Ապահովութեան Խորհուրդին յայտարարած զօրակոչը՝ ո՛չ օրէնքի պարտադրութիւն ունէր իր ետեւը, ո՛չ ալ ու է պատիւթ անոր առջեւը: Ամենայն ինչ անոր զործադրելիութեանը՝ աղղին սէրն էր եւ անոր աղաստութեան ոզին: Բայց այդ ոզին շատ անընաւական պիտի մնար, եթէ ամբոխը՝ զայն մարմնացած չտեսնար Անդրանիկի պատկերին մէջ: Այդ պատկերն էր ահա, որ՝ Արեւելքի աստղին նման՝ Կովկասի լեռներուն եւ ասդին եւ անդին, եւ, Սեւ ու Կասպից ծովերուն այսու այն ափերէն՝ քաշած էր այդ կողմէնը ցրուած թըրքահայութիւնը եւ զայն առաջնորդած Թիֆլիս:

Այդ պատկերն է ահա, իրենց ոզին մարմնացնող եւ իրենց երեւակայութեան առասպելացուցած պատկերը, որ՝ այդ հանդիսական բոպէին, այդքան հանդի-

սականօրէն, կ'անցնէր թրքահայ զինուուրներու աչքերուն առջեւէն:

Երիտասարդի մը պէս աշխոյժ եւ կայտառ, Անդրանիկ՝ զլուխը բարձր, յօնքնը պաստուն, զինուուրական բարեւով եւ քայլերով՝ անցաւ գունդին շարքերուն մէկ ծայրէն միւսը:

Տեսարանը յուղիչ էր:

Մէր նայուածքները սկսան զիրար փնտռել. ջղային սարսուռ մը՝ ելեկտրական հոսանքի մը պէս, անցած էր բոլորիս երակներէն. Լեւոնեան Պարոյք՝ մեր մէջ ամենքէն յուղականը, ձեռքին թաշկինակը աչքերուն տարաւ: Երեւակայելի էր յուղումը անոնց, ուրոնք՝ իրենց բարեւելու եկած անձին հմայքովը, իրենց տունն ու տեղը, իրենց զործն ու ընտանիքը թողած՝ Պաքույէն, Պաթումէն, Սօխումէն, Սօչիէն վաղած եկած էին: Ինչո՞ւ համար, իրենց արիւնը թափելու այդ անձին մարմնացուցած զարաւոր իտէալին, ազգին ազատութեան համար:

— Ան կ'երթա՞յ, մենք ալ կ'երթանք — ըստած էին անոնք ամէնքը:

Ան՝ Անդրանիկն էր:

Կարզը, հիմայ, այդ զզացումները թարգմանող ճառերունն է: Ճառերուն մէկէն թէ միւսէն, Անդրանիկ նիւթեր ունի քաղած: Երբ կարզը իրեն եկաւ, ան՝ երբեմն քաղցր, երբեմն զաղջ, ակնարկութիւններ ունեցաւ անոնց մասին. բայց, երբ պէտք ունեցաւ յիշատակելու Մամիկոնեանի անոնք, Անդրանիկ տժզունեցաւ քիչ մը եւ ձայնը բարձրացուց:

— Ո՞ւր է այդ պարոնը — ուղղուեցաւ ան դէպի մեզ — որուն՝ որպէս զինուուրական նախարարի, այսօր, իսկական տեղն էր այստեղը: Ան՝ անձնապէս, կրնար տարակարծիք դտնուիլ ձեզ հետ, բայց, մեծա-

մասնութեան որոշումէն վերջ, չք՞ որ ան պարտաւոր էր յարգել այդ որոշումը եւ, ձեզմէ առաջ, այստեղ դանուիլ:

Ահարոնեան՝ իրաւաբան պաշտօնակցին վաստարանն եղաւ:

— Անդրանիկ, հիւանդ է ան, այսօր — ըստ Ահարոնեան:

Զայրոյթի շող մը ցոլաց Անդրանիկի աչքերուն մէջ: Զայնը այս անդամ բարձր, բայց քիչ մը դողդուն, ան շարունակեց.

— Պօղոս Նուպար չէր հեռազբած թէ՝ եթէ Մամիկոնեան Սոլուակ (Թիֆլիսի ազնուապետական մէկ թաղը) նստած՝ հրամաններ արձակէ, Դաշնակիցները պիտի ճանչնան Հայաստանի անկախութիւնը: Անկախութիւնը իր զինն ունի, եւ, այդ զիննը փափուկ անկողիններու տաքսութիւնը չէ — ըստ Անդրանիկի, յայտնելու համար իր թերահաւատութիւնը:

Գնացքին մեկնումը ծանուցանող զանդակին ճայն էր եւ անոր հետեւող զինուորական փողը, որ կտրեցին ազգային հերոսին խօսքը: Գոռաց սպային հրամանը, եւ զինուորները զացին զբաւելու իրենց տեղերը՝ երկաթուղիի վակօններուն մէջ:

Անդրանիկ՝ բարկութեան թոյնը թափած էր: Անոր հոգին՝ խոռվայրոյդ՝ ինչպէս ամպրոպ մը, այժմ՝ հանդարտ ծովի մը պէս խաղաղ է. անոր ճակտին կնճիռները՝ յօնքերուն պրատոցին հետ փախած են, հիմայ, այդ հոգեկան խաղաղութեան առջեւէն, ինչպէս վաղող ամպ մը՝ արեւուն առջեւէն: Վայրկեան մը առաջ, առիւծի պէս սպառնալից՝ ան զառնուկի մը պէս հեղ է հիմայ ու կը ժպտի իր այնքա՞ն անուշ ժպիտովը, որ ճիշդ է, որ հողիին խաղաղութենէն է որ կը բողբո՞ջի,

բայց ինքն է, այդ ժպիտը, որ իր կարդին, կ'ոռողէ
այդ խաղաղութիւնը:

Այդ ժպիտն էր որ մենք շարունակեցինք տեսնալ՝
վակօնին պատուհանովը շրջանակուած, մինչեւ որ գը-
նացքին հետ՝ անոր աճող հեռաւորութիւնը զայն, տա-
կաւ, խլեցին մեր աչքերէն:

Է Ր Զ Ր Ո Ւ Խ Մ

— o —

Անդրանիկ տեսած չէր երզրումը: Ան չէր ճանչնար
բերդաքաղաքը, որուն ամրութիւններուն լայնատա-
րած ցանցը, բնակչութեան հոծ թրքութիւնը եւ խիստ
կլիման՝ երբ այնտեղ հասաւ ան՝ մէկ մէկ սեւ բիծեր
թուեցան իր լուսաւոր երեւակայութեան համար: Եր-
զրումը՝ իրեն համար, դուրս եկաւ, իր՝ մինչ այդ տե-
սած՝ Անատոլիի քաղաքներէն, Շաղին-Գարահիսարէն,
Վանէն, Պիթլիզէն, Մուշէն բոլորովին տարրեր քա-
ղաք մը:

Նիւթական այս բիծերը՝ սակայն, այնքան մութ
չթուեցան Անդրանիկին, որքան անոնք որոնց մարզ
բարոյական էր:

Երզրումը՝ ոռւսական բանակին կողմէն Լքուելէն
վերջ թողուած էր իր բաղդին: Անուանապէս՝ այդ հըս-
կայ բերդաքաղաքը՝ պաշտպանութեան ներքեւ կը գըստ-
նուէր հայկական բանակին, որ՝ նոյնքան անուանա-
պէս, ենթակայ էր կովկասեան ոռւս բանակին ընդհա-
նուր հրամանատար գօրավար Լէպէտինսքիի, իսկ ա-
սոնք, միշտ անուանապէս, ենթակայ էին կովկասեան
Աէյմէն (խորհրդարան) բխող գործադիր իշխանու-
թեանը:

Կովկասը կտրուած էր Ռուսաստանէն, եթէ ոչ,

զինուորական ըլլայ թէ վարչական հիերարքին, ամար-
շին ըսենք ասոր, այստեղ ալ կանգ չէր առներ:

Կովկասի Համար, Ռուսաստանը ե'ւ կար, ե'ւ չկար,
եւ կամ, ոմանց Համար կար, ոմանց Համար չկար: Իշ-
խանութիւնը բաժնուած էր Ռուսերու, Վրացիներու,
Հայերու եւ Աղբակյանցիներու միջեւ: Չորս ազգու-
թիւն, չորս քաղաքականութիւն, բաժնուած զիրար
խաչաձեւող չորս կուսակցութեանց վրայ — մենչեվիկ,
պոլչէվիկ, սօսիալ յեղափոխական եւ քատէթ — ուսանց
հաշուելու իւրաքանչիւր ազդութեան ծոցին մէջ, ու-
րոյնօրէն դոյցութիւն ունեցող կուսակցական երանդա-
ւորումները:

Էրզրում՝ Հայկական բանակին պաշտպանութեան
շրջանակ ճանչցուելէն վերջ, քաղաքին Հրամանատար
գորավար Օտըչէլիմէ քաշուած էր Սարը-Գամիչ: Ան կը
պահէր, սակայն, պաշտօնը, որ՝ ինքն ալ չդիտէր, թէ
ընդհանուր Հրամանատարութենէն կախուած էր, թէ
ոչ գորավար Նազարովէկովէն:

Զօրավար Օտըչէլիմէ էրզրումէն մեկնումէն վերջ,
առանց դլուխի մնացած այս քաղաքին մէջ կը տիրէր
կատարեալ անիշխանութիւն: Քաղաքային իշխանու-
թեան Համար, իրարու հետ վէճի մէջ էին, կուսակցա-
կան ըլլայ թէ բարեղործական, քանի մը զոյդ Հայկա-
կան կադմակերպութիւններ, որոնց ե'ւ ոչ մէկուն, սա-
կայն, ուստ սպանները կ'ուղէին ճանչնալ իրաւասութիւ-
նը: Խակ, իրենք սպանները, կը կազմէին ուրոյն տարր
մը, որ ուրիշ հոդ չունէր, եթէ ոչ ուստել խմել եւ առ-
նել կիններ, որոնց Հրապոյըն էր արդէն, որ զիրենք վար
դրած էր իրզրումի մէջ եւ որոնց առեւտուրը՝ այդ օ-
րերուն ընթացիկ գործ մը դարձեր էր քաղաքին մէջ:

Քաղաքին զինուորական ուժին կորիզը կը կազմէին
Հայկական գորամասերը, որոնց թիւը Երզնկայի ճակա-

տէն նահանջող ռուսահայ եւ Թիֆլիսէն զրկուած թըրքահայ զինուորներով, օր ըստ օրէ, կը ստուարանարբայց որո՞ւն կ'իյնար անոնց իմկական հրամանատարութիւնը, ապահովաբար առառուն կանուխ վեր ելնողին, Ապաս օղլիի շալվար հապնողին:

Վանեցիները՝ առանց բացատրութեան, կը հասկնան այս գորիաբերութիւնը:

Ապաս օղլիի վանեցի թուրք մըն է, հայր երեք զաւակներու, որոնք, սակայն, Հօրասի զաւակներուն պէս կտրիներ չեն. մէկը միւսէն ծոյլ, անոնք սովոր են պառկիլ մինչեւ կէսօր: Ապաս օղլին՝ իրատներէ եւ յանդիմանութիւններէ ձանձրացած, հնարքի մը կը դիմէ օր մը: Ան՝ ընտիր շալէ շինուած շալվար մը գնելով տունը կը բերէ, եւ երբ տղաները կը հարցնեն թէ՝ Իրենցմէ որո՞ւն համար է շալվարը, Ապաս օղլին՝ Մեծն Աղեքսանդրի պէս չըսէր « ամենէն արժանաւորին » որ ատեն իր զաւակներն ալ, մեծ աշխարհակալին զօրավարներուն պէս, իրարու զլուխը պատռելու ելնելով, պիտի փնացնէին իր ժառանդութիւնը, ինչպէս օր այդ զօրավարները ըրին Աղեքսանդրինը: Զենք կրնար ըսել, անշուշտ, թէ Ապաս օղլին՝ Մեծն Աղեքսանդրէն աւելի խելացի մէկն էր, բայց, ամէն պարագայի, անկէ աւելի գործնական, տղաներուն՝ « շալվարը որո՞ւն համար է » հարցումին կը պատասխանէ.

— Ամենէն կանուխ վեր ելնողին:

Որուն վրայ, տղաներէն գէթ մէկը՝ կը սկսի մէշտ կանուխ վեր ելնել անկողինէն եւ երթալ գործին:

Արդ՝ կը պատահի օր օր մը, զօրավար Թորդոմին, որպէս այդ օրը ամենէն շուտ վեր ելնողի՝ վիճակի Ապաս օղլիի շալվարը: Ան՝ այդ օրը, հայկական ամբողջ զօրամասերը քաղաքին պիտաւոր հրապարակին վրայ հաւաքել տալով՝ զօրահանդէս մը կը սարքէ եւ անոր

մէջ պաշտօնապէս կը յայտարարէ Թրքահայաստանի անկախութիւնը։ Յետոյ, ի պատիւ այդ անկախութեան՝ զօրանցք, ճառ, նուագ եւ ընդունելութիւն։

Բարեբազմաբար, զօրավար Թորգոմ, որուն տիտղոսը, մանաւանդ մեր առաջին նահապետէն անոնք ժառանդ մնացած անունը, կրնային փորձութեան ենթարկել զինք, հեռատեսութիւն կ'ունենայ՝ ինքվինքը թագաւոր Հոչակելով, գործը աւելի առաջ չքչելու, հեռատեսութիւն՝ որուն զանցառումը կրնար, Աստուած մի արասցէ, հասնիլ մինչեւ տիմասրիական ներքին կորիւներ։ Զէ՞ որ մեր մէջ ունինք նաև Բազրատուհիներէն Եւս իշխան մը, որ՝ որպէս աւելի նոր տիմասրիի մը ներկայացուցիչ, աւելի իրաւունքի մը յաւակնութիւնը կրնար մէջտեղ դնել։

Այս յարտարարութիւնն ալ, սակայն, առանց միշտադէպի չանցաւ, ան տեղի տուաւ ուուս վերին հրամանատարութեան կողմէ ծանր դիտողութեան մը, որուն վրայ, Ապահովութեան Խորհուրդը որոշեց ևտ կանչել զօրավար Թորգոմը, բայց որոշումին գործադրութեան, աւելի ճիշդը՝ գործադրելիութեան համար, Անդրանիկի խորհուրդին վրայ, ան զոտաւ յատկանշական ձեւ մը։ Ան հեռազրեց զօրավար Թորգոմին, թէ՝ կարեւոր խորհրդակցութեան մը համար իր ներկայութիւնը անհրաժեշտ էր Թիֆլիսի մէջ։ Խայծ մը, որ՝ անժմհապէս Թիֆլիս քաշեց բերաւ զօրավարը, զոր՝ Անդրանիկի ինքն էր, որ՝ վերջէն հետը տարաւ եւ որ մէկն եղաւ — այս ալ քսինք — այն քանիներէն, որոնք Անդրանիկի կողմէն, քաջարար կոռւելով, աստիճան մը վրկեցին հայ զինուորին պատիւը։

Երզրումի մէջ տիրող քառսին պատկերը լրիւ չըլւար, սակայն, եթէ չկարդանք այդ բերդաքաղաքին այդ օքերու ուաղմական կացութեան ուրիշ մէկ է՞ը։

իրզրումի ամրութիւնները՝ փարսախներով իրար-
մէ հեռու, տարուան բացառիկ ծիւնը մեծապէս դժուա-
րացուցած է անոնց հաղորդակցութիւնը։ Ասիկա բնա-
կան արդելք եւ բնութեան պատուհաս։ Բայց չէին
մարդկային ձեռքի պատուհասները. թէլէֆօնային գե-
ծերուն եւ ոչ մէկը գոյութիւն ունէր այդ ամրութեանց
մէջ, թնդանօթներուն ալ որուն բալլիք պակաս էր ո-
րուն ուումբը կը պակսէր։ Յայտնի էր թէ թուրք կողչ
հրապոյրը մինակ չէր մնացած, թէ թուրք դրամին
մաքնիսն ալ անցած էր այդ ամենուն վրայէն։

Բերդապահ գորավար մը պիտի կրնար անշուշտ,
չափով մը, լրացնել այդ պակասները եւ, մասամբ, ի-
րենց գերին մէջ դնել ամրութիւնները, բայց Անդրա-
նիկ հասկցաւ որ երկու բան կը պակսէր իրեն, մասնա-
գիտութիւն եւ ժամանակ։ Թուրքները արդէն իրզրումի
դուռները հասած էին։

Անդրանիկին՝ միայն մասնագիտութիւնը չէր որ կը
պակսէր. անոր կը պակսէին գիտական տարբական ծա-
նօթութիւններ եւ ուումերէն լեզուն, ինչ որ ոչ մասնա-
գիտական հարցերու առիթներով եւս, զինք յանախ ան-
յարմար դրութեան մէջ կը դնէին։

Անդրանիկ ըմբռնեց, ո՛ր ինքը եկած էր հնձելու ու-
րիշներու այնքան առատօրէն ցանած փոթորիկը։

Սասունի հերոսին կը մնար ուրեմն իր մարդին մէջ
մտնել եւ ճակատ ճակատի դէմ դալ թուրքին, որ գրու-
թեանը ծանօթ՝ արագօրէն կը յառաջանար։

Այդ փորձն էր որ փորձեց Անդրանիկ Մարտ 7ին
իլիջէյի մէջ։ Անոր անծանօթ չէին, իը հրամանին ներ-
քեւ գտնոնած զօրամասներուն, մասնաւորապէս ուուսա-
հայ զինուորներուն մէջ տիրող տրամադրութիւնը։ Ու,
երբ հասաւ հողերանական բոպէն, Տիլմանի հերոս՝
իր անձին օրինակովը եւ տեսքովը, ուզեց բարձրացնել

այդ տրամադրութիւնը : Ան ծրագրած յարձակողականին մէջ, առաջին զիծին վրայ, սուրը քաշած՝ ինկաւ զօրքին առաջ : Զօրքերը, սակայն, չհետեւեցան իրեն եւ կամ շատ քիչերը, ու երբ, ան՝ սուրը ձեռքին՝ ընկըրկողներէն մէկուն վրայ ինկաւ, այս վերջինը չքաշուեցաւ ձեռքը իր հրացանին տանելու :

« Անկցի պատերազմը », « Թող Թրքահայերը՝ իրենք պաշտպանեն իրենց սահմանները » սերմերն էին որ Աղդային ժողովի մահուան պատիժի իրաւունքը մերժող որոշումով ուսուզուած՝ տուած էին իրենց առաջ հունձքերը :

Անդրանիկ՝ սուրը կամաց մը պատեանը դրաւ եւ ետ դարձաւ :

Էրզրում ինկաւ էր :



ՈՒՐ ԶՈՐԱՎԱՐԸ ԿԸ ԴԱՌՆԱՅ ՆՈՐԷՆ ՀԱՅԴՈՒԿ



Անդրանիկի աշքերը՝ էրզրումի մէջ տեսած էին այն բանները զոր անոր ականջները չէին ուզած լսել Թիֆլիսի մէջ : Ան հասկցած էր որ իր « Թու »ին տեղը Թիֆլիս չէր, այլ էրզրումը : Անոր առաջին ժէսթը եղաւ խոստովանիլ իր սիսալը, սիսալ՝ որ նոր իրողութեանց լոյսին ներքեւ՝ քննութեան նոր բովերէ պիտի անցնէր :

Էրզրումի մէջ, Անդրանիկի աշքը մտնող իրողութիւնները այն աստիճան ծակող եղած էին, որ վճռական մարդ, ան մերժած էր կէս միջոցներու խորհուրդները, որ աջէն ձախէն անոր տուած էին : Յարձակումի մէջ քաջ, նահանջի մէջ ալ ան եղաւ քաջ : Ան՝ Սարդգամիչէն իր հրաժարականը զրկեց զօրավար նազարապէկովին, պատճէնն ալ Ապահովութեան Խորհուրդին :

Անդրանիկի հրաժարականին վրայ, զօրավար նա-

զարսլէկով՝ թրքահայ զօրաբաժինը լուծելով, զայն Հայկական բանակին մէջ ձուլելու առաջարկը դրած էր Հայոց Աղդային Խորհուրդին:

Զօրավարը իր այս առաջարկին պատճէնը Աղահոռ վութեան Խորհուրդին զրկած ըլլալով, այս վերջինը նիստ գումարեց Անդրանիկի քով, որ՝ Աղեքսանդրաբոլէն նոր հասած՝ իջած էր Աղաս-Աղատաքայա հրապարակին վրայ Պ. Վասիլեանի տունը:

Անդրանիկի հոգեկան վիճակը, անոր դատումները եւ որոշումները որքան անցեալին, նոյնքան զալլիքին մասին, կարելի էր կարդալ անոր՝ կամսորական պարզ խաքի պլուղին վրայ: Այդ պլուղին վրայ, որպէս զարդ կամ նշան, կաշիէ գոտի մը կայ միայն եւ անոր կապուած ըէփոլիքը, որուն բամպակէ քօրտօնը, հին առեններուն գործածական՝ ժամացոյցի արծաթ չղթային պէս, կախուած էր անոր վիզէն:

Ի՞նչ կ'ըսէր այդ խաքի պլուղը:

Որ Անդրանիկ՝ զօրավարի նշաններուն հետ, վրային նետած էր այլեւս թրքահայ զօրաբաժինին հրամանատարութիւնը, որ ան՝ վրան առնելով նորէն կամսորի պլուղին հետ ատրճանակը, ան պիտի շարունակէր իր հայդուկի դործունէութիւնը:

Անդրանիկի պլուղին պարզունակ խեղճութիւնը քիչ մը աւելի կը չեշտէր թիկնալահը, Տօքթէօր Գօնարաբթի համազդեստին չի քութիւնը: Անոր՝ սպայական խաքի համազդեստը՝ եթէ ոչ դերձակի ձեռքէն, դէթ արդ դուկի տակէն նոր ելած էր. վրայի կոճակները, ըսես, երբեք այնքան ոսկի եղած չէին, ոչ ալ՝ մոյկերուն դեղին կաշին այդ օրուան չափ վայլուն: Նոր յաւելումներ, անոր ներբաններուն վրայ, քիչ մը աւելի երկարած են անոր կարճ հասակը, կուրծքն ալ, վրան թրիժուած բամպակովը քիչ մը աւելի ուսուծ: Անդրանիկի

վրայ նայելէն վերջ, ան կարծես կը դառնար առանց
թիկունքի թիկնապահ մը: Անդբանիկը եւ իր թիկնա-
պահը չնոտնչող մը, առանց վարանումի, Պօնաբարթը
պիտի առնէր Անդրանիկի տեղ իսկ Անդրանիկը՝ շա՛տ
շատ, Անդրանիկի թիկնապահին տեղ:

Անդրանիկ չէր խօսեր այդ օրը, կամ շատ քիչ: Ի՞նչ
խօսք ընէր ան՝ որ չգար արիւնելու անոր սիրտին վէր-
քը: Այս կը ծխէր անդադար եւ չէր մերժեր քօնեաբի
գաւաթները, զոր Տօքթ. Պօնաբարթ՝ զնացքով մը,
զոր մանկամարդ կիները միայն կընան քալել, պարբե-
րաբար անոր կը մատուցանէր:

Երբ Անդրանիկին կարդացինք զօրավար Նազարպէ-
կովի առաջարկը եւ իր խորհուրդը հարցնելու ելանք,
ան բաւականացաւ ըսելով՝

— Ուրիշ ճամբարյ չկայ:

Իսկ երբ Խորհուրդին անդամներէն մէկը հարցուց՝

— Հարգա՞ դուք:

— Ես՝ տասը հողի հետմ առած, Գարապաղի եւ
Զանդեղուրի լեռները պիտի քաշուիմ:

Անդրանիկի այս խօսքը ձիւնի փոքրիկ գնդակ մը
եղաւ, որ՝ զլորուելով, հետզհետէ մեծցաւ, տասը՝
Հարիւր անգամ մեծցաւ եւ դարձաւ հազար: Անդրա-
նիկ՝ իր թրքահայ զինուրբներէն հազար հողի պիտի
ընտրէր եւ անոնց հետ ինքզինքը զօրավար Նազարպէ-
կովի արամադրութեան ներքեւ պիտի դնէր:

Այս եղաւ խորհրդակցութեան եղբակացութիւնը:

Այս եղբակացութեան զուգընթաց, Խորհուրդը որո-
շեց պատուիրակութիւն մը զրկել զօրավար Նազարպէ-
կովին, անոր հաւանութեան ենթարկելու համար իր
որոշումը եւ Ժիրայր Միրզախանեանի եւ ինծի յանձ-
նեց այդ պաշտօնը:

Նոյն իրիկուն իսկ մենք ճամբայ ելանք եւ առտուն կանուխ հասանք Աղեքսանդրարօլ :

Չոր ցուրտ մը կ'ընէր այդ օրը, այն ցուրտերէն, որուն՝ 1500 մէթրէ վեր բարձրութիւններու վրայ միայն կարելի է հանդիպիլ եւ որ՝ սակայն, արեւուն ճառագայթներուն տակ, այնքան շուտով կը խելօքնայ:

Այսուհանդերձ, զօրավար Նազարպէկով, պաշտօն նատանը մէջ, ուր մենք դացինք զինք գտնելու, որ իր ձախն ունէր հսկայ վառարան մը, որուն ճարճատիւնը վայրաշարժի մը տարաւորութիւնը կը թողուր, իսկ աջը, լայն սրատուհան մը, որմէ արեւը՝ կարծես նոյնութեամբ ներս մտած ըլլար, ցուրտէն կը գողար: Ծերունի զօրավարը՝ կլիմային անվարժ, չափաղանց նիշարցած էր: Ճարպերը՝ այդ մեծդղի եւ զէր անձին վըրայ հալած՝ անոր երակները կարծես ողարպուած ըլլառ յին, իսկ մկանունքը՝ իրարմէ երես դարձուցած:

Մենք զինք տեսած էինք վերջին անդամ, Աղդային ժողովի այն նիստին մէջ, որ իրեն մերժած էր տալ մահուան պատիժի իրաւունքը: Զօրավարը՝ այդ նիստին յիշողութեամբն էր որ դադրեցաւ դանդատելէ իր տկարութեան հետ՝ Աղեքսանդրարօլի կլիմային խստութենէն:

— Այդ նիստը մէկը եղաւ էրզրումի անփառունակ անկումին պատճառներուն — ըստ զօրավարը, տիսուր շեշտով մը:

Սպաները կ'ելնէին, կը մտնէին, ուրիշ այցելուները նմանապէս: Յայտնելով զօրավարին մեր այցելութեան նորատակը եւ յանձնելով Ապահովութեան Խորհուրդի պաշտօնադիրը, մենք յատուկ ժամադրութիւն մը խնդրեցինք իրմէն:

Նոյն օրը, ցորեկէն վերջ, մենք զօրավարին քուլն

Էղանք: Բոլորովին առանձին էինք մենք. Հայ սպայ
մը միայն, որպէս թարգման կը դանուէր հոն:

— Նորէն խումբ, նորէն խմբապետ — ընդմիջեց
զօրավարը մեր առաջարկին առաջին խօսքը:

Նախադասութեանը մէջ միայն « նորէն Ձն էր ոռւ-
սերէն, « խումբ » եւ « խմբապետ » բառերը, երկուքն
ալ իր մղձաւանջը, ան արտասանեց Հայերէն եւ Հայա-
դէտի մը առողջանութեամբը:

Զօրավարը պատասխանի չսպասեց: Ան շարունա-
կեց.

— Եսումբերը՝ խմբապետները՝ խումբերու, խմբա-
պետներու դէմ կրնան կոռւիլ. պատերազմը գիտութիւն
զարձեր է Հիմայ: Մենք մեր դէմն ունինք, այժմ, այդ
զիտութեամբ զինուած թշնամի մը. խումբերը եւ խըմ-
բապետները, զուրկ այդ զիտութեան թէքնիքէն, ոչ
միայն բան մը չեն կրնար ընել անոք դէմ, այլեւ կը
խանդարեն ինչ որ այդ զիտութիւնը, քիչ թէ շատ,
տուած է մեզի:

Զօրավարի խօսքերէն, Հակառակ մեր դէշ ոռւսե-
րէնին, բառ մը անդամ փախցուցած չէինք, բայց, բան
մը Հասկցողի մը պէս, լսեցինք անոնց թարգմանու-
թիւնը:

Թարգմանութեանը մէջ, սպան այնքան ոռւսերէն
դրաւ, որքան զօրավարը Հայերէն դրած չէր բնաբա-
նին մէջ: Բնաբանը մեզի աւելի ըմբռնելի թուեցաւ:

Թարգմանութեանէն վերջ, զօրավարը՝ առանց թող
տալու որ մենք խօսք առնենք, շարունակեց.

— Թշնամի բանակը մէկ դլուխ ունի, որմէ կը
ստանայ մէկ Հրաման, մինչ մերինն ունի Սէյմը, Նա-
խարարաց Խորհուրդը, Կուսակցական պիւրօ, Սէյմի
Հայկական ֆրաքսիօնը, Աղղային Խորհուրդը:

Այս հինգ անունները՝ ան աջ ձեռքին ցուցամատո-

կը՝ ձախ ձեռքին մատներուն վրայ համբեց, յետոյ, գուցէ անոր համար որ այդ ձեռքը աւելի մատներ չուսնէր (վասնզի հրամայողներու թիւը հինգով չէր լրանար) թողուց համրանքը եւ հառաջանքով մը՝

— իսկ խմբապետնե՞ր, օ՛, անո՞նք, որքան իմբապետ, այնքան հրաման եւ ի՞նչ հրամաններ :

Զօրավարը չշարունակեց, իր յուղմունքին մէջ, ան՝ հետզհետէ դէպի մեզ ծռած էր իր յաղթ իրանը. աւարտելով իր խօսքը, հրամանատարը՝ ետ քաշեց իրանը եւ, կարծես յոդնութենէն, թիկնաթոռին մէկ թեւին վրայ ինկաւ յուլօրէն.

— Զեմ յուսար թէ Անդրանիկը այդ ոմբապետներուն կարգին դասէք — առարկեցի ևս :

Զօրավարը՝ նորէն դիրքը փոխեց եւ թիկնաթոռին եղերքին վրայ դալով եւ դէպի մեզ ծռելով՝

— Անդրանիկ ունի ձիրքեր՝ որոնց մէջ քաջութիւնը վերջէն չիպար. կոփւի մէջ, ան ունի հազուազիւտ հնարամտութիւն եւ պատրաստամտութիւն մը, որ շատ մը զօրավարներու կը պակսի, բայց յախուռն է ան եւ շատ դիւրայոյզ, յետոյ, անոր կը պակսի դիտական թէքնիքը: Եթէ ևս անոր կը պակսի այս էր որ՝ բերդապահ զօրավարներէն որուն որ առաջարկեցի այդ պաշտօնը, ան՝ կամ մերժեց եւ կամ, որպէս պայման, առաջադրեց թնդանօթաձիդ սպաներու եւ մասնազէտներու այնպիսի՛ թիւ մը, զոր մեր պայմաններուն մէջ ճարելը, նոր կը պարում մը շինելու շափ դժուարին բան մընէր մեզ համար: Յետոյ՝ . . .

Այս վերջին « յետոյ »ին վրայ ծերունի զօրավարը ետ քաշուեցաւ նորէն եւ այս անզամ թիկնաթոռին կոնակին վրայ ինկաւ:

— Պարոն զօրավար՝ ըստ ընկերս — մենք հա-

կառակն պնդելու չենք եկած : Մենք եկած ենք ձեզի
բերելու Անդրանիկի յօժարութիւնը՝ թրքահայ հեծե-
լազօրքէն զունդի մը գլուխը անցած՝ ձեր հրամանին
ներքեւ կուտելու : Անոր հմայքը իր զինուորին վրայ
եւ ներշնչած վստահութիւնը՝ տարրեր են զորս պիտի
չուղէք արհամարհել անշուշտ :

— Բայց — ընդմիջեց զօրավարը — հիմայ զին-
ուորները «ա'ին Հայաստան» չեն պոռար, այլ «անկցի
պատերազմը » :

« Այս Հայաստան »ը հայերէնով էր որ արտասա-
նեց զօրավարը եւ արտասանութեանը վրա՞յ էր թէ ոչ
իւմօրին, փոքրիկ ժաղիտ մը դրաւ :

Միրզախաննեան՝ արհեստով փաստաբան, ուժը տը-
ւաւ լեզուին, ան՝ բրէսթիժի թէօրիէն վերջ, անցաւ օ-
րինակներու, յետոյ Անդրանիկի անցեալ գործունէու-
թեանը : Հազիւ թէ ան Տիլմանի խօսքն ըրած էր, որ
Նազարակէկով՝ ընդմիջումով եւ ինքզինքը՝ ծանր բեռէ
մը՝ մէկանց աղաս զդացողի մը բոլոր թեթեւութեամ-
բը, գոչեց՝

— Խարաջօ, Խարաջօ, Անդրանիկ թող անմիջապէս
Այլեքսանդրաբօլ գայ:

Յետոյ, զինուորականի մը աշխուժութեամբ ոտքի
ելնելով՝ ան ձեռքը մեղի երկարեց, ըսելով՝

— Ժամէ մը այստեղ եկէ՞ք, ստանալու համար իմ
պատասխանին գրաւորը :



Ուրախութիւնը՝ որ մեզի պատճառեց մեր միսիո-
նին յաջողութիւնը, մինակ չմնաց : Յաջորդ օրը մեր
վերադարձի ճամբուն վրայ, կառախուժին մէջ մենք
հանդիպեցանք Ազդ . Ժողովի անդամներէն երկուքին,
որոնք՝ իրենց պաշտօնակիցներէն մեծ մասին հետ՝
կարս այցելած էին, տեղւոյն վրայ քննելու համար դը-

րութիւնը եւ մասնակցած զօրավար Նաղարպէկովի ներկայութեամբ գումարուած ժողովի մը, որ, ողեւորուած զօրքին ցոյց տուած բարձր տրամադրութենէն եւ սպաներու շռայլած հաւաստիքներէն՝ որոշած էր ամէն գինով պաշտպանել Կարսը:

— Կարսը՝ էրզրում չէ — ըստ անոնցմէ մէկը — ամրողջ տարի մը նեաելիք ոռոմբ ունի ան իր պահեստներուն մէջ:

— Մուսահայ զինուորը դիտէ որ Կարսը իր օջախին դուռն է — ըստ միւսը:

Անդրանիկն ալ շատ գոհ մնաց մեր իրեն բերած այս լուրերէն եւ, անմիջապէս, Աղեքսանդրաբօլ մէկնեցաւ, բայց, վերադարձին, ան մեզ պէս լաւատես լուսրեր չբերաւ Կարսի մասին։ Անոր՝ նորէն եւ անմիջապէս Աղեքսանդրաբօլ վերադառնալու իր աճապարանքին պատճառաւ, մեղմէ Պարոյր Լեւոնեան միայն կըրցած էր զինք տեսնալ։ Անդրանիկ՝ Նաղարպէկովի մասին անոր յայտնած էր յոռեսես դաղափարներ։

— Զօրքին գլուխը դողացնող հրամանատար մը պէտք է — ըստ էր ան — մինչդեռ Նաղարպէկով ինքն է որ կը դողայ։

իսկ Կարսի մասին, ան բաւականացած էր Կարճ մարդարէութեամբ մը.

— Ասոնք պիտի թողուն Կարսը — ըստ էր ան։



ՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԵԽ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ
ԶԻՐԱՐ ԿԲ ՓՆՏՈԵՆ



էրզրումի անկումէն վերջ, Սէյմը՝ Կովկասի գործադիր իշխանութիւնը յանձնեց եռապետութեան մը։ զոր կը բազկացնէին Գէղէջկօրի (վարչապետ, արտա-

քին դործոց նախարար), Թամիշվիլի (ներքին), Կար-
ճիկեան (Փինանս):

Ֆինանսական նախարարութեանը՝ « զէրօյի նախա-
րարութիւն » անունն ալ կարելի էր տալ, ինչպէս որ,
աւելի վերջը, պարենաւորումի նախարարութեանը՝
« թշուառութեան նախարարութիւն » տիտղոսը սովոր
էր տալ, հէնց նախարարն ինքը, Աւետիք Սահակեան:
Կովկասի մէջ, այդ օրերուն Փինանսը դոյցութիւն չու-
նէր: Եղածը տաղագրական մեքենայ մըն էր, որուն
կտրած կովկասեան պօներովը կը վճարուէին ծախ-
քերը:

Եռապետութիւնն ինքն ալ անուանական էր: Անիկա-
րը մէջը ունեցող հայ նախարարովը, տեսակ մը բար-
vant էր, զիմակելու համար Վրացիներու գերիշխանու-
թիւնը, որ կեղրոնացած էր հաշտութեան լիազօրին՝
Զիէնկէլիի ձեռքը:

Որպէս լիազօր՝ Զիէնկէլին թուրքերուն հետ բա-
նակցութիւններ կը վարէր՝ ո'չ միայն նախարարու-
թեան եւ կամ հաշտութեան պատուիրակութեան՝ այլ,
նոյնի՛սկ եռապետութեան զլիուն վրայէն, որուն մէջ,
զէրօյի հայ նախարարը՝ այս անդամ, բոլորովին զէ-
րօ էր:

Թրքական բանակը Սարը-Գամիշը գրաւած է, բայց
կանդ առած է Կարսի առջեւը. Կարս՝ որ եթէ Հայու-
օջախին դուռն է, Կովկասին ալ բանալին կը համար-
ուի:

— էրզրումի մէջ առածը, Թուրքը Կարսի առջեւը
ևս պիտի տայ — Նազարպէկովի՝ կամ անոր բերանը
դրուած պատգամը՝ բերնէ բերան շրջան կ'ընէր:

Այս ալ ըսենք որ՝ Նազարպէկովի խառնուածքը՝
այնքան ալ ընդունակ չէր այսքան կտրուկ իօսքեր ը-
նելու:

Այս էր գրութիւնը, երբ առաւօտ մը (Ապրիլ 13), թէլէֆօնի զանգը հնչեց Ապահովութեան Խորհուրդի պաշտօնատանը մէջ:

Խորհուրդին նախադահը, վ. Փափազեան, Երեւան կը գտնուէր այդ օրերուն, եւ, ինծի վիճակած էր զբաղիլ նախադահութեան գործերովը, որոնց կարեւոր մասը թէլէֆօնային խօսակցութիւն կը հարկադրէր:

Թիֆլիսի մէջ, թէլէֆօնի համար գործածական լեզուն ուսւերէնն է եւ ես՝ ամէն անզամ որ փորձել ուղած էի քիչ եւ գէչ՝ իսկ թէլէֆօնի մէջ անտանելի ուսւերէնս, միշտ թիւրիմացութեան մը տեղի տուած էի:

Այս իրողութիւնը պատճառ դարձած էր, որպէսզի Կօթիկ՝ քիչ մը աւելի ուռեցնէ պարզ թէլէֆօնիսթի իր զերը՝ զոր ան ունէր Փափազեանի բացակայ չեղած օրերուն:

Կօթիկ՝ զիմնազիոն աւարտած վառվուն եւ մտացի երիտասարդ մըն է, զաւակ՝ զինադադարէն վերջ կարսի կառավարիչ Ստեփան Ղորղանեանի, եւ, զինուորական ծառայութենէ աղատելու համար է, որ զիջած է այս համեստ պաշտօնին:

Առաջին տարբերութիւնը որ Կօթիկ՝ Փափազեանի բացակայութեան օրերուն, կը զնէր իր պաշտօնին կիրարկութեան մէջ, այն էր որ զանդին ձայնը առնելուն պէս՝ թէլէֆօնի վրայ կը խոյանար ան, այնպէս, ինչպէս ըազէն իր որսին:

— Սարգիսեանն է խօսողը — ըստ Կօթիկ, թէլէֆօնին ընկալուչը ձեռքը եւ ահարեկ կայծ մը աչքերուն մէջ:

— Էսէ՛ք որ Խորհուրդէն ոչ ոք կայ ներկայ — ըսի Կօթիկին, ոչ առանց բաժնելու անոր կրած ահարեկութիւնը:

Ըսինք եւ թէլէֆօնը դոցեցինք:

Սարգիսեան՝ թրքահայ պողովէլիկ մը եղած է, Օտեսայէն՝ այդ օրերուն, Թիֆլիս հասած զործաւոր մը, որ սակայն սոսկալի ահաբեկիչ մը եղած է հոկտեմբերեան յեղափոխութենէն վերջ, եւ, ամբողջ երկու ամիս, ողջ Օտեսան, մէջն ըլլալով պողովէլիկները, իր ահաբեկումին սարսափին ներքեւ պահած է: Միայն անոր արտաքինը, որ ահարկու զլուխէ մը վերջ, փոքրիկ պահեստի մը չափ — երկու սուր, երկու տորճանակ, քանի մը պոմպաներ եւ անհամար փամփուշտ — զէնք կը կրէր, բաւական էր զինք սարսափելի ընելու համար:

Սարգիսեան՝ իր ըսածին նայելով — վասնզի ուրիշներու ըսածին նայելով կուսակցութիւնը եղած է որ զինք արտաքսած է, ոչ միայն Օտեսայէն, այլև իր շարքերէն — իմանալէ վերջ, որ Լէնին ճանչցած է Ապահովութեան Խորհուրդը, հետը մաս մը ալիւր առած, ինչ որ՝ այդ օրերուն, այն էր Կովկասի մէջ, Կովկասցիներուն համար, ինչ որ մանանան՝ Անապատի մէջ, Խորայէլացիներուն համար, ինքինքը անոր տրամադրելու եկած էր:

Երբ ալիւրին զինը հարցուցինք, զայն վճարելու համար, Սարգիսեան, որ այդ օրը կիսովին զինուածէր միայն, դէմքին վրայ բերաւ լայն ժողիտ մը, որ ուրիշներու շրթունքներուն վրայ նեղ խօսք մըն է.

— Ամօթ չէ՞:

Թէյ ապսպրեցինք մանանային հետ՝ երկինքին իջած այս մարդկեղէն մանանային համար եւ շնորհակալութեան գիր մը տուինք անոր ձեռքը:

Սարգիսեան գրութիւնը կարդալէն վերջ, շատ գոհ մնաց անոր պարունակութենէն եւ հարցուց, թէ ի՞նչ ծախք եղած էր ալիւրին փոխադրութեան համար: Երբ իրեն պատասխանեցինք թէ փոխադրութիւնը կատար-

ուած է Առողջուրդին դամիօնովը եւ չնորհակալութիւն յայտնեցինք, երկնառաք նուիրատուն՝ ծոցէն դրամապանակը եւ անկէ 500 բուազլինոց մը հանեց եւ սեղանին վրայ դնելով՝

— Ասիկա ալ փոխադրութեան համար:

Մեկնելուն՝ երկսայրի մարդը — մակդիր զոր վերջէն անոր անունին կցեցին Առողջուրդի շրջանակներուն մէջ — յայտնեց թէ՝ զեկոյց մը ունի ընելիք Առողջուրդին, Օտեսայի եւ մասնաւորապէս տեղւոյն Հայութեան մասին, եւ խնդրեց ժամադրութիւն մը, զոր, բնականօրէն, կարելի չէր մերժել նման ճէնթըլմէնի մը:

Սարգիսեան ժամադրութեանը եկաւ ուրիշ չորս ընկերներու հետ, ամէնքն ալ զինուած, զորս, նոյնպէս, չլրցինք մերժել: Զեկոյցէն վերջ — եւ ի՞նչ զեկոյց — ան խօսքը տուաւ ընկերներէն մէկուն, որ, ինքընքը ծանօթացնելէն վերջ, իր երեք ընկերներուն կենսադրականն ըրաւ, յետոյ խօսքը տուաւ երրորդի մը, թիւ 3, որուն զեկոյցը, իր կարդին, ուրիշ բան չէր, եթէ ոչ, այս անդամ, Պ. Սարգիսեանի կենսադրական - իառաբանականը, զոր Պ. Սարգիսեան՝ քանի մը անդամ, խոր հառաջներով — որուն պատճառը ինքն ալ չգիտէր — ընդմիջեց: Յետոյ, տեսնելով որ զեկուցանողը մինչեւ երկինքները կը հանէ զինք, դուցէ յանկարծ վար չիյնալու ահէն — վեր ելնելու եւ մեկնելու շարժում մը ըրաւ, եւ՝

— ինչո՞ւ համար — Հարցումին՝

— Դուրսը կը տղասեմ, մինչեւ որ ընկերոջս զեկոյցը լմինայ — ըսաւ Պ. Սարգիսեան՝ ամօթիսած ժպիտով մը:

— Բայց ինչո՞ւ համար:

— Շիտակը, ես կը ճնշուիմ, երբ իմ մասին խօսուածները կը լսեմ, առարկեց համեստ բարեդործը,

թաշկինակովը սրբելով քրտինքը որ, կրած ճնշումէն,
սկսած էր երեւիլ անոր ճամփուն վրայ:

Թիւ Յ զեկուցանողը, սակայն, Պ. Սարդիսեանի
պէս համեստ մէկը չէր: Երբ ան Սարդիսեանի վրայ
հիացողներէն մէկու մը վկայութիւնը յիշելու պէտք
զգաց, վկային զբաղէտ ըլլալը հասկցնելու համար բառ
նաստեղծական բացատրութիւն մը գործածեց՝ «օղիի
չափ մելան խմած մարդ է», ըստ ան.իւրայատուկ
բացատրութիւն մը՝ որուն վրայ Խորհուրդին անդամ-
ներէն Պ. Միրզախանեան չկրցաւ քահ քահ մը զսպել:

— Ինչո՞ւ՝ կը խնդաք, պարո՞ն, խստօրէն դիտողու-
թիւն ընելու չելնէ՞», յանկարծ, զեկուցանող պարոնը:

Յեսոյ, երբ զեկոյցը քիչ մը շատ երկարեցաւ եւ
Խորհուրդի անդամներէն Տօքթ. Վառվառեան՝ (այժմ
Աթէնք) ձեռքը լրագիր մը առնելով, իր ձահձրոյթը
մատնեց, զեկուցանողը չկրցաւ իր զայրոյթը չմատնել.

— Պարո՞ն, եթէ չէք ուզեր լսել, կը վերջացնեմ
— ըստ ան խոժոռ նայուածք մը ուզզելով դէպ ի Տօք-
թէօրը:

Տօքթ. Վառվառեան՝ զեկոյցը շուտ վերջացած
տեսնելու սիրոյն, ներսղութիւն խնդրեց եւ լրագիրը
վար դրաւ:

Բայց, զեկոյց-կենսագրականը, նոյն օրը չվերջա-
ցաւ: Զեկոյցէն՝ Խորհուրդին անդամները կշտացած
էին, բայց ոչ զեկուցանողները, որոնք նոր ժամադրու-
թիւն մը առին բայց, դժողոհ մնացին, որ, այս ան-
դամ, երկու հոգի ունէին միայն իրենց դէմ, իրենց ան-
վերջանալի զեկոյցները մտիկ ընող կամ չընող:

Անցան քանի մը շաբաթներ: Օր մը, յարդելի զե-
կուցանողներէն մէկը, թիւ 2ը, ըսենք ասոր, այս ան-
դամ, առանց ժամադրութեան, Խորհուրդին զբասեն-
եակը ներկայացաւ Պ. Սարդիսեանի մէկ տոմսովը ո-

ըով՝ ալիւրի ճէնթըլմէն նուիրատուն կը խնդրէր 2000 րուպլի տալ հաճիլ՝ ներկայացող ընկերոջը:

Հասկցանք որ փորձանքի մը առջեւ կը գտնուէինք: Օր մը առաջ, Օտեսացի ծանօթ անձնաւորութենէ մը ստուգած էինք արդէն, որ Սարդիսեան ըսուածը՝ իր անձին վրայ կը կըէր՝ զինամթերքէն վերջ, այն բոլոր ժողութիւնները որոնք անուն մը ունին:

Խորհուրդին մերժումին վրայ, յաջորդ օրը եկաւ ինքը, Սարդիսեան, շքախումբը ետևէն: Այս այս անդամ, բոլորումին սպառազէն էր եւ խմած կ'երեւէր: Սանդուխները մէկ անդամէն քաշած ըլլալու համար, տուինք 2000 րուպլին եւ ճամբու գրինք զինքը:

Փորձանքը՝ սակայն, խղուած չհամարեց ինքզինքը: Քանի մը շարաթ վերջ, ան բուսաւ նորէն: Երկուայրին հիմայ, խելօք վաճառական դարձեր է: Իր զեկոյցին մէջ, ան, այս անդամ, իր նեղութեանը խօսքը կ'ընէ, տուած ալիւրինը, առանց սակայն բանաձեւելու ըսելիքը: Երբ ես, որ՝ որպէս Խորհուրդին դործավարը, ընդունած էի զինք, յայտնեցի իրեն թէ՝ Խորհուրդը այլեւս գործ չունէր իր հետը, ան գլուխը տնկեց յանկարծ:

— Ալիւրս ռւրեմն:

— Հապա՞ ձեզի վճարուած 2000 րուպլին:

— Առէ՞ք ձեր 2000 րուպլին:

Ալիւրի գինը՝ մէկ առ մէկ աւելցած էր. րուպլիին գնման կարողութիւնը կէս առ կէս սպակսած:

Առ քեզի նոր փորձանք մը:

Անոր սուրերուն, ատրճանակներուն եւ պօմպաներուն չէր որ պիտի կրնայինք հասկցնել թէ ալիւրին զինը՝ օրուան զինով վճարուած էր իրեն:

Եթէ ալիւր ունենայինք, ետ պիտի տայինք յօժարակամ, բայց, ալիւր չունէինք, դրամն ալ պիտի ու-

զէինք տալ, եթէ գիտնայինք թէ վերջինը պիտի ըլլար անոր դիմումը։ Բայց, գիտէինք որ եթէ թուլութիւն ցոյց տայինք, անոր շանթաժին վերջ չպիտի զար այլ եւս։ Մերժեցինք։

Սարդիսեան դժողով՝ սուրերը շաչեցնելով՝ մեկնեցաւ։ Երկու ժամէն, սակայն, ան վերադարձաւ։ Ան՝ այս անդամ, կ'երերար։ Յայտնի էր որ գինետան մէջ անցուցած էր ան այդ երկու ժամերը։ Երկսայրին կուղար, հիմայ, ուրիշ զէնքով մըն ալ զինուած, փիլիսոփայական փաստերու զէնքովը՝ զոր օդին անոր բերած ըլլալու էր։

— Գիտէ՞ք, ևս 12 անգամ ստորդ մահէ աղատած մարդ եմ, ըստ ան նստելէն եւ ծնօտը՝ ձեռքովը միացուցած երկու սուրերուն երախակալներուն վրայ յենելէն վերջ։

— Կը ցաւիմ — ըսի միտքովս։

Բերնով ի՞նչ ըսել։

— Շատ ապրելու նշան է այդ — ըսի։

— Ո՞չ — ըստ զինովը — Աստուծոյ հետ իմ կօնքուրարը (baill) վերջացած է եւ ես մեռնելու եմ։

Ցետոյ, ուսերը թօթուելով՝

— Ի՞նչ է արդէն կեանքը, որ ան մեզի տուած է, զրկանք եւ տանջանք։

Ապա, քիչ մը սպառնալից՝

— Բայց, ևս իմ էջելով (բնական մահ) չէ որ պիտի մեռնիմ, այլ, երդում ըրած եմ, հարիւր հոգի հետսպիտի տանիմ։

Դէմս նստողը մէօն զինով մըն էր եւ ես չէի կրնար չսարսափիլ։ Բայց, տրամադրութիւն ունեցայ կատակի տալու սպառնալիքը եւ ըսելու։

— Հարի՞ւրը շատ է։

Եւ, շինծու ժղիտով մը՝ զարդարեցի կատակս։

Գինովն ալ ժողուցաւ, բայց միաժամանակ սկսաւ գոտին խառնել եւ, ի՞նչ կ'ուղէք որ հանէ անկէ, ուումբ մը :

— Կը տեսնա՞ք այս խնձորը, ձեռքէս թողի՞ւ, ի՞ւ գոնուած շէնքին հետ օդը կ'ելնենք միասին :

Ես առաջին անգամն էր որ ուումբ կը տեսնայի. բայց Սարգիսեանի ձեռքինը խնձորէ աւելի բաթաթէսի կը նմանէր, բայց, խնձոր թէ բաթաթէս, անոր տեսքը, զայն բռնողին անսքէն վերջ, սոսկում միայն կը նար պատճառել: Այդ սոսկումին վրայ փիլիսոփայական լախա մըն ալ ես դրի. ուրիշ ճար չունէի այդ բապէին:

— Ինչո՞ւ պիտի մեռնիք, ինչո՞ւ մահուան պատճառ աղիտի ըլլաք ուրիշներու, որոնց մէջ անմեղ երեխաներ ալ կրնան գոնուիլ:

Յետոյ, տեսնելով որ « յուսահատը » հանդարտութէն մտիկ կ'ընէ զիս, շարունակեցի.

— Ինչ ալ որ ըլլայ, կեանքը քաղցը է: Ամէն մարդու ալ կը հանդիպին դժուարին եւ յուսահատական բռպէներ, բայց, Աստուածը անանկ ստեղծեր է մարդը, որ ան կը դիմանայ ամէն տեսակ փորձութիւններու:

Այս վերջին խօսքերս՝ դինովին, չդիտեմ, բայց, կը գդայի որ ինձի տեսակ մը հանդարտութիւն կը բերէին:

Սարգիսեան՝ փիլիսոփայութիւնը թողուց յանկարծ, եւ անցաւ կանխիկի:

— Հազար բուպլի տուէք ինձի — ըսաւ ան, իրն ձորը գոտիին մէջ դնելով:

— Ես՝ առանց ժողովի որոշումին, ճեղի հաղար բռուպլի չեմ կրնար տալ՝ պատասխանեցի:

Ճիշդ այդ բռպէին, յիշողութեան հարուած մը

միտքիս բերաւ, յանկարծ, փոխադրավարձքին 500 բուպլին:

— Բայց, ձեզի կրնամ ետ տալ — շարունակեցի ես — մինչեւ ժողովին որոշումը, ալիւրին փոխադրավարձքին համար, ձեր տուած 500 բուպլին:

Եւ անոր ժպիտին վրայ, որ թէ այս է եւ թէ ոչ, 500 բուպլի դրի անոր՝ խնձորը կամ բաթաթէս բռնող ձեռքին մէջ:

— Թո՛ւ, թո՛ւ, ըրաւ, Սարգիսեան, բայց դրամը չմերժեց:

Թո՛ւ թո՛ւովը՝ ան դուցէ զինք պաշարող սատանաները վանեց, վասնզի ոտքի ելաւ ան եւ այս անդամ ճշկելով հասցէն.

— Թո՛ւ չար սատանային, ըսաւ ան՝ հրաժեշտի փոխարէն եւ մեկնեցաւ:

Գինովին մեկնումէն վերջ, Խորհուրդի պաշտօնեաներէն մէկը որ, դաշնակցական մը ըլլարով՝ կը կարծէր թէ քիչ մը հասկնար ուումբէ, մեզի հաւաստեց թէ ոմբաճգին ձեռքը դանուածը իսկական բաթաթէս մընէր, բայց, հակառակ որ պաշտօնեան նպարավաճառ ա՛լ էր, անոր հաւաստիքը չկրցաւ մեզի հանդարտութիւն բերել: Ռումբը այդ օրերուն հազուաղիւտ բան մը չէր եւ մենք միջոցներ ձեռք ասինք որպէսզի Սարգիսեան՝ անդամ մըն ալ, ոտքը Խորհուրդի չէնքին ուժէն ներս չկոխէ:

Շատ շանցած, տրդէն յայտնի եղաւ որ Սարգիսեանի գոտիէն դուրս հանած ուումբը՝ ո՛չ միայն կեղծ չէր, այլև ծառայած էր, մասամբ, զինք բռնողին՝ բռնել տալու իր երդուամը, 8-10 հոգի ընկերացնելով՝ անոր դէպի միւս աշխարհը մեկնումին:

Ապահովութեան Խորհուրդին հետ ունեցածը մէկը եղած էր միայն Սարգիսեան եւ ընկերութեան շահա-

տակութիւններուն։ Օտեսայէն վերջ, ան դարձած էր թիֆլսի պատուհասը։ Վրացի սստիկանութիւնը, "որ սովոր էր քիչ մը աչք դոցելու՝ մասնաւորապէս թրքառ հայ մավզէրիսթներու հայկական շրջանակներու մէջ գործած սխրագործութեանց վրայ, Վրաստանի անկախութեան հռչակումէն վերջ, օր մը, զինուորական ջուկատի մը ընկերակցութեամբ՝ թիֆլսի երկաթուղիի կայարանին չուրջը կը պաշարէ Սարդիսեանը եւ համազարկ մը կը բանայ անոր վրան, որուն հետեւանքով սումբը կը պայթի եւ պատճառ կ'ըլլայ 8-10 անմեղներու մահուան։

Սարդիսեանի՝ թու թու ներով մեկնումին յաջորդ օրն էր, որ Սարդիսեանի անունով կը հասնէր Կօթիկը եւ զիս ահարեկող թէլէֆօնի հարուածը։

Մինչ մենք կլանուած էինք թէլէֆօնի հարուածին հետեւելիք Սարդիսեանի այցելութեան հեռանկարներով, թէլէֆօնի՝ նոր եւ, այս անդամ, աւելի սաստիկ հարուած մը եկաւ ընդմիջելու մեր խորհուրդները։ Կօթիկը շխոյացաւ թէլէֆօնին վրայ, ես նմանապէս, աչքերնիս իրարու յառած՝ քիչ աւելի բացինք զանոնք եւ սպասեցինք։

Քանի մը վայրկեան վերջ, երբ մենք հարուածը դրան վրայ կը սպասէինք քան թէլէֆօնին մէջ, նոր, աւելի խիստ եւ աւելի երկար հարուած մը թնդաց թէլէֆօնին՝ մէջ։

Կօթիկ շարժում մը ունեցաւ, բայց ես զայն կանխեցի, ընկալուչը ձեռքս, հարցուցի՝

— Ո՞վ է խօսողը։

— Բայց հեռազրատունն է որ ձեղի կը խօսի, եւ ո՛չ առաջին անդամ, ես սպաշտօնեայ մըն եմ։ 'Փափաղ' եան՝ Ալեքսանդրարօլէն՝ շտապով ձեղ հեռազրին գըլլուիը կ'ուզէ, եւ եթէ անմիջապէս չհասնիք, հեռա-

գրական մեքենան այլեւս տրամադրելի չպիտի զտնէք
ձեղ համար :

— Զեր անունը, եթէ կարելի է :

— Սարդիսեան :

Մեզի սարսափ բերող թիւրիմացութիւնը պար-
զուած էր բովէապէս :

Օթօ մը առնելով, Հինգ վայրկեանէն, Կօթիկի Հետ
մենք հեռագրատունը եղանք, հեռագրական մեքենա-
յին զլուխը :

Հեռագրատան պաշտօնէին, ոռւս խարտիչուհիի մը
բարակ եւ երկար մատներու արագ պտոյաց՝ տաքթի-
լօթիկին վրայէն, զիս սպասող Փափաղեանին կ'իմացնէ
իմ ժամանումը։ Որմէ վերջ, մեքենային ասեղն է՝ որ
կը սկսի դառնալ թուղթէ կապոյտ երիզին վրայ։

— Երէկ Երեւանէն Ալեքսանդրաբոլ հասայ եւ վա-
ղը երեկոյ թիֆլիս կը հասնիմ։

— Վէրքերնիդ ի՞նչպէս է ։ ի՞նչ լուր :

Պ. Փափաղեան՝ Իկոտիրի ճանապարհին վրայ, դա-
րանակալ զնդակէ մը վիրաւորուած էր ձեռքէն։

— Վէրքս կը դարմանեմ, բաւական լաւ է։ Ի՞սկ
դժբաղդ լուրը միթէ չէ՞ք իմացեր . . .

— Դժբաղդ լուրը — գոչեցինք միասին, եւ, միա-
ժամանակ, Կօթիկի Հետ իրարու երեսը նայելով մենք
մեքենային վրայ ծուցանք, միասին հետեւելու համար
ասեղին, որ թուղթի կապոյտին վրայ պիտի զնէր մե-
լանին սեւը։

— Կարսը . . .

« Կա՛րս » կը կարդանք միասին բարձրաձայն եւ
հեռագին։ Մեր աչքերը զիրար փնտռելու կ'ելնեն։ Կօ-
թիկի գոյնը վարդի չէ Հիմայ, այլ խաչած բանջարի։

Մեքենային ասեղը՝ անկարեկիր մեր զգացումնե-
րուն, անդթօրէն կը շարունակէ գծել։

— Մերիններուն կողմէն ...

« Լքուած է » կը գոչէ հառաջանքի թօնով մը Կօթիկ՝ ասեղէն առաջ, առանց, սակայն, աչքերը քաշելու ասեղին վրայէն, « որ, կարծես Կօթիկին խօսքն է՝ որ կը դնէ թուղթին վրայ :

— Լքուած է ...

Հաւատալի՞՞ է :

Մէր աչքերը՝ անդամ մըն ալ դարձան՝ ասեղին տակէն քալող թուղթէ ժապաւէնին վրայէն, մանուկի մը պէս Հեղեցինք զայն բժաւորող տառերը եւ իրարու ըսինք .

— Կարսը մերիններէն լքուած է :

Կարսը, հայ օջախներուն դուռը եւ Կովկասի բանալին եղող կարսը լքուած է :

Կօթիկ կը շտկուի եւ ձեռքը գլխին կը տանի, կարծես բռնելու համար բառը, ուռւսերէն երկվանկ բառը որ անկէ ճողովրելով դուրս կը խուժէր :

— Պազօ՞ռ (ամօթ) :

Ասեղին թիքթաքը մեղի ուշքի կը բերէ : Ան՝ հիմայ, կարծես աւելի ուժքին կը հնչէ մեր ականջին :

— Հիմայ, Մանասեանն է որ պիտի խօսի, կը գծէ ասեղը :

Մանասեան՝ մէկը դաշնակցական լիտըններէն, Աղդային Խորհուրդի ներկայացուցիչն է զօրավար Նաղարակէ կովի քով :

Թուղթէ ժապաւէնը՝ յուլօրէն կը քալէ ասեղին տակէն :

— Մամիկոննեանը կանչեր էի մեքենային դլուխը, ինչո՞ւ ուշացաւ : Գալուն պէս, ինծի իմաց տուէք : Հեռազրական մեքենան հաղիւ տրամադրելի գտած ենք . չընդհատելու համար՝ ես կը շարունակեմ խօսիլ . դուք

մեքենայի դլուխէն մը հեռանաք, մինչեւ որ հասնի
Մամիկոնեան, որուն համար է որ կը խօսիմ եւ որուն
կը յանձնէք ժապաւէնները։ Եւ, եթէ հնար ունիք, թէ-
լիքոն մը եւս ընել տուէք Մամիկոնեանի։

Թէլիքոնին գլուխը կը վազցնեմ Կօթիկը, որ լուր
կը բերէ թէ Մամիկոնեան ճամբայ ելած է հեռագրա-
տունը գալու։

Ասեղը կը քալէ, թուղթը հետը։

— Թիֆլիսէն, Զխէնկէլին ուղղակի հրաման տը-
ւած է Կարսի բերդապահին քաջուիլ Ալեքսանդրաբոլ
եւ քաղաքը առանց պայմանի Թուրքերուն յանձնել։
Նաղարպէկովին աւելի ուշ հասած հեռագիրը, քաղա-
քը յանձնելու որոշումին՝ առ ի տեղեկութիւն յայտ-
նուած ըլլալու իմաստն ունի։ Կարս հասած հրամանը
բարոյալքած է թէ՛ դինուորութիւնը եւ թէ՛ մանաւանդ
սպայութիւնը, որ իր գլուխը կորսնցուցած է։ Մեզի
հասած տեղեկութիւնները՝ այն աստիճան շփոթ են եւ
հակառական, որ նաղարպէկով, այս բոպէին, չդիտէ
թէ Թուրքերը քաղաքը մտա՞ծ են թէ ոչ. այնպէս որ
եթէ ան փորձելու ալ ըլլայ, այլեւս չի կրնար դիմա-
դրութիւն կազմակերպել այս քառսային դրութեան
մէջ։ Անակնկալի եկած խեղճ ժողովուրդը՝ սոսկալի
խուճապի մը մատնուած է, զայն փրկելու ուրիշ ճար
չկայ, եթէ ոչ քաղաքին յանձնումը՝ գէթ հինգ օր յե-
տածդել։

Մեքենան՝ պահ մը, կարծես շունչ առնելու հա-
մար, կանգ առաւ։ Կօթիկ՝ որ շունչը բռնած էր, ա-
ռիթը օդուաղործեց ետեւէ ետեւ քանի մը չօքքեր (սա-
տանան տանի) արձակելով՝ այս ու այն հասցէներուն։

Մեքենային վերսկսող թիք-թաքը միայն կրցաւ-
կտրել չօքքերու շարանը։

— Միշտ այդաե՞ղ էք. Մամիկոնեան չեկա՞ւ. օտար մէկը չկա՞յ քովերնիդ:

— Այստեղ եմ, Մամիկոնեան չեկաւ. օտար ոչ կայ քովա:

— Այս բոպէին — կը շարունակէ ասեղը — Մամօյեան (Կարսի կառավարիչը) կը հեռաղըէ թէ՝ Կարսի ժողովուրդը խելայեղ՝ կը փախչի քաղաքէն, լքելով ամէն ինչը, չկրնալով միասին առնել նոյնիսկ իր ամենէն անհրաժեշտը, թէ դլմաւոր շէնքերը սկսած են վառուիլ: Ի՞նչպէս կ'ըլլայ որ՝ Զիէնկէլի՝ Կարճիկեանի, Աէյմի Հայկական Թրաքսիոնին, Ազգային Խորհուրդին, նախարարութեան եւ հաշտութեան պատուիրակութեան անդամներուն դլմուն վրայէն, կը կարողանայ տալ նման հրաման մը, ասիկա անըմբանելի է, աներեւակայելի:

Մեքենան՝ կարծես յոզնած այս յայտարարութեանց ծանրութեան ներքեւ, նորէն շունչ կ'առնէ: Ան կը լոէ, ձայն տալու համար Կօթիկին, որ, միշտ ոռուսերէնով՝ Մանասեանի թուած հաստատութեանց հասցէներուն կ'արձակէ չօքքերէ առելի կրակու խօսքեր, զորս թէեւ չեմ հասկնար, բայց կը դդամ որ օրհնութիւններ չէին կրնար եղած ըլլալ անոնք:

Մեքենային վերսկսող ձայնը՝ հանդարարութեան կը հրաւիրէ Կօթիկը:

— Բայց դո՛ւք, Պ. Մամիկոնեան որ Անդրանիկի էրզրում մեկնելուն այնքան հակառակեցաք եւ այնքան ջերմ ջատագով մըն էիք Կովկասի եւ մասնաւրապէս անոր բանալին եղող Կարսի պաշտպանութեան կարելիութիւններուն, դո՛ւք, մեր զինուորական գործերու զեկավարի հանգամանքովը, ի՞նչպէս կ'ըլլայ որ վիսիրը եւ ձեր ներկայացուցիչ՝ Նազարատէկովի քով կը դրէկէք եւ թոյլ կուտաք որ Նազարատէկովի հետ, Կարսի

յանձնուելէն վերջ միայն, իմանանք զայն յանձնելու ոռ
բոշումը : Ասիկա՝ անիմանալի է, անբացատրելի, ան-
լուրը : Կարս՝ ամենաաննպաստ պայմաններու մէջ երկու
ամիս կրնար զիմանալ եւ միջոց տալ, որպէսզի ժո-
ղովուրդը՝ իր ունեցածը միասին փոխադրէ : Խնչպէս
ովհատի առանց ուտելիքի, առանց հաղնելիքի, ա-
ռանց անկողինի փախչող այս խեղճ ժողովուրդը :

Կօթիկ չկըցաւ ինքզինքը բռնել, բայց, մեքենայի
աշխատութիւնը չխանգարելու համար, ան բաւականա-
ցաւ խոր հառաջով մը .

— Կարելի չէ՞ արդեօք դէթ երեք օր պայմանա-
ժամ ստանալ — կը քալէ ասեղը — փորձեցէ՞ք, ի սէր
այս թշուառ ժողովուրդին, ի սէր անոր մէջ դանուող
երեխաներուն, ծերերուն եւ հիւանդներուն, որոնցմէ
շատերը դատապարտուած են հոն մնալու եւ ջարդու-
լու . փորձեցէ՞ք, գերազոյն ճիպ մը ըրէք :

— Վօթ (ահա) Մամիկոնեան — կը դոչէ յանկարծ
Կօթիկ :

Արդարեւ, Մամիկոնեանն էր որ՝ յաւիտենական
սիկարը ձեռքը, շշմած դէմքով մը եւ դահամլէժ քայ-
լերով, շնչահատ, դէսլի մեղ կուդար :

— Ի՞նչ լուր :

— Կարսը ինկած է :

Մամիկոնեան՝ կարծես կուրծքին կոռուփի հար-
ուած մը տուած ըլլայի, դէսլի ետ ընկրկեցաւ եւ ին-
կաւ աթոռի մը վրայ . անոր մարութին մազերը այն աս-
տիճան ցցուեցան, որ դէմքը կարծես կորսուեցաւ ա-
նոնց մէջ : Անոր շլմորած աչքերը՝ մանրամանութիւն-
ներ կը սպասէին ինձմէ եւ ես որպէս այդպիսին, ա-
նոր՝ յուղմունքին դողացող ձեռքերուն մէջ դրի Մա-
նասեանի խօսքերով սեւցած թուղթէ կապոյտ ժապա-
ռէնները : Ու՝ մինչ, ժպտուն մեքենագրուհին՝ մեքե-

Նային չափ անհող, անոր չափ անկարեկիր իր չուրջը
տեղի ունեցող տեսարանին, զբաղած էր Մանասեանին
իմացնելու Մամիկոնեանի ժամանումը, ևս հարցուցի
զինուորական գործավարին, թէ ունէ՞ր արդեօք ո եւ է
լուր որ Ենթադրել տար այս ողբերգական անակնկալը:

- Ո՞չ մէկ լուր ունի՞մ:
- Ի՞սկ Ազգային՝ Խորհուրդը:
- Չեմ կարծեր:
- Նախարարական խորհուրդի հայ անդա՞մները:
- Չեմ յուսար:
- Աէյմի հայկական Փրաքսիօ՞նը:
- Չգիտեմ:
- Իսկ Կարճիկեա՞ն:

Մամիկոնեանի արտեւանունքը՝ յօնքերուն հետ
վեր բարձրացան, այնքա՞ն վեր, որքան կընար՝ տա-
րակոյար արտայատող այդ միմիքը, դործավարին
գէմքին վրայ չափել անոր տարակոյսին շատութիւնը:

Բիւար ինազմուած էր: Զէդոք Մամիկոնեանի բա-
ժինը եղած էր՝ « զործող անձինք »ի ցանկին վրայ
« մի ծառայող »ի գերը:

Եւ ամէն ինչ անցած էր մոռացութեան վիճը: Զէ՞
որ իշխանաւորները սովոր են, միշտ, հաշուի առնելու
մեռնողներուն լուսութիւնը եւ ապրողներուն երկիւղը:

Երեք անձնաւորութիւններ միայն չէին մոռցած
« ամէն ինչը »՝ Անդրանիկ՝ որ ճալալ օղլիէն երկտող
մը զրելով Մամիկոնեանի՝ ըսած էր՝

— Էրզրումէն վերջ, ես ըսած էի թէ Մամիկոնեան
իրաւունք ունէր. Հիմայ, քեզ նայիմ, Կարսէն վերջ գուն
ալ քաջութիւնը պիտի ունենա՞ս ըսելու թէ՝ իրաւունք
չունէիր:

Ազար, Համբարձում Առաքելեան՝ աներկիւղ առ-
բող մը, զոր շուտով լուղներուն քովը զրկեցին:

ՅԼառոյ, Եկօր Մինասեան, դաշնակցական մը որ
Հօթը ամիս վերջ այս անցքերէն, օր մը, Կարճիկեանի
զրասենեակը մտաւ եւ մալզէրին փողը Կարճիկեանի
ճակտին դնելով, Կարսի վրէժը լուծեց :

ՈՒՐ ԱՆԴՐԱՎՆԻԿ ԶՕՐԱՎԱՐ ԶԵ ԱՅԼԵՒՄ

Անդրանիկ՝ Ազեքսանդրաբօլ 'Հասնելուն' մեծ բար-
եացակամութեամբ կ'ընդունուի զօրավար նազարպէ-
կովէն, որ, ոչ միայն անոր թոյլ կուտայ ընտրանոք
զատել իր զինուորները, այլեւ, կը յարդէ անոր նա-
խասիրութիւնները՝ Ճիերու եւ զէնքերու ընտրանքին
մէջ։ Զօրավարը՝ բանակին աջ թեւին պաշտպանու-
թեան կը յատկացնէ 'Անդրանիկի նոր զօրամասը եւ
զայն կը զբկէ Օրթա Քիւիսէ։

Թրքական յառաջսաղացումի մասին՝ հայ զեկոռ
վար շրջաններու մէջ տիրապետող տեսակէտն այն էր,
թէ՝ Պրէսթ Լիթովլոքի դաշնագրին հիման վրայ էր,
որ տեղի ունեցած էր այդ յառաջսաղացումը, եւ թէ՝
հետեւաբար, ան կանոք պիտի առնէր այդ դաշնագրին
մէջ զծուած սահմանին, Ախուրեան (Արփա Զայ) գե-
տին եղերքը, Ալեքսանդրաբօլէն վեց քիլոմէթր հեռու։

Թուրքերը՝ Ազրիլ 16ին, հասնելով Ախուրեանի եռ-
դերքը, հաստատուեցան Պրէսթ Լիթովլոքի զծուած սահ-
մաններուն վրայ եւ չառին ո եւ է քայլ, որ կրնար
խախտելու ծառայել հայ շրջանակներու այդ միամիտ
տեսակէտը։

Արթուն եւ նախաձեռնութեան ոգի ունեցող զօրա-
վար մը, անձնական նախաձեռնութեամբ՝ շատ բան
պիտի կրնար ընել, բայց նազարպէկովը այդ մարդը
չէր։ Քիչ մը հիւանդ, բաւական ծնը, շատ ընկճած,

ան՝ ականջը քիչ մը շատ զբած էր Թիֆլիսի բոլիթիւ-
քոսներու բերաններուն վրայ: Ան կը քնահար՝ Պրէսթ
Լիթովսքի դաշնագրին բարձերուն վրայ, երբ ամիս
մը վերջ, Մայիս 16ի առաւօտը, դեռ արշալոյս չեղած,
Թուրք հրամանատարէն հասած գրութիւնը մը կուգայ
արթնցնելու զի՞նք: Գրութիւնը թուրքերէն լեզուո՞վ
էր, թէ ոչ պարսկերէն. հայկական սպայակոյտը՝ ամ-
րող ժամ մը, այդ պարագային քննութեամբ անցու-
ցած է: Յետոյ, հասկնալով որ պարսկերէնով խառն
այնպիսի թուրքերէն մըն է Ֆկածը, որ պարսկագէտ
մը միայն պիտի կընար կարդալ զայն, ամբողջ ժամ
մըն ալ անցուցած է փնտուելով այդ պարսկագէտը ո՛ր,
իր կարդին, ամբողջ ժամ մը զբած է, իմանալու հա-
մար որ գրութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ վերջնագիր
մը, որ երեք ժամ պայմանաժամ կուտար Ազերան-
գրարօլը յանձնելու:

Երբ ընթերցումը կ'աւարտի վերջապէս, Թուրքերը
դրաւած կ'ըլլան արդէն Թիֆլիս-Երևան երկաթուղա-
րիծը:

Այդ օրերուն, Պաթում գումարուած հաշտութեան
խորհրդաժողովին մէջ, Թուրքերը մատնած էին ալ-
դէն թէ Պրէսթ Լիթովսքի սահմանները չէին լրացնել
իրենց երազները, բայց, խորհրդաժողովին հայ ան-
դամները՝ կլանուած՝ Պրէսթ Լիթովսքի դաշնադիր
միւս կողմերուն, Գերմանիոյ, Աւստրիոյ եւ Պուլկա-
րիոյ ներկայացուցիչներուն քով իրենց դիմումներովը,
միւս կողմէն, կաշկանդուած Վրացիներու ստեղծած
գժուարութիւններովը, Հնարաւորութիւն թէ ոչ ալ-
թնամտութիւն չէին ունեցած Նաղարագէկովը արթնու-
թեան հրաւիրելու, որ, սակայն, առանց ատոր ալ
կրնար կարգ մը զգուշական միջոցներ ձեռք առնել: Ա-
նոր համար, անկարելիութիւն մը չէր — օրինակի հա-

մար — թեթևոցնել Աղեքսանդրաբօլի պահեստները, ոռ
բոնց լեցունութիւնը՝ ինքնին, խայծ մը կրնար ըլլալ
Թուրքերու յառաջխաղացումին համար : Այդ պահեստ-
ներուն մէջ կը դանուէր, ի միջի այլոց — այս մէկը
յիշենք — աւելի քան 100,000 բութ (16,000,000 քիլօ)
շաքար :

Թուրքերը դինովցեր էին իրենց յաջողութիւննե-
րով : Գինով՝ անոնք անտեսեցին նոյնիսկ դերման բա-
նակին ընտհանուր հրամանատար Հինտէնպուրկի կող-
մէն, վերջին բուպէին, հասած խնդրանքը, ի մասին
Պրէսթ Լիթովոքի զծած սահմաններէն անդին չանց-
նելուն : Անոնք յարձակեցան Աղեքսանդրաբօլի հայկա-
կան բանակին վրայ, որ՝ կարճ եւ անօղուտ դիմադրու-
թենէ մը վերջ, քաշունցաւ Քարաքիլիսէ, որուն առջեւ
անոր ցոյց տուած հերոսական դիմադրութիւնը եղաւ,
որ միացած՝ Սարտարապատի առջեւ Զօրավար Սիլի-
կովի տարած փառաւոր յաղթանակին, ստիլոց Թուր-
քերը՝ յարգել Գերմանիոյ եւ Աւստրիոյ միջամտութիւ-
նը եւ բաւականանալ Պաթումի դաշնապրովը :

Հայկական բանակին Աղեքսանդրաբօլը լքելէն
վերջ, Անդրանիկի զօրամասը չէր կրցած այլեւու իր
կապը պահել, ո՛չ անոր, ո՛չ ալ Զօր . Սէլիկովի բանա-
կին հետ : Այս՝ հետեւարար, ուղղակի մասնակցութիւն
չունեցաւ այդ երկու ճակատադրական կոփւներուն
մէջ, բայց ան՝ իր շարժումներով՝ ճալալ Օղլիէն մին-
չեւ Դիլիջան, զրազեցնելով թաթարական տեղական
ուժերը եւ պաշտպաններով որոշ շրջաններու ազգաբնակ-
չութիւնը՝ իր անուղղակի եւ անուրանալի նպաստը բե-
րած եղաւ, Երկու ճակատներուն վրայ ալ ձեռք բեր-
ուած յաջողութիւններուն :

Դիլիջանի մէջ, որ տասը օրերէ ի վեր, իր գորա-
մասին պաշտպանութեան ներքեւ կը դանուէր, Անդրա-

նիկ՝ Յունիս 7ին, Թիֆլիսի Հայոց Աղղային Առհճուրդէն կը ստանայ Հայաստանի անկախութիւնը հռչակող Պաթումի դաշնազրին պատճէնը, որուն դլիսաւոր դիմերուն ան ծանօթ էր, կարսէն, զօրսավար Կորկանեանի կողմէ, օր մը առաջ, հասած մէկ նամակէն։ Այդ օրը, մինչեւ իրիկուն, Անդրանիկի զբաղումը կ'ըլլայ կարգալ, քարտուղարին կարդալ տալ դաշնազրին պատճէնը եւ, զինակից մտերիմներէն առ ու ան քովը կանչելով, անոնց հետ խորհրդակցիլ։

Անդրանիկի մէջ ծաղած է նորէն « լինելու - չինելու » Համբէթեան տարակոյսը։ Զրային մարդ՝ անոր մէջ արթնցած է, նորէն՝ իր միաքին ներկայացած, իր վճիռին ննթարկուած հարցին այս կամ այն կէտին վըրայ երկարօրէն կանդ առնելու, անոնց վրայ որոճալու իր հիւանդազին հակումը։ Դաշնազրին մէջ, ան կը հանդիպի՝ այնպիսի կէտերու, որոնց ըմբռնումը կ'ենթագրէր լայն եւ մասնաղիտական ծանօթութիւն, զոր ոչ միայն չունէր ինքը, այլև զուրկ էր հնարաւորութենէ՝ զանելու մէկը որ ի վիճակի ըլլար լուսարանելու զանոնք։ Եւ, այս հանգամանքը կը ծառայէր աստիճան մը եւս ջղայնացնելու Անդրանիկը։ Խորհրդակցութեան հրդակցութեան հրաւիրած իր մտերիմներուն անկատար բացատրութիւնները եւ, անոնց մէջ իր դտած հակասութիւնները ուղղակի անձկութեան կը տանէին անոր ջղայնութիւնը։

Անդրանիկի ճիգը կ'ըլլայ՝ քով քովի բերել որոշ փաստերը եւ անոնց վրայ հիմնաւորել իր եղբակացութիւնը, եղբակացութիւն՝ որ զինք զուրս բերէր իր մատնուած տարակոյսին ծովէն։ բայց, հազիւ թէ ան կը յաջողի այդ փաստերէն մէկ երկուքը իրար քով բերել, որ, հակադարձի մը իրեն բերած կիրքին կրակին ներքեւ՝ անոնց հալիլը կը տեսնայ բոպէազէս։

Եւ, այդ Հակաղարձերը՝ անոր կուղային ալիքներու այնպիսի՛ խուժումով մը, որ չէին կրնար առանց արձագանդի մնալ անոր շրթումներուն վրայ:

— Հայաստան՝ ուրեմն, առանց Աղեքսանդրաբուի, առանց Կարսի, առանց Սուլեմալուի, առանց Գարսպաղի, առանց Զանգեզուրի, առանց Նախիջևանի:

Եւ, իւրաքանչիւր անունը՝ իր ուրոյն « առանց Շոփը՝ քարիւղի նոր թափ մը կ'ըլլայ Անդրանիկի հոգին լավլիզող կրակին վրայ:

Հիմայ, անոր միտք չէ որ կը գործէ, այլ երեւակայութիւնը: Ֆողովուրդի մտանուած սպառնալից դըրութիւնը չէ, ո՞չ ալ, այդ զըութենէն զայն աղատուած տեսնելու հարկադրանքը, որ անոր միտքը կը պաշարեն, այլ իրողութիւնը, որ ուժն է եղած՝ որ հարկադրած է այդ սպառնալից դըրութիւնը, որ ուժն է որ չուանի մը պէս կը սեղմէ ողջ ժողովուրդի մը կոկորդը. ուժ՝ որ ինքն ալ ունի եւ իր ունեցած այդ ուժը ուրանալու, անկէ հրաժարելու առաջարկն է որ կը բերէ Աղքային Խորհուրդի նամակը:

Բայց, չէ՞ որ իրաւունքը այդ ուժերու փոխյարարերութեանն է, հզօրադոյնինը. այն մտածումին՝ որ լուռ կ'անցնի, անմիջաղէս, կը յաջորդէ բարձրածայնը — 1200 դինուո՞ր, Թուրքին գօնթրօլին տակ:

Յետոյ, ժպիտով մը՝ որ համակ հեղնանք է՝

— 13 քիլոմէ՛թը երկաթուղի: Ի՞նչ վեհանձնութիւն:

Յիշողութեան հարուած մը, եւ ահա, Անդրանիկ դրանին դուրս կը հանէ դաշնագրին պատճէնը եւ բարձրածայն կը կարդայ անոր Գրդ յօդուածը.

— Արգիլուած է զինուած խումբերու կաղմակերպումը, Հայաստանի հողին վրայ:

Յօղուածին ևնթաղբած մտածումը լուռ է, բայց
կը կարդացուի անոր բոցավառ աչքերուն մէջ:

Ինքը պարտաւոր է, ուրեմն ցրուել իր խումբը՝
հպատակելով Թուրքին, որուն՝ ինքը դէմը ելած էր,
երբ 200 զօրք ունէր միայն, եւ ոչ իսկ 200 հրացան,
ինքը՝ որ հիմայ ունէր, անկախ Հայաստանի չափ,
1200զօրք եւ աւելի հրացան. ինքը, որ կռնակը Դաշ-
նակիցներն ունէր եւ անոնց խոսառումը:

Խոսառումին յարգը դիտցողին համար, երեւակա-
յութեան որպիսի՛ աղքիւր:

Հասնելէ վերջ, սակայն, երեւակայութեան ոլորտ-
ները, Անդրանիկ՝ անոնց բարձրութիւններէն յանկարծ
կը զահավիժէր իրականութեան դիրկը, իրականու-
թիւնը իր աչքին ցցող մտածումներուն դիրկը:

Զէ՞ որ պատերազմին ելքը զեռ շատ անորոշ էր եւ
Դաշնակիցները շատ հեռու: Զէ՞ որ ժողովուրդը պիտի
սպրէր, մինչեւ անոնց յաղթութեան օրը:

Այս մտածումները մինակ չէին մնար: Անոնց ե-
տեւէն կուգային իր նկարազրին զուղաղիպող՝ շարք մը
ուրիշ իրողութիւններ, օրինակի համար, այն, որ ի-
րեն զինուոր եւ զօրք տուողն եղած էր իր վերին հրա-
մանատարը, որ ևնթակայ էր Աղջային Խորհուրդին,
ինքզինքը Հայաստանի բարլամէնթ Հռչակած մարմ-
նոյն, որ ընդունած էր դաշնազիրը եւ ստորադրած
դայն:

Այսպէս, այդ օրը, Անդրանիկ, մինչեւ իրիկնամու-
տը, զերին դարձաւ իր հոգին փոթորկող թեր ու դէ-
մին: Մեղմելու համար այդ տարակոյսին իրեն բերած
չարչարանքը, ան՝ իր սովորական միջոցներուն դիմեց,
ծիսեց, չեղաւ. խմեց, չեղաւ: Իրիկնամուտին ան՝ ան-
տափի իր սովորական պառյատի փորձին դիմեց: Բայց,
ինչ որ հանդիպեցաւ անոր, զինուոր թէ ճամբորդ,

կենդանի թէ թռչուն, նոյնիսկ այդ օրուան արեւն ու օդը, անտառին ծառն ու մարդը, անոր թեր ու դէմը զողոելու միայն ծառայեց :

Ահա կին մը, նորահարս մը, որ, ջուրի սափորը ուսին, կը քալէ⁹, ո'չ, ինքլինքը քարշ կուտայ: Հաղիւ քսան քայլ, ան՝ գետին կը զնէ սափորը, կը նստի, կը հեւայ: Կմախնք մըն է ան՝ մահուան չափ տժզոյն:

— Հիւա՞նդ ես, քոյրիկ, կը հարցնէ Անդրանիկ:

Նորահարսը ուժ չունի խօսելու, գլուխի շարժումով մըն է, որ ան կուտայ իր « ո'չ » պատասխանը :

— Հապա՞ :

Կինը՝ ձեռքը ստամոքսին վրայ կը զնէ, յետոյ վեր կը վերցնէ, եւ անոր ափին խոռոչ մը կաղմել տալով՝ եւ դէպէ Անդրանիկ երկարելով՝

— Ճարոնական կուկուրուգ...

Մնացեալը, որ կնոջը ուժերը թոյլ չէին տուած արտասանելու, Անդրանիկ՝ զօրութեամբ է որ կը հաս կնայ:

Կինը՝ այդ օրը, ափ մը ճարոնական կուկուրուգ միայն կերած էր:

Անդրանիկ չմատնելու համար արտասուքի ցողերը, որոնք իր աչքերուն մէջ կը խուժեն, կը հեռանայ կնոջմէն, բայց, չի մոռնար թիկնապահին հրամայելու, որ պէսզի սափորը՝ մինչեւ կնոջը տունը տանի, յետոյ, վերաշառնայ եւ զօրամասին մթերանոցէն, պարկ մը ալիւր փոխաղըէ այդ միեւնոյն տունը:

Պատկերը՝ եւ ցողը որ ան քամած էր իր աչքերէն, նոր ուղղութիւն մը տուին Անդրանիկի մտապաշարումին: Ինչո՞ւ չինտուել ճամբայ մը որ չըլլայ, ո'չ ապրատամբութիւն, որ՝ այսպէս թէ այնպէս, Հայատանի կառավարութեան դէմ եղած պիտի ըլլար, ո'չ

ալ հպատակութիւն, որ Թուրքին բիրտ ուժին առջեւ ելած պիտի ըլլար:

Այս վնտոտուքովը՝ Անդրանիկ Հասաւ ծրագրին, որ կրզրումի անկումէն վերջ, պահ մը զբաղեցուցած էր զինք — թրքահայ զօրաբաժինին հետ Պարսկաստանի վրայով Միջադետք անցնիլ եւ միանալ անդլիական թանակին:

Բայց անցնող երեք ամիսներու հետ որպիսի՛ պատեհութիւններ անցած են: Թուրքը, հիմայ, իր ճամբուն վրայ, ամենուրեք է եւ Հայաստանի, եւ Նախիջևանի, եւ Պարսկաստանի մէջ: Ու, այս դժուարութեանց հեռապատկերները կը սկսին մամտուքի մէկ մէկ նոր աղբիւրներ դառնալ Անդրանիկի համար:

Այդ մամտուքները Անդրանիկի քայլերը ուղղեցին գէպի Դիլիջանի հովիտը, որուն նմանը, տեղացիները սովոր են ըսելու — եւ ոչ առանց իրաւունքի — « աշխարհը չէ տեսեր »:

Տիուր է, սակայն, Անդրանիկի հոգին եւ անհազորդ՝ ընութենէն, այդ հովիտին մէջ ինկած զմայլելի տեսաբանին: Մարդին զմրուխտ կանանչը՝ հիմայ, անոր աչքերուն՝ քիչ մը սեւ կը թուի, զայն կէտկիսող վայրի չուշանները չափաղանց գորչ: Անոր հոգին՝ կարծես ձանձրոյթ կը զգայ ի տես հովիտին թուիերուն եւ մացառներուն ներքեւ թաղնուած եւ մերջալոյսի ճառադայթներուն ժպտող եւ անոնցմով՝ նոր դոյն նոր փայլ հազնող երփներանդ ծաղիկներուն:

Հասպա՞ հովիտին ամայի լուսթիւնը:

Որքա՞ն գէշ ընտրութիւն ըրած է Անդրանիկ՝ անոր ընկերակցելու բերելով իր հոգիին լուռ ամայութիւնը: Զայն մը, աղմուկ մը, ճնճղուկի մը ճլվոցը, հովի մը սիւըն անդամ, ճրագ մը պիտի ըլլար այդ ամայութեանը սեւին մէջ: Զկար սակայն, այդ ձայնը: Անդրա-

նիկ տեսակ մը վախ կը զգայ: Ան կը ճեպէ իր քայլերը եւ, աչքերուն մէջ ինկնող վերջալոյսի ճառագայթներուն նեղացած՝ քայլերուն զիկղակներովը, կարծես այդ բոպէին, երկինքէն ինկած քանի մը ծառերու չուքերուն ապաստաններովը՝ ան դուրս կը խուժէ հովիտէն :

Հովիտէն անզամ մը դուրս, արեւմուտքէն իր դէմը ելնող ընդարձակ ձորէն՝ Անդրանիկ կը լսէ անոր մէջէն անցնող ջուրին ձայնը: Դէպ ի այդ ձայնը կ'ուզողէ ան իր քայլերը: Զուրին ձայնին, հետզհետէ միանալու կուզան անոր ուժովը բանող ջրաղացքներուն եւ սղոցարաններուն մեքենաներու աղմուկը, եւ կարծես կը թուլցնեն քիչ մը անոր հողին սեղմող կապերը:

Անդրանիկ՝ որ, պահ մը, վերջնական համարածէր եւ անանցանելի իր հողին պարուրող սեւը, անոր վրայ ծաղող նշոյլը պինդ կը բռնէ եւ, արագ քայլերով կը մօտենայ այդ աղմուկը իրեն դրկող ջրաղացքներուն.

— Պիճօ՛ — կը սղուայ ան՝ յանկարծ, հեռուէն, ծառի մը կոճղին վրայ նստած տեսնելով զինուորի հագուստ հաղած տղայ մը:

Պիճօ՛ փոխանունը տարիքէն առած տասնեւչորս տարու վառլուն պատանի մընէ, Անդրանիկի զօրակոչին վրայ՝ Սօխումէն վաղած եկած, որուն՝ Անդրանիկ երեք անզամ վրայէն հանած էր զինուորի գարօթը եւ որուն, սակայն, իրզրումի ճակատը մեկնելու եռանդէն յոդնած՝ շորբորդ անզամուն ըսած էր անոր՝

— Տղաս, այս անզամ, գարօթը քու վրայէն չպիտի հանեմ, քու հոգիիդ աւելին թող լեցնէ քու տարիքիդ պակասը:

Պիճօ՛ ջրաղացքը դրկուած Անդրանիկի զօրամասին ցորենին հոկողութեան պաշտօնովն էր որ՝ այդ

պահուն, կը դանուէր այդտեղ։ Ան 'ձեռքէն կը ձգէ ան-
միջապէս կանանչ սստը, որուն վրայ սուլիչ մը լինե-
լու զբաղած էր ան եւ զինուորական՝ բարեւ կը բռնէ։

— Պիճօ՛, ի՞նչ կ'ընես այդտեղ։

— Ցորենին կը հսկեմ, փաշա՛։

— Պիճօ՛, հաշտութիւն կայ թուրքերուն հետ, ի՞նչ
պիտի ընես երբ գորամասը ցրուելու ելնեմ։

Պիճօն՝ այն աստիճան կը շշմի Անդրանիկի լուրէն,
որ կը մոռնայ բարեւի ձեռքը վար իջեցնել։ Անդրանիկ
կի յիշեցումը եւ հարցումին կրկնութիւնը խարազանի
հարուած մը կ'ըլլան մատաղատի տղային համար։

— Պարսկաստան պիտի փախչիմ, փաշա՛ — կ'ըսէ
ան կտրուկ թօնով մը։

— Բայց, թուրքը ամէն տեղ է Պարսկաստանի
ճամբուն վրայ։

— Օ՛ — կ'ըսէ ողատանին — լեռնային ճանապարհ-
ներով կը փախչիմ։

Պիճօյի այս կտրուկ եւ շեշտակի պատասխանը յան-
կարծակի թեթեւութիւն մը կը բերէ Անդրանիկի հո-
գիին։ Պիճօն՝ այն կ'ըլլայ Անդրանիկի համար, ի՞նչ որ
եղած էր շատ հին Պիճօ մը՝ Դիոդինէսի համար, իր օ-
րինակովը անոր սորմեցնելով ափովը ջուր խմելու կա-
րելիութիւնը։

Ցաջորդ օրը, Անդրանիկ իր առաւտեան սուրճը
խմելու վրայ էր, երբ Աղոթաֆայի ճամբով հասնող
մասնաւոր սուրհանդակ մը, հարիւրապետ մը, որուն
մինչեւ Դիլիջան ընկերացած էր թուրք սպայ մը, Թիֆ-
լիսի Աղջային Խորհուրդին կողմէն իրեն ներկայանա-
լով՝ յանձնեց Խորհուրդին նամակը, որ հիմնուած հաշ-
տութեան դաշնագրին Գրդ յօդուածին վրայ եւ ի հե-
տեւումն վէհիս փաշայի մասնաւոր հրամանին, որուն

պատճէնը ներփակած էր, կը հրաւիրէր զօրսավար Անդրանիկը անմիջապէս ցրուել իր զօրամասը:

Վէհիող փաշայի հրամանը:

Այդ հրամանը՝ մէկ ըռպէի մէջ, հին հայրուկին տալ կուտայ որոշումը, զոր խորհրդածութիւնը՝ մէկ օրուան մէջ չէր կրցած տալ նոր Զօրավարին:

— Բաէ՞ք Վէհիող փաշային, թէ Անդրանիկ իր գօրքերը չպիտի ցրուէ:

— Հապա՞ ինչ պիտի ընէք:

Անդրանիկ՝ սուրհանդակին կուտայ, իր՝ Պիճօյէն տուած պատասխանը.

— Պարսկաստան պիտի տանիմ զանոնք ինձ հետ:

Բայց, մի օրեայ խորհրդածութիւնը առանց գերի չէր մնացած Անդրանիկի որոշումին զործադրութեանը մէջ: Երբ քարտուղար սպայ Շիմշիրեանին՝ Անդրանիկ տուն կուտայ իր պատասխանը, անոր աչքերուն տաջեւ կուդայ, ափ մը նարոնական կուկուրուղով սնանող Դիմիջանցի նորահարսին դաշուկ դէմքը: Ան կը սկսի հիմնաւորել իր մերժումը:

— Իմ զօրքերը թրքահայեր են, ես ինքս թրքահայ: Հաշոռութիւնը կնքողը եղած է Շիումահայ Աղջային Խորհուրդը: Ես ինքովինքս պարտաւոր չեմ դդար ևնթարկուելու անոր ստորագրած հաշոռութեան դաշնագրին: Բայց, որովհետեւ, ես իրաւունք չունիմ ասդրելու այս երկրին մէջ եւ անոր համար դժուարութիւններ ստեղծելու, դուրս կ'ենեմ անոր սահմաններէն:

Զօրավար Նաղարապէկովին ան՝ աւելի խիստ պատասխան մը կուտայ հեռազրով, եւ անկէ կը խնդրէ իրմէն ստանալ Դիմիջանը:

Ցաջորդ օրը, սպայ մը, դնդապետ Տիղրան Պաղտասարեան կուղայ յանուն Հայաստանի կառավարու-

թեան՝ ստանալու Դիլիջանը։ Անդրանիկ՝ զօրամասը հետք, կը բռնէ Պարսկաստանի ճամբան։

Յաջորդ իրիկուն ան կը հասնի կլէնովքա, որ Գեղամայ (Սեւան) լիճին հիւսիսակողմը, մեծ գիւղ մըն է։

Գեղամայ լի՛ճը։

Լիճը՝ որուն անունը մեր պատմութեան մէկ սեփականութենէն (*) է որ մեզի կուղայ եւ որուն, սառկայն, գեղէն եւ տեսքէն է որ Թուրքերը եւ Պարսիկները առած են անոր՝ կէօք Տէնիդ (երկնածով) եւ Շիրին Տէրեա (գեղածով) անունները։

Անդրանիկ անցեր է Գեղամայ լիճէն, տեսեր է զայն, բայց ոչ յունիսի մէջ. անոր ջուրին կապոյտը շրջանակող բլուրները, մանր ու անհամար, հիրենց կանանչ պարեղատներու մէջ, զիրար զրկած, կամ իրարու զիրկէն նոր ելած յաւերժահարսերու կը նմանին, լիճին շուրջը պար բռնած։ Անդրանիկ՝ Դիլիջանի հովիտին Անդրանիկը չէ հիմայ. ան նետած է զարը եւ պիտի խաղայ խաղը։

Կանգ առնել կուտայ Անդրանիկ՝ իր զինուորներուն այդ կանանչ բլուրներէն մէկուն ստորոտը, զօրանցք մը կատարել կուտայ անոնց, յետոյ, իր ճերմակ ձիուն վրայ նստած՝ անոնց կ'ուղղուի։

— Տղանե՛ր, այստեղէն՝ ճամբանները մեր առաջ կը

171

(*) Գեղամ Նահապետ (որդի Ամասիա Նահապետի) գնացեալ զմիւս կողմամբ աղթւելեան իհւսիսյ, յեզր ծովակի միտյ, շիմէ զեզր ծովակին, եւ քողու անդ բընակիչս եւ յիւր անուն եւ սա զետան անուանն զեղ եւ զշէնս Գեղարքունի (գիւղ-արքունիք) որով կոչի եւ ծովի։ (Խորենացի)

բաժնուին, անոնցմէ մէկը կը տանի դէսլի Երեւան, միւսը դէսլի նախիջեւան: Դուք, հիմայ աղատ էք ընտրելու անոնցմէ մէկն ու մէկը: Ես թրքահայ մըն եմ և թրքահայութեան աղատազրութեան համար քանիւ չինդ տարի է որ կը կռուիմ: Ուստահայերու կնքած հաշտութիւնը ևս ինձ համար պարտադիր չեմ համարեր եւ ահա անոր երկրամասէն դուրս կ'ելնեմ, երթայու համար մինչեւ Միջաղեսք եւ անզլիական բանակին միանալով շարունակելու իմ կռիւը: Իմ ճամբան զծուած է ուրեմն, բայց ես՝ ինձի հետեւզներուն հանգստութիւն չեմ խոստանար, «ոչ ալ վարդէ անկողին: Իմ ընտրածը՝ փուշի եւ արիւնի ճամբան է, ձեզմէ իւրաքանչիւրը՝ թող իր աղատ կամքովը ընտրէ իրենը:»

Սոլայ մը միայն, Շիմշիրեան, շարքերէն դուրս կուղայ եւ, իր ընտանեկան պայմաններուն արդելքին բացատրութեամբը՝ իր հրաժարականը կը յայտնէ, մնացեալները ուռուաներով եւ «Անդրանիկ, մինչեւ մեր արեան վերջին կաթիւը, քեզ հետ պիտի ըլլանք» աղաղակներով իրենց ճամբան կ'ընտրեն:

Յաջորդ օրը կիրակի է: Անդրանիկին լուր կը բերեն թէ կաթողիկոսէն հասեր է կոնդակ մը, «ո՞ պատարագէն վերջ, եկեղեցին մէջ պիտի կարդացուի: Անդրանիկ կը փութայ եկեղեցին: Կոնդակին մէջ՝ իշմիածնի կաթողիկոսը՝ Հայաստանի անկախութեան աւետիսովը, իր հօտին կը յանձնարարէ Հանդիսաւոր մաղթանքներ ընել Հայաստանի նոր Հանրապետութեան համար: Հանդէսը եւ մաղթանքը տեղի կ'ունենան եւ Անդրանիկ՝ ուրիշներու կարդին, կ'երթայ սեղմել գիւղապետին ձեռքը ու, իր շնորհաւորութիւնները յայտնել: Յետոյ, երբ զիւղին պահեստապետը իրեն յայտնելու կուղայ թէ իր զինուորները բանագրաւելու ելած

էին գիւղին գարիի պահեստը, Անդրանիկ հրաման կ'ը-
նէ ձեռք չդացնել գիւղի պահեստին:

— Զօրամասը գարի չունի — կ'առարկէ այս ան-
դամ պահեստապետը:

— Նախիջեւանի խաները եւ սէկերը շատ գարի
ունին, անոնցմէ կ'առնենք — կը պատասխանէ Անդ-
րանիկ:

Դիլիջանցի նորահարսին պատկերն է, որ բովէա-
պէս անոր աչքերուն առջեւը եկած՝ Անդրանիկին տալ
տուած էր անոր հրամանը:

Նոր Պայտղիտէն Դաթալակեազ տանող ճամբուն
վրայ, բլուրի մը գաղաթէն՝ Անդրանիկ կը նշմարէ որ
իր զօրամասին հետքերուն վրայ, բաղմութիւն մը կը
յառաջանայ հեռուէն: Դիտակը աչքին, ան կը ստուգէ
որ բազմութիւնը զինուած է եւ կը կրէ զօրախումբի
մը բոլոր նշանները: Աֆ հնչել կուտայ, անմիջապէս,
վտանգի փողը եւ զօրքերուն բռնել տալով բլուրներուն
գաղաթները, դիտակը ձեռքը կը սպասէ: Շատ չան-
ցած ան կը ստուգէ որ հայկական գումարտակներ են
եկողները, որոնք հետզհետէ յայտնի կ'ընեն որ ուրիշ
բան չեն, ևթէ ոչ Դիլիջան եկող Վանի զօրամասին
պատկանող խումբեր, զորս Անդրանիկի հմայքը իր ե-
տեւէն քաշեր է: Անոնց այս ինքնարութ ժէսթը մեծ ու-
րախութիւն կը պատճառէ Անդրանիկին եւ ահազին
խանդավառութիւն իր հետեւորդներուն մէջ, որոնք
ուռուաններով կ'ողջունեն իրենց ճամբուն հետեւողնե-
րուն ժամանումը:

Հրա՞շք:

Ո՛չ:

Պատերազմներու պատմութեան մէջ, մեծ զօրա-
պետներու եւ աշխարհակալներու հմայքին քով՝ հա-
սարակ երեւոյթ մըն է աս: Այդ աշխարհակալներու ա-

ռաջին յաջողութիւնները իրենցն են անշուշտ, իրենց Հանճարին եւ բաղդին, վերջիններուն մէջ, սակայն, իրենց ներշնչած հմայքն է որ կը հանդիսանայ, որպէս դլխաւոր գործօն։ Անդրանիկին ինքնարերարար հետեւողներէն շատերը Նազարպէկովին երես դարձուցած դասալիքներ էին։

Ինչո՞ւ։

Դասալիքներն իսկ, եթէ չունին — եւ դիւրի՞ն է ունենալ — իրենց հոգին թարգմանող լեզու, չպիսի կրնային տալ այս « ինչու »ին պատասխանը։

Այդ « ինչու »ն իր ընդհանուր առումին մէջ, օրմը, բանաստեղծօրէն՝ թարգմանելու ելած է Ամենայն Հայոց (*) բանաստեղծը Յովհաննէս Թումանեան՝ ըստ — Կամ Նազարպէկովը Անդրանիկ ըլլալու էր եւ կամ Անդրանիկը՝ Նազարպէկով։ այս գժրադդութիւնը (թրքական արշաւանքը) Հայերու դլխին չէր դար։

Այսպէս, Անդրանիկ՝ Նոր - Պայազիտ — Դարաւակեազ եւ Նախիջևան-Զուլֆա լեռնային եւ գժուարին ճանապարհով, յունիսի վերջինը հասաւ Զուլֆա։

(*) Ամենայն Հայոց բանաստեղծ տիտղոսը՝ ինքը, Թումանիստին. է որ իրեն տուած է։ Օր մը, բրգահայ գաղը ակամիները՝ վեհարանի նոր շենքին մէջ տեղաւորելու առաջարկին առիրով, բանավիճ մը կը ծագի Թումանիստին եւ Գէորգ Կարռողիկոսին միջեւ։ Այս վերջինը կը մերժէ առաջարկը եւ Թումանիստի պնդումներուն վրայ նեղացած՝ բացաբանչելու կ'ելմէ « վերջապէս ես ամենայն Հայոց կարռողիկոսն եմ », որուն վրայ՝ Թումանիստի բորբոքած « վերջապէս, ես ել ամենայն Հայոց բանաստեղծն եմ » կը գոշէ։

Ակլոյն

Այս օրերուն, Սալմաստ կը գտնուէին Վանէն նահանջող կամաւորական խումբերը՝ քաղաքացի ազգաբնակչութեանը՝ հետ խառն՝ թիւով աւելի քան 20,000 հողի : Ասոնց նալատակն էր ճեղքել Խոյի քով բանակող Ալի Իհսան փաշայի թրքական ուժերը եւ անցնիլ Կովկաս, մինչ Անդրանիկ՝ իր կարգին, Միջագետք անցնելու համար էր, որ այդ նոյն ուժերը ճեղքելու հարկադրանքին ներքեւ կը գտնուէր : Այսպէս, Ալի Իհսան փաշայի զօրաբաժինը՝ կը պարաւառորուի դէմ գնել աջն, Վանէն նահանջող հայկական ուժերուն, ձախէն Անդրանիկի զօրամասին, որոնք կը դործէին իրարու դոյցութենէն եւ ծրագիրներէն բոլորովին անտեղեակ :

Ալի Իհսան փաշան՝ իր ուժերը կը կեդրոնացնէ նախ Վանի ուժերուն դէմ, որոնք՝ կոռւելով կը քաշուին դէպի Ռուրմի : Թուրք հրամանատարը՝ վերջէն, Անդրանիկի Զուլֆա ժամանումին վրայ՝ կը հարկադրուի թուրլցնել իր հետապնդումը, ինչ որ հնարաւորութիւն կուտայ հայ եւ ասորի ուժերուն եւ քաղաքացի ազգաբնակչութեանը, թիւով աւելի քան 60,000 ուղղուիլ դէպի Համատան եւ անկէ դէպի Միջագետքը : Դառնալով ուրեմն, դէպի ձախը՝ Ալի Իհսան փաշան Անդրանիկի դէմ կը մզէ Խոյի ճակատամարտը, որուն մէջ՝ Անդրանիկ կ'ունենայ նախնական յաջողութիւններ, ան՝ կը զբաւէ նոյնիսկ Խոյ քաղաքը եւ կը յառաջանայ մինչեւ Ս. Վարդանի բարձունքները, սակայն, ի վերջոյ, կը պարաւառորուի ետ դառնալ եւ քաշուիլ Զուլֆա : Այստեղէն, Միջաղետք անցնելու անհնարաւորութեան առջեւ, Անդրանիկ կ'անցնի Նախիջեւան, ուրկէ՝ թուրք հրոսակախումբերու եւ տեղական ուժերու դէմ կորիւներով՝ կը հասնի Զանդեղուր եւ հոն կը տեղաւորուի :

Ալի Իհսան փաշայի արգելքը իսկական օրհնութիւն

մը եղաւ ոչ միայն Զանգեզուրի, Ղափանի, Սիսեանի
60,000ի հասնող հայ ազգաբնակչութեան համար, ո-
րոնք առանց Անդրանիկի՝ շրջակայ թուրք՝ ըստակնե-
րու սպառնալիքով բնաջնջումի վտանգին ներքեւ կը
դանուէին, այլեւ շրջակայ Նախիջեւանի եւ Գարապա-
ղի Հայերուն համար, որոնք Անդրանիկի մօտաւորու-
թիւնը տեսակ մը հովանաւորութիւն կը համարէին ի-
րենց համար: Անդրանիկ այն եղաւ այս թուրքերուն
համար, ինչ որ՝ ատենին, Աննիբալ եղած էր Հռովմա-
յեցիներուն համար, անոնց սարսափը, « Անդրանիկ
մեր դուռն է » սարսափովը՝ կ'ապրէին, այդ օրերուն,
ոչ միայն այդ շրջաններուն զինուած թուրքերը՝ այլեւ
անոնց կիները եւ երեխաները, այն աստիճան որ հայ
հերոսին քաջութեան եւ անզարտելիութեան համբաւը՝
տեղ եւ արմատ բռնած էր անոնց մէջ:

Ալի իհասան փաշայի արդելքը՝ փոքրիկ օրհնութիւն
մը եղաւ նաեւ Դաշնակիցներուն, որովհետեւ Զանգե-
զուրի մէջ ամրացած՝ Անդրանիկ թոյլ չտուաւ թուր-
քերուն անցնիլ Ղարապաղը, որ Պաքու տանող ճանա-
պարհներուն ամենէն կարճն էր: Դարձեալ, Անդրանի-
կի սպառնալիքն եղաւ, որ թոյլ չտուաւ թուրքերուն
Ղարաքիլիսայի ուղղութեամբ, Դիլիջանի եւ Ղաղախի
վրայով մեծ ուժ մը դրկելու Պաքու:

Իսկ, քաղաքականօրէն, Անդրանիկի՝ Զանգեզուրի
մէջ պարզած ըմբոսառութեան դրօշակին իմաստն այն
եղաւ, թէ՝ Պաթումի դաշնադիրը լուծած չէր ո՛չ հայ-
կական հարցը, ո՛չ ալ Կովկասի սահմանաբաժանումին
կնճիռը:

Իր զինուորական գործունէութեան զուգընթաց,
Անդրանիկ՝ Զանգեզուրի մէջ, միջոց եւ ժամանակ ու-
նեցաւ նաեւ ստանձնելու իր տիրապետած շրջանին հա-
յութեան ինամատարական հոգածութիւնը: Ու երբ,

Դաշնակիցներու եւ Զինակիցներու միջև կնքուած զինադադարին վրայ, 919ի դարնան, Անդրանիկ՝ իր դերը վերջացած համարելով՝ դէպի ի երեւան ճամբար եւլաւ, այդ օրը ճշմարիտ սուրբի մը օրը եղաւ Զանգեղութիւն եւ շրջակայից հայութեան համար:

ՏԱՐՈՒԹԻՆԱԿ ԷԶ ՄԸ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԵԱՆՔԻՆ



Հերոսը ինքը տարօրինակութիւն մըն է: Հերոսին կեանքը՝ շարան մըն է արկածներու եւ տարօրինակութիւններու նմոյշներու, պայմանաւ որ անոնք զուրկ չըլլան առաքինութեան դրոշմէ: Այդ նմոյշներն են, ոռոնք՝ հին օրերու մէջ, աստուածացուցած են քաջ եւ կտրիճ մարդիկ: Խոնչ ունեցած է Հերքիւլ, իր՝ մեծագոյն հերոս կոչումին համար, խոնչ Աքիլլէս՝ իր հերոսներուն հերոս մակդիրին համար, եթէ ոչ տարօրինակ արկածներ, որոնց արդանդը, սակայն, եղած են քաղութիւն, յանդղնութիւն եւ անլեհերութիւն:

Անդրանիկ Դիլիջանէն մեկնած էր, խոռված իր նախկին ընկերներէն, որոնք՝ այն ճակատագրական ըուպէին որ ազգերու պատմութեանը մէջ այնքան հաղուադէպի է, իրենց մոլեւանդութեամբը, իրենց աջովը եւ ձախովը, մէկ մէկ խոռվեր եղած էին Հայու փրկութեան նաւուն համար: Ան մեկներ է խոռված՝ Հայաստանի կառավարութենէն, որ՝ իր անկարողութենէն բռնադատեալ ստորագրած Պաթումի դաշնառդիրէն է, որ առած է իր ծնունդը:

Անդրանիկ անդիտակ չէր, որ իր ըմբռստութեան ելոյթը՝ դերին հետ, որ այնուհետեւ անոր վիճակից ցաւ, լուսաւոր միակ կէտն էր դրութիւնը բնորոշող սեւին վրայ: Ան կը սպասէր, որ Դաշնակիցներու յադ-

թութենէն վերջ եւ անոր՝ Հայերու համար բերած հեռանկարներուն առջև ։ Նկարներ՝ որոնք քանի դացին այնքան հեռացան — Հայաստանի կառավարութիւնը, աւելի ճիշտը — իր հին ընկերները՝ մոռացութեան վեհակին իրենց հին վէճերը, յիշէին զինք եւ արժէք մը տային, որքան իր հին դործունէութեան, նոյնքան եւ առաւելապէս իր՝ ի նորոյ կատարած դերին։ Ընկերները զլացան այդ բանը, զլացան, ոչ այնքան անոր համար՝ որ խոր էին իրենց վէճերը, այլ, որովհետեւ — Անդրանիկի ասոր ալ անդիտակ չէր — գնահատութիւնը Անդրանիկի դերին, քիչ մը փոխելու պիտի ծառայէր դիմադիծը զոր անոնք տալ կ'ուղէին վերջին անցքերուն։ Ոչ - ընկերները, կառավարութեան մէջ իրենց մասնակցութիւնը բերող ժողովրդական կուսակցութեան ներկայացուցիչները կրնային դեր մը կատարել բայց, անոնք ալ, զժբաղդարար, նախաձեռնութիւն թէ ոչ ժամանակ — վասնզի ժամանակնուն մեծ մասը անոնք սովոր էին Թիֆլիսի իրենց տուներուն մէջ անցնելու — չունեցան նախաձեռնու միջամտութեան մը։ Խատիսեանի մէկ երկու ուշացած թէ ոչ անհամարատասխան փորձերը ապարդիւն անցան։ Այս ալ ըսենք որ Անդրանիկի բնաւորութեան կարդ մը գիծեր — անհաշտութիւն, յամառութիւն — նախաձեռնութեան մասին մտածողները յուսահատեցնող բան մը ունէին իրենց մէջ։ Ի մի բան, ամրողութիւնը՝ երեւան եկած վերաբերմունքին, այն իմաստը ունեցաւ թէ Հայաստանի կառավարութիւնը՝ եթէ ոչ կ'ուրանար, դէք անտեսել կ'ուղէր Անդրանիկի կատարած դերը։

Անդրանիկ՝ կռուի, պայքարի մարդ՝ իր դերն ու իրաւունքը, այսպէս թէ այնպէս, տեսնեւ չուզող կառավարութեան աչքին՝ աչք դրաւ դէմ, ատամին՝ ստամ։ Եւ, փոխանակ երեւանի, կծմիածին զնաց, կա-

թողիկոսին եւ կամ, դաշնակցական լրագրովներու իւ-
մօրովը՝ Գէորգ Զօրավարին յանձնելու իր զէնքերը:

Բանաւո՞ր էր, իրաւացի՞, Անդրանիկի այս ելոյթը:
Բայց, կարելի՞ է միթէ բանավարութիւն վնասուել հե-
րոսներուն քով, որոնց մօտ՝ դատողութիւնը մէշտ դե-
րին եղած է երեւակայութեան: Կազմերու մէջ դատո-
ղութեան օրկանին — Հայաստանի կառավարութեան
կ'իշխար, մասնաւորապէս անոր մէջ զանուող չափա-
ւոր տարբերուն, բմբոնել Անդրանիկի ելոյթին իմաս-
տը, եղրակացութիւններ հանել անկէ եւ ի գին ամէն
զոհողութիւններու, կամուրջ մը ձգել իր եւ Անդրանի-
կի միջեւ: Գէորգ « Զօրավարն » ալ կրնար այդ ուղղու-
թեամբ դեր մը կատարել. բայց այդ քայլն առնող մը
չզտնուեցաւ, եւ այդ զանցառութիւնը տեղի տուաւ ա-
հաւոր միջադէպի մը:

Անդրանիկ՝ իշմիածին հասնելով ինքվինքը տուած
էր զինուորական ծառայութեան վկայականներ տալով
իր զինուորներուն, զանոնք արձակելու զբաղումին:
Այդ օրերուն, իր զինուորներէն մէկը՝ Զանզույի կա-
մուրջէն անցած ատեն, կը ձերբակալուի մավզէրիսը
ոստիկանի մը կողմէ:

Այս զէտքը կը պատահէր այն օրերուն, որոնց՝ կա-
րելի է, մավզէրիսթներու շրջանը անունը տալ. մավ-
զէրիսթներ կը վխային մավզէր կրողներուն մէջ եւ
կառավարութիւնը ինքն ալ չդիմէր թէ՝ մավզէր կրող
ոստիկաններուն մէջ, ո՞րն էր սլաշտօնեան, ո՞րը մավ-
զէրիսթը:

Մավզէրիսթ-ոստիկանը ուրեմն կը ձերբակալէ
Անդրանիկի զինուորը, յետոյ, ատրճանակ վնասուելու
պատրուակին ներքեւ, իսուղարկութիւն մը կը կատարէ:
անոր վրան եւ կը թոցնէ անոր գրամապանակը: Զին-
ուորին վրցուցած աղմուկին վրայ՝ անոր օգնութեան կը

հասնին իր քանի մը զինակիցները եւ օձիքն կը բռնեն
ոստիկանին։ Վրայ կը հասնի սպայ մը, որ կողմէրը
լսելէն վերջ, կ'անարդէ Անդրանիկի զինուորները եւ
անոնց բողոքին վրայ ատրճանակ կը քաշէ անոնց վը-
րայ։ Անդրանիկի զինուորները՝ որոնց խումբը երթա-
լով սոսուարացած է, քարերով, փայտերով սպային
վրան կը յարձակին եւ կոփւ մըն է որ կը սկսի, հետզհե-
տէ այն աստիճան ծաւալելով՝ զոր զապելու համար,
հարկ կ'ըլլայ զինուորական ուժի միջամտութեան։
Դրօն՝ վաշտ մը զինուոր հետը առած, գէպքին վայրը
կը փութայ, եւ տեսնելով որ քարերը իր զինուորնե-
րուն վրայ ալ կը սկսին տեղալ, համազարկի հրամանը
կ'ընէ, որմէ՝ վիրաւորներ եւ սպաննուածներ։ Քանի՝
վիրաւոր, քանի՝ սպաննուած, կարելի չըլլար ճշդել։
Գիշերայն, Անդրանիկին կը հասնի ոչ միայն թիւե-
րուն, այլև ապատճառին չափազանցուածը։

Լուրը Անդրանիկի մէջ դիզուած վասողին համար
կայծ մը կ'ըլլայ։ Հանդարս եւ պաղարիւն մէկը պիտի
սպասէր, անշուշտ, մինչեւ առաւօտը, եւ իր առաջին
դործը պիտի ընկը լուսարանել պատճառը եւ ճշդել զո-
ւերուն թիւը։ Անդրանիկ, դերազողիո, գիւրայոյզ, ո՛չ
մէկը կ'ընէ եւ ո՛չ միւսը։ Կը հազնուի ան անմիջապէս,
իջմիածին դտնուող պետական զինուոր թէ՛ ոստիկան,
թիւով աւելի քան 500 հոգի, զինաթափ կ'ընէ, սպա-
ները իր սենեկակը տանելով հոն կը բանտարկէ, թէլէ-
ֆօնի եւ հեռագրական դործիքները վերցնել կուտայ-
եւ կարգը պահպանելու համար, հարիւր զինուոր ձգե-
լով գիւղը, մնացեալ ուժերովը՝ հետեւակ, ձիւոր,
թնդանօթածիու, յարձակելու կ'երթայ երեւանի վրայ։

Կաթողիկոսը՝ Անդրանիկի ետեւէն կը հասցնէ դի-
ւանապետը, Տիրայր եպիսկոպոսը՝ որուն աղաջանքնե-
րուն վրայ՝ Անդրանիկ Զանգույի կամուրջին դլուիը

կանդ կ'առնէ եւ ժամ մը միջոց կուտայ, իր զինուուբներէն՝ սպաննուածներուն դիակները, վիրաւորները եւ բանտարկեալները իրեն յանձնելու համար:

Տիրայր եպիսկոպոս՝ Երեւան հասնելով ահազանդը կը հնչեցնէ, իրար անցնելով ո՛չ միայն պետական, այլեւ օտար զինուորական շրջանակները: Պայմանաժամը լրանալուն, Դաշնակիցներու՝ մասնաւորապէս Անդղիական զինուորական միսիօնին միջամտութեան վրայ, Անդրանիկին կը յանձնուին մէկ երկու վիրաւորներ, քանի մը բանտարկեալներ, իսկ սպաննուած, որ կը թուի թէ շափազանցութիւններէն մէկ կը եղած է, բնաւ: Մինչ այդ, կը հասնի անդղիական զինուորական միսիօնին չէֆը՝ Զօր. Տէվի, եւ սպաննուածները գըտնել եւ յանցաւորները պատժել տալու հաւաստիքներով կը հանդարտեցնէ Անդրանիկը եւ ետ զրկելով զայն առաջքը կ'առնէ եղբայրասպան կոփուի մը, որ, այդ բաղդորոց օրերուն, երբ Դաշնակիցները՝ Կովկասի սահմաններուն հետ Հայերու անկախութեան բաղդը կ'որոշէին, քիչ մըն ալ ինքնասպանութիւն պիտի համարուէր:

×

Նոյն ամբան, ևս՝ ուղեւորութեան մը առիթով զէպի Երեւան, այցելեցի Գէորգ Կաթողիկոսին: Անդրանիկի այս տարօրինակ ելոյթը՝ մէկը եղաւ մեր միջեւ անցնող խօսակցութեան նիւթերուն: Առանց մոռնալու իր քննադատութիւնները կառավարութեան հացէին, Կաթողիկոսը Անդրանիկի այդ օրերու զերազողիու վիճակին վերագրեց, անոր այդ յախուռն եւ տարօրինակ ելոյթը:

— Էջմիածին հասնելուն — պատմեց Նորին Սրբութիւնը — որպէս թէ իր ջղայնութիւնը չբաւէր իրեն,

Պուլանըզցի, Խնուրսցի, Ալաշկերտցի դաղթականները, անոր գուռը սկսան ափ առնելով ջղայնացնել զինք: Գաղթականներու ծայր աստիճան խեղճութիւնը եւ իր բան մը չկարենալ ընելու գիտակցութիւնը իր ծայրադոյն աստիճանին հասուցին. Անդրանիկի մատնուած ջղայնութիւնը:

Որպէս փաստ՝ Անդրանիկի ջղային այդ վիճակին, Նորին Սրբութիւնը, ուրիշ գրուագի մը պատմութեանն ա'լ պէտք տեսաւ:


— Այս դէպքէն երկու օր առաջ — պատմեց Վեհափառը — ինծի այցելութեան եկած էր Զօրավար Տէվի: Նոյն պահուն, իմ քովը կը գտնուէր Անդրանիկ: Խօսակցութիւնը կը գտնար Գարապաղի եւ Նախիջեւանի սահմաններուն չուրջը, երբ Անդրանիկ՝ յանկարծ, Թրքահայաստանի սահմաններուն խօսքը մէջտեղ բերաւ եւ գանգատ յայտնեց, որ Դաշնակիցները՝ Մունտրոսի զինադադարի պայմաններուն մէջ, մոոցած էին Հայաստանը: Ու, երբ Զօր. Տէվի «Դաշնակիցներուն զօրք պէտք էր այդքան տեղեր գրաւելու համար» առարկութիւնն ըրաւ, Անդրանիկ զողովուած, «դուք՝ Միջազգետք, Պաղեստին, Սուրիա, Պոլիս, Կիլիկիա զրաւելու զօրք ունէիք, զանոնք զրաւեցիք, աւարի առիք, իսկ մեզի զիտէ՞ք ինչ տուիք...»: Ու խօսքն ընդհատելով՝ ան, ոտքի ելաւ յանկարծ եւ քայլերը ուզգելով դէպի ի զօրավարը, անոր թեւէն բռնեց եւ, ետեւէն դէպի ի պատուհանը քաշելով՝ «Դուք մեզի ասոնք տուիք», ըսելով՝ անոր ցոյց տուաւ Վեհարանի շէնքին հանդիպակաց պատին ներքեւ նստած մեռելատիպ եւ կիսամերկ գաղթականներ, այր, կին, երեխայ:

Այս պատմութիւնը ըրած պահուն, Կաթողիկոսի դիմագիծները կը մատնէին թէ ինքը բնաւ դոհ չէր մը նացած Անդրանիկի կողմէն իր հիւրին հանդէպ ցոյց

տուած այս վերաբերմունքն, արտայայտութիւն՝ դո՛ր
այն չուշացաւ խօսքով լրացնելու.

— Հիմքին մէջ իրաւացի, բայց ձեւին մէջ ըոլորու
մին անպատճաճ այս ժէսթին համար — շարունակեց
վեհափառը — ևս՝ շիտակը, ամօթահար մնացի:

Բարերազգաբար — երեք տարի վերջ, Լորտ Քըրը
զըն՝ Լողանի մէջ, որբեց այդ ամօթը:



ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՀԵՌՈՒ



Սլզային հերոսը հեռացաւ Հայաստանէն, Մարտ-
թօնի հերոսին, Արխսթիտի ոլէս, հոգիին մէջ անշէջ
ոէր, ևւ, չըթունքներուն վրայ, անվերջ մաղթանքներ՝
իր երախտամոռ հայրենիքին համար:

Անդրանիկ յողնած էր. անոր յողնած մարմնոյն
մէջ, յողնած էր նաև ևւ խոռվքի մատնուած՝ անոր
հոգին: Այդ մարմինը հանդիսակի ոլէտք ունէր, հոգին
խաղաղութեան: Խաղաղ միջավայրի մը մէջն էր միայն,
որ ան ոլիսի կրնար գտնել ե՛ւ մէկը ե՛ւ միւրը, ևւ, որ
ոլէս այդպիսին, Անդրանիկ ընտրած էր Մանչէսթըր,
ուր ան ունէր մէկէ աւելի անձնական բարեկամներ:

Բայց, մանաւանդ այդ օրերուն, ամէն ճանապարհ
Փարիզէն, խոռվքի այդ լովիչն կ'անցնէր: Իր ճանա-
պարհին վրայ, ուրեմն, Անդրանիկ պարտաւորուեցաւ
կանդ առնել Փարիզ:

Փարիզի Ազգային Համագումարը փակուած չէր
տակաւին. բայց, Ազգային Պատուիրակութեան ընտ-
րութենէն վերջ, ևւ, զուցէ այդ պատճառաւ, իր հետա-
քրքրականութիւնը կորսնցուցած այդ մարմնոյն անդա-
մակցողներուն ներկայութիւնը այն աստիճան պակաս

էր, նիստերը այն աստիճան ցանցառ, որ կարծես փակուած ըլլար ան:

Աղջային Պատուիրակութեան նախադահ Պ. Պօղոս Նուպար՝ բան մը չխնայեց Անդրանիկին ընկելու համար վայելու քնդունելութիւն մը, զայն, անմիջապէս, ներկայացնելու տարաւ նախադահ Պ. Փուանքարէի, որ՝ նոյնքան տաք ընդունելութեամբ մը ասպետութեան եւ սպայութեան աստիճաններուն մէկ անդամէն նուիրումովը՝ բացառիկ պատիւ մը ըրաւ աղջային հերոսին. յետոյ, անձնական հիւրասիրութիւններէ վերջ, որպէս Աղջ. Պատուիրակութեան նախադահ, կիսապաշտօնական ճաշ մըն ալ պատուիրակութեան պաշտօնատան մէջ տուաւ ի պատիւ հիւրին:

Անդրանիկի նախիկին ընկերները այնպիսի վերապահ վերաբերմունք մը ցուցադրած էին անոր հանդէպ, որ Պ. Պօղոս Նուպար՝ բարդութիւններէ խուսափելու համար, այս ճաշկերոյթին հրաւիրած էր միայն Համագումարի նախադահ Պ. Նորատունկեան եւ, որպէս Անդրանիկի մօտ մարդիկէ, թէ ոչ որպէս կովկասահայութեան ներկայացուցիչներ, Պ. Վահան Փափաղեան եւ զիս:

Անդրանիկ՝ ընկերակցութեամբ թիկնապահ Պ. Պօնարարթի՝ հրաւէրին պահէն կէս ժամ վերջ հասաւ: Ան՝ սեղանին վրայ, սկիզբէն մինչեւ վերջ, պահեց տըսիուր եւ անթափանցելի լուսութիւն մը: Զուր տեղ Փաշան՝ իր սովորական իւմօրովը, փոխել փորձեց անոր տրամադրութիւնը. Անդրանիկ մինչեւ վերջ յամառած մնաց իր սփինքսեան լուսութեանը մէջ, ինչ որ ամէնքիս ալ, մասնաւորապէս հիւրընկալին, զարմանք պատճառեց: Ճաշին դէպի վերջերը, Փաշայի տրամադրութիւնն ալ փոխուեցաւ. անոր միտքէն հաղար տեսակբաններ կ'անցնէին: Ան՝ անհամբեր էր իմանալու Անդ-

բանիկի ցոյց տուած տիրութեան և պահած լոռութեան պատճառը :

Ճաշը աւարտելուն, Փաշան ինձմէ իմանալու ելաւ այդ պատճառը :

— Հիմնական պատճառը — իմ կարծիքը յայտնեցի ես — անոր յոգնածութիւնը կրնայ ըլլալ զոր, ո եւ է պատահական նեղութիւն, ինչքան ալ աննշան եղած ըլլայ, բաւական է բոպէտպէս տասնապատկելու : Հաւանարար, իր ուշ մնացած ըլլալն եւ ատոր պատճառն անոր բերած ըլլան այդ տիրուք լոռութիւնը :

Այս կարծիքիս՝ ես չմոցայ աւելցնելու խոստում մը՝ թէ Տօքթէօրէն պիտի ջանայի իմանալ իրողութիւնը :

— Ո՞ր Տօքթէօրէն, Նէվրո՞ւդէն, Հարցուց Փաշան աշխուժով մը :

Տօքթ. Նէվրուզ Դաշնակցութեան տեսակ մը րուել կը համարուէր Փաշային քով :

— Ո՞չ, Տօքթ. Պօնարարթէն :

— Դարիթէնը տօքթէօ՞ր է ուրեմն :

— Ո՞ր դարիթէն :

— Դարիթէն Պօնարարթ :

Պօնարարթին դարիթէն ըլլալն ալ ես չէի գիտեր : Եւ, երբ ես իմ այս անդիտութիւնս յայտնեցի Փաշային, ան զրպանը խառնելու ելաւ եւ անկէ զուրս հանեց յարդելի Տօքթէօրին այցետոմար, որուն վրայ դարիթէնէն ի զատ ուրիշ տիտղոսի չհանդիպելով՝

— Այո՛ — ըստ ան, կէս ժպիտով մը — բայց ճիշդ է որ աւելի բժիշկի կը նմանի, աւելի ճիշդը, ասխարհի՝ քան թէ դարիթէնի :

Յետոյ, աչքերովը, անդամ մը եւս Պօնարարթը վերէն վար չափելէն վերջ.

— Խ՞նչ շիքութիւն, ի՞նչ կեցուածք — ըստ ան,
այս անդամ լեցուն ժամփով մը:

Արդարեւ, Տօքթէօրը՝ իր թարմ եւ նուրբ դիմագի-
ծերովը եւ փոքր բայց վայելուչ հասակին վրայ կրած
լաւ կտորէ եւ լաւ կտրուած խաքի համազգեստովը,
եւ կարմրագոյն փայլուն զօտիովը եւ մոյկերովը՝ մա-
տը խածնել կուտար նոյնիսկ ամերիկացի սպաներու,
որոնք, այդ օրերուն, ամենէն շիքերն էին Փարիզի մայ-
թերը ողողող ամենազդի սպաներուն:

Փաշան՝ իր զուարթութիւնը գտած էր եւ Անդրա-
նիկի տիսրութիւնը մոռցած:

— Կորի՞՞ն, նմանապէս, այնովէս չէ՞։ Հարցուց ան
աչքի քթթոցով մը:

Գարիթէն Պօնարարթ՝ Պօնարարթ մը չէր անշուշտ,
բայց վախկոտ մէկն ալ չէր եւ, առ այդ, ցոյց տուած
էր մէկէ աւելի առացոյցներ, բայց, օր մըն ալ, ինչ-
ովէ՞ս եղած էր, Զանգեղուրի կուներէն մէկուն մէջ,
ան հակառակին առացոյցը տուած էր եւ այս մէկին ա-
պացոյցը քիչ մը սուզի նստած էր Անդրանիկին, որ,
նոյն օրը, Հարիւր անդամ, ետեւէ ետեւ, քաշած էր
Հարիւրապետին ականններէն — զուցէ, որպէս մկրր-
տութիւն՝ անոր Հարիւրապետութեանը — եւ այն օրը
միայն մոռցած էր Պօնարարթի մեղքը, երբ այս վեր-
ջինը կտրիճութեան նոր փորձով մը, քաւած էր հինը:

Հաղիւ թէ ես այս կարճ կենսադրականն ըրած էի
Փաշային, որ Պօնարարթը, համազգեստին եւ սուրին
վայլող դէմք մը շինած, պեխերը վեր եւ կուրծքը՝ շը-
նորհիւ դերձակի արուեստին ուռած, բայց «չ առանց
շնորհի, մեր քովէն անցաւ։ Փաշան գարիթէնին դէմը
ելաւ եւ խօսքի բոնեց զայն։

Ես՝ ինծի պարտք Համարեցի հեռանալ, բայց «չ
աչքէ հեռացնել խօսակիցները, որոնք՝ բաւական եր-

կար ատեն, դէմ դէմի մնացին ոտքի վրայ: Դարիթէնը, որուն կուրծքը՝ խօսակցութեան ընթացքին, երթալով կ'ուռէր կարծես, հիմայ ինքնինքը պարթեւ մը կը զգայ Փաշայի առջեւ. ան՝ բնաւ դժուարութիւն չի զգար հիմայ, քիչ մը աւելի առնականութիւն դնելու դէմքին վրայ եւ քիչ մը աւելի խստութիւն՝ ժէսթերուն մէջ. որոնցմէ յայտնի կ'ըլլար թէ՝ ան զրազած էր Փաշային պատմելու մէկը Անդրանիկի կոփւներէն, որուն մէջ ինքը, ճշմարտապէս եւ կամ կարծեօք, դեր մը կատարած էր: Խակ Փաշան խօսակիցը մտիկ կ'ընէր հանդարատ եւ անուշ ժողիտով մը, չմոռնալով դիմի եւ ձեռքի հաստատական շարժումներ, որոնց ետեւ թագնուած զգացումը՝ դժուար է ըսել թէ հիացումի՞ն էր թէ ոչ թերահաւատութեան:

Քովի մեծ սրահէն հասնող Համազումարի փոքր զանդակին ձայնը կտրեց կողմնակի խօսակցութիւնները եւ ներկաները՝ մէջերնին ըլլալով հիւրերը, փութացին ժողովասրահը: Նիստը բացուած էր եւ օրակարգին առաջին նիւթը՝ գարիթէն Պօնաբարթի զեկոյցն էր:

Պօնաբարթը իրաւունք ունէր իր արդուզարդին ուրած խնամքին մէջ: Առիթը հազուաղէալ էր. հարկ էր տպաւորութիւն թողուլ:

Ան նախ ըստւ թէ կարճ պիտի խօսէր, ինչ որ քիչ բան չէ հայ բանախօսի մը համար, յետոյ, մաքուր հայերէնով մը, որուն, ամէն անդամ չենք հանդիպիր եւ, իր մասին չըսելով խօսք մը, որուն աւելի քիչ անդամ կը հանդիպինք, սկսաւ ընդհանուր ուրուազիծ մը տալ կովկասի եւ մասնաւորապէս Հայաստանի անցնող դէպքերուն եւ ներկայ գրութեանը: Ճի՞՛շդ էին պատկերին դիծերը: Կարելի չէ բոլորովին զրական պատասխան մը տալ: Յարգելի բանախօսը նիւթէ նիւթ շատ ցատակ էց, յետոյ խոստովանելով ուրացաւ կարգ մը բաներ,

մինչ, եղան ուրիշ բաներ, զորս ուրանալով էր որ ան խոստովանեցաւ: Այսպէս թէ այնպէս, զեկոյցը անցած էր արդէն կարճութեան սահմանը, երբ Անդրանիկի, ու բուն համար նորութիւն մը չէին պարունակեր իր թիկ-նապահին խօսքերը, գուցէ նաեւ անոր համար՝ որ իր անչէջ սիկարէթին մուխովը կը զգար որ նեղութիւն կը պատճառէր քովը նստող Փաշային, սրահէն դուրս ելաւ: Հաղիւ թէ սրահին դուռը Անդրանիկի ետեւէն դոցուած էր, որ Պօնաբարթ հոգեփոխուեցաւ կարծես: Ո՞ւր են այլեւս անոր հանդարտութիւնը, ո՞ւր անոր խօսքերուն համեստութիւնը: Ան սկսաւ ոչ միայն բարձրացնել ձայնն ու շնչար, այլ նաեւ տարածել խօսքե-րուն նիւթն ու տարողութիւնը:

Ներկաներու նայուածքները սկսան զիրար հարցու-փորձել ոչ ոքի՝ անոնցմէ, դաղտնիք մնաց որ Անդրա-նիկի ներկայութիւնը խից մը եղած էր յարդելի զեկու-ցանովին զգացումներուն յորձանքին դէմ, որ հիմայ, ի չգոյէ խիցին, ան կը յորդէր անխնայօրէն, կը յոր-դէր ջրվէժի մը պէս, անոր յատուկ մոնշիւններով եւ փրփուրներով եւ, որպէս թէ խօսքերուն ուժն ու կրա-կը բաւական եղած չըլլային, զեկուցանողը սկսաւ իր խօսքերուն աղղեցութեան ի սպաս բերել ձեռքի շար-ժումներ՝ այն աստիճան խիստ, այն աստիճան տարա-ծուն, որ քովը դանուող Համագումարի անդամներէն Փրօֆ. Ա. Խաչատուրեան՝ խոհեմութիւն համարեց իր աթոռը անվտանգ հեռաւորութեան մը վրայ փոխա-զրել:

Չեռքի շարժումները, սակայն, երթալով սկսան անբաւական դալ. անոնք հետզհետէ անցան յարդելի դարիթէնին իրանին: Արդարեւ, բոպէներ կ'ըլլային, ուր յարդելի բանախօսին արտայայտութիւնները կատ-ղած հողմի, եւ մոնչող ծովի երեւոյթը կ'առնէին, որ

ատեն սովորական ժէսթեր աննշմարելի՝ ան պէտքը կը զգար ոտներուն ծայրերուն վրայ բարձրանալով եւ կամ վիզն ու գլուխը ձգտելով՝ դէպ ի վեր սլանալու, դէպ ի իր խօսքերուն բարձրութիւնները:

Ներկաներու մէջնդմէջ ծափահարութիւնները, որոնք չեմ յուսար թէ մէկ կէտէ էր որ կը մեկնէին — վասնզի հայերէն լաւ չհասկցողները բաւական թիւ մը կը կազմէին Համազումարի մէջ — արդիւնքի մէջ կը միանային, արծարծելով բանախօսին կրակը:

Պ. Նորատունկեան, որ հայերէն լաւ կը հասկնար, որպէս նախադահ՝ յարգելի զեկուցանողին խօսքերո՞ւն թէ ոչ ժէսթերուն՝ քիչ մը զուարճութիւն բերող տարօրինակութեան համար, յօժար էր զեռ երկար ատեն հետաքրական համարել զեկոյցը եւ չընդմիջել զայն:

Ի՞նչն էր որ այդ աստիճան կը յուգէր զեկուցանողը: Բայց, միթէ յուզուիլ ուզող հայ բանախօսին համար, նի՞ւթ կը պակսէր այդ օրերուն — Թուրքին ջարդին հետ կար Դաշնակիցներու խոսամնազանցութիւնը, Թաթարներու դաւաճանութիւնը, Վրացիներու նենզութիւնը, Զարին բռնատիրութիւնը, պուլէվիկներու աւելը, մենչէվիկներու դաւերը: Միայն, Դաշնակցականներու եւ Ռամկավարներու մասին — որոնցմէ էր որ կը բաղկանար Համազումարը — sauf vos présencesի, ընդմիջումներէ խուսափելո՞ւ, թէ ոչ ծափահարութիւնները չթուլցնելու նկատումներով, բան մը չըսաւ:

Որքա՞ն տեւեց Գօնարարթի խօսքը: Բայց, միթէ ժամացոյց ունի՞ պէտճախօսութիւնը, որ պէտք է խոստովանիլ թէ բանախօսին տկար կողմը չէր բնաւ: Յարգելի բանախօսը, պէտք ունէր կրամտ վիրէս զնելու իր շրջանին մէջ, եւ որովհետեւ արագութեան շոգին ուրիշ բան չէր, եթէ ոչ Անդրանիկի բացակայութիւնը, վարպետ մեքենավարի մը պէս, ան առաւելազոյն օգուտը

Հանեց անկէ, վասնզի, հաղիւ թէ Անդրանիկէ՝ ոտքը
սրահին սեմէն ներս կոխեց, որ գարիթէն ժողվեց
յանկարծ ձիուն սանձերը — փոխաբերաբար, վասնզի
ասպետը ձիու վրայ չէր զտնուեր — եւ թօնով մը, որ
բնաւ չէր համապատասխաներ փաստերուն կրակին,
հանեց իր եղբակացութիւնը, որ, սակայն մուկէ մը ա-
ւելի բան մը չէր փաստերուն լեռնանման բարձրութիւն-
ներուն քովը:

Ցաջորդ առաւօտ ևս Անդրանիկի իջեւանած Օթէլ
Մէթրօրուլը դացի, աւելի Պօնարարթը տեսնելու քան
թէ Անդրանիկը: Բայց, Տօքթէօրը բացակայ ըլլալուն,
Անդրանիկի քովն ըրի Փաշայի հարցումին պատասխան
մը տանելու փորձս: Անդրանիկ՝ առջի օրուան սիխնքս
չէր: Երբ Փաշայի ճաշին վրայ անոր ցոյց տուած ան-
տրամադրութեան խօսքն ըրի, ինքը եղաւ պատճառին
բացատրութեան առաջին հետամուտը:

— Երէկ առաւօտ, ես կատարեալ Արիսողոմ աղայ
մը եղած էի — սկսաւ պատմել ան — նախ, քովս եղաւ
դարիթէն Վահագն (Նալլանդեան): որ եկած էր ինք-
զինքը ինծի տրամադրելու:

Գարիթէն Պօնարարթէն աւելի, Եթէ, այդ օրերուն,
շիք զինուորական մը կար, այն ալ ապահովաբար դա-
րիթէն Վահագն էր, Հնչակեան շէֆ մը, որ ծիրանի ծո-
վուն երկունքով ծնած պատանի Վահագնի պէս խարտ-
եաշ էր բոցեղէն եւ աւելի առնադէմ ըլլալէն ի զատ՝
ունէր բարձր հասակ մը, յատկութիւններ՝ որոնց՝ զին-
ուորական համազդեստը մանաւանդ մոյկերը՝ բնակա-
նօրէն աւելի կը յարմարին:

Գարիթէն Վահագնի զինուորական աստիճանին
վկայաթուղթն ա'լ դարիթէն Պօնարարթի ունեցածէն
էր, իր այցետոմաը միայն:

— Գարիթէն Վահագնին ես երեք անդամ ըսի —

շարունակեց Անդրանիկ — թէ ևս հանդստանալու եկած եմ, թէ հանդիսատի պէտք ունեցող մարդը՝ բժիշկի պէտք կ'ունենայ եւ կամ հիւանդապահի, մինչդեռ ինքը, զարիթէնը, ո'չ բժիշկ էր, ո'չ ալ հիւանդապահ։ Այս պատասխանի կրկնութիւնը մարդուն ուղեղին մէջ չմտաւ եւ ան երրորդ անգամ ըլլալով կրկնեց թէ իր երազն էր իմ տրամադրութեան ներքեւ գործել։ « Իմ ալ երազն է որ զիս հանդիսատ ձգէք » զուցեցի զարիթէնին երեսն ի վեր, եւ զայն մինակ ձգելով Պօնաբարթի հետ, օթէլին սրահն անցայ : Հոն, կ'ուղէ՞ք որ երկրորդ փորձանք մը դէմս ելնէ :

Անդրանիկ պէտք տեսաւ այս երկու փորձանքները իրարժէ սիկարէթով մը բաժնելու : Սիկարէթը վառելէն վերջ, ան շարունակեց .

— Երկրորդ փորձանքը երիտասարդ մըն էր, որ ինձի թարգման ըլլալ կը փափաքէր . « Եօթը լեզու գիտեմ ևս » ըստ ու սկսաւ համրել ութ լեզուներ, որուն վրայ մարդուն օծիքէն բռնեցի՝ « աղա՛ս, ես այդ լեզուները չեմ գիտեր, բայց համրանքը զիտեմ, զուն եօթը ըսիր զիտցած լեզուներուդ թիւը, բայց ութ համրեցիր » : Տղան, սակայն, եթէ լեզուազէտ չէր, ալօզաթէր անկասկած, ան անմիջապէս ըստ « ութերորդը, յունարէնը, խօսիլ զիտեմ, բայց ոչ զրել » :

Անդրանիկ՝ պատահմունքէն նեղացած էր, բայց, պատմութիւնը կարծես կը զուարճացնէր զինք։ Ան լիառոք ծիծաղ մը ունեցաւ, յետոյ շարունակեց .

— Մարդը եօթնուկէս լեզու զիտէր ուրեմն եւ պարագ էր։ Երբ երեւոյթին այս տարօրինակութեան խօսքն ըրի, թարգմանութեան թեկնածու լեզուազէտը չի քաշուեցաւ ըսելու « թէ այդ երեւոյթը սովորական բան մըն է Փարիզի համար եւ թէ հաղարաւորներ կան Փարիզի մէջ, որոնք՝ իրեն պէս, օրը մէկ անգամ կը

Հաշեն » : Բայց, մարդը ինձ պէս կարճ չէր խօսեր, եթէ լեզուաղէտ չէր ան, ամէն պարավայի լեզուանի մէկն էր . հակառակ որ իրեն կ'ըսէի՝ թէ ևս իմ թարգմանը ունիմ, թէ ժամաղբութիւն մը ունիմ զոր չեմ կրնար անցնել, ան այնքան ատեն օձիքս թոյլ չտուաւ, որ պարտաւորուած հանեցի քան Փրանք տուի եօթը լեզու զիացողին, որպէսզի եղան լեզու մը զնէ իրեն համար եւ այդ օրը երկու անդամ ճաշ ընէ :

Մինչեւ հստ Անդրանիկ հանդարտորէն կը պատաժէր, ասկէ վերջ, ան սկսաւ ջղային թօն մը դնելու իր պատմութեան վրայ, որմէ յայտնի եղաւ որ զինք նեղացնող պատճառը լեզուաղէտէն վերջ եկածն է :

Թարգմանութեան պաշտօնի թեկնածուն ճամբելէն վերջ, Անդրանիկ զուր տեղ կը սպասէ որ գարիթէն Պօնաբարթ, որուն գլուխօր փաթթած էր միւս զարիթէնին փորձանքը, վար իջնայ: Սպասումը, թէլէֆօնի հարուածին անօգուտ անցնիը, իր սենեակը ելնելը իջնելը, Անդրանիկին կորսնցնել կուտան քառորդ ժամ մը, եւ անոր կը բերեն ստիպողական ժամաղբութենէ մը վրեսպողի մը բոլոր անհամբերութիւնը, որ կատարեալ ջրայնութեան մը կը փոխուի, երբ առաջին փորձանքը, այս անդամ սրահին մէջ, իր ճամբան փակելով կը կըկնէ « Անդրանիկի տրամաղբութեան ներքեւ զործել ուղելու իր երազը » :

Անդրանիկ՝ սակայն, կը զսպէ ինքզինքը եւ խորհուրդ կուտայ նոր Վահաղնին՝ երթալ երկիրը որ « Երկնած » էր զինքը, զոր սակայն կը մերժէ Հնչակեան շէֆը՝ ըսելով թէ Դաշնակները՝ անկարելի է որ Հնչակեաններուն դործ տան: Այս առարկութեան վրայ՝ Անդրանիկ միշտ ոտքի վրայ եւ անհամբեր՝ մէջտեղ կը բերէ օրինակը ուրիշ գարիթէնի մը, Ռուբէն Պաղիկեանի, որուն՝ Կիլիկիոյ Փրանսական բանակէն հե-

տը տարած եւ Երեւանի մայթերուն վրայ ցուցադրած
խաքի համազգեստի եւ կարմիր մոյկերուն ի տես, Հա-
յաստանի կառավարութիւնը մոռցած էր անոր Հնչակ-
եանութիւնը եւ զայն ոստիկանութեան տնօրինութեան
պաշտօնին հրաւիրած։ Անդրանիկի մէջտեղ բերած այս
օրինակն ալ զուր կ'անցնի եւ դարիթէն՝ այն առարկու-
թեամբ՝ թէ Ռուրէն Պապիկեան չէֆ մը չէ եղած, իը
սղնդէ թէ Հնչակեան չէֆերը կը մնան միշտ Դաշնակնե-
րուն աշքին փուշը։ Այս պնդումին վրայ, Անդրանիկ
աճապարանքին մէջ, հետդեստէ աւելի անհամբեր՝
«Հնչակեանութիւնը մեռած է» կը պոռայ Հնչակեան
չէֆին երեսն ի վեր։ Գարիթէն Վահագնը չ'առարկեր
թէ կուսակցութիւնը մեռած չէ, ոչ ալ՝ կ'ըսէ թէ՝ ան
իր մոխիրներէն՝ (Աստուած մի արասցէ) յարութիւն
պիտի առնէ։ Մինչ այդ, ժամացոյցի սլաքները, որոնք
վիճողներուն պէս ոտքի կեցած չէին այլ քալած՝ կէս
ժամու կը հասցնեն յապաղումը։

Հաղիւ թէ Անդրանիկ լրացուցած էր այս հիւթեղ
պատմութիւնը, որ վրայ հասաւ Տօքթ. Պօնարարթը,
որ՝ ծանօթանալէ վերջ մեր խօսակցութեան ընթացքին,
Արխողոմ աղան յիշեցնող նման՝ եւ ոչ նուազ զուար-
ճալի գրուադ մըն ալ իր կողմէն աւելցուց։

«Քանի մը օր առաջ — պատմեց գարիթէն Պօնա-
րարթ — Փաշայի (Անդրանիկ) հետ սենեակէն իշնելով
ճաշասրահը երթալու վրայ էինք, երբ օթէլին սրահին
մէջ, ճամբանիս կտրեց երիտասարդ մը, ըստ իրեն,
Պօնակրվաթուառի դասընթացքներուն հետեւող մը, որ՝
ընթացքը աւարտելու համար բարերարի մը օժանդա-
կութեան պէտքը բացատրելով՝ Անդրանիկէն յանձնա-
րարական մը խնդրեց՝ փարիզաբնակ հայ միլիոնատէ-
րերէն մէկուն վրայ։ Զուր տեղ՝ Անդրանիկ առարկեց
թէ՝ նոր հասած էր Փարիզ, թէ՝ ոչ ոք չէր ճանչնար։

Մարդը՝ « անոնք ձեզ կը ճանչնան » քսելով՝ պնդեց,
եւ անվերջ գովեստն ըրաւ իր երաժշտական տաղան-
դին, մանաւանդ ձայնին, որուն առացոյցն ալ, այդ
նեղ բովէին, տալ ուզեց, կտոր մը երգելու իր առա-
ջարկով. տարօրինակ առաջարկ մը, որուն մերժումը՝
Անդրանիկ յարմար պատմութեան մը մէջ դրաւ. « Ար-
ծիւը — պատմեց Անդրանիկ՝ ձայնին տիրոջը, անողամ
մը, դանարեա մը կը բռնէ եւ երբ զայն ուտելու կը
պատրաստուի, դանարեան՝ արծիւէն խնդրելու կ'ելնէ
խնայել իր կեանքին ևս փոխարէնը՝ կ'առաջարկէ իր
անոյշ ձայնովը զեղեցիկ երգ մը երգել իր համար :

— Եկուր տես որ — կը պատասխանէ արծիւը, փորս
անօթի եղած ատեն, բնուր չեմ ուզեր երդի ձայնը լսել
— կ'ըսէ եւ կ'ուտէ զանգարեան » :

— Մարդը վախցաւ որ դինք ուտելու ելնէի — առ-
ելցուց Անդրանիկ՝ զուարթ քրքիջով մը — եւ կամաց
մը կծիկը դրաւ :

Գոհունակութեանը հետ, Պ. Պողոս Նուոպար՝ մաս-
նաւոր Հաճոյք մը զգաց, երբ իրեն պատմեցի Անդրա-
նիկի՝ ճաշէն ուշ մեացած ըլլալու եւ ճաշին վրայ՝ առ-
նոր պահած տիսւր լուութեան պատճառները բացատրող
այս պատմութիւնները :

Օթէլ Մէրբօրօլ, ուր իջեւանած էր Անդրանիկ,
Լոյս Քաղաքին նոր թաղամասերու մէջ կ'իյնայ, բայց
կը թուի թէ ան ձեռքէն եկած է հին ճարտարապետի
մը, որ ձեռքէն եկածը չէ խնայած չէնքին խնայելու
համար լոյսը, որ Աստուծոյ կողմէն մարդուն անխնա-
յօրէն արուած միակ բանն է : Լայն պատերը եւ նեղ
պատուհանները որպէս թէ չբաւէին չէնքը զրկելու լոյ-
սէն, մարդը, չին Հնդիկներու ճաշակովը, զունաւոր
ապակիներ ալ ի սպաս բերած է իր « մութ եւ աւելի
մութ » սկզբունքին : Ամպոտ օրերը, որոնք Փարիզի ո-

բացոյցին վրայ այնքան չատ են, առանց Ելեքտրական լոյսի կարելի չէ եւ եւ մուտք ընել այս օթէլին մէջ:

Դուրեան Սրբազնին՝ այդ օթէլը իջեւանած ըլ-լալն ունեցած էին որպէս պատճառը՝ Անդրանիկը հոն առաջնորդողները: Անոնք՝ անծանօթ Դուրեանի եւ Անդրանիկի խառնուած քններուն տարրերութեանը, չէին հաշուած, որ Դուրեանի՝ արիւնոտ խառնուածը ունեցողներու յատուկ հանդարտութեան եւ ինքնագոհութեան փոխարէն, Անդրանիկ ունէր ջղային անհանդարտութիւն մը, որուն թախիծը լոյս եւ արեւ կը մնառէ: Դուրեան Սրբազնի ընկերակցութեան հաճելիութիւնն էր պատճառը, թէ ոչ արդ ընկերակցութիւնը ձգելով անկէ հեռանալու անպատեհութիւնը, Անդրանիկ չէր ուզած փոխել օթէլը. բայց չէր գաղբած, օր մը իսկ, իր դժգոհութիւնը յայտնելէ այդ զնոտանի մասին:

Լոյս Քաղաքին այս մութ օթէլը մինակը չէր: Անդրանիկի հոն ընակութիւնը կը զուզադիապէր շրջանի մը, ուր եթէ օթէլ Մէթրօրօլէն աւելի մութ բան մը կար, այդ ալ հայկական կեանքն էր՝ իր երկու պատուիրակութիւններու վէճներովը եւ բանակութիւններովը եւ անոնց շուրջը դեղերող էնթրիքներովը, որոնց ցանցերը սկսած էին հասնիլ մինչեւ Մէթրօրօլ: Անդրանիկ չունէր Դիոդինէսի լապտերը, այդ լոյս Քաղաքին մէջ վխտացող զամէլիոններէն զատելու համար բուն մարդք: Այդ զամէլիոններու փոսէն, սակայն, Անդրանիկ գուրս եկաւ, ինչպէս առենին Դանիէլ Մարդարէն առիւծներու փոսէն, բոլորովին անփորձ: Ան՝ մնառած հանդիսար զտնելու համար Փարիզէն փախաւ եւ զնաց Մանչէսթը:

— օ —

Անդամ մը հեռու կոյս Քաղաքին մութ խաւերէն, ազատ անոր թոհ ու բոհէն, Անդրանիկ՝ Մանչէսթըրի խաղաղ մթնոլորտին մէջ սկսաւ փնտուել իր յիշողութիւնները, իր քէնը Հայաստանի կառավարութեան գէմ, այո՛, բայց նաեւ իր սէրը հանդէպ հայ ժողովուրդին՝ որ այդ կառավարութեան հողածութեան ներքեւ կ'ապրէր, նաեւ, իր զուրդուրանքը՝ հանդէպ հայ բանակին, որ այդ կառավարութեան յենարանն էր։ Այդ սիրոյ եւ զուրդուրանքի յիշողութիւնները իւրենց ետեւէն բերին ուրիշ յիշողութիւններ։ Ժողովուրդին ըլլայ թէ բանակին կիսամերկ վիճակին յիշողութիւնը որ՝ կերպասի եւ կերպասի հայ վաճառականներու այդ դասական միջավայրին մէջ, թանձրացաւ եւ մարմին առաւ։ Այո՛, այդ սէրը եւ զուրդուրանքը դարձաւ հաշտութեան միջնորդ մը Անդրանիկի եւ Հայաստանի կառավարութեան միջեւ։ Անդրանիկ իր ժողովուրդին սիրուն, իր սիրած զինուորին համար, օդնելու ելաւ իր քէն ըրած կառավարութեանը, այս անդամ ոչ իրրեւ զէնքի, այլ սիրոյ, զութի, անյիշաչարութեան հերոս։

Հաղիւ հանդիսափ շունչ մը առած Մանչէսթըրի մէջ, Անդրանիկ իր ներշնչած հմայքին, իր վայելած համբաւին եւ հեղինակութեան հետ՝ իր նախաձեռնութիւնը ի սպաս զրաւ անդլիահայ զաղութին մէջ, յօզուտ Հայաստանի ժողովուրդին եւ բանակին զդեստցուի մեծ հանդանակութեան մը (Clothing Fund) որուն արդիւնքը 60,700 ոսկիին վրայ — եւ այդ արդիւնքին թելագրութեան վրայ — անդլիահայ կառավարութիւնը աւելցուց 51,000 ոսկի։ Արդիւնք մը որ առիթ պիտի

տար երեւան բերելու, այս սննդամ, ուրիշ տեսակի հերոսութիւն մը, անշահախնդրութեան հերոսութիւնը:

Իսկական հերոսը՝ որ կողմ որ դարձնէք, հերոս է միշտ :

Հանդանակիչ յանձնաժողովը՝ այսպէս գոյացած 111,700 սոկիչն 10,000 սոկին, չէքով մը, իր նախագահ Անդրանիկին կը յանձնէ, խնդրելով անկէ որպէսզի այդ գումարը գործածէ այնպէս՝ ինչպէս որ հաճոյ կը թուի իրեն, իր եւ իր զէնքի ընկերներու ոլէտքերուն։ Անդրանիկի կ'ընդունի նուէրը, բայց երկու օր վերջ, զայն Յանձնաժողովին ետ կը վերադարձնէ, քսելով թէ « չի կրնար այդ գումարը գործածել այնպէս, որ բեռ մը չըերէ իր խիզճին վրայ։ Հայաստանի կիսամերկերուն դրկեցէք, լաւագոյն դործը անոնց թշուառութեան ամոքումն է » :

Այս իրողութիւնը, առանձին, գուցէ շատ մեծ բան մը չըսէ զայն իմացողներու հոգիներուն, զրէ՛ք զայն, սակայն, ուրիշ իրողութիւններու քով եւ պիտի տեսնաք անոր մեծութիւնը, անոր մեծավայելչութիւնը։ Դրէ՛ք զայն, օրինակի համար, իրողութեանը քով, որ Կարապետ Մելքոննեանի թիւ 1 կտակակատար Արքեպիսկոպոս Մուշեղ Սերոբեան՝ դատի դիմելու սպառնալիքով, իր՝ կտակակատարի զուտ բարոյական գերը հընչուն դրամի վերածեց, որբերու իրաւունք եղող կտակադրամէն 10,000 սոկի զանձելով։ Դրէ՛ք զայն, օրինակի համար, այն իրողութեանը քով, որ Կարապետ Մելքոննեանի թիւ 2 կտակակատար Պատրիարք Զաւէն, իրեն՝ որպէս Պատրիարքի վստահուած կտակակատարի զուտ բարոյական դերէն չհրաժարեցաւ, մինչեւ որ, միշտ դատի սպառնալիքով, 5000 սոկի սոկի չառաբարեգործականէն :

Անդրանիկ՝ Ազգ. Պատուիրակութեան խնդրանքին

վրայ, որպէս անոր պատուիրակ՝ 919ի վերջերը մեկնեցաւ Ամերիկա։ Տեղւոյն հայրենարազմ Հայութիւնը՝ Ատլանտեանէն մինչեւ Խաղաղականը անոր ցոյց տուաւ այսպիսի խանդավառ ընդունելութիւն մը, որ Ամերիկացիները սկսան զարմանքով իրարու հարցնել թէ ո՞վ էր իրենց երկիրը եկող այդ հիւրը։ Ու երբ անոնք իմացան թէ այդ հիւրը Հայերու համար եղած է այն, ինչ որ Վաշինգտոն եղած է Ամերիկացիներու համար, որ ան Վաշինգտոնի պարզութեամբը եկած է Քայլի Փորնիոյ մէջ այդեղործութեամբ անցընելու իր հանդըստեան օրերը, զայն Ֆիլատելի Փիոյ մէջ տարին բարձրցնելու Վաշինգտոնի պատմական աթուին վրայ, բացառիկ պատիւ մը, որ Ամերիկայի մէջ վերապահուած է պատմութեան մէջ էջ մը զրաւող անձնաւորութեանց։

Ամերիկահայութեան ցոյց տուած անօրինակ խանդավառութիւնը, որուն ազրիւրը անոր Հայրենիքի հանդէալ սնուցած սէրն ու հետաքրքրութիւնն էր, միացած առատութեանը հետ զոր, այդ օրերուն ան կը վայելէր, Անդրանիկի մէջ նորէն արթնցուցին Հայաստան թողած իր եւ իր հիւրընկալներու արիւնակիցներուն թշուառութեան յիշողութիւնը, նորէն անոր մէջ արթնցուցին իր բան մը ընելու պարտաւորութեան զգացումը, ու ան՝ նախաձեռնու եղաւ եւ զլուխը կանդնեցաւ մեծ հանդանակութեան մը, որ՝ աջակցութեամբ Ռատմկավար Աղատական կուսակցութեան եւ Բարեղործականի մասնաճիւղերուն, տուաւ 532,000 տօլարի արդիւնք մը, արդիւնք՝ որուն մեծաղոյն մասը պիտի երթարթեթեւցնելու իր՝ Անդրանիկի քէն ըրած կառավարութեան ուսերուն վրայ ծանրացող բեռը։



Հանդանակութեան զրաղումէն անդամ մը զերծ՝ Անդրանիկ նորէն ինքինքը մատնուած կը զգայ անդոր-



ծութեան, մինակութեան ձանձրոյթին, որուն վրայ աւելնալու եկած հայրենարազմութիւնը՝ իր մէջ կ'արծարծէ այս անդամ ցաւը՝ որ ինքը՝ այսպէս թէ այնպէս, զրկուած է վայելելէ. Հայրենիքին մէջ տիրող աղատութիւնը, որուն վրայ՝ որպէս անոր ռահմիրայ, ամենէն աւելի շատ իրաւունք ունէր:

Այս ցաւովը թանձրացած ձանձրոյթը՝ Անդրանիկը կը մղէ նորէն դէպ ի Տօքթ. Նաւասարդեանի խորհուրդը, ընտանեկան բոյն մը կաղմելով, կեանքը իր բնականոն ընթացքին մէջ դնելու խորհուրդը, խորհուրդ՝

որ իր քաջալերութիւնը կը դանէ մէկ կողմէ մտերմական չըջանակներու մէջ, միւս կողմէ յանձին շնորհալի աղջկան մը, Օրիորդ Նուարդ Քիւրքնեանի:

Պ. Պօղոս Նուազար ոչ միայն քաջալերողներէն մէկը կըլլայ այդ խորհուրդին, այլ նաև անոր կնքահայրը և 921ի գարնան Փարիզի մէջ տեղի կ'ունենայ Անդրանիկի ամուսնութիւնը:

Ամուսնութենէն առաջ թէ վերջ, Անդրանիկ մտածած է իր կազմելիք բոյնին միջավայրին մասին. միջավայր՝ որ իր բնութեամբ եւ հայկական նկարադիրովը, քիչ թէ շատ յիշեցնէ հայրենիքը եւ իրեն մոռցնել տար իր հայրենաբազծութեան վիշտը. եւ, որպէս այդպիսին, ան ընտրած է Քալիֆորնիա:

Ամուսնութիւնը, սակայն, կէս միջոց մըն էր եւ քիչ մը շատ ուշացած: Ազգային հերոսին հարկաւոր էր նոր եւ համապատասխան զբաղում մը, գործ մը, որ՝ որպէս կեանքի գլխաւոր նպատակ, հետզետէ իր բնական հունին մէջ մացնէր Անդրանիկի կեանքը՝ որ թոյլ շտար, ոչ ալ ժամանակ, որպէսզի անոր միտքը դառնայ նորէն դէպի իր երեւակայելու սովորութիւնը եւ ծանրանայ աշխարհային պօշուրիւններու վրայ. անոր հարկաւոր էր իր հոգին պարագել գիտցող նոր սնունդ, իր հմայքը եւ բրէսթիժը նորոգող, զինք եւ իր անցեալը յիշեցնող, իր պէտքն ու կարեւորութիւնը շեշտող սնունդ:

Պակսեցաւ անոր ե՛ւ մէկը ե՛ւ միւսը: Ու ձանձրոյթը եկաւ նորէն իր թաթերուն մէջ առնելու անոր հոգին եւ պրկելու անոր ջիղերը: Իր կողակցին աղնիւ գուրգուրանքը՝ իր կազմած ընտանեկան բոյնին մէջ, չափով մը միայն կրնային լրացնել այդ պակասը: Կայուն եւ հաստատուն առողջութեամբ մը միայն՝ Անդրա-

նիկ պիտի կընար, այդքան եռուն եւ լեցուն կեանքէ մը վերջ, մոռնալ այդ կեանքին յատուկ տենչեր եւ հակումները եւ վերադառնալով բնութեան ծոցը, զանոնք փոխարինել բնութեան վայելքներովը, ինչպէս որ ըստած էր Վաշինկթօն եւ ինչպէս որ ըստած էր ինչքը Սասունէն վերջ քաշուելով Վատնա: Բայց, Վատնայէն վերջ, ան տասնեւինց տարի քալեր է անդադար, եւ որպիսի՛ ճանապարհներով դէպի ծերութիւնը:

Անդրանիկին խորհուրդ տուողներ գտնուեցան եւ ինքը քանի մը անգամ փորձեց ազարակային եւ կամ այդեղործական աշխատանքի տալ ինքինքը, բայց, յարատեւութիւնը որ անհրաժեշտ էր վարժուելու համար այդ նոր կեանքին, անկէ կը պահանջէր նոյն այդ կայուն եւ հաստատուն առողջութիւնը, որմէ դժբաղուար զուրկ էր Անդրանիկ եւ զոր վերադառնելը շատ դժուար է հերոսի մը համար:

Հերոսին հոգին կամ երեւակայութիւնը այնքան վառ է, այն աստիճան զարդացած, եւ միշտ ի վնաս մարմնոյն, որ անխնայօրէն կը սպառէ անոր Փիզիքական ուժերը անկէ խլելով միաժամանակ կամքի ուժը, առանց որուն շատ դժուար է հաւասարակշուութիւն ստեղծել զարդացած հոգիին եւ տկարացած մարմնոյն միջեւ:

Անդրանիկ՝ իր ջիղերը զողոելու մէջ կը տեսնար իր հանդարտութիւնը, իր՝ ապրելու վայելքը, մինչ զեռ հէնց այդ զողոիչներն էին, որ իրենց կարգին, կը տկարացնէին անոր կամքին ուժը:

Անդրանիկ երթալով կը տկարանար: Անոր սիրուին մկանունքը եւ ջիղերը երթալով անբաւական կը դառնային: Այն քանի մը ուղեւորութիւնները՝ որ ան կատարեց դէպի արեւելք՝ Պոսթոն, մասնաւորապէս, թե-

թեւ ամենքումներ միայն կըցին բերել անոր հիւանդուս
թեանը : 927ի դարնան՝ ան՝ Պոսթոնի մէջ ունեցաւ սրտի
ծանր տագնաալ մը, որուն առաջքը բժիշկները կըցին
առնել . բայց , քաշուեցան — ինչո՞ւ — իրեն յայտնե-
լու իր հիւանդութեան բնոյթը եւ պարզ պաղառութեան
մը վերադրեցին այդ տագնապը :

Շատ հեղինակաւոր եւ կտրուկ հրամաններ , իր՝
Անդրանիկի՝ իր զինուորներուն ուղղած հրամաններուն
նմանող հրամաններ արձակել դիտցող բժիշկ մը՝ սկի-
տի կրնար անչուշտ անոր պարտազրել առողջապահա-
կան կարդ մը անհրաժեշտ պայմաններ , բայց , հայ
բժիշկներուն մէջ կը պակսէր այդ հեղինակութիւնը ,
իսկ օտար բժիշկներու պատուէրները՝ թարգմանու-
թեամբ փոխադրուած անոր , իրենց փոխադրութեան եւ
թարգմանութեան մէջ կը կորսնցնէին իրենց թափը :
Հայ բժիշկները՝ փոխանակ կոտրելու Անդրանիկի բնա-
ւորութեան իրենց պատուէրներուն դէմ եկող գիծերը ,
« Անդրանիկն է » ըսելով կը քաշուէին անկէ եւ կը փայ-
ժայէին անոր ըմբռուստութեան հակումը :

Առաւօտ մը , այդ բժիշկներէն մէկը , սրտի նոր
բայց թեթեւ տագնապի մը առիթով , այցելութեան կը
հրաւիրուի Անդրանիկի տունը : Ան՝ Անդրանիկէն կը
խնդրէ երկու գաւաթի եւ հինգ սիկարէթի իջեցնել իր
սուրճի եւ ծխախոտի զործածութիւնը : Բժիշկը քիչ մը
շատ կը նստի Անդրանիկի քով , որ ատեն , Անդրանիկ
կը ծխէ հինգ սիկարէթ եւ կը խմէ երկու սուրճ , ու երբ
բժիշկը՝ աղապատանքի ժպիտով մը կը դիտէ այս զու-
ղաղէտ պարագան , Անդրանիկ ինքն է որ անալիղի
կենթարկէ բժիշկին պատուէրը .

— Անդրանքով պատուէրին զործադրութիւնը այս-
քան կըլլայ — կ'ըսէ ան եւ նոր սիկարէթ մը կը վառէ :
Ուրիշ օր մը , նման մանրակրկիտ յանձնաբարու-

կանչական գիտողութիւն մը կ'ընէ .

— Զարչիները (մանրավաճառ) միայն կրնան այդքան մանր բաներու վրայ մտածել :

Ո՞րն էր պատճառը որ Անդրանիկ կը մզէր արհամարհելու իր առողջութեան համար այդքան անհրաժեշտ պատուէրները : Միայն, այդ պատուէրները գործադրելու ճիզին, կամքի ուժին ովակա՞սը, ո՞չ ատիկա էականն չէր : Էականը շատ խորէն կուզար, ան կուդար հէնց իրեն՝ Անդրանիկի էութենէն, անոր հերոսութեան էութենէն . պատճառ, զոր, օր մը, այս անդամ ոչ-բժիշկի մը նման մէկ խորհուրդին առիթով, ինքն Անդրանիկ, եղած է որ բնորոշած է .

— Ամօթ է մահուընէ այդքան վախնալ — ըստ է ան յօնքերը պառաւելով եւ կշամքանքի թօնով մը :

Ցովհաննէս թումանեան որ հայ զբազէտներէն ամենէն մօտը եղած է Անդրանիկին եւ զայն մօտէն ձանչ ցող մը, օր մը, 923ի սկիզբները, երբ ես զինք տեսնելու դացեր էի Շահպարոնեանի հիւանդանոցին մէջ, ինձմէ Անդրանիկի լուրերը հարցնելու, իմ ալ վերեւի միտքերը յայտնելու առիթով, ըրաւ կարճ, բայց շատ բանաստեղծական անալիզ մը, որ կը թուի ըլլալ ամենէն ճզրիտը .

— Անդրանիկ վախնալէ միայն կը վախնայ :

Ինչպէ՞ս կ'ուղէք, ուրեմն, որ Անդրանիկ յարգէր իրեն վախ ազդող խորհուրդները, որ անոր հողին զիշանէր վախնալու մարմինի մասին, այն մարմինին որուն անդոսնումէն եւ արհամարհանքէն է որ կը ծնին հերոսութիւնները :

Մահը, մարմինի այդ ոխերիմ թշնամին, քանիքանի՛ անդամներ փախած էր անոր դէմքին խոժոռին,

անոր ճակտին կնճիռներուն, անոր յօնքերուն պռստոց-
ներուն առջեւէն:

Այդ միեւնոյն կնճիռներն էին որ կուզային
անոր ճակտին վրայ, միեւնոյն պռստոցները անոր յօնք-
երուն մէջ, ամէն անդամ որ Անդրանիկ կը լսէր այդ
թշնամիին խօսքը: Ան չէ՞ր գիտեր միթէ որ այդ թշնա-
մին նոյնքան անպարտելի էր որքան ոխերիմ: Ինչպէ՞ս
թէ ոչ: Բայց, հէնց այդ գիտակցութենէն էր որ կու-
զար անոր միակ վախը, վախնալու վախը:

— Աւելի աղէկ է շվախնալով մեռնիլ, քան թէ
վախնալով ասպրիլ:

Ահա տըվիզը, զոր՝ Թումանեանի վերլուծումին
ճամբով, կարեզի է հանել Անդրանիկի կեանքէն, անոր
հերոսի կեանքէն:

ՎԵՐԶԻՆ ԿՈՒԻԼ



927ի ամառը, Անդրանիկ նոր ճամբորդութիւն մը
ունեցաւ դէպի արեւելք: Ճամբորդութեան շարժա-
ռիթը ուրիշ բան չէր եթէ ոչ իր կուրծքը կրծող ցաւին
հետ իր հոգին կրծող ճանձրոյթը: Ճամբորդութիւնը՝
ճիշդ է որ կը յողնեցնէր Անդրանիկը, բայց, չափով
մը կը ծառայէր անոր մոռցնել տալու իր ճանձրոյթը
և փոփոխութիւն մը դնելու անոր կեանքին միօրինա-
կութեանը մէջ: Ան՝ իր ստեղծած հանդիսպումներով և
առիթներով Անդրանիկին հնարաւորութիւն կուտար
նաեւ իր միտքը շեղելու զինք կրծող ցաւին վրայ իյնա-
լով՝ անոր վրայ մտմտալու, աւելի ճիշդը, անոր վրայ
նեղանալու և բարկանալու իր գէշ սովորութենէն.
Հանդիպում և առիթ, զոր ան կը փնտոէր նաեւ քիչ
մըն ալ վերապանելու համար իր խանդավառութիւնը,

խանդավառութիւն, որ երբ կար, որպէս կեանքի խթան, կը լուսազարդէր իր հոգին եւ որուն բացակայութիւնը, այժմ, այնքա՞ն ձանձրութիւնը կը դարձնէր իր կեանքը:

Յետոյ յոյսը...

Յոյսը որ սիրոյ եւ հաւատքի մարդը, որպիսին էր Անդրանիկ, աշխարհը դալուն, ճչոցովը՝ փոխանակ լեզուի, որ դեռ չունի ան՝ կը խնդրէ եւ կ'առնէ աւազանէն եւ որ անոր կեանքին լաւազոյն ընկերը կը մնայ եւ չի մեռնիր անկէ առաջ:

Նոր բժիշկի մը, նոր դեղ ու դարմանի մը յոյսը:

Տարուան սկիզբը, Անդրանիկ՝ Պոսթոնի մէջ ունեցած տաղնապին առիթով՝ Հոն, 15 օր դարմանատուն մը մնացած էր եւ անկէ մեծապէս օգտուած: Այս իրու զութիւնը մեծապէս կը պարարէր անոր յոյսը:

Պոսթոն հասնելուն բժիշկները, որոնց խորհրդակցութեան դիմած էր Անդրանիկ, դեղեր տուած էին անոր, բայց անոր ըսած էին նաև որ լաւազոյն դեղերը՝ հանդիսաբ, Քալիֆօրնիոյ օդը եւ Ռիչբնդըրսի հանքային ջուրերն էին եւ յանձնաբարարած էին, այդ տաք եղանակին չմնալ Պոսթոն եւ վերադառնալ Քալիֆօրնիա: Հակառակ այս խորհուրդին, սակայն, Անդրանիկ՝ ոչ միայն քիչ մը աւելի մնացեր էր Պոսթոն, այլեւ մասնակցեր էր ի պատիւ իրեն սարքուած երեկոյթներուն եւ, ուշ պառկելով, ճառեր լսելով եւ խօսելով, ինչպէս նաև հանրային հարցերու շուրջ զանազան վիճարանութիւններու մասնակցելով՝ քիչ մը աւելի զըռդուած էր իր ջիղերը, քիչ մը աւելի տկարացուցած իր սիրաբ:

Դէպ ի Քալիֆօրնիա վերադարձի ճամբուն վրայ, Անդրանիկ ինքզինքը աւելի յոզնած դդացեր է, որուն պատճառը ան Պոսթոնի մէջ վարած իր յուղումնալից կեանքը համարելով, միւս կողմէ Քալիֆօրնիոյ օդին

եւ վայելած հանգիստին արժէքը փորձած ըլլալով, ան իր յոյզը, այս անդամ, բացառապէս կապած է իրեն յանձնարարուած հանքային ջուրերուն հետ:

Վեց օրեայ ճամբորդութիւնը, սակայն, այն աստիճան տկարացուցած էին Անդրանիկի սիրտը, որ անոր Քայլիֆօրնիա համնելուն, թշշկական նոր խորհրդակցութիւն մը անհրաժեշտ կը համարուի: Խորհրդակցութիւնը յարմար կը նկատէ որ Անդրանիկ՝ իր բնակութիւնը փոխադրէ Սան Ֆրանչիսքօ եւ, միաժամանակ, փորձէ Ռիչլինդը հանքային ջուրերը:

Օգոստոսի սկիզբը, Անդրանիկ կը փոխադրուի Զիքոյի ջերմուկներուն օթէլը: Օրերը կ'անցնին սակայն, առանց որ այդ ջուրերը օղուտ մը բերէին անոր սիրտին ցաւին. իսկ մինակութիւնը եւ վարած կեանքին տաղտուկն ու միօրինակութիւնը մէկ մէկ պատճառներ կը դառնան աւելցնելու անոր ձանձրոյթին ցաւը: Ռւրիշ մը՝ Անդրանիկի տեղ պիտի սկսէր յօրանջել, մըտալ եւ անալիզներով անցնել իր ժամանակը: Անդրանիկի կերտուածքը թոյլ չտար այս բանը, ոչ մէկը կ'ընէ ան եւ ոչ միւսը. իր սովորութեանը մարդ՝ ան կը սկսի բարկանալ: Ան իր սիրտին կը բարկանայ, ինչպէս կը բարկանար ատենին իր զինուորին, երբ անիկա կը թերանար իր պարտքին մէջ, եւ, որովհետեւ սիրտը զինուորին պէս հլու չէր եւ, ո՛չ միայն չէր հպատակեր, այլև կ'ըմբոստանար, ան՝ Անդրանիկին կը պատճառէր խոռվքը, զոր հասարակ զինուորի մը ըմբոստութիւնը կրնայ տալ Անդրանիկի պէս հրամանատարի մը:

Անդրանիկի կերտուածքը:

Անդրանիկ՝ որպէս հողեւոր էութիւն մըն է որ Անդրանիկ եղած է. իր աշխարհային կեղեւը, այո՛, անոր աչքին պահակ զինուորի մը նշանակութիւնն ունի եւ ոչ աւելի, պահակ՝ որ որոշ ժամանակի մը համար

միայն հսկողութեան պաշտօն մը ունի . Հսկել հոգեւոր էութեան վրայ, բայց ոչ չարչարել զայն : Պիտի շարունակե՞ս չարչարել զայն, առելի աղէկ է որ չուսով ձգես զայն : Ահա Անդրանիկին բարկութիւն բերող մը տածումը : Անդրանիկ գիտէր որ իր կոփով թրծուած կեանքը դեռ վերջին կռիւ մը ունէր մղելիք, աշխարհի ամենէն զօրաւոր ուժին, անպարտելի թշնամիին, մահուան դէմ, որ ան կրնար խաղցնել թշնամին, ճղճղել առնոր յաղթութիւնը, բայց բնաւ յետաճղել : Այդ թշնամիէն, պարզ մահկանացուի մը պէս ողորմութի՞ւն խնդրել, օ՞ր մուրալ, թէ ոչ վերմարդու պէս « ըրէ ինչ որ ընելու ես, լմննանք մի անգամ, ըրէ ինչ որ ճեռքէդ կուզայ », ըսել եւ հոգին դուքս հանել աշխարհի այս փտած կեղեւէն :

Անդրանիկի բարկութիւնը — երբեմն հայհոյանքով խառն — այս վերջին ձեւին իմաստն ունէր եւ, այն չափով որ անոր յոյսը կը պակսէր, նոյն չափով անոր բարկութիւնը՝ հայհոյանքը հետը, կ'աւելնար աստիճանաբար :

Անդրանիկ՝ Զիքոյի ջերմուկներէն օգտուեցա՞ւ : Այս հարցումը իրեն ընող այցելուներուն՝ ան մէկ պատասխան ունէր .

— Ո՞չ օգուտ տեսայ ոչ ալ վնաս :

Եւ այս վերջին բառին վրայ ան սովոր էր փոքրիկ ժպիտ մը դնելու : Զէ՞ս որ բժիշկներու դեղերը եւ հրահանդները, երբեմն ալ, հակառակ արդիւնքը կուտան . Անդրանիկ՝ այս փոքրէն վերծ չէր մնացած :

Օգոստոս 29ի կիրակին, սակայն, իրեն այցելութեան եկած Սմբատի (խմբապետ) հարցումին՝

— Լաւ եմ այսօր, եկուր Փրափի մը խաղանք քերէ հետ :

Այս լաւութիւնը՝ ջերմուկին ջո՞ւրն էր որ բերած
էր իրեն թէ ոչ իր շատ սիրած զէնքի ընկերոջը այցե-
լութիւնը. Անդրանիկ՝ այդ օրը, լաւ ժամանակ կ'ան-
ցընէ իր հիւրերուն հետ :

Անդրանիկ՝ թղթախաղը չէր սիրեր, բայց, Նոր
Տարիին եւ Բարեկենդանին ան սովոր էր անպատճառ
իր բաղզը փորձել եւ շահածը հանդիպած առաջին կա-
րօտեալին տալ : Տարուան ընթացքին ալ, չպատահած
բան չէր, որ գտնուած միջավայրին ի պատիւ, ան յի-
շելու ելնէր իր այս բարեկենդանեան սովորոյթը :

Ցաջորդ երկուշաբթի օրը, ջուրին օպտակարու-
թեա՞ն կը վերագրէ իր առջի օրը զգացած լաւութիւնը,
թէ ոչ պարզ պատահմունքի մը հետեւանքով, Անդրա-
նիկ՝ քիչ մը աւելի կը մնայ բաղնիքին ջուրին մէջ :
Դուրս ելնելուն, ան սիրտի տաղնառ մը կ'ունենայ,
որուն հետեւանքով նոյն եւ յաջորդ օրը երեւան կ'ել-
նեն իր սիրտին պարբերական ցաւերը, որոնք երկար
չեն տեւեր : Երեքշաբթի իրիկուն, սակայն, ճաշէն վերջ
ան կ'ունենայ ցաւ մը, որ կը յամառի կը մնայ : Ոչ մի-
այն զուր կ'անցնին բժիշկին դեղերը եւ ներարկումնե-
րը, այլեւ կէս դիշերէն վերջ, սիրտին ցաւը կը ստա-
նայ այնպիսի սուր հանդամանք մը որ Անդրանիկ՝ հա-
կառակ իր սովորութեան, կը սկսի ցաւադին արտա-
յայտութիւններու եւ բացազանչութիւններու մէջ փրն-
տուել զգացած անզութ մորմոքներուն ամոքումը :

Առաջին անդամն էր որ Անդրանիկ կ'ունենար այդքան յամառ եւ երկարատեւ, այդքան սուր եւ խայթիչ ցաւեր : Ան կը զգայ թշնամին այս անդամուան յարձակողականին լուրջ բնոյթը : Կը զգայ ան իր դիմադրական ուժերուն աստիճանական նուազումը : Ան կը կանչէ ամուսինը .

— Նուա՞րդ, այս ցաւը՝ զիս այս անդամ չպիտի թողու :

Յետոյ ընդմիջելով կնոջը յուսաղըիչ խօսքերը, կը շարունակէ :

— Նուա՞րդ, եթէ այս ցաւը զիս տանելու ըլլայ չըլլայ որ մոռնաս իմ փափաքը ե՛ւ զիս օտար հողի վրբայ թողուս . իմ մարմինը անպատճառ Հայաստան փոխադրէ :

Տիկին Նուարդ կը փղձկի :

— Բայց — կը շարունակէ Անդրանիկ — եթէ երեք կարելի չըլլայ իմ այս փափաքին իրադործումը, կ'ուզեմ որ իմ մարմինը փոխաղըել տաս Վառնա եւ թաղել տաս Նաղելիի գերեզմանին քովը :

Նաղելին՝ Անդրանիկին մեծ քոյրն է, երեք ամիս առաջ մեռած :

Անդրանիկ երկու սիրով է որ սիրած է իր քոյրը, նախ որպէս մայր, յետոյ որպէս քոյր :

Անդրանիկի մայրը, Մարիամ, Անդրանիկը որբ կը ձգէ երբ ան մէկուկէս տարու կ'ըլլայ : Մահուան անկողնոյն մէջ, ան քովը կը կանչէ Նաղելին որ հարս է արդէն, եւ, որպէս կտակ անոր կ'ըսէ .

— Նաղելի՛, իմ Անդրանիկը որբ չձգես :

Նազելին՝ ճշմարիտ մօր մը պէս իր թեւերուն վը-
րայ մեծցուցած է Անդրանիկիլը:

Աղջային հերոսը՝ իր հայրենաբաղձութեան գալա-
քումներուն մէջ, հայրենիքին վերջ — անոր մերժումի
պարագային — իր սիրելի քրոջը գրացնութիւնը փըն-
տուած է, որպէս նուազ օտար հող:

Իր յաւիտենական ննջայլայրին մասին առաջինը
չէր Անդրանիկի այս փափաքը: Առաջինն ան յայտնե-
լու ելած էր որ մը, 917ին, Թիֆլիսի մէջ իր հիմնած
« Հայաստան » լրագրին խմբագիրներէն Լեւոն Թիւ-
թիւնճեանին.

— Լեւոն — ըստած էր անոր մտերմիկ թօնով մը —
տպարաննիս կը փոխադրենք Հայաստան, Առաքելոց
վանքը, կ'ուզեմ հոն մեռնիլ և թաղուիլ թարզմանիչ-
ներու գերեզմաններուն ոտքը, ո'չ որպէս անոնց քով
պառկելու արժանիքով մէկը, այլ, որպէս պահակ զին-
ուոր մը այդ մեծ մարդկանց, զրուած այն աղդին կող-
մէն որ՝ անոնց վառած ջահին չնորհիւ, դարերով պա-
հած է ինքոյինքը:

Երկու կտակիները իրարմէ բաժնող տասը տարինե-
րու մէջ, տասը տեսակ փոփոխութիւններու ենթար-
կուած են պայմանները:

Անդրանիկ մեծ ճիգով մըն է որ կը յաջողի լրացնել
իր նոր կտակին յաւելուածը: Այդ ճիգը անոր սուզի կը
նստի: անոր ցաւը այն սաստիճան կը սաստկանայ, որ
ան՝ անկողնոյն մէջ իր գիրքին փոփոխութեան մէջ
փնտուելու կ'ելնէ փոքրիկ ամոքում մը: բայց հազիւթէ
փոքրիկ շարժում մը ընել կուտան անոր որ ան կը
նուազի: Երբ կը սթափի, ան ցաւ չիմանար այնեւ,
ան հանդարտ է բոլորովին եւ զգացած հանդարտու-
թիւնը ան կ'արտայայտէ արձակելով երկար բացազան-
չութիւն մը.

— 0'իւ :

Կեանքին մէջ, Անդրանիկ՝ քիչ անդամ արձակածէր այդ սփոփիչ, այդ երջանկաբուխ բացաղանչութիւնը, այդքան երկար շունչով :

0'իւ :

Այդքան ա'խերէն վերջ, այս օ'իւը, այս երկար եւ վերջին օ'իւը :

Ցաւը որքան սուր եղած էր, որքան դառն, անոր անցնումին պատճառած հանդստութիւնը՝ նոյնքան մեղմ, նոյնքան քաղցր, օ'իւը, այդ վոփոխութեան նըշանակած մէծ տարբերութենէն բխած քաղցրութենէն էր որ յորդած էր :

Ցաւը չէր, սակայն, որ անցած էր, այլ, աւա՛զ, ցաւին զգացողութիւնը. Անդրանիկ յաղթուած էր, անոր հողեվարքն էր որ կը սկսէր :

0'իւը՝ Անդրանիկի արտասանած վերջին բառն էր :

Անդրանիկի հողեվարքը հանդարտ եղաւ. Նմանիւղը հատած կանթեղի մը, անոր հողիին լոյսը ամբողջ ժամ մը պլայլաց. յետոյ, ճիշդ այն բոլէին, որ արեւածագի առաջին ճառաղայթը՝ սենեակի պատուհանէն անոր դէմքին վրայ ինկաւ, այդ պլայլացող լոյսը շիջեցաւ :

Անդրանիկ փչած էր իր վերջին շունչը :

Զարդուած էր եւ փըրուած մողական հայելին, որուն մէջ մէն մի Հայ սովոր էր տեսնելու իր ցեղացին առաքինութիւնները եւ հպարտ դրալու ինքղինքը :

×

« Եթէ կարելի չըլլայ իմ այս փափաքին իրաղործումը... » :

Երկար օ'խէն առաջ այս կարճ եւ վերջին խօսքերը : Ի՞նչն էր Անդրանիկի վերջին փափաքը :

Երկու քառակուսի — եւ ոչ աւելի — մէթը հող միայն, Հայաստանի մէջ, այն երկրին, որուն՝ ան իր կեանքն է տուած, որուն Թանգարանին ան իր սուրբն (^(*)) է նուիրած, որուն պատմութեան ան իր հերոսի համբաւն է թողած:

Եթէ կարելի եղած ըլլար, ուրեմն, Անդրանիկ պիտի երթար հոն, ուր ուզած էր որ հանգչին իր ոսկորները: Կարելի չէր եղած այդ բանը: Ինչ որ կենդանոյն կարելի չէր եղած, ան՝ յետ մահու կարելի համարած էր: Առոր ալ, սակայն, Հերոսը հաշուած է անկարելիութեան հնարաւորութիւնը և քէն չէ պահած իր հայրենիքին:

Կեանքին մէջ հերոս, մահուան սեմին վրայ ալ Անդրանիկ մնաց հերոս, Հայրենիքի յիշողութեան առջև, ան մոռցաւ քէնը:

Սկիսիոն, Աննիբալին յաղթող Հռովմայեցի համբաւաւոր դօրավարը, որ՝ Անդրանիկի պէս տարագիր մըն էր, մեռնելէն առաջ հրամայած էր իր դերեղմանաքարին վրայ գրել « Ապերախտ հայրենի՛ք, դուն իմ ոսկորներս չպիտի ունենաս »:

Սկիսիոն մեծ դօրավար մըն էր, պատրաստուած մեծ մարդ մը, բայց ոչ հերոս:

Հերոսը չպատրաստուիր, կը ծնի:

(*) Սուրբն նուիրաւմին իմաստը չխաբարելու համար է, որ ծանօթաւրեան ձեւին ներքեւ յիշել կ'ուզենք, քէ այդ աւրք, 920ին Անդրանիկի Եգիպտոս կատարած ուղեւորուրեան առիբով տեղւոյն Հայուրեան կողմէ իրեն նուիրուած, իր ոսկեհուոր պատեսմանը ոսկերչուրեան արիեստին գլուխ գործոց մը, Ամերիկայի մէջ 25,000 տոլարի գնահատուած էր:

Քէնը մէկ մասն է « ես ցին :

Անդրանիկ կեանքէն , սուրէն , Համբաւէն վերջ , իր ուկորներն ալ նուիրելով իր Հայրենիքին , ցոյց տուաւթէ իր սիրով՝ մէջը մէկ զգացում միայն պահելու ընդունակ եղած է :

Հայրենիքի սիրոյն զգացումը :

ՅՈՒՂԱՐԿԱԼԻՌՈՒԹԻՒՆԸ



Մահը...

Խմացեալ մահը :

Անմահութիւն անունը տուած է անոր անմահն Եղեշէն :

Անմահութեան առաջին հաւատացեալը՝ Սոկրատ՝ ուրիշ բառերու մէջ գրած է այս ճշմարտութիւնը .

— կեանքը կուի մըն է — ըսած է ան — մահը յաղթանակ :

Յաղթանակ՝ խլելու Համբար անմահութիւնը :

Յաղթանակ՝ որով հողէ եղող եւ նորէն հող դարձող պատեանէն դուրս կուգայ հոգին — Համբաւ ըսէ՝ ասոր , դործ , կամ յիշատակ — բայց մի մոռնար քովը դնելու բարի ածականը , որ՝ ոչ միայն չմեռնիր , ոչ միայն կ'ապրի , այլեւ , երբեմն ալ կ'ապրեցնէ :

Այդ խմացեալ մահովն էր , ահա , որ իմեռած էր Անդրանիկ , այդ յաղթանակն էր որ տարած էր ան . անոր հողին էր — Համբաւը , դործը եւ յիշատակը — որ այդ յաղթանակովը պիտի ապրէր եւ ապրեցնէր սերունդները :

Այդ յաղթանակին տօնն էր Անդրանիկի յուղարկաւորութեան հանդէսը , որ կատարուեցաւ սեպտ . 7ին Ֆրէզնոյի մէջ , որուն մասնակցելու եկած էին Հազա-

բաւոր Հայրենակիցներ : Հոն են Թրէզնօյի քաղաքալեռ-
տը եւ կառավարիչը :

Թրէզնօյի Հայոց Եկեղեցին շատ փոքր , խոկական
հանդիսավայրը եղաւ , կրօնական արարողութենէն
վերջ , Եկեղեցիէն Հայոց գերեզմանատունը տանող ըն-
դարձակ ճանապարհը : Ահա նժոյդ մը , զոր սահմանէն
բռնած են զոյդ մը կամաւոքներ , նժոյդ որ կը կը Անդ-
րանիկի համազգեստը , սուրը եւ մոյկեր եւ , որ որպէս
խորհրդանիշ մարտնչող կեանքին , կը քալէ թափօրին
առջեւէն . ահա ծաղիկներով ծածկուած դադաղը , ո-
րուն ծովկերէն բռնած են հերոսին մօտիկ զինակիցներ ,
ահա հանդուցելոյն այրին , որուն խիստ պացիկ երի-
տասարդ հասակը՝ վիշտին ծանրութեան ներքեւ կքած՝
կարծես երկուքի բաժնուած է . ահա զինուորական նը-
ւաղախումբը , որ անդաղար կը Հնչեցնէ Շօփէնի մա-
հերզը . եւ ահա օդանաւ մը՝ որ շատ վարէն եւ միշտ
թափօրին առջեւէն , ծաղիկի խուրձեր է որ կը թափէ
ուղեղիծին վրայ , Եկեղեցիէն մինչեւ գերեզմանատու-
նը : Եւ դադաղին ետեւէն սղաւոր Հայեր եւ Հայուհի-
ներ , թիւով աւելի քան տասը հաղար , որոնց աչքերէն
հոսող արտասուրի չիթերը , ինչոքս առաւօտեան ցող ,
ուղխօրէն կ'իջնեն այդ ծաղիկներուն վրայ :

Գերեզմանատան մէջ , դամբանականներէն վերջ ,
Անդրանիկի դադաղին զլուխը կանգնելու կուզայ հա-
զիւ պատանի խարտիշազեղ աղջնակ մը , Համակ սեւե-
րու մէջ՝ ո՞րը մըն է ան թէ ոչ Անդրանիկի մահով որ-
րացած մը : Ահա արտասանութիւն մը ունի ընելիք , եւ
սակայն լուռ է ան . անոր ջղային եւ շփոթ ժէսթերէն
յայտնի է որ կը ած յուղմունքը կը սեղմէր անոր կո-
կորդը եւ թոյլ չէր տար անոր արտարերելու արտա-
սանութեան առաջին բառը : Աղջնակը՝ գերազոյն ճի-
զով մը , կ'արտասանէ վերջապէս՝

Բառը, սակայն, կը սառի անմիջապէս, աղջնակին շրթունքներուն վրայ, անոր յաջորդողները՝ բառեր չեն այլեւս, այլ հեկեկանք, ան կուլայ, կուլայ ան մասնուկի մը լացին ճչոցովը, մօր մը ցամքած ստինքներէն կաթ մուրացող անօթի մանկիկի մը բարձրաձայն լացովը: Ու, ահա հոգինուն մէջ լոելեայն լացող հազարաւորներու, մասնաւորապէս կանանց եւ տղայոց լոին լացն ու հառաջը կը պոտթիան յանկարծ և այս անդամ անզսպօրէն, անխնայօրէն, կուզան միանալու որբուհիին լացին ձայնին: Լացը օրինակներով ճարակած, ինքնիրմէ սնունդ առած՝ ինքնիրմով զարգացած, բոսէի մը մէջ կ'առնէ այնպիսի՛ համատարած համեմատութիւն, այնպիսի ժխոր մը, զոր ոչ ականջը կրնայ ըմբռնել ոչ ալ բերան՝ նկարագրել: Այդ բոսէին է ահա որ տեղի կ'ունենայ անակնկալ եւ սրտառուչ տեսարան մը: Եշանի մը վրայ՝ Անդրանիկի զինակիցները զինուորական կեցուածք մը կ'առնեն յանկարծ եւ առնական աշխուժով մը եւ զոռ ձայնով մը կը սկսին երգել Անդրանիկի երդը. բոլոր ներկաները, որոնցմէ՝ Ամերիկայի մէջ այնքան ընդհանրացած այդ երդը չերդող չկայ, անմիջապէս արձագանդ կուտան ու ահա օդը կը թնդայ հազարաւոր բերաններէ հնչող Անդրանիկի երգովը.

Երբեւ արծիւ սաւամում ես լեռ ու ժայռ
Թնդացնում ես երկիմիք գետին տեսչալառ.
Քաջ ամումդ պիտի յիշուի դարձ դար,
Հսկայ լերիմիք ֆեղ ապաստամ Անդրանիկի:

Այս յեղակարծ եւ առնական ելոյթը՝ իր մէջը բոսպէս խեղդած է արդէն լաց ու կոծին ձայնը: Երդը կը շարունակէ՝

Դիւրտ ու տանիկ երբ լսեն քո ամումը,
Օձերի պէս պիտի սողան իւրեանց բոյնը,
Երակներիդ ազնիւ ժաշի արփենը
Զի ցամաքէ մինչ յաւխևան Անդրամիկի :

Հացողներէն շատերը լացը թողած՝ հիմայ երդն է
որ կը հնչեցնեն .

Հայոց կուսանիք դափնեայ պսակ քող իխւան,
Քնիոյշ ձեռամիք քո նակատդ պսակեն,
Գոմալմերով անվախ կուրծքդ զարդարեն,
Հայրենիքի տէր ու պաշտպան Անդրբանիկի :

Հայոց կուսանքը եւ փափկասուն տիկնայքը ար-
ցունք չունին այլեւս իրենց աչքերուն մէջ : Անդրանիկի
անունը իրենց շրթունքներուն վրայ, անոնք առնական
աշխուժով մըն է, որ կ'որոտան երգին վերջին տունը .

Հայաստանի սոխակները քեզ համար
Թող դայլային գիշեր ցերեկ անդադար,
Անյալը մնաս դու ժաշ կոռուի սիրահար,
Կեցցե՛ս յաւէտ դու անսասան Անդրբանիկլ :

Անյաղթ մնա՛ս . . . կեցցե՛ս յաւէտ . . .

Երբ Անդրանիկ դադաղին մէջն է արգէն եւ դադա-
զը երգին առջեւը :

Այս', եթէ կեանքը կոիւ մըն է, իսկ մահը, բայց
իմացեալ մահը՝ յաղթանակ մը, անմահութիւնը :

Ասիկա մարդուն համար :

Ի՞սկ զերմարդուն, հերոսին համար :

Հերոսը կը ծնի, բայց չի մեռնիր :

Վ Ե Ր Զ



Imp. A. DER AGOPIAN
17, Rue Damesme - Paris

Printed in France

323.14(47.9)
P - 51

ՀԵՂԻՆԱԼԻՒՆ ԵՐԿԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.

— — —

ԱՐՄԵՒԻՆ ԻՐ ԲՈՅՑՆԻՆ ՄԷՋ, 1938, սպառած :

ՆՈՒՊԱՐ, 1939 :

ԱՇԴՐԱՎՆԻՒԿ, 1942 :

ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՏԻՄ - ԱՊԵԿՊԱՅԻ ՄԷՋ, մամուլի
յանձնելի :



ՆԵՐԿԱՅ ՀԱՏՈՐԻՆ ԳԻՒՆ Ե

Ատամակու համար դիմել հեղինակին՝

A. TERZIBACHIAN

17. Rue de l'Arrivée

ENGHIEN - LES - BAINS

(Seine-et-Oise)

France

Imp. A. DER AGOPIAN
17, Rue Damrémont - Paris

Printed in France

ԳԱԱ Դիմնարար Գիտ. Գրադ.



FL0585848

[15]

